



кн 44. 241  
B

Во слава Господня  
Памятникою  
Его превосходительства  
столы Примаса Федора  
Епископа вaclassa  
рече приношение  
1854 г. изъ Пари-  
жа.

255







1709 ԳԵՂ ԿԵՆԵՑ

ԻՐ ՀՈԴԵՒՈՐ ԲԺՇԿԱՐԱՆ

ՅՈՒՆԵՏԱԼ

Ի Հ. ՄԿՐՏԻՉ ՎԱՐԴԱՊԵՏԻ

• մասնիկ մասեագութեան ու մզրակի ո  
• առաջ մասնիկ ինչ, որու միանալուն  
Ի ՄԻԱԲԱՆՈՒԹԵՆԻ ՄԵԾԻՒ ՄԽԻԹԱՐԱՑ  
ԱԲԲԱՑԻ  
N 241.



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԵՆԵՍ ՄՐՅՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ




1842

241

Բարձր բարձր

1972 - ԱՀ

2004



« Կեանիքն սուղ, արուեստն երկայն .  
Ժամանակն սուր, իսկ փորձն զգու-  
շալի, և դատումն դժուարին : Եւ  
պարտ է ոչ միայն անձամբ զանձն  
յարդարել՝ առ առնել զպարտմն, այլ  
և զհիւանդն՝ որ մերձաւոր . և որ չե-  
պաւոր » :

Հիմնարարէն . մասն . ա . առած . ա :



## ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

կենաքն է ամմէն կենդանւոյն առջի  
ուղածը . և ան պիտի ըլլայ բանական կեն-  
դանւոյն առջի և վերջի ուղածը : Բայց  
կեանք որ կրաենք, կիմացուի աղէկ կեանք,  
ամմէն կողմանէ հանդիստ կեանք . որ  
ամմէնքս կրփնտուենք, ու պէտք է որ  
փընտուենք :

Ուստի որչափ որ մենծ ու սպատուա-  
կան է մէկ ըստեղծուածի մը կեանքը,  
այնչափ աւելի ցաւալի է անոր անհան-  
գիստ ըլլաը . իսկ կորսըվիլը կամ կեան-  
քը կորսնցնելը մահուամբ՝ է ծայրագոյն  
ցաւ, որ անկից մենծ ցաւ չի կրնար ըլ-  
լալ : Բնական կեանք մը չունեցողները,  
այսինքն բոլորովին անշարժ ու անզգայ  
արարածները, փճանան նէ՝ ոչ իրենք  
ցաւ կիմանան, և ոչ ուրիշի ցաւ կուտան .  
թէ որ ցաւինք նէ անոնց վրայ, մեր վրայ  
կրցաւինք՝ անանկ պիտուական բանին  
մեզնէ պակսելուն . զորօրինակ քարի,  
փայտի, ջրի, կրակի համար : Կենացնշմա-  
րանք ունեցող բաները՝ որոնց կեանքը  
տնկական կրտուի, յթ բոյպը, թէ խոտ  
ըլլայ, թէ ծաղիկ, թէ ծառ՝ թէ պտուղ,  
քանի որ կրնան մենծնալ, հասուննալ,

սրտերնիս կըսկըծայ՝ ու մեղք կըսեպենք  
ձեռք դպցընել փըրցընել զուր տեղք • չէ  
թէ անոնք ցաւ կիմանան (ինչպէս կըկար-  
ծէին ոմանք անհաւատ և տգէտ մարդիկ, )  
հապա որ դեռ չէ լրմնցեր այն վայելու-  
թի տնկական կենաց՝ որ ած տրւեր է  
անոնց • և կանուխ փըրցընելով մեղի ալ  
անպիտան կըլան : Զգայական կամ շնչա-  
ւոր կեանք ունեցողները, ինչպէս են ամ-  
իշնդանին, մէկզմէկէ աւելի զգայուն, զոր-  
օրինակ ծովուժը մունքներ, ձկներ, հո-  
ղի որդեր, զեռուններ • մըրջիմներ, օ-  
դին մէջը եղած մեղուներ, ճանճեր, թի-  
թեռներ, թռչուններ, հաւեր, աշխար-  
քիս վրայ պէսպէս չորբոտանիներ, թէ  
ուտուելու ըլլան և թէ չուտուելու,  
թէ ընտանի անասուններ՝ և թէ վայ-  
րի գազաններ, իրենք ալ ցաւ կիմա-  
նան, մեղի ալ ցաւ մը կուտան՝ եր-  
բոր ցաւ կը քաշեն, մանաւանդ երբոր  
կըմեռնին, և աւելի ևս երբոր չարաչար  
կըսատակին, կամ չարչարանկով կըսպան-  
նուին : Պատճառն է՝ որ բնական է ցաւ  
զգացողին՝ ցաւակից ըլլալցաւ քաշողին.  
անդութ մարդն է՝ որ արուն խմօղ գա-  
զանի պէս բնաւ ցաւ չիցրցներ : Իսկ ար-  
դարն ողորմի անասնոյ իւրում, կըսէ գիր-  
քը • միայն թէ անխելքուի է խղճալէւե-  
լորդ ցաւով անբանկենդանիներուն վրայ,  
կամ խղճել զանոնք սպաննելու, երբոր  
մեղի պէտք են ուտելու, կամ բանի մը  
ծառայեցնելու, կամ երբոր մեղի միաս

մը կուտան . վասն զի ած զանոնք ըսեր է  
մեր սլիտոյիցը համար , շատնալ մէյմէկու  
կերակուր ըլլալու համար : Գանք հիմա  
մարդուս վրայ՝ որ բանական իւնդանի է . և  
բանական ըլլալով՝ չէ թէ միայն ամմէն  
կենդանեաց վրայ տէրութիւն թագաւո-  
րութի ունի , հասկա իր կենդանուն ալ  
մէկ կերպ կեանք չէ , ամմէն կերպ կեանք  
է՝ որ կընայ գտուիլ երկրիս վրայ ու երկն-  
քի վրայ : Բնական կեանք ունի անզգայից  
մէ վեր , ունելով մարմին հողեղէն . տըն-  
կական կեանք ունի բուսոց պէս , աճե-  
լովու մենծնալով մէկ որոշեալ չափով մը .  
զգայական կեանք ունի՝ զգայական և  
շնչաւոր կենդանեաց պէս , ունենալով ա-  
նոնց նման ծնունդ և սնունդ , գործա-  
րանք և զգայարանք , ուտելիսմել , պառ-  
կիլ ելլալ , ասլրիլ ու մեռնիլ . և ամմէն  
բանէն վեր՝ բանական կեանք ունի՝ որով  
երկրային կենդանեաց կարգէն գուրս  
կելլայ , ու երկնային կենդանեաց՝ դրեշ-  
տակաց կարգը կըմտնայ . և ասով կըլլայ իր  
կեանքը այնչափ պատուական , աղնիւ , ու  
անգին , որ եթէ բոլոր աշխարհք իր զար-  
դարանքովը փանար , ու ամմէն բնական՝  
անկական և զգայական կեանքերը կորսը-  
ւէին մէկ մարդուն կեանքը միայն պահե-  
լու համար , արժանէր՝ ու մենծ բան չէր :  
Եւ աս կըսեմ մարդուս մարմնաւոր կե-  
նացը համար . իսկ հոգմոր կեանքը՝ որ  
բոլորովին հրեշտակային է , և գրեթէ  
ածային , հիշմէկ բանի հետ չի կշառուիր

աշխարհքիս վրա։ Տե՛ս թէ ո՞րչափ մենծ  
բան է եղերբանական կենդանւոյն կեան-  
քը։ և ո՞րչափ ցաւալի՝ անոր ցաւը, մանա-  
ւանդ մահը։

Աս բանս աղէկ հասկրնալու համար  
գիտցիք որ մարդս բանական կըսուի իրեք  
կերպով։ մէյ մը՝ որ ունի բան 'ի լեզուի,  
այսինքն խօսք։ մէյմալ որ ունի բան ներ-  
տրամադրեալ, այսինքն բանականութի  
'ի միտս։ որ կըսուի տրամաբանութի։ և  
մէյմալ ունի բան հոգեղինութի, այսինքն  
հոգի՝ մտօք և կամօք զարդարեալ։ ուստի  
բանական կըսուի մարդս՝ իբրև խօսող, իբ-  
րև տրամաբան, և իբրև իմացական։ խօ-  
սիլը առաջ կուգայ տրամաբան ըլլալէն։  
անալ իմացական ըլլալէն՝ ումարմնոյ հետ  
կապ ունենալէն։ Բանական կենդանի  
ըսելով սովորաբար տրամաբան կիմաց-  
ւի։ այսինքն անանկ բան հասկրցող մըտ-  
քովը, որ այն բանէն նոր բան մը կըհանէ  
խելքովը։ զորօրինակ մուխ տեսնայ նէ,  
անոր պատճառը կրակնալ կըդժնայ խել-  
քովը։ դարձեալ կըճարտարէ լեզուովն  
ալ խօսիլ ու միտքը հասկրցընել դիմացի-  
նին, և որովհետև մտքին հետ բացարձակ  
կամք ալ ունի, յօժարուիլ մէկ բանի մը  
կապուած չէ, հապա ամմէն Ճանցած  
բանէն ուզածը կընտրէ, չուզածը մէկդի  
կըձգէ անձնիշխան ազատութիւն։

Ասովկը հասկրնաս մարդուս կատարե-  
լուիը, [թէ ո՞րչափ իրմէն վար կըմնան ան-  
բան կենդանիք, որ ոչ միտք ունին բան

մը հասկընալու, ոչ խելք ունին անկից  
բան մը հանելու, ոչ լեզու ունին հաս-  
կըցածնին հասկըցընելու, և ոչ կամք ու-  
նին՝ տեղոյն կեօրէ աս բանս ուղելու  
կամչուղելու. հապամէկ կերպ մը ուղե-  
լք կամչուղելիք մը ունին բնականյօժա-  
րութենով, և աննշան ձայնով մը մի և նոյն  
բանը կըհասկըցընեն. անկից դուրս չեն  
կընար ելլալ:

Տրամաբան ըլլալը իմացական ըլլալէն  
կուգայ ըսի. վն զի մարդս սոսկ մարմին  
չէ շնչաւոր, հապա ունի անմահ հո-  
գի՝ 'ի պատկեր այ ստեղծած. մարմինն 'ի  
մարմնոյ կըլլայ, այսինքն 'ի ծնողաց, խսկ  
հոգին 'ի հոգւոյն, այսինքն յայ նորանց  
կըստեղծուի՝ նման հրեշտակի, մանա-  
ւանդ թէ նման այ՝ գոյացուի հոգեղէն՝  
մտօք և կամօք: Եւ այս կատարելութիս  
իմացական՝ անմահական և ածական՝ պի-  
տի երևնայ աւելի անդիի աշխարքը. ուր  
ուղենայ նէ՝ տրամաբանելով բանէ բան  
կըհանէ, և ինչ լեզու որ ուղէ՝ էն աղէկը  
երքովէն կըստեղծէ ու կըխօսի. բայց կա-  
րոտ չէ աս կերպս միշտ բանեցնելու. հա-  
պա աստուծմէ տուած լուսով ամմէն բա-  
նը մէկէնիմէկ կըրնայ հասկընալ, և առանց  
խօսելու՝ միտքը ուրիշն կրնայ հասկըցը-  
նել. (որ կըսուի լեզու հրեշտակաց.) խսկ  
կամքն կատարեալ կըլլայ ամմէն իր ուղա-  
ծովը, որ ալբան չի մնար ուղելու. վասն  
զի զանձ տեսնալով անով կըզմայլի ան-  
հնապէս. և այնու ածատեսութիւ կըլլայ

ածանման բան մը՝ անսահ կենօք յաւիտեան : (Որու վրայ դեղեցիկ գրեր է մեր հայր Յակոբ վարդապետը 'ի տեսարան աշխարհի . մենք ալ ուրիշ ոճով խօսեցանք 'ի դիմառնութե չորից վերջնոց յաղագս արքայութե) : Հիմա ի՞նչ կըսես, ասանկ կեանք մը ունենալը ի՞նչ կարժէ, ի՞նչ չարժէր, ասկից մենծ բան կըրնայ մի ըլլալ . ասոր ներհակ՝ ո՞րչափ ցաւալի է ասանկ կեանքը կորսնցնել, ասանկ կեանքը փացնել, ասանկ կեանքը յաւիտենական՝ յաւիտենական մահուան հետ փոխել, ինչպէս որ կըփոխեն ամ մեղաւորք, որ աստուծմէ ետ կենալով մահուչափ մեղօք՝ իրենց հոգին կը մեռցընեն . թող զանոնք որ ներելի մեղօվ իրենց հոգին կըհիւանդացընեն, ու մենծ բան չեն սեալեր ինչո՞ւ՝ որ խապար չեն՝ թէ ո՞րչափ մենծ բան է հոգւոյն կեանքը, առողջ կեանքը, հանդիսա կեանքը . և այն՝ յաւիտեան :

Աս ողորմելի և ողբալի վիճակը տեսնալով մարդկանց վրայ՝ քարոզութես օրերը, և շատ կերպով ճարմը՝ դեղ մը մտմտալով այ տուն տուածէն, ձեռք զարկի ասպզտիկ դիրքս հանելու, ամմէն մարդու առջեր դնելով ընտանի խօսքերով՝ թէ քանի կերպով կըրնայ մարդուս հոգին հիւանդանալ ու մեռնիլ, որ անկից ետքաշուին . և քանի կերպով դեղ կըրնայ ըլլալ մեր հոգւոյն ողջութելը և առողջութելը : Մէկ խօսքով, կըգտնաս ով մեղա-

Նոր Եղբայր իմ և որդիս աս գլքիս մէջ՝ Դեռ  
իւնաց՝ փարատիչ ցաւոյ և մահու հոգւոյդ։  
Տը ինքնին տացէ ինձ նախ առնել, և ա-  
պա ուսուցանել, և ձեզ ընթերցողացդ  
և լսողացդ առնուլ և առնել առողջարար  
յանձինս զայս գեղ կենաց՝ ի կեանսն յա-  
ւիտենականս։

Այլ ես աստանօր զսակաւամասնեայ  
Երկս նուաստացելոյս՝ ի կարգի որդե-  
գրաց սըյ կուսին, ում այլ ումեք, բայց  
քեզ միայնոյ մօր և կուսի՝ Տիրամայր, Տօրն  
Եւայի բժիշկ, Դեռ իւնաց ստուգապէս ստո-  
րոգեալ՝ ի սըյ վարդապէտաց, նոյն և  
ծառ իւնաց, գունի անմահութեան, միանգա-  
մայն և արյագ գնիոյն անմահութեան, նուի-  
րեմ՝ ի բոլոր սրտէ՝ ընուիրանաց որդե-  
գրուե բարեպաշտ ծառայի քո՝ բանիցս  
փափաքողի զի ընկալցիս քեզ՝ ի հաճոյս,  
և արդիւնացուցես զուխտ սրտից մերոց  
՚ի փառս որդւոյ քո միածնի։

Եւ դու տր իմ տր լուր բանիւ հոգեկիր  
հսկողի՝ գուման յետնելոյս . «Ե- արացի՛ ս  
կոյն ընթերցողացն՝ ի սիրա յագակո՝ բժիշկութի  
հագուց, և մագրութիւն յանցանաց, թողութիւն  
պարպաւց, և արյակուրդ մշաց իտպանաց . . .  
Եւ արացի՛ լինել գեղ կենաց՝ առ հնար-  
ցաւոց հագուց (և մորմուց) + ո՞ս սպեղծուա-  
ծոց . . . Զսկանալս իմ դու իտպարէա . Եւիցի  
հագի ո՞ս խառնեալ՝ ի սո՞յ . նարեկ . զ-





# ԴԵԳԱԿԵՆԵՑ

ԳԼ. Ա.

Առաջին ողջութիւն ճարդոյն, էպիկ շաւը, և  
գեղը. այսինքն էն էրեւ վկանից՝ անմեղ բնու-  
թէ, անիշտ բնութեան, և նորոգեալ բնու-  
թէան :

Ըստուսո զմահ ոչ արար, և ոչ  
« խնդայ ը կորուստ կենդանեաց .  
« քանզի հաստատեաց 'ի լինել զամ:  
« և 'ի փրկուի են զործք աշխարհի .  
« չիք 'ի նոսա դեղ սատակման . և ոչ  
« թագաւորուի գժոխոց 'ի ներքոյ  
« երկնից, (կամ 'ի վերայ երկրի .) զի  
« արդարուի անմահ է . իսկ ամպա-  
« րիշտք ձեռօք և բանիւք կոչեցին  
« զնա (այսինքն զմահ) առ իւրեանս  
« .... Օի ած հաստատեաց զմարդն  
« յանեղծուե . և 'ի պատկեր իւրոյ  
« բարերարուեն արար զնա : Ա, ախան-  
« ձու բանսարկուին եմուտ մահյաշ-

« խարհ . և փորձեն զնա՝ որ նորա  
« վիճակին սակի են : Իմաստ . ա . 13 =  
16 . և բ . 23 = 25 :

ա . Այսրդն որ ստեղծուեցաւ , եր-  
կուբան ունէր . մէյմը՝ բնական տուրք .  
մէյմալ՝ գերբնական շնորհք : Բնական  
տուրքն էր՝ իր բնութին , որ է բա-  
նական կենդանի ըլլալ՝ ունելով մար-  
մին նիւթական , և հոգի աննիւթ իւ-  
մացական , սքանչելի միաբանութը  
իրարու հետ կապուած՝ պէսպէս զար-  
դարանքով : Արդ ինչպէս մարմինը  
շաղուած ըլլալով չորս բանէն , « 'ի  
զզալի տարերց՝ քառից , հակառակաց  
միաբանից » , այսինքն են հող , ջուր ,  
օդ , հուր , ինքիրմէ կրնար բնականա-  
բար ապականիլ , և քակուիլ 'ի նոյն  
չորս նիւթա՝ որոնցմէ եղեր է . ասոր  
ներհակ՝ հողին աննիւթական և իւ-  
մացական՝ չունենալով իրեն պատճառ  
մը քակուելու , որովհետեւ բոլոր մը  
նէր անբաժանելի , առանց մասանց՝  
որ կարենայ 'ի նոյն մասունս քայքայ-  
իլ . իրեն քակուիլը ուրիշ կերպ չէր  
կրնար ըլլալ , բայց եթէ՝ ոչինչ դառ-  
նալով . և բոլորն բոլորովին փճանա-  
լով , և սակայն ած որ իր բրած բա-

նը չի փճացներ, ուստի բնականարար պէտք էր որ բանական հոգին ըլլայ միշտ անեղծ և անմահ։ Ուրեմն մէյ մը աս մտքովս կիմացուի այն բանն զրոց. « Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան տուաւ մարդուն հողի անմահ։ Այս է փիլիսոփայական մեկնութիւն՝ Ճշմարիտ ըստ ինքեան . միայն թէ աս տեղը բառս Մարտ կիմացուի փոխանակ դլիսաւոր մասին մարդոյ, որ է հոգին։

Բ. Խսկ դերբնական շնորհքն՝ այն էր, որ ած զմարդը աս աշխրբիս համար միայն չըստեղծեց՝ որ անցաւոր կեանք մը նէ, հապա ուզեց որ երկնային փառաց ալ հասնի, և յաւիտենական կեանք վայլէ. ասոր համար հէմմարմնոյն հէմհոգւոյն մէյ մէկ դերազանց ձիրք տուաւ դրախտին մէջ. այսինքն դերբնական անմահութիւն մահկանացու մարմնոյ, և դերբնական անմահութիւն անմահութիւն անմահական հոգւոյ։ Եւ այս է բուն ածաբանական մեկնութիւն այնքնարանին, « Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան տուաւ մահկանացու մարմնոյ հաւատոյ. այսինքն թէ ած

զբոլոր մարդն անեղծ և անմահ մնալու համար ստեղծեց . անանկ որ մարմինը առանց հիւանդութիւն և ցաւքաշելու ապրի ատեն մը աս աշխարքիս մէջ՝ վայլելով այ տուած մարմնաւոր բարիքը , և ետքը կենդանի կենդանի երկինքը համբառնայ , ու յաւիտեան վայլէ այ հետ հոգեոր բարիքը :

Աս բանս որպէսզի , կարենայ ըլլալ հոգւոյն ալ տրւաւ ( բաց ՚ի ֆիզիկական և ՚ի բնական անմահութէ ) գերբնական և բարոյական անմահութի մալ , այսինքն բնուէ ՚ի վեր կատարելուի մը՝ որ շնորհք կըսուի . որ է անանկ սրբարար պարզեմը ներքին՝ որ անով այ հաճոյական ըլլայ , և ածահաճոյ գործքեր ընելով արժանի ըլլայ իրեւիր աշխատանքովք վաստըկած վարձքի տեղ ափ ձղել երկնից արքայութիւն : Եւ այս երկու սքանչելի գերբնական բաները՝ այսինքն անմահութիւն մարմնոյ ֆիզիկական , և անմահութիւն հոգւոյ բարոյական , անանկ կապուած էին իրարու հետ անբաժանելի , ինչպէս կապուած էին հոգի և մարմին անքակտելի . որ ինչպէս հոգին բաժնուի նէ՝ մարմինը մեռած

Եւ մը կըմնայ, ասանկ ալ հոգւոյն  
բարոյական անմահութիւնը մէկ դի  
երթալէն էտե՝ մարմնոյն ֆիզիզական  
անմահութիւն ալ պէտք էր որ վերնար,  
ու բոլոր մարդը մեռնէր. ինչպէս որ  
եղաւ:

Պ. Ա' ս էր ան դաշինքը՝ որ ած առա-  
ջուց դրաւ մարդուն հետ՝ այսինքն  
ադամայ և եւայի ՚ի դրախտին. պա-  
տուիրանքս որ չի պահէք նէ՝ ըստ,  
նոյն օրը մահու մեռանիցիք. սոսկ մե-  
ռանիցիք չըսէր, հապա՝ ճահնեւ Առանի-  
ջիւ, (Ճն. Շ. 17.) այսինքն հոգւով և  
մարմնով մեռնիք. մարմինը՝ որ հող  
էր, հողդառնայ. հոգին՝ որ փձանալ  
չունի, իմ երեսէս ինկնայ. այսինքն  
զրկուի յածային շնորհաց, և ՚ի պար-  
զեաց հոգւոյն սրյ. ինչպէս որ ջրհե-  
ղեղին ատեննալ ըստց. « Այս մնաս-  
ցէ ոգի իմ՝ ի մարդկանդյայդմիկ՝ յա-  
ւիտեան, վասն լինելոյ դոցա մարմին».   
Ճն. Հ. 3.

Ասոնք հերիք չեն. աս երկու կերպ  
մահուանս հետ՝ իրենց պատճառներն  
ալ դուրս ելան՝ իրրե կարապետք մա-  
հու և առաջնորդք կորստեան, բիւ-  
րակերպ թոյնք մահաբելք կամ դա-

զանք պատառողք . այսինքն պէսպէս  
հիւանդութիւնք մարմնոյ , և պէսպէս  
հիւանդութիւնք հոգւոյ . որ անմեղ  
ընութե վիճակին մէջ հիշմէկը չիկար :

Օ ո՞րօրինակ , զլխու ցաւ չի կար ,  
խելքի ցաւ ալ չիկար . ոչ հոգեոր և  
ոչ մարմնաւոր խելազարութի : զլխու  
պտուտ չիկար . մտքի տատանումալ  
չիկար : երեսի ծուռումուռութի կամ  
անշնորհքութի չիկար . միտքն ալ խենդ  
ուխելառ բաներու ետևէ չէր երթար .  
երեակայութին ալ անշնորհք և այլան-  
դակ բաներով չէր խաղար :

Աչքի ցաւ չիկար , աչքի ցանկութի  
ալ չիկար . աչքով մեղք մը չէր ըլլար ,  
հոգւոյն աչքն ալ չէր կուրնար , ամ-  
մէն բանը յիստակ ու շիտակ կըտես-  
նար . ըրածը կըդիտնար , ուրիշներուն  
ըրածին չարաչար դատաւոր չէր ըլ-  
լար :

Անկըճի ցաւ չիկար , անհնազան-  
դութի քանի որ չիկար . անկաձդրու-  
թիւնին աղէկը կար , դէշը չիկար :

Բերնի , ակոայի , լեզուի , պօղա-  
զի ցաւեր չիկար . բերաննալ մէկ մեղք  
մը դուրս չէր հաներ . ակոան ուրի-  
շին անունը բամբասանքով չէր խած-

խծեր . լեզուն անվայել խօսք մը չէր  
խօսեր . սլողազը՝ իր չափէն էւելքան  
խապուլ չէր ըներ . ոչ կեր և ոչ խում:  
Հապա չափաւոր և կամաւոր ճաշակ  
մը կառնէր՝ երբոր ուզէր՝ այ ստեղծ  
ծած բարիքներէն ու պատուական  
ջրերէն . չուզենար նէ՝ նեղութիւն չէր  
քաշեր , ոչ անօթուի և ոչ ծարաւ . հերիք էր որ ատեն ատեն 'ի ծառոյն կենաց համտես մը ընէր իբրև նախապահող դեղ կենաց և բանզէ հիր անմահութեւ : Իսկ մարդուս անխելքութիւր ան եղաւ որ գնաց արդիլած ծառէն կերաւ , որ էր մահառեղ : Առաջ դիտուի բարւոյ ունէր . դիտուի չարի չունէր . ետքը ուտելով 'ի ծառոյն դիտուեն բարւոյ և չարի , բարին մոռցաւ , չարը սորվեցաւ . որով ամմէն չարիք մէկէնիմէկ զլուխը թափեցան լահուոյ և ըստ մարմնոյ . « յոտից մինչեց զլուխ չիք 'ի նմ՝ առողջուի » . Եսայ . ա . 6 :

Դ . Այն ոտքն որ՝ ցաւը ինչէր՝ չէր դիտեր , դէալ 'ի արդիլած ծառը քալելով արժանի եղաւ որ ետքը փշերու վրայ քալէ ու խոցոտի . և զլուխն աղամ՝ իր ոտքին այսինքն եւայի խո-

նարհելով, անանկ տակնուվրայ ըրաւ  
զինքն ալ՝ զբոլոր աշխարհքն ալ, որ  
ուրիշ ճար չիկար շտկելու, բայց եւ  
թէ զլումն մեր ած գայ խոնարհի  
յերկնից իրեն ոտից, այսինքն մեզի,  
ու կանգնէ մեր ընկած բնութիւն, զլու  
խը փշէ պսակ ալ առնելով:

Այն ձեռքն որ՝ աշխատանք ինչը-  
սել էր՝ չէր զիտեր, հասկա զրօսանքի  
մը համար դրախտին սպախճան պէտ  
պիտիընէր, երկննալովդէպ'ի պտուղն  
արգելեալ ծառոյն, թէ ինքը պատժը-  
վեցաւ՝ որ բոլոր կեանքը աշխատան-  
քով անցընէ, ու քրաամբք երեսաց  
հաց ուտէ՝ իր զաւկըներովը, և թէ  
իր տէրը իրեն համար խաչին վրայ  
ձեռքը ոտքը տարածէ ու դամուի .  
« Տարածեալ ձեռք ընդ ձեռաց ոտք  
ընդ ոտից ընթանալեաց » . Ան:

Այն կողն՝ որ կենդանուե աղքիւր  
ըլլալով, և պահարանսրտի՝ որ կենաց  
արմատն է, հրաշալի կերպով զիրեն  
նմանը ծներ էր՝ ոչ իբրև զաւակ, այլ  
իբրև ընկերօգնականինքեան, այսինքն  
զեւայ՝ զմայրն ամ կենդանեաց, ան-  
մտածութիւն և անհոգութ հետեւելով  
իր ընկերոջը կամքին՝ կերաւ արգելած

պտուղը, չէ՛ թէ խարուելով եւայի  
սկէս՝ թէ այ նման կըլլայ, այլ՝ յաղը-  
թուելով՝ ի բնական սիրոյ նորա, ա-  
նոր խաթրէն չանցնի տէյի՝ այ խաթ-  
րէն անցաւ, ու պատճառ եղաւ որ  
հէմ եւայ՝ հէմ ամմէն դստերք նորա  
ցաւով ու տրտմուբ զաւակ բերեն, և  
ամ որդիք մարդկան ամմէն կերպ ցաւ  
քաշեն՝ ի սրտի և՝ ի փորի. որոնց  
դեղ ընելու չեն հասնիր ամ բժշկա-  
րանք. ևս առաւել հոգեոր ցաւեր ու  
հիւանդուիներ քաշեն ներսէն, որ չեն  
կըրնար բժշկել ամբարոյականք։ Այի  
միայն դեղ կըմնար որ որդին այ՝ որ  
եղե որդի մարդոյ՝ ի դստերէն եւայի  
յանարատ կուսէն մարիամայ, խաչին  
ծառին վրայ ելլայ, ու հօն տեղը իր  
կողը բացուի, ու բխէ արիւն և ջուր.  
արունովը քաւէ զմեղս աշխարհի, և  
ջրովը մարէ զմեղաց հուրը՝ որ ելաւ՝ ի  
կողէն աղամայ։

Ե. Տահա ինչըսեմ, ինչպէս հասկը-  
ցընեմ հոգեոր և մարմնաւոր ցաւերը՝  
որ պատճառեցաւ՝ ի մեղացն ադամայ։  
« որով մեռաք արդարուեն »։ և՝ ի վե-  
ճակէ անմեղ բնութեն սկզբնական ար-  
դարութեն՝ ընկանք՝ ի վիճակ ապակա-

նեալ բնութե. որուն ուրիշ ճար չի-  
կար, բայց միայն որ զար մի միայն  
դեղ կենաց կենարարն մեր յաքս. վայ  
կըսէ շարականն. « Որ զանազան վի-  
րօք մեղաց հարաք յոգիս 'ի թշնամ-  
ոյն, և 'ի բազմապատիկ հիւանդու-  
թիս կարօտացաք մարդասիրիդ բառ-  
նալս զցաւս մեր, վայ բժշկեա զմեզ  
քս ուղ մարդասէր »:

Այս երկնաւոր դեղս՝ նոյն և բժիշկ,  
սորվեցուց մեզի բանիւ և օրինակաւ,  
թէ ո՞ր ցաւին ո՞ր դեղ շահ կընէ. ո՞ր  
բանէն զգուշ պիտոր կենանք՝ սանքի  
փէ հրիզ պիտի բոնենք, և ո՞ր բանը  
պիտի բանեցնենք՝ որ վրայ դանք,  
մէյմալ չի հիւանդանանք. ինչպէս որ  
երսուն ու ութ տարի հիւանդացո-  
ղին՝ որ ըոնտցուց հոգւով և մար-  
մնով, աս պատուէրքս դրաւ. « Ա-  
հաւադիկ ողջացար, մի ևս մեղան-  
շեր, զի մի չար ևս ինչ լինիցի քեզ ». յանձն. Ե. 44: Հազա մենք ալ քսի  
մեզի սորվրցուցած դեղերը ամմէն  
մէկ ցաւի դէմ սկսինք առաջ բերել  
ու բանեցնել իր շնորհքովը :

ԴԵՂ Գ. « Այսինու սմառմբ մը զիմ  
ու պ. 01 : ԳԼ. Բ. « Այսինու ու մ  
այսինու տարբերութեան մաս ու այս  
ԴԵՂ Արքական մշաց . որ է Արքունիուն :  
Նև մայաժամբն որ սժանաց աջ . միս  
այս անձնաւութեան տարբանան ըստ  
ա . Յովանդակ մարդկային բնու-  
թիւնս՝ մահացու հիւանդութեան մէջ  
ընկաւ աղամայ մեղքովը , որ կը-  
սուի սկզբնական, անանկ կալչուն ցաւ,  
և անանկ չարաչար ու մէկէնիմէկ ըս-  
պաննօղ հասարակաց , որ անոր նման  
ժանտամահ չի կրնար ըլլալ , որ ամմէն  
մարդը մէկէն պլշտըկեց , ու զամէն  
մարդ գեռ չի ծնած , սպաննեց :

Ասոր ուրիշ գեղ չէր կրնար ըլ-  
լար , բայց միայն ինքն երկնաւոր բը-  
ժիշկն՝ որ և է բուն գեղ կենաց , այն՝  
որ միայն բացարձակ կրնայ ըսել :  
« Ես հարկանեմ , և ես բժշկեմ , և ես  
սպանանեմ , և ես կեցուցանեմ » :  
Ուստի տեսնալով մեր ողորմելութիւ-  
նը՝ ողորմեցաւ ու եկաւ մեզ բժշկել և  
կենդանացնել . ըստ ամենայն , « Ոչ  
ինչ է պիտոյ բժիշկ ողջոց , այլ . հիւ-  
անդաց . և ոչ եկի կոչել զարդարս ,  
այլ՝ զմեղաւորս » . Տարի . թ . 17 : « Ես

եկի՝ զի զկեանս ունիցին, և առաւել  
ևս ունիցին » . յուհ . Ժ . 10 . յր ա-  
ռաւելքան զառաջին կենդանութին՝  
զոր ունէին յանմեղ վիճակի դրախ-  
տին : Եւ ինչպէս որ սկզբնական մե-  
ղաց մահացու հիւանդութիւն հա-  
սարակաց էր, նմանապէս կենարար  
դեղնալ հասարակաց տրուեցաւ, ըսմ,  
Որպէս ադամաւ ամենեքին մեռանին,  
նոյնպէս և քնիւ ամենեքեան կենդա-  
նասցին » . առ , իւրնեւ . ԺԵ . 22 :

Բայց թէ ինչպէս կըլլայ որ ամմէն-  
քը չեն կենդանանար, յր շատն ալ  
կմեռնի նոյն սկզբնական մեղքով: պէս-  
պէս խորունկ պատճառներ կան՝ որ  
ածաբանները ճորով կըրնան հասկը-  
նալ, թող թէ հասկըրցընել. քեզի  
հերիք ըլլայ աս երկու դիւրին պատ-  
ճառը :

Վէյմը որ ինչպէս մարմնաւոր  
կենաց ըհանրական դեղը թէպէտ  
դիւրաւ զտնըւի նէ ամմէնտեղ, ձրի  
ալ ըլլայ առանց ըստկի, այսու ամիւ  
կըլլայ հիւանդ որ այն դեղը կամ  
չիգտնար, կամ չառնէր, ու կմեռնի  
պէսպէս պատճառներով. զորօրինակ  
մէկը պուտմը ջուր առնէր նէ՝ պօ-

Ղազը կըրացուէր, չեն տուեր կամ  
չէ առեր նէ, պօղազը գոցուեր ու  
խղղուեր է. մէկալը հոտած տեղմը  
գոցուած նստելով մեռեր է. օդը փո-  
խէր նէ, չէր մեռնէր. մէկալը իր մար-  
դիկներուն անհոգութէն երեսի վը-  
րայ մնացած կըրմեռնի. ևն. ասոր  
նման ալ հոգեւոր հիւանդութեան մէջ  
կըրլայ:

Մէյմալ որ ինչպէս սկզբնական  
մեղքը մեր ամմէնուն առջի ծնողաց-  
մէ մեղի կանցնի՝ միջնորդութք մեր  
առանձնական ծնողաց . ըստայնմ  
« անօրէնութեամք յղացաւ, և ’ի  
մեղս ծնաւ զիս մայր իմ » . Սառ. Ծ.  
7: անոր դեղն ալ՝ մեր ամմէն մէկին  
ծնողաց ձեռքովը ճարուելու ճամբան  
դրած է աստուծմէ: Հին օրինաց մէջ՝  
ծնօղքն որ հաւատացեալ ըլլային նէ,  
անոնց հաւատքովը զաւկըներն ալ  
եկեղեցնայ մէջ կըսեպուէին. և ասոր  
նշանը յայտնի ըլլալու համար՝ ած  
հրամայեց որ ածապաշտ ազգն ար-  
րահամուն զիրենց մանչ զաւակները  
թլփատեն. որ թէպէտ ըստ ինքեան  
սկզբնական մեղքը չէր ջնջէր, բայց  
յայտնի կըրնէր՝ թէ այդ նշանը ու-

նեցողը զատուած է հեթանոսներէն, ու այ ժողովուրդն է . և այ ժողովուրդը ըլլալովը՝ իր հաւաքը շիտակ կըլլար, և իր հոգին ալ փրկութեան ճամբուն մէջ կըդտուէր . ասոր համար կօչի յառաքելոյն նշանակ և կնիք արդարութեան հաւատոց . ( հում. դ. 11 ) :

Ասոր ներհակ անհաւատի զաւակը՝ իր ծնողաց պէս անհաւատ մնալէն՝ սկզբնական մեղաց գեղէն ալ զուրկ էր . և քանի որ խելքը չէր բացուած, կարելի չէր որ հաւատացեալ ըլլայ անհաւատին զաւակը :

Բ, Գանք հիմա նոր օրէնքն՝ որ քստէրն մեր ամմէն կերպով զիւրին զեղդրաւ սկզբնական մեղաց զսք մկրտութիւնը . և սակայն ծնօղքն որ անհոգ ըլլան երեխան մկրտել տալունէ՝ ի հարկէ անկնունք կըմնայ . և յանկարծ մեռնի նէ . սկզբնական մեղաց տակը կըմնայ : Ծող որ ծնօղքը անհաւատ են նէ, ինչպէս իրենք անկնունք կը կորսըւին, ասանկալ իրենց զաւակը անկնունք կը կորմնցընեն .

Ասոնքյայտնի են սրաւետարանէն,

ուր կըսէ ինքը փրկիչն մեր : « Եթէ  
ոչ ոք ծնցի ի ջրոյ և 'ի հողւոյ, ոչ  
կարէ մտանել յարքայուին այ » .  
յաէ. դ. 5: Որ հաւատայ և մկրտես-  
ցի, կեցցէ . և որ ոչն հաւատայ, դա-  
տապարտեսցի » , ճարկ . ժկ . 16: Առ-  
կից հասկըցիր, թէ որչափ ծանր  
պատժոյ արժանի են այն ծնօղք կամ  
կնքահարք , որ երախային մկրտութե-  
աղէկ հոգ չեն տանիր . կամ կուշացը-  
նեն ատենը՝ հային հանդէս ընելու  
համար . կամ տեսնան որ երեխան  
մեռնելու վրայ է , փոյթ չեն տա-  
նիր շուտով մկրտել տալու՝ որ Ճամ-  
քով որ կարելի է : Ճամքան ալ աս-  
է , որ շուտով քահանայ մը կանչեն՝  
որ մկրտէ . քահանայ չի կայ նէ , է-  
րիկ մարդ մը՝ ով որ ըլլայ , մարդ չի  
դտուի նէ , դայեկն է եղեր՝ կամ ու-  
րիշ Ճարտար կնիկ մը ; ըստ դիտաւո-  
րութեան մօր մերոյ սուրբ եկեղեց-  
ւոյ սկէտք է որ մկրտէ յանուն հօր և  
որդւոյ և հոգւոյն սրբոյ . չէ՝ նէ ած  
անոր հողին իր ծնողացմէ կուզէ :  
Ուստի դարձել կըսեմ , երբոր մէկ  
երեխայ մը դժար ծներ է , ու վտանգ  
ունի մահուան , 'ի հարկէ նոյն ատեն

պէտք է որ մկրտուի. անկից էտե թէ  
որ մեռնի նէ, արքայուն զաւակ է. ո-  
րովհետե ծնաւ 'ի ջրոյ և 'ի հողւոյ.  
ապա թէ՝ չմեռնի նէ, պէտք է ժամ  
տանիլ, ու մնացած արարողութիւնը  
կատարելով առանց մկրտելու՝ սոսկ  
սուրբ մեռնը տալ: Ասալ դիտցած  
ըլլան մարերը՝ որ այ դժար պատաս-  
խան պիտոր տան, երբոր իրենց ան-  
հոգութենովը կամ անխեքութէնովը  
սկատձառ կըլլան որ զաւակնին հասրլ  
չըլլար, ու մկրտութեան չի հասնիր  
նէ: Ոէկ խօսքով հասկընալ պէտք  
է աս բանս. չէ նէ՝ շատ բան կար  
ըսելու, թող քեամիլները խրատեն  
զձահիլները, և ճահիլները խրատ  
առնեն քեամիլներէն:

Կ. Կըրնայ հարցընել մէկը նախ.  
Անկնունք մեռնօղ երեխաներուն հո-  
գիները ուր կերթան, ինչ կըլլան:

Պիտնի. Ասոր վր՝ տղէտները մէյ-  
մէկու պէսպէս տղիտական պատաս-  
խան կուտան. և փճախօս դայեկներ  
ալկան, որ ցաւազին մարերու մխիթա-  
րանք տալու համար՝ իրենց քովէն բա-  
ներ կըստեղծեն կըխօսին. բայց ով-  
որ ճըշմարտութիւնը կուղէ սորվել

նէ, աս է՝ որ ամմէն անկնունք եւ  
ըեխայ զուրկ կըմնայ արքայութենէ .  
այս է Ճշմարտութիւն հաւատոյ .  
ըստ այնմ. « Եթէ ոչ ոք ծնցի ՚ի  
ջրոյ և ՚ի հոգւոյ, ոչ կարէ մտա-  
նել յարքայութիւնն այ » յուն . դ. 5:  
Ասկից զուրկ մնայ նէ, ուրեմն գը-  
ժոխք կերթայ պիտի ըսես : Ոէ :  
Հապա լը հասարակ խօսից ամ վար-  
դապետաց, և լը սովորական վար-  
դապետութեան կաթողիկէ եկեղեց-  
ւոյ պիտի ըսենք, թէ դատապար-  
տելոց գժոխքը չերթար, նահապե-  
տաց գժոխքը կերթայ՝ յու լիմպոսը .  
ուր կայ պատիժ զրկման կամ մնասու,  
բայց չիկայ պատիժ զգայունէ կամ կրա-  
կի : Ասանկ կըխօսին հասարակօրէն  
հարք և ածաբանք . աւելի բան պէտ-  
քը չէ, ոչ հարցընել, և ոչ պատաս-  
խանել . չէ նէ, կըսխալիս . այ դա-  
տաստանին խորը մտնասնէ, կընկղմիս .  
դ. Հապա ( ըսէ մէկը ), չափահաս  
մարդ մը ուզենայ քրիստոնէ ըլլալ,  
ու չիզտուի զինքը մկրտող նէ, ինչ  
ընէ :

Պատասխանի, Իր կողմանէն պի-  
տի ջանայ՝ որ կարելի է նէ՝ մէկ մարդ

մը դտնայ զինքը մկրտօղ. ինչ մարդ  
կուզէ՝ թող ըլլայ. պիտի աղաչէ զա-  
նի որ առնու զինքը ջուրը խօթէ, կամ  
դլուխը ջուր լեցնէ՝ ըսելով աս խօս-  
քը իր նիկթին, ( որ է դիտաւորու-  
թիւն սուրբ եկեղեցւոյ. ) « Այլրտի  
ծառայս քսի՝ այս անուն՝ ( կամ, ես  
մկրտեմ ըգբեզ ) յանուն հօր և որդ-  
ւոյ և հոգւոյն սըրբոյ . ամէն » :  
Այիայն թէ ջուրը ըլլայ Ճշմարիտ և  
բնական ջուր : ինչպէս է դետը,  
աղբուրը, անձրեսի ջուրը, ծովին  
ջուրը. չէ թէ խոաերէն կամ ծաղ-  
կըներէն շինած արուեստական ոռւչ  
մը, կամ ջրի պէս բան մը, կամ  
թաց բան մը : Բայց թէ բնաւ մէկ  
մարդ մը չիկարենայ դտնալ լեռան  
դլուխը կամ եապանի տեղ մը, կամ  
թէ դտած մարդը չուզէ զանի մկր-  
տել, և ինքն կենացմէ վախ ունի,  
որ պիտի մեռնի կամ բնական կամ  
բռնական մահուամբ . զոր օրինակ  
պատերազմ պիտոր մտնայ, կամ մար-  
տիրոս պիտի ըլլայ, ան ատեն մկր-  
տութեն ջրոյ տեղը երկու կերպ հո-  
գեոր կնունք կրնայ ըլլալ . մէկն է  
մկրտութի սիրոյ, մէկալը մկրտութի

սրոյ : Այկրտութիւն սիրոյ՝ որ և հը-  
րոյ կըսուի , է սաստիկ փափաք սի-  
րոյն այ՝ որով մէկը կուզէ մկրտուիլ,  
բայց իր ձառքը չըլալէն՝ այ կը յանձ-  
նէ զինքը կատարեալ զղջումով , ու  
անանկ կըմեռնի : Այկրտութիւն սրոյ  
կամ արեան՝ է մարտիրոսութիւն .  
որ ալաղէկ կըլեցնէ մկրտութե տեղը .  
վասն զի է զործ ծայրագոյն սիրոյն  
այ . ըստ այնմ « մեծ ևսքան զայս սէր  
ոչ ոք ունի , եթէ զանձն իւր դիցէ  
՚ի վերայ բարեկամաց իւրոց » . յահ .  
ԺԷ . 13 :

Ե . Այեկնալ հարցընէ . Քս տէրն  
մեր երեսուն տարեկան մկրտուեցաւ ,  
մենք ինչո՞ւ համար նոր ծնած երե-  
խան կըմկրտենք :

Պիսնի . Այն բանը որ ընդհանուր  
եկեղեցին կընէ յամ ազդս քրիստո-  
նէից , քսէ իջած սովորութիւն է՝ ա-  
ռաքելոց ձեռքովը . արդ՝ ամ քրիս-  
տոնեայք նոր ծնած երեխան կըմկր-  
տեն , ուրեմն քս տրն մեր ասանկ հը-  
րամեր է առաքելոց : անալ մեր օգ-  
տին համար . չէ՞ նէ՝ անհամար տը-  
ղաք և մարդիկ անկնունք կմեռնէին .  
որովհետեւ . աւելի շատ է երսուն

տարին չի հասնողը՝ քան համաց  
դը : Իրաւ է որ առջի ատեն ու-  
մանք նոր հաւատք եկողներէն՝ կա-  
մաւ կըսպասէին որ երսուն տարին  
հասնին, ու մկրտուին . ոմանք ալ  
ուխտ կընէին՝ որ ատեն դանան նէ՝  
երթան յորդանան դետը մկրտուին  
յսի պէս . զուցէ ծածուկ միտք մը  
նալ կըմտնար աս բանիս մէջ, որ ամ-  
մէն մեղքը գործելէն ետև դիւրաւ սրբ-  
բուին մկրտութեամբ . բայց շատն  
ալ չի հասան՝ անկնունք մեռան . ա-  
նոր համար պատուիրեց եկեղեցին  
որ որչափ կարելի է նէ, շուառվ մկրտ-  
ուին : Թա՞ղ որ հին օրինաց մէջ ալ  
տղաքը տղակուց կըթլփատէին, մեն-  
ծուստ հաւատք եկողները՝ մենծուստ :  
Կուռնելիոս հարիւրապետը՝ որ իր  
բոլոր տնովը մկրտուեցաւ . և այն-  
չափ տներ որ մէկէնիմէկ քրիստոնէ-  
եղան նէ, ասոնք ամմէնքը երեսուն  
տարեկան էին մի . յայտ է թէ ամ-  
մէն հասակէ կային, մեծն ու պզտիկ:  
Ուստի յիմար են այն աղանդաւոր-  
ները՝ որ անկնունք կըսուին . ինչու  
որ անկնունք կըպահեն տղաքը ին-  
չուան երսուն տարին, կմ՝ չափահաս

ըլլայ կրսեն . անխոէ շատին շափը ա-  
ռաջուց կըհասնի , ու տհաս կըմեռ-  
նին :

Հ Ե Կ Տ Ա Խ Վ :

1. Ա' կրտութիւնը կըսրբէ զամմէն  
մեղք , թէ սկզբնականը՝ թէ ներգոր-  
ծականը . քզի է բոլորական մաքրու-  
թիւն հոգւոյ , առջի գեղ կենաց ,  
եկեղեցւոյ դուռը , և որդէղրութիւն  
հօրն երկնաւորի , որով կըլլանք ան-  
դամք քնի , և հարսն հոգւոյն սրբոյ  
սրբարար շնորհք առնելով . վասն զի  
՚ի ծնողաց կըծնանինք որդիք բար-  
կութէ , աւաղանէն վերածնանինք  
որդիք փրկութեան . « զի ծնեալն ՚ի  
մարմնոյ՝ մարմնն է . և ծնեալն ՚ի  
հոգւոյ՝ հոգի է » . յուն . կ , 6 :

2. Ա' կրտութիւննյովհաննու խոր-  
հուրդ չէր , խորհրդական արարո-  
ղութիւն էր . շնորհքի նշան ունէր , ու  
շնորհքի պատրաստութիւն էր , բայց  
շնորհք չէր բերէր . ուստի յովհան-  
նէս մկրտչէն մկրտուածները՝ նորանց  
մկրտուեցան քնի մկրտութբը . տես  
գործ . ժիթ :

3. Վկրտութիւն ջրոյ՝ իրեք կերպով  
ալ կընայ ըլլար. ցը ընկղմամբ, հեղւ  
մամբ, ցօղմամբ : ընկղմումն սովու  
րական է արևելեան տղզի. հեղումն՝  
յատուկ եղաւ արևմտեան աղզի. իսկ  
ցօղումն՝ ետքի հարկաւորութեան ա-  
տեն միայն կըլլայ, երբոր ատեն չի-  
կայ, կամ առատ ջուր չի դանուինէ:  
միայն թէ այնչափ ջուր գոնէ պիտի  
ըլլայ, որ կարենայ ըսուիլ լուացումն  
կերպով մը :

4. Խնչպէս ջուրը հարկաւոր է 'ի  
նիւթ մկրտութեան, նոյնպէս և ձե-  
րանին. ուստի կըսէ օղոսախնոս 'ե  
ճառն ձ. « Բարձ զրանն 'ի ջրոյ. և  
» զի՞նչ մնայ, եթէ ոչ ջուր: Յարես-  
» ցի բանն 'ի տալրն, և լինի խոր-  
» հուրդ: Ուստի իցէ այդչափ զօրու-  
» թիւն ջրոյ. 'ի մարմինն մերձենալ,  
» և զսիրտն լուանալ. բայց եթէ ներ-  
» դործութեամբ բանին. ոչ զի լոկ  
» ասեմբ, այլ զի և հաւատամբ. բան-  
» զի և 'ի բանի անդ այլ է հնչումն  
» անցողական, և այլ է զօրութիւն  
» մնացական »:

5. Մկրտութեան շնորհը դհո-  
ղին կըլլանայ ու կըմաքրէ մեղքէն.

և անանկ կընորողէ որ նոր ծնած կըլ-  
լայ 'ի նոր կեանս . բայց անմեղանչա-  
կան չընէր զանմեղը . ինչու որ լա-  
թերնիս լրվացի առջի աղտոտուէն ,  
անկից ետե՛ մաքուր պահենք նէ ,  
չաղտոտիր . հապա թէ անհողութե-  
նով աղտոտենք նէ , յանցանքը՝ մերն  
է . անկից ետե՛ խոստովանանքով պէտք  
է մաքրուիլ : Ասոր համար կըսէ (Օգոս-  
տինոս . 'ի Գիւռն շաղագու Բահ Ալլա . ) »  
» Ակրտութեն քնի այս ինչ զործի ,  
» զի մարմին մեղացն խափանի .  
» բայց ոչ այնպէս խափանի , զի մի  
» մնասցէ ցանկութիւն բնածին . այլ  
» զի մի վասեսցէ : Օի թէ զկնի ,  
» մկրտութեան 'ի բնական չափ հա-  
» սակի հասանեն , ունին յայնժամ  
» զայն՝ ըստում ունին պատերազ-  
» միլ , և օգնականութեն տն յաղթել  
» նմա . Եթէ ոչ ըստնայն իցէ առեալ  
» նոցա զշնորհս ( կամ անվաւերու-  
» թե , և կամ կորուսանելով զշնորհս  
» մկրտութեան : ) »

6. Ակրտութիւնն է կնիք ( յն տամ-  
դայ ) քնական հօտին՝ լուսափայլ ար-  
պաւորել յանուն երրեակ լուսոյն 'ի  
հողիս մեր՝ անջնջելի յաւիտեան . վայ

և անկրկնելի։ Ուստի կըզբէ օղոստին  
նոս 'ի Առաջն առ Տագահմ, » Կրկին  
» մկրտել զայր Հերետիկոս, որոյ ա-  
» ռեալ իցէ զայս կնիք սրբ երրոր-  
» դութեան, զոր աւանդէ քրիստո-  
» նէականն վարդապետութիւն, մեղք  
» է ամ իրօք. իսկ կրկին մկրտել  
» զուղղափառն՝ անհնարին ապիրա-  
տութիւն է » :

7. Ծնողք մարմնոյ՝ ինչպէս որ  
պարտական են հոգալ զմնունդ մար-  
մնոյ զաւակաց, նոյնպէս պէտք է հո-  
գան զոգեոր ծնունդ և զմնունդ նց,  
որ փոյթ տանիլ մկրտել տալու, և  
անկից էտել 'ի շնորհս այ մենծնալու։  
Եոյն հոգեոր պարտք կիյնայ նաև  
կնքահօր ու կնքամօր վրան. որ ինչ-  
պէս հոգեոր ծնող եղան իրենց սա-  
նին նէ, նմանապէս հոգեորապէս  
սնուցիչ ըլլան ինչուան 'ի չափա-  
հասութիւն։ Ա՛ս է (Օղոստինոսին  
ըսածը. 'ի ճառան պնի պատի. » **Չեզ**  
» ազգ առնեմ նախ քան զամ՝ եթէ  
» կանայք, և եթէ արք, որք զորդիս  
» 'ի նր աւազանէն ընկալայք, զի  
» ծանիջիք զանձինս երաշխաւորս  
» լեալ առ աստուծոյ վասն այնոցիկ՝

» զորս կնքեցիք . վե որոյ հանապազ  
» խրատեցէք զնո՞ւ պահել զմաքրու .  
» թիւն , սիրել զարդարութիւն , պա .  
» հելզսէր : Յառաջքան զամ , զհան .  
» գանակն և զտէրունական աղօթս՝  
» և դուք ինքնին պինդ կալարուք ,  
» և որոց եղէք վերընկալ 'ի սր ա .  
» ւազանէն , ուսուցէք ) :

ԳԼ. Գ.

Դէ՛լ նէրգուծախն մէշաց առ հասարամի , ու  
է աղաւիսարս - Ալ :

ա . Թռող մեղադրեն որդիք մարդ .  
կան իրենց նախահօր և նախամօր ,  
թէ անոնք մեզ գրախտէն դուրս ձգե .  
ցին աս աքսորանաց վայրը , մեզ չի  
ծնած՝ մեռուցին հողւով և մարմնով .  
ինչ կըլլար , մէկ ծառի պտուղ մը  
չուտէին՝ համբերէին : Աղէկ ամմա ,  
ադամն ալ ինչ կըսէ՝ թռող լսեն . ի .  
րաւ որ ես անիրաւեցայ , առաջ առ  
ած . ետքը իմ բոլոր զաւակացս . բայց  
սակայն իմ պանծալի զաւակս՝ որ  
է միանդամայն իմ տըրս և ածս , յու .  
յու քս , եկաւ հքս նորողեց , իմ աւ .

բածս շինեց, զմեղաւորքս արդարացոյց, և հաշտեցոյց զհայր ը արարածս: և կենդանարար նր հոգին նորէն ծնաւ 'ի նր աւազանէն զիմ մեռած զաւակներս, ու կենդանացոյց. անկից ետե իրենք իրենց առանձնական յանցանքովը՝ որ է ներգործական մեղքը, զիրենք նորանց կրմեցրնեն նէ, իս չի մեղաղրեն, զիրենք մեղաղրեն:

Եւ իրաւ որ՝ ադամ մէկ անդամ մեղանչեց նէ, բոլոր կենացը մէջ՝ հազար տարիի մօտ ապաշխարեց. դուն ադամորդի քանի անդամ մեղք ըրած ունիս, մէկ անդամ մը աղէկ ապաշխարած չունիս. անիսէ անոր սխալնքը քեղի խրատ պիտոր ըլլար. տեսար որ մեղքը ինչ զէշ բան է եղեր: որչափ չարիք կընէ եղեր, ինչու մեղանչողին կըհետեւիս. տեսար որ ապաշխարելը ինչ աղէկ բան է եղեր, որչափ բարիք կընէ եղեր. ինչու ապաշխարողին չես հետեւիր,

Ի. Ան ի՞նչ ըսեմ մարդկան տկարութեր, տղիտութեր, չարութեր, որ մէյմէկ հիւանդութիւն են հոգւոյ. բայց առջի երկուքը խղճալու է: յը թեթե

ըլալով՝ ներելի ողորմութեան է .  
բայց ետքինը ծանտր բան է , ուստի  
շատ անդամ անարժան կը մնայ ողոր-  
մութե . Այս անհու ողորմութե կը-  
սեմ , որ մեր տկարութիւն և տղիտու-  
թիւնը զիտնալով՝ մեր հիւանդու-  
թեը կեօրէ՝ երկրորդ աւագան և  
դեղկենաց զրաւ զապաշխարութիւն .  
ոնկ զի ով որ յետ կենդանանալոյ ՚ի  
մեռելութէ մեղացն աղամայ՝ նորէն  
կը հիւանդանայ նէ , ապաշխարութե  
դեղը առնէ ու առողջանայ . ողջ ողջ  
մեռնի պիլէ նէ մահուչափ մեղք չա-  
րութե , նոյն դեղը ապաշխարութե  
առնէ կատարեալ զղջմամբ և ճշմա-  
րիտ խոստովանութե , նորէն կենդա-  
նանայ : Այսափ որ եօթն անդամ  
չէ , եօթանասունը եօթ անդամ պի-  
լէ ինկենայ նոյն մեղքով , տեղիք ու  
նենայ ոտք ելլալու խորհրդով ա-  
պաշխարութե : Ո՞վ անբաւ մարդա-  
սիրութեն այ :

Դ : Ապա թէ մէկը աս երախտիքս  
չի զիտնայ , ու սանձարձակ տայ  
զինքը ամմէն մեղաց . կամ մէկ ծան-  
տր մեղքը իրեն սովորութիւն ընէ՝  
ու չուզենայ ետ կենալ , կամ թէ

ած անկից երես դարձընելու տեղը՝ ինքը ասառւծմէ երես դարձընէ ու ումուր սեսլէ առ ած դառնալ և ապաշխարել. սանքի թէ այբան մը կընէ կոր. կամ թէ ատէ ըզդեղն կենաց . և անզեղջ սրտիւ պաղի բոլորովին խոստովանանքէն. որով կամ ’ի յուսահատութիւն ինկնայ, և կամ ’ի յանդգնութիւն՝ թէ ի՞նչպէս ըլլայ նէ՝ ետքը սէլամէթ կելլամ տէյի, և կամ արհամարհէ այ պարզենալ պատիժնալ, խենդ չէ մի այնպիսին, արժանի չէ մի կապելու գժոխքին բանտը: Անանկ է՝ կըսենք ամմէնքնիս մէկ բերան :

Անանկ է նէ, աչուընիս բանանք մեղաւոր եղբարք, խելուընիս զլիսընիս ժողվենք. զերէ ասանկ խենդեր քիչ չեն մը մէջը: Հիւանդ են, զիտեն. բայց դեղ առնել չեն ուզեր. և անոր համար իրենց հիւանդ ըլլայն ալ չեն ուզեր իխրար ընել՝ պարէ խոստովանանքի մէջ. որով իրենց վրայ կուզայ այն վայն՝ որ կըսէ շնորհալին. « Այ ախտացելումն յախտէ, որ խոցի : և ոչ ընդուստնու » :

Դ. Հիմա բանը ասոնց խօսք հաս-

կըցընելն է, որ իմանան իրենց խելագարութիւնը, ու խելաբերին ճանչնան իրենց հիւանդութիւնը, ու դեղառնեն՝ որ բժշկուին։ Իմ ըսելիքս իրենց աս է. մէկ բնական խելագար խենդ մը տեսնաք նէ, կըցաւակցիք խեղճ է կըսէք, անբանի մը պէս բան մը նէ եղեր. ձառուընէդ գայ նէ՝ ողորմուի ալ կուտաք. կամ ճարը կըմտմըտաք որ դեղով մի կըլլայ՝ ծեծով մի կըլլայ, խելքը զլուխը գայ. հապադուք ով մէղաւորք՝ այնպիսի խենդերէն էք, որ ցաւակցելու ալ արժանի չէք. ինչու որ՝ կամաւոր է ձեր խելագարութիւնը. և անոր համար չէք թողուր որ մէկը ձեր վր խղճայ. ու ճարմը ընէ՝ դեղ մը ընէ ձեզ խելօքցընելու։ Ամմէն մեղք խենդութիւն կըսուի բարոյապէս. և առջի դեղը ան է՝ որ ամմէն մարդ իր մեղաւոր ըլլալը ճանչնայ. որ անոր կեօրէ երթայ հողեւոր բժշկի մը զինքը ցըցնէ խոստովանանքի մէջ, ու կենաց դեղը առնէ։

Ե. Այէկ մարմնաւոր կոյր մը տեսնաք նէ, կըխղճաք, ճամբայ կըցընէք. ձեր հողեւոր կուրութիւնը տես-

նայիք նէ : Է՞ն առաջ ձեր վը կըխրդ  
ճայիք , ու ճամբայ կուգայիք . Ճամբան  
ալ չի զիտնաք նէ , առաջնորդ մը կը  
փնտուիք , ու կըդանայիք իմաստուն  
հոգեոր հայր մը : Բայց ի՞նչ ընեմ  
որ ակամայ չէ ձեր կուրութիւնը ,  
այլ կամաւոր , որ « ոչ երբէք եկես-  
ցէ յառողջութիւն » կըսեն բժիշկք  
հոգւոց՝ սր վարդապետք , բանիւ երկ-  
նաւոր բժշկին , որ ըսաց առ փա-  
րիսեցիս . « Եթէ կոյրք էիք , ոչ էր  
ձեր մեղ . բայց արդ ասէք եթէ տե-  
սանեմք , և մեղքն ձեր 'ի ձեղ հաս-  
տատեալ են » . Համար . թ . 41 : Ասկից  
ողբալի բան չիկայ : Ասանկները թող  
երթան այն աղօթքը ընեն զիշեր ցո-  
րեկ : « Լոյս տուր տէր աչաց իմոց,  
զի մի երբէք ննջեցից 'ի մահ » . Առա-  
ճը . 4 :

Չերկնցնեմյայտնի բաները . դանք  
հիմա տեղն 'ի տեղ հասկըցընելու ,  
նախ՝ թէ քանի ցեղ ներդործական  
մեղք կայ , որ մէյմէկ հոգեոր ցաւ են .  
և երկրորդ՝ թէ ի՞նչպէս պիտի ըլլայ  
ամմէնուն ընդհանրական դեղը , որ  
է խորհուրդն ապաշխարութեան :

## ՅՈՒԹԱԾԱԾ

Բայց ապրութիւն պէսատիաց ներգործական  
մէջաց :

ա . ԱԵղքն որ մտածենք մարդուս  
քնութե կողմանէ , որ զոյացած է 'ի  
հոգւոյ և 'ի մարմնոյ , կէսը պիտի  
ըսենք հոգեոր , կէսը մարմնաւոր :

Հոգեաբ մեղք են առջի իրեքը զլ-  
խաւոր մեղքերէն , որ մաքով կամ  
սրտով կըզործուին 'ի կամաց , թէե  
զործիք ունենան զմարմինն ալ . յի  
Հալարտութիւն , նախանձ , բարկու-  
թիւն . և ինչ որ ասոնց տակը կիյ-  
նայ :

ԱՅՀԻ մեղք են ետքի իրեքը  
զլխաւոր մեղքերէն , որ մարմնով կամ  
մարմնաւոր բանի վր կըզործուին 'ի  
կամաց , թէակտե 'ի ձեռն մտաց .  
յի Ազահութիւն , որկրամոլութիւն ,  
և բղջախոհութիւն . և ինչ որ ասոնց  
տակը կիյնայ :

Իսկ ծուլութիւն , որ ոչ այնչափ  
դրական բան է , որչափ բացասական ,  
հէմ հոգեոր հէմ մարմնաւոր մեղք

կըրնայ ըլլալ. ինչպէս որ վարը կիմանաս :

Բ. Դարձեալ մեղքն որ մտածենք  
մարդուս հողեոր և մարմնաւոր կա-  
րողութեը կողմանէ, իրեք կերպ կըր-  
նայ ըլլալ. խորհրդով, բանիւ, և  
զործով:

Խորհրդակ կըլլան՝ չէ թէ միայն վե-  
րի ըսած հողեոր մեղքերը, այլև ամ  
մարմնաւոր մեղք, երբոր իրաւցընէ  
կըցանկանք սրտով. անանկ որ թէ-  
պէտե պիտի շընենք, կամ չի կարե-  
նանք ընել այն մեղքը. բայց անանկ  
յօժարութիւն և հաւանութիւն կայ  
սրտին մէջ՝ որ առիթը զտնայինք նէ,  
պիտի ընէինք, օրինակ ըլլայ շար  
խորհուրդն ցանկութե՝ որ քնի ըսա-  
ծին պէս, « Այս որ հայի ՚ի կին  
մարդ առ ՚ի ցանկանալոյ նմա, ան-  
դէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւ-  
րում ». Տալ Ե. 29:

Ասի, « երբոր իրաւցընէ կըցան-  
կանք սրտով ». չէ նէ՝ սոսկ մտքէն  
անցնիլը առանց սրտին յօժարութե  
և կամաց հաւանութե, բնաւ մեղք  
չի սեպուիր. վս զի անատեն մնք  
ընու չենք. հապա՝ իւսու ցրքաշօղ ենք,

ինչպէս շատ անգամ՝ սրբերուն միտքը սկիլէ ակամայ կուզայ ցանկութե մեղքը. որ վանտելուն պէս՝ վարձքունի, պատիժ չունի։ Ապա եթէ մէկին մտքէն անցնի չար բան մը յօժարութենով մը, առանց կատարեալ հաւանութեան, (ինչպէս շատ անդամ կըլլայ անհոգ մարդկանց,) կըլլայ թեթև մեղք մը. քիչ մը նալ մըտքով խաղայ, քիչմը յօժարելու պէս ըլլայ նէ, կըլլայ աւելի ծանր մեղք, որ կըսուի ցանեալ հէցաւթիւն։ Իսկ եթէ ըլլայ կատարեալ հաւանութեամբ, կըլլայ կատարեալ մեղք մահուչափ։

Օ՞որ օրինակ. զնենք թէ մտքէդ անցեր է՝ որ հարըդ մեռնի նէ, քեզի աղէկ կըլլայ. որ մէրաս կուտես. թէ որ դուն մէկէնիմէկ թոթվեցիր կամ խապուլ չըրիր այն բանը իբրև անարձան մտածութիւն, ըսելով իմ հօրս կեանքը շատ մենծ բարի է լո ինքեան, քան թէ ինծի անոր ստակը, բնաւ մեղք մը չիկայ։ Հապա թէ քիչ մը ուշացած եղար ատ մտքի վը, թէ իրաւ ինծի աղէկ կըլլայ հօրս մահը, բայց կատարեալ հաւանութիւն չի-

տուիր , թեթև մեղք մը եղած է : Ապա եթէ՝ (ած պահէ) իրաւցընէ ուղեցիր սրտովդ , որ քու մարմնաւոր շահուդ համար՝ հարըդ քիչ ապրի , կատարեալ հաւանութիւն եղածին պէս՝ ծանր մեղք գործեցիր խորհրդով : Աս է քսի ըռածը . « Օ ի ’ի սրտէ ելանեն խորհուրդք չարք . ըստանութիք , շնութիք , պոռնկութիք , դողութիք , սուտ վկայութիք , հայ հոյութիք » ՏԵ . 19 : կմհբէ . Է . 24 . « Օ ի ’ի ներքուստ ’ի սրտէ մարդկան խորհուրդք չարութե ելանեն , շնութիւնք , պոռնկութիք , դողութիք , ըստանութիք , ազահութիք , չարութիք , նենդութիւնք . զիջութիւն . չարակնութիւն , հայ հոյութիւն , ամբարտաւանութիւն , անզդամութիւն » :

Բանի , այսինքն խօսքով կրլան այն ամ մեղք , որ խորհրդով ըլլալէն ետև՝ մարդուն բերնէն կելլան . զորօրինակ ստութիւն , սուտ վկայութիւն . երդումն վայրապար կամսուտ , առնուլ զանունն այ ընդունայն , ուրացութիւն , մոլար վարդապետութիւն , չարախօսութիւն , զրադարտութիւն . բամբասանք , նախատինք ,

Հայհոյութիւն, յիշոցք, անեծք, ցոփաբանութիւն, խեղկատակութիւն. ծաղրել զընկերն, չպահել զիսորհուրդ, ընդ վայր հարկանել զսուրբ և զսրբազան իրս. և այլն : Ոսի. «Խորհրդով ըլլալէն ետե» . զերէք բերնէն ելածը՝ թէ որ մաքէն չանցնէր առաջ. ու չի հաւանէր նէ, դուրս ալ չէր ելլար. «Քանզի՞ի յաւելուածոյ սրտի խօսի բերան» . ճպէ. Ճպէ. 34 :

Գաւծակըլլան այն ամենայն մեղք, որ մաքէն անցնելէն ետե, ու կամքը հաւանելէն ետե, մարմնաւոր կարողութիւնք զայն բանը՝ ի դորձ կըդնեն՝ զլուխ հանելու համար . թէ և կիսկատար մնայ դրսի պատճառով մը : Ուստի մեղք դործոյ են ինչ որ կըլլայ հինդ զզայարանօք մարդոյն, զորօրինակ՝ դէշ հայեցուած, չար անկանգրութիւն, որկրամոլութիւն, արբեցութիւն, էւելորդ հոտերու էտենէ ինկնալ, մարդ զարնել, սպանութիւն, զողութիւն, յափշտակութիւն, դէշ ճամբայ երթալ, ընդդէմ բնութեան մեղեր, շնութիւն, կախարդութիւն, խարդախութիւն առուտրի մէջ, խա-

բէութիւն, և այլ ամենայն անարժան և անկարգ դործք չար մարդկանց :

Պ. Դարձեալ՝ այս ամ մեղք, նայելով՝ ի պատճառս մեղանչական բընութեանս մերոյ՝ իրեք պատճառէ կը ընան ըլլալ. այսինքն՝ ի տկարութենէ, 'ի տղիտութէ, 'ի չարութէ :

ԱՌԵՆ ՔԻՄՐԱ-ԲԵԱՆ (որ կըսուի ընդդէմ հօր ամենակալին, ) այն է, որ մեր ապականեալ բնութիւնը իրեւերկիր անիծեալ և փշաբեր՝ անդադար ինքիրմէ անպիտան բաներ կը բուսցընէ. ըստ այնմ «զի միտք մարդկան հաստատեալ են 'ի խնամս չարի 'ի մանկութէ իւրմէ ». ՃԱՆ. ը. 24: Ուստի առանց մեր մտմտալու՝ ինքիրմէ մեղանչական բաներ մեր միտքը կիյնայ. կամ լսելով և տեսնալով արդելած բանը՝ սրտերնիս կուզէ, կամ յանկարծ դանվելով բերաննէս անշնորհք խօսք մը կելլայ. կամ մեր կամքին դէմ բան մը ըլլայ նէ, շուտով մը սրտերնիս տակնուվրայ կը լլայ. ոչ առաջը ոչ ետքը մտմտալով զինովի պէս կիրք բարկութեան և ուրիշ սրտի շարժմունքները ոտք կել-

լան . մէկ խօսքով՝ լուցինք մեղաց ըստած .  
նին մէկ ըլլալով՝ անխորհրդածեաւ շրժ-  
ման հետ՝ յանկարծ մեղք մը կըխօ-  
թեն մեզ . որու նիւթը թեթե բան  
է նէ , թեթե մեղք կըլլայ . ծանտր  
բան է նէ , ծանտր մեղք կըլլայ :  
դարձեալ՝ շուտով մը վրայ դանք նէ ,  
թեթե մեղք կըլլայ . քիչ մը ուշա-  
նանք նէ , կըծանտրնայ . միայն թէ  
բոլորովին չի տիրէ մեր վրայ . քանզի  
ան ատեն տկարութիւնը՝ ի շարութի  
կըփոխուի :

Երամկօրէն խօսելով՝ տկարութեն  
մեղքերը անոնք են (թէ թեթե , և  
թէ ծանտր) . որ սէպէալ ըլլողին կը-  
սենք , իս մեղք մի խօթեր , ու մեղքը  
սկսած չըսկըսած՝ ետ կըքաշուինք ,  
կամ մենք մեզի զլուի շարժելով՝ մէկ  
դիէն մեղանչական բանին քիչ մը  
մէյիլ ենք տուեր , ու մէկ դիէն՝ մե-  
ղայ մեղայ կըսենք : Ասանկ տկարու-  
թեան մեղքեր շատ կը մանան՝ ի նիւթ  
բարկութեան , հեշտութեան , և որ-  
կըամոլութեան . անանկ որ եօլլու  
բան մը ընելու պիլէ ըլլանք , մեր  
տկարութենով եօլսուղ կերպ մը կը-  
խօթենք մէջը : Բուն հիւանդութիւն

Հողւոյ կըսուի աս տկարութեան մեղքը , որ գեղզ կարօտ է . և գեղը ընենք նէ՝ կառողջանանք . ատեն ատեն նորէն անհանդիստ ընելու ըլլայ նէ նոյն հիւանզութիւնը , մենք ալ նորանց գեղ առնելու ոչ պիտի խրպնինք , և ոչ անհոգանանք :

Ուեթև մեղքերն որ շատ անդամ կինկնանք նէ , հասարակօրէն տկարութեան մեղք կըսուին . ծանտր մեղք մը նալ՝ որ սովորութիւն չենք ըրած , մէկ երկու տարին անդամ մը պատահի նէ , տկարութեան մեղք կըսուին : Արտանց կըցաւինք մէկ բանի վրայ , ու բաւական ջանք ընելէն ետեւ՝ պազի նորէն կիյնանք նէ , տկարութե մեղք կըսուին , թէ մենծ ըլլայ՝ թէ պղտիկ :

Խնդրէ յամենակարողէն այ , որ տայ քեզ կարողութիւն և զօրութիւն յաղթել մարմնոյ , աշխարհի , և ստանայի , չէ նէ՝ կինկնաս քու տկարութեամբդ . « Տուր զօրութիւն ծառայի քոյ , կեցո զորդի աղախնոյ քոյ , և արա առ իս նշան բարութեան » . առաջ . ձԵ . 46 : « Տուր զօրութիւն հոգւոյս կամաց՝ հնազանդել զկամս մարմնոյս » . չարական :

Տէիդութեան մեղս՝ (որ կըսուի ընդ-  
դէմ որդւոյն այ, որ է իմաստութիւն  
հօրն երկնաւորի), ան է՝ որ աղեկ  
մը չէինք զիտեր այն բանին մեղք ըլ-  
լալը, որ պարտըկան էինք զիտնալ.  
զերէ մեր զիտնալու բանը չըլանէ,  
բնաւ մեղք չըլար. զորօրինակ մէկը  
ուրբաթ օրը միտքը վրան չըլալով  
միս ուտէ նէ, ուտելովը մեղք չի-  
գործէր, հապա խելքը վրան չու-  
նենալուն՝ որ կարենար զիտնալ թէ  
օրը ուրբաթ է. ուր աշխարհքիս ամ  
մէն բանը միտքը կըպահէ տէ՝ այ օրը  
իր պարտքը ընելու խելք չիտար: Մէկ-  
նալ հաւատքի վրայ բան մը խօսելու  
ատեն, կամ չցիտցածը թէվէքէլի խօ-  
սի, կմյայտնի բանը չըղիտնայ ու չի-  
կարենայ պատասխան տալ, տղիտու-  
թեան մեղք կըզործէ, ծանրկմյթեթև՝  
բանին կեօրէ: Տղայ մը չարը բարին  
կըձանչնայ, բայց իրեն կամքին յար-  
մար եղած բանին աղեկութիւն զէշու-  
թիւնը բարակ կընտրէ. իր ուղածին  
դէմ բան ըլլայ նէ, անչափ բարակ  
խելք չի թափեր, աղեկը զէշի տեղ  
կըդնէ, զէշը աղեկի տեղ. ասով տղի-  
տութեան կամ անզիտութեան մեղք

կըդործէ՝ մենծ կամփոքը՝ բանին կեօրէ . հապա թէ իրեն ըսեն՝ թէ ասչար է , մեղք է , ու հասկընալով մըտիկ չընէ նէ , չարութեն մեղք կըլլայ :

Կուապաշտը կամ անածը չիկընարտղէտ ըլլալ ճշմարտին այ . ուստի միշտ չարութի կայ սիրտը , որ չի թողուր ճանչնալ և պաշտել զած . ուստի կըսէ՝ ժկ սաղմուս . « Ասաց անզգամն ՚ի սրտի իւրում , թէ ոչ զոյ ած » . տես որ չըսէր , սատայ ՚ի ճրէ . զերէ մտքովը կամ խելքովը ուղենայնէ՝ կըդանայ . բայց , սրտովը չուզեր՝ որ ըլլայ , որ զինքը չիպատժէ :

Ուրիշ անհաւատներուն մէջ , հրէից մէջ , և հերետիկոսաց մէջ՝ երկու կերպն ալ կայ : Կան որ թանձր . տղիտութեան մեղքով կուրցած են . կան ալ որ կըճաշնան , բայց չարութեամբ չեն դառնար , պատճառ ունենալով հպարտութիւնը , արծաթսիրութիւնը , փառասիրութիւնը , մարմնասիրութիւնը : Եւ որչափ է նէ զիտութեն և տղիտութեան տարբերութիւնը , անոր կեօրէ է և պատժոց զանազանութիւնը . ըստ այնմ , « Ծառայ՝ որ զիտիցէ ըզկամս տեառն

իւրոյ , և ոչ պատրաստեսցէ ըստ  
կամաց նորա , արբցէ դան բազում .  
և որ ոչն զիտիցէ , և արժանի դանի  
ինչ զործիցէ , արբցէ դան սակաւ :  
Ամենայնի՝ որում շատ տուաւ , շատ  
խնդրեսցի ՚ի նմանէ . և որում բա-  
զում աւանդեցաւ , առաւել ևս պա-  
հանջեսցեն ՚ի նմանէ » ու . Ժք . 47. 48 :

Իսկ առաջ Քառական , (որ կըսուի ըլդէմ  
հոգւոյն սրբոյ՝ որ է աղքիւր բա-  
րութեան , ) այն է՝ որ տկարութեան  
և տղիտուե սէպէպմը չունի . հապա-  
իր կամքը կատարելու համար՝ այ  
կամքը կըկոտրէ . զիտէ թէ ըրածը չար  
է , մեղք է . թող չիդիտնայ թէ որ-  
չափ է այն մեղքին մնծութիւր . զիտէ  
թէ այ դէմ է , թէ կամօք այ դէմ  
ըլլայ տէի չըներ . զոր օրինակ Ադամ  
և Եւայ զիտէին այ հրամանը , որ սկի-  
տի չուտուի այն ծառէն . և մէկ տկա-  
րութիւն մը նալ չունէին . ըրած ան-  
հնազանդութինին՝ կատարեալ չարու-  
թիւն էր . և աւելի չար՝ զիրենք ար-  
դարացընելը , ու շուտով մը մեղայ  
չըսելը : Չար էր և նախանձն կայէնի  
ընդդէմ բարի եղբօր իւրոյ արէլի . և  
աւելի չար՝ չզիտնալէն դալը իր ըրած

արունը. և ծայրագոյն չար՝ ետքի յուսահատութիւնը : Չարութիւն էր և դաւթին կրկին մեղքը՝ շնութեան և մարդասպանութեան . յայտնի են և այլ ծանր ծանր մեղք մարդկան, որ 'ի չարութենէ կրլան . բայց ծայրագոյն չարութիւն էր հրեշտակաց մեղքը՝ որ հպարտութեամբ սատանայ եղան . մենծ չարութիւն էր և դպրաց և փարիսեցւոց ըրածը, որ զքրիստոսի հըրաշքները՝ սատանայի կուտային . ետքնալ զանմեղդառն այ իբրև մեղապարտ սպաննել տուին . անոնցմէ շատ վեր էր յուդային չարութիւնը, որ զիւրերկնաւոր վարդապետն վաճառեց անոնց ձեռքը իբրև հասարակ մարդ մը :

**Չերկնցնեմ.** չարութեան մեղքը ինչպէս յուդային վրայ աղէկ կիմացուի . տկարութեան մեղքն ալ սկերոսի վրայ յայտնի կիմացուի . և տըզիտութեան մեղքն ալ սկօղոսի վրայ : Ուստի շարականը կըսէ յուդային ու իրեն համախոհից համար . « **Օքէն խորհեցան՝ ի չարութեան՝ ածյաւիտենից :** Իսկ կորստեան որդին յուդաս 'ի համբոյր մերձեալ նենդութեամբ՝ նշանակ և առիթ մահու անմահիդ » :

Բայց պետքոսի համար կըսէ . « Այսօր զվէմն հաւատոյ շարժեալ փորձողին խարէութեան մարտ , առ ՚ի քէն թողացուցեալ, զմարդկային տկարութիս յանդիմանելով . և առ յոյս դարձի մեղաւորաց » . և այլն : Եւ պօղոս իրեն համար կըսէ . առ . 45. առ . 13 . « Որ յառաջագոյն հայ հոյեչն էի և հալածիչ և թշնամանիչ . այլ դափի ողորմութիւն . զի զայն յանդիտութեան և յան հաւանութեան զործէին : Խսկ դաւիթ իրեն տկարութեան և տղիտութեան մեղքը ասանկ կըխոստովանի . « Օ մեղս մանկութե իմոյ և զանդիտութե իմոյ մի յիշեր » . առաջ . իդ . 7 : Բայց չարութեան մեղքը ասանկ կուլայ . « Քեզ միայն մեղայ տէր , և զչար առաջի քո արարի » . առաջ . Ծ . 6 :

Ե . Խնչուան հիմա ըսածնիս՝ առանելու մեղք կըկոչուին . յոյ կանոնէ դուրս բան մը՝ որ կընենք այ կամացը դէմ : Հապա շատ բարի բաներ ալ կան , որ այ կամքը կատարելու համար պարական էինք ընելու ու չենք ըրեր , ուստի պահառանուէան մեղք կըսուի . ինչպէս . այ առւած շնորհքը չիբանեցնել

քանիքարաթաքոյց ծառայի պէս. ներսի  
ազդարարութիւնը կամ հոգւոյն սըյ  
տուն տուած բարի խորհուրդները չի-  
բանեցնել. պարտքերնիս եղած աղօթ-  
քը և պատարազը՝ պարապ բանի հա-  
մար մէկ դի ձգել. ափերնէս եկած  
աղէկութիւնը և օդնութիւնը ընել  
մեր եղբօրը . և այլն :

Ասոնցմով, և տահա ինչոր ետքը  
՚ի մասնաւորի պիտի խօսինք, կիմա-  
նաս մեղաց պէսպիսութիւն . և անով  
ալ կիմանաս, թէ ի՞նչպէս զղջալ և ա-  
պաշխարել պէտք է ամմէն մէկին հա-  
մար. բայց ես աւելի պայծառ կուզեմ  
հասկրցընել քեզի ապաշխարութիւն.  
վասն զի կըտեսնամ որ մեղք գործելը  
սատանայի չափ զիտես. իսկ ապաշ-  
խարելը դեռ մարդու պէս չես զիտեր:

## ՅՈՒՍՈՒԱԾ. Բ:

Եղանակ ճշմարիս առաշվարսութեն:

ա. Ապաշխարելն է առա ավագէւ կմ  
առ աշխարէւ. որ է՝ լալով դուրս ձգել.  
յի պակսուի մը ընելէն էտե՝ փիւշման  
ըլլալ, խելաբերիլ, ցաւիլ ըրածին վը

անանկ որ մէյմնալ այն բանը չընէ ,  
հապա ձառքէն եկածին չափ իրմէն  
հեռացնել , ու այն բանին խարշըլըխը  
ընել : Աստուծոյ ողորմուի է՝ որ մար-  
դիկ ասանկ ապաշխարեն նէ ճշմարիտ  
որտանց , ու առաջազրեն մէյմալ չը-  
նելու ան մեղքը նէ , ած ալ խապուլ կը-  
նեմ կըսէ կոր անոնց ապաշխարուիր .  
և անանկ կը հաշտուիմ , սանքի բնաւ  
ինձի հետ թշնամի չեն եղած . « Այ-  
մեղք իւր՝ զոր մեղաւ , մի յիշեսցի » .  
Եւն , լդ . 16 . տես և ժը : « Դժոխքի  
արժանի եղածը՝ ապաշխարութե-  
նովարքայութ որդի կընէ ած , և աս  
կերպով անհամար մեղաւորք են ե-  
ղեր , ասկից մենծ բան կայ մի : Բանը  
ան է՝ որ ճշմարտապէս ապաշխարենք .  
սոսկ բերնով չըլլայ մէշն , հապա  
զործքով ետ կենանք՝ ի մեղաց . միայն  
տերեւ չըլլայ ապաշխարութեն ծառին  
վրայ . պտուղ ալ երենայ . ըստ այնմ ,  
« Արարէք այսուհետեւ պտուղ արժա-  
նի ապաշխարութեան » , Տագթ . լդ . 8 :  
Ի՞նչպէս կըլլայ ըսես նէ , աղէկ ան-  
կաճ դիր :

Դուն մէկ ծառայ մը ունենաս՝ որ  
մենծ յանցանք մը ըրած ըլլայ . զոր-

օրինակ տնեն ծանր բան է զողցեր ,  
կամ ընտանեացդ ըռզին է անցեր .  
կամ քու երեսիդ քֆրելով , ծանր  
նախատինք է տուեր , կամ չարա-  
խօսութիւն ընելով քու անունդ է  
աւրեր , կամ ետևէդ է ընկած , որ քեզ  
սպաննէ՝ կամ սպաննել տայ . ’ի հարկէ  
ասանկ ծառան տնէ կըվոնտես , երեսէ  
կըձգես , պէտք ըլլայ նէ՝ հախէնալ  
կուզաս : Հիմա ըսենք թէ ան անե-  
րես ծառան դայ ոտքդ ինկնայ , մեղայ  
դոչէ , միջնորդ ալբոնէ չէ թէ միայն  
բարեկամները , հապաքու մէկ հատիկ  
սիրական որդիդ , դուն ինչ կըսես , ինչ  
կընես . ’ի հարկէ կընայիս , արդեօք ծա-  
ռայիդ մշտանց է , թէ երեսանց .  
և անոր կեօրէ կամ կընդունիս կմշես  
ընդունիր : Ասկից չափէ քու ապաշ-  
խարութիւնդ ալ . արդեօք ընդունելի  
է այ , թէ չէ :

Մեղայ դոչեց աքար զարմեան , սա-  
ւուդ կիսեան , անտիոքոս թաղաւոր  
սելեկիացւոց , և յուզա իսկարիով  
տացի , բայց սրտանց չըլլալով , հա-  
պա սոսկ երեսանց , ողորմութեանար-  
ժանի չեղան : Մեղայ դոչեց դաւիթ ,  
պէտրոս , պօղոս , մաքսաւորը , մադ-

դաղենացին , և այլն . չէ երեսանց , հապա սրտանց . անոր համար ողորմունք արժանի եղան : Արեմն բռնոր բանը հոսէ , որ զիտնաս՝ թէ երբ կըլլայ երեսանց ապաշխարելը , և երբ կըլլայ սրտանց ապաշխարել :

Ի . Ամմէն մարդ՝ որ խոստովանիլու ապաշխարել կուղէ նէ , զիտէ որ հինգ բան պէտք է ապաշխարութեան հարկաւոր՝ պզտըկուց պէրի քրիստոնէականէն սորված , այսինքն քննութիւն , զղումն , առաջադրութիւն , խոստովանութիւն , և ապաշխարանաց վրձարումն : Եւ ամմէնքը աս բաներս կընեն , ամմա տասին մէկըչէ , հարուրին մէկը կելլայ չելլար՝ որ պտուղը տեսնայ իր ապաշխարութեանը , բոլորովին ետ կենալով իր մեղքէն . ինչու համար . վասն զի սրտանց չընէր , հապա երեսանց :

Երեսանց կըսեմնէ , կեղծաւորութեան համար մի հասկընար , կամ երեսպաշտութենով զրսըւանց ուրիշները խարելու համար . ( ատիկակուրիշ ծանտր զարհուրելի մեղք կըլլայ , ) հապա կուղեմըսել՝ թէ ինքը զինքը միայն կըխարէ . դրսի կեղեները

կուտէ աս բաներուս , ներսը եղած  
պտուղը համտես չըներ . ջրին երեսը  
կը լողայ , խորունկը չի մտնար . սովու-  
րութիւն ըրածի պէս կը խոստովանի ,  
շատ շատ՝ իր սիրտը խղճմտանքը հանդ-  
չի տէի , չէ թէ զած հանգչեցնելու  
համար : Այեղքը բերնէն դուրս կը-  
թափթրփէ , սրտէն դուրս չի թափեր,  
չի կորսնցներ , չի վոնտեր , չի դա-  
նիր . բերնովայ հետ բարեկամութիւն  
ընել կուզէ , սրտով մեղքին հետ հին  
բարեկամութիւնը կը պահէ : Ապա-  
ցոյցը ան է , որ խոստովանելէն հա-  
ղորդուելէն էտե՝ պահէկ մը շատ շատ  
օր մը կանցնի չանցնիր , կենէ իր առջի  
սրտին չարութիւնը վրան է . նոյն հին  
խույերը կենդանի են : առջինին պէս՝  
քիւֆիւրը տեղը , ատելութիւնը , բամ-  
բասանքը , բարկութիւնը , կամապաշ-  
տութիւնը , ազահութիւնը , պղծութիւնը .  
մէկ խօսքով ամմէն պակսութիւնը  
առջինէն էւել է , պակաս չէ : Ասանկ  
չէ մի մարդկանց սովորութիւնը . տես  
ուրեմն , երեսանց պիտի ըսենք ասանկ  
ապաշխարութիւնը , թէ սրտանց :

Գիտեմ որ հիմա աս բանիս կար-  
դացողը՝ ով որ ըլլայ , պիտի ըսէ .

իրաւ է , ասանկ կըտեսնամ կոր՝ թէ  
ուրիշի վրայ , թէ իմ վրաս . ուրիշը  
ինչ ընեմ , ես ինծի նայիմ . անանկ է  
նէ , աղէկ մը փնտռեմ՝ թէ ինչ  
պէս կըլլայ սըրտանց ապաշխարե-  
լը . մէյէր խալպ է եղեր ինչուան հի-  
մա ըրած ապաշխարութիւնս , սըռչայ  
է եղեր . աման ինչպէս կըլլայ ճշմա-  
րիտ և անխարդախ ապաշխարութիւն .  
վասն այ՝ ինծի սորվեցընօղ մը զըտ-  
նայի :

Վ վքրիստօնեայ եղբայր , մեղաւոր  
որդեակ սիրելի , որ ճշմարիտ ապաշ-  
խարութեան կըփափաքիս , և կու-  
զես զտնալ զգանձն ծածկեալյաղա-  
րակի , զակն ալատուական , և զանդին  
մարդարիտ՝ որ զին է արքայութեան ,  
մի խարեր զիս՝ որ չիխարես զքեզ :  
Կուզեմ կըսես կոր՝ սորվիլ , ինչպէս  
կըլլայ սրտանց ապաշխարելը . սոր-  
վածդ՝ գործքով ընելու կամք ունիս  
նէ , եկուր քովս , այ կողմանէ ուզածդ  
սորվեցնեմ . չէ նէ՝ զուր տեղը մ՝ աշ-  
խատիր , ու մ՝ աշխատցըներ զիս ,  
**Չէ** , հայր սր . սրտովս ու կամքովս՝  
այ շնորհքով՝ կուզեմ պառող արժանի  
ապաշխարութեան ընել . անոր համար

կուզեմ սորվիլ: Անանկ է նը, ես ալ  
սիրով կըսորվեցնեմ քեզ՝ այ տուն  
տուածը:

Կ. Արտանց ապաշխարելու իրեք  
բան պէտք է. հաւատք կենդանի, յոյս  
հաստատուն, և սէր եռանդաղին:

Կնդանի հաւատքով և իրրե աչօքբացօք  
պիտի տեսնաս այ արդար զատաստա-  
նը մեղաւորաց վրայ, որ մէկ հպար-  
տութեան մեղաց համար պատժեր է  
ու կըպատժէ յաւիտեան 'ի հուրն ան-  
շէջ անհամար հրեշտակները՝ որ սա-  
դայէլի հետեւեցան 'ի սկզբան աշ-  
խարհի. բղջախոհութեան համար բո-  
լորաշխարհը ջր ջեղեղովնոյայատե-  
նը, և սոգոմզոմորը հրհեղեղովնով  
տայ ատենը. նրմանապէս ուրիշ չա-  
րագործները՝ ամմէնը մէյմէկ կերպ  
մեղաց համար. ուրեմն պիտի ըսես.  
ես ալանոնց պէս մեղաւոր մնամ՝ չա-  
պաշխարեմ նէ, անանկ պիտի կոր-  
սըւիմ. ըստ այնմ՝ «Եթէ ոչ ապաշխա-  
րիցէք, ամքին նոյնապէս կորնչիջիք»:

Ա. Ժ. 3: Աս ճշմարտութիւնս որ  
սրտիդ մէջ լոյս հաւատքով վառուի  
նէ, երկիւղն այ՝ որ է սկիզբն իմաս-  
տութեան, կըզօրանայ 'ի քեզ, և կըլ-

լայ հիմն Ճշմարիտ ապաշխարութեան.  
ուստի ինդրէ յայ՝ ըսելով. « Բնե-  
ռեա ընդ երկիւղքո զմարմին իմ, զի  
՚ի դատաստանաց քոց երկեայց յոյժ.  
առև ՃԵՐ. 120 :

Դ. Անկից էտե հասպատուն յուսով  
պիտի զօրացնես դուն քեզ՝ նայելով  
այ խոստմունքը, դութը և մարդա-  
սիրութիւնը առ զղջացեալ մեղաւորս.  
որ շատ կերպով կըսէ, « Դարձարուք  
առ իս, և ես դարձայց առ ձեզ : Ո՛չ  
կամիմ զմահ մեղաւորին, այլ զգառ-  
նալ նորա յապաշխարութի, և կեալ:  
Ապաշխարեցէք, զի մերձեալ է ար-  
քայութիւն երկնից » . և այլն : Յի-  
շէ անառակ որդին, որ հայրը ի՞նչ-  
պէս զինքը սիրով ընդունեց . յիշէ  
քրիստոսի ըսածը, թէ ես երկնաւոր  
բժիշկս եկայ հիւանդներուն, չէ թէ  
ողջերուն համար . յիշէ թէ քեզի հա-  
մար մեռաւ քու տէրդ, որ դուն ող-  
ջննաս . քեզի համար թափեց բո-  
լոր արիւնը, որ քեզիր արունովը զնէ  
ու խալըսէ մեղքէն ու դժոխքէն : Ա-  
սանկ է նէ, դու քու կողմանէդ ա-  
փէդ եկածին չափ Ճշմարիտ ապաշ-  
խարութեան փոյթ ցցնելէդ էտե, պի-

աի չի տարակուսիս, հոգ չընես, թէ  
արդեօք ած թողուց մի իմ մեղքերս,  
աճապ ներէց մի ինձի. ատ աճապը  
վերցուր . տեղը հիճապ ունեցիր խո-  
նարհութենով, և շնորհակալութե-  
նով՝ որ ած քեզ ողորմեցաւ՝ ապաշ-  
խարութեան ատեն տուաւ. և այն-  
պէս հաւատքով և յուսով այ ապա-  
ւինէ. ու նայէ որ ահիւ և դողութք-  
զանձին փրկութիւն դործես . այսին-  
քըն խոտորիս՝ ի շարէն՝ ուսկից զղջա-  
ցար . և առնես զբարին՝ որ ինչուկ  
հիմա ծուլացար : Ասոնք ալինքիրմէ-  
կըլլան, թէ որ այ սէրը սրտիդ մէջ  
ըլլայ նէ . « Բայց արդ մնան՝ հա-  
ւատք, յոյս, սէր, սոքա երեքեան .  
և մեծ քան զսոսա սէրն է » . ա. կոնւ-  
ժկ . 43 :

Ե. Սէր, սէր սէր . ուր ես, ուր զտնամ  
ճըշմարիտ սէրը : « Աէր անուն յի-  
սուս, սիրով քով ճըմլեա, սիրտ իմ  
քարեղէն » : Ճաճագր : Աէր պէտք է կը-  
սեմ սրտանց ապաշխարելու . չէ սանկ  
նանկ, թուլումուլ, զաղջմաղջ, հապա՝  
սէր եռանդադին . աս ըլլայ նէ, ամ ինչ  
կատարելէ . « Աէրն է զօդ կատարման.  
զլուխ պատուիրանին սէր է . լրումն

օրինացն սէր է»։ Ի՞նչպէս հասկըցը-  
նեմաս սէրս, որ կրակի պէս մարդուն  
սիրտը կըվառէ կըբորբոքէ, մեղքերը  
կէրէ կըլափէ, չար սովորութիւննե-  
րուն արմատը կը չորցընէ, քէզապի-  
պէս կուտէ կըփրտտեցնէ ամմէն չա-  
րիքը, դառն արցունք կըբըխեցնէ աչ-  
քէն, և անուշ միսիթարանքով սիրտը  
կըձխացնէ։ «Այէ մէյմը պետրոս ա-  
ռաքելոյն վրայ՝ զղջման ատենը։  
ի՞նչ սրտով կուլար ջերմսիրելինքնի։  
անոր սէրը ունեցիր, տես անորպէս  
կուլաս՝ թէ չէ՝ բոլոր կենացդ մէջ։  
Օգոստինոսին խոստովանութե գիր-  
քը ( իր բերնէն ), և նարեկացիին  
աղօթազիրքը ( ամմէնուս բերնէն ),  
աս սիրովս զանդուած են ծայրէ ՚ի  
ծայր։ անոնք ըլլանքեզի վարդապետ  
Ճշմարիտ ապաշխարութեան։

Այն եռանդադին սիրոյ կրակը  
սրտիդ մէջ պիտի առծարծես երկու  
մտածութենով։ մէյմը՝ թէ ո՞րպիսի  
սիրականիդ խաթրը աւրերես մեղան-  
չելով։ մէյմալ՝ թէ աս ո՞րպիսի մար-  
դասէր տէր է, որ ապաշխարողին  
մեղքը երեսը չի զարներ, հապա դը-  
թած հօր սլէս զիս անառակ որդին

սիրով կընդունի , և առջի փառքը պատիւը կըհանէ :

Օրինակ մը տամբքեղի . մէկի մը չետ աւրըված ըլլաս , ու իրիկուան մթուն ճամբան մէկը դէմդ ելլայ . աղէկ մը սէչմիշ ըրած չըրած՝ ասոր ապտակ մը զարնես . ետքը ձայնէն հասկընաս որ քու սիրելի բարեկամդ կամեղբարդ է . որչափ կըցաւիս , ձառքը ոտքը կըպազնես , մեղայ կըսես , սխալեցայ՝ չըգիտցայ թէ հրամանքդ ես եղեր . չէ՞ նէ՝ ձառքս չորնար , ու քեղի չի դպչէր , և այլն :

ԱՌ աւելի . անտառի մը մէջ կարծելով մէկ զաղան մը որսալ , կմ՝ թըշնամիդ զարնել , սխալմամբ քու հայրդ զարնես սպաննես նէ , ինչ սրտի ցաւ , ինչ կսկիծ կըլլայ քեղի . ախ՝ ես իս ըսպաննէի տէ՝ սիրական հօրս չի դպչէի կըսես , ախ ինչ ըրի ես , ինչ ապուր կերայ , ինչ ձուն տամբղխուս . և իրաւցը նէ հայրդ ասանկ մեռուցած ըլլաս նէ , ինչուան ՚ի մահ ցաւը կելլայ մի սրտէդ , չէ . հապա այ դէմը ըրած մահուչափ մեղքերդ՝ ամմէն մէկը մէյմէկ սոսկալի ածասպանութիւն է , որ քու խելքդ չի հասնիր . աղէկ մը

մտմտաս նէ , ի՞նչ կերպով պիտի չի  
ցաւիս ինչուան 'ի մահ :

Աս օրինակս աւելի զգալի ընելու  
համար , դնենք թէ դուն զքուհայրդ չի  
զիտնալով զարկեր ես մահացու վեր-  
քով , բայց անիկա չէ մեռեր , վրայ հա-  
սար՝ տեսար որ դետինը փըռվեր է՝ ար-  
ունվզլայ կիսամեռ . ախ օղուլ կըսէ  
կոր , ի՞նչ ըրիր ինծի , աս ի՞նչ հալ  
հասուցիր իս , ասանկ խըսմիշ ընել  
կըլլայ մի քու սիրական հօրդ ըսէ  
նէ , դուն ի՞նչ կըլլաս անտեղը . քա-  
րասիրտ ըլլաս նէ , սիրտդ կըճաթի  
լալէն , ոտքդ ձեռքդ կըդողայ , ձեռքդ  
դլխուդ կը զարնես , կը ծեծկուիս ,  
կըփետտուիս , ոտքը կըփաթթըլվիս ,  
մեղայ զոչելով որպիսի էրած սրտանց .  
վախ հայր իմ սիրելի , թողութիւն  
ըրէ , չէի զիտեր , զլուխս տաքցած՝  
աչուըներս դարձած՝ քեզթշնամի կար-  
ծեցի ես անօրէնս , քեզ չիճանցայ ,  
են . Ասանկ ըսելդ ալ հէրիք չես սե-  
պեր . շուտով մը կըճարտարորիս ,  
արունը կըսրբես . վէրքը կը պատես .  
ճար մը կը զտնաս՝ որ հայրդ դետ-  
նէն վերցընես , տուն տանիս . հանդ-  
չեցնես՝ դեղ ընես առողջացնես , որ

քու սիրադ ալ հանգչի ու առողջանայ, չէ՞ նէ՝ անբժշկելի վերք կըլլայ քեզի ինչուան ’ի մահ. և ամմէն օր՝ ամմէն սահաթ՝ մահ է քեզի անանկ վիրաւոր տեսնալը քու հայրդ քու ձեռքովդ :

Ահա ասանկ և աւելի որդիական սիրով պիտի ցաւիս ու զղջաս ամմէն մէկ մեղքիդ վրայ որ այ դէմը ըրեր ես . զիտնալով՝ որ առաքելոյն ըսածին պէս, մեղքով կըլլայ « Վ երստին ’ի խաչ հանել անձանց զորդին այ, և դարձեալ խայտառակել » : Եբք . կ. 6 :

Կոյն օրինակը բանեցներ մէկալ ըսածս ալ հասկընալու համար, թէ ած ինչպէս մարդասիրութեամբ կընդունի մեղաւորաց դարձը : Ուստի զնենք թէ քու հայրդ որ քեզնէ վիրաւորեցաւ ’ի մահ, հասկընալէն էտե՛ թէ դուն ըրածիդ փիւշման ես, քեզ բոլորովին ներէ, ո՞րչափ սէրդ կեելնայ . մէյմալ ձէռքդ զէնք չես առներ, չէ՞ թէ հօրդ, հապա հիշմեկին դըպշելու համար, թէ որ մոռնայ քու ըրածդ . ու առջինին պէս սիրով վարուի քեզի հետ, ոչ քու եւ

ըեսիդ տայ , ոչ ուրիշի առջեւ խօսի ,  
ի՞նչ կըսես , կըրնաս մոռնալ հօրդ  
աղեկութիւնը . չե՞ս մի գովեր ամմեւ  
նուն առջեւ , թէ չիկայ ասանկ . հայր ,  
իմ հօրս նմանը չիկայ : մէյմալ ան-  
կից էտեւ հօրդ գէմ ապերախտ կըլ-  
լաս մի . մէյ մալ իրեն ձեռք կըրնաս  
վերցընել՝ զիտնալով . անանկ ձեռքդ  
կըքաշես ուրիշի ալ դպչելէն՝ որ ամ-  
մէն անդամ միտքդ կուղայ , շուայ որ  
հօրդ դպչիս տէյի :

Ասոնք օրինակ են , բայց ձշմար-  
տութենէն վեր չեն , վար են . զերէ  
ած՝ մեր հայրն է . ի՞նչպէս հայր .  
սոսկ մարմինը չէ ծներ , մարմինն ալ  
հողին ալ ինքն է ստեղծեր , և ամմէն  
օր՝ ամմէն ըսպէ մեզնորանց կըստեղ-  
ծէ . պահելով պահպանելովը . մեր  
ամմէն բարին իր ձառքովը կուտայ  
մեզի , և պատրաստեր է տալ իրյա-  
ւիտենական արքայութիւնն ալ . ուր  
թողունք մարդեղութեան , և սուրբ  
խորհրդոց , և ամմէն շնորհաց բարե-  
րարութիւնները : Ասոնք որ մտմտաս  
նէ , ինքիրմէ եռանդադին սէրը կը-  
վառուի սրտիդ մէջ . որով միայն կըլ-  
լայ ձըշմարիտ ու սրտանց ապաշխա-

ըուիր, որ է մէկ հատիկ դեղ կենաց  
մերոց՝ յետ հիւանդանալոյ ներգոր-  
ծական մեղօք :

Ինչուան հիմա ըսածնիս՝ ընդհան-  
րական դեղ էր մեր ընդհանրական  
հիւանդութեանը . ասկից էտեւ խօ-  
սինք մասնաւոր դեղոց վրայ՝ մասնա-  
ւոր և զլխաւոր մեր ցաւերուն դէմ:

Գ Լ. Գ .

Հարիաւորութիւն մասնաւոր դէպաց՝ ընդդէմ  
իւրաժաննշիւր մէղաց ՚ի մասնաւորի :

ա. « Երանի՛ ում թողութիւն եղե-  
մեղաց , և ծածկեցան ամյանցանք  
նորա » : սպա. լա. 1 : Երնէկ անոնց  
որ Ճշմարիտ որ սրտանց ապաշխարու-  
թեան շնորհքը դտնալով իրենց բո-  
վանդակ մեղացը թողութիւն առեր-  
են , անանկ որ բոլորովին դոցուած ու  
թաղուած է իրենց չարիքը բնաւյան-  
ցանք մը չըրածի պէս իրենց կենացը  
մէջ . և իրաւ որ՝ ած ասանկ կըմոռ-  
նայ՝ կըջնջէ՝ անհետ կընէ Ճշմարիտ  
ապաշխարողաց մեղքը . սկը կը Ճեր-  
մկցընէ՝ ձուն կը դարձընէ . հինը կը

նորցընէ , ընկածը կը կանգնէ . հիւ-  
ւանդը կողջնցնէ . մեռածը կը կեն-  
դանացընէ , թաղուածը կը յարու-  
ցանէ , մէկ խօսքով՝ նոր սիրտ կը-  
ստեղծէ . վասն զի զշշմարիտ ապաշ-  
խարօղը՝ իրեն ճշմարիտ բարեկամկը-  
նէ . իսկ բարեկամը բարեկամի հետ  
նենդ ունենայ սիրտը նէ , բարեկամ  
չի կրնար ըլլալ , չարակամ թշնամի  
կըլլայ :

Անանկ է նէ , վարպետութիւնը  
բարեկամ ըլլալը չէ , բարեկամ մնան-  
է . հերիք չէ հաշտուիլը , թէ որ բա-  
րեկամութիւնը չի հաստատուի նէ .  
հերիք չէ ողջննալը , առողջ ըլլալու-  
է . հերիք չէ այսօր առողջութիւն ու-  
նենալը , բոլոր կեանքը առողջ անց-  
նելն է բանը : Կուզեմըսել , ի՞նչ շահ-  
աս օրս ճշմարիտ ու սրտանց ապաշ-  
խարելը , ու նորանց այսօր կամ վաղը  
մէյմալ մեղանչելը . ի՞նչ դիտես . մէյ-  
մալ ճշմարիտ ապաշխարութեան ար-  
ժանի կըլլաս մի . չըլլաս նէ , կը լ-  
լաս որդի կորստեան : Հապա նայինք  
անանկ ապաշխարութիւն ընելու . որ  
պտուղ ունենայ մեր ապաշխարու-  
թիւնը՝ մէյմալ չմեղանչելու , մեղադ-

տեղը առաքինութիւն պտղաբերելու:  
Հոս է բովանդակ աշխատանքնիս, և  
հոս է բովանդակ վաստակնիս:

Ի՞նչ ընելու է՝ ըսես նէ, շատ բան  
կայ ընելու, դուն ալ զիտես, ալ ի՞նչ  
կը հարցընես. ան հոգութիւն մըներ,  
հոգւոյդ փոյթ ունեցիր. ան ատեն  
կրտեսնաս ընելիքդ ալ չընելիքդ ալ:  
Բայց ես քեզ օգնելու համար՝ երկու  
բան միտքդ ձգեմ: « Ես ե առաջ՝ էտե  
մնալու չէ, առաջ երթալու է: Երկ-  
րորդ՝ առաջ երթալը՝ ընդհանրա-  
պէս բարին ուզելով չը լլար. մաս-  
նաւորապէս աս ե ան բարին ուզելու  
և ընելու է: »

Ք. Առջի ըսածս յայտնի է՝ իմաստ-  
նոց ըսածին պէս, « Աչ կամիլն յա-  
ռաջանալ՝ է կամիլյետս դառնալ »:   
Քրիստոսի տեառն մերոյ վճիռն այ-  
զիտես, որ՝ « Արքայութիւնն երկնից  
բռնադատի՝ և բռունք յափշտակեն  
զնա »: Տարբ. ժամ. 12: Ուրեմն ջանա  
սիրելի օրէ օր չար սովորութիւներդ  
մէկ դի ձգել՝ որ արքայութեան ճամ-  
բուն արդելք են. և բարի բարի բա-  
ներուն էտեէ ընկնալ՝ որ քեզ արքա-  
յութեան դուռը կը հասցընեն:

Այս վախնար՝ թէ չես կրնար մեղ  
քերէդ վազ դալ. մի վախնար՝ թէ ես  
երբ առաքինութիւն պիտի սորվիմ,  
ու սուրբ ըլլամ, տէր հովուեսցէ  
զքեզ, և քեզ ինչ ոչ պակասեսցի. ած  
հետդ ըլլալէն էտե՛ ամմէն բան կըլ-  
լայ. դուն աշխատէ՛, ած կըյաջողէ.  
այն՝ որ զիսրայէլացիս եղիպտացւոց  
գերութէն խալըսեց, ծովը ցամաքե-  
ցուց. իր ժողովուրդը դիմացը անցուց,  
թշնամիքը կորսնցուց, և հազարա-  
ւոր հրաշքներով զիրենք երկիր աւե-  
տեաց հասուց. բեզ ալ կըրնայ ու  
կուզէ սատանային ձառքէն խալըսել-  
ու արքայութիւն տանիլ. միայն դու  
մի ըլլար խստապարանոց և ապե-  
րախտ ժողովրդեան պէս. այլ եղիր  
հաւատարիմ ծառայ տեառն այ քո.  
ալ ուրիշ բան մի հոգար : Ես ջանքը՝  
աս եռանդը այ ծառայութեան քու  
սրտիդ մէջ ըլլալէն էտե՛, կարօտ չես  
ըլլար ուրիշ խրատ լսելու. բայց ո-  
րովհետեւ հիմակուց հիմա պակաս  
է քու ջանքդ, մէկալ ըսածս ալ քեզի  
հասկըցընեմ” որ խայրէթի դաս :

Կ. Երկրորդ ըսի, առաջ երթա-  
ւը ընդհանուր բանով չըլլար, մաս-

նաւոր բանի ձեռք զարնելու է . զոր  
օրինակ . Դուն որ զաւկիդ , կամ  
աշկերտիդ կըսես ընդհանրապէս .  
ծօ խելք կեցիր , խենդութիւն մը  
ներ . խելք սորվէ , կարդալ սորվէ .  
զէնահաջաթ սորվէ . ասով տղան մարդ  
ըլլալիք չունի . հապա պիտի ցըցնես  
կմ՝ պիտի ըսես մէկիկ մէկիկ , աս բանս  
ըրէ , ու ասանկ ըրէ . ան բանը մըներ .  
կամ սանկ մըներ . աս խելացի խօսք  
է . մէկալը անխելք կամ անշընորհք  
խօսք է , կարդալը կարդով սորվէ ,  
առաջ սինակիտ ու քերական , ետքը  
սաղմոս , աւետարան , ետքը քերակա-  
նուի , թուաբանուի ևն . նմանապէս  
արհեստի եկողը առաջսա բանս պիտի  
սորվի , ետքը նա բանը պիտոր ընէ .  
սանկ բոնէ պիտոր ձեռքը , մատը ,  
և այլն :

Ասոր նման հոգւոյն կրթութիւնը  
դրեր է ած'մեր դիւրութեանը համար .  
սոսկ չէ ըսեր ընդհանրապէս , թէ  
սուրբ եղիր՝ ինչպէս ես սուրբ եմ .  
խղճմտանքդ մաքուր պահէ . խոտորեա  
'ի չարէ , և արա զւարի . հապա հար-  
ցընողին՝ թէ որն է բարին , պատաս-  
խան տուաւ . զպատուիրանս դիտես ,

որ տասն են թուով. մէկիկ մէկիկ  
նայելու է, ընելիք կայ՝ ստորասա-  
կան, չընելիք կայ՝ բացասական. և  
այնպատուիրանքներնալտեղւոյնկեօ-  
րէ երկան բարակ բացատրեր է ած՝  
մարդարէից և առաքելոց և վարդա-  
պետաց ձեռքովը. որպէս զի ամմն  
բանին աղէկը զէշը հասկըցուի, և  
անոր կեօրէ կարենան մարդիկ խո-  
տորիլ՚ի չարէն, և առնել զբարին :

Դ. Աս բանս չի մտմտալով կըդան-  
կըտին շատոնք, թէ աս ի՞նչ է՝ որ  
առաջ չենք երթար, էտեռանց կեր-  
թանք. մեղայ կըսենք, կըխոստովա-  
նինք կապաշխարենք, նորէն կինկ-  
նանք. նիէթ կըդնենք, ու չենք կըր-  
նար կենալ նիէթնուս վրայ : Պատ-  
ճառը ան է՝ որ ըսի, ընդհանրա-  
պէս միայն մեղայ՝ կըսէք, ընդհա-  
նուր նիէթ մը կըդնէք, որ խօլայ բան  
մը նէ.՝ի մասնաւորի ամմն մէկ մեղին  
դէմգեղ չէք ըներ, որքիչ աշխատանք  
չուզեր. անոր համար՝ ինչ որ էք նէ.  
ան կըմնաք. թէ որ պէթէր չըլաք նէ :

Օրինակ մը բերեմ քեղի : Այսօր  
դնենք թէ խոստովանանք եղար, ա-  
ռաջադրեցիր ընդհանրապէս՝ թէ-

պէտե սրտանց , որ մէյմալ զած չի-  
բարկացնես , մեղք չի դործես . աղէկ  
է դիտաւորութիւնդ . քեզ տեսնամ  
հաստատ կենաս առաջադրուեդ վրայ .  
հապա ի՞նչպէս կըլլայ որ կամ այսօր  
կամ վաղը կենէ առջի ջուրը կըրըռ-  
նես . բան մը կը հանդիպի՝ մէկին  
հետ խիստ կը խօսիս , մէկալը կը դա-  
տես , մէկ քանին ալ կը բամբասես ,  
ուրիշի մը խաթերը համար խղճմտան-  
քիդ դէմ դործք մը կընես . զգայա-  
բանքդ մաքուր չես պահեր . կամքդ  
չես կռաքեր . այ սիրոյն կը պակսիս ,  
եղբայրսիրութէ ետ կըկենաս . աղօթ-  
քէ կը ծուլանաս . չափէն էւել զրօսան-  
քի ուրախութեան էտեկ կինկնաս .  
նեղութեանդ կըտժզոհաս . ուրիշի  
պակսութեան չես համբերեր . ևն :

Ե . Ո՞ր մէկը ըսեմ . համրանք չու-  
նի մեղաց առիթը և պատճառանքը ,  
( յի սէպէսպը , ու վէսիլէն ) , և անոր  
կեօրէ անհամրանք կըլլայ կոր մե-  
ղանչելդ , ատ ելլալու ճամբայ չէ .  
ո՞ր մէկ մեղքին հախէն պիտի դաս ,  
որ չի մեղանչես : Չիկայ ալ մէկ ընդ-  
հանուր դեղ մը՝ ոչ էղաձիներուն  
խանութը , որ ամմէն հիւանդութիր

զիմաւորէ . և ոչ բարոյականի մէջ  
որ ամմէն մեղքը չորցընէ մէկէն 'ի  
մէկ : Հապա ինչպէս որ՝ սըթմային  
դեղը ուրիշ է , հիւմմային ուրիշ ,  
զլիսիցաւին ուրիշ , խոստուկին ուրիշ .  
ասանկ ալ հոգեոր հիւանդութեան  
մէջ : Եւ ինչպէս որ ամմէն հիւան  
դութիւն մէկ մարդու վրայ չի դըտ-  
նուիր , հապա մէկ երկու զլիսաւոր  
ցաւ կըրնայ ըլլալ մէկին վրայ , որ  
անկից բովանդակ մարմինը զանազան  
ցաւ կըքաշէ . ասանկ ալ ամմէն մեղք  
կամ եօթը մոլութիւն մէկ մարդու  
վրայ չիդտնուիր . հապա ամմէն մարդ  
մէկ երկու մեղաց տէրն է , ու իրեն  
ընութիւն է ըրեր՝ յո խույ կամ մա-  
րազ , ( որ մենք մոլութիւն կամ ախտ  
կը կոչենք ) . որով ուրիշ բաներուն  
մէջն ալ կինկնայ . զորօրինակ մէկը  
հարբեցող է , չար սովորութիւն է  
ըրեր զինովեալը . ա՞ն պատճառաւ  
շատ մեղաց տէր կըլլայ , գողութե՛ ,  
մարդասպանութեան , շնութե՛ , հայ-  
հոյութեան , յիշոցատուուե՛ , ծուլուե՛ ,  
դատարկապորտութեան , ևն : Մէ-  
կալը գող է . մէկալը քիւֆիւրպազ .  
մէկալը հպարտ . մէկալը բղջախոչ .

մէկալը ստախօս , ստերդումն են :  
որոնց պատճառաւ ամմէն մէկը տա-  
հա շատ մեղաց մէջ կինկնայ : Արդ՝  
ասանկին զղջումը և առաջադրու-  
թիւնը պիտի չըլլայ սոսկ ՚ի վերա-  
ցեան ընդհանրապէս , այլև ՚ի թանձ-  
րացեան մասնաւորապէս , ցա մէյ մալ  
զինի բերանը չգնելու . մէյմալ տե-  
ղաց մը բան չի վերցնելու . մէյմալ  
սա անձին հետ չտեսնուելու՝ որ իրեն  
մեղք գործելու փորձութիւն կուտայ .  
մէյմալ բերնէն անարժան կամ սուտ  
խօսք չի հանելու , են : Ասանկ է  
նէ , սկսինք ասկից էտե մէյմէկ առաջ  
բերել մեր հոգւոյն զլիսաւոր հիւան-  
դութիւնները , ու ամմէն մէկին դեղն  
ալ դիմացը ՚ի բժշկարաննէն այ . որ  
ուզողը առնէ ու բանեցնէ նէ , ավ-  
կողջնայ ու կառողջանայ բոլորովին  
հոգւով :

Գ Լ. Ե :

Ա Է Մ Հ Ա Պ Ա Ր Ա Վ Ա Ռ Ա Յ Ա Ն Ե . և Դ Ե Ղ Ն Ո Ր Ա Յ Ի Ա Խ Ա Ր Հ Ա Ն Ե Ւ Բ Ա Ն :

ա . Ա կ ի զ բ ն և ա ր մ ա տ ա մ մ ե ղ ա ց  
հ պ ա ր տ ու թ ի ւ ն , ո ր և ա մ բ ա ր տ ա ւ ա ն  
ո ւ թ ի ւ ն . և ս կ ի զ բ ն և ա ռ ա ջ ն ո ր դ ա մ  
մ ե ղ ա ւ ո ր ա ց՝ ա ռ ջ ի հ պ ա ր տ ը , ո ր է  
ա մ բ ա ր տ ա ւ ա ն ն ս ա դ ա յ է լ դ ի ւ ա ն ց զ ը  
լ ո ւ խ ը :

Տ ե ս , ի ՞ն չ պ է ս չ ա ր բ ա ն է ե ղ ե ր  
հ պ ա ր տ ու ի ը , ո ր ա ծ ա յ ն չ ա փ ս ր դ ո ղ ի  
ա ն ո ր դ է մ , ո ր ի ր է ն պ ա տ ու ա կ ա ն  
ս տ ե ղ ծ ո ւ ա ծ ը՝ ա ր ո ւ ս ե ա կ ը ս ա ծ ն ի ն ,  
ա մ ե ր կ ն ա յ ի ն զ օ ր ա ց զ լ ո ւ խ ը , և ա մ  
ա ր ա ր ա ծ ո ց ա ն ն ի մ ա ն ը , մ է կ հ պ ա ր  
տ ո ւ թ ե ա ն մ ը հ ա մ ա ր մ է կ է ն 'ի մ է կ  
ե ր կ ն փ է ն վ ա ր ձ գ է ե ր կ լ ր ի ս խ ո ր ա ն  
դ ո ւ ն դ ը , 'ի մ ի ջ ա կ է տ հ ո ղ ո յ 'ի դ ժ ո խ ս ,  
ո ր և ս ա ն դ ա ր ա մ ե տ ա ն դ ո ց :

Ա մ ե ն ա յ ն մ ե ղ ք՝ ա յ դ է մ ե ն , բ ա յ ց  
ա մ մ է ն է ն ա ւ ե լ ի ա ծ հ պ ա ր տ ո ւ թ ի ւ ն ը  
ի ր ե ն դ է մ կ ը ս ե պ է , ո ւ հ պ ա ր տ ի դ է մ  
կ ը դ ն է , ը ս տ ա յ ն մ . « Տ է ր ա մ բ ա ր տ ա ւ ա  
ն ի ց հ ա կ ա ռ ա կ կ ա յ . և տ ա յ շ ն ո ր հ ս

խոնարհաց » . առաջ . կ . 34 : Ա' ար .  
դիկ ալ չեն կրնար քաշել հպարտը .  
ծանր բեռ մը կը սեպեն՝ որ ամմէ .  
նուն վրայ կուզէ նստիլ . ուստի ի .  
րենց ուսէն կամ զլիսէն կուզեն վար  
ձգել : Շատ բան կայ խօսելու հպար .  
տութեան վրայ , բայց մենք սոսկ աս  
բանս կուզենք հասկըցընել , թէ ի՞նչ  
մարագ է հպարտութիւնը , և ո՞րն է  
անոր դեղը :

Բ . Հպարտութիւնն է « անկարգ  
բաղձանք սեպհական զերազանցու .  
թե » . այսինքն էւելորդ փափաք մը  
որ ինքը վեր ըլլայ քան զուրիշները .  
իբր թէ բարձրնայ իր պօյէն 'ի վեր ,  
կամ մենծնայ իր չափէն 'ի դուրս .  
երկու ըստկի մարդ է նէ , հազար  
քէսէ արժօղ կամ ունեցօղ երենայ ,  
երկու ըստկի խելք ունինէ , ամմէնէն  
խելացի երենայ . մէկ մանղըրի աղէ .  
կութիւն ունի չունի նէ , ամմէնէն  
աղէկ , առաքինի և սուրբ երենայ .  
Ճառքէն քիչ բան կուգայ , կամ հիչ  
բանի եարար չէ նէ , ամմէնէն Ճարտար ,  
վարպետ , ու զարմանալի երենայ :

Ասանկ խելագարուէ կուզայ Ա, ախ .  
որ իր պղտիկ բանը իրեն մենծ կե-

թենայ , ու ինքիր զինքը մարդու կար-  
դէն վեր կըսեալէ , և ինքը զինքը միշտ  
կըմեծցընէ ու կը գովէ : Աս սօյ  
հպարտութիւնը՝ կըսուի ծանծաղմը-  
տութիւն , անձնահաճութիւն , անձ-  
նացուցութիւն , սնապարծութիւն ,  
պարծենալութիւն , անձնազովուի ,  
սմբարհաւաճութիւն : Ասոր գէմկը-  
մէ սուրբ զիւքը . « զովեսցէ զքեղ  
ընկերն , և մի քո բերան . օտարն , և  
մի քո շրթունք » . առաջ . իէ . 2 :

Երկրորդ՝ չունեցածը ունեցածի  
պէւ կըցըցընէ , ունեցածն ալիր խել-  
քովը գտած՝ կամ հարկաւորապէս ի-  
րեն սրժանաւորութեանը համար ե-  
կած կը սեալէ : Այէկէն կելլայ ստու-  
թիւն , եղծաւորութիւն , երեսպաշ-  
տութիւն , մարդահաճութիւն . մէ-  
կալէն՝ ասերախտութիւն , ապաշնոր-  
հութիւն , շանդղնութիւն , անմտու-  
թիւն : Ասոր գէմ կըսէ առաքեալն .  
« Օ յինչ ունիս՝ զոր ոչ իցէ առեալ ,  
և եթէ առել , զի՞ պարծիս իբրև  
զշառեալ » առ . իւրնն , դ . 7 :

Երրորդ՝ կըչմնայ որ ուրիշի հրա-  
մանին տակ չերենայ , ուրիշի խօսքին  
տակը չերենայ . իւ կամքը առաջ տա-

նի , իր խօսքը քալեցնէ : Ասկից կել  
լայ անհնազանդութիւն , կամապաշ  
տութիւն . կամակորութիւն . խըս.  
տապարանոցութիւն . դիմագարձու.  
թիւն . հակառակասիրութիւն . բա.  
նակոռութիւն . կադ . կոիւ . հեր.  
ձուած . հերետիկոսութիւն . և ամ  
աղանդ . մէկ խօսքով չար կամքը  
սածնին , ինատ , նիսպէթ , նախո.  
թիւն , և այլն : Ասոր դէմկըսէ երկ.  
նաւոր բժիշկն մեր . « Իջի ես յետկ.  
նից , ոչ զի զկամս իմ արարից . այլ  
զկամս այնորիկ՝ որ առաքեացն զիս »,  
յուն , զ . 38 : Ամաչէ ով մարդ հպարտ  
և անհնազանդ . քրիստոս ով դուն  
վով :

Չորրորդ՝ կունենայ ուռինալ մը  
սրտին մէջ , անոր կեօրէ դրսէն ալ  
սիրամարդի պէս . զինքը լուռքի մը  
պէս պաշտել , ու պաշտեք ընել ամ.  
մէնուն , որով զինքը դրեթէ բարձր  
տեղ մը նստած կըսեպէ , ուրիշները  
իրեն ոտքին տակը կը կարծէ , ու  
կուզէ առնել . զամմէնքը կուզէ խրա.  
տելչեսել , ինքը ուրիշմէն չուզեր  
խրատուիլ . խօսք մը լսածին պէս  
տակնուվրայ կըլլայ . ուրիշը չիսեպեր ,

կարհամարհէ, կընախատէ. ինքը հիշ  
մէկ նախատանաց չիկրնար տանիր :  
Եւ ասոր համար էտեէ կիրնայ մեն-  
ծութեան, ազահութեան, փարթա-  
մութեան, աղէկ հազուելու կապու-  
ելու, տիւզէն ընելու, իւրվան ծա-  
խելու, որ զինքը բանի տեղ դնեն,  
իրմէն վախնան, պատկառին, զարմա-  
նան, դովեն, սիրեն, փայփայեն. ևն:  
Ասկից կելլան անհամար մեղք. փքա-  
ցումն . բարձրամտութիւն . բարձ-  
րայօնութիւն, մեծամտութիւն. ինք-  
նահաւանութիւն, այսինքն Եսուս-  
լսած չածը՝ որ հոռմէվար ԵՊՅԻՒԶԱ  
կրսուէր, ուամկօրէն՝ ԱԷՆԼԻ+, կամ  
ՊԷՆԻՄԱՒԼԻ+. որ է բուն ամբարտաւա-  
նութիւնը. աշխարհօրէն՝ մենծ սիրտ  
ըլլալը, անոր կեօրէ՝ մենծ մենծ խօ-  
սիլը. մեծաբանութիւն. դոռոգութի.  
յոխորտալ. խրոխտալ. արհամար-  
հանք . թշնամանք . նախատինք .  
դատողութիւն յանդուզն. հարստա-  
հարութիւն և կեղեքումն աղքատաց.  
ընչասիրութիւն. փառասիրութիւն .  
փառամոլութիւն. խենէշուի. պչրանք.  
և այլն: Օրինակ ըլլան՝ նաբուզու-  
նոսոր, որ իր պատկերքը ոսկիէ շե-

նել տուաւ, ու հրամեց՝ որ պաշտեն.  
Հռոմայու հին կայսերները՝ որ զի-  
րենք ածացնէին. Համան՝ որ կարծէր  
թէ ինքն է միայն փառաց և պատուոյ  
արժանի. Հերովդէս ազրիպաս՝ որ  
ատեանը կը նստէր նէ, կուզէր որ  
ածանման բան մը երենայ, ու այ  
պէս պատիւ ընեն իրեն՝ մարդկան  
կարգէն վեր : Ասոնց և այլ անհա-  
մար ամբարտաւաններուն զլխուն ե-  
կած պատիմը յիշէ . քեզի հերիք  
խրատ կըլլայ: Վի մոռնար աս օրերս  
եղած բաներն ալ ստամպօլուն մէջ,  
որ էն երևելի կառավարները տաս-  
նէն էւել ինչպէս չարաչար մեռան  
մէկ երկու օրվան մէջ. որոնց հետ  
առաջ մարդ չէր կրնար խօսիլ, ետքը  
ի՞նչ եղան. իպրէթի ալէմ, օրինակ  
և նշաւակ աշխարհի . էն աղէկ մեռ-  
նօղը զլխատվեցաւ, մէկալնոնք բղիկ  
բղիկ եղան թրի տակ. թող չիլսուած  
ու չի տեսնուած թուքումուրը :

Իսածներովս կիմանաս և այլ ու-  
րիշ ձուղերը հպարտութեան ախտին.  
և անոր կեօրէ դեղն ալ կը հասկը-  
նաս, որ բանիւք և օրինակօք սուրբ  
դրոց միաքդ ձգեցի : Բայց ամմէնէն

Էւել երկու զլխաւոր դեղ կայ . որ  
միշտ վրաննիս պիտի պահենք , ու ամ-  
մէն օր ամմէն իժիր պիտի բանեց-  
նենք :

Կ Առջինն է նայիլ՝ ի քրիստոս տրն  
մեր , որ է բուն դեղ կենաց և ան-  
մահութեան . և մէկ հատիկ հպար-  
տութե դէմ բանզէ հիր , անանկ՝ ինչ-  
պէս որ խաչաձե ձողի վրայ գամուած  
պղնձի օձին նայեցօղը՝ կըբժկուէր  
օձերուն զէ հիրէն , ասանկ ալ առջի  
օձին սատանայի զէ հիրէն կըխալըսիս՝  
թէ որ քու խաչելեալ փրկչիդ խո-  
նարհութեան օրինակին նայիս նէ .  
ինչպէս որ ինքն ալ ըսաց . « ուսա-  
րուք յինէն , զի հեղ եմ և խոնարհ  
սրտիւ , և դաջիք հանդիսա անձանց  
ձերոց » . Տապ . Ժամ . 29 :

Աւստի երբոր հպարտութիւր քեղ  
կըդրդէ՝ որ մենծութեան , փառաց ,  
ու գովեստի էտեէ ինկնաս , նայէ  
դէպ ՚ի յիսուս ՚ի վեր . յիշէ քու տրդ .  
որ մեծատունն էր , և վասն քո աղ-  
քատացաւ ( թ կունկ . լ . 9 ) : Ի՞նչ-  
պէս մեծատուն , տէր և թաղաւոր  
երկնի և երկրի . ած և այ որդի . ինչ-  
պէս աղքատ , որ տուն տեղ չունենայ՝

Խարիպութեամբ ծնանի բեթղեհէմ  
զեղին կողմերը՝ ախոռի մը մէջ՝ 'ի  
մսուր անբանից . պղտըկուց հալա-  
ծում քաշէ , քաղքէ քաղաք , տեղէ  
'ի տեղ փախչի , իրեք թագաւորնե-  
րուն բերած ընծան չառնէ , ու ա-  
նանկ աղքատ կեանք անցընէ որ մօրը  
քառսունքին օրը տաճարը գառնուկ  
մը չի կարենայ տանիլ , ջուխտ մը  
աղաւնի կամ տատրակ տանի . աղ-  
քատ և խոնարհ ապրի նազարէթ ,  
ու սուրբ յովսեփայ խանութը ծա-  
ռայէ . զինքը յայտնի չընէ աշխարհ-  
քի՝ ինչուան երսուն տարի . անկից  
էտե իրեք տարի որ քարողութիւն  
ըրաւ , ոչ հանդիստ ունենայ , և ոչ  
աղէկ ապրուստ , հապա ցորեկը աշ-  
խատի , զիշերը չիհանգչի՝ լեռները  
աղօթք ընէ . մնձերէն հեռու կենայ,  
զինքը թագաւոր պիտի ընէին նէ՝  
փախչի , վարի մարդիկը սիրէ , անոնց  
աւելի հող տանի , աղքատաց դան-  
ձանակէն ապրի . մնձերը զօռ ընեն  
կանչեն նէ , անոնք վաստըկելու հա-  
մար միայն տներնին երթայ , հիւանդ-  
ները բժշկէ , ու ապրսապրէ՝ որ մար-  
դու չըսեն . սքանչելի բաներ ցցնէ

աշկերտներուն, ու սաստիկ պատուէր  
դնէ՝ որ իր յարութենէն առաջ չավ  
շընեն . իր փառքը չըփնտոէ, իր հօ-  
րը պատիւը փնտոէ. « ոչ ինդրեմ  
(կըսէ) զփառսիմ, ես փառս 'ի մարդ-  
կանէ ոչ առնում . այլ պատուեմ  
զհայր իմ» : Ետքը ետքը՝ խաչի վր  
որ մերկ մարմնով հողի տուաւ նէ,  
իր պատանքն ալ՝ դերեզմանն ալ՝  
ողորմութենով ըլլայ ուրիշմէն : Ա-  
սոնք որ միաքաղ բերես նէ, ուր կը-  
մնայ քու հպարտութիւնդ :

Երբոր հպարտութիւնը քեզ կը-  
դրդէ՝ որ քեզի հաւնիս, ուրիշը վար  
զարնես, քու խելքովդ շարժիս, ու-  
րիշին խօսքը չըմուես, յիշէ զքու տէրդ՝  
որ իմաստութիւն էր անհուն . և  
իբրեյետին միամիտ մը՝ ամմէնը մար-  
դու տեղ կըդնէր, իրմէ վարերուն  
խօսքը մտիկ կընէր . չէ թէ միայն  
մօրը՝ և հօրը տեղը եղած սր յով-  
սեփայ կըհնազանդէր, ըստ այնմ « և  
էր նոցա հնազանդ » , չ. թ. 51 .  
հապա ինչուան շարչարողներուն ու  
խաչ հանողներուն հնազանդ եղաւ,  
աս է ըսելով իմ երկնաւոր հօրս  
կամքը . « լեալ հնազանդ մահու չափ,

և մահու խաչի » . ԳԵՂ. թ , 8 : Տղետ  
ու խոնարհ մարդիկը ընտրեց իրեն  
աշկերտ . « զտկարս աշխարհիս ընտ  
րեաց ած , զի յամօթ արասցէ զհզօ  
րըս... և զոշինչսն՝ զի զէսն իմն խա  
փանեսցէ » . առ . հունի . առ . 27. 28.

Երբոր հպարտութիւնը քեզ կը  
դրդէ՝ որ չի համբերես խրատի , յան  
դիմանութեան , նախատանաց , բամ  
բասանաց , զրկանաց , անիրաւութե ,  
ապերախտութեան , և այլն . յիշէ քու  
տերդ , որ ամմէնուն բարիք ըրաւ ,  
ինչպէս որ իրենք վկայեցին , « զամ  
ինչ բարւոք գործեաց սա » , ճարէ .  
Է . 37. և առաքեալք կը հասկըցնէին  
ամմէնուն , թէ « շրջեցաւ բարի առ  
նել » . ԳԵՂ . Ժ . 38 . ու ամմէնէն  
ամմէն չարիք քաշեց՝ մինչե՛ի մահ խա  
չի . ըստ այնմ , « հատուցին ինձ չար  
փոխանակ ընդ բարւոյ . ատելութիւն  
փոխանակ սիրոյ իմոյ » . առաջ . Յ .  
Դուն ըլլայիր յահն տեղը նէ , ար  
դեօք ինչ կընէիր անօրէն աշակեր  
տին՝ յուդայի մատնչին . ինչ չէիր  
ըներ մաղքոսին՝ որու կտրուած ան  
կաձը ողջացուց . որ կամ ան էր  
կըսեն յսի ապտակ զարնօղը քահա-

նայապետին առջեւ , և կամ երսուն  
ու ութ տարի հիւանդութենէն խա-  
լքսածը :

Երբոր հպարտութիւնը քեզ կը-  
դրդէ , որ քեզ արժանի սեպես աղէկ  
օրեր տեսնալու ամմէն կողմանէ ,  
կամ ըսկսիս գանկտելու այդէմ , թէ  
որ մեղքիս համար աս բաներս կը-  
քաշեմ , ամմէն տէրտը ած ինծի՞ մի  
կուտայ , արդեօք ի՞նչ անթողլի մեղք  
եմ ըրեր՝ որ ասանկ պատիժներ կը-  
քաշեմ կոր , ( որ է սոսկալի հպար-  
տութիւն , զերէ կուզես ըսել՝ թէ  
դուն աղէկ ես , ու ած քու աղէկու-  
թեանդ դէմ ասանկ բաներ կըբերէ  
կոր զլառուդ ) , յիշէ քու տէրդ , որ  
բոլորովին անմեղ էր և սրբութի սրց ,  
և ինչեր քաշեց : Աս որ մտմտասնէ ,  
կըպապանձիս , որ եթէ ած յիւր որ-  
դին ոչ խնայեաց , ի քեզ խնայիցէ :  
Անոր պէս սուրբ չես կընար ըլլալ ,  
անոր պէս մենծ չես կընար ըլլալ .  
հապա ի՞նչ մենծսըրտութիւն է աս՝  
որ դու մեղաւոր և խեղճ ողորմելի  
ըլլալդ դիտես , ու աղքատ հպարտ  
ես . այնչափ որ՝ քու տիրոջդ և թա-  
գաւորիդ քաշածնալ չես ուզեր քաշել :

Աս ձեռնարկութիս ալ ըրէ դուն  
քեզի . կամ արդար ես դու , կամ  
մեղաւոր . մեղաւոր ես նէ , մեղացդ  
պատիժը հոս քաշէ՝ որ անդին չի քա-  
շես . արդար ես նէ , երնեկ քեզի՝ որ  
համբերութենով գանծ կըվաստըկիս :  
Թէ որ քրիստոս ըսաց , « ոչ զնոյնս  
պարտ էր չարչարիլ քրիստոսի , և  
մտանել'ի փառս իւր » . Ա . իդ . 26.  
դուն պիտի ըսես . « ոչ աւելի քան  
զնոյնս պարտ է ինձ չարչարիլ , և  
նմանելով քրիստոսի՝ մտանել'ի փառս  
քրիստոսի » : Վ ասն զի՞ « եթէ չար-  
չարանացն կցորդ լինիմք , և փառացն  
հաղորդ լինելոց եմք » . Հայում . ը . 17 :

Դ . Երկրորդն է՝ նայիլ քու վրադ ,  
որ բովանդակ նիւթ ես խոնարհու-  
թեան : Ուստի երբոր քեզ կըզրդէ  
հպարտութիւնը ինչ կերպով որ ըլ-  
լայ , դուն քեզի ըսէ . Օյ հպարտա-  
նաս հող և մոխիր . ով անզգամ ամ-  
բարտաւան՝ ինչ բանիդ ես ասլաւի-  
նած . որ հիշ բան մը չես , ու հիշ  
բան մը չունիս քեզնէ . ունեցածդ  
աստուծմէ է . չունեցածդ քեզմէ .  
աղէկութիւն մը ունիս նէ , ած է  
առւեր . պակսութիւն մը ունիս նէ ,

քեզնէ է . հոգի ունիս , մարմին ունիս , ած է ստեղծեր . հոգեոր և մարմնաւոր բարիք՝ ինչ որ ունիս նէ՝ շատէ քըչէ , կենէ ած է տուեր : Կատէ տուեր ըսենք . պիտի չի հըպարտանաս , հապա պիտոր վախնաս , զի « ամենայնի՝ որումշատ տուաւ . շատ խնդրեսցի 'ի նմանէ » . Ա . ԺԲ . 48 : Քիչ է տուեր ըսենք . պիտի չի տժդուհաս , հապա դոհանաս . մէյմը որ այնչափն ալ չիտարնէ . քեզ պարտը կան չէր . շատը կայ որ՝ անոնց տահա քիչ է տուեր , անոնց նայէ , որ քեզի եղած բարերարութիւնը մենծանչնաս , չէ թէ՝ անոնց նայելով հպարտանաս . կամքեզնէ վերերուն նայելով նախանձիս . որ մէկ մէկէ պէթէր խենդութիւն են՝ հպարտութիւննալ , նախանձն ալ . մէյմալքիչ ունենալովդ՝ ճուղապդալքիչ կըլլայ . « խառնիճաղանջն (կմոամիկն) ներելի ողորմուն է . հզօրքհզօրագոյնս պահանջեսցին » . Իմաստ . կ . 7 : Յաէ որ աղէկ հասկըցար ըսածներս , հպարտութեան կատարեալ դեղը սորված ես՝ որ է խոնարհութիւն . բայց որովհետեւ բանեցնելը չես զիտեր ,

աւելի մասնաւոր կերպով քեզ վարժեցնեմ, սատանային առջի հպարտին հնարքները դուրս հանելով, ու մէկիկ մէկիկ խայտառակելով աստուծով:

Ե . Աստանան՝ հպարտութեան վարպետը՝ քու սովորական հպարտութիւներուդ չի հաւնիր ալ. կուզէքեզի սորվեցնել իր բուն անտանելի ամբարտաւանութիւնը: Ասյայտնի է՝ որ ինքը թէպէտ աղէկ զիտէր, թէ աստուծմէ է իր ունեցած ամմէն կատարելութիւնը, ուստի պարտը կան է անոր շնորհակալըլլալ խոնարհութենով, և աղաչել որ հաստատ պահէ զինքը նոյն շնորհաց մէջ որ արժանի ըլլայ փառաց արքայութեան, բոլոր սրտանց զինքը այ ձեռքըյանձնել. և անոր ամմէն հրամանացը պատրաստ ըլլալ հնազանդելու. բայց իրեն մենծսրտութեանը չի կրցաւ կերցնել՝ որ էվալլահ ընէայ. իրեն կըոթընեցաւ, ինքն իրեն հաւնեցաւ, այ զլուխ չի ծռեց, զլուխ քաշեց, այ գէմ մէկ նոր այ պէս երենալ ուզեց, « եղէց (կըսէ) նմանօղքարձրելոյն » , Եսայ. Ժկ. 14. անոր տակը չըլլամ տէ՝ ինչ ըլլամնէ՝ ըլ-

լամ, թող դժոխքին տակը ըլլամը՝  
սաց։ Ասոր պէս ալքեզ կըսորվեցնէ՝  
որ ինքնազլուխ ըլլաս, այկարօտչերե-  
նաս։ Ասկէց է՝ որ հպարտութիւնը  
քեզ կըկուրցընէ, քու հիչ մէկ պակ-  
սութիւնդ քեզ մենծ չերենար. անոր  
համար սըրտանց ալ այ դուռը չես  
չալեր աղքատ մուրացկանի պէս. հա-  
պա ումուրով մը բանկուզես աստուծ-  
մէ. ինչու ինձի սանկ չընէր, ինչու  
նանկ կընէ կըսես. անոր կամացը  
քեզ չես յանձներ, հապա ան կընա-  
յիս՝ որ քու կամքդ կատարէ, չէ նէ՝  
կը դժարիս. կը դժդոհաս։ Ասկից  
է՝ որ ունեցած բարիքդ ալ՝ խելքդ,  
գիտութիդ, ճարտարութիդ, շնորհքդ,  
ինչ և իցէ աղէկ գործքդ՝ չես պահեր  
այ էմանէթի պէս, շնորհակալ չես  
ըլլար պէտք եղածին կեօրէ, հապա  
քու մալիդ պէս կըսպարծենաս. ամմէն  
ըրածդ քեզի աղէկ կերենայ. խենդի  
պէս պղտիկ բանդ մենծ կըսեպես.  
մարդու մը խելքի չես հաւնիր, ինչու  
որ՝ քեզի ես հաւներ. մարդու խօսքը  
չես մոեր, հիչ մէկին զլուխ ծոել չես  
ուզեր. որ է կատարեալ հպարտութի  
և անտանելի ամբարտաւանութիւն։

Ղ. Ասոր դեղը խոնարհութիւնը  
ան ատեն կառնես և աղէկ կըքանեց-  
նես ու կողջննաս, երբոր զիտնաս  
հպարտ ըլլալդ. զինքը հիւանդ Ճանչ  
ցօղը՝ 'ի հարկէ դեղ առնելու էտեէ  
կինկնայ. զիտնաս թէ հպարտութեն  
հիւանդութիւն ունիս. զիտնաս՝ թէ  
աս քու կերպերդ բոլոր սատանայի  
վարպետութենով սորվեր ես, որքեզ  
իրեն աշկերտ է ըրեր. զիտնաս թէ  
հպարտութիւնը խենդութիւն է, որ  
հրեշտակը սատանայ ըրաւ, քեզ ալ  
անոր գերի կուզէ ընել: Ասոր ներ-  
հակ խոնարհութիւն կատարեալ իմաս-  
տութիւն է, որ զմարդիկ հրեշտակ  
կընէ, մանաւանդ թէ այ նման կընէ,  
զերէ ած որչափ հակառակ է նէ ամ-  
բարտաւաններուն, այնչափ ալ խո-  
նարհները կը սիրէ ու կըքարձրաց-  
նէ, ըստ այնմ, «ցըուեաց զամբարտա-  
ւանս մտօք սրտից իւրեանց. քակեաց  
զհզօրս յաթոռոց, և բարձրացոյց  
զիսոնարհս»: Ա. ա. 51. 52:

Է. Կընայ մէկը ըսել, թէ ինչ ընեմ:  
խոնարհ կուզեմ ըլլալ՝ ամմա երբեմն  
ինքիրմէ հպարտութիւն կուզայ միտքս՝  
իմ կամբիս դէմ, երբեմնալ ուրիշնեւ-

ըրիս կըզովեն, ու կըհպարտացնեն .  
չեմ զիտեր՝ ի՞նչ ընեմ:

Իրաւ որ աս երկու կերպ հպար-  
տութեան փորձութիւնը շատ մտա-  
տանջութիւն կըբերէ բարեպաշտնե-  
րուն. բայց բան մը չէ ատոր հախէն  
դալը՝ երկու կերպով. մէյմը ծաղը  
ընելով ինքիր զինքը. մէյմալ այ առ-  
ջե հանելով մեր թշնամին հպարտու-  
թիւնը :

Օսաղը ըրէ, կամզէֆքլէնմիշեղիր  
ինքիր զինքդ աս կերպով, օ , վով  
ի՞նչ կըսէ , ինծի պէս աղէկ չիկայ ,  
աշխարհքիս վրայ . հպարտանալ ինձ  
կըվայլէ . հրեշտակ չեմ ամմա , մարդ  
ըսելը ինծի կըվայլէ . զերէ մարզարէ .  
ներուն ու առաքեալներուն պէս այ մօ-  
տիկ՝ հրաշալիսը եմ. մարտիրոսներուն  
պէս այ համար արուն կը թափեմ  
կոր. սողոմնի իմաստունէն էւելիսե-  
լացի եմ. անոր եղբօրմէն արիսողո-  
մէն էւելաղւոր եմ. սամփսոնէն էւել  
ուժով եմ. զողիաթէն էւել հսկայ  
եմ, զիմոսթենէսէն ու չիչերոնէն  
էւել ճարտասան եմ. թաղաւոր ըլ-  
լալու մարդ եմ. ամմէն մարդկանէ  
էւել բանի եկող ճարտար, զարմանալի

եմ։ Ան է զարմանալին՝ որ մարդ երեսս չինայիր . ասանկ կըդիտնան մարդիկ մարդու խըմէթը . հօշունտու եա . մարդիկ չեն դիտեր կոր իմինչ ըլլալս . հերիք է որ ած դիտնայ : Հիմա դուն եկուր տէ դիմացիր աս հըպարտ խօսքերուս . դուն քեզի չես դիմանարնէ , կը խոնարհիս կըխալնիս :

Խոկ մարդկան գովեստը ճանչցիր քեզի թշնամութիւն . և ոչ բարեկամութիւն ըստ այնմ , « ժողովուրդ իմ , որ երանենդ ձեզ , խարեն զձեզ , և զշաւիղս ոտից ձերոց խոռվեցուցանեն » , Էսայ . թ . 12 : և թէ « և եղիցի որ երանիցեն ժողովը դեանս այսմիկ , մոլորեալք և մոլորեցուցանիցեն » . Էսայ . թ . 16 : Յանդոր՝ դիտես մարդկան սովորութիւնը . այսօր կըդովեն , վաղը վար կըզարնեն , դրսըւանց կամ երեսիդ աղէկ կըզուրցեն , հեռուանց կամ էտեկդ՝ չըսածնին չի մնար , սրտանց ալսիրեն ու գովեն նէ քեզ , անոր համար է՝ զերէ սիրտդ չեն դիտեր , քու պակսութիւներէդ խապար շունին . անանկ է նէ , ( դուն քեզի ըսէ ) չըլլայ թէ՝ ՚ի մարդկանէ դովուիմ , ու ստեղծու

ղէս անարդուիմ. հերիք է ինծի իմ  
մեղքս . « ղանօրէնութիւնս իմ ես ին-  
ձէն դիտեմ » . առաջ. ծ. 5 :

Ե. Աստուծոյ առջեալ հանէ՛ դուն  
քեզ՝ ու քու հասիմդ հպարտութիր,  
ասանկ ըսելով. էֆէնաիմ աս ինչ  
հալ է իմ հալըս . աղքատ եմ մտքով,  
իս մեծատունի տեղ եմ զրեր խելքովս.  
մերկ եմ շնորհքէն , իս արժանի կըսե-  
պեմ փառքին . կուրցեր եմ հոգւով հե-  
րիք կարծեմ կոր աչքաբաց ըլլալ մար-  
մնով . ամմէն կողմանէ խեղճ ողոր-  
մելի եմ , տկար , տղէտ , և ոչինչ . ու  
կը հպարտանամալ . մէկ բանս գովեն-  
նէ մարդիկ , ես իս ամմէն կողմանէ  
աղէկ կըկարծեմ , սուտ տեղ ալ դո-  
վեն . կենէ կախորժիմ , իս մարդու  
տեղ կըդնեմ , ամմէնուն կուզեմ խը-  
րատ տալ հրամել . զամմէնքը կըդա-  
տեմ . ուրիշի պակսութիւնը կըբոնեմ ,  
իս մոռցեր եմ , ուրիշին մեղքը կընայիմ ,  
ուրիշին մեռելը կուլամ . « լոյս տուր  
տէր աչաց իմոց , զի մի երբէք ննջե-  
ցից 'ի մահ » :

Տես ինչ պատասխան կուտայ ած:  
Մութը լուսի առջեւ ելածին պէս՝  
զինքը կըկորսնցնէ . ասանկ ալ՝ քու

Հպարտութիւնդ իմ առջևս փոածիդ  
պէս՝ կը փճանայ, մի վախնար հպար-  
տութեան փորձութիւնէն . շուտով  
իմ ատեանս հանէ՛, հերիք է . նոյն  
տեղը կը գտնաս խոնարհութիւնը, ու  
մեղքէն կը խալըսիս : Արիայն դուն  
ջանա խոնարհութե՛ն դորձքեր ընել,  
որ հպարտութիւնը բնաւ տեղիք չգտ-  
նայ քու սրտիդ մէջ :

թ. Գործք խոնարհութեան ասոնք  
են որդեակ, ( ա . ) Անմեղ և անմնաս  
բանին մէջ՝ նայէ՛ որ քու խօսքդ չի  
քալեցնես, թող ուրիշին ըսածը ըլ-  
լայ . քու կամքդ չի կատարուի, ու  
րիշին ուղածը ըլլայ :

( բ . ) Վու աղէկութիւնդ՝ աշխա-  
տանքդ՝ դուն մի պատմեր, հապա-  
ծածկէ՛ որ մարդ չիմանայ . ես զի-  
տեմ, հերիք է, քեզ դովելու խօսք  
չելլայ բերնէդ . ոչ մենծ խօսիլ, ոչ  
պարծենալ, ոչ բան ծախել . ինչու որ՝  
ինչպէս մեղքդ խոստովանիսնէ, մեղքդ  
կը կորսըւի . ասանկ ալ առաքինուիդ  
խոստովանիսնէ, առաքինութիւն կը-  
կորսուի : Ասոր ներհակ՝ զեղսայրդ  
դովէ . աղէկ խօսէ, աղէկութիւնը  
պատմէ՛, պակսութիւնը պարտըկէ՛ .

անով դուն աւելի զովելի կրլաս այ  
ու մարդկան առջե :

Կ. Աղէկ տեղը ,ուտելիքը ,հաղ  
նելիքը , փառք ու պատիւը՝ եղբօրդ  
յարմար սեպէ . դուն ամմէն բանին  
անպիտանը քեզի պիտւական ճանչ  
ցիր . « զի որ խոնարհեցուցանէ զան  
ձըն , բարձրացի » , ըսեր եմ ես՝ որ  
տուօղն եմ ամենայն բարձրութեան .  
Ես ուզած ատենս՝ զիտեմ քեզ բարձ  
րացնել . ինչպէս յովսէփը դուքէն  
հանեցի , ու եղիպտոսի թագաւորու  
թիւնը անոր ձեռքը տուի . լուսաւո  
րիչը խոր վիրապէն հանեցի , ու բո  
լոր հայաստանու հայր ըրի : Ասոր  
ներհակ , « որ բարձրացուցանէ զան  
ձըն . խոնարհեսցի » . զիտես ամբար  
տաւան սադայէլին զլխուն եկածը ,  
համան հսկարտին զլխուն եկածը . ևն :

Դ. Դնենք թէ դուն պզտիկ ես ,  
աղքատ ես , տիրութիւն ունօղ չու  
նիս , տղէտ ես , ակար ես , ճարտար  
չես . անոր համար երեսդ չեն նայեր ,  
ամմէն տեղ երեսդ վար կառնեն , քու  
հախդ կուտեն , քեզ կը նախատեն ,  
կըզրպարտեն : Կտրիճ եղիր , սիրտդ  
մի կոտրեր , ած հետո է ըսէ , ան

ինծի հերիք է . ան իս կրնայ մեծցը-  
նել , ան ինծի տիրութիւն կրնայ ը-  
նել , ու զիս փառաւորցնել . ինչպէս  
դաւթի ըրաւ , դանիէլի ըրաւ , շու-  
շանայ ըրաւ , թելղի ըրաւ . և այլն :  
Ըէ ուղեր (ըսենք) աս աշխարհքիս  
մէջ իս փառաւորել . անդին մնայ իմ  
փառքս իր շահովը . մէկին հարիւրա-  
պատիկ ու հազարապատիկ՝ բիւրա-  
պատիկ ալ կուտայ ինծի . ինչպէս  
սուեր է աղքատ դադարին , և ամե-  
նայն սրբոց : «Քանի քանի մեծատուն-  
ներ , իշխաններ , թագաւորներ , թա-  
գուհիներ , փիլիսոփաններ , ամմէն  
կերպ աշխարհքիս մէջ մնածութիւն  
փառք ու պատիւ ունեցօղներ՝ որ  
մարդկանց առջե երես ունեին , ի-  
րենց հպարտութեանը համար՝ այ ե-  
րեսէն ընկան , և ընկած են յաւի-  
տեան . «զի որ առաջի մարդկան բար-  
ձրը է , սլիղծ է առաջի այ » . ու . ժկ .  
15 : «Քանի քանի խեղճ մարդիկ՝ որ  
մարդ անոնց երեսը չէր նայեր , այ  
հետ հիմա կը թագաւորեն , և յա-  
ւիտեան սլիտի թագաւորեն : Հիմա  
որը աղէկ է . տահա աղէկ չէ՞ մի , որ  
հոս վար ըլլամ , հոն վեր ըլլամ . վայ

անոնց որ հոս վեր ըլլալ կուղեն ,  
ինչու որ՝ հոն վար պիտի ըլլան :

Ե . Դանենք թէ դուն մենծ մարդ  
ես . խելացի , ձառքէդ բան կուզայ ,  
ու բնաւ խըմթդ զիտցօղ չիկայ , եւ  
ըեսդ նայօղ չիկայ . աղէկութիւն կը-  
նես , չեն ճանչնար , անոր դէմ դէ-  
շութիւն ալ կընեն : Աղէկ եա , ատով  
եղեր ես Ճշմարիտ աշակերտ քրիս-  
տոսի , շիտակ անոր էտեւէն կերթաս  
կոր . արքայութեան ճամբան դտեր  
ես . ալ ի՞նչ կուղես : Տրտմիսնէ ,  
խելք չունիս , ուրախանաս պիտոր՝  
որ քրիստոսի նման ըլլալով՝ այ որդի  
կըլլամ , և ժառանգ արքայութեան :  
Աս ուրախութիւնս է հասուն պր-  
տուղ կատարեալ խոնարհութեան ,  
անուշ անուշ կեր , ու փառք տուր  
այ , այ ալ ընծայ ընես նէ , շատ մախ-  
պուլ կանցնի . խօշը կուզայ , քեզ  
անդին իր սեղանը կընստեցնէ : Ա-  
սոնք երազ չեն , մասալ չեն . յաւի-  
տենական Ճշմարտութիւնն են , « ծա-  
նիր զՃշմարտութիւնն , և Ճշմարտու-  
թիւնն աղատեսցէ զքեզ » :

Ի՞լ . Պիտեմ . դիտեմ : կըսես , ամ-  
մա դիւրին բան չէ ատանկ խոնար-

Հութիւն ընել, համբերել, ձան չհանել. մարդուս խելքին դէմկուղայ, մարդուն արունը կըցամքի . երբոք մարդը խենդի տեղ կըդնեն, զէֆքը կըհանեն, ոտից տակ կառնեն, մարդուն սիրտը կէրեն, հողին ալ կըհանեն . ատ ըլլալու բան չէ :

Ասոր շատ պատասխան ունիմ, թէ որ պատասխան տալ արժան սեպէի նէ : Ե՞ն առաջ խնտալս կուղայ կոր . զերէ ես քեզ խելացիի տեղ էի դրեր, քեամիլ մարդ կըկարծէի . տեսնամ որ տղի պէս կըխօսիս կոր, ու խենդ չերենամտէյի՝ իրաւցընէ խենդ կըլաս կոր : Խենդ չէ՞ մի այն մարդն՝ որ ուրիշներուն բերանը նայելով, որ ոչ օգուտ և ոչ զէն կըրնան տալ, իրեն մնձ շահը թողու, մնձ մնասը ուղէ : Խենդ չէ՞ մի այն մարդն՝ որ մէկ պղտի ծառայութիւն մը ընելով, մէկ նախատինքի մը համբերելով, կամ ի՞նչ կերպ խոնարհութիւն կուղեսնէ՝ ընելով, մէկէն հարուր քէսէ, կամ հաղար քէսէ պիտի ափ ձգէ, ու իր հպարտութենովը ետ կենայ : Ո՞ի թէ աշխարքիս համար չե՞ն մի քաշեր մարդիկ շատ կերպ բաներ, նախատինք-

ներ, խոնարհութիւններ, և այլն. ամ  
մա ծայրը մէկքանի բարայի վաստակ  
կայ տէյի՝ քաշածնին ռահաթի լո  
խում կըսեպեն։ Ա'էկը իրենց ըսելու  
ըլլայ, խենդ ես, ի՞նչ է ատքաշածդ,  
ատ ի՞նչ խոնարհութիւն է. և այլն.  
պատասխան կուտան, մենք մեր բանը  
դիտենք. աշխարհք ի՞նչ կուզէնէ՝ ըսէ,  
մենք մեր շահը պիտի նայինք. ասանկ  
ընենք նէ, չըլլար։ Ե՞ա, մարմնաւոր  
շահդ դիտես եղեր, հոգեոր շահդ  
ինչու չես դիտեր. չես մի դիտեր՝ որ  
« հոգի առաւել է քան զմարմին »։  
Է. Գանք հիմա՝ ըսածիդ շտկէ  
շխտակ կըտրուկ ճուղապին։ Իրաւ  
է, դիւրին բան չէ խոնարհութիւն  
ընելը. եա դիւրին բան է մի արքա  
յութիւն երթալը. քէֆդ նայէ. եր  
թալ կուզեսնէ, ճամբան աս է, « քան  
զի անձուկ է դուռնն, և նեղ ճանա  
պարհն՝ որ տանի ՚ի կեանս ». ճագէ.  
Է. 14. Չես ուզեր եղեր, ճորովքեղ  
տանօղ չիկայ. դունքեղ ճորովցընես  
պիտոր՝ որ կարենաս երթալ. « քան  
զի բռնադատողացն է արքայութիւնն  
այ, և բռունք յափշտակեն զնա։ Որ  
ունիցի ականջս լսելոյ, լուիցէ՝ »։

Քեզի կըսեմ՝ ով ընթերցօղ կե-  
նաց դեղիս . հիւանդ ես նէ հպար-  
տութենով, ատ չար ախտը ժանտա-  
մահէն պէթէր բան է, հէլ հէլպէթ  
քեզ կըմեռցնէ հոգւով . քեզ կըսէ  
կոր երկնաւոր բժիշկը, թէ ուրիշ  
ճար չիկայ, խոնարհութեն դեղ պիտի  
առնես՝ որ մէկէնիմէկ քեզ կըբժշկէ :  
Ամմա լեղի է եղեր ատ ալ խօսք է մի.  
Խըմէ սիրելի խըմէ, մի վախնար, բեր-  
նիդ մէջ լեղութիր կտորմը կիմանաս չես  
իմանար, ետքը անուշութիր կըվայլես  
սըրտիգ մէջ . կառողջանաս, ու կօրհ-  
նես դեղն ալ բժիշկն ալ : Մարմնա-  
ւոր հիւանդութեանդ այնչափ լեղի՝  
զէհիր զգխռմ բաներ կըխմես . ի՞նչ է  
թէ՝ չիմեռնիս . ո՞ր բժիշկ ո՞ր Ճէռահ՝  
ի՞նչ դժար բան տան, կամ չարչրկեն  
նէ քեզ, քեզի բարերարութիւն կը-  
սեպես, ու շնորհակալը լալով բարայ  
ալ կուտաս ավուճով, դեղին զատ,  
բժշկին զատ, Ճէռահին ալ զատ .  
Հապա հողեոր հիւանդութեանդ ին-  
չու նազ կընես դեղ առնելու, որ ոչ  
խարճ ունի, և ոչ մասրափ : Անանկ  
է նէ, կենէ առջի խօսքս է, դուն  
խենդ ես մէյէր . հիմա խնտալս դադ-

ըեցաւ, լալս կուգա կոր խենդու-  
թեանդ վրայ, ինչպէս որ հրեշտակ-  
ները լացին բարելոնին վրայ. « բժշ-  
կեցաք զբարելսն, և նա ոչ բժշկե-  
ցաւ ». Երեմ. ծառ. 9. և արն մեր լա-  
ցաւ եէմայ վրայ. ևն :

Ասչափս հերիք է խօսք հասկրցո-  
ղին. աս հիւանդիս դեղը աս է, կու-  
զէ առնէ՝ ողջննայ, կուզէ չառնէ՝ մեռ-  
նի, ես ատեն չունիմ՝ խօսք չիհաս-  
կրցող հիւանդին կամքը ընելու. ու-  
րիշ ծանտր հիւանդներ ալշատ ու-  
նիմ, երթամ անոնք տեսնամ, ու  
անոնց դեղն ալ տամ աստուծով :

Գ. Լ. Զ.:

Ալուս նախանձու. և դեղնորս՝ նշնայրու-  
բունիւն :

ա. « Կախանձ, անուննալ վրան,  
որ նուի իր անձւկէրէ, ետքը նո կը իտնծէ  
ու իտնէ իր եղբարը : « Կախ իր անձը  
կէրէ՝ ըսի, տրտմելով ուրիշի աղէկու-  
թեանը վրայ, և անոր աղէկ ըլլա-  
լուն համար ինքիր զինքը չարութե-  
նով մաշելով, որ չըլլայ թէ անոր

բարձրնալը՝ իրեն վար ինկնալ ըլլայ.  
քանզի « նախանձ է տրտմութիւն ը  
բարին եղաօրն , ըստ որում կարծի  
նուազել զիւր պատիւն » :

**Տեսա՞ր որ նախանձը հպարտութե**  
**առջինեկ զաւակն է , չար ծնողքին**  
**շար զաւակը . որ զինքը արժանի սե-**  
**սելով միշտ բարձր բանի քան զու-**  
**րիշները , երբոր կըտեսնայ զուրիշը**  
**քան զինքը վեր , քան զինքը հա-**  
**րուսա , ողջ , հանգիստ , անուանի ,**  
**զովելի՝ և այլն , կարծէ թէ ինք անով**  
**վար կիյնայ : Իրեն ցածութիւն կը-**  
**սեպէ եղաօրը վեր ըլլալը . իրեն չար**  
**կըսեպէ եղաօրը բարին . իրեն մնաս**  
**կըսեպէ ուրիշին շահը . իրեն աչքին**  
**փուշ կըլլայ ուրիշին էն անուշ բանը .**  
**իրեն նեղութիւն կըլլայ ուրիշին հան-**  
**դիստը : Չառքէն ալ որ չիգար զինքը**  
**վեր վերցընել , զուրիշը իրմէ վեր**  
**տեսնայ նէ , կըսկըսի դառնանալ ,**  
**տրտմիլ , էրիլ , մրկիլ , հալիլ մաշիլ ,**  
**թէ ինչու ուրիշը վեր ելլայ , կամ**  
**աղէկ ըլլայ :**

Է . Աս ալ հերիք չէ . կըսկըսի  
ձառքէն եկածին շափ եղաօրը անունը  
կոտրել . կարելի է նէ՝ անոր տունն

ալ կաւրէ կէրէ . իրեն անկից շահ  
մը եղեր է՝ չէ եղեր , չինայիր . միայն  
կուզէ՝ որ իրեն չեղաւ նէ՝ ուրիշի  
ալ շըլայ այն բարին : Ասով կիմա-  
նաս որ նախանձը առաջ իրեն կը-  
մնասէ անտարակոյս . անկից էտե՝  
ճար կըմինտոէ ուրիշի ալ մնաս տա-  
լու . անոր համար ըսի՝ ուրիշնալնա  
կըմանձէ ու կըմածնէ :

Ասկից կելլայ չարակնութիւն , ա-  
տելութիւն , ոխակալութիւն , բամ-  
բասանք , թշնամանք , զրկանք , անի-  
րաւութիւն , խոռվարարութիւն , մար-  
դասպանութիւն . և ամենայն մեղք  
որ կըլայ ’ի մնաս ընկերին . վասն զի  
ինչպէս հպարտութիւնը այ դէմ կը-  
կոռուի անզզամութեամբ , ասանկ ալ  
նախանձը եղբօրը դէմ կըկոռուի ա-  
նիրաւութեամբ : Թա՞ղ իր անձին ը-  
րածը և եղածը . դառնութիւն , կա-  
տաղութիւն , տրտմութիւն , անհան-  
գստութիւն , դանդատ , տրտունջ ,  
յիշոց , հայհոյութիւն , չարութիւն ,  
խստասրտութի , և յուսահատութի :

‘Կախանձը չէր մի՛ որ զսատանան  
դրդեց ’ի մահուչափ մնաս բովանդակ  
ազգի մարդկան՝ յետին կատաղութե-

նով, որ մարդիկ իր տեղը պիտի լեց-  
նեն երկինքը : « Ասխանձը չէ՞ր մի որ  
կայէնը ձգեց յեղայրասպանութիւն  
և 'ի յուսահատութիւն . նախանձը  
չէ՞ր մի որ յօվսեփայ եղարքը անոր  
արունը մտան՝ վաճառելով յեզիպ-  
տոս . ամա ուղեն չուղեն՝ ետքը ե-  
կան երկրպագութիւն ըրին իրեն :  
« Ասխանձը չէ՞ր մի որ հրէայք մատ-  
նեցին զքն պիղատոսին ձեռքը , ու  
խաչ հանել տուին . ետքը յարութիւն  
ալ ծածկել ուղեցին . բայց ինչ ճամ-  
բով որ կուղէին անիկա վար զարնել  
ու խայտառակելն է , իրենք աւելի  
խախք եղան , իսկ յիսուս աւելի փա-  
ռաւորեցաւ :

Դ . Ուրեմն առջի դեղը այսպիսի  
վտանգաւոր ախտին՝ է յիշել այն չա-  
րիքն որ նախանձողին զլուխը կու-  
դայ , թէ իր ձառքովը , և թէ այ բար-  
կութել հանդիպելով : Եւ ետքի դե-  
ղը՝ որ բոլորովին կըսժկէ , եղայր-  
սիրութիւն է : Առաջուց աս ըլլարնէ ,  
նախանձ չէր ըլլար . ետքէն սպարէ  
ըլլայնէ , նախանձին հոտնալ չիմնար .  
որովհետեւ եղայրսիրութիւնը չէմ  
նախապահող , չէմառողջայնող դեղ  
է նախանձու դէմ :

Բայց ի՞նչ ընեմ՝ որ այս հարկաւոր և անդին գեղեղայրսիրութեան՝ հիմակուան ատենը աշխարհքիս հիշմէկ գեղարանը չիգտնուիր. ոչքաղքին խանութները կայ որ ծախուի ու գնուի, ոչ դուրս տեղմը բուսածկը դտնուի։ Ո՞ր պախճան, ո՞ր պօստանը, ո՞ր քաղաքը, ո՞ր լեռը քալես, ամմէն կանանչ, ամմէն պտուղ՝ կը նայ զտնուիլ՝ գոնէ գեղի համար տնկած, եղայրսիրութիւնը չի դրտնուիր կոր. անոր տերեն ալ չորցերէ, ծաղիկն ալ, պտուղն ալ. չըլայթէ բոլոր ծառն ալ արմասովը (որ է սէրն այ) չորցած ըլլայ շատերուն սրտին պարտիկէն մէջ. զերէ կերենայ թէ քրիստոսի տեառն մերոյ ըստած ատենը հասերենիք. « ցամաքեսցի սէր բազմաց » . Տագել . իդ . 12 :

Դ. Հապա այսչափ մարդիկ կը տեսնանք՝ որ մէկզմէկու հետ սիրով կը տեսնուին, իրարու հետ կապուած՝ մէյմէկէ չեն կընար զատուիլ, թէ ազդականաց մէջ, թէ բարեկամաց, աս եղայրսիրութիւն չէմի:

Չորցած կամ գեղնած տերեւ սիրոյ՝ գետինը թափած՝ շատ, ես ալ

գիտեմ. իմ ուզածս ան չէ. կանանց  
ը թաղէն պէտք է ինծի՝ իմ էզաս  
շինելու համար. որ այ սիրոյն ծա-  
ռէն հասրւ կըլլայ, մշտականաչ է  
թէֆնէի պէս և անուշահոտ. զեր-  
բնական շնորհքով կըդոյանայ. ուստի  
չորնալիք չունի :

Չէ նէ, ատ քու ըսած եղբայրսի-  
րութիւնդ՝ որ կըտեսնաս մեր օրերը,  
ասրւ անձնասիրութիւն է. վասն զի  
ոմանք կըսիրեն՝ որ սիրուին. իրենց  
ըլլալու շահուն համար է այդ սէրը.  
ոմանք ալ կըսիրեն, ինչու որ սէր  
կըտեսնանկոր կամտեսեր են. իրենց  
եղած շահուն համար է կենէ այդ  
սէրը. շատն ալ կըսիրեն բնական սի-  
րովարենակցութե, բնութեանը յար-  
մարութեան, առուտրի օդտին հա-  
մար, մարդավարութե համար սոսկ  
երեսանց. սրտանց ալ ըլլայնէ, ան-  
հաստատ, քիչ մը ատեն. ինչուան ի-  
րենց բանը լմնայ. քանի որ իրենց  
քէֆին չի դպչիր դիմացինը. են :

Ապա թէ ոչ. մէյ մը մօտեցիր ատ  
թմրած օձերուն, տես ինչպէս կը-  
խածնեն. մէյ մը դըպիր ատ հեղուկ  
հայվաններուն, տես ինչպէս թէքմէ-

կըզարնեն. մէյ մը մօտեցիր ատ հան-  
դարս կեցած ջրերուն , տես ի՞նչ  
պէս դարշելի հոտ կըհանեն. մէյ մը  
մօտեցիր ատ անշարժ լեռներուն ,  
տես ի՞նչպէս ժաժ կըհանեն , կամ  
մուխ կըհանեն ետնայ լեռան պէս .  
« մերձեաց ’ի լերինս , և ծխես-  
ցին » . սառ . Ճխդ . Յ : Եղասյր եղ-  
բօրմէ խօսք մը լսէ նէ , չի կընար  
կոր մոռնալ . էրիկ կնիկ իրարու խել-  
քին դէմ բան մը տեսնան նէ , կը-  
տուտին . բարեկամ բարեկամէն խը-  
րատ մը լսէ նէ , թշնամի կըդառնայ .  
սիրական սիրականին երեսը չի կըր-  
նար նայիլ մէկ չնչին խաթէրմնայի  
համար . շուտով որ չի հաշտուին նէ ,  
կըրակը կառնէ ներսէն , երկու կողմն  
ալ էրելէն էտե՝ չորս դինալ մոխիր  
կընէ :

Ե. Ա՛լս սէր , սէր Ճշմարիտ , սէր  
բարեկամութեան , սէր ածային , սէր  
հոգւոյն սրբոյ . որ զթշնամիս բա-  
րեկամ կընէ , զբաժանեալս կըմիա-  
ւորէ , աւրածը կըշինէ , լեղին կա-  
նուշընէ , զած յերկիր կըխոնարհե-  
ցնէ , զմարդիկ երկինքը կըսարձրա-  
ցնէ . զած մարդու հետ կըհաշտեցնէ ,

զմարդիկ մէկզմէկու սրտակից կընէ :  
Աս է իմ փնտռած գեղս , որ աւետարանին պարտէզը կըդանուի , և  
Ճշմարիտ քրիստոնէին դրանը վրայ՝  
ու ճակտին վրայ յայտնի նշան դրած  
է 'ի քրիստոսէ . «Պատուիրան նոր  
տամանեղ , զի սիրիցէք զմիմեանս . այս  
է պատուէր իմ , զի սիրեսջիք զմիմեանս , որպէս և ես զձեղ սիրեցի .  
յայսմ զիտասցեն ամենեքեան՝ եթէ  
իմաշակերտք էք , եթէ սիրիցէք զմիմեանս » . յաջ . ժկ . ւ ժե : Աս դեղս որ  
առնես նէ , ուր կըմնայ նախանձը .  
պօղոս առաքելոյն խանութը վազէ ,  
աղէկը կըդանաս աս սիրոյս . որ կըսէ .  
«Աէր ոչ նախանձի , ոչ ամբարհաւաձէ .  
ոչ խնդրէ զիւրն » . և այլն . ա .  
իւր . ժկ :

Ե . Աէրը ի՞նչ է՝ ըսես : Աէրն էյօժարութիւն կամաց առ բաղձալի բարի մը . չարը սիրելչըլլար , բարին ատելչըլլար . ուր որ ատենք զռարին ,  
յայտնի է որ խարուեր ենք , բարին չար՝ աղէկը զէշ ենք կարծեր . չարն ալ սիրենք նէ , խարուած պիտի ըլլանք , չարը բարիի տեղ՝ զէշը աղէկի տեղ ենք դրեր . ուստի վայ կուզայ

զլխընիս. «Վայ այնոցիկ՝ ոյք ասիցեն զչարն բարի, և զբարին չար. ոյք դնիցեն ըզլոյսն խաւար, և զխաւարն ըյս. ոյք դնիցեն զդառն քաղցր, և զքաղցրն դառն»։ Եսայ. Ե. 20։

Է. Կըրնաս ըսել՝ թէ հապա ի՞նչ պէս հրամայեր է ած, որ զամմէնքը սիրենք, երբոր մարդկանց մենծ մասը չար է. մանաւանդ աւետարանը կըսպատուիրէ թշնամին ալ սիրել, որ սիրելու բան չէ։ Ասոր ներհակ՝ ինչո՞ւ մեղք ըլլայ նախանձը, որ միշտ աղէկ բանի աջք կըտնկէ, չէ թէ չարի։

Պատասխանը յայտնի է. սէրն ալ նախանձն ալ աղէկի էտեէ են, բայց սէրը աղէկ բանը՝ ամմէնուն կուզէ, նախանձը հիշ մէկին չուզեր՝ իրմէն 'ի զատ. սէրը աղէկ բանը ուրիշի վրայ կուզէ տեսնալ, նախանձը չուզերտեսնալ. սէրը զեղբայրը կըսիրէ՝ աղէկութեանը համար, նախանձը կատէ նոյն աղէկութեան համար. սէրը մարդը կըսիրէ, մարդուն դէշութիւնը կատէ. նախանձը մարդուն գէշութիւնը չատեր, աղէկութիւնը կատէ. անոր համար աղէկ մարդն ալ չի կրնար սիրել. կըրնայ ըլլալոր դէշ մարդը սիրէ։

Ո՞ւր զտնամբ բարի նախանձը , որ  
նախանձաւորութիւն կըսուի , և սի-  
րոյն սիրական եղբայրն է . մարդուն  
աղէկութիւնը այնչափ կըսիրէ՝ որ ան  
աղէկութեանը սիրահարածի պէս  
կըլլայ , և կըփափաքի՝ որ մասնակից  
ըլլայ նոյն աղէկութեանը . անոր պէս  
բարի և առաքինի ըլլայ , անոր պէս  
խելացի ու ճարտար ըլլայ . անոր հա-  
մար աղէկներուն հետ կուզէ տես-  
նուիլ , որ անոնցմէ աղէկութիւնորվի .  
ասոր նախանձ չենք ըսեր , խայրէթ  
կըսենք , ուրիշմէն խպրէթ առնել կը-  
սենք . առնէ նէ ալ , ուրիշին պակաս  
մնայ չըսեր . ինչպէս ճրադէն ճրադ  
վառես նէ , առջինին բան չի պակսիր :

ը . Առաքեալը մեղի սէրը սորվե-  
ցնելու համար՝ աս խայրէթը , աս բա-  
րի նախանձը հիմ կըդնէ . « նախան-  
ձաւոր լերուք շնորհացն՝ որ լաւն են .  
այլ ես առաւել ես ճանապարհ ցու-  
ցանեմ ձեզ » . առ . կռ . ժք . 31 : Աղէկ  
մտիկ ըրէ . էտեւէ ընկիք կըսէ՝ որ ա-  
ղէկ աղէկ շնորհքներ ափ ձգէք . չէ  
թէ այնչափ դրսի շնորհքներ ունե-  
նաք , զորօրինակ զիտուն ըլլաք , կար-  
դացող ըլլաք , մեկնիչ զրոյ ըլլաք ,

մարդարէ ըլլաք. հապա աւելի ներսի  
շնորհքներ ունենաք, դու զանազան ա-  
ռաքինութիւններ, համբերութիւն, խո-  
նարհութիւն, ողորմածութիւն, են:  
Ամմա ըսէք՝ թէ ասոնց ո՞ր մէկը մենք  
սիտի ընենք, ի՞նչպէս և երբ պիտի  
սորվինք, Ճար մը չիկայ՝ որ մէկ գըւ-  
խաւոր բանի մը էտեւէ ընկնանք, որ  
անով ուրիշներն ալ գլուխ կարենանք  
հանել:

Ահա կըսէ, ես ձեզի էն աղէկ,  
Էն մեծ, և էն հարկաւոր շնորհքը սոր-  
վեցնեմ: Ո՞րն է այն: Աէրն է կըսէ.  
աս ըլլայ նէ, ամմէն բան կըլլայ. ա-  
ռանց ասոր ուրիշ բան շահ չունի.  
այնչափ որ՝ թէ որ հրեշտակային լե-  
զու ունենամ, թէ որ այ համար ա-  
րուն թափեմ, կամ կըակը մտնամ,  
թէ որ բոլոր ունեցածս աղքատներու  
բաժնեմ, ամմա սէր չունենամնէ առ  
ած և առ ընկերն, բոլորը դարտակ  
է. հապա թէ սէր ունենամնէ, ա-  
սոնք ամմէնքը տեղին կեօրէ պիտուա-  
կան կըլլան, ու ինքիրմէ կըլլան. սի-  
րով ամմէն սկատուիրանքը կըսլահեմ:  
ամմէն կատարելութեան կըհասնիմ:  
ինչպէս որ ուրիշ անդամ ըսի. “ լո-

ըումն օրինացն սէր է . սէրն է զօդ  
կատարման » :

Ասանկ մենծ բան է սէրը . ալ ի՞նչ  
գովեստ կուղես . յովհաննէս աւետա-  
րանիչ՝ սիրոյ աշակերտը՝ բանը կըլը  
մնցնէ . մէյ մը որ՝ իր բոլոր կենացը  
մէջ միշտ սիրոյ վր կըխօսէր նէ , աշ-  
կերտները դարձան ըսին , սէր՝ սէր ,  
աղէկ , ամմա՝ հայր սր , ուրիշ խրամա-  
մալ խօսէ . ան ալ դարձաւ ըսաւ . որ-  
գեակք՝ ալ ուրիշ ի՞նչ բան խօսիմ . սէր  
ըլլայ , հերիք է . անով ամմէն բան  
կըլլայ . մէյմալ որ իր թղթերուն մէջ  
շատ ապսպրելէն էտեւ սէրը՝ աս ծայ-  
րագոյն գովեստը վրայ կըրերէ . « ած  
սէր է » կըսէ . անանկ է նէ , ինչպէս  
աստուծմէ մենծ բան չի կընար ըլլար ,  
ասանկ ալ սիրոյ պէս մենծ շնորհք և  
առաքինութիւն չի կընար ըլլալ . որ  
զմեզ կընէ այ նման՝ աստ և ՚ի հան-  
գերձեալն . հոս համտես ընես նէ ,  
անդին բոլոր անուշութիւր կըվայլես :

թ . Ոիրոյն զօրութիւնը կուղես  
հասկընալ նէ՝ մարմնաւոր բաներէն  
չափէ . ըստի սէրը չէ մի՝ որ մար-  
դիկ գիշեր ցորեկ կաշխատին , արուն  
կըքրտնին , հազար փորձանքներու մէջ

զիրենք կըխօթեն , ոքէ ոք կըքալեն ,  
ծովուցամաքիվտանդներըյանձ կառ-  
նեն : Օաւկի սէրը չէ՞ մի՝ որ ծնօղքը  
ոչ զիշերը քուն ունին , ոչ ցորեկը  
հանգիստ ունին . պղտըկուց այնչափ  
խահրերնին կըքաշեն , մեծնան նէ՝  
տահա մենծ բաներուն կըտանին .  
առողջ ըլլան՝ մէկ կերպ , հիւանդ ըլ-  
լան՝ հազար կերպով հոգ . ըստկէ ել-  
լալ , սրտադողքաշել , և այլն : Ալ-  
շատ օրինակ կըդտնաս սիրոյ . ո՞ր բա-  
նի որ սէր ունիս , ո՞ր բանի որ իղձ  
ունիս նէ , ամմէն քաշածդ քեզի բան  
չերենար . միայն թէ սիրած բանդ ափ  
ձգես , կամափէդ չի հանես : Աս բա-  
ներուն ո՞րը կընես կոր ածային սի-  
րոյ համար , թէ այ սիրուն ըլլայ ,  
թէ եղթօրը սիրուն :

Կատը կան որ կարծեն թէ զած  
կըսիրեն . ինչու որ՝ 'ի հարկէ զած  
սիրել պէտք է կըսեն . ովկ կայ որ զած  
չիսիրեր կըսեն . ամմա իրենք ալ զի-  
տեն որ եղթայրսիրութիւն չունին .  
անով պէտքը չէ՞ր մի հասկընային՝  
որ ածսիրութիւն ալ չունին : Ատիկ  
ըրէ՝ ինչ կըսէ յովհաննէս աւետա-  
րանիչը . թէ որ զեղսարդ որ կըտես-

նաս՝ չես սիրեր, զած որ չես տես.  
նար ի՞նչպէս պիտի սիրես։ Պատճառն  
է՝ որ ինչպէս ըսինք, սէրը աղէկլ բա.  
նի բաղձանք է. մէկ բանն որ չենք  
տեսնար՝ աղէկութիւնը աղէկլ մը չենք  
հասկընար. ուստի աղէկլ մը չենք կըր.  
նար սիրել. ասոր համար կըսեն իմաս.  
տունք. « ոչինչ է սիրեցեալ, եթէ չի.  
ցէ ծանուցեալ » : Ուստի հիմա որ  
զած չենք տեսնար յայտնապէս, հա.  
պա մութ ճանաչումմը ունինք, անոր  
կեօրէ ալ մութ կըլայ ածսիրու.  
թիւննիս. իսկ եղբայրնիս աջքով կը.  
տեսնանք. անոր կեօրէ ալ որչափ  
պէտք է նէ՝ կընանք սիրել. ու պէտք  
է որ սիրենք, նայելով իրեն աղէկու.  
թիւնը. վասն զի որչափ է նէ աղէ.  
կութիւնը, նոյնչափ ալ սիրելի է, ու  
պիտի սիրուի :

Ժ. Աս որչափ Ճշմարիտ է նէ, այն.  
չափ ալ մարդկանց խելացը դէմ կու.  
զայ. ուստի կըսեն սովորաբար, իշտէ  
մեր ըսածնալ ատ է եա. աղէկլ մարդ  
դժնանք նէ, կըսիրենք. դէշ մարդը  
ի՞նչպէս սիրենք. և որով հետեւ հքիս  
վը աղէկլ մարդը քիչ է, դէշը շատ է,  
անոր համար մենք ալ շատը չենք սի.  
րեր, քիչ կայ որ սիրենք :

Հոս է բոլոր դժարութիւնը, աս  
մէկ մենծ ընդդիմութիւն մը նէ կամ  
առարկութիւն, զոր միշտ կընեն մար-  
դիկ՝ կամ բերնով, կամ աւելի սրբ-  
տով, մանաւանդ եղբայրատեաց՝ նա-  
խանձոտ և կոռւոտ մարդիկ. աս բա-  
նիս պատասխանը կարենանք տալ, ու  
ամմէնուն միտքը խօթել նէ, սիրոյն  
ծաղիկնալ՝ պտուղն ալ կըտեսնանք.  
Ես սիրով կաշխատիմ, միայն թէ աշ-  
խատանքիս պտաւղնալ կուղեմ քա-  
ղել աստուծով:

Ժամանակ մարդը կըսիրես եղեր,  
գէշը չես սիրեր: Հախ ունիս ըսեմ.  
ամմա առաջ աս ըսէ ինծի. կըճանչ-  
նաս մի աղէկը գէշը. զիտես ինչը-  
սել է աղէկ մարդ, ի՞նչ ըսել է՝ գէշ  
մարդ: Միայն ած կըրնայ զիանալ  
մարդուն ներսի աղէկութիւնը գէշու-  
թիւնը. մենք զրսի կեղեց զիտենք՝ որն  
որ զիտենք նէ: Վանի անդամ եղած  
է՝ որ աղէկ ըսածդ՝ գէշ է ելեր. զէշ  
ըսածդ աղէկ է ելեր. այնի ձմերուկ  
ձանչնալուդ պէս, որ շատ անդամ  
կարծիքիդ պէս չելար: Արտաղէտ՝  
ած միայն է, նա զիտէ՝ զինչ կրի  
'ի մարդն: Կեղծաւորները մեզ կը-

խարեն, զած չեն կրնար խարել.  
շատ մարդ մեր աչքին անշնորհք կե-  
րենայ, այ առջև պիտւական է .  
« զի մարդ հայի յերեսս, և ած հայի  
'ի սիրտս » ա . թագ . ժղ . 7 : Անանկ  
է նէ, հիշ մէկին վրայ վճիռ մի կրտ-  
րեր, սա մարդս աղէկ է՝ ըսելով, ան  
զէշ է . դուն դատաւոր չես, քննիչ  
չես . « մի է օրէնսդիր և դատաւոր » ,  
յա՞ . դ . 12 : Հապա ինչպէս ձմերուկ  
կրզնեսնէ, քեզի աղէկ երեցածը կառ-  
նես, մէկալսոնք զետին չես զարներ  
որ տիրոջը վնաս չըլլայ, և ուրիշնե-  
րուն աչքէն չելլայ մնացածը, ասանկ  
ալ հաւնած մարդուն հետ տեսնուէ  
սիրով, բանըդ տես . մէկալսոնք վար  
մի զարներ՝ որ անոնք ալ ուրիշի  
պէտք են . և ամմէնքը այ պարտէզը  
բուսած են : Ուրեմն առջի բանդ աս  
ըլլայ եղբայրսիրութեան կանոնին  
մէջ, որ մէկը չես սիրեր նէ, զոնէ  
մի ատեր . հետը բարեկամութիւն  
չունիս նէ, նախանձ կամ ատելութի  
և թշնամութիւն ալ մունենար :

Ժբ. Երկրորդ պատասխանս աս է .  
Ան մարդն որ դուն կըսիրես նէ,  
անոր չի սիրողն ալ կըդանուի, զիւ-

տես . ան մարդն որ՝ դուն չես սիրեր  
նէ , անոր սիրողն ալ կայ , աս ալ  
կըտեսնաս . հիմա ես որո՞ւդ հաւ-  
տամ . դո՞ւն մի կըսխալիս , թէ ու-  
րիշը . ինչո՞ւ դու չի սխալիս տէ .  
ուրիշը սխալի , հէմէն երկուքդ ալ  
սխալական ըլլալով երկուքդ ալ սխա-  
լած էք , երկուքդ ալ խաբուած էք ,  
թէ սիրելնուդ , թէ չի սիրելնուդ ,  
ինչո՞ւ համար . զերէ վերի ըսածիս  
պէս՝ այդ առանձնական սէրը սէր  
չէ , անձնասիրութիւն է . ամմէն  
մարդ իր շահուն համար մէկը մէ-  
կալը կըսիրէ . ամմէն մարդ իրեն  
քնութեան յարմարը , իրեն խելացը  
եկածը , իրեն կամացը կեօրէ շար-  
ժողը կըսիրէ . ատանկ սէր մը կըլ-  
լայ . սուտ և խաբեբայ է այն սէրը  
որ մեր շահուն համար կըլլայ . ստու-  
թիւննալ յայտնի կըլլայ , երբոր նոյն  
մարդը մեր կամքին կեօրէ չերթայ  
նէ . զերէ նոյն սահաթը՝ սիրելին ա-  
տելի կերևնայ : «Դուն ալ քու վրադ  
փորձած ես , որ աս կերպով շատ բա-  
րեկամէդ ետ կեցեր ես , ուրիշը անոր  
հետ բարեկամէ եղեր , դուն ուրիշը  
քեզի բարեկամդ ես ըրեր . նոր ա-

ոռւտուր մը . քու բարեկամդ ուրիշի  
ես ծախեր , ուրիշի թշնամին գուն  
ես դներ : Ուրեմն երկրորդ կանոն  
եղբայրսիրութեան աս ըլլայ քեզի .  
քեզի աղէկութիւն ընօղը միայն սի-  
րելու չէ , ուրիշներուն աղէկութիւն  
ընօղն ալ սիրելու է . միայն քեզի ա-  
ղէկ երեցածը սիրելու չէ , ուրիշնե-  
րուն աղէկ երեցածնալ սիրելու է .  
ասովեղբայրսիրութիւնդ չի կապուիր  
աս ան մարդու վրայ , հասկա կը-  
տարածուիան համար մարդկանց վրայ:  
Ժկ . Երրորդ իմ պատասխանս այս  
է . Կամ զամմէնքը պիտի ատես ,  
կամ զամմէնքը պիտի սիրես . առջինը  
չըլլար ընել , ուրեմն ետքինը պէտք  
է ընես : Խ՞նչպէս : Օ ամմէնքը պիտի  
ատես քու խելքիդ կեօրէ . զերէ զէշ  
մարդը պիտի ատես եղեր . որ դիրքն  
ալ կընդունիս՝ որ կըսէ , « ոչ ոք է  
բարի՝ մինչև ’ի մի . ոչ ոք է իմաս-  
տուն . ոչ ոք է արդար » . անանկ է  
նէ՝ աղէկ մարդ չիկայ . Երանի թէ  
աս բանս շիտակ հասկընայիր , ու  
քու վրադ ալ իմանայիր . ան ատեն  
քեզ ալ չէիր սիրեր . էն առաջ քու  
անձդ կատէիր , կատարեալ աշկերտ

կըլլայիր քրիստոսի . և ան ատեն կը-  
դառնայիր՝ զամմէնքը կըսիրէիր :

Ըսածս զրոց էր , ուամկօրէն բրոց  
ալ հասկըցընեմքեղի : Քու խելքիդ  
կեօրէ՝ քու հաւնած մարդդ միայն  
պիտի սիրես , ուրիշը պիտի չիսիրես.  
Էյ , դուն կըհաւնիս մի կոապաշտնե-  
րուն , անհաւատներուն , հրէանե-  
րուն , միւհիւտիւներուն , ինքնա-  
զլուխներուն , հերետիկուներուն , և  
անզլուխներուն , չէ . ուրեմն հքիս  
մենծ մասը գուրս ելաւ : Կըմնանքու  
հաւատակից քրիստոնէ ախաղարներդ-  
ասոնց մէջ որո՞ւն կըհաւնիս . հար-  
բեցողներո՞ւն , խումարազներո՞ւն ,  
գէշ ճամբա՞ զացողներուն , քիւֆիւր-  
պազներո՞ւն , խաբերաներո՞ւն , պօշ-  
պօղազներո՞ւն , անիրաւնէրո՞ւն , գո-  
ղերո՞ւն , և այլ անհամար կերպով ան-  
կարգութիւն ընօղներուն . չէ . անանկ  
է նէ , ասոնցմէ ալ շատը զնաց՝ քիշը  
մնաց սիրուելու :

Այն քչուոր աղէկներուն՝ ամմէ-  
նուն կըհաւնիս մի . կըրնաս նէ՝ հրա-  
մերես ըսէ : Դուն չես մի ան մարդը՝  
որ աղէկներուն աղէկը պիլէ տեսնաս  
աղքատ , մուրացկան , հիւանդոտ ,

ցաւազար, խեղչ, երեսն ալ չես կը  
նար նայիլ. չէ թէ սիրել. բնութք  
անխելք՝ անքաղաքավար՝ անկիրթ երե-  
ցածին՝ երեսը թքնելն ալ հախ կըսե-  
պես. խելացի՝ մարդավար՝ շնորհալի  
տեսածներդ ալ՝ երբեմն կըսիրես, եր-  
բեմն վար կըզարնես. պակսութիւն  
մը ըրածնուն պէս՝ կամ սոսկ բամ-  
բասանքովքիչ մը պակսութիւն վրա-  
նին լսածիդ պէս, աղէկութիւնին կը-  
մոռնաս, երեսնին վար կառնես. ես  
քեզ մարդ կըկարծէի, անբան անա-  
սուն ես եղէր մէյէր՝ կըսես. կըլայ  
որ բուն աղէկին ալ գեշի տեղ կըդնես.  
ջերմեռանդ աղօթասէր տեսնաս մէ-  
կընէ, ծոյլկամկեղծաւոր կըսեպես.  
աշխատաւոր տեսնաս նէ, բարայի  
թամաչին է ընկեր կըսես. և այն :

Գանք դտնանք մէկ հատիկ հողի  
մը՝ որ դուն վկայես իրեն, ու ըսես,  
իշտէ ես ասանկ մարդուն կըհաւնիմ,  
ասոր խօսք չունիմ, մարդ ըսելու  
մարդ է. կըրնամ ըսել՝ հրեշտակ է:  
Հիմա աս բու հաւնածդ յանկարծ  
քու մէկ բանիդ չիհաւնի, կամ երե-  
սիդ՝ կամ էտեէդ բան մը զուրցէ.  
յանկարծքու ստակդ կորսնցնէ, կամ

մէկ կերպով մը քեզի մնաս հասցընէ ,  
թէ՝ կամայ՝ թէ՝ ակամայ , նոյն ա-  
տեն ամմէն սատանայ վրադ կրծողվի .  
առջի ատելիդ՝ զլխաւոր թշնամիդ  
կերևնայ . անկից զէշ մարդ շըլար  
քեզի : Հիմա ինչ ընենք քեզի . հիշ  
մէկ մարդ մը չի կրցանք հաւնեցնել  
քեզի պէս խելացիին . դուն քեզի  
հաւնիս նէ , խօսք չունիմ . ինքնա-  
հաւան ես . անոր համար ալ ուրիշի  
չես հաւնիր : Քեզ հաւնօղ կայ մի .  
ան ինչու չես մըտմըտար . զիտցիր  
որ հէմէն չիկայ իրաւցընէ . երեսանց  
դուցէ թէ հաւնին՝ բայց , սրտանց  
հաւնօղ չիկայ . ինձմէ զիտցիր . ինչու  
որ՝ ամմէնուն չի հաւնօղը՝ հիշ մէկին  
հաւնելի շըլար . ամմէնուն թշնա-  
մին՝ ամմէնուն թշնամի կրլայ . « ձեռք  
նորա յամենեսին , և ձեռք ամենե-  
ցուն 'ի նա » , Խամայէլի պէս : Բա-  
նիդ ձեռք կուտայ նէ , աս ճամբան  
բռնէ . չէ նէ՝ կենէ եկուր իմ ըսած  
ճամբաս , որ է ճանապարհ քրիստոսի .  
զամմէնքը սիրել , և ամմէնուն սիրե-  
լի ըլլալ :

Ժկ . Օ ամմէնքը պիտի սիրես կը-  
սեմ , չէ՝ թէ որպէս զի դուն սիրուիս ,

Հապա որպէս զի զաստուած սիրես .  
զամմէնքը պիտի սիրես՝ չէ թէ քու  
աղէկութիւնդ փընտոելով , հապա  
անոնց աստուծմէ տուած աղէկու-  
թիւնը ընտրելով . բանը բոլոր հոս-  
է : Ինքն ստեղծօղն ամենայնի՝ « ոչ  
խորշի յումեքէ՝ յորոց արար » . ըստ  
որում « ետես աստուած զամե-  
նայն , զոր արար , և ահա բարի են  
յոյժ » . « զի ամենայն արարածք  
աստուծոյ բարի են , և չիք ’ի նոսա  
խոտան » : Միայն թէ բարի կայ ,  
բարի ալ կայ որ լաւագոյն կամ բա-  
րեգոյն կըսուի . ամենաբարի՝ միայն  
աստուած է . և աս մոքովս դրած  
է , « չիք ոք բարի ( կատարեալ ) .  
բայց մի աստուած » . իսկ արարածք  
աստուծոյ բարի են՝ մէկմէկէ էւել  
սլակաս . որչափ աստուծոյ մօտ են ,  
այնչափ աւելի բարի են :

Վ.րդ՝ գերազանց ստեղծուածով  
'ի բնութեան՝ հողեղէն դոյացու-  
թիւնք՝ այսինքն հըեշտակք աւելի  
մօտ են աստուծոյ քան զմարդիկ :  
Անկից ետքը մարդիկ՝ հոգւով ու  
մարմնով դոյացեալք՝ գերագոյն ըլլա-  
լով քան զայլ ամենայն արարածս ,

աւելի մօտ են աստուծոյ՝ քան թէ  
բովանդակ երկինք և երկիր իրենց  
զարդարանքովը։ Անոնց մէջն ալ  
կենդանիք վեր են քան զանգզայ  
տունկս. տունկք քան զլոկ նիւթե-  
ղէնս։ Միայն թէ ինչպէս մարդկանց  
մէջ կայ շնորհօք և փառօք գերազան-  
ցեալ քան զհրեշտակս, և մարդկանց  
մէջ մէկը մէկալէն՝ հէմ բնական  
հէմ գերբնական կատարելութեամբ  
զարդարեալ. ասանկ ալ կենդա-  
նեաց մէջ կայ յաղթանդամ և զօ-  
րաւոր զգայութեամբ ու երկայնա-  
կեաց քան զմարդիկ, և տնկոց մէջ  
կայ դիմացկունը, վայելուչը, և ա-  
զուոր գունով ու անուշ հոտով քան  
զկենդանիքը. և ամմէն ցեղինմէջ մէկ-  
մէկէ աւելի կամ պակաս կատարելուի  
յն մենծ կամ պզտի աղէկութիւն, և  
անոր ներհակ մենծ կամ պզտիկ պակ-  
սութիւն։ Ասոնք որ հասկըցար,  
դիւրաւ կըզտնաս ճամբան՝ ամմէ-  
նուն աղէկութիւն ճանչնալու և ընտ-  
րելու. և ամմէն մէկին աղէկուե կեօ-  
րէ՝ զամմէնքը ճամբով սիրելու։ Ան-  
զգայ և անբան արարածները սիրելու-  
րիշ կերպ չըլար, բայց եթէ անոնց

բարիքը Ճանչնալ՝ ու տեղւոյն կէօրէ  
բանեցնել, փառք տալով այ՝ որ քե-  
զի համար այսչափ անհամար բաներ  
է ստեղծեր՝ պէսպէս աղէկութենով.  
որ փիլիսոփաները քանի՛ որ կըքննեն՝  
կը զարմանան, Ճոթը չեն դտներ:  
Դուն իսէ կելլաս, անոնց պակսու-  
թիւնները կընայիս. մահանայ կը-  
դնես. սա բանս ինչո՞ւ տղեղ է, նա  
բանը ինչո՞ւ հոտած է. մէկալը ինչո՞ւ  
համ չունի, ինչո՞ւ թիւնաւոր է կամ  
վեասակար, և այն. դուն քեզի պէտք  
եղած աղէկութիւնը նայէ՛, վայլէ՛.  
մէկալ բաներն որ խելքդ չիհամնիր,  
ստեղծողին իմաստութեանը և խո-  
րին մտացը թող:

ԺԵ. Գանք բանական կենդանեաց՝  
յի մարդկանց, որ մեզի նման են, ու  
մեզի պէս կընանք զանոնք սիրել.  
ինչպէս որ ած ալ ասանկ հրամեր է՝  
բնական և զրաւոր օրէնքով. « սի-  
րեսցես զընկեր քո իբրև զանձն քո »:  
Ասոնց մէջ հէմ ընդհանրական  
աղէկութիւններ կան, հէմ մաս-  
նաւոր. որն որ նայիս, սիրելդ կու-  
դայ:

Ո՞նդհանրական կըսեմ նէ, (ա)

ամմէն մարդը քեզի նման կըտեսնաս  
հոգւով և մարմնով . արդ բնական է  
աս բանս՝ որ նման զնմանը կըսիրէ :  
Օրինակով հասկըցընեմ . դուն մի  
նաւորիկ անապատ տեղ մը ըլլայիր .  
կամ անտառներուն մէջ , կամ ով  
կիանոս ծովին մէջը , որ սոսկ տարերքը  
տեսնայիր , շատ շատ անբան կեն  
դանիքը . մէկ օր՝ երկու օր , մէկ եր  
կու շաբաթ , մէկ երկու ամիս , ա  
սանկ մինակութեանը կըդիմանայիր  
մի . հապա մէկ քանի տարի անանկ  
մնալու ըլլայիր նէ , ի՞նչ կընէիր .  
սիրտդ կըսըխմըւէր , կենացմէդ կը  
ձանձրանայիր : Ետքըյանկարծ մարդ  
մը դիմացդ ելլար , ի՞նչ կըսես , որ  
չտփ ուրախութիւն կըլլար քեզի՝  
մարդու երես տեսայ տէյի . քիչ մը  
խօսէիր նէ , սիրտս բացուեցաւ կը  
սէիր . մարդ ի՞նչ ըսել է , ան ատեն  
կըհասկընայիր , խըյմէթը կըդիտ  
նայիր , ու ան մարդը քեզի մէկ հա  
տիկ սիրական կընէիր . տղեղ անշը  
նորհք մարդ մալ ըլլար նէ , քեզի  
հրեշտակ կերենար . ի՞նչու , քու նը  
մահդ է , քեզի այախտաշ կըրնայ ըլ  
լալ , աս ընկերութիւնս է՝ որ ակա-

մայ և եւայի մէջ անչափ սէր ձղեց,  
այնչափ սիրեցին իրարը՝ որ մէկմէկու  
խաթրէն չի կրցան անցնիլ, այ խաթ-  
րէն վաղ եկան . դուն անանկ մը-  
ներ, առաջ զած սիրէ քեզնէ վեր,  
ետքը զընկերդ իբրև զանձն քո:

(ը) . Ամմէն մարդ՝ մէկ մարդէն ե-  
կած են, յու ադամորդի են, ամմէ-  
նուս հայրը ադամէ, մենք ամմէնքս  
եղբարք ենք. ուստի պէտք է որ եղ-  
բօր պէս մէկզմէկ սիրենք:

(զ) . Ամմէն մարդ՝ մէկ ստեղծր-  
դի ստեղծուած են. իսկ ստեղծօրը  
հօրէն մօրմէն շատ էւէլ է. ուրեմ  
ամմէնքս Աստուծոյ սիրուն զաւակն  
ենք, ամմէնուս սիրական հայրը  
ած է. ըստ այնմ, «, Հայր մեր՝ որ  
յերկինս ես «. անանկ է նէ՝ մէկմէ-  
կու սըրտակից եղբայր ալ ենք, և  
անուշ եղբօր պէս մէկզմէկ սիրտի սի-  
րենք: Ասոնք՝ ի բնական կարդի:

(դ.) Ի գերբնական կարդի՝ ամ-  
մէն մարդ զին է արեանն քրիստոսի.  
քանզի քրիստոս բոլոր մարդկանց  
համար մարդ եղաւ ու խաչուեցաւ.  
միայն թէ կան որ զիտեն խըյմէթը,  
կան որ չեն զիտեր . ուստի կըսուի

քրիստոս՝ « փրկիչ ամ մարդկան ,  
մանաւանդ՝ հաւատացելոց » : ա .  
+ ի . 10 : ուրեմն ամմէնքս նոր կեր-  
պով ալ եղայր ենք , մանաւանդ  
քրիստոնեայք : որ քրիստոսի աշկերտ  
ենք եղեր մէկ դպրոցի մէջ . և ծնըն-  
դեամբ սուրբ աւազանին ամմէնքս  
որդի ենք եղեր եկեղեցւոյ . լամ . « և  
ամենեքին դուք եղաւրք էք » . հագի .  
իդ . 8 : Ասանկ է նէ , ամմէն մարդը  
սիրելու պարտական ըլլալէն էտե՝  
աւելի սէր ունենալու պարտըկան  
ենք մեր քրիստոնեայ եղաւրներուն .  
ինչպէս որ քրիստոս ալ աս մասնա-  
ւոր սէրը նշան տուաւ քրիստոնէից՝  
իր աշկերտ ըլլալուն . « յայսմ զի-  
տասցեն ամենեքեան՝ եթէ իմ աշա-  
կերտք էք . եթէ սիրիցէք զմիմեանս » .  
+ ի . մէ . մէ . 55 :

( Ե . ) Ամմէն մարդ զերբնական  
շնորհքով կըրնայ համնիլ յաւիտե-  
նական փառքին , յո արքայութեան  
որդի ըլլալ . ուստի քանի որ կենդա-  
նի է , յոյս կայ փրկութեան ինչպէս  
աւազակը ետքի սահաթը փրկուե-  
ցաւ . ուրեմն աս կողմանէ աւ իրա-  
րու աղնիւ եղաւրք ենք , մանաւանդ

Հաւատացեալք . կոչեցեալք և ընտրեալք . ամմէնքս մէկ սեղանի ձէնած ենք . ամմէնքս մէկ մէկու սիրտ պիտի տանք պատրաստ ըլլալու , որ յաւիտենական մէկ հարսնիք երթանք . ամմէնուն աղէկ աջով պիտի նայինք , որ չըլլայ թէ կամ մենք՝ կամ անոնք զրկուինք այ տավէթէն . չէնէ՝ հոս մէյմէկու ծուռ նայօղները՝ անտեղը միատեղ չեն կրնար ըլլալ : Ժղ . Իսկ մասնաւոր աղէկութիւն՝ կայ մարմնաւոր , կայ հոգեոր : Առջինը բան մը չէ , ամմա ըստ որում այ տուրք՝ սիրելի և գովելի կրնէ ըզմարդիկ . երբոր ճամբով բանեցնեն նէ . ինչպէս է ուժով ըլլալը . կտրիճ սրտոտ ըլլալը , վայելուչ կերպարանքով և տեսքով ըլլալը . ձեռքին ոտքին յաջողակ , աշխատասէր ըլլալը . քաղաքավար մարդավար խօսքի տէր՝ խօսք հասկըցօղ , անուշ լեզու , խելացի , խոհեմ , ծանրակաց , մարդասէր , առատաձեռն , ողորմածսիրտ . և այլն :

Երկրորդը՝ որ այ մասնաւոր շընորհն է , բնական՝ ևս առաւել դերբնական առաքինութիւն ունենալը .

կընէ զմարդ ստուգապէս սիրելի .  
զորօրինակ խոնարհութիւն, հնագան-  
դութիւն, ածսիրութիւն, եղբայր-  
սիրութիւն, խաղաղասիրութիւն, հա-  
ւատարմութիւն, խոչեմութիւն, ար-  
դարութիւն, արիութիւն, բարեխառ-  
նութիւն . և այլ ամենայն առաքի-  
նութիւնք, և զործք ողորմնութեան  
և սիրոյ :

Արդ երնէկ թէ ասանկ մարդիկ  
դտնուէին, որ այս ամենայն աղէ-  
կութիւնները ունենային . անանկները  
չէ թէ միայն մարդիկ կըսիրեն, այլև  
ած էւելօք . բայց որովհետեւ հասա-  
րակօրէն ասոնք ամմէնքը մէկ մար-  
դու վրայ չեն դտնուիր, մեզի սի-  
րելու պիտի չիփնտոենք չդտնուած  
բանը . անիկակ անդիի հքը կըլլայ .  
Հոս տեղս հերիք է որ ամմէն մար-  
դու վրայ մէկ քանի աղէկ բան  
դտնանք, ինչպէս որ կըզանուի . ուս-  
տի հիշ չիկարծած մարդուդ վրայ,  
որ կարծես թէ անկից անպիտանը  
ըլլար, պակաս չէ մէկ երկու աղէ-  
կութիւն կամ կատարելութիւն . փոր-  
ձէ, կըտեսնաս :

Թառղ որ չեմ զիտեր՝ թէ դուն որ

քեզ աղէկի մը տեղ ես դրեր նէ ,  
իրաւցընէ ունիս մի մէկ քանի կատա-  
րելութիւն . կը հաւտամ որ պիտի ու-  
նենաս մէկ երկու աղէկ բան , չէ  
նէ դուն քեզ չէիր կընար սիրել .  
ասանկ ալ ամմէն մարդ որ զինքը  
կըսիրէ նէ , 'ի հարկէ զինքը մէկ ա-  
ղէկ բանի մը տեղ կըդնէ . կամ  
սուտ կամ իրաւ . ասկից է որ ու-  
րիշներէն ալ սիրուիլ կուզէ . ինչ-  
պէս որ դունալ կուզես . հախ ունիս  
թէ չէ՝ ան շեմ զիտեր . աս զիտեմ  
որ՝ ինչպէս դուն քեզ արժանի կը-  
ճանչնաս սիրուելու ուրիշներէն . ամ-  
մէն մարդ ալ զինքը անանկ կըճանչ-  
նայ՝ թագաւորէն ինչուան չէօփճին :  
Ուրեմն իրաւունքը աս է՝ որ ինչպէս  
մենք մեզ կըսիրենք , և կուզենք որ  
սիրուինք , ասանկ ալ ուրիշները սի-  
րենք մեզի պէս , և ուզենանք որ ու-  
րիշներէն ալ սիրուին :

Ժէ . Աս իրաւունքը որ բնական ե-  
ղրական օրէնքը միաբան կը հաստա-  
տեն , աւետարանական օրինաց մէջ  
քս տէրն մեր նորոգեց դերադոյն օրի-  
նակաւ իւրով , և ամմէն կերպով ա-  
պսպրեց մեզի . այնշափ որ՝ ով որ չի-

սիրեր չէ թէ միայն եղբարը և բարեկամը, հապա թշնամին ալ, քսի աշկերտ չէ, ու քսի հետ մասն ու բաժին չունի : Անանկ ըլլալէն ետեւ՝ ի՞նչ պիտի ըսենք եղբայրատեաց և նախանձոտ՝ չարասիրտ և ոխակալ սուտ քրիստոնէից համար . յայտ է թէ անոնց բաժինը դժոխքն է, ան ալ էն խորունկ տեղը սագայէլին քովը, որ է մարդատեաց և մարդասպան ի սկզբանէ հետէ : Ոխակալութեան վրայ վարը պիտի խօսիմ՝ բարկութեան ճառին մէջ :

Հիմա նախանձով հիւանդացած հողիներուն ետքի բարես կուտամաս խօսքերով : Ով նախանձոտ՝ քու հիւանդութիւնդ վէրէմ է . որ կամաց կամաց քու զլուխդ պիտի ուտէ՝ հալելով մաշելով քեզ հոգւով և մարմնով . եկուր խօսք մտիկ ըրէ, վազ եկուր առ մարազէդ՝ քանի որ վրադ չէ հնցեր : Ի՞նչ ընեմ ըսես նէ, մէկ հատիկ դեղը եղբայրսիրութիւնն է, որ պիրապիր քեզ կըբժշկէ . առ դեղս բանեցուր, մէյմալ նախանձին շոշորդնալ չի մնար . անկից էտեւ ոչ կըխանձիս . ոչ կըխանձես :

“Երսի կրակին վրայ՝ որով նա  
խանձօղը կըխանծի, հերիք խօսե  
ցանք, դըսի կրակին համար՝ որով ու  
բիշները կըխանծէ, մէկ հարկաւոր  
բան մը կայ ըսելու. Ո՛րչափ որ կը  
տեսնաս, թէ մէկ անձին ըրած գործքը  
աղէկ բան է, կամ զո՞նէ աղէկ կողմն  
ալ կըրնայ հասկըցուիլ, բայց մար  
դիկ անոր դէմ կըխօսին տաքութե  
նով, վար կըզարնեն, աղէկութիւնը  
կըգոցեն, պակսութիւնը կըմեծցընեն,  
(ինչպս որ շատ անգամ կընեն, մանա  
ւանդ հարուստ մարդու, առաջ եկող  
մարդու, դրական մարդու, հոգեոր  
մարդու, ) զիտցիր որ նախանձն է՝  
որ զիրենք կըշարժէ՝ զայն անձը խած  
նելու խանձել. և սակայն անոր բան  
մը չեն կընար ընել, իրենք իրենց կը  
նեն. զիրենք կըխանծեն, զիրենք կէ  
րեն նախանձով: Աս ըսի՝ որ դուն  
ասոնց կարզը չի մտնաս, որ է մենձ  
անկարդութիւն:

Բայց թէ ըսես, ձառքս չէ, բը  
նութեամբ նախանձոտ եմ, պէտք է  
որ բանի մը նախանձ ունենամ, ինձի  
բան մը զտիր որ անոր նախանձիլը  
բարի ըլլայ:

Քեզի մէկի տեղ երկու կերպ բան  
ցցնեմ, որ անոնց նախանձիլը հէմ  
աղէկ է . հէմ հարկաւոր : Առջինը  
հքիս վրայ եղած առաքինի և գո-  
վելի մարդկանց՝ ջանալով անոնց նը-  
մանիլ . երկրորդը՝ երկինքը եղած  
սուրբերուն, ջանալով անոնց շնորհքը  
ունենալ, և անոնց փառքը ստանալ :

Ասոնք որ ընես նէ , հքիս անցա-  
ւոր բաներու չես կրնար նախանձիլ,  
տեսնալով անոնց ունայնութիւնը ,  
թէ փառք ըլլայ՝ թէ պատիւ , թէ  
մենծութիւն՝ թէ հարստութիւն . ևն .  
Հապա դուն կըլլաս նախանձելի ա-  
մենեցուն , որ է նշան կատարեալ ա-  
ղէկութեան :

Գ. Լ. Ե :

Ահա բարիւթեան , և դէղնոր հեղութիւն :

ա Բարկութիւնն է բարի ըստւ , յո-  
քէսկին՝ նման բարկ քացախի , որ  
մարդուն սիրտը կըկտրտէ . առաջ իր  
սիրտը , ետքը ուրիշինը . ուստի բար-  
կանալը սրտոտիլ կըսուի ( պաշպա-

լովի լեզուով), կամ (արևելեան լեզուով) սրդողիլ, յու սրտադողիլ:

Պատուական և անոյշ դինին՝ սիրոյ օրինակ է . քացխածը՝ ատելութեան . բոլորովին քացախ եղածը՝ բարկութեան : Եւ ինչպէս որ քացախը տեղւոյն կեօրէ բանեցուի՝ ուրիշ բաներու հետ բարեխառնելով, պիտուական կըլլայ, բայց մինաւոր խըմուինէ . անկից դէշ բան չըլլար, ասանկ ալ բարկութիւն կայ օրինաւոր և հարկաւոր . բարկութիւն կայ անօրէն և անհարկի :

Առջինն է կիրք բնական և բանական, զոր ած տուեր է մարդուս իբրև զէնք մը՝ որ ուրիշմէ զէն չիքաշէ . հապա դէմ դնէ դիմացը ելլող թշնամիին . ուստի օրինաւոր պատերազմի պէս օրինաւոր է բարկանալը սատանայի դէմ (որ է ամմէնուս հոգւոյն թշնամին), սատանութիւն ընօղ մարդու դէմ, մեղքի դէմ, անշնորհք կամ ճամբէ դուրս բանի դէմ . որ ձեռուընիս է ճամբայ բերել, վախցընելով ու փախցընելով չարադրծները և վեասակարները : Այնչափ որ՝ տեղիայ որ չիբանեցնենք նէ արդար բար-

կութեան թուրը կամ վահանը, մենք  
այ արդար բարկութեանը կը հանդի-  
պինք . ինչպէս եղաւ հեղի քահանա-  
յապետին , որ կակուղ խրատելով  
մը իր անզգամտղաքը , և չուղենա-  
լով կտրուկ կերպով զանոնք չեխել  
վախցընել ու պատժել , այ բարկու-  
թեանը հանդիպցուց տղաքը հոգւով  
և մարմնով , ու զինքն ալ մարմնով :

Ի . Միայն զգուշանալ պէտք է որ  
օրինաւոր բարկութե կանոնէն դուրս  
չելանք , չէ նէ՝ անօրէն բարկու-  
թիւնը կինկնանք . աս է մարդարէին  
ըսածը . « բարկանայք , և մի մեղան-  
չէք » . սառ . դ . Յ :

Ասոր կանոնն է . ( ա . ) Բարկու-  
թեանդ պատճառը ըլլայ վրէմխնդը-  
րութիւն օրինացն այ , պաշտպանու-  
թիւն կենաց և կենաց հարկաւոր  
բաներու , թէ քու անձիդ ըլլայ , թէ  
անմեղ անձանց :

( բ . ) Բարկութեանդ պատճառը  
թէ որ ըլլայ սոսկ պաշտպանութիւն  
ընչից կամ անուան , և այլ ուրիշ  
մարմնաւոր բարիք մը , նայէ որ բար-  
կութիդ ըլլայ սոսկ և պարզ բար-  
կացողութիւն . և ոչ բարկասրտու-

թիւն . յի սաստիկ խօսիս լեզուով ,  
բայց ոչ սրտով . զերէ սիրտդ փո-  
խուածին պէս՝ տակնուվրայ ըլլալով  
մարմնաւոր բանի մը համար , բար-  
կութիւնդ ալ կը փոխուի յօրինաւո-  
րէն յանօրէն : Ասանկ կը լլայ շատ  
անգամ անխոչեմութեամբ՝ և ան-  
կարդ նախանձայուզութեամբ՝ ածա-  
յին օրինաց վրէժինդրութեան մէջ  
պիլէ . կը սկըսինք սրդողիլ վասն այ ,  
և կը լմնցնենք մեղանչելով ընդդէմ  
այ . « սկսեալ հոգւով և արդ մար-  
մնով վախճանիք » . Գառ . կ . 3 : ու-  
րիշը ճամբայ բերենք տէյի՝ մենք ճամ-  
բէ կելլանք . ուրիշը աղէկ ընելու հա-  
մար՝ զմեղ գէշ ընելը խենդութիւն չէ  
մի . և իրաւ որ բուն չար բարկու-  
թիւնը ալ է ախտ յիմարութեան հո-  
գւոյ . որու վերայ սկսինք խօսիլ , ու  
գեղը փնառել : Ուստի՝

կ . Երկրորդն . յի անօրէն և ան-  
հարկի բարկութիւնն է կիրք անբա-  
նական , և անկարդ բորբոքումն սրտի  
՚ի վրէժինդրութիւն՝ կամ անսլիտան  
բանի , կամ պիտուաւոր բանի բայց  
կորուսմամբ բանի , յի բանականու-  
թեան : Օորօրինակ , չափաւոր դինի

խմելը՝ ստամբքսի ուժ ըլլալու համար՝ դէշչէ ։ բայց այնչափ խմել՝ որ զինովնայ ։ Հարբած խենդ մը դառնայ, ու բանականութիւնը կորսըւի՝ ինքիր զինքը չի ճանչնայ նէ, մահուշափ մեղք կըլլայ ։ ասանկ ալ անօրէն բարկութիւնը հարբեցութիւն մընէ հոգւոյ՝ որ բանականութենէ դուրս կըհանէ զմարդ ։ անոր համար անբան դազանի պէս կըկատղի ։ ըրածը թողածը չի ճանչնար, ոչ մարդու խաթըը կընայի, և ոչ այ վախը կըյիշէ ։ բերնին եկածը կըզուրցէ, ձառքէն եկածը վար չիդներ ։ մարդկութենէ ելած է ։ Գրազանութիւնը հիշ մէկ ճանավարի չըլմանիր՝ ոսկերանին ըսածին պէս, հապա կարդէ դուրս աճալ աճայիալ ցուցանք մը կըլլայ ։ զէրէ ամմէն դազան՝ անբան անասուն ըլլալով մէյմէկ կերպ զըլխաւոր կատաղութիւն մը ունի, անկեց դուրս բան ընել չիտէ ։ իսկ մարդը բանական իքէն՝ բանականութիւնը մէկ զի զրածին պէս՝ ամմէն դազաններուն զէշութիւնը միատեղ կըժողվէ ։ և անոնց չըրածը կընէ ։ առիւծիսլէս պատառող կըլլայ, արջու պէս

փառատօղ, դայլու պէս յափշտակօղ, շան պէս հաջող ու խածնօղ, կատուի պէս ճանկօղ բզրկտօղ ու մրմռացօղ, ըղտու պէս ոխակալ, և այլ: Ասոր համար բարկութենէ ծնած մեղքերն ալ՝ բոլոր դազանական և ցուցանքաւոր բաներ են. այսինքն կատաղութիւն, մարդասպանութիւն, մարդ զարնել, բաները կոտրտել, մենծ մենծ վնասներ ընել. հայ հոյութիւն, յիշոցք, անէծք, աղաղակ, մեծաբանութիւն, չարախօսութիւն, նախատինք, անարդանք, թշնամանք. թշնամութիւն, ատելութիւն, ոխակալութիւն, քինախնդրութիւն, խստասրտութիւն, յանդդնութիւն, անզդջութիւն, յուսահատութիւն, անձնասպանութիւն, ևն:

Դ. Կրակ մընէ բարկութիւնը. որ սովորական առակին պէս՝ ներսէն զինքը կէրէ, դրսէն զուրիշը կէրէ: Ած կրակը ստեղծեր է՝ ձմեռը տաքնալու համար, ատենով կերակուր եփելու, շատ բանը հալելու. կակղցը նելու, պէտք չեղած բանն ալ էրելու. խենդ է ան մարդն՝ որ կրակը բանեցնէ իր տունը էրելու, և անով ու-

բիշներուն տունն ալ բոընկցնելու :  
Թռուր մընէ բարկութիւնը , կամ  
սուր դանակ մը , որ շինած է՝ պէտք  
եղած բանը կտրելու , շատ բանի բա-  
նեցնելու . պէտք ըլլայ նէ՝ թագա-  
գաւորին հրամանովը մահապարտին  
զլուխն ալ կտրելու , և ուրիշներուն  
սիրտը վախ ձգելու : Խենդ է ան  
մարդն՝ որ դանակը իր սիրտը կըխօ-  
թէ , կամ ինքիր զլխուն մարդ կը-  
զարնէ , մանաւանդ անմեղը ու իր  
բարեկամը . կամ մէկ երկու ըստրկի  
համար ուրիշին կենացը խըմիշ կը-  
նէ . թող որ իշխանութիւն չունի ոչ  
իր կենացը և ոչ ուրիշի վրայ :

Խշտէ ատ ըսած խենդը՝ բարկա-  
ցօղ մարդն է . այնչափ որ՝ ինչպէս  
խենդին հետ ինկնալ չըլլար , որ չըլ-  
լայ թէ կատղի տէ՝ չարիք մը հանէ ,  
ասանկ ալ մարդիկ կըզգուշանան  
բարկացօղէն : Թող երթայ ինքիրմէն  
խնտայ խենդ բարկացօղը՝ թէ մար-  
դիկ ինձմէ վախցան կամ կըվախնան  
տէյի . կըվախնան քեզնէ , զերէ ի-  
րենք խելք ունին , ու քու խենդ ըլ-  
լալդ աղէկ հասկըցեր են : Խենդու-  
թեանդ մէկ մենծ նշանն ալ ատ է՝

որ կըխնդաս կոր ուրիշներուն քեզ  
մէ վախ ունենալուն վրայ . վախ ու  
նին նէ , չեն կընար քեզ սիրել . ա  
նանկ է նէ՝ հիշ մէկ բարեկամ մը  
շունիս , ամմէնքը քեզ թշնամի են .  
տեղը կուգայ որ՝ հախէդ կուգան .  
անոնք չիդան նէ , դուն քու ոտքովդ  
կինկնաս . վասն զի ինչպէս որ՝ « ա  
մենեքեան որ սուր առնուցուն , սը  
րով անկանիցին » . Տագլ . իդ . 52 .  
ասանկ ալ բարկացօղները բարկու  
թեան կը հանդիպին՝ կամ երկրաւոր ,  
կամ երկնաւոր դատաւորի :

Ե . Անոր աղեկը ան է , որ դուն  
քու հախէդ դաս , դուն քեզի դէմ  
սրդողիս , որ այ բարկութեանը չի  
հանդիպիս . դուն քեզ ատես , քեզի  
թշնամի ըլլաս , որ ամմէնքը քեզ սի  
րեն , քեզ բարեկամ ըլլան . դուն  
քեզնէ դանիս , որ ած քեզ էւելօք  
սիրէ : Ինչո՞ւ չար դադաններու նմա  
նիս բարկութեամբ , ու անմեղ կեն  
դանեաց չինմանիս անմեղութեամբ  
և անուշութեամբ . դառնուկ եղիր  
հեղիկ , աղաւնի եղիր անմեղ . որ  
նմանելով յիսուսի՝ հեզ դառինն այ ,  
և սուրբ ածածնայ՝ ամբիծ աղաւնոյ ,

անոնց քովը երթաս, ըստայնմ, « Եւ<sup>1</sup>  
րանի հեղոց՝ զի նոքա ժառանգես-  
ցեն զերկիր » կենդանեաց . յու զեր-  
կինս . չէ նէ զիտցիր որ « բարկա-  
ցողք զարքայուին այ ոչ ժառանգեն » :

Ուրեմն բարկութեան ախտին մէկ  
հատիկ դեղն է առաքինութիւն հե-  
ղութեան ( յու սազլըմութիւն ), որ  
է նմանութիւն քրիստոսի , և առջի  
համարը՝ որ կուտայ յիսուս իրեն աշ-  
կերտ զրուօղներուն , « ուսարուք  
( կըսէ ) յինէն , զի հեղ եմ , և խո-  
նարհ սրտիւ . և դաջիք հանդիսա-  
անձանց ձերոց ». մագլ . ժամ . 29 :

Կ . Ի՞նչ է ըսես հեղութիւնը , և  
ի՞նչպէս կըլլայ ստանալ զանի : Հե-  
ղութիւնն է կակղութիւն մը սրտի՝  
որով մեղի դէմեղած նախատինքնե-  
րու , կամ դժարը զալու բաներու՝  
անուշութենով սիրով ու լայն սրտսվ  
կըտանինք . զերէ ի՞նչպէս բարկու-  
թիւնը՝ բանի մը դժարըզալէն կըլ-  
լայ . ասանկ ալ հեղութիւնը ան դը-  
ժար զալու բանը՝ հեշտ ու զիւրին  
կերպով կընդունի . բարկը ու խիստը՝  
կակուղի ալէս կընդունի , որով դի-  
մացինին սիրտն ալ կակղնէ :

Բարկութիւնը կրակ է նէ , չեզութիւնը ջուր մընէ՝ որ զայն կը մարէ . անանկ ջուր մը՝ որ հէմքու սրտիդ կրակը վառած չի վառած կը մարէ , հէմքու դիմացինիդ վառած ու բորբոքած բոցը կը մարէ . որովերկու դիանց ալ բարկութիւնը կը բարձուի , և կըթագաւորէ խաղաղութիւն :

Հեղ մարդը կակուղ մոմ մը նէ՝ որ վրան ուղած կնիքդ կըրնաս կոխել : Կակուղ ոսկի մը նէ , որ ուղածիդ պէս կըրնաս բանիլ չեքիձով , խալէմով հէտտէէ քաշելով , ու եալ տըզ ընելով : Կակուղ բամպակէն կակուղէ . որ քար ալ ձգես վրան նէ , ձան չի հաներ , քարը իր մէջը կըթաղուի՝ կըկորսուի : Խակ բարկասիրտը քարասիրտ է , պինդ , խիստ . որ հիշ մէկ բանի մը չես կըրնար բերել . չէ նէ՝ կամ կը կոտրի , շշնկոց կըհանէ : Հեղութիւնը եղ մընէ՝ որ զամմէն բանը կըկակղցնէ , կը դիւրացընէ . աս եղիս պակսութենէն է՝ որ բարկասիրտը անդադար ճռճոց կըհանէ՝ դրան ոէղէի պէս , առապայիլիսուան պէս , պօստան տօլապիներուն պէս :

Յարկութիւնն որ առաջ կուզայ  
նեղսրտութենէ , կարձմտութենէ ,  
վեաս մը քաշելէն , վեասակար երե-  
ցած բան մը տեսնալէն , և ինչ և ի-  
ցէ՝ քու կամքիդ դէմ եղած բանե-  
րէն , հեղութեան դեղն որ վրադու-  
նենաս՝ ու բանեցնես նէ , ան կու-  
տայ քեզի լան սիրտ ըլլալ , երկայ-  
նամիտ , հանդարտ , լոակաց , դէմ  
խօսողին՝ դէմ պատասխան չիտալ ,  
պօշ բանէ մը չառնըւիլ , փուճ բանի  
մը սիրտ չելլալ : Ասով կըսորվիս  
համբերել մենծ բաներու ալ՝ հան-  
դարտ սրտով . վեաս մը քաշես նէ ,  
վեասողին չես նայիր , այ կամացը  
քեզ կըթողուս՝ որ առանց անոր տե-  
րե մը չի շարժիր . վեասակար բան  
մը տեսնաս նէ , զգուշաւոր կըլլաս՝  
ոչ այնչափ զբսի վեասէն , հապա  
մեղքէն . և այն բանէն որ քեզի զէն  
պիտի հասնէր, օդուտմը կըջանաս հա-  
նել՝ ու կըհանես , ձան չի հանելով  
և համբերելով :

Է . Ամմա զիւրին չէ՝ (ըսէ մէկը,)  
ամմէն բանի համբերել , բարկու-  
թեան ատենը մարդուն միտքը հեղու-  
թիւն<sup>3</sup> մի կուզայ :

Պլատասխան . ա : Երաւէ , մէյ մը  
արունդ տաքնալէն էտե՝ դուն ալ  
զըվանայէն կելլաս . ուզածդ չուզածդ  
բերնէդ կը հանես . բայց ետքը՝ ը-  
սածիդ դունալ փիւշման կըլլան , թէ  
չէ : Ատանկ է նէ , առաջուց պատ-  
րաստ կեցիր . դարուվար ու ծար տեղ  
մի կայնիր , որ վար չիմնաս . հապա  
դուն որ ինքիր կամօքդ քեզ վերէն  
վար ձգես ինչուան սա տեղս հա-  
նիմ տէյի , 'ի հարկէ չուզած տեղդ  
ալ կինկնաս : Կուզեմ ըսել . բարկու-  
թեան պատճառներէն հեռու կեցիր .  
ըսենք թէ յանկարծ եղաւ որ մէջը  
դըտնուեցար , մէկէն 'ի մէկ մի նե-  
տուիր , լեզուգ մի երկնցներ . տեսար  
որ սիրտդ ելեր է՝ քեզնէ դուրս պիտի  
ելլաս , ան միջոցը մի խօսիր . սիրտդ  
իջնայ , ետքը հանդարտ սրտով խօսէ  
խօսելիքդ , որ հախդ առաջ երթայ .  
չէ նէ՝ հախ պիլէ ունենաս , բարկու-  
թենով հախէդ կինկնաս . զերէ նէ՝  
հախ բաներ ալ կըխօսիս կամ կընես ,  
դուն քու խօսքովդ պարտաւոր կըմը-  
նաս . « զի 'ի բանից քոց արդարասցիս  
և 'ի բանից քոց պարտաւորեսցիս » .  
Տաքը . ԺՌ . 37 : Ետքը եկուր տէ՝

(կըսէ ուամիկը) փօստը ջրէն հանէ՛ ,  
քարը հորէն հանէ՛ , էշը չամու-  
ռէն հանէ՛ : Բարկութեան հէրարէ-  
թով մէկին խաթրը կաւրես , մէկա-  
լին տունը կէրես , առաջուց պէտքը  
չէր մի մտմտալ , թէ աւրելը խօլայ-  
է , ամմա շինելը դժար . էրելը դիւ-  
րին , մարելը դժուարին :

Ես չեմ ըսեր , թէ մէկ օրուան մէջ  
բարկասիրտ մարդը հեզ կըրնայ ըլ-  
լալ . հիբոկրատէս վարպետ բժշկին  
առածը միտքս է . « որ 'ի բաղում  
ժամանակի հիւծեալ են մարմինք , մեղ-  
մով վերադարձուցանել պարտ է . և  
որ 'ի սուղժամանակի սղակի » : Հապա՝  
կամաց կամաց քեզ կրթես նէ , ամ-  
մէն բան կըլլայ : Երէկ բարկութի ե-  
լար , էտեւէն փիւշման եղար . այսօր  
նիէթ դիր , քեզ բռնէ . յանկարծ  
բարկանալու ըլլամնէ , երեկուընէ պա-  
կաս կըլլայ . անոր ալ փիւշման եղիր ,  
նիէթ ամրցուր . ապաշխարանք մը-  
նալ դիր դուն քեզի , թէ որ մէյ մը-  
նալ սրդողիմ նէ՝ աղքըտի այսչափ ո-  
ղորմութիւն տամ , կամ կէս օրը բե-  
րանս բան չի դնեմ , կամ իրիկունը  
աս աղօթքս աւելի ընեմ . ասով բար-

կութիւնդ վաղը պակաս կամքիչ կրլ-  
լայ , մէկան օր աւելի կը պակսի . և  
ասանկ օրէ օր սովորութիւն կրլ-  
լայ քեզի՝ բարկութեանդ յաղթել ,  
ու հեղութիւն բանեցնել . ետքը դու-  
նալ կրզարմանաս , թէ ի՞նչ խենդ  
բան էր առջի բարկասրտութիւնդ . և  
ուրիշ բարկացողներն ալ տեսնաս նէ ,  
կը դանիս :

Բան մալ սորվեցնեմ քեզի , որ  
մէկէնիմէկ դանիս դուն քու բարկու-  
թեան ախտէդ : Հայլիի մը առջե-  
անցիր , դուն քու թախլիդդ ըրէ՝ դըս-  
դը սաստիկ բարկանալուդ կերպո-  
վը . կըտեսնաս որ՝ դուն ան մարդը  
չես , դուն քեզ չես նմանիր . աչուր-  
ներդ դարձած . ընդւըներդ ցըցւած ,  
մազերդ տնկած , բերանդ ծոած , լե-  
զուդ դուրս ընկած , պոկունքդ կա-  
խուած , ձեռքդ ոտքըդ դող ելած .  
բովանդակ մարմինդ դիւահարի պէս  
լկած : Ծախլիթը ասանկ է նէ , ի-  
րաւը ի՞նչ կըլայ . կատաղի զազան  
մը , մարմնացեալ դե մը : Աս ի՞նչ  
դարշելի բան է եղեր բարկութիւնը՝  
կըսես , ու քեզ կըսկսիս ժողվել ու  
զսպել :

ը . Պատասխան . թ : Օխրին բան  
չէ եղեր մէյէր համբերելը . բարկու-  
թեան ատենը հեղութիւն միտքդ չի-  
դար եղեր : Հապա քու տէրդ և ըս-  
տեղծողդ քեզի համար ի՞նչպէս համ-  
բերեց այնչափ նախատինքներուն ,  
չարչարանքին , ու մահու խաչի . մէյ-  
մընալ՝ քու ըրածիդ և ամմէն մարդ-  
կանց ամմէն օր ըրած մեղբերուն  
ի՞նչպէս կը համբերէ կոր . ի՞նչպէս  
զամմէնքը իսկոյն չի պատժէր՝ երկն-  
քէն կայծակով , երկիրը պատռելով .  
և ամմէն կերպ պատիմներով . դուն  
ով ես որ՝ քու ստեղծողէդ առաջ ու-  
րիշին հախէն կուզես զալ :

Կրնա՞ս մի քաշել , որ դուն ինչ-  
պէս ուրիշի կը սրդողիս կոր , ած-  
ալ քեզի նոյնչափ սրդողի , չէ թէ  
աւելի . դիտես ի՞նչ կըլլաս՝ մէյ մը-  
քու բարկութիւնդ քու վրադ թա-  
փելու ըլլայ նէ : Ասոր խայիլ չես  
նէ , ուրեմն խայիլ եղիր համբերե-  
լու , հեղութիւն ցցնելու : Եւ ի՞նչ-  
պէս որ դուն այ կաղաչես , « տէր  
մի սրտմառութեամբ քով յանգիմաներ  
զիս . և մի բարկութեամբ քով խրա-  
տեր զիս » , դուն ալ նմանապէս մի

սրտմտութեամբ քով յանդիմաներ  
զընկերդ, և մի բարկութեամբ քովիսը  
բատեր զուրիշը : Եւ ինչպէս որ այ  
կըսես, « 'ի բարկութեան քում զո  
ղորմութիւն յիշեսցես » , դուն ալ  
անանկ ըրէ եղբօրդ . չէ՞ նէ՞ ըրածդ  
կըդտնաս . ինչ սրտով կընայիս նէ  
ուրիշի , ած ալ քեզի ան սրտով կը-  
նայի . ողորմիս նէ , ողորմուի կըդտ-  
նաս խստանաս նէ՝ այ խստուեը կը-  
հանդիպիս : Ետքը փիւշման կըլլաս՝  
ամմա , ի՞նչ շահ . բանը բանէն անց-  
նելէն էտե , դուն ալ ասկից անդին դը-  
նալէն էտե , ետքի փիւշմանութիւնը  
բանի չիգար . զեղջ անազան է անօ-  
դուտ : Յիշէ՞ այն բանը , ու սոսկա .  
« ահ մեծ է անկանիլ'ի ձեռս այ կեն-  
դանւոյ » . Եբ . Ժ . 31 :

Ե . Բարկութիւնը կրակի նման է  
ըսինք . մինակ բոցի նման ըլլարնէ ,  
կանցնէր կերթար . կրակը զէշ է՝ որ  
ալէֆ չիցցներ . կամաց կամաց կը-  
բանի , ետքը մենծ եանդըն կըհանէ :  
Ասանկ ալ պազի մարդկան բարկու-  
թիւնը բոցի մը պէս յանկարծ կը-  
փոշնկի կանցնի . պազիներունը ոչ  
անցնելիք ունի , ոչ մարելիք , մարդ

չիմանար , ի՞նչպէս մարեն . ինքը պի-  
լէ ինքեար կընէ , ես չեմ սրգողած  
կըսէ , իմ սրտիս մէջ ոչ քէն կայ ,  
ոչ բան կայ կըսէ . ան իսէ՝ կատա-  
րեալ ատելութիւն և ոխակալութիւն  
կայ . յորմէ ած պահէ . զերէ այս է  
ախտ անբժշկելի . ենիր եարայ կըլ-  
մանի . զինքն ալ կուտէ , զուրիշն ալ  
կուտէ . երկուքն ալ մահը միայն փաք-  
լամիշ կընէ : Ամմա անդին կայ նոր  
մահ անմահ . անտեղը այ անոխա-  
կալութիւնը չի կայ , յաւիտենական  
ոխ կայ . Դժուարին ո՞ւ , որ է ըսել  
Դժուար :

Քեզ կըսեմ ով ոխակալ եղբայր ,  
ով անօրէն եղբայր , ( « զի որ ոխա-  
կալ է , անօրէն է » . կըսէ սողո-  
մոն .) վախցիր ու դարձիր . ներէ և  
հաշտուէ եղբօրդ հետ՝ այսօր աս սա-  
հաճս . չէ նէ ետքդ դէշ է , դէշին  
դէշը որ խելքէդ չէ անցեր : Եղբօրը  
հետքէն ունեցողը , սատանային հետ  
խօսքը մէկ լրած է , կըսէ սուրբն  
հեղոս . « որ ոխո ունէ ընդ ընկերին , Դժո-  
ւար է ընդ սականայի » :

Աստանան որ հիմա քեզ կըխրա-  
տէ ոխ պահելու ուրիշի հետ՝ քեզի

Հախ տալով, քու հախդ քեզի պիր  
թամամ պիտի վճարէ դժոխին մէջ  
շարչրկելով, ու հոս երեսիդ խըն  
տալով, օխ օխ, քեզ ոխով ու քէնով  
խաբեցի, ու հոս բերի եա. աս մէկ  
մեղքդ ինծի հերիք էր, ուրիշ ամմէն  
բարեգործութիդ իմ հոգս պիլէ չէր։  
Ան ատեն ի՞նչ օխեր պիտի մտնայ սիր-  
տըդ, հիմակուընէ մտմտա. հոս որ  
ոխ պահելով եղբօրդ սիրտը օխերով  
կուզէիր վիրաւորել, դժոխին մէջ  
կրակէ օհեր սիրտդ սափլանմիշ պի-  
տոր ըլլան. որ յաւիտեան ելլալք  
չունին. անբժշկելի վէրք պիտի ըլլայ  
սիրտդ ան կրակէ նետերով, որ սըր-  
տիդ կրակը յաւիտեան մարելու պէս  
չէ. « զի նետք նորա այրեցելովք են  
գործեալ »։

Եշիրքիս վրայ ալ համը կառնես  
կոր, զիտես. ատ ի՞նչ կրակ է սըր-  
տիդ մէջ որ չիմարիր կոր. քանի որ  
թշնամիդ կըտեսնաս՝ որու հետ որ  
սրտիդ մէջ ոխ կայ, եօխ կըլլաս կոր.  
մեռնիլ կուզես՝ քան թէ անոր երե-  
սը տեսնալ. քանի որ անոր անունը  
կըլլսես, մանաւանդ բարի անունը ու  
բարեյաջողութիւնը, այնշափ կըշ-

ըանաս որ՝ ձեռքէդ զար նէ, կամ  
զանի՝ կամքեղ կը և զգէիր. ատ ի՞նչ  
դժոխային խարէզ է. չես հասկընար  
որ իրաւցընէ դժոխք է սիրտդ։ Ա-  
տոր դէմ արքայութեան դեղ պէտք  
է քեզի. որն է՝ ըսես նէ, իշտէ քե-  
զի ոիչէթան կը զբեմաս խօսքերով։

Ենոխակալ և անյիշաչար տիրոջդ  
նմանէ. հախը քուկդ է նէ, այ հա-  
խէն մենծ չէ եա. մարդիկ այ հախը  
կերեր էին, ած երկնքէն ինջաւ մար-  
դուն ոտքը, հաշտեցուց իրեն հետ՝ նե-  
րելով՝ ողորմելով, փոխանակ չարի  
բարի հատուցանելով. և ասով իր  
սիրտնալ հանգստացաւ, մեր սիրտնալ  
հանգստացուց։ Դունալ որ ասանկ  
ընես եղաօրդ, ոտքը երթաս հաշ-  
տուիս, ներես. ու սիրով կապուիս  
նէ, զիտե՞ս ի՞նչ հանգստութիւն կիմա-  
նաս. ի՞նչպէս ֆէոահ կը լլայ սիրտ.  
պախճայի պէս սիրտս բացուեցաւ կը-  
սես, փառք կուտաս այ, և իրաւցը-  
նէ արքայութեան չէշնին կառնես.  
փէյն ալ կառնես. զերէ ով որ եղաօրը  
կըներէ, մանաւանդ մենծ յանցան-  
քը, մենծ մնասը, ինքն ալ աստուծ-  
մէ ներողութիւն կառնէ լիակատար։

« Օի Եթէ թողուցուք մարդկան իւրաքանչիւր'ի սրտից ձերոց վյանցանս նոցա , թողցէ և ձեղ հայրն ձեր երկնաւոր վյանցանս ձեր . ապա թէ՛ ոչ թողուցուք , և ոչ հայրն ձեր թողցէ ձեղ ըզանցանս ձեր : Ա, հա հուր , և ահա ջուրն . յոր և կամիս՝ միսեա զձեռն քո « : Ա, հա կենաց դեղ , ահա մահադեղ . մեռնիլ կուզես նէ յաւիտենական մահուամբ , ատ մահադեղէն վազ մի դար . ապրիլ կուզես նէ յաւիտենական կենօք , այ տուած կենաց դեղը սիրով առ :

Ժ . Ա երի ոիչէթան զրելէն էտե՝ յանկարծ միտքս դիւրին դեղ մալ ընկաւ , հազըր տունդ դտնուած բան , միտքդ ձդեմ , հէմէն աս սահաթ աս թաքիքէ առ մէկէնիմէկ կըխալը սիս ատ ատելութեան և ոխակալութեան տէրտէն : Հազըր սիրտդ հէրարէթ կայ ատելութեան , հին մարագ կայ ոխակալութեան , որ չեմ կրնար հանել սրտէս՝ կըսես : Տնէ որ չիդայթակղիս նէ ըսածիս , մի հաներ սրտէդ , հապա՝ թշնամիդ փոխէ : « մի միայն է մեր հասարակաց թշնամին , ( կըսէ լամբրոնացին . ) ըւ

այն մարտիցուք ։ կը լսայ մի . կը լսայ :  
ի՞նչպէս :

Դնենք թէ դուն կիրակոս եղաօրդ  
հետ ատելութիւն ունիս , զերէ քու  
հազար խուռուշ կամ տասը հազար՝  
ստակդ է կերեր , կամ քու անունդ  
է աւրեր , կամ քեզ կուզէ եղեր ըս-  
պաննել : Ես հիմա քեզ հէվալէի  
թուղթ մը առնել տամ աստուծմէ՝  
որ ատ առնելիքդ անցնի սադայէլի  
վրայ , որ այ դէմ անչափ պարտք ու-  
նի . մեզի ալ շատ պարտք ունի՝ մեզ  
շատ զէն հասցընելով . կուզեսնէ՝ ատ  
թահվիլը կամ թէմէսիկը հազար վը-  
կաներով ալ հաստատեմ կնքել տամ ,  
որ իրաւցընէ քեզնէ սադայէլի շատ  
քսակ բան անցեր է , հարիւր քէսէ  
չէ , հազարներով տօպրակներ . հէմ  
նոյն անիրաւ սադայէլն է՝ որ քու ա-  
նունդ աւրեր է ու միշտ կաւրէ Աս-  
տուծոյ ու մարդկան առջե . անունն  
ալ բանաբիու՝ բան խառնօղ է . և ամ-  
մէն օր էտեւէդ ընկած է քեզ սպան-  
նելու . ամմէն կերպով միշտ քու բար-  
ւոյդ հակառակ է , անունն ալ վը-  
րան՝ սադայէլ , շէյթան : Ատանկ է  
նէ , ատ անօրէն թշնամին՝ շէ թէ

կիրակոս ախպարդ՝ պիտի ճանչնաս  
ասկից էտե քու հասիմդ, ատե-  
լիդ, և ոխերիմ թշնամիդ։ Ի՞նչ  
զէ հիր որ ունիս սրաիդ մէջ պատ-  
րաստ, անոր վրայ թափէ։ յաւի-  
տեան անոր հետ մի հաշտուիր։ ամ-  
մէն տեղ անի վար զարկ։ նախատէ  
երեսէն ու էտեէն։ զիշեր ու ցորեկ  
հնարք մտմտա, որ անոր հախէն գաս-  
այ ալ աղաչէ որ անոր հախէն գայ։  
Ասկից աղէկ ատելութիւն չըլլար։  
որ է կատարեալ ածսիրութիւն։ ո-  
րով կըլլայ և կատարեալ եղբայրսի-  
րութիւն։

Ժամաց ալէֆլի բարկութիւնն՝  
որ շուտով կանցնի՝ ըսինք՝ անցանք.  
անոր ալ մէկ դեղ մը ճարելու է, չէ  
նէ, դժոխային բոցի պէս անհամար  
հողիներ կը լափէ։ Բաբելոնի հնո-  
ցին բոցը երեք մանկունքը չէրեց, զե-  
րէ հըեշտակ այ ցօղաղին շնչմամբ  
զովացուց զիրենք։ բայց քաղդէա-  
ցիքը էրեց՝ որ նոյն հնոցը վառեր  
էին։ ասոր նման քու ալէֆլի բար-  
կութիւնդ ալ կընայ ըլլալ որ այ շը-  
նորհը չըովը չիդպչի հեղ և խոնարհ  
համբերողաց։ բայց քեզ կէրէ կըլլա-

փէ անտարակոյս՝ որ կուզէիր ուրիշ ներուն սիրալ էրել :

Գիտե՞ս քու ալէֆիդ գեղը ո՞րն է .  
այ բարկութիւնն է՝ որ երկնային հը-  
րով, ցը կայծակ իջեցնելով քու գը-  
լուխդ, կամ տամլայի հանդիպցնե-  
լով, և կամ հազար կերպ փորձանք  
բերելով կրնայ հախէդ գալ աս ճքիս  
մէջ . իսկ անդիի ճքը բոց սրտմտու-  
թեանն այ է՝ որ յաւիտենական ան-  
շէջ կրակին մէջ քեզ պիտի բոցակի-  
զէ 'ե լիձ հրոյ և ծծմբոյ, ցը 'ի գը-  
ժոխս : Ասոնք մտմտալն է քու գե-  
ղըդ . ինչու որ՝ այդ դժոխային բոցն  
որ քու բերնէդ կելէ սոսկալի հայ-  
հոյանքներով, յիշոցներով, աղտե-  
ղի խօսքերով, սիրտ տաղօղ նախա-  
տինքներով, ոչ ջրով կը մարի, և ոչ  
ուրիշ գեղով . այ բարկութիւնը յի-  
շեսնէ, դուն կըմարիս, թողթէ քեզ-  
նէ ելած ալէֆը :

Աս գեղը աս տեղս հիմակուընէ  
բանեցնելու է . չէ նէ ետքը շահ չու-  
նի . դժոխք երթալէդ էտե սրտիդ  
կրակը մէկին տեղը հազար խաթ կէ-  
ւելնայ . հոս որ մարդիկը կը հայ հոյ-  
էիրնէ, անտեղը զած կը հայ հոյես .

այ բան չես կրնար ընել . ինչ կրնես  
նէ՝ քեզի կրնես , ինչպէս պազի չա-  
րագործները՝ դլուխնին կարուելու ա-  
տենը՝ թագաւորին կըքըֆրեն յուսա-  
հատութենով , իրթէ սրտերնին պի-  
տի պաղի խենդերաւն . անիսէ աւելի  
չարչարանքով կըսատկին : « Դժոխքը  
մեռնիլ չկայ՝ որ խալսի մարդը , էօր-  
քէն ալ չի կրնար առնել . կըբորբոքի  
անմարելիք կրակով իր սրտին , ան-  
շէջ հրով դժոխքին , և աննիւթական  
բոցով սրտմտութեաննայ յաւիտեան,  
այն մարդն՝ որ չուզեց իր կենացը  
մէջ իր բարկութիւնը մարել :

Ժ՞ . Կըհիանամ , կըսոսկամ , կըփը-  
շաքաղիմ աս անօրէն սովորութեան  
որդւոց մարդկան , որ ամմէն ճք ,  
ամմէն քաղաք , ամմէն զեղ , ամմէն  
սօխախ , աւելի մեր օրերը խիստ շատ-  
ցէր էքիւֆիւրպազութիւնը դժոխա-  
յին բերաններուն . իրեք չորս տա-  
րեկան չօձուխէն սկսած տեսայ ին-  
չուան խոֆած ծերերը . ինչպէս ան-  
ձոռնի հայհոյանքներ կըսանեցնեն ,  
ընտոր չիլսուած քիւֆիւրներ , որ ոչ  
բերան կըբնայ առնըւիլ , և ոչ ան-  
կաձը կըբնայ լսել . մէկմէկէ դարշե-

լի , մէյմէկէ անտանելի . բոլոր բովանդակ դժոխք է եղեր ճքս :

Ասանկներուն աներն ալ պակաս չէ անէծք , պէտտուվայ . որ նոյնպէս դժոխքէն ելած կրակ մը նէ . ըսօղը շիմանար կոր , լսօղը խելք թըռցընելու կըլլայ . աչքը անկաճը՝ քիթը բերանը՝ ձառքը ոտքը՝ փճացնելէն էտեւ անէծքով թէ՛ ուրիշներուն վերայ , թէ իրենց անձին վերայ , շարաչար մահը ուզել , ձէհէննէմընել բոլոր մարդը , թողլ թէ հոգւով մարմնով դժոխք խաւրել՝ շատին բերանը սովորական խօսք է եղեր :

Հիւ ուրիշ մեղք չըլլար ճքս , ասքիւֆիւրը և անէծքը՝ որ երկուքն ալ բարկութեան առջինեկ էքիզ զաւակներն են , հերիք էր այ բարկութիւնը շարժելու : Աս աղէկ դիտնան հարեր ու մարեր՝ որ պղտըկուց իրենց տղաքը չեն չեխեր , ու սաստիկ պատիմներով իրենց զաւկըներուն լեզուն չեն կտրեր աս քիւֆիւրներէն ու անէծքներէն , հապա ոմանք երեսն 'ի վեր ալ կըխնտան , ոմանք ալ թօաֆ բանի մը պէս կըսորվեցնեն սլիլէ , դնա՛ կորիր ըսել , դետինն

մըտնաս ըսել, շուն ըսել, և աւելի  
յայտնի ցնդի փնդի ու գարշելի խօս-  
քեր բանեցնել. աղէկ պիտոր զիտ-  
նան կըսեմ, որ իրենք ալ՝ իրենց զա-  
ւակներն ալ՝ պիտի լսեն երկնաւոր  
թագաւորին բերնէն այն ահազին  
վճիռը. « Երթայք յինէն անիծեալք  
՚ի հուրն յաւիտենական « : Ուրեմն  
աս վճիռս ըլլայ քեզի ածային ոիչէ-  
թա մը՝ ով հայհոյիչ և անիծանոռ,  
որ հիմակուընէ կարդաս, և ասով  
ետ կենաս քու չար սովորութենէդ.  
չէնէ՝ քու չար լեզուդքեզ յաւիտեան  
պիտի էրէ չարաչար :

Ժդ. Եթէ որ սոսկ բարկութիւնը  
ասանկ կըակներ կըթափէ՝ հոս ու-  
րիշի զլխուն, և անդին իրեն զլխուն  
հապա որ նախանձն ալ հպարտու-  
թիւնն ալ հետը մէկ ըլլան նէ, ին-  
չէր չեն ըներ . աշխարհքը կէրեն կը-  
լափեն . և աշխրքիս մեղքը գործելով  
ու գործել տալով, նոր գըժոխքի մը  
արժանի կըլլան : Կուզեմ ըսել՝ թէ  
ուրիշներուն մարմնաւոր մեաս տալէն  
ետե, և շատ տներ քանդելէն էտե,  
մէկ համական զէն մալ կուտան՝  
որ հողիի և մարմնի միապէս էրօղ

է : Ո՞րն է ըսես . բամբասանք է՝  
ցուցանկաւոր Ճանավար մը իրեք Ճա-  
նավարէ ծընած , 'ի հպարտութենէ ,  
'ի նախանձէ , և 'ի բարկութենէ .  
զերէ ասոնք մէկ տեղ գալով կըդոյա-  
նայ բամբասանքը , որ է կրակի խուն-  
տախ մը՝ բոլոր հքը էրօղ . կամ բըռ-  
նաւորմը , բոլոր հքը թրէ անցնօղ :  
Բամբասողին էտեկն շատ բան չեմ  
ուզեր խօսիլ , որ ես ալ իրեն պէս  
բամբասօղ չերենամ . հապա երեսին  
յայտնի կըսեմ իր հիւանդութիւնը .  
թող իր Ճարը տեսնայ :

Ո՛վ բամբասօղ եղբայր , դուն որ  
քեզ առողջ կրկարծես , և ուրիշնե-  
րուն ցաւը ու մեռելը կուլաս , դիտ-  
ցիր որ՝ քեզնէ զէշ ու դժար հիւանդ  
չի կրնար . ըլլալ . բուն դալուկ ց սա-  
րըլսիս կայ վրադ ըսեմնէ , սուտ չէ .  
որ աչքդ ալ դեղընցեր է՝ որով Ճեր-  
մակ բաները դեղին կրդատես . դա-  
տելէն բամբասանք կելլայ : Բայց և  
ուրիշ շատ մարազներ մէկ են եղեր  
բոլոր անձիդ մէջ , որ էն վարպետ  
բժիշկները կըշուարին . չեն դիտեր՝  
քու որ ցաւիդ դեղ տան՝ որ մէկալ  
ցաւդ ոտք չի հանեն :

Հպարտութեան ախտը հիմմը ձը  
դեր է սիրելի՝ սրտիդ մէջ, որով էն  
առաջ քեզ ուրիշներէն աղէկ ու ար-  
դար սեպելով ուրիշի պակսութեան  
էտեէ կինկնաս . նոյն հպարտութը  
յանդուզն դատաստան կը կտրես ամ  
մէնուն վերայ . վասն զի թէ որ ա-  
ռաջուց մտքովդ չի դատէիր զեղբարդ  
նէ , լեզուովդ ալ անոր զլուխը չէիր  
կտրեր . որ է բուն բամբասանքը .  
(որ շատը խառնելով աս երկուքս՝  
խոստովանանքին մէջ սոսկ կըսեն ,  
թէ դատեցի . անխսէ բամբասերէն  
ալ . կամ սոսկ դատերէն մտքովնէ ,  
մեղքի տեղ չեն դնէր՝ ու զատ չեն  
խոստովանիր) : « Այն հպարտութը՝  
այ դատաստանը կըյափշտակես քե-  
զի , իրմէ առաջ աշխարքիս առանձ-  
նական և լը հանրական դատաստանը  
մէկ կընես . ուզածդ մըտքով կամ  
խօսքով արքայութիւն կըտանիս , չու-  
զածդ գժոխք կըխաւրես , որ է նոր  
սուտ քրիստոս մը ըլլալ , կամ այ  
քեահայութիւն բանեցնել : » Այն հը-  
պարտութեամբ բամբասանքը կըբա-  
նաս՝ իբր թէ բան գիտցօղ մընես .  
կամ ուրիշն որ առաջ բերէ պօխ-

Ճան . ու կտոր մը բան ցցնելու ըլլայ  
նէ , դու մէկէն բոլոր պօխճան կը-  
բանաս , բաները կըխառնես , որքեզ  
ցցնես աշնայ այն մալին , և աղէկ  
ճանչցող առուտրի բամբասանքին :

‘Կախանձն ալ շատ օդնութիւն կը-  
նէ քու հաղարտութեանդ աս բամբա-  
սանքի առուտրի մէջ . մէկին որ մեն-  
ծութիւնը , առաջանալը , աղէկ ա-  
նուն ունենալը , և ինչ և իցէ աղէ-  
կութիւնն որ չես կրցեր քաշել , անոր  
վրայ խօսք մը բացուածին պէս , կը-  
մումուաս կատուի պէս , կըրնասնէ՝  
ճանկ ալ կըձգես . գէշ խօսին նէ ան  
մարդուն վրայ , դուն աւելի կըհաս-  
տատես . աղէկ խօսին նէ , ամսա մը  
վրայ կըբերես . աղէկը կըգէցընես  
կըմնցնես : Ճապա բարկութիւն մը  
նալ ունենաս ատելութենով , գետնէ  
’ի գետին կըզարնես . տաքութենով  
խեղձին տուննալ կէրես՝ զինքն ալ  
կէրես . լսողներուն ձեռքն ալ մէյմէկ  
մաշալայ կուտաս որ՝ բոլորովին էրեն  
մոխիր դարձընեն . անունը մէկ ըստ-  
կի կըլլայ , իչթիպարէն կինկնայ ,  
ինչ զեն ըսես՝ կըրնայ ըլլալ :

Ժդ . Բայց ես իրաւը կըզուրցեմ

կըսես , նիէթս բամբասանք ընել չէ .  
անոր համար՝ դիտեմ որ շատ անգամ  
խոստովանանքի մէջալ չես յիշեր . ին  
չու որ միտքդ դրեր ես՝ թէ աւելի բան  
մը չես խօսած . եղածը պատմեր ես .  
ան ալ զիտցողներուն առջեր ըսի՝  
նոր բամբասանք շըրի եա , կըսես :

Ա՞ծ շնորհք տայ քեզի , ած խելք  
ու միտք տայ՝ որ հասկընաս ըսելիքս :  
Ով խելացի , թէ որ քու ըսած խօսքդ  
ուրիշի պակսութեան վրայ՝ իրաւ շըլ  
լար , սուտ ըլլար , կամ եղածէն էւել  
բան ըսէիր նէ . ատիկայ բամբասանք  
չէ , ալ ուրիշ ծանր մեղք է . այսինքն  
զրալարտութիւն , կամ իֆտիրայ . ու  
րու մէջը կայ նախ ստութեան մեղք .  
ուստի ստասացներուն տէֆտէրին  
զլուխը պիտի դրուխս , և անոնց էն  
ծանր պատիժը պիտի քաշես : Երկդ՝  
սուտ վկայութեան մեղքը կայ . ասոր  
պատիժնալ զիտես թէ ի՞նչ է ռքիս  
վերայ . բայց դժոխքին մէջ շատ ծանր  
խաղէալ կայ՝ որ խապար չես : Երդ՝  
ատելութեան և շարութեան մեղք  
կայ՝ բուն եղսայրսիրութեան դէմ .  
որու պատիժը ամմէնէն վեր է : Եւ  
չրդ՝ բամբասանքը իր կատարեալ աս-

տիջանովը կըբովանդակի զըրպար-  
տութեան մէջ։ Բայց իմխօսքս հի-  
մա սոսկ բամբասանքի վրայ է։

Առակ բամբասանք ըսածս՝ այն  
տնաւեր մեղքն է, որ մէկին իրաւցը-  
նէ ունեցած պակսութիւնը կըխօսիս  
իրաւ, բայց խօսելովդ անիրաւութի  
կըլլայ. անիրաւութիւն չըլլար նէ՝  
այսինքն զրկանք մը հոգւոյ կմ՝ մար-  
մնոյ, մեղք չէր ըլլար։

Օ՞ր օրինակ, քու ըստկովդ հաց  
ուտես նէ, մեղք չէ հախ է. ուրիշին  
հախը քեզի անցնելով անոր ըստկին  
հացը ուտեսնէ, հարամ է. ասանկ  
ալ քու մարդուդ կամ քեզի ընկած  
անձին պակսութիւնը խօսիս, որ  
ճամբայ կարենաս բերել կամ դուն,  
կամ լսօղը. ասիկա բամբասանք չէ,  
պարտք է, եղբայրսիրութիւն է։ Հա-  
պա թէ ան մարդուն պակսութեան  
վրայ խօսիս որ քեզ չինկնար, անոր  
ալ օգուտ մը ընելիք չունիս. կամ  
անանկ մարդու կը պատմես որ անոր  
ալ չինկնար, հէմ ափէն բան մը չի-  
դար, ան ատեն բամբասանք է ստու-  
դապէս. ինչու որ՝ զուր տեղը ուրի-  
շի պակսութիւնը խօսիլ եղաւ, ու-

ըիշի անունն որ դրսէն աղեկ էր նէ  
աւրեցաւ կոտրեցաւ. սիրելին ատելի  
եղաւ. մենծ զրկանք և անիրաւութի  
եղաւ, օգուտ մը չեղաւ. քեզնէ լսողն  
ալ կերթայ ուրիշի կը խօսի. և ա-  
սանկ պղտիկ կայծ մըքանի կերթայ՝  
անտառները կերէ : Ծանող որ մէջը  
կըմտնայ ամմէն բամբասանքի ատեն՝  
պղտիկ պակսութիւնը մենծցնել. շի-  
տակը ծուռ դատել, տարակուսական  
բանը ստուգի տեղ խօսիլ. և այն.  
մէկ խօսքով բամբասանքով կըսկըսիս,  
զրպարտութենով կըլմնցնես :

**Ը**ատ անդամալ մէկի մը պակսու-  
թիւնը ափ առնելով էտեէն ձեռք  
կերկնցնես, կամ պատճառ կըլլաս որ՝  
ուրիշները լեզունին երկնցունեն՝ նոյն  
անձին էտրաֆին վրայ . որով կըլլայ  
անտանելի բամբասանք և սուտ զըր-  
պարտութիւն 'ի վերայ բոլոր տան,  
հասարակութեան. միաբանութեան,  
եղբայրութեան, կարգի քահանայու-  
թեան, աղջաց և թաղաւորաց միան-  
դամայն . ուրիշի վրայ փորձը դիտես,  
քու վրագ չի տեսնաս :

**Մ**ասնաւոր բամբասանքալ կայ՝  
որ ընդ հանրական չարիքներ կը ծը-

նանի շատ կերպով. օրինակ ըլլայ  
մասնաւոր բամբասանք նշանած ման-  
չու կամ աղջկան վրայ (որ աւելի  
չար է. բայց գրեթէ սովորական):  
‘Աշանուելէն առաջ հարցունես նէ,  
աղէկ կըխօսին մենծ մասը կամ ամ-  
մէնքը . նշան տուած օրէն կըսկը-  
սին լեզունին փոխել՝ դժոխքի լեզու  
մը կըհնարեն. որով շինածը կաւրեն,  
և պատճառ կըլլան՝ որ շատ անդամ  
առանց բաւական պատճառի կըքա-  
կուի կէս պսակ սեպուած բանը, ֆ  
նշանը . հետն ալ եղբայրսիրութեան  
կապը կարձըկուի, երկու դիանց ան-  
հաշտ թշնամուի ալ կըմտնայ. տներ  
ալ կաւրըւին . թող որ երկու անձին  
տունը աւրեցաւ դնաց . այ տուած  
խըսմէթը փոխուեցաւ, որ ոչ լինի  
հասարակօրէն լաւագոյն, այլ չարա-  
գոյն . և այսմ ամենայնի պարտական  
է այ առջև չարալեզու բամբասօղը:  
Ասչափէն կըհասկըցուի և այլ ամե-  
նայն չարիք բամբասանքին :

Ասոր դեղը բնական և դրական  
օրէնքին ոիչէթան է. դուն չես ու-  
զեր բամբասուիլ ուրիշմէն, ուրիշին  
ալ դուն սլիտի չուզես բամբասել.

« Օ ամենայն՝ որ միանդամ կամիջիք՝  
թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս  
և դուք արարէք նոցա. (և անդրա-  
դարձեալ). զի այն իսկ են օրէնքն և  
մարդարէք » . Հագու . Է . 12 :

ԳԼ. Բ.:

Ակա ծուլութեան . և դեռ նորա քոյթ, իամ  
եռանդն հոգույ :

ա . Կայւը (որ է թէմպէլ), այւը  
(որ է ծանտր շարժօղը, ) և թոյւը  
(որ է կէվշէկը,) իրեքն ալ անդամա-  
լուծութեան, յօդուածացաւի, և ի-  
ջուածքի, այսինքն քէօթրիսմի, վէ-  
ճայի, ու էնմէյի նման բաներ են .  
իրեքն ալ մէկ զմէկէ ցաւալի ցաւա-  
դարութիւն . իրեքին մէկն ալ ունե-  
նաս՝ գէշ . երկուքը ունեցօղը տահա-  
դէշ . իրեքն ալ ունեցօղը՝ գէշին գէշ:  
Ես ցաւս ունեցօղները հոգեորա-  
պէս՝ իրեքն ալ մէրաքը կըլլան, ի-  
րենց ծառայօղներն ալ մէրաքը կը-  
նեն . դեղ մը տալու ըլլաս, չեն ու-  
զեր առնել՝ իւշէնմիշ ըլլալով յուսա-  
հատ կերպով . մեր բանը բուսեր է

կրսեն, աման փուճ տեղը դեղով մեզ  
մի չարշըրիէք. թող տուէք, ասանկ  
ապրինէք՝ ասանկ մեռինէք կրսեն:  
Քիչ մը իրենց դպչիլ ուղենաս՝ որ  
շարժին, ու անդամնին կարենայ ուժ  
առնել, անկողնի մէջ չի փտտին տէյի,  
աման աման կրկանչեն. մեր ցաւը մեզ  
չերիք է՝ կրսեն, քանի որ մեզ  
շարժելու ըլլաք նէ՝ սըզընիզ թէփէ-  
նիս կելայ:

Ետ ասանկ թող տանք երթա՞նք  
մի. չէ. հիւանդը իրեն աղէկը դէշը  
չիձանչնար. թող ձոճոայ, թող մըու-  
մոայ, ինչ կուզէ նէ ըսէ, մենք մեր  
պարտքը պիտի ընենք. ամբ այ տու-  
ած դեղը տանք նէ՝ յորդորելով սիրտ  
տալով չեխելով վախցնելով, կողջն-  
նայ. ետքը մեզնէ ալ շնորհակալ կրլ-  
լայ: Ասանկ է նէ, առաջ ծուլութե-  
մարագը հասկըցընենք, ետքը դեղը  
ճարենք:

Բ. Ծուլութիւնը՝ հողեոր անդա-  
մալուծութիւն մը նէ, որ կըպատ-  
ճառի թուլութեան կամ թուլամոր-  
թութեան իջուածքէն, և յուլութեան  
մէճայէն. և անանկ քեօթրիւմ կընէ  
դմարգը՝ որ բոլորովին կըթուլայ

սիրաը , իւշէնմիշ կըլլայ ձեռքը ոտքը  
շարժելու բանի մը , և անհոգ կըկե-  
նայ կատարելու իրեն պէտք եղած  
ու պարտք եղած զործքը՝ մանաւանդ  
հողեռին կողմանէ : Եւ որովհեան  
սատանան բան զործ չունի՝ մարդը  
մեղք ձղելէն . ի զատ , ասանկ ան-  
զործ և պարապ մարդ կը փնտոէ՝ որ  
հետը խաղայ ու անոր բան զործ բա-  
նայ . ի կորուստ հոգւոյն : Ուստի  
ծոյլը կըլլայ խաղկըլիք մը սատանայի ,  
որ խաղցընէ զինքը ամմէն կերպով ,  
ու մեղքէ . ի մեղք զլորտըկէ . ասոր  
համար ծոյլը կըսուի նաև փետրալից  
բարձ սատանայի (այսինքն խուշ  
թիւիւյէ եաստըխ մը ) , որու վրայ  
եան կուզայ , ու սանքի կըհանդչի  
անզզամդեր , որ չի հանզչեցնէ զծոյլ  
մարդը . չի թողուր բարի զործ մը  
ընել , կը դրդէ ամմէն չար զործքը  
կատարել :

Գլխաւոր զործ ծուլութեան է  
տրտմութիւն՝ առջեր եղած աշխա-  
տանքի մը վրայ , և ուրախութիւն  
ան աշխատանքը չըրած խալըսելուն  
վրայ . դատարկութիւն , որ պօշ պա-  
րապ նստի կամ ժուռ դայ . Ժամա-

վաճառութիւն, այսինքն ավարայութիւն . դատարկապորտութիւն, պավարտայութիւն . դատարկաբանութիւն, պավարտանք, դատողութիւն . պաղութիւն 'ի հոգեօրս, և 'ի մարմնաւոր պիտանի դործս . զգուռումն յառաքինութենէ . ատելութիւն ածային իրաց . յուսահատութիւն . մարմնապաշտութիւն . քնասիրութիւն . զեղխութիւն . արբեցութիւն . որկրամոլութիւն . խեղկատակութիւն . ցոփաբանութիւն . անմտածութիւն . չարահնարութիւն . դողութիւն (որ հազըր բանով ապրի առանց աշխատելու) . անհնազանդութիւն (որ ըլլայ թէ զինքը աշխատանքի դնեն) . անհամբերութիւն, և տժգոհութիւն (թէ ինչու իրեն խղմէթ մը կը դնեն) . և այլ ամչարիք՝ որ ասոնցմէ կելլան : Կ . (Օրինակով, ծոյլը՝ անշարժ և հոտած ու մեռած ջուր կը լմանի . որ մէջը ամմէն ճճի և ճանավար կը դոյանայ . բանի եկողբան մը՝ ուտելու կանանչ մը նալ չէ թէ կենդանի, չի դտնուիր, միայն խառնես նէ, հոտ հանել զիտէ :

Պաղկենդանիներուն մէջ՝ կը իայի  
(այսինքն խաբլունպաղիի կամ թօս-  
պաղիի) նման է . որ զլուխը քաշած՝  
ձեռքը ոտքը կծկուած կը կենայ իր  
տնակին մէջ . քալելու ըլլայ նէ , տե-  
ղաց շարժիլը տեսնաս՝ մարդուն սիր-  
ութը կընեղանայ , այնչափ ծանոր կը-  
շարժի՝ որ վրան չես կընար նայիլ ,  
կառնես կըքալես : Թէմալէլ մարդը  
խղմէթի մը խաւրելու ըլլաս նէ , կը-  
րիային քալուածքը անձդ պիտի տո-  
նես : Կրիան կռնըկի վր պառկի նէ ,  
վայն 'ի վրան կուդայ ինքիր զինքը  
շտկելու . շատն ալ անանկ կըմնայ ,  
ինչուան մէկը դայ խեր ընէ ու զին-  
քը դարձընէ . թէմալէլն ալ ասանկ  
չէ մի . պառկի նէ , ելլալիք չունի .  
դուն զլխուն վրայ կայնիս պիտոր՝ որ  
հէմ ձայն տաս , հէմ ոտք հանես :  
Ոչ պառկած ատենը աղօթք զիտէ ,  
ոչ ելած ատեն . ինչուան որ երեսը  
խաչ մը հանել տաս նէ , քեզ խաչ  
կըհանէ : (Մեր ծերերուն առակը  
մեր օրերը ստամպօլ կըքանեցնեն  
կոր . Ոչ եկեսցէ ոչ մեկեսցէ , այլ պառ-  
կեսցի շնդըոկեսցի , մինչեւ արեն ծա-  
դեսցի : ) Ծանր է քար , և դժուա-

ըաբառնալի՝ աւազ, կըսէ իմաստունը. բայց կարծեմ թէ թէմպէլներուն ծանրութիւնը անոնցմէ պակասչէ. որ ոչ իրենք զիրենք կը ընան տանիլ. և ոչ ուրիշը զիրենք կը ընայ քաշել։ Եւս առաւել ած բնաւ չի կը նար համբերել. որովհետեւ անդործութիւնը ծայրէ ՚ի ծայր դէմ է իր ամենաբարի բնութեանը, որ ածաբանից ըսածին պէս՝ դերամաքուր ներդործութիւն ըլլալով միշտ է զործունեայ անձառելի զործողութեամբ առ ՚ի ներքս, և սքանչելի զործողութեամբ նախախնամութեան առ արտաքս. ուստի շաբաթն որ սահմանեց՝ մարդու հանդստեան համար՝ որպէս զիյիշենք իր հանդչիլը վեցօրուան հքիս ստեղծագործուէ, չիկարծեն մարդիկ՝ թէ անկից էտեւ կամ առաջ անդործ կեցած է ինքը, ասոր համար ըսաց որդին այ. « հայր իմ մինչեւ ցայժմ զործէ, և ես զործեմ », նաև ՚ի շաբաթու։ Դրախտէն էւել հանդիստ տեղու հանդչելու տեղ չէր կը ընար ըլլալ մեզի աշխարհքիս վրայ. հոնալ հրամայեր էր ած աղամայ՝ որ դատարկ չի կենայ, հապա՝ զործէ և

պահէ զդրախտը . այսինքն պարտիզ  
պահութիւն ընէ , ու շէն պահէ այ  
տնիած պախճան ու պօստանը : Ետ  
քը որ մարդը անարժան եղաւ հոն  
կենալու , ու դուրս վորնտեցաւ նէ,  
պէտք եղաւ որ իր քրտնքովը աշխա  
տի , ու հացը ճարէ . «քրտամբ երե  
սաց քոց կերիցես զհաց քո » . Ճնն.  
դ . 19 : Ուստի առաքեալը կըսէ . «որ  
ոչն կամիցի գործել , և կերիցէ մի » .  
ք . Աշ . դ . 10 :

դ . Ուրեմն դուն ով ծոյլ որ ան  
գործ կենալ կուղես , աշխատիլ չես  
ուզեր , անարժան ես ապրելու , ու  
ապրելիք զտնալու : Երկինք և երկիր  
քեզի համար կաշխատին կոր զիշեր  
ցորել . որ անոնք դադրէին նէ , դուն  
մէկ ըոպէ մը ապրելիք չունէիր . արե  
դակը՝ լուսինը և այլ աստեղք քեզ  
աշխատելու և հանդչելու ատեն կը  
ցըցնեն ըստ հրամանին այ . «որ արա  
րեր զտիւ գործոյ , և զզիշեր ’ի հան  
գիստ քնոյ » . բոլոր աշխարհիս բա  
րիքը կըհասցնեն ամմէն եղանակին ,  
ամ կենդանիք և բոյսք քեղ կերակուր  
կըսկատրաստեն զիրենք : Քեզի նման  
մարդիկ , և քեզնէ էւել քիպարներ՝

թագաւորէն սկսած՝ անդադար կաշ-  
խատին կը մտմտան, աշխարհքիս բա-  
րիքը կը հոգան կը ճարեն կը դիզեն,  
որ դուն ալ մէկ տեղ աշխատիս մէկ  
բանի մը՝ ու իրենց հետ վայլես ամմէն  
բարիքը։ Այսափ վաճառականք,  
արհեստաւորք, դործաւորք, այդե-  
զործք, հողագործք, ձկնորսք, մէջ-  
մէկ բանի ետևէ են՝ որ հէմ իրենք  
վաստըլին, հէմ մարդիկ իրենց պի-  
տոյքը դանան . իրարու պէտք եղած  
բանը չի ճարեն նէ, իրենք ալ իրենց  
պէտք եղած բանը չեն դանար . ու-  
րիշը հոգալով զիրենք կը հոգան . ո-  
րով աշխարհքս ալ շէն կը մնայ։ Դու  
ինչ բանի եարար ես ով ծոյլ, երբոր  
ոչքեզի և ոչ ուրիշի եարամիշ կը լ-  
լաս . եարամազ ես նէ, քեզ բանաը  
դնեն՝ խալըսին . հոն ալ հաց կուզես.  
չի տան նէ, հախ է . անօթի ծարաւ  
մեռնիս, մուստահախ է :

Այսափ մենծ մենծ օրինակներէն  
ու վկաներէն չես առներ նէ, դո-  
նէ պզտիկ կենդանիներէն մենծ օրի-  
նակ առ . մի ծուլանար . դնա՛ կար-  
դա՛ սողոմոնին խրատը . « Երթ առ  
մրջիւնն ով վատ (կըսէ). Երթ առ

մեղուն, և ուսիր զզործս նը» . Ան:  
Ե . Ծագածներէս կըհասկընաս որ  
ամօթ բան է ծուլութիւնը . անունը  
պիլէ շիքաշուիր, հիշ մէկը չուզեր  
վրան պոնել . մէկին թէմպէլ ըսուի  
նէ, հերիք վատանունութիւն է . ա  
նոր խօյին է հովարտան, դատարկա  
շրջիկը, իրմէն ձանձըրցած ցածը .  
զրոց լեզուաւ ալ չափ կըսենք թէմ  
պէլին, որ գէշ անուն է : Եթէ որ  
պզտիկ բանի մէջ վատ ըլլալը գէշ է,  
հապա մենծ բանի մէջ ո՞րչափ վատ  
թար է : Եւ քանզի հոգի առաւել է  
քան զմարմին, և հոգեորն քան ըզ-  
մարմնաւորն, հոգեոր թէմպէլուէն  
վատթար բան չի կրնար ըլլալ . ատե-  
լի և դարշելի է յաչս այ՝ թող թէ  
մարդկան . ուստի անիծից տակը կը  
ձգէ երեմիա մարդարէն զհոգեոր  
ծոյլը . « Անիծեալլիցի՝ որ զործիցէ  
զզործ տեառն հեղզութեամբ » . Երէճ.  
Խը . 10 : Հապա հիշ չի զործօղը :

Չես վախնար որ աս անէծքին  
տակը չիյնաս՝ դուն որ հոգւոյդ հոգ  
չունիս, հոգեորիդ պաղ ես . աղօթք  
ընելը քեզ բեռ կըհամարիս, աղօթք-  
քէն խալսսիլը՝ մեծ բեռ մը վրայէդ

ձգած կըսեպես . ժամ՝ երթալու իւշէնմիշ կըլլաս , պատարագ մը ամբողջ տեսնաս նէ կիրակի օրը՝ պարտքէս խալըսեցայ կըսես . ուրիշ օր պատարագ տեսնալու պարտք չունիմ՝ կըսես . առաքինութիւն վաստրկելու փոյթ չես տանիր . հոգեոր կերակրէն անօթի կըմնաս՝ այսինքն՝ իսրայէլի հաղորդութենէ . կենդանի ջուրը խմելէն ետ կըկենաս՝ այսինքն՝ ի լսելոյ զբանն այ կամ զքարող : Ետքը կելլաս կըզանկըտիս , թէ արքայութեան ճամբան դժար է . քիչ մը հողիդ զօրացնէիր նէ հոգեոր բաներով , ուժ կառնէիր , առաջ կերթայիր . շընորհքները բանեցնելով՝ աւելի շնորհք կառնէիր . և այնչափ կզօրանայիր՝ որ լեռները աշմիշ կըլլայիր . խալէները՝ հիսարները կանցնէիր . «ավ իմով անցից ընդ պարիսպս» . առաջ . ԺԷ . 30 :

կ . ԱՅս նայիր՝ այ կտրիճ ծառայքը ի՞նչ աշխատանք քաշեցին արքայութեան համար . ընտոր կրցան ընելու՝ քեզի անկարելի երեցած բաները . «յամենայնի կառօղեմ այնու , որ զօրացոյցն զիս » . Ի՞ւ . կ . 13 :

Առաքեալները նայէ, մարտիրոսները  
նայէ, հայրապետները, վարդապետ  
ները, ճգնաւորները, կուսանքները,  
չին և նոր օրէնքին ամ սուրբերը.  
ինչուան մանտը տղաք՝ մանչ ըլլայ  
աղջիկ ըլլայ՝ ինչե՞ր ըրին ինչե՞ր շը-  
րին այ ծառայութեանը համար :

Մէյմալքու աերդ նայէ . պարէ  
անոր նայէ կըսեմ, որ բոլոր կեանքը  
աշխատանքով ու չարքաշութենով  
անցուց քեզի համար, քրտինք թա-  
փեց քեզի համար, և խաչին վրայ  
բոլոր արունը թափեց՝ կենէ քեզի  
համար . դուն անոր սիրուն ինչըրած  
ունիս : ամօթ է, ամօթ : Յնէ որ աս  
օրինակներէս ալ չես խախնիր նէ, ու-  
րեմն ամօթ կըսեպես քնի աշկերտ ըլ-  
լալ . վախցիր որ ինքն ալքեզ ամօթ  
չընէ բոլոր հքիս առջեւ . «զի որ ա-  
մօթ համարեսցի զիս և զբանս իմ,  
զնա և որդի մարդոյ յամօթ արասցէ,  
յորժամզայցէ փառօք իւրովք և հօր  
և հրեշտակաց սբց» . ու . թ . 26 :  
Հիմա խըսնէ ըրածէդ ալ, չըրածէդ  
ալ, որ ետքը չըխըսնիս :

Է . Ի՞նչ ընեմ՝ կըսես : Ատ ալ  
ըսելու խօսք է մի . մարդ չես մի ,

մարդկային գովելի գործք ըրէ . մար-  
դու ընկած՝ բանականի վայելուչ բան  
ըրէ : Քրիստոնեայ չես մի , քովի էտեւ-  
էն զնա , քալէ , մի կայնիր . քո ցո-  
րեկը կաշխատէր , զիշերն ՚ի բուն ա-  
ղօթք կընէր քեզի համար . քեզի ի-  
զին , ցորեկը մարմնոյդ համար աշ-  
խատէ , առառու իրկուն՝ հոգիդ մի  
մոռնար , զիշերն ալ հանզիստ պառ-  
կէ : «Քահանայ ես նէ , «զպաշտօն  
քո կատարեալ կալ . լեր մշակ առանց  
ամօթոյ» , ամ սրբութ և առաքինի  
իմաստութեամբ : Աշխարհական ես  
նէ , աշխրփիս բան կայ ընելու , տուն  
տեղ հոգալու՝ ինչպէս որ պարտքը  
Ճիտդ առեր ես . ավ ձեռք զարկ քու  
բանիդ , ավ առաջ տար . աղայ ես  
նէ , աղայի զործք ըրէ . խզմէթքեար  
ես նէ , խզմէթէդ ետ մի կենար . պա-  
զիրկեան ես , քու մասլահաթիդ խելք  
տուր . լաֆ ընելու՝ խաղալու էտեէ  
մի ինկնար . խանութաւան ես , բան-  
ւոր ես , ըռէնջպէր ես , բանիդ զոր-  
ծիդ մուխայէթ եղիր . փճախօսու-  
թեան , ցնզի փնդի խօսակցութեան ,  
ուրիշի ըրածին չըրածին քննողու-  
թեան . տէվլէթին ումուրներուն ,

աշխարհքիս կառավարութեան , քեզի պէտք չեղած բաներուն ատեն մ' անցներ , որ օրէ օր աւելի վարպետ ըլլաս քու բանիդ մէջ . աշկերտ ես նէ , սորվելու բանիդ տուր խելքդ միտքդ . Հիմա է ատենը մարդկութիւն սորվելու , կարդալ զրել զիտութիւն սորվելու , զէնահաթ մարիֆէթ սորվելու . մենծնաս նէ՝ կարողութիդ կըպղափիկնայ . չի սորվածդ չես կըրնար ան ատեն ափ բերել . կէրիս կուլաս՝ փիւշման կըլլաս , եազըխ կըսես , Ճահիլութեանս ատեն աս բաներուն խըմէթը չգիտցայ . բայց ինչ օգուտ , եղաւ ըլլալիքը . ով ըրաւ , դուն քեզի ըրիր . քէնտի տիւշէն աղլամազ՝ կըսեն . բայց ես վախեմորդուն շատ պիտի լսս :

Ե . Տնեցոց ինչըսեմ , թէ որ թէմ պէլ դանըւի միջերնին նէ . չեն մի տեսնար կամ չեն լսեր , թէ ինչ կըքաշեն չարշին դացօղները , առվըտանց ինչուկ իրկուն աշխատանք , քըրտինք , հոդ , որ մէկ քանի բարավաստըկին , տունը այ տուած բարին բերեն տէյի . հապա որ իրենք եարտըմ շընեն առւնը հոդալու , ափեր-

նէն եկածը ընելու, փուժ բաներու  
հետ ըլլան՝ ասոր անոր տունը քա-  
լելու, բամբասանք ընելու, մէկ զմէկ  
զլիսէ հանելու՝ նոր խճատներով՝ նոր  
մասրաֆներով, իրար հետ խօսք խօ-  
րաթայ փէյտահ ընեն՝ իրենց զլուխ-  
ներուն զլիսացաւ հասցընելով. հիչ  
խտարէի չի նային, հիչ օգուտ մը  
ընելէն էտեւ՝ միշտ տժդոհ ու խըռ-  
խըռ ըլլան իրենց էրիկներուն, լե-  
զունին երկնցնեն, դանոնք մեղք խօ-  
թեն, մենծ մենծ բաներ ումիշընեն  
իրենց կարողութենէն ու չափէն 'ի  
վեր, աւելորդ բաներու համար զա-  
նոնք ծանտր խարձի տակ ձգեն, որ  
անոնք ալ տակէն չիկրնալով ելլալ՝  
արդար վաստակը չինային, անիրաւ  
վաստըի էտեւէ ինկնան, ասոնք ծա-  
նըր մեղք չեն մի, կերած հացերնին  
հարամ չէ՞ մի :

Ասոր ներհակ, (ինչպէս որ աս  
ալ շտա կըզըանուի,) կնիկը իշկիւ-  
զար, զիշեր ցորեկ դատի՝ աչքի լոյս  
թափելով, ձեռքը ոտքը հոգնեցնե-  
լով հէլլաք ըլլայ՝ որ տունը պահէ.  
իսկ թէմպէկ էրիկը մէխանաները ու  
խաչվէխանէները օրնիբուն պըտըտի,

կամ տանը մէկ քեօշէն մինտէր չիւ  
ըիւթմիշ ընէ , ուտէ խըմէ շնդոկի ,  
կնկանը ձառքը նայի , ուզածն որ  
շըլայ նէ՝ ձառք ալ վերցընէ , քիւ  
ֆիւր , շամաթայ , կոիւ . ասոր ինչ  
պէս չի սրդողի ած : Ասոնք աչքով  
կըտեսնանք կոր . ամմա ինչ դեղ պիւ  
տի ընենք . շատին շատ ճամբայ բրու  
նեցինք , չեղաւ . հիբոկրատէսին կա  
նոններն ալ բանեցուցինք . որ կըսէ ,  
«'ի յետին հիւանդութիւնս յետին  
դարմանք զգուշութեան քաջալաւք » ,  
և թէ՝ « տալի ինչ և սովորութեան ,  
և ժամանակի , և երկրի և հասակի » .  
բայց շահ մը չիտեսանք . զերէ ան  
բժշկելի անդամալուծութիւն է աս  
սոյ թէմալէլութիւր , դժոխիքի քիւթիւկ  
պէտք է նէ , ասանկները անանկ բա  
նի կուդան , ուրիշ բանի չենիդար :

Ասոնցմէ վար չեն մնար մէկ քա  
նի աղքատ եօլու մարդիկ , որ կէնձ  
կտրիձ են , աչուընին՝ ձառվընին՝ ոտ  
վընին տեղը , ամմա ծուլութիւնը զիւ  
րենք ծերացուցեր է , կուրցեր են  
հոգւով , թուլցած են հոգւով և մար  
մնով , ճար ճարակ չունինք կըսեն ան  
ճրկածնելը , կը նըստին կը մուրան :

Աճապ ի՞նչ պատասխան պիտի տան  
այ՝ խեղջ աղքըտներուն հախը ու-  
տելնուն համար, դատաստանին օրը  
ելլայ խեղջ կոյրը, կաղը, կամ ուրիշ  
կերպ սախատը ու հիւանդը՝ ըսէ,  
թէ էֆէնտիմ իմ հախս կերան, աս  
առողջ մարդիկը՝ որ ինծի զալու ո-  
ղորմութիւնը ասոնք կըսափշաակէին  
ծուլութենով ու կեղծաւորութենով։

Են ատեն ին՞չ կըրնայ ըսել անիրաւ  
մուրացկանը. կըպապանծի, ու ձառ-  
քը ոտքը կապուած 'ի խաւարն ար-  
տաքին կըխրկուի։ Թէ որ չուզեր աս  
բանիս հանդիպիլնէ, թող հիմակու-  
ընէ ձեռքը ոտքը արձըկէ՛, բանի գոր-  
ծի էտեէ ըլլայ՝ որ իր քրտընքովը  
հաց ուտէ, խզմէթ չիկայ՝ չըսուիր,  
ուզողը կըգտնայ. միայն թէ քիչ մը  
աշխատանք յանձն առնէ, քիչ մը  
դժարութիւն նեղութիւն քաշել ու-  
զենայ. իր քէֆը՝ իր կամքը՝ իր խու-  
յը մէկ դի դնէ. ասանկ որ ընէ նէ,  
ած անոր խըզմէթը ու խըսմէթը միա-  
տեղ կուտայ. որ մարդը տեսեր ես՝  
որ մէկինքովը սրտանց աշխատի, ու  
անօթի մնայ. ևս առաւել ած իր  
ծառապը անօթի չի թողուր։

Աս ըսածներս որ հախ կըճանչ  
նան ամմէնքը , թող ամմէնքն ալ ի-  
րենց վրայ դարձընեն հոգեոր մըտ-  
քով , ու իրենց հոգեոր թէմպէլու-  
թենէն խալնին . թէ որ մարմնաւոր  
ծուլութիւնը այսչափ դարշելի և ան-  
տանելի է նէ , քանի աւելի հոգեորը :  
Ամմէնուն աչքին առջեը դնեմ ամմէ-  
նուն ըրածը , (Էն առաջ իմ ըրածս )  
որ ամմէն մարդ իր վրայ դատաս-  
տան կտրէ :

թ . Քեզ ասեմ ով պատուական  
քահանայ այ , որ ավ բարի անուն  
ունիս , և շատ արդիւնք ալ ունիս  
ժողովրդեան մէջ . ծուլութիւն ի՞նչ  
ըսել է՝ չես զիտեր . ատեն ալ չունիս  
ծուլանալու . խոստովանանքի , հիւ-  
անդի , և ամմէն կերպ հոգեոր ծա-  
ռայութեան էտեւէ ես խայրէթով ,  
բայց չեմ զիտեր՝ քու հոգւոյդ խայ-  
րէթն ալ կըքշես , թէ չէ : Չըլայ  
թէ առաքելոյն յանդիմանութիւր քե-  
զի ալ յարմար դայ . «Որ ուսուցանես  
զընկերն , զանձն քո ո՞չ ուսուցանես .  
որ խրատես զայլս՝ (պահել զպա-  
տուիրանս) , զանձն քո ո՞չ խրատես .  
որ դարշիս ’ի մեջենաց , զսեղանս կո-

դուլտես» . Ան : Պառն կարդացող ես ,  
ասչափով շատ բան կը համկընաս ,  
աս ալ շատ է քեզի . հերիք է որ յի-  
շես միշտքնի անքո ըսածը . « Օ ի՞նչ  
օդտիցի մարդ , թէ զհա ամ շահես-  
ցի , և զանձն իւր տուժեսցէ » . Տագի .  
Ժկ . 26 : Կը թութիւն մը մտնաս , ա-  
ղէկ կընես , որ աս բանս աղէկ հաս-  
կընաս : Հապա թէ անանկ քահա-  
նայ ալ զըտնուի , որ իր գրսի պաշ-  
տօնին ալ անհոգ ըլլայ՝ որ է փրկու-  
թիւն հոգւոց , անոր ի՞նչ ըսեմ . ա-  
ռաջնորդին ատեանը անիկակ ճամ-  
բան կը բերէ . փուժտեղ ես անոր էտ-  
եէ չինկնամ , դուք ալ մի ինկնաք  
ժողովուրդք . թէ որ առաջնորդը չե-  
կարենայ շտկել նէ , դուք ծոելէն  
անդին բան չեք կընար ընել . անոր  
աղէկը դուք ձեզ շտկելը նայեցէք ,  
ուրիշի մի նայիք , և ս առաւելքա-  
հանայից մի խառնըվիք . քրիստոսի  
հրամանն ալ աս չէ՞ մի : « Յաթոռն  
մովսէսի նստան դպիրքն և փարի-  
սեցիք . զամ ինչ՝ զոր ասիցեն ձեզ՝  
արարէք և պահեցէք . բայց ըստ զոր-  
ծոցն նոցա մի առնէք » . Տագի . իդ .  
2 : Ուրեմն ձեզի զանք , տեսնանք՝ թէ  
դուք ի՞նչ պիտի ընէք :

Ժ. Քեզի կըսեմ՝ ով ազնուական  
իշխան՝ կամ անուանի պազիրկեան,  
և ամ վերի թախըմ (էլա հիսապը),  
որ այսչափ մասլահաթի որ ես. մեն-  
ծերու հետ կըտեսնուիս, մենծ մեծ  
բաներ կըտեսնաս, դժար բաներու  
մէջ կըմտնաս կելլաս. շատ վաստակ  
կընես, շտա ալ զէն կըքաշես. աշ-  
խատանքդ մենծ, ումուրդ մենծ. ած  
կարողութիւն տայ քեզի. ինչպէս որ  
տուեր է ալ, որ կընաս կոր աշխա-  
տիլ. բայց ի՞նչ ընեմ որ՝ կեանքդ  
կըփճացնես կոր պարասլ բաներու,  
անցաւոր բաներու, ապրանքի ու ապ-  
րուստի խաթեր համար՝ շատ չես  
ապրիր, էօմրդ կըհատցընես. քիչ  
մալքեզի եկուր. քանի՞ մէկ մարմինդ  
հոգաս, հոգւոդ անհոգ ըլլաս. քա-  
նի՞ մէկ էտեէ ինկնաս այն բանին՝ որ  
հոս պիտի թողուս, ու չփնտռես  
զայն բանը՝ որ հետդ անդին պիտի  
տանիս, կամ աղէկ՝ կամ զէշ: Ոի-  
ճալի հետ տեսնուիլը քեզի փառք  
կըսեպես. այ հետ տեսնուիլաղօթքի  
ու պատարազի մէջ անկից աւելի չէ  
մի. եօխսա անկից շատ աւելի շա-  
հով չէ՞ մի: Ըկեար կըփնտռես՝

Ճեզահիր, մարզրիտ, և ուրիշ ըռ-  
դակի. ինչո՞ւ չես նախանձիր այն վա-  
ճառականին՝ որ ինչ որ ուներ չու-  
նէր ծախեց. ու մէկ պատուական  
անգին մարզրիտ մը գնեց, որ է ար-  
քայութիւն։ Ինչո՞ւ չես նմանիր այն  
խելացի մարդուն, որ դանձ մը դտաւ  
նէ մէկ չիֆտլիկի մէջ, չիֆտլիկը ծա-  
խու առաւ՝ որ խաղնային տերը ըլ-  
լայ. այսինքն ինչո՞ւ սուրբ եկեղեց-  
նայ խորհուրդները քեզ չես մօտեցը-  
ներ, որ անոնցմով կըլսաս տեր ար-  
քայութեան։ Ինչո՞ւ ըստակ էւելցը-  
նելու հազար ճամբան կըմտմտաս.  
Էւելորդ ստակդ ալ պօշչես թողուր,  
ուրիշի բանեցնել կուտաս. ու այ  
տուած խելքը և շընորհքը ո՛չ դուն  
կըբանեցնես՝ որ էւելնայ, և ո՛չ ու-  
րիշներուն կըմասնակցես, որ անոնց  
ալ քեզ ալ շահ ըլլայ. հապա քան-  
քարաթաքոյց ծառայի պէս կըթա-  
ղես այ տուած քանքարը, որ ծուլու-  
թեամբ անհոգ կեանք անցնես. խա-  
պար չես որ օր կուզայ՝ մալին տէրը  
ած քեզ առջելը կըկանչէ. ի՞նչ շահե-  
ցար՝ ի՞նչ չիշահեցար, կըհարցընէ.  
անպատասխան մնաս նէ, դժոխին  
բանտը աչքդ առ :

Ինչու հիմակուրնէ քեզ բարեկամ  
ու Ճանչուոր չես վաստըկիր արքայու-  
թեան մէջ, որ աս հաքէս քեզ վըորն-  
տեննէ մեռնելուդ օրը, արքայու-  
թեան մէջ քեզ տուն տեղ տուօղը-  
լայ. այսինքն ինչու սուրբերը քեզ  
բարեխօս չես ըներ, ինչու աղքատ-  
ները չես մեծարեր, և անոնց ձառ-  
քով արքայութիւնը ձառք չես ձգեր:  
Ինչու աշխրքիս բեռը վրադ առեր՝  
տակը կը ճպմիլիս. ինչու հաքիս փշե-  
րուն մէջ կը խղդուիս, ուկը խեղդես  
այ ցանած բարի Խրատները. տահա-  
պէկ չէ որ քիչ բեռով հանդիսա-  
քալես, առանց փուշի՝ բարիք քաղես:  
Հապա դուն ալ միշտ յիշէ քրիստոսի  
ըսածը. « Օ ինչ օդուտ է մարդոյ,  
եթէ զո՞ւ ամենայն շահեսցի, և զանձն  
իւր տուժեսցի. կամ զի՞նչ տացէ  
մարդ փրկանս ընդ անձին իւրոյ » :

Ժա. Քեղի կը սեմ խանութպան և  
բանւոր. և ամենայն միջակ թախըմ  
(էվսատ հիսապը), որ արե չի ցա-  
թած շարշին կերթաս, արել մարը  
մտած՝ տունդ կը դառնաս. բոլոր օրը  
կաշխատիս ձառքով ոտքով լեզուով.  
աչքի լուս կը թափես բան բաննելու.

զլուխ կը ճաթեցնես առուտրի համար, որ տուն տեղ պահես. պատառ մը հաց ուաես՝ ու կերցնես. հապա ած որ քեզ հարցընէ, թէ ոքի համար որ ասչափ նեղութիւն քաշեցիր, ինձի համար ի՞նչ ըրիր. ի՞նչ պիտի ըսես. մարմնաւոր կենաց համար ասչափ յողնեցար, հոգւոյդ համար հոգ մը ունեցա՞ր, ըսէնէ, կրնաս մի ըսել, տէր հոգիս հոգալու ատեն չունէի. ինչպէս հովարտա տղաք որ սօխախը բոլոր օրը խաղան՝ վարպետ չերթան, կրնա՞ն մի ըսել՝ թէ ատեն չունէինք կարդալու կամ բանելու. անոնց խաղալէն պէթէր է աշխարքիս ամմէն բանը զործը՝ այ ծառայ յութեան առջելը. առաջ ասոր մուխայէթ ըլլասնէ, մէկան ալ ած կը յաջողէ. քիչ աշխատանքով մնծ պէթէրէթ կունենաս. «Խնդրեցէք նախ զարքայութիւնն այ և զարդարութիւն նորա. և այդ ամենայն յաւելցի ձեզ» . Տագիւ. կ. 34 :

«Քիչ մընալ այ հետ առուտուր ընել ըսկսէ, տես ի՞նչ կըվասարկիս. քիչ մընալ այ բանը բանէ, տես ի՞նչ վարձք կառնես: Անբան չես, սալթ աս

աշխարհիս համար ստեղծած չես .  
բանական ես , քիչ մալ խելք բանե-  
ցուր . քրիստոնեայ ես . քիչ մալ քրիս-  
տոնէութեան դործք ցցուր . չէ նէ ,  
ետքը դէշին դէշն է . աչքդ բաց , և  
աղէկ հասկրցիր դունալ քրիստոսի  
ըսածը . » Օինչ օդուտ է մարդոյ » .  
և այլն :

ԺԲ . Վեղի կըսեմ՝ մշակ , ծառայ ,  
խայրխաճի , պալրխաճի , ըուէնջալէր , աղ-  
քատ , տնանկ , մուրացկան , և ամե-  
նայն վարի թախըմ (էթնա հիսապը) .  
դուն որ հողի վրայ , ջրի վրայ , ու-  
րիշի դուռը , ուրիշի խղմէթին , ինքիր  
զլիսուդ կամքու շահուդ , քունդ կը-  
կտրես , հանգիստ չունիս , զիշեր ցորեկ  
կըչարչկուիս մէկ ապրուստի համար ,  
ան ալ կըդտնաս՝ չես գտնար , նաչար  
կապրիս , կեանքս կեանք չէ կըսես . կը-  
խըղճամքու վրադ . ձառքէս զարնէ ,  
քեզ ատնեղութէն կըխալըսէի . բայց  
ատիկա ափըս չէ . ափըս ուրիշ բան  
կայ՝ առաքելական և ածային դանձ .  
« արծաթ և ոսկի ոչ ունիմ , բայց զոր  
ունիմս՝ զայս տաց քեզ » . Գուծ . դ .  
6 : Ո՞ր բանը՝ ըսես նէ . զիտցիր որ  
ոչ հացիւ միայն կեցցէ մարդ , այլ՝

ամենայն բանիւ, որ ելանէ 'ի բերանոյ այ » . Տապէ . դ . 4 : Եկուր այ խօսքը մտիկ ըրէ . քիչ մը մարմնաւոր աշխատանքդ պակսեցուր . անոր տեղը քիչ մը հոգեւոր աշխատութիւն է . ւելցուր . աշխատանքը փոխելն ալ մէկ միսիթարանք մը նէ . և իրաւ որ կըմիսիթարուիս հոգւով և մարմնով :

Օրը՝ տաս տասուերկու սահած կաշխատիս նէ մարմնով, մէկ սահած մալ այ բաժին հանէ . ասոր կէս սահած մամը ժամը աղօթքի անցուր, աղէկ մը հանդիսա առ, աշխարհքիս ամմէն տէրտը մոռցիր, այ առջե բաց սիրտգ՝ որ ամմէն տէրտիդ տէրման ըլլայ . մէկալ կէս սահթին ալ՝ մէկ չէյրէկը առտըվանց, մէկ չէյրէկը իրիկուան՝ տունը հանգչէ հոգեւորապէս . աղօթքով ու բարի խորհուրդներով (որ զատ տետրակով քեզի փէշկէշըրի,) ատենդ անցուր : Աս որ ընես նէ, նախ սիրտգ և խղճմտանքըդ հանդիսա կըլլայ, որ անկից մենձ հանգստութիւն չի կրնար ըլլայ աշխարհքիս վրայ . երկրորդ՝ ած ալ հետդ կըլլայ, ամմէն բանիդ յաջողութիւն կուտայ . երրորդ՝ ամմէն

դործքդ՝ ՚ի փառս այ կըլլայ, և այն  
շափ վարձուց արժանի :

Չէ նէ, ի՞նչ շահ շատ աշխատիլ,  
ու քիչ վաստրկիլ. մարմնաւոր կեան-  
քըդ ճորով գտնալ, հոգւոյդ կեանքը  
կորսնցնել : Հիչ չես մի մըտմտար,  
մարմնաւոր տիրոջդ ծառայութեանը  
համար ասչափ կաշխատիս նէ, ած  
ալ հիչ ծառայութիւն չուզեր մի  
քեղնէ՝ որ է տէր հոգւոյդ և մարմ-  
նոյդ : Կըոնակդ կըմաշի բեռ տանե-  
լէն, ձառքդ աշխատանքէն, ուրքդ  
աստին անդին վազելէն. շահը ի՞նչ.  
մէկ քանի բարայ : Եա այ պատուի-  
րանաց թեթե բեռը բառնաս, ամմէն  
զզայարանքդ ըստ այ բանեցնես,  
խելքդ միտքդ քու հոգեոր շահուդ  
էտեկ ըլլայ նէ, ի՞նչ կըվաստրկիս՝  
դիտես. երկնաւոր թագաւորութիւն,  
անանց և անվախճան մեծութիւն,  
փառք և պատիւ և հանդիստ աննման,  
մանաւանդ թէ ածանման : Ասոնք  
ամմէն օր շատէ քչէ մտմտաս նէ,  
ուրիշ կեանք կունենաս. յ՛ս կըկին  
կեանք, աստ երջանիկ, անդ երա-  
նելի : Հապա քեզի ալ հարկաւոր է  
յիշել ամմէն իմիր քրիստոսի ըստ-

ծը . « Օ ի՞նչ օդուտ է մարդոյ » և  
այլն :

Ժղ . Աս ըսածներէս թող իրենց  
հիսսէ հանեն տուն նստողներն ալ ,  
որ աւելի ատեն ունին և զիւրութի  
հոգեռորի . միայն աղօթքի չեմ ըսեր՝  
որ ասկից պակսիլը իրենց մենծ պակա-  
սութիւն է , հապա ամմէն բարեգոր-  
ծութեան , խոնարհութեան , համբե-  
րութեան , սիրոյ . ևն : Որսեն թէ  
տան խղմէթն ալ շատ է . աղէկ է  
շատ ըլլալը , որ պարապ ատեն չգրտ-  
նան ծուլութիւն ընելու , բամբա-  
սանք ընելու , իրարու հետ ինկնալու  
էւելորդ տիւզէնի և վնասակար դա-  
տարկութեան զիրենք տալու . հապա  
հարկաւոր խղմէթներով ու բան  
բանելով օրը անցնեն 'ի փառս այ .  
և աս բաներուս միջոցը՝ միջամէջ  
հանգիստ տան հոգւոյ և մարմնոյ :  
Ուզած բաներնուն ատեն կը դանան .  
եա մէկ քանի վայրկեան ինչպէս չեն  
դանար՝ որ մտուընին վեր վերցնեն ,  
սրտերնին այ տան , իրենց նիէթը  
նորողեն , բաներնին դորձերնին 'ի  
փառս այ ընծայեն կարճ աղօթքով-  
մը . անկից ուժ խնդրեն , մսիթա-

ըանք խնդրեն, որ կարենան տանիլ  
աշխարհքիս ամմէն նեղութեանց և  
գժուարութեանց ու թշուառու-  
թեանց :

Աս չեն ըներ, ու կրդառնան կր-  
դանկրտին կրտժզան . շատ ան-  
դամ մեռնելին ալ կուղեն . ինչու .  
վասն զի անբանօրէն կաշխատին ,  
նիէթսիզ կրբանին . շունչ մը չեն առ-  
ներ 'ի հոգւոյն սրբոյ . ուստի կըյոդ-  
նին հոգւով և մարմնով, ու կըսկսին  
ինկնալ 'ի հիւանդութիւն կամ 'ի  
ծուլութիւն հոգեոր և մարմնաւոր,  
այն աստիճան որ կըլլայ ախտ մը  
անբժշկելի ըստ հոգւոյ և ըստ մար-  
մնոյ . ասոր համար մէկը մաղձոտ  
կըլլայ , մէկալը կամապաշտ մէկը բար-  
կասիրտ , մէկալը խօսք չի հասկըցող .  
մէկը յուսը կըտրած , մէկալը բանէ  
դործէ կտրըւած : Ած չի ցցնէ՝ որ  
դուն աս աստիճանը զաս . հայա-  
եղիր ժիր և կտրիճ ոգւով ու հոգ-  
ւով . որով կըզօրանաս նաև մար-  
մնով : Օօրացիր և քաջ լեր :

Ժիք . Հապա առջի և ետքի դեղը  
ծուլութեան՝ փոյթն է և եռանդը .  
Քոյլ, յր խայրէթ , ջանք , կտրճութի

մը սրտի՝ որ կըսուի արիութիւն .  
«օրէն՝ որդ մը սրտին մէջ, որ կուտէ  
զմարդը՝ չի թողուր թոյլու պարապ  
կենալ : և Եռակ՝ յր ներսի եռալ մը,  
ներսէն տաքութիւն մը ներսի ճրագ  
մը և կրակ մը, որ 'ի հոգեւորս կը-  
սուի ջերմեռանդութիւն , այսինքն  
յօժարութիւն մը 'ի ծառայութին  
այ . ըստ այնմ, «'ի փոյթ մի վեհե-  
րոտք . հոգւով եռացէք, տեառն ծա-  
ռայեցէք » . հոմմ . ԺՌ . 11 :

Կատ անդամ դուն ալ քու վրադ  
փորձած կըլլաս . մէկ բանի մը որ  
սիրտ չունենաս՝ իւշէնմիշ կըլլաս թէ  
մարմնաւոր թէ հոգեւոր խզմէթի .  
այնչափ որ կարծես թէ խուռշինի  
սկէս ծանտր ես , իլիկներդ կտրած .  
տեղացդ չես կընար շարժիլ . ան մի-  
ջոցին մէկ կրակ մը ըլլայ դրսէն, կամ  
մենծ վախ մը , կամ մենծ բարի խա-  
պար մը, ներսդ ալ կրակ է վառուեր,  
դուն քեզի ես եկեր՝ ոտք ես ելեր ,  
ի՞նչպէս թեթեցեր՝ ուժովցեր՝ այն  
բանը առաջ տարեր ես . ամմէն բա-  
նին մէջ ասանկ ընես նէ՝ այ վախովը  
կամ սիրովը , մենծ մենծ բաներ կը-  
տեսնաս . և սովորութիւն կըլլայ քե-

զի խայրէթը, իսկ ծուլութիւնը կը-  
ջընջուի :

Աս խայրէթով, աս եռանդով, աս  
կրակով՝ հքիս մէջ մարմնաւորապէս  
այնչափ մեծամեծ դործքեր ըրին ե-  
րևելի թագաւորներ, զօրապետներ,  
զօրականներ, իշխաններ, վաճառա-  
կաններ, վարպետներ, ծառաներ,  
մենծ ու պղտիկ . և հոգեորապէս  
սքանչելի դործքեր ըրին այ ծառա-  
յութեան մեջ՝ իրենց բնութենէն ու  
կարողութենէն՝ ի վեր՝ առաքեալներ,  
մարդարէներ, մարտիրոսներ, ձգնա-  
ւորներ, կուսանքներ, վարդապետներ,  
և այլ ամենայն սուրբք յեկեղեցա-  
կան և յ՛նական կարգէ : « Դուն ին-  
չու ետ մնաս, դուն ինչու ատ փառ-  
քէն զըրկուիս. աշխատէ՝ աշխատէ  
սիրելի ( հոգիդ սիրես ) քիչ մը ատեն,  
որ յաւիտեան վայլես հանդիսար ու  
աշխատանացդ վարձքը : ուստի առա-  
քեալն այն վերի խօսքին էտեւէն կը-  
սէ . « յուսով խընդացէք » . հո-  
գը . 12 :

ՃԵ . Եւ այս ըլլայ ետքի ոիչէթա'  
ծուլութեան մարազին դէմ. յու միտք  
առնես զրաբառ Հաստակին՝ հարառ

Հաստակութեան որ է ըսել՝ աշխատանքին շահ-  
հը կամ վարձքը, հողեոր և մար-  
մնաւոր . « Քանզի ակնկալութիւն  
վարձուցն հատուցման՝ ընդարձակէ  
զողիսն ’ի գործս բարութեան » , կր-  
սէ սուրբ կիւրեղ եԷմացի : Գիտես  
թէ ած քեզի ի՞նչ վարձք պիտի տայ  
արքայութեան մէջ՝ աս տեղը քա-  
շած կտոր մը աշխատանքիդ փոխարէն .  
չէ թէ մէկ տարուան խղմէթիդ՝ հա-  
րիւր, երկու հարիւր զուռուշ՝ աս աշ-  
խարհքիս աղաներուն ծառայողներուն  
պէս . չէ թէ մէկ քանի քեսէ ըստակ՝  
մենծ խղմէթ տեսնողներուն պէս .  
չէ թէ մէկ չէլէնկ մը, կամ խաֆտան  
մը՝ ճէնկի մէջ կտրձութիւն ընողնե-  
րուն պէս . հապա ամմէն մէկ շունչ  
տոնելուդ՝ ի փառս այ, ամմէն մէկ  
ոտքի քալուածքին՝ այ ծառայութեան  
մէջ, մեծամեծ վարձք և յաւիտենա-  
կան փառք . իսկ եթէ երեելի տոա-  
քինութիւնմալ ընես, զոր օրինակ  
կամքդ կոտրես, թշնամիիդ ներես,  
հիւանդի ծառայես, հողիներուն հա-  
մար յոզնիս, որբերուն ու աղքատնե-  
րուն հայր ըլլաս, մենծ խաչի մը սի-  
րով համբերես, վասն այ նախատինք

քաշես, ևս առաւել նր հաւատքի համար հալածանք ու տանջանք կը-  
րես, փառաւոր փառաւոր պսակներ  
կան քեզի պատրաստած . որում ար-  
ժանի ընէ իս ալ քեզ ալ վարձա-  
տրօղն բոլորից ամենաբարի որն և  
ամենառատ թագաւորն մեր երկնա-  
ւոր :

Այս ամենայն ըսածներովս չի  
շարժի ծոյլը նէ, իրեն դրսի մարմնա-  
ւոր բժիշկ պէտք է կանչել՝ որ քիչ մը  
դեղ ընէ, ու արեան թանձրութիւնը  
մաքրէ . չէ նէ ատանկ թուլութիւնը  
պէշ նշան է : Հիպոկրատէս բժշկին  
առածները կըտեսնամ որ աւելի  
թէմպէշներուն դէմ դրուած է . ինչ-  
պէս ան՝ որ կըսէ . « Թուլութիւնը  
ինքնածինք՝ զուշակեն զհիւանդու-  
թիւնս » : Խտեէն տահա զօռլու կը-  
դրէ . « Որոց ցաւազնի մասն ինչ  
մարմնոյ, և բազմօք ոչ զգան ցաւոցն,  
այնպիսեացն խելք հիւանդացեալ  
են » : Ասանկ չեն մի թէմպէշները :  
Դարձեալ իրենց կըյարմարի աս ա-  
ռածը . « Որ ’ի հիւանդութեան բար-  
ւոք ուտէ, և ոչինչ աճումն առնու-  
մարմնոյն, չար է » . թէմպէշ մարդն

ալ՝ որ իր ըրած հողեոր դործքէն  
խեր չի տեսնար, գէշ նշան է։ Այէ-  
կալ ըսածն ալ՝ բուն թէմպէլներուն  
վրայ աւելի ստոյգ է։ « Գէրք յոյժ  
ըստ բնութեան արագամահ լինին  
առաւել քան զվտիտս »։ Օ արմա-  
նալի է աս խօսքն ալ։ « Յորում  
հիւանդութեան քունն աշխատ առ-  
նէ, մահառիթ է ( հիւանդութիւնն  
այն )։ ապա եթէ քունն օդտէ, ոչ  
( է ) մահառիթ »։ Հասկըցա՞ր ով ծոյլ-  
քընէն նեղութիւն քաշես նէ, մեռ-  
նելու նշան է կըսէ կոր դրսի բժիշկը.  
օդուտ գտնաս նէ՝ աղէկ նշան է կը-  
սէ։ Ես ալ քեզի կըհարցընեմ։ առ  
քու հողեորապէս քուն ըլլալէդ՝ յի-  
թէպէլութենէդ՝ հողիիդ նեղութի-  
կիմանաս, թէ օդուտ։ Խղճմտանքիդ  
հանդստութիւն կըզգաս, թէ տան-  
ջանք. զիտես եա. անոր կեօրէ զլխուդ  
ճարը տես։ Եկաւը քեզի աղէկ բան  
մը սորվեցնեմ՝ երկնաւոր բժշկէն ա-  
ռած. բարի զործք ընելու անհոգ մի  
ըլլար, արթուն կեցիր, որ ուղածէդ  
էւել հանդիստ գտնաս, ու անմահ  
մնաս. չար գործքին երեսն ալմի նա-  
յիր, մի հասկընար՝ մի զիտնար, սանքի

քուն եղած ես՝ չես իմանար . չարին  
արթուն եղածին պէս՝ չէ թէ մեռ  
նելու նշան է , հասղա հողեոր մա-  
հը հասեր է . յորմէ պահեսցէ տէր  
զերկիւղածս իւր :

ԳԼ. Թ :

Ախա ագահութեան . և դէղ նորա չափա-  
բաթիւն և աղապաթիւն հոգու :

ա . Աղահութիւնը՝ որ և կրսուի  
արծաթսիրութիւն , ոամկօրէն թա-  
մահ , հիւանդութիւն մը նէ անօթու-  
թեան սրտի , որ չղիտէր կշտանալ .  
որ ոչ երբէք ասէ շատ ։ Կրնանք ը-  
սել շտեսութիւն , աչքածակութիւն ,  
աճ կեօղլիւլիւք՝ ըստկի կողմանէ ,  
աղահութիւն և անդոհութի . բայց  
առաքեալը աղէկ անուն մը կուտայ՝  
կռապաշտութիւն , յու փութփէրէզու  
թիւն . վասն զի ինչպէս որ կռապաշտ-  
ները զՃշմարիտ ած թողեր էին , ու  
այ տեղ արարածները կրպաշէին ,  
մանաւանդ փայտէ , քարէ , պղնձէ ,  
արծթէ , ոսկիէ շինած արձանները .  
ասանկ ալ արծաթասէր աղահը զած

միտքը չի բերէր՝ թէ անիկակ է զին-քը ստեղծող ու պահող, հապա բո-լորյոյսը կդնէ ըստկի վրայ. ու զայն կըպաշտէ սրտանց, զայն սիրելով ու սիրով էտեէ ընկնալով՝ ամմէն բանէն ՚ի վեր, կարծէ թէ ստակն է զինքը պահօղու կերակրօղ. զիշեր ցորեկ ուրիշ բան չի մտմտար, բայց միայն ստակ շատցնելու ճամբաները՝ հախ նէ հախ. ուրիշ հոդ չունի, բայց միայն ամ՝ որ չըլլայ թէ ստակը պակսի կամ կորսըւի. չըխըն չըխընի մէջ կըդնէ, բալլեք բալլեքի վրայ՝ կղպաք կըդ-պաքի վրայ՝ ստակը սնտկի մէջ կըդնէ, սիրտն ալ նոյն սընտըկին մէջ կըկղպէ կպահէ, « զի ուր գանձն ձեր է, անդ և սիրաք ձեր եղիցին » : Բայց որովհետեւ գողերէն վախ ունի, կը-րակէ վախ ունի, կարելի ըլլայ նէ՝ գետինն ալ կըթաղէ իր սիրականը ողջ ողջ . սըխ սըխ եօխլամիշ կընէ ան տեղը, չըլլայ թէ մարդ իմանայ ու վերցնէ. հանգիստ քուն չի կընար ըլլալ, հիսապ ու մտմտուք ունի ըստկի . ունեցածին չի խնդար, չու-նեցածին կըցաւի . հանգիստ հաց չուտէր . շատը՝ իր վրայ զլուխնալ

չի հողար, շըլլայ թէ ստակը պակսի  
տէյի . նոյն պատճառով պաղին իր  
ընտանիքն ալ աղէկ չինայիր, խեղճ  
ողորմելի կապրի ինքն ալ իրեններն  
ալ. իսկ աղքըտներու ողորմութիւ տա-  
լու՝ սիրտնալ ձեռքն ալ կըդողգղայ.  
մէկն որ իր ստկին դաշելու ըլլայ նէ  
ոչ բարեկամի խաթըր կընայի, ոչ սի-  
րականը կըսեպէ . զերէ ստակն է ի-  
րեն մէկ հատիկ սիրականը . ան է  
իրեն տէրը, ան է իրեն ածը . ինքը  
անոր ծառան է, քեօլէն է, եսիրն է.  
արծաթաղին ծառայ յաւիտեան : Ա-  
սանկ ըլլալով՝ կոապաշտներուն հետ  
մէկ տեղ կըլլայ աղահին դատաս-  
տանն ալ՝ դատապարտութիւնն ալ՝  
՚ի դըմոխս, վասն զի արարածը  
պաշտեց, և ոչ զարարիչն, որ է օրհ-  
նեալ յաւիտեանս :

Է . Ասոր դեղը բնչ է. ինծի հար-  
ցընես նէ, դեղ չիկայ. ինչու որ՝ մէկ  
հիւանդութիւն մը մարդուն սիրտը  
փակչելէն ետե՝ ՚ի հարկէ զմարդը  
կըմեռցընէ. որովհետեւ սիրտն է ըս-  
կիզբն կենդանութեան . անիկակ  
խանդարուածին պէս՝ կեանքն ալ  
կաւրի կերթայ : Կընաս աղահին

սիրտը հանել տեղացը, ու նոր սիրտ  
մը տեղը դնել նէ, խօսք չունիմ։ Հէ  
նէ, քանի որ ան սիրտը անոր փորը  
կայ նէ, մեռած է հողւով։ Ասոր  
համար ազահը չուզեր որ բնաւ ա-  
զահութեան գէմ քարող տրուի,  
խրատ խօսուի. նմանապէս ողորմու-  
թեան վրայ, աղքատսիրութեն կամ  
աղքատութեան վրայ. վասն զի իրեն  
սրտին կըդպչի, ի՞ր ըստրկին :

Մէկ հատիկ դեղ կրնայ ըլլալ, որ  
բոլոր ստակը գողցուի, կամ փոր-  
ձանքով մը կորսուի, որ մէյտանը  
կուոք չի մնայ իրեն պաշտելու : Եւ  
սակայն աս ալ վախնալու քան է, որ  
ստակը կորսըւածին պէս՝ իրեն  
կեանքնալ կորսըւի. զերէ իր սիրտը  
ըստկին հետ կապուած ըլլալով ըս-  
տրկին հետն ալ սիրտը կըփրթի կը-  
վերնայ, նոյն ատեն ան ցաւէն պէտք  
է որ սատկի. ասանկ շատ լսած ենք,  
տեսած ալ ենք, որ ստակ կորսնցնե-  
լով ազահները՝ իրենք զերենք կա-  
խեր են, ջուրը նետեր զերենք՝ խրդ-  
դուեր են, բարձր տեղաց վար ձգեր  
մեռերեն, կաթուածի հանդիպեր  
զացեր են :

դ . Ա է կ նոր ու աղէկ դեղ մը  
մտմացի ես , բայց բանը ընելն է ,  
զերէ էզան խիստ սուղ կընստի մեզի :  
Ազահին ստակ տայինք էւելօք՝ իր  
ունեցածէն տասը խաթ աւելի , պէլ  
քիմ սիրտը լենար հանդարտէր , հե-  
րիք է ըսեր : Ամմա դիտեմ որ տասը  
խաթը կուլ կուտայ՝ ու ընչ չըսեր .  
Էրկու հարիւր խաթ աւելի տանք , ան  
ալ չըլլար՝ քիչ է պիտի ըսէ . հաղար  
խաթ աւելի տանք . ան ալ պիտի չի-  
բաւէ . անյատակ ծով մը նէ սիրտը՝  
լենալիք կշտանալիք չունի . բոլոր  
թագաւորական խաղնան տանք ի-  
րեն , անով ալ չըլլար , ամմէն աշ-  
խարհիս ստակը կուղէ . դժոխքին  
օրինակը՝ որ բոլոր աշխարհիս կուլ  
տալ կուղէ : Կարելի ըլլար տէ՝ սա-  
տանան ասոր բոլոր աշխարհիս տէվ-  
լէթը տար ( ինչպէս քրիստոսի խօսք  
տուաւ չարը՝ իրեն երկրպաղութիւն  
ընէ տէյի ) . Բնչ կըսես , աճապ կը-  
կրշտանա՞ր մի . քաւ լիցի . առած չա-  
ռած՝ սատանային ալ ըստրկին ալ  
երկրպաղութիւնը կընէր , ամմա չե-  
րիք է՝ չէր կընար ըսել , տահա աւե-  
լին ուր է կըսէր . « զի ըստ յորդել »

ստացուածոց՝ յաճախէ աղահութին. յակոք մծբնայ հայրապետին վը-ձիոն է :

Ուրեմն արծաթասէր աղահը անցուց գնաց աս անօթութեան հիւանդութիւնը, որ մէկը որչափ բան ուտէ՝ նորէն կուղէ ուտել, ու կըրնայ ուտել. ինչու որ՝ ( հասարակ խօսքին կեօրէ ) սիրտը որդ կայ թունաւոր, որ ամմէն կերածը ջուր կըկտրէ, նորանց կուղէ. իսկ աղահը կերած ըստկին համը չառած՝ էտեէն ուրիշ ըստկի անօթութիւն կըքաշէ : մէկ տօպրակ մընէ պօղազը՝ որ երկու դին ալ ծակ. դուն վերէն լեցուր, անիւկակ վարէն պարպէ. յաւիտեան լենալիք չունի :

Աս անդահ աղահութիւնը խիստ աղէկ կըհասկըցուի իրեն անունովը, երբոր հէմ զրաբառ հէմ աշխարաբառ մեկնես նէ, ադահ, սանքին աճահ, այսինքն հէմ անօթի. հէմախ ընօղ. թամամ անդահ ուտողին պէս, որ կերածը չինայիր, իր անօթութիւնը իրեն տէրա է եղեր. կուտէ՝ ու անօթի եմկըսէ, կըքիսրի անհանդիստ կըլսայ, ու կենէ ախ կընէ ուտելու:

ԱՃ պահէ ասանկ հիւանդութենէ .  
թէ որ մարմնաւոր անյագութիւնը՝  
որ անդահութիւն կըսուի , ասանկ  
դէշ բան է նէ , հապա ինչ պիտի  
ըսենք հոգեոր անյագութեանը՝ որ  
է ադահութիւն :

Դ . Դուն բարի և առաքինի ըն-  
թերցօղ՝ կրնաս ինծի ըսել . փառք այ ,  
ոչ շատ ստակ ունիմ , և ոչ ադահու-  
թիւն : Ես ալ կըսեմքեզի . ած տայ  
որ եաքինը չունենաս . առջինը ունե-  
ցեր ես՝ չես ունեցեր՝ մէկ սեպէ : Կու-  
զեմըսել . թէ աղքատ կայ՝ որ ադա-  
հութիւն ունի , մեծատուն կայ՝ որ ա-  
դահութիւն չունի : Այնչափ երեելի  
հարուստ մարդիկ եկած կան աշ-  
խարհքը՝ որ աշուրնին ըստկի վրայ  
չէր , յոյսերնին ԱՃ էր . անանկ ու-  
նէին ստակը , ուղ թէ չունէին . ինչ  
պէս աբրահամ , իսահակ , յակոբ .  
յովսէփ , յոբ , և ուրիշ շատ սուրբ թա-  
գաւորներ ու իշխաններ . ուստի մի  
դատեր ամմէն հարուստը՝ թէ ադահ  
է , կամ ադահութենով ստակ է դի-  
զեր . կըրնայ ըլլար որ եր արդար  
վաստակն է , այ յաջողութիւն է . ա-  
սոր նշանը ան է . որ երբեմն ձախոր-

դութիւն ալքաշէ նէ, շատ չի տրտմիր.  
ձառքը բաց է աղքատաց . ամմէնուն  
իր աղէկութիւնը կըդպչի . հէմ կը-  
վայլէ, հէմ կըվայլեցնէ . ած օրհներ  
է զինքը , և օրհնէ . ասանկներն ալ  
պէտք են՝ աղքըտներուն մարմնաւոր  
ապրուստին համար . ինչպէս որ աղ-  
քատներն ալ պէտք են՝ մեծատանց  
հոգեւոր ապրուստին համար : Ասոր  
ներհակ՝ միջակ կամ աղքատ մարդիկ  
կըդտնուին . աշուշնին ծակ է . ամ-  
մէն բանի վրայ կըդողդըղան . այն-  
չափ հոգ ու մտմրտուք կընեն մէկ  
երկու բարայի , մէկ երկու դուռուշի ,  
մէկ երկու քէսէի վրայ , որչափ որ  
կընէ ազահ մեծատունը՝ հարիւրքէ-  
սէի կամ հազար քէսէի վրայ . և  
այսպէս հաւասար եղաւ երկուքին ա-  
զահութիւնն ալ . վս զի շատ ունե-  
նալու՝ քիչ ունենալու վրայ չէ ա-  
զահութիւնը , հապա ազահ սիրտ  
ունենալու վրայ . ինչպէս որ ողոր-  
մութիւն տալն ալ՝ շատի քչի վրայ  
չէ , հապա ամմէն մարդու իր հալին  
կեօրէ :

Ասանկ է նէ, դուն որ փառք կու-  
տաս այ շատ ստակ չունիմ տէյի ,

Հախ ունիս աս կողմանէ որ՝ ըստկի  
շատութիւնը աղահութիւնն ալ կը  
շատցընէ, և շատ անկարգութեանց  
ու մեղաց սեպէսլ կրնայ ըլլալ։ Այի-  
այն նայէ որ աղքատ ես նէ մարմնով,  
աղքատալըլլաս հոգւով. այսինքն սիր-  
արդ մէկ ըստըկի ալ չի փակչի . և  
մեծատունն որ արքայութիւն դժար  
կը մանայ նէ, աս է պատճառը որ  
սիրտը ըստկի փակած կըլլայ. ատ սիր-  
տը չըլլալէն էտե՝ ան ալ դիւրաւ կը-  
մտնայ արքայութիւն։ Ամա ուր զտնամ  
ըսես՝ հէմ մեծատուն, հէմ աղքատ  
հոգւով. իրաւ որ քիչ կայ. բայց  
կայ. թող ամմէն մեծատուն իր զլխուն  
ճարը տեսնայ՝ որ ասանկքիչ զտնուե-  
լու հարուստներուն կարգէն ըլլայ.  
այսինքն ըլլայ մեծատուն նաև հաւա-  
տով, ըլլայ աղքատ հոգւով. ինք ստա-  
կը ունենայ, ստակը զինքը չունենայ.  
ըստակը իրեն ծառայեցնէ, ինքը ըստ-  
կին ծառայ չըլլայ :

Ե. Ուրեմն առջի դեղը աղահու-  
թեան՝ է աղքատութիւն հոգւոյ.  
այսինքն թէ շատ ստակ ունենաս՝  
թէ քիչ, նայէ որ սրասովդ զան չի  
պաշտես, հապա ան քեզ պաշտէ,

քու պիտոյքդ հոգայ : Եւ որովհեան  
մարդուս պիտոյքը քիչ բանով կը հո-  
ղացուի, ուստի երկրորդ դեղն է՝ շա-  
փաւորութի, որ է խանահաթ . այ-  
սինքն քիչ բանով շատանալ, դոհ ըլ-  
լալ, շատ բանի աչք չի տնկել. աչքը  
լեցուն ըլլալ, աչքածակ չըլլալ : Ես  
շափաւորութիւնս անանկ հարկաւոր  
բանը մը նէ, որ ասոր ներհակը՝ շա-  
փը անցնելը՝ աշխարքս աս հալս  
հասուց, ինչ որ մեր օրերը տեսանք  
նէ . թէ որ շափաւորութիւն տիրէ  
աշխարհքիս նէ, Հքիս առջի խաղա-  
ղութիւնը և հանգստութիւնը տեղը  
կուզայ . նմանտպէս ամմէն տուն աս  
շափաւորութենով կըլլայ խաղաղ և  
հանգիստ . ապա թէ ոչ՝ դժոխք կըլ-  
լայ, որ « ոչ երբէք ասէ շատ » :

Երդ դեղ աղահութեան դէմ՝ է  
մտմտալ անոր պատիմը՝ որ աս աշ-  
խարհքիս մէջնալ շատին զլուխը կու-  
զայ . թող անդին ըլլալիքը : Առղո-  
մոն իմաստունը զազահն կընմանցնէ  
տղրկի, այսինքն սիւլիւկի . որ փա-  
կած տեղը ինչ արուն զտնայ նէ՝ կըծը-  
ծէ, աղէկ՝ դէշ, մանաւանդ դէշ ա-  
րունը . ու կշտացայ չըսեր . այնչափ

որ չի փրցնես նէ՝ փակած տեղաց ել-  
լալ չուզեր : Բայց ետքը ի՞նչ կըլլայ,  
այն բոլոր ծծածը կամ ինքիրմէ կը-  
փրսխէ , կամ կըլփրսխեցնեն . չէ նէ՝  
մախասլամիշ կընեն կըսատկեցնեն  
զինքը՝ որ փսխելը ու սատկիլը մէկ կըլ-  
լայ : Ասոր նման չէ մի ազահն ալ,  
որ ուրիշներուն արունը կըծծէ հախ  
նէ հախ , մանաւանդ նէ հախը . ձառ-  
քէն դայ նէ . մէկ ըստակ մը վաստակ  
չի թողուր ուրիշի . ուրիշներուն միւշ  
տէրին կըկտրէ , որ բոլորը իրեն  
դայ . բայց ետքը կամ հիւանդ  
կըլլայ , ու ինքիրմէն կըփրսխէ իր  
ստակը դեղի ու բժշկի համար ,  
կամ փորձանքի մը կուզայ՝ զինքը կը  
փրսխեցնեն . չէ նէ՝ յայտնի է ըլլալիքը  
մահուան օրն՝ որ զինքը մէջքէն կը-  
կտրեն , այսինքն ինչպէս կըմնկնէ  
սուրբ լուսաւորիչը , հոգին մարմնէն  
կըբաժնեն , և զմասն նորա զհողին  
ընդ անհաւատս կըդնեն 'ի դժոխս ,  
մարմինն ալ հողին տակը , իսկ ստա-  
կը կըմնայ՝ որուն որ կըմնայ :

Տահա շատ պէթ ու պէթէր բա-  
ներու կընանք քեզ նմանցնել ով ա-  
դահ . բայց դուն աղեկ կընես՝ որ քեզ

շինմանիս ասկից էտե . քեզ բոլու  
բովին փոխես . հանէ երեսէդ՝ մա-  
նաւանդ թէ սրտէդ՝ առ անշնորհք  
քիսվէթը ազահութեան , որ բոլոր  
աշխարհիս մասինարան ես եղեր՝ ճա-  
ռիս պէթնամ . սա ազահ մարդ է  
կըսեն նէ քու ետեէդ , դուն որ իմ  
բարեկամս ես՝ ես քու տեղդ կըխաղնիմ  
կոր . ասկից մենծ նախատինք շըլլար  
քեզի , թէ որ հասկընաս նէ :

Պ . Բայց դուն չես իմանար , չես  
ալ ուզեր իմանալ . զիտեմ , պէսպէս  
սպատճառներ ալ կըզտնաս՝ համար-  
ձակ քու թամաշիդ կուոքք պաշտե-  
լու : Խնչ ընեմ կըսես մարդկան ը-  
ստծը , ես իմ բանս նայիմ . ստակ  
շատցընելը՝ պօշ խարճ շընելը՝ մեղք  
չէ , իշկիւզարութիւն է , աչքարա-  
ցութիւն է , մէկ : Վէյմալ՝ զաւկը-  
ներս խեղճ չեմ ուզեր ձգել , անսոց  
համար կաշխատիմ : Վէյմընալ՝ «ք  
է , եօխսուլութիւն կրնայ ըլլալ , քէ-  
սատութիւն , հիւանդութիւն , և հա-  
զար կերպ փորձանք . հիմա քանի որ  
ֆրոսանտը ձառքս է նէ , վաստը-  
կիմ սլահեմ ստակս , որ ճան օժու-  
ըլլայ : Չորրորդ՝ հողիիս ալ բաժին

էւելնայ , որ մեռնելէս էտե ժառանդ .  
ներս հողիս հողան :

Է . Առջինին պատասխանը . Ատակ  
շատցընելը՝ ստակը պահելու համար  
ըլլայ նէ , կամ խազնատարութիւն է ,  
կամ պէքջիութիւն , կամ համալու-  
թիւն . ստակը շատցընել պիտի ըլ-  
լայ՝ շատ բան տեսնալու համար ,  
իրեն անձին պիտոյքը հողալ , տունը  
տեղը հողալ . աշխարհիս մէջ պիտ-  
ւական և բարի յիշատակ բան մը  
թողուլ , ասոր անոր խէր ընել . մա-  
նաւանդ աղքըներուն , և իր հող-  
ւոյն . երբոր ասոնք չի կան նէ , թա-  
մաչ է , կուապաշտութիւն է . քանզի  
ստակը բանի մը չի ծառայէ նէ , ա-  
նոր պօշ կենալը՝ չէ թէ միայն պօշ  
է , հապա անզործ կեցած կուոք մը  
կըլլայ՝ որ քու սրտիդ երկրպագու-  
թիւնը կուզէ . չէ նէ պօշ կենալու  
տեղը տահա աղէկ է թաղաւորին  
խազնան մտնայ , կամ դետնին տակ  
մնայ մատէններու սըրան՝ որ ատե-  
նով քրիս պէտք կըլլայ : Խնչպէս  
մէկը իր տունը հացով պէքսիմէտով  
լեցընէ նէ , զահրէի նիէթով , խրթլըխ  
տաեն պիտանի կըլլայ . ինքն ալ խե-

լացի կըսուի . ամմա անանկ թողու  
որ՝ լեցուն տեսնայ տունը , ու իր  
աջը լեցուն ըլսայ տէյի , հիչ բանի  
չի բերէ , ոչ ինքը ուտէ , ոչ ուրիշի  
կերցընէ , խենդութիւն է , ու ագրքա-  
ներուն հախը կտրել է : Ես չեմ  
ըսեր թէ պօշ խարձ ընես , կամտա-  
նըդ հացը սօխախին շներուն ձղես ,  
հապա պէտք եղած տեղը բանեցուր .  
Էւելորդ պահելու էտևէ մի իյնար .  
ոչ մսխող՝ ոչ նեքէս եղիր . չափով  
վայլէ , ու առատաձեռն եղիր . որ  
քու կըսնըկէդ ալ մէկ քանի մարդ  
աղէկութիւն տեսնայ . ան ատեն դուն  
ալ աստուծմէ աղէկութիւն կըտես-  
նաս . չէ նէ՝ ած զչարսն չարաւ կո-  
րուսանէ :

ը . Երկրորդին պատասխանը .  
Օ աւկըներդ խեղձ ձղել չեսուզերնէ .  
հիմակուընէ ալ զիրենք չի խնտաց-  
նես . հիմա որ քու ձեռքովդ անոնց  
աղէկութիւն չես ըներնէ , ետքը ձառ-  
քէդ ելած ստակը անոնց խեր չըներ .  
հիմա որ սըրտերնին էրած է քու թա-  
մահէդ , մեռնելէդ էտև անօթի ծա-  
րաւ մարդու պէս ըստկիդ վրայ կը-  
թափին , կուտեն կըխմեն՝ կըմըսիսեն

կըփսխեն . մէկ քանի օրվան մէջ ան  
անիծած ըստակը կըլմնցնեն , ու սէ-  
ֆիլ մնալնուն պէս քեզ կանիծեն , որ  
զիրենք առաջուց մարդ չըրիր , ետքը  
քու ըստկովդ էրեցան ու պիտի է-  
րին : Առաջ չէ ան խօսքը՝ որ ստամ-  
պօլու մէջ կըբանի խելացի մարդ-  
կանց բերանը . զաւակդ աղէկ ըլլայ  
նէ . անոր ստակ պէտքը չէ . զաւակդ  
գէշ ըլլայ նէ , անոր ստակ պէտքը  
չէ : Հապա քեզի ի՞նչ ըսեմ , որ՝ դուն  
որ թամահով խեղճ կեանք կանցնես  
կոր՝ խղճալի հոգւով խղճալի մար-  
մնով , ի՞նչպէս հաւտամ՝ թէ զաւկը-  
ներդ քեզնէ էւել կըսիրես . ով որ ի-  
րեն անձին չողորմիր , ուրիշի ողորմե-  
լու պէս չէ : Եկուրինտի՝ դուն քեզո-  
ղորմէ , ատ թամահէդ վազ եկուր .  
զաւկըներուդ ալ ողորմիլ կուզես նէ ,  
կենէ ատ թամահէդ վազ եկուր . չէ  
նէ , ատ կուռքն որ կըպաշտես՝ զա-  
ւակդ ալ կըսորվի պաշտել . որով  
հետեւ հայրենի կըօնքը մարդուսսիր-  
տը խիստ կըտպաւորվի , անկից  
վազ չուզեր զալ , ետքը դուն ալ զա-  
ւակդ ալ դժոխքին մէջ մէկղմէկ կա-  
նիծէք . դուն անոր կըսես , ի՞նծի

կորստեանպատճառ դուն եղար տէյի,  
ան ալքեզի պիտի ըսէ։ Հապա հի-  
մակուընէ բարի օրինակ եղիր զաւկիդ  
առատաձեռնութեամբ և աղքատութք-  
հոգւոյ՝ ու խանահաթով. որ դուն ալ  
արժանի ըլլաս արքայութեան՝ ան  
ալ. « Երանի աղքատաց հոգւով,  
զի նոցա է արքայութիւն երկնից .  
Երանի ողորմածաց , զի նոքա ողոր-  
մութիւն դտցեն . վայ ձեզ մեծա-  
տանց » . Ան :

թ. Երրորդին պատասխանը. Յաե-  
րեհաւատութիւն է ատ , անհաւա-  
տութիւն ալկընամը ըսել , որ աւե-  
տարանին խօսքին չես հաւտար , թէ  
« մի հոգայք վասն վաղուին , շատ է  
աւուրն չար իւր . հայեցարուք յազ-  
ուաւ , 'ի շուշանն . » Ան: Այն ածն  
որքեզ ինչուան աս օրս պահեց նէ .  
ասկից ետքն ալկընահէ , ան որ քեզ  
յոչնչէ ստեղծեցնէ , զինքըքեզի պար-  
տական ըրաւ պահելու պահպանե-  
լու , միայն թէ յոյսդ անոր դնես ,  
անկից խնդրես քու ապրուստդ . ան  
քեզ ճամբայ կըցցնէ , բան դործ կը-  
բանայ որ վաստըկիս , քեզ ալ պա-  
հես՝ տունդ ալ .

Աշխատէ՛, պօշ մի կենար. զի « որ  
ոչն աշխատի, և կերիցէ մի. քրտամբք  
երեսաց քոց կերիցես զշաց քո » .  
ծուլերուն դէմինչ որ խօսեցայ նէ,  
ըսեցիր . ամմա քեզի պէս աղահնե-  
րուն ալ ըսելիք շատ : Հիւանդ ըլլաս  
նէ . ըստակ պէտք է կըսես . յայ ե-  
կած հիւանդութիւնը մի մոմտար ,  
անոր ճարը ած կըհոգայ՝ թէ որ հա-  
ւագք ունիս նէ , բայց քեզի մոլ է  
ըսեր՝ որ թամահէդ հիւանդ ըլլաս ,  
ինչպէս որ կըլլաս . ինչու որ հիւ-  
հանդիսադ չես նայիր . կըքրտնիս,  
կը պաղիս , քուն շունիս . ի՞նչ է՝ թէ  
մէկ քանի բարայ էւելի պահես . խենդ  
է ան մարդն՝ որ ստակ ժողվելու հա-  
մար կըհիւանդանայ , և կըհիւանդա-  
նայ՝ որբժկին տայ ժողված ըստակը,  
խելք ունեցողը կերթայ տեղ մը սէ-  
ֆայ կընէ պարկեշտօրէն , հավայ  
կըփոխէ . ստակը իր ողջութեանը  
առողջութեանը կըխարձէ . անով հիւ-  
անդութենէ ալ կըխալըսի, իր ստակն  
ալ հէքիմի տալու տեղը՝ ինքը կու-  
տէ : Տեսա՞ր որ աղահութիւնը՝ հէմ  
հոգւոյ հէմ մարմնոյ զէն կու-  
տայ , հէմ այ՝ հէմ մարդու ճամբէն

դուրս է : Շամբէ դուրս չելլաս նէ,  
ճամբով ստակ տահէլ ալ կայ . ան  
ալ կըսորվիս , հարկաւոր եղածը կը-  
պահէս , մսխողութիւն ու սէֆիու-  
թիւն չես ըներ , ամմէն բանին ետքը  
կմուածես , պօյիդ կեօրէ լաթ կըձե-  
ւես , եօրդանիդ կեօրէ ոտքդ կեր-  
կնցնես . խո հեմութիւնը ամմէն բանը  
կըսորվեցնէ . իսկ ազահութիւնը իսո  
հեմութենէ դուրս կըքալէ :

Ժ. Ետքի բանին պատասխան տալ  
պէտքը չէ . ատոր որ դուն չես հաւ-  
տար , իս ի՞նչպէս պիտի հաւտացը-  
նես . հոգիդ կուզես հոգալ , հիմա-  
կուընէ հոգա , մահուանդ օրը մի  
ձգեր , ևս առաւել մահուընէդ էտե-  
մի ձգեր . հիմա մէկ խուռուշ մը տաս  
հողւոյդ համար , ետքը հարիւր խու-  
ռուշ ձգես նէ , առջինը աւելի ըն-  
դունելի է այ քան թէ ետքինը . ուամ-  
կաց առակը զիտես , այսօրուան  
հաւը վաղուան խազէն աղէկ է , կը-  
սեն . հապա ո՞րչափ աւելի աղէկ է  
այսօրուան խազը վաղուան հաւէն .  
ուրեմն դուն հիմա հարիւրը տուր  
ձեռքովդ տէ , ետքը մէկ խուռուշ մը-  
նալ քեզի համար տուօղ կըլլայ . ան

իսէ՝ դուն մէկ բարայ մը տալու ըլ-  
լաս նէ աղքըտի , սրտէդ ախ կան-  
ցնի . ժամուց մը տալու ըլլաս , սիր-  
տըդ տեղացը կըփրթի . ու պօլ պօլ  
խօսք կուտաս՝ թէ ետքը հոգւոյս  
շատ բան պիտի ձգեմ : Աղէկ կը-  
սես՝ պիտի ձգեմ . ձգած բանը ի՞նչ  
բանի եարար է . ան ատեն դուն  
ստակ չես թողուր հոգւոյդ . հապա  
ուզես չուզես՝ ստակը աշխարհքիս  
մէջ կըթողուս կերթաս . չէ թէ կա-  
մօք կըթողուս . հապա չես կրնար  
հետդ տանիլ , անոր համար՝ պէտք  
է որ թողուս . ու կըպարծենաս՝ թէ  
այսչափ ստակ թողուցի . զով կըխա-  
րես կոր . « մի խարիք , ած ոչ ար-  
համարհի » : Անատեն կըհաւտամ  
որ հոգւոյդ համար ստակ պիտի թո-  
ղուս , թէ որ հիմակուընէ թողուս  
նէ . նախ քու ձեռքովդ բաժնես խել  
մը՝ ողջութեանդ ատեն . երկդ՝ քու  
ձեռքովդ կտակ զրես կամ զրելտաս ,  
ու ձեռք դնես՝ մէօհիւր կոխես , ու  
ֆիլան տեղաց սաղ ստակը կամ  
սնտակիդ մէջ եղած այսչափ ստակը  
հոգւոյդ համար ըլլայ , անանկ որ  
կտակիդ մէջ մէրասխօրներուդ որ բայ

բաժին կընես ամէն բանըդ նէ , մէկ  
մէրասխօր մընալ հողիս է տէյի՝ զրել  
տաս , և պարտաւորես որ քու հող-  
ւոյդ բաժինը ամմէնէն առաջ ելլայ :  
Ասոնցմէ ամմէնէն վեր իսպաթ հո-  
ղիդ հողալու ան ըլլայ որ՝ ազա-  
հութեան ախտէն և ամմէն մեղքե-  
րէդ վազգաս ողջութեանդ . կուռքերդ  
դուն քու ձեռքովդ կոտրես փճացնես,  
ու զաւկըներուդ կուապաշտութեան  
տեղիք չիթողուս :

Ժա . Յմէ որ աս ըսածներս քեզի  
հերիք չեն նէ աղահութենէ վազ  
դալու , ետքի դեղը քեզի հասկըցը-  
նեմ՝ որ սր դիրքը կըսորվեցնէ , եր-  
բեմն քէսկին շէրպէթի պէս խմելու  
բան սալըխ տալով՝ երբեմն հապի  
նման կուլ տալու բան՝ որ լեղութիւ-  
շիմանաս , ֆայտան տեսնաս : Առջի  
սօյն է այն ահաւոր խօսքերը՝ որով  
կըվախցընէ աղահ մեծատունները ,  
թէ աւելի դիւրին է հալաթի կամ  
տէվէյի՝ ասեխին ծակէն անցնիլ , բան  
թէ ձեզի արքայութեան դոնէն մըտ-  
նալ . քեզի կըսեմ կըսէ՝ ով անմիտ ,  
որ մալիդ մէլալիդ ես յոյսդ զրեր ,  
աս դիշեր հողիդ առնօղ հրեշտակը

դայ նէ , ատ ժողված բաներդ որո՞ւ  
սլիտի ըլլայ , խորտկաձաշ մեծատու-  
նը յիշէ կըսէ , որ աղքատ դազարին  
փշրանք մը չէրիտար . ետքը ինքն ալ  
մէկ կաթիւ ջուր չի դտաւ դժոխքին  
կրակին մէջ , ու լսեց աբրահամէն ,  
թէ դունքու մխիթարանքդ աշխարհ-  
քին մէջ նեղութենով ապրեցաւ . հի-  
մա ատենն է՝ որ դազարոս մխիթա-  
րուի , դուն պապակիս յաւիտեան :  
Ասոր նման շատ վայեր կուտայ սր-  
գիրքը մեծատուններուն , յու աղահ-  
ներուն :

Մէկ սօյ մալ խրատ կայ՝ որ սր-  
գերքը մեր միտքը կըխօթէ խորունկ  
խօսքերով , թէ աշխարհքիս ամմէն  
բանը անցաւոր է . մերկ ենք եկեր աս  
աշխարհքս , ու մերկ պիտոր ելլանք  
ասկից . երանի անոր՝ որ քանի ողջ  
է նէ՝ ասկից անդին խազնէ կըխաւ-  
րէ . աս տեղը եղած մալը կամ կը-  
փըտտի , կամ կըկորսըւի , կամ կը  
դողցըւի . ձեր խազնան երկինքը դի-  
զեցէք՝ կըսէ ուր ոչ ցեցը կուտէ , ոչ  
դողը կըվերցընէ :

ԺՌ . Գիտես , ի՞նչ է՝ որ զմարդիկ

կրիսաբէ . աս տեղի բաները աչքով  
կերևնան , ուստի մարդուն աչքը կր-  
քաշեն . անտեղաց բաները տեսնա-  
լու՝ հոգւոյն աչքը պէտք է . ասոր  
համար՝ որուն որ հոգւոյն աչքը կոյր  
է նէ . աս աշխարհքիս բանին ձեռք  
կրզարնէ . իսկ որուն որ հոգւոյն աչ-  
քը բաց է նէ . անդիի աշխարհքին  
բանին ձեռք կրզարնէ . ետքը յայտնի  
կրլայ՝ թէ ով խաբուեր է , ով չէ  
խաբուեր :

Եկուր մի խաբուիր ով աղաչ  
եղբայր . եկուր քեզի հասկրցընեմ  
սրտիդ մէջ ի՞նչ մարագ կայ , որ դուն  
չես հասկընար կոր . անոր համար  
ըստի էտեւէ կինկնաս : Ած քու սիր-  
տըդ մենծ է ստեղծեր՝ որ հիչ մէկ  
անցաւոր ու չափաւոր բանով մը չի  
լեցուի , ինչուան որ չդժնայ անանց  
և անչափ բարին . ուստի ամմէն մար-  
դուն սիրտը մէկ անյադ փափաք մը  
կայ էն աղէկ և էն մենծ բանը ձեռք  
ձգելու , այսինքն զած դժնալու : Եւ  
որովհետեւ ած մարմնաւոր աչքով չի-  
տեսնուիր , անխելք մարդիկ կարծեն  
թէ աշխարհքիս մէջ ի՞նչ որ աչքին ա-  
ղէկ կերևնայ նէ , անկից աղէկ բան չըլ-

լար. ուստի ան բանը անբանօրէն ափի  
ձղել կուզեն. ու դժնան նէ, բոլոր  
սրտանց կըպաշտեն՝ որ կըլլայ կռա-  
պաշտութիւն։ Կան որ ստակը կը-  
պաշտեն, ուստի արծաթսիրութիւնը  
կռապաշտութիւն է ըսինք առաքելոյն  
խօսքովը։ Կան որ ուտել խմելը կը-  
պաշտեն. « որոց ած որովայնն է »,  
կըսէ նոյն առաքեալը։ Կան որ զմար-  
մինը կըպաշտեն. ուստի կըսուին  
մարմնապաշտք։ Պատն ալ իրենց  
կամքը կըպաշտեն. ուստի կըսուին  
կամապաշտք. և առհասարակ են կռա-  
պաշտք։

Եկուր կըսեմ կոր քեզի՝ ատ բանը  
խելքէդ հանէ, թէ աս աշխարհքիս  
մէջ սրտիդ ուզածը պիտի դժնաս.  
ատ ըլլալու բան չէ. սէվտայ է, խա-  
րա սէվտայ։ Մարդս սոսկ մարմին  
չէ որ մարմնաւոր բաներով կշտանայ  
անբան հայվաններու պէս. որ ը-  
պատկերի այսեղած է. իր նախա-  
տիպը՝ այսինքն զած կըփնտոէ, ա-  
նոր համնիլ կըփափաքի՝ կըսէյովհան  
իմաստասէրը՝ ամմէն փիլիսոփանե-  
րուն ու ածարաններուն վճռոյն կեօ-  
րէ. անոր որ համնի՝ անիկակ որ դտ-

նայ նէ , ան ատեն կըհանդչի , ան  
ատեն կըկըշտանայ , կըվայլէ ու կըզ-  
մայլի յաւիտեան . աս է ՚Իաւիթ մար-  
դարէին ըսածն ալ . « Յադեցայց յե-  
րեիլ փառաց քոց » . առաջ . ժկ . 15 :

Ժդ. Ե՞նչ բանով կրնանք հասնիլ  
այն փառաց՝ ըսես նէ , հողեօր ա-  
ղահութենով ու անդահութենով .  
ըստ այնմ. « Երանի որ քաղցեալ և ծա-  
րաւի իցեն արդարութեան , զի նոքա  
յագեսցին » . Տադէ . Ե . 6 : Հապա  
աղահութիւնդ դարձնւր հողեօրին .  
դիշեր ցորեկ փափաքէ արդարութեան  
և արքայութեան այ . Հերիք մըսեր  
հոգեօր շահուդ , միշտ ջանա՛ վաս-  
տակիդ էւելցընել , հոգեօր խաղնագ  
շատցնւր ու շատցնւր ամ տեսակօք  
առաքինութեանց և բարեգործու-  
թեանց , որոնց ամմէն մէկը մէյմէկ  
տեսակ ճէվահիր են , մարդրիտ , ոսկի  
և արծաթ . մէկ խօսքով արդար և  
Ճմարիտ զանձ . « Այսոքիկ են զանձք  
արդարութեան » , եսայի մարդարէին  
ըսածին պէս . առաքեալն ալ կըսէ .  
« Շահավաճառ մեծ՝ ածպաշտութին  
է՝ բաւականութեամբ հանդերձ » .  
Ան . Աս խրատներս ծոցդ պահէ իբ-

րե նուսխա մը , որ չէ թէ միայն  
աղահութեան ախտին դեղ կըլլան ,  
հապա նաև միացած երկու ախտից ,  
որոնց վրայ հիմա պիտի խօսինք :

ԳԼ. Ժ :

Ավոր + ու հիշամալու և բռնիւսահու և , և մէ<sup>1</sup>  
հագուի ու ու նոյն՝ բարեկառաջութիւն իսմ ժո-ժ  
իւլութիւն :

ա . Աս երկու մարազը մէկտեղ բե-  
րինք , երկու ցեղ հիւանդներն ալ մէկ  
հիւանդանոցի մէջ դրինք . ինչու որ՝  
հէմ երկուքին դեղն ալ մէկ բան է ,  
այսինքն բարեխառնութիւն . հէմ եր-  
կուքն ալ մէկ կուռք կըպաշտեն , յու  
մարմինը . ուստի ըսաց առաքեալը .  
« Որոց ած որովայնն է , և փառք  
ամօթն իւրեանց » :

Հաստրակօրէն որկըամոլութիւնը  
խրլաւուղ կըլլայ բղջախոհութեան ,  
ինչպէս որ պօղազը պէսլէմիշ կընէ  
դփորը . վասն զի դիրացնելով զմար-  
մինը կըդրդոէ զանի ապստամբիլ ’ի  
հողւոյն . և չիկշտանալով շատակե-  
րութեամբ և արբեցութեամբ՝ կըսոր-

գորէ խոզի պէս տղմի մէջ թասլար-  
կիլ, և նոյն տղմուտ կերակուրը ու-  
տել: Այս է անօրէնութիւն սոդո-  
մայ քեռ քո . ամբարտաւանութիւն  
'ի յղփութեան հացի և յղփութեան  
զինւոյ՝ փափկանայր » . են . էւէկ . ժկ.  
49: Ո՞վ կուրութեան որդւոց մարդ-  
կան, ով անբանութեան բանակա-  
նաց, որք խոտորելով այ դրած ճամ-  
քէն՝ կինկնան 'ի խորխորատ կորս-  
տեան՝ իբրև անբան անասուն՝ ա-  
նասնական մեղօք ցանկութե. « մարդ  
'ի պատուի էր, և ոչ իմացաւ . հա-  
ւասարեաց անամնոց, անբանից, և  
նմանեաց նոցա » . սակ. խը . 43:  
Որկրամոլութիւնը չեղաւ մի պատ-  
ճառ, որ պտուղ մը ուտելու պատ-  
ճառաւ՝ ընկաւ առջի մարդը իր ա-  
ռաջին պատուոյն, և նոյն ատեն  
իմացաւ զմեղս ցանկութեան . մեր-  
կացաւ զշնորհս, մերկ մնաց 'ի հող-  
ւոյն . և բոլորովին մարմին կարեցաւ  
բովանդակ մարդկային բնութիւնս .  
որով անկաւ 'ի յետին ապականութի-  
ղմեաց և մահու :

բ . Ած որ ըրաւ զմարդը 'ի մարմ-  
նոյ, պահնչելի կարդ կանոն ալ դրաւ՝

անապական պահելու և պահպանելու իր հոգին ու մարմինը : Հոգին անով կըպահուի ու կըպահպանուի՝ որով որ կըդոյանայ . այսինքն անմիջապէս ամբ որ է բոլորովին հոգի . և ածային բաներով, որ են հողեղէն . այսինքն շնորհք և առաքինութիւն : Վարմինն ալ կըպահուի և կըպահպանուի որով որ կըդոյանայ , այսինքն հողեղէն բաներով զոր ստեղծեր է ած 'ի ծնունդ և 'ի սնունդ մարդոյն և ամ կենդանեաց . միայն թէ շափը զիտնան , ու ճամբէն չելլան՝ ինչ որ բնութեան պիտոյ դրեր է ած :

« Ծնունդ դրեր է ած, որ կենդանւոյն տեսակը պահուի . սնունդ դրեր է . որ նոյն կենդանւոյն անհատը պահուի : Աս երկուքն ալ ճամբով զործածելու համար ած օրհնեց զմարդիկ այն բանովը . « աճեցէք և բազմացարուք և լցէք զերկիր . . . և ամխոտ կամ բանջար , և պառող . . . և ամ զեռուն՝ որ է կենդանի , ձեզ լիցի 'ի կերակուր » : Ճն . ամ . 28 . 29 : և թ . 3 : Եւ որովհետեւ ծնունդն ալմենծ ու ծանր աշխատանք կուզէր ,

սնունդն ալ, ած ամմէն ճամբան դիւ-  
րացնլէն էտե զզայական ախորժ մը  
կամ համ մը նալ դրաւ, որ պէտք ե-  
ղածէն ետ չիքաշուի բնութիր, հապա  
յօժարսրտով կատարէ. ինչպէս դժար  
խմելու դեղի մէջ կտոր մը անուշ կը-  
խառնեն վարպետ բժիշկները՝ որ տը-  
ղաք սիրով առնեն այն դեղը : Ոէ նէ,  
ովլյանձ կառնէր այնչափ աշխատիլ  
հացի ու կերակրի համար, երբոր  
անկից համ մը չառնէր նէ. ովլյանձ  
կառնէր ծամել ու կուլտաւ կերակու-  
րը դեղի պէս՝ իրեն սնունդ ըլլայ  
տէյի, թէ որ հետն ալ բերանը ու  
կոկորդը չանուշնար նէ : Ե՞ւս առա-  
ւել ովլյանձ կառնէր այնչափ աշխա-  
տանք քաշել, բարայ մասրափ ընել,  
ու հարսնիք ընել, անկից էտե կըն-  
կան կամ էրկան խահը քաշել, զաւ-  
կին ուղրին այնչափ տէրտ քաշել,  
թէ ծննդեան թէ սննդեան պատճա-  
ռով, ինչուան որ հասըլ բերեն ու  
մարդ ընեն իրենց զաւակը, եթէ որ  
աս բանիս մէջն ալ զզայական ախորժ  
մը չըլլար նէ :

Կ. Այս ախորժ զզայութեան՝ որ  
ըստ ինքեան անտարբեր անունով հեշ-

տութիւն կըսուի, այսինքն խօլայութիւն մը՝ կամ դիւրութիւն մը մարմնոյ, ( զերէ հետք ըսելը՝ բերէն կամ հօւաց ըսել է ), վո՞ պակասաւորուեապականելքնութեանս շատ անդամ կըլլայ կոր հեշտախտութիւն . այսինքն մարադ մը՝ սալթ ախորժը ուղելու, սոսկ իր քէֆին խօլայութիւնութու, միայն իր մարմինը պաշտելու . խօշանմիշ ըլլալով չափէ՛ ՚ի դուրս այն բանին վրայ որ միշտ չափաւոր ու բարեխառն պիտի ըլլայ . ապա թէ ոչ՝ չափը անցնելուն պէս կամ ճամբէն ելածին պէս՝ կըլլայ բարեխառնութեան տեղը չարախառնութիւն . որով այ գրած կանոնն ալ կաւրի, շիտակ միտք և ողջ խորհուրդն ալ որ բանականի կըվայլէր՝ կաւրըվի, և կըլլայ ողջախորհութեան տեղը՝ պղծախորհութիւն, ասէ ըսելը բղջախորհութիւն : Ինչպէս ուտել խմելն ալ երբոր չըլլայ այն չափ՝ որչափ պէտք է մարմնոյն սրննդեան . հապա չափը անցնէ . կըսուի որկրամոլութիւն կամ որկորածէտութիւն, և արբեցութիւն կամ զինովութիւն : Ասոնք ասանկ ըլլա-

լուն պէս՝ վախճանն ալ կըխանզարի  
ծննդեան, և սննդեան. անանկ որ  
որկրամոլութիւնը կանցնի 'ի կարդ  
անձնասպանութեան, և բղջախո-  
չութիւնը 'ի կարդ մարդասպանու-  
թեան: Օ երէ ինչպէս շատակերու-  
թիւնը և շատ խումը՝ փոխանակ  
պահպանելու կրպակասեցնէ անհա-  
տին կեանքը. (ուստի որկրամոլը  
և արբեցօղք շատ չեն ապրիր). նմա-  
նապէս բղջախոչութիւնը շատ կեր-  
պով կրփճացընէ տեսակին կեանքը,  
ևս և անհատին. որուն չըդիտնալը  
աւելի աղէկ է՝ քան թէ զիտնալը:  
Բայց այն է սոսկալին, որ աս մեղքս  
ընօղը չի կրնար չգիտնալ մեղքը ըլլալը.  
բայց թանձր տղիտութեամբ (որ կը-  
սուի յաղթելի, ուստի և պատժոյ ար-  
ժանի) շատը կան որ ծանտր մեղքը  
թեթե քան մը կըսեպեն. ասոր հա-  
մար մեղի ալ հարկ է՝ այնչափ հաս-  
կրցընել. որչափով կարենան հաս-  
կրնալ մեղքին ծանրութիւնը, և ի-  
մանալ իրենց մահաբեր հիւանդու-  
թիւնը. և անոր կեօրէ մարազնին  
բանան վարպետ բժշկի մը, ու կար-  
դաւորած դեղը առնեն սիրով. չէ

նէ՝ վերջերնին ողորմելի է . որ մարմնապաշտութեամբ պիտի ըլլան կերակուր որդանց անմահից դժոխոց :

Դ . Որկրամոլութեան վրայ կարձիքսօսիմ . ինչու որ յայտնի է անորներելի պակսութիւն ալ , մահուչափն ալ : « Երելի կըլլայ և որկրամոլութիւնը : Երբոր քիչ մը էւելորդ ծախք կըլլայ ուտելու խմելու . Երբոր խիստ հավէսով և աչքածակութեամբ մը սեղան կընստուի . Երբոր կուշտ ըւլլալէն էտե՛ միտէն էւելի կըծանրանայ . պէօհիւզիւր կըլլայ , քիչ մընալ սիրտը կաւրըվի . որ ինքն ալ կերածին փիւշման կըլլայ :

Իսկ մահուչափ կըլլայ որկրամոլութիւնը , Երբոր շատ աւելորդ ծախք ու մսխողութի կըլլայ կերակրի համար . Երբոր խիստ աչքածակութիւն կըլլայ ուտելու՝ սանքի բոլոր սեղանը լափել կուզէ անդահ և չիկշտանալու կերպով . Երբոր այնչափ կըծանրանայ միտէն՝ որ հարկ կըլլայ փսխել , կամ բնութիւնը կըխանդարի՝ ու հիւանդ կըլլայ տէօշէկ կինկնայ . կամ մախսուս կըփըսխէ՝ որ նորանց կարենայ ուտել : Ասոնք են բուն որկրամոլուի ,

որ է զործ անբանի . ուսկից կը ծնա-  
նի քթամտութի , անասնաբարոյու-  
թիւն , ծուլութիւն , դատարկութի ,  
խենեշութիւն , պղծութիւն , ևս և զո-  
ղութիւն , յափշտակութիւն . և ն :

Ասկից կուգայ ուրիշ պատուի-  
րանքներն ալ ոտից տակ առնել . զոր  
օրինակ պահք օրը աւրել առանց հար-  
կի ու եկեղեցնայ հրամանը բանի  
տեղ չի դնել . ծաղը ընել պահք և ծոմ  
բռնողները . ուրիշներուն ալ զօռ ընել ,  
որ պահքերնին աւրեն , կամ էւելորդ  
ուտեն ու խմեն , դինովնան , որ անոնց  
զէֆքը հանեն . և այլ շատ անկար-  
գութիւներ :

Ե . Վահուչափ որկրամոլութեան  
եղբայրն է արբեցութիւնը , որունե-  
րելինքիչ կրլայ , շատ անդամմահու-  
չափ է : Ո՞վ չի դիտեր որ այնչափ դի-  
նի խմել՝ որ քիչ մը լեզուն բացուի ,  
սիրտը բացուի , կամ քիչ մը խամը  
խասէֆէթը մոռնայ , առանց մեղաց  
ալ կրնայ ըլլալ . և աս մտքովս կըսէ  
սուրբ զիրքը . « տուք արբեցութիւն  
տրտմեցելոց , և զինի ըմպել ցաւազ-  
նուաց » . առաջ . լա . 6 : Վիշմալ էւել  
փախցընէ նէ՝ որ սկսի լեզուն քիչ մը

ծանտրնալ, կամ ոտքին ուժը կարիլ,  
(բայց միշտ խելքը գլուխը, ու սիրտը  
չի խառնուած, ) կըլլայ ներելի մեղք.  
ասոնք չեն ըսուիր արբեցութիւն, հա-  
պա զուարթանալ՝ի գինւոյ :

Խսկյատուկ արբեցութիւն՝ որ մա-  
շուչափ մեղք է, (ուստի կըսէ առա-  
քեալը . « մի արբենայք դինւով, յո-  
րում զեղխութիւն է » . Էֆես . Ե . 18.)  
այն աստիճան խմելն է՝ որ մարդը կըս-  
կըսի իրմէն դուրս ելլալ, զինքը կոր-  
սընցնել, բանականութիւնը խանգա-  
րուիլ, լեզուին եկածը խօսիլ, ափեղ-  
ցիեղ դուրս տալ, կոռուիլ, քֆրել,  
պոռալ, պոռչալ, կամ շփանալ՝ խեղեփ-  
նալ՝ խենդուկլանոմիշըլլալ առասպել  
խօսքերով ու շախաներով . չկարենալ  
ոտք ելլալ, ոտքի վր դողդոջալ, գլորտ-  
իիլ, ըրածը չըրածը չցիսնալ, սիր-  
տը խառնուիլ, փսխել, և այլն . Էն  
ետքը շնդոկիիլ, ու թանձր քնէ էտե  
ծանտր մահմուրութիւն քաշել :

Չարաչար արբեցութիւն կըլլայ,  
երբոր սովորութիւն կըլլայ դինոմիսա-  
լը . անանկ որ չի կրնար վազ դալ . որ  
է հիւանդութիւն անբժշկելի, և ախտ  
դժոխային . ասանկ մարդը իրաւցընէ

իր տունը դժոխք կընէ . զինքն ալ կէ .  
րէ , զուրիշներն ալ կէրէ կըլափէ :  
Ասանկ հարբեցողները հայվանէն  
պէթէր են . զերէ բնութեամբ ան-  
բան չեն , որ մէկ տեսակ դործք ընեն՝  
կարդաւորեալ կամ անկարդ . հապա-  
բանական կենդանի ըլլալով իրենց  
բանականութիւնը խանդարելէն էտե-  
ամմէն անբան անասնոյ վարքը կառ-  
նեն , այսինքն ամմէն անկարդութիւ-  
կընեն , (ինչպէս բարկացողներուն  
համար ըսինք .) և մանաւանդ հոգե-  
որ և մարմնաւոր ծուլութիւն , ա-  
նասնամտութիւն , դիւական բարկու-  
թիւն , հայհոյութիւն , յանդդնութի .  
մարդասպանութիւն , բղջախօհութի ,  
ևն . և 'ի վախճանի յուսահատութիւն :  
Կ . Հապա ի՞նչըսենք բղջախօհնե-  
րուն , որ չէ թէ զինիի հարբեցու-  
թիւն ունին , հապա խենդութեան ,  
որ խելուընին ամմէն իմիր հարբած-  
է անկարդ սիրով և հեշտութեան  
ախտով . « վայ որ արբեալդ էք , և  
ոչ 'ի զինւոյ » : Այս է այս պիղծ  
ըսածք , ողի պոռնկութեան , դեսպա-  
ծութեան , դիրտ ամենայն դարշու-  
թեան մեղաց . անունն ալ դարշելի ,

ինքն ալ գարշելի . ասկից մենծ վա-  
տանունութիւն չըլլար՝ որ մէկին ա-  
նունը բղջախոհ ըլլայ . ուստի փեր-  
տէով պիլէ խօսին նէ մարդիկ , զէշ  
անուն կուտան . զէշ մարդ է , զէշ  
կնիկ է՝ կըսեն , կըլմնցնեն :

Աս անիծեալ արմատէն շատ Ճռւ-  
ղեր կելլան՝ մէկզմէկէ գարշելի , որ  
ոչ բերան առնել կվայլէ , և ոչ ան-  
կաճ դնել . ոչ զրչի բերան դնել . և  
ոչ մտքին մէջ տեղիք տալ : Ասչափ  
պէտք է զիտնալ , թէ խոստովանան-  
քին մէջ ի՞նչ կայ հարկաւոր յիշելու :  
‘Եախ՝ մնոքին անմաքրութիւնը , թէ  
որ մէկը կամաւորապէս եյլէնմիշ է  
եղեր նէ՝ սրտին յօժարութենովը . զե-  
րէ թէ որ սիրտը մաքուր է՝ ու խա-  
պուլ չընէր նէ , ի՞նչ որ անցնի սոսկ  
մտքէն , պէտքը չէ խղճահարութե-  
նով վախնալ . հապա միտքը ուրիշ  
բանի տանիլ . ան ատեն հիշ մեղք  
մը չկայ , վարձ կայ :

Երկրորդ՝ բերնի անմաքրութիւնը ,  
թէ որ առասպել խօսքեր զուրցեր է  
նէ . մանաւանդ ի՞նքը բացեր է նէ  
անանկ պիղծ խօսքերը . լըսողն ալ  
ճահիլ է եղեր , ու չղիտցած բանը

սորվեր է նէ: Երրորդ՝ անկլըճի անմաքրութիւնը, թէ որ անանկ խօսքեր մտիկ ըրեր է իր կամքովը. մանաւանդ մախսուս էտեէ է ընկեր անկաճադրութիւն ընելու հետաքրքրութենով: Չորրորդ՝ աչքի անմաքրութիւնը, որ կըսուի՝ յայրատ հայեցուած, թէ որ համարձակ նայեր է պէտք չեղած բանի, կամ ուրիշ ցեղ անձին՝ շար մնքով ու ցանկանալով. զի « ամենայն՝ որ հայի ’ի կին մարդ առ ’ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ’ի սրտի իւրում » . Տապէ. Ե. 38 : Հինգերորդ՝ շօշափելեաց անմաքրութիւնը, թէ որ ձառք դպուցեր է շար մտքով ուրիշե կամ իր անձին. թէ որ էլշախասի ըրեր է անպարկեշտ կերպով, կամ ընողէն չէ զպուշացեր և ինչ աստիճան անկից իրեն կամ ուրիշին մեղքի սէպէպ է եղեր :

Աս հինգերորդին մէջն է զործքով կատարելը որ և իցէ պիղծ զործք մը. ուստի խոստովանանքին մէջ պիտի ըսուի տեսակը պղծութեան, ու քանի անզամ որ եղեր է նէ: Տեսակները կըսուին այն սօյ մեղքերը՝ որ

մէկմէկէ մասնաւոր կերպով տարբերութիւն ունին աւելի ծանրութեան մեղաց . զորօրինակ են՝ անամնազիւտութիւն, արուազիտութիւն ( որ սոդոմական կըոռուի ): Արբապղծութի , կուսապղծութիւն , շնութիւն , պոռնըկութիւն , զիջութիւն . ևն :

Է . Գիտեն և ամուսինք իրենց պարտքը հաւատարմութեան և պարկեշտութեան ու հնազանդութեան . որ ասոնցմէ դուրս բան մը ըրեր են նէ , պարտական են խոստովանիլ : Գիտեն և Ճահիլները ու կտրիճները իրենց պարտքը , որ ինչպէս պիտի զգուշանան հեռի ըլլան հէմուրիշմէն սէպէպ մը չառնելու , հէմուրիշի սէպէպ չիտալու , սէրպէստ շարժմունքով , աչըխմէշրէպ հէրաքէթներով : Վէկ խօսքով , ինչ որ բնութիւնը կիմանայ ու սիրտը կըվկայէ , թէ աս ըրածս անկարգ է , խպնելու բան է , խղճմըտանքի դէմ է , պէտք է որ խոստովանանքին մէջ ըսուի . թող մեղքէն խանի՝ որ խոստովանանք ըլլալու չըխանի չէ նէ՝ հոն տեղը խպնօղը , պիտի խանի բոլոր հքիս առջե՝ դատաստանին օրը :

Աս անօրէն մեղքին ծանրութիւր  
յայտնի է սոսկալի պատիժներէն՝ որ  
ած տուեր է մարմնապաշտներուն .  
ասոր համար չեղա՞ւ մի ջրհեղեղը . ա-  
սոր համար կրակէ անձրև չի թափե-  
ցա՞ւ մի սոդոմ գոմորի վրայ . ասոր  
համար չպատժը եցա՞ն մի անհամար  
մարդիկ ամմէն ատեն , որ 'ի զրոյ և  
'ի պատմութեանց լսուած է , շատն  
ալ աջով տեսնուած է :

Ե . Կրաւ որ այ առջեւ հպարտու-  
թիւնը տահա մենծ մեղք է . մարդաս-  
պանութիւնը՝ այ ու մարդկան տոջե-  
ծանը մեղք է . ատելութիւն և ոխա-  
կալութիւն և այլ շատ մենծ մեղքեր  
կան . բայց ած աւելի յայտնի կըպատ-  
ժէ զբղախոհութիւնը : Այս մը որ  
աս մեղքիս մէջ կըմտնայ հպարտու-  
թիւն ալ՝ արհամարհելով այ հրա-  
մանը և շնորհը . կըմտնայ մարդաս-  
պանութիւն , խանգարումն բնուե և  
այ զբած կամոնին . և այլն . թողոր  
շատ անզամ հողի զայ կըլլայ՝ թէ  
կամաւոր և թէ ակամայ . կըմտնայ ,  
կամ էտեէն կուզայ պէսպէս անի-  
րաւութիւն ըգէմ ընկերոջը կմ զաւ-  
կըներուն . իր տունն ալ աւրել , ու-

բիշինն ալ. ստակը մեղքի համար մնխել, մեղքով ըստակ ժողվել. դուղութիւն, արբեցութիւն, խելաժէտութիւն, և այլն. և վախճանական անզղութիւն, և իսպառ յուսահատութիւն :

Վէյմալ որ որովհետե անբան անասուն կըլլայ մարդը աս մեղքով, ինչալէս հայվանը խօսք չի հասկընար՝ ծեծ չուտէ նէ, ասանկ ալ բղջախոհը՝ այ տայախին արժանի կըլլայ. երնէկ որ անով ալ ձամբայ դալու ըլլար :

Վէկ ուրիշ խորունկ պատճառ մալ կայ. ած բոլորովին հողի ըլլալով գերազոյն և գերամաքուր, անկից ծայրագոյն վարը՝ ծայրէ ՚ի ծայր՝ սոսկ մարմինն է անհողի. և որովհետե ած պատիւ է ըրեր մարդուս՝ տալով բանական հողի ՚ի պատկեր իւր, երբոր մարդը ոտից տակ կառնէ իր հողին, ու բոլորովին մարմին կըկտրի, մարմինը կը պաշտէ նէ, այս բանս այ խիստ դժարը կուղայ. հարկաւ կըպատժէ ըզմարմնապաշտը, որ իրեն դայ՝ խելաբերի. չէ նէ, անդին մնայ պատիժը նէ, անսպատմելի է յաւիտեան անշէջ կրակը երիլը :

թ . Ասչափ հասկընալէն էտեւ աս  
մարադները՝ դանք հիմա դեղը նայ-  
ինք : Մէկ հատիկ դեղ որկրամոլու-  
թեան և արբեցութեան , միանդա-  
մայն և բղջախոչութեան բարեխառու-  
նութիւն է . որ է ըսել՝ չափաւորու-  
թիւն , բարեկարդութիւն , և կանո-  
նաւոր զործածուի զգայական բաղ-  
ձանաց : Չափէն հարկաւոր բան չի-  
կայ ամմէն բանին մէջ . չափէն էւել  
բեռ վերցընօղը կըսախտի . չափէն  
էւել վազօղը կըյողնի . չափէ 'ի գուրս  
աշխատօղը կըհիւանդանայ . չափէ 'ի  
գուրս ըստի ետեկ ընկնօղը ունեցա-  
ծէն ալ կըզրկուի . չափէն էւել իս-  
րաֆ մասրաֆ ընօղը՝ թօփը կընետէ ,  
ոչ ամըռուան տաքը կըքաշուի . ոչ  
ձմռան ցուրտը . բարեխառն հավա-  
յէն աղէկը ըլլար . ինչպէս է զարու-  
նը ու աշունը . ասոր նման իմացիր  
ամմէն բանին վրայ՝ որ իրեն չափ և  
խարէր ունի . ուրեմն ուտել խմելն  
ալ իր չափէն գուրս պիտի չելլայ , չէ  
նէ՝ մարմնոյ և հոգւոյ միանդամայն  
զէնը կըդպչի . նմանապէս զգայական  
հեշտութեան ալ կարդը կանոնը կայ ,  
ատենը կայ , չափը կայ , օրինաւոր

Ճամբան կայ . որ անկից դուրս եղաւ ծին պէս՝ մեղք է հոգւոյն , մեղք է մարմնոյն ալ :

Ե . Աս զղայական ախորժակը՝ որ ընդհանրապէս ամմէն բանի մէջ կը մտնայ հինգ զղայարանաց խզմէթին կեօրէ , երկու կերպով կըսափէ ըզմարդիկ . մէկը կըսուի հարէտ . բնութեան , մէկալը շանկութիւն : Կարիքն է հարկաւոր երեցածը . ցանկութին է աւելորդ քէֆին ուղածը՝ մանաւանդ արգելած բանը . զորօրինակ՝ կարիք է կարօտութի հացի և ջրոյ , պիտանաւորութիւն մէկ խաթ մը հազուստի՝ մեղ պարտըկելու ու տաքցընելու . յոգնած մարդու քիչ մը հանդչիլ քնով . արտօւմ մարդու քիչ մը միիթարանք լսել կամ տեսնալ . և այլն : աս կարգիս մէջն են նաև բնական անտարբեր զործողութիւնք մարդկան , որ առանց մտմտալու բնութիւ կըդործեն նման հայվանի . զորօրինակ հազար , փռնդըտալ , քերութիւ , բնութեան աւելորդը դուրս տալ քրտնքով , թքով , և այլուրիշ ճամբով : Իսկ ցանկութիւն է էտեկ ինկնալ պէսպէսուտելեաց և ըմպելեաց , խաթ

Խաթմեծա զինու փառաւոր հաղուստ ներու, թէմպէլութեամբ շատ քնանալու, զէֆք սէֆայ ձիւմպիւշ ընելու. բաղնիքով և այլ ուրիշ հնարքներով աւելի ուշաթուի մը փնտոել. բանական գործքերը անբանիպէս ընել, և անբանական գործողութիւնը՝ բնական և հարկաւոր բանիպէս բանցնել։ Ասոնցմով հասկըցիր, թէ մարդուս ապականեալ բնութիւնը՝ իրարու հետ կըխառնէ կարիքը և ցանկութիւնը. և երկուքնալ միակերպ հարկաւոր կըսեպէ իր քէֆին համար. որով կըլլայ ամենայն անկարգութիւն և էտէպսիզութիւն։

Ասոր ներհակ՝ առաքինութիւնը կըսորվեցնէ հեռու կենալ յամենայն ցանկութեանց, որք հակառակ կելլան բանականութեան. կարիքն ալ անանկ բանեցնել՝ որ ցանկութիւնը անոր մէջ մատ չիխառնէ. ինչու որ երես տանք նէ կարիքին, ցանկութիւն օրթախ կըլլայ։ Անոր համար երբոր կըտեսնայ առաքինի անձը՝ որ կարիքը աւելի բան ալ կուզէ կոր ցանկութենով, ան ատեն կարիքը պիլէ կըկարծեցնէ, և կարելութեան կեօրէ

կըկտրէ : Այս էր վարպետուի բնական առաքինութեաց հին փիլիսոփաներուն մէջ, որ բարեխառնութեան առաքինութենով կըկրթէին զիրենք, անանկ որ հիշ մէկ կարիքի մը զերի չըլան, որ ցանկութեան ալ ծառայ չըլան . հացը ջուրը չափով կըսանեցնէին, որ էւելորդ կերակրոյ ախորժակ չիդայ. հին ու մին խապարանով մը վրանին կըպարտըկէին, որ փափուկ հագուստներ չուզեն . զգայական հեշտութիւնը սկիլէ շատ անզամ չէին բանեցներ, որ անկարգ սովորութիւն չըլայ, և անկարգ կերպով ալ չուզենայ . բոլորովին կարօղն ալ կըգտնուէր :

Ի՞այց այս առաքինութիւնները շատ կերպով անկատար էր փիլիսոփայից մէջ, որովհետեւ մէջը կըխառնէին կեղծաւորուի, մարդահաճութիւն, երեսպաշտութիւն, փառասիրութիւն, արծաթսիրութիւն, անձնասիրութիւն հաստատութիւն, փոփոխամտութիւն, և այլն . ուստի տեղը զար նէ՛ բոլորովին չուանը կըկտրէին, և զամշար ցանկութիւն կըկատարէին դողտուկ մնղտուկ . դրսէն մաքրասէր ու

սօֆու կերենային , ներսէն լի էին  
ամ անմաքրութեամբ և դարշութը՝  
նման դերեզմանաց բռելոց :

Ժամանակու կատարեալ կերպով կատարեց ու կը կատարէ աս սքանչելի առաքինութիւնը բարեխառնութեան՝ ողջ մըտքով և սուրբ դիտաւորութեամբ ու հաստատուն դիմացկունութեամբ . անոր համար կըկոչենք զայս առաքինութիւնս՝ ողջախոհութիւն և ժուժկալութիւն և զգաստութիւն , և աս է ըսելը պօղոս առաքելոյն . « Իսկ որք քսեանքն են , զմարմինս իւրեանց ’ի խաչ հանին՝ կարեօքն և ցանկութեամբք հանդերձ » . Գուշ . Ե . 24 : Եւ հոիփսիմեանց համար կըսէ շարականը . « Անրժեցին զկարիս մարմնական կենցաղոյս . զի ծանեան՝ եթէ երազ է և սուտ պաճուճանք . ոչ հեշտացան ’ի զրդանս փափկութեան , իմացան՝ եթէ մնոտի է անցաւոր մեծութիւնս . . . . ժուժկալեալք փորձութեանց և պէսպէս լլկանաց . . . Կախանձելի յօրինեցին զառադաստկութեան . . . Ով ըզգաստութեամաստուն կուսանացն , որոց ոչ յաղ-

թեաց հեղղութիւն և քուն » . Ան :  
 Աս սքանչելի առաքինութենով  
 այնչափ սքանչելի կուսակրօն հարք  
 և վարդապետք և Ճղնաւորք և կու-  
 սանք սպանին զանդամն երկրաւորս ,  
 մեռուցին իրենց զգայական ախորժա-  
 կը . կերակրով կշտանալը կտրեցին ,  
 զինի խմելը բնաւ չիշեցին , բաղնիք  
 հիշ չիտեսան , և մարմնական հեշ-  
 տութեան բնաւին ոչ համը և ոչ հո-  
 տը առին . հապա 'ի մարմնի անմար-  
 մին հրեշտակի պէս ապրեցան . և  
 այն առաւել ծածուկ առաքինութբ՝  
 որ կեղծաւորութեան շոշորդ չունե-  
 նայ : Անանկ սբեր ալ եղան աշխար-  
 հականներուն մէջ՝ որ դրսէն ըստ օ-  
 րինաց աշխարհի և հրամանաւն այ-  
 կարգուած էին , բայց ընկեր ընկե-  
 րոջը հետ խօսքը մէկ ընելով քուր  
 աղբար էին իրարու , որ է ծայրա-  
 դոյնն 'ի կարգի ողջախոհութեան , և  
 հրաշալի նշան՝ որ իրեք մանկունքին  
 կրակի մէջ ողջ մնալէն պակաս չէ .  
 յարդը ( այսինքն սամանը ) կրակին  
 հետ մէկ տեղ կենայ՝ ու չէրի . աղը  
 ջրին հետ մէկ տեղըլլայ , ու չի հա-  
 լի , մենծ հրաշք է : Աս հրաշքիս առ-

ջի նշանագործ վկայն եղաւ ամենա-  
մաքուրն մարիամ սուրբ կոյս ածա-  
ծին՝ մշտակոյս, մորենին վառեալ՝ որ  
ոչ այրիւր . և անոր հետեղ սուրբ  
յովսէփ ածահայր՝ կոյս խօսնայր  
կուսին :

ԺՌ . Ասանկ զերազանց օրինակ-  
ներ որ եղան նէ, մենծ բա՞ն է մի՝  
որ ասոնցմէ՝ ՚ի վար պապէթ պապէթ  
բարեխառնութիւն ալ ըլլայ՝ բովան-  
դակ քրիստոնէից մէջ : Առջի պապէ-  
թը կուսանքն են . յու մշտնջենաւոր  
ողջախոհութիւն պահօղները, որ է-  
ւելօք ածահամոյ ըլլալու մտքով ուխ-  
տեր են այ իրենց կուսութիւնը, և  
բոլորովին հրաժարեր են իրենց ա-  
զատ կամօքը ոչ միայն յապօրինաւոր,  
այլև յօրինաւոր հեշտութեանց, պա-  
հելով աւետարանական խրատը՝ զոր  
տուաւ քս տէրն մեր . « Են ներքի-  
նիք՝ որ զանձինս իւրեանց արարին  
ներքինիս վասն արքայութեան երկ-  
նից . որ կարօղն է տանել, տարցի » :

Խնչպէս որ քիչ մը առաջ ալ ըսեր  
էր . « ոչ ամենեքեան բաւական են  
այդմ բանի, այլ որոց տուեալ է » .  
Տագթ . Ժթ . 11 . 12 :

Աշրկը ողապէթն են այրիքը , յուրեւվարիները , որ կըժուժկալեն յերկը պարդ պսակէ , մասնաւոր գիտաւորութեամբ մաքուր պահելոյ զիրենք ինչուան ՚ի մահ :

Աշրորդ պապէթն են ամուսնացեալ ողջախոհները , որ քրիստոնէական պարկեշտութենով կարգով կանոնով կըվարեն իրենց պարտքը իրուհնաղանդութիւն , որդեծնութեան վախճանով որ ած զրեր է յաճռեմեեկեղեցւոյ :

Չորրորդն է պարկեշտութիւն և զդաստութիւն երիտասարդաց և օրիորդաց , յու կտրիճներուն ու Ճահիներուն , որ երկիւղած և ածավախքեամիլութենով անարատ կըսկահեն զիրենց հողին ու մարմինը , զգուշաւոր և պինդ պահելով իրենց ամբողջութիւնը՝ անզին մարդարտի ու Ճէվահիրի պէս , որ մէյտանը չեն ձզեր , հապախը մէթլի կըսկահեն խութիով մնտիլի մէջ , ան ալ բալլիք բալլիքի վրայ կըսկած , որ չոլայ թէ զօղցըւի ՚ի դժոխային աւաղակէն :

Ժղ . Եսոնց ամմէնուն հէմ ըհանուր կանոն կայ զեղոյ նախապահու-

ղական, չէմ մասնաւոր : Անդհանուրն է Այսի երկիւղն այ, որ է սկիզբն զցօնութեան, և պատճառ ամ զգաստութեան . Երկիւղ կըսեմ չէ թէ սոսկ վախ մը ծառայական, որ կըսոսկայ աստուծմէ իրրե 'ի գատաւորէ, մանաւանդ թէ դժոխքին պատիժէն, ( թէսլէտ ան ալ աղէկ է առջի բերանը՝ մեղքէն հեռացնելու համար ապստամբ մարմինը, ) հապաւելի որդիական ածավախութիւն, որ կըսոսկայ մեղքէն՝ այ սիրուն համար, ու կըզգուշանայ իր սիրական հօրը խաթրին դրաչիլ . աս որ ըլլայ նէ՝ էտեւէն կուզայ բուն ածսիրուի՝ Ճշմարիտ սէր այ . որովչէ թէ միայն մեղքէն կըփախչինք, հապաւ առաքինութեանց էտեւէ ալ կինկնանք՝ որ այ հաճոյական բան մը ընենք . մանաւանդ մաքրուե հոգւոյ և մարմնոյ, որ խիստ հաճոյական բան է այ առջե՝ իրրե նմանութիւն հրեշտակաց . որոնց նման պիտի ըլլանք երկինքը :

Երկրորդ՝ մտածութիւն ներկայութեան այ . որ չէմ երկիւղածութի կըքերէ, չէմ պատկառանք և յարդութիւն ածավայել . ուստի երբոր

կըզրդոէ զքեղմարմինը առ անսպար,  
կեշտութիւն և առ անվայելուչիոր-  
հուրդ մը՝ խօսք մը կամզործք մը,  
դուն քեղի եկուր, ու ըսէ. Ո՛վ անձն  
իմ խելքդ զլուխդ ժողվէ, նայէ թէ  
որու առջեւ ես կեցեր. ով կայ քովդ.  
ած՝ որ ամմէն տեղէ, իմ քովս ալ  
է իր անբաւ մեծութեամբ և մեծվա-  
յելութեամբ, իս իր բուռին (այ-  
սինքն աւուճին) մէջն է բաներ ած  
ամենակալ, և իր փառօք իմ սըրտիս  
մէջն ալ նստած է միշտ թաղաւորն  
փառաց՝ տը երկնի և երկրի. իծմէ  
հեռանար՝ կամ իս ձառքէ թողուր  
նէ, նոյն ատեն ոչինչ կըլլայի. « նո-  
վաւ կեամբ, շարժիմք, և եմք » :

Ասանկ է նէ, ինչպէս կրնամ ես  
անոր ամենատես աչքին առջեր ան-  
շնորհք բան մը ընել. թէ որ երկրա-  
ւոր թաղաւորի՝ կամ իշխանի՝ և կամ  
հասարակ մարդու առջեւ ալ կըլլապ-  
նիմ ու կըվախնամ էտէպսիզութիւն  
մը ընել, հապա ինչպէս ընեմ պի-  
տոր այ առջեւ: Ասով կըքաշուի բնու-  
թիւնդ, և ապստամբ մարմինը կըհը-  
նազանդի հոգւոյդ, ու խելօք կըկե-  
նայ :

Երրորդ՝ կարձառօտ աղօթք մը  
սրտանց (թէ մտքով ըլլայ, թէ բեր-  
նով, ) որ սլաքական կըսուի, և նե-  
տի պէս ամպերը կըպատոէ, ու եր-  
կինքը կելլայ. թող որ արդէն այ ներ-  
կայութիւնը զիտնալով սիրտդ ալեր-  
կինք է, ուր նըստեր է ած. « արքա-  
յութիւն այ ՚ի ներքս ՚ի ձեզ է » :  
Ուստի մէկէնիմէկ՝ սրտովդ այ ոտքը  
ընկիր փորձութեան ատեն, ու ըսէ.  
« Տէր փրկեա զիս, զի կորնչիմաւա-  
սիկ » : կամ, « Ա՞ի տանիր զմեզ ՚ի  
փորձութիւն, այլ փրկեա զմեզ ՚ի չա-  
րէ » . կամ, « Ա՞ի թողուր զիս տր՝  
թողուլ զքեզ » . կամ սոսկ, « Յի-  
սուս, Ա՞րիամ » : Աս ըսելէն ՚ի  
զատ՝ միտքդ ալ հոգեոր բան մը բե՛ր.  
զորօրինակ քնի չարչարանաց որ մասը  
որ կուզես. զեթսէմանի պարտիզին  
սիլէթը՝ արուն քրտնիլը, աննայի ու  
կայիափայ ատեանը ելլալը. ապտակ  
ուտելը. հերովդէսէն ճերմակ հա-  
զուստ հազնիլը. ու իբրև խենդ մը  
մասխարայ ըլլալը. պիղատոսէն խամ-  
շի ուտելը. զինուորներէն փշով պսա-  
կուիլը. խաչը կոնակը զողզոթայ եր-  
թալը. խաչին վրայ զամուիլը. ցա-

ւաղին սրբառվ սուրբ ածածնայ վր  
նայիլը խաչին վրայէն . և ային . ու  
ըսէ դուն քեզի : Դմ արս և ստեղծ  
ծօղս ասանկ բաներ քաշէ տէ , ես  
ի՞նչողէս հեշտութիւն փնտոեմ . ան  
իմ զլուխս է , ես անոր անդամն եմ .  
Հիշ փշով պսակած զլառւն՝ փափկա-  
սէր անդամ կը վայլէ՞ մի . յսին ձառքն  
եմնէ , ոտքն եմնէ , կոյն եմ կամ  
սիրան եմնէ , որ մասը կուզեմ ըլ-  
լալ նէ , խաչի վր պիտի ըլլամ , ու  
չարչարանք քաշեմ սլիտոր . չէ թէ մե-  
ղանչական ու մեղսասէր մարմինս  
պաշտեմ : Ասոր նման՝ մահը , դա-  
տաստանը , դժոխքը , արքայութիւնը ,  
և մանաւանդ ասոնց յաւիտենակա-  
նութիւնը , և այլ ուրիշ բարի խոր-  
հուրդներ քեզ մեղքէ կը պահեն : Խոկ  
արքայութեան մտածութիւնը չէ թէ  
միայն մեղք զործելէն կը հեռացնէ ,  
հատկա բարեզործութիւն ընելու ալ  
յորդոր կը լլայ քեզի : Ուստի՝

Չորրորդն՝ և աւելի յորդորօղն  
դմեզ՝ ի բարին ամմեն բանին մէջ ,  
մանաւանդ՝ ի յաղթել փորձութեան ,  
վարձքը մտմտալն է : Ա՞խ թէ զիտ-  
նային մարդիկ այ առատաձեռնու-

թեան խըսմէթը . պիտե՞ս՝ թէ ածքե .  
զի ի՞նչ վարձք պատրաստեր է՝ մար .  
մնաւոր փորձութիւնը յաղթելուդ  
համար . ի՞նչ մեծամեծ փառք պիտոր  
տայ քեզ՝ պղտիկ մէկ համբերութեղ  
համար . աչքդ որ պահեցիր մեղքէն,  
արեգակնէն էւել լուսաւոր պիտի ը .  
նէ . անկաճդ որ պահեցիր՝ հրեշտա .  
կային անուշ երդեր լսել պիտի տայ  
քեզի . լեզուդ որ պահեցիր՝ հրեշ .  
տակային լեզուով խօսիկ պիտի տայ  
քեզի , և հաց հրեշտակաց՝ անճա .  
ռելի զմայլումն պիտի տայ բերնիդ .  
ձառքդ որ պահեցիր՝ թաղաւորա .  
կան գաւաղան պիտի տայ , և զլուխգ  
լուսեղէն թագ պիտոր գնէ . սիրուդ  
և միտքդ որ մաքուր պահեցիր նէ ,  
իր սրտին վրայ քեզ պիտի հանգչե .  
ցնէ : Ամմէն անդամ որ չար բնուիդ  
կըզըսպես՝ մեղքէն կըփախչիս կըդա .  
նիս , մէկ պղտիկ ապաշխարանք մը  
կընես , այ առջե մենծ կտրՃութիւն  
ըրածի պէս՝ պսակներ կըփասարկիս :  
Ինչու որ՝ եթէ ընդ ամենայն գա .  
տարկ բանի ած համար կըպահանջէ .  
նէ արդարութեամբ , հապա ընդ ա .  
մենայն բարի բանի՝ լնու ՚ի բարուէ

զկեանս քո , և պսակէ զքեղ ողոր-  
մութեամբ և դժութեամբ . քանզի  
ըստ ինքեան ողորմիլը կըսիրէ , ամ-  
մէնուն բարերարել կուզէ ամենաբա-  
րին բնութեամբ . ևս առաւելոր մեզ  
նէ մեկ իշարէթ մը տեսնայ՝ իր սի-  
րուն համար համբերելու , ճէնկ ը-  
նելու ընդդէմ մարմնոյ՝ աշխարհի և  
սատանայի , որպիսի վարձք , որպիսի  
պսակ կարծես պիտոր տայ իր քաջ  
զօրականներուն : Ասոր համար շատ  
անդամ ինքը կամաւ ալ թող կուտայ  
որ պատերազմ մը ունենանք , փոր-  
ձութիւն մըքաշենք , ու համբերենք ,  
որ առատ առատ մեզ վարձատրէ :  
Ուստի մեր անխելքութիւնն է՝ որ ամ-  
մէն անդամ կըսենք թէ մեր մեղացը  
համար սա բանը՝ նա բանը կըքա-  
շենք . հիւ չենք ըսեր՝ թէ վարձքի  
համար քաշենք : Ան իսէ՝ սուրբերը  
որ այսշափ վարձքի պսակի արժանի  
եղան նէ , անոնք ալ մեզի պէս տկար  
ու մեղանչական մարմին ունէին .  
շատն ալ մեզի պէս՝ ու մեզնէ աւելի  
մեղաւոր էին . բայց մեղերնէն ետ  
կեցան , զղջացան , ու ՚ի փառս այ  
սիրով համբերեցին ամսնեղութեանց ,

և սիրովն այ վառեալ պատերազմեցան ու յաղթեցին փորձութեանց . և այնպէս անպատմելի վարձուց հասան . մենք ինչո՞ւ անանկ չըլլանք :

Հինգերորդն է սըխ սըխ մօտենալ՚ի խորհուրդ խոստովանութեան և հաղորդութեան . խոստովանանքը կըմաքրէ զմեղ յանմաքրութեանց , սըրբութիւնը կուտայ մեղ սրբութիւն սրտի . միանդամայն ալ կըզօրացընէ զմեղ անարատ մարմինն և արիւնն տն՝ յաղթել արատաւոր փորձուեց մարմնոյ և արեան , և անարատ պահել զհողի մեր և ըզմարմին : Ասանկ զօրաւոր դեղ ունենալէն էտե՝ բնաւամենեին չի վախնանք ’ի փորձուէ . միայն թէ բանեցնենք աս մէկ հատիկ կենաց գեղը . չէ նէ՝ սըխ սըխ կըհիւանդանանք , ու կընանք ալ մեռնիլ մահուչափ մեղքով մը : Ասոր վրայ զատ ալ պիտի խօսիմ :

Վեցերորդն է Ճնշումն մարմնոյ . որ է նեղել ու չարչրկել զչար մարմինը , որ կուզէ մեր հողին չարչարել ու սպաննել մեղքով : Աս Ճնշումն՝ ( որ կըսուի մեռելութիւն կամ մահացուցումն , սպանաննել զանդամն

մարմնոյ, 'ի խաչ ելանել ընդ քսի, )  
շատ կերպով կը ընայ ըլլալ. զորօրի-  
նակ պահք և ծոմ բռնելով խոհեմ  
խոստովանահօր խրատովը. խարար  
հաղնելով տակէն. մարմինը ձաղկե-  
լով խամշիով. քնհատ մնալով. և այլ  
ամմէն բանով որ մեր ապստամք մար-  
մինը կը նայ Ճնշել: Կը լայ որ հար-  
պիճէ մանտր մունտր բաներ ալ Ճըն-  
շեն զմարմինը. զորօրինակ բազկա-  
տարած կենալ, ծունկ չոքիլ, միսը  
կը սմթել, լեզուն խածնել, զլիսէն  
մէկ քանի մագ փետտել՝ ցաւցընելով.  
և այն: Ա'էկ խօսքով, մարմինդ որ  
տանջես՝ հողիդ կը հանդստանայ:

Եօթներորդն՝ որ վերջինն է, ու  
ամմէնէն առաջ պէտք է, զզուշութի  
յառթից փորձութեանց. այսինքն չկ  
տալ սէպէալ մարմնաւոր փորձութե-  
մը մեր կամօք, հապա միշտ հեռու  
փախչիլ ամմէն սէպէալներէն. զերէ  
աս փորձութիւնս կը րակ մը նէ, որ  
անկից փախչիլը՝ անոր յաղթել է, և  
յաղթելը՝ փախչիլն է. կը ակ տեսար,  
փախիր որ չէրիս, ու չխռաքնաս պի-  
լէ. աս կը ակը՝ աս ջուրս կուզէ՝ որ  
մարի, այսինքն փախչիլ պէտք է ա-

ոաջուց : Եւ ահա ամմէն մարդուն  
փախչելիքը իրեն հանգիստած սէպէսլ-  
ներէն՝ է մասնաւոր գեղ ամմէն պա-  
պէթ ողջախոհներուն համար . որ  
հիմա կարդով հասկըցընեմ պիտոր :  
Ժդ . Քեզի կըսեմ ով կուսակրօն  
կրօնաւոր , կամ կուսան հաւատաւոր  
( որ մարապետ ալ կըսուի ) . կուզես  
անարատ պահել ողջախոհութիւնդ ,  
փախիր աս սէպէսլներէս :

( ա . ) Ի կամապաշտութենէ . վս  
զի կամքդ որ կոտրած ըլլայ , և հնա-  
զանդ թէ մեծաւորիդ կամ հողեոր  
հօրդ՝ որ այ տեղն է , և թէ ուրիշ-  
ներու մեծի ու սկարելի , մարմինդ  
ալ իր ապրատամբ ուժէն կտրած կը-  
մնայ , ու կըլլայ հնազանդ հոգւոյդ .  
չէ նէ , անկարելի բան է՝ անհնա-  
զանդ ըլլալ , ու կատարեալ ողջախոհ  
ըլլալ . այնչափ որ՝ ած երբեմն ան-  
հնազանդ և հպարտ անձինքներէն  
երես դարձնելով թող կուտայ որ  
դարշելի մեղաց մէջ ինկնան , որ ի-  
րենց չափը զիտնան , ու դառնան  
խոնարհ հնազանդ ըլլան : Ատեն ա-  
տեն ըրէ այն աղօթքը շարականին .  
« Տու զօրութիւն հոգւոյս կամաց »

Հնազանդել զկամս մարմնոյս ։ :

( թ . ) ՚ ի համարձակութենէ . յի  
մի բացուիր բնաւ մէկ կերպով մը .  
բացուած վարդը անուշ հոտն ալ  
տեսքն ալ մէկ տեղ կըկորսնցնէ . միշտ  
խօնջա մնացիր վարդի պէս , և մա-  
քուր ու պայծառ զամպախի պէս .  
սէրպէստ մի խօրաթեր՝ որու հետ որ  
ըլլայ . բարձր ձան մի հաներ . քահ  
քահ մի խնտար հականի պէս . թէք-  
լիփսիզ մի ըլլար շախայ շուխայ ընե-  
լու . ել շախասի չէ , դպչիլ պիլէ չը-  
լայ՝ մէկի մը , կուզէ նէ աղքարդ ըլ-  
լայ՝ քուրդ ըլլայ . մօտ մի նստիր , մի  
քըսվըտիր . շատ մի տեսնուիր ուրիշ  
մարդու հետ՝ որ քեզի խըսըմ ախրա-  
պայ չէ . կուզէ նէ ս՛ը ու սրբազան  
անձ ըլլայ . հետը ընտանութիւն մու-  
նենար . մինաւորիկ նստիլ ելլալ չը-  
լայ . սէր մը չիկապես հետը . չէ նէ՝  
» սկսեալ հոգւով՝ յետոյ մարմնով  
վախճանիս « :

( դ . ) ՚ ի շատխօսութենէ . զերէ  
շատախօս ըլլալը՝ համարձակութենէ  
կուդայ , կամ համարձակութիւն կը-  
բերէ . երկան խօսակցութիւն մի սի-  
րեր . մանաւանդ ուրիշ սօյ անձին հետ

խօսքդ կարծ ըրէ , ու կտրէ . եւայ օ .  
ձին հետ կարծ խօսէր նէ , կամ հիշ  
չխօսէր նէ , չէր խաբուէր : Երկան  
խօրաթելը՝ իրարու մօրուքը համրել  
կուտայ . ետքը խօսքէն խօսք կըծնա .  
նի , անկից ալ չուզած գործքդ կը .  
ծնանի . կամ երկաթը քարին ես զար .  
կեր , կամ քարը երկըթին , ելալիքը  
կրակէ : « Ի շատխօսութէ ոչ զերծ .  
ցիս առանց մեղաց » , կըսէ իմաս .  
տունը . առաջ . Ճ . 19: Հիշ որ չըլսայ  
նէ՝ խելացի խօսքերդ կըհատնի , ան .  
խելք բան մալ կրխօսիս . անշնորհք  
և անվայել խօսք մալ բերնէդ կըփախ .  
ցընես . աս ալ գիտցիր որ՝ աշխար .  
հականի բերան լաթիֆէ ըսուածը՝  
քու բերանդ քիւֆիւրի նման է : Հա .  
զուստի վրայ խօսիլ հարկ չիկայ . զե .  
րէ յայտնի բան է՝ որ աշխարհքէ հե .  
ռացօղը՝ աշխարհքի հազուստ պիտի  
չունենայ . միայն թէ ինչ որ հաղնի  
նէ , վրան աղէկ պարտըկած ու պար .  
կեշո ըլլայ :

( դ . ) Ի նայուածքէ . այն բանն  
որ քեզի չիյնար , կամ քեզի հարկա .  
ւոր չէ , մի նայիր , մի տեսնար . ես  
առաւել՝ արդիլած բաննը . թէ որ եւ .

այ չի նայէր արդելած ծառին վրայ ,  
անոր պառւղը սիրտն ալչէր ուղեր ու  
չէր ուտեր . ու մեր զլուխը այսչափ  
շարիք չէր կուտեր : Աս խրատս մէ-  
կալ պապէթներուն ալ պէտք է . ամ-  
մա անոնց ուրիշ ըսելիք ալ կայ :

ՃԵ . Քեզի կըսեմ ով այրի կամ  
որբեվարի մնացածդ , որ կամաւորա-  
պէս հրաժարեր ես ասկից էտե աշ-  
խարհքէ , մշյմալ աշխարհքի անուն  
չես ուղեր տալ : Յաէ որ ստոյգ սըր-  
տանց ստոյգ այրի չես , սիրտ աշ-  
խարհքի հետ կապած է նէ , առա-  
քելոյն խրատը դիտես , տահա աղբէկ  
է ( կըսէ ) նորանց կարգուխս , քան  
թէ այրիս՝ յու էրիս հոգւով և մար-  
մնով . ապա եթէ ստոյգ այրի ես ,  
նիէթդ ավ հաստատ դրեր ես նէ ,  
ասկից էտե քեզ կըօնաւոր կուսանքի  
սըրան դիտցիր , ու անոր կեօրէ պա-  
հէ ( ա ) վերի դրած չորս կանոնր :  
( բ . ) Վ բագ զլուխդ պարկեշտութի  
փայլի , հաղուստիդ միջակ եօլու-  
դունովը՝ ձեռվը , որ էտա իւլվան չի  
դանուի . մանաւանդ զլիսու զարդա-  
րանք չըլայ , զերէ քու մարմնաւոր  
զլուխդ չիկայ . հոգեսոր զլուխդ ալ

քս անանկ դրսի զարդ չուզէր , հա-  
պա քու սրտիդ առաքինութեան զար-  
դերը կըսիրէ : ( Կ . ) Ըատ մարդու  
հետ տեսնուիլ չըլլայ , տնէ 'ի տուն  
քալել չըլլայ . բամբասանք՝ խօսք խօ-  
սաթայ բնաւ չըլլայ . քու վրադ հիշ  
խօսիլ մի տար՝ ոչ աղէկ , ոչ գէշ :  
( Կ . ) Այինաւորիկ հեչ մէկ էրիկ մար-  
դու հետ մի տեսնուիր , լախըրատը  
մըներ . մինաւորիկ ալ մի նստիր . զաւ-  
կըներ ունիս նէ , անոնց հետ նըս-  
տէ ելիր , անոնք աղէկ կառավարէ .  
անկից մենծ բարեզործութիւն քեզի  
չըլլար . հասուն զաւակ չունիս նէ ,  
քեամիլ կնիկ մը կամ մարապետ մը  
քովիկդ առ . և քու խըսըմներէդ մէ-  
կը ճարէ որ քու առնելիք տալիքդ  
հոգայ . գուն սօխախը մի ինկնար .  
սէյիրի տեղուանք , հարսնիք մարսնիք  
երթալու հավէս մըներ . քեզ աւելի  
հոգեորի առեր , որ հոգեոր հարսնի-  
քին արժանի ըլլաս . և արբայութե-  
մէջ կրկին պսակ առնես՝ կուսանաց  
և ամուսնացելոց հետ :

Ճկ . Քեզի կըսեմ ով աշխարհա-  
կան՝ կարդըւած , թէ էրիկ , թէ կնիկ ,  
կարդիդ կանոնը և պարտքը ճանչ-

ցիր, ու անոր կեօրէ շարժէ։ Կնկանը պարտք է, որ իր զլխաւորին հընազանդ ըլլայ՝ խոնարհ սրտով և պարկեշտ սիրով։ Երկանն ալ պարտքըն է, որ իր ընկերոջը հետ սիրով ըլլայ, առանց երես տալու՝ անուշ ըլլայ, անոր սիրով չի կոտրէ. « իբրև տկար անօթոյ » պատիւ ընէ։

(ա.) Արտանց սիրել մէկզմէկ՝ աւելի քան զեղբար և զքուր. մէկ մէկու վրայ մեռնիլ, մէկ մէկու կոնակ կենալ, պաշտպանել, պակսութիւն մը խօնտուրմիշ չընել. ուրիշի առջեւ մէկզմէկ այլալլամիշ չընել. իրար պակսութեանը չնայիլ, իրարու համբերել. մէկզմէկ առանձին խրատել և յորդորել սիրով. սըռերնիդ դուրս չի տալ. զլուս զլխու տալ՝ աշխատիլ տներնիդ աղէկ հողալ. և մէյմէկու համար ամմէն իժիր աղօթք ընել, որ միատեղ ասլրիք սիրով 'ի սէրն այ, և միատեղ արքայութեան մէջ ալ յաւիտեան կենդանի ըլլաք։

(բ.) Կնչպէս մէկ սիրտ մէկ հողի էք նէ, ասանկ ալ մէկ մարմին ըլլալնիդ աղէկ զիտնաք. « Եղիցին

Երկուքն ՚ի մարմին մի . և այնու .  
հետեւ ոչ են երկու , այլ՝ մարմին մի » .  
Հարդ . Ժ . 8 : զլխընիդ իրարու ծախու .  
ած է . դուն անորն ես , ան քուկդ է .  
Ճեր մարմնոյն տէր չէք . « զի կին  
մարմնոյ իւրում ոչ իշխէ , այլ այրն .  
նոյնպէս և այրն իւրում մարմնոյ ոչ  
իշխէ , այլ կինն » . ա . իոր . է . 4 :  
Աս պարտքս անլուծանելի պիտի պա .  
հուի . աս հնազանդութիւնը երկու  
կողմէն ալ կատարեալ պիտի ըլլայ .  
աս հաւատարմութիւնը ինչուան ՚ի  
մահ պիտի չաւրբվի . դիւրին կրօնք  
մը չէ՝ աշխարհքիս կարդը մտնալը .  
դժար կրօնք է . թող առաջուց մըտ .  
մտան , որ ետքը ընկըռ եանկըռ չը .  
նեն :

( գ . ) Ո՞էկ մարմին պիտի ըլլաք .  
ամմա բոլորովին մարմին պիտի չըլ .  
լաք . հոգւով այ պիտի վարուիք ու  
կառավարուիք , որ որդիք այ կարե .  
նաք ըլլալ , դուք ալ՝ Ճեր դաւկըներն  
ալ , թէ որ ած կամեցեր է տալ նէ .  
Երկուքդալ զդուշ կեցէք՝ բարեխառ .  
նութեան և պարկեշտութեան կա .  
նոնէն դուրս չելլաք , բնութեան օ .  
րէնքը չխանդարէք , մաքուր սիրտ և

ուղիղ դիտաւորութիւն ունենաք ,  
անբնական և անբանական ճամբա-  
ներ չե բռնէք . չէ՞ նէ՞ ած կըսրդողի ,  
զաւկի տեղ ցուցանքներ կըլան ձե-  
զի՞ մարմնով խոռ , սախատ , և հող-  
ով զալըմ , անկարգ . որ հախեր-  
նէն չէք կընար դալ , անոնք ձեր հա-  
խէն կուզան :

( Դ . ) Օ աւկի սէր , զութ , աղէկ  
կառավարութիւն . սալթ մարմիննին  
չհողալ , հապա աւելի հողւոյն հոգ  
տանիլ , և իսլրէթ տալ , որ երկիւ-  
ղած , ածապաշտ , բարի զաւակ ըլ-  
լան , թէրպիէլի , խայրէթլի , կար-  
դալու ու բանի զործի եարար . ա-  
նանկ որ աեսնօղներն ալ փառք տան  
այ , ու կարենան ըսել ձեզի համար  
և ձեր զաւկըներուն համար , « սո-  
քա են զաւակ օրհնեալ յաստուծոյ » .  
Էսայ . կա . 9 :

( Ե . ) Աշխարհական ենք ըսելով  
քրիստոնէութիւնը պիտի չիմոռնաք .  
ամմէն բանը ձեզի ճայիզ մի տես-  
նաք , լայնու արձակ ճամբան ձեզի  
մինասիալ մի՛ սեպէք . հապա « ամե-  
նայն ինչ ձեր պարկեշտութեամք և  
ըստ կարդի լինիցի » , ա . իր . ժդ . 40:

Քրիստոնէական օրինացմէ գուրս  
չելլաք. յիշեցէք որ գուք ալ մլրտու-  
թեան ատենը հրաժարեր էք 'ի սա-  
տանայէ և յաշխարհէ և յամենայն  
խաբէութեանց նոցա. սուտաշխարհք  
կըսէք, տեսէք որ ձեզ չիխաբէ իր  
ստութքը. « որպէս օձն խաբեաց  
զեւայ խորամանկութեամբն իւրով»։  
Ա'էկ խօսքով, « եթէ ըմպիցէք, եթէ  
ուտիցէք եթէ զինչ և առնիցէք, զա-  
մենայն 'ի փառս աստուծոյ արաս-  
ջիք»։ կըսէ առաքեալն . ա. հ. թ. Ժ.  
34: ուրեմն նայեցէք որ ձեր ամենայն  
ըրածը՝ խօսածը՝ մտացածը՝ անանկ  
ըլլայ, որ միշտ կարենաք ըսել, թէ  
աս բանս կընեմ՝ կըխօսիմ՝ և կը-  
խօրհիմ'ի փառս աստուծոյ. ան ա-  
տեն ան ալ ձեզ կօրհնէ և օրհնէ  
ամենայն հոգեւոր և մարմնաւոր օրհ-  
նութեամբ :

ՃԷ. Ձեզի կըսեմ ազատներ, նոր  
ֆիտան ազապներ՝ կտրիճներ՝ ձա-  
հիլներ. վայլեցէք ձեր ազատութիր  
ըստ աստուծոյ. քանի որ ատեն ու-  
նիք՝ դիտցիք ձեր ազատութեան  
խըմէթը, ատեն կուզայ որ զլխընիդ  
կըկապուի, ատ ազատութիւնը շատ

սլիտոր յիշեք։ Բայց չըլլայ թէ պատրուակ չարութեան ըլլայ ձեզի առ ձեր ազատութիւնը։ չըլլայ թէ բացուին ձեր աչքը ատենէն առաջ։ չըլլայ թէ ծառ կենացը մէկ դի թողուք, ու երթաք ուտէք արդիլած ծառէն դիտութեան բարւոյ և չարի. ինչպէս ըրին մեր նախահայրը և նախամայրը իրենց ճահիլութեան ատենը՝ չարաշար բանեցնելով իրենց ազատութիւնը՝ խորամանկ և օձաբարոյ սատանային խրատով։ որով ընկան իրենց թաղաւորական ազատութենէ ՚ի ծառայութիւն մարմնոյ մեղաց, և ողորմելի եսիրութիւն հոգւով և մարմնով։

Առաջ եկուր պարկեշտ պատանեակ և կտրիճ երիտասարդ, նայէինչ պիտոր ըսեմքեզի։ Կուզես այև մարդկան հաճոյ ըլլալ նէ։ ասկանոններս աղէկ պահէ։

( ա . ) ՎԵՆՃԵՐՈՒՆ խօսքը մոել. որով ծնողքի օրհնենք կառնես, և աստուծոյ օրհնութեանը արժանի կըլլաս։ «Պատուեա զհայր քո և զմայր քո... զի բարի լինիցի քեզ, և երկայնակեաց լինիցիս ՚ի վերայ եր-

կրին, զոր աէր ած քո տացէ քեզ» .  
« Ե . 16 : Ամմա դնենք թէ զուն  
խելացի ես փրթեր . մենծերէն էւել  
է եղեր խելքդ . ած իմաստութիգ էւել  
ցընէ . զիտեմոր տղայ չես, տղայութիր  
անցուցիր՝ հիմա աղէկը կըճանչնաս՝  
զէշը կըհասկընաս : Անանկ է նէ՝ ու  
բիշի խրատուն կարօտ չես մի ըսենք :  
սողոմոն իմաստունէն շատ չէ խելքդ  
եա . ինքը հնազանդութի պահեց միշտ,  
ու ամմէնուն հնազանդութի քարոզեց .  
« որդի եղեալ եմե ես ( կըսէ ) հալա-  
տակ հօր իմոյ, և սիրեցել յաչո մօր  
իմոյ : Ա ուր որդեակ խրատու հօր քո  
և մի մերժեր զօրէնս մօր քոյ . զի  
պսակ շնորհաց ընկալցիս 'ի զլուկս քո  
են : առաջ, առ, 8, դ, 3 : Քրիստոսի չափ  
չես կըբնար ըլլալ եա . անոր աշ-  
կերան ես, զոնէ անոր պիտի նմանիս,  
իրեն պէս հնազանդ պիտի ըլլաս .  
« և էր նոցա հնազանդ» , կըսէ աւե-  
տարանը : Հար մար չունիս նէ՝ քեզնէ  
մենծ եղբար ունիս, քեզնէ վեր մարդ  
ունիս . անոնց խօսքովը քալէ, քո խել-  
քովդ մի շարժիր . չէ նէ՝ սանձարձակ  
ձիու պէս լեռնէն վար կըդլորիս, տիւ-  
մնսիզ նաւու պէս ծովը կըկորսուիս :

( թ . ) Քեամիլութիւն սիրել , քեամիլներու հետ տեսնուիլ . Ճահիլներէն հովարտաներէն հեռու կայնիլ : « Այէինչ բարի անուն և իհթիպար ունին քեամիլները , ինչ գէշ անուն ունին ճահիլները . դուն որ վար կը զարնես առսրզները՝ ըռսրզները , կերուխում սիրօվները , խումարապազները , ինչ բան ունիս անոնց հետ . թէմիզ հագուստով ինչու քեօմիւրլիւխ մտնաս . թէմիզքեար եղիր հոգւով և մարմնով , որ երեսդ աւ ճերմակ ըլլայ այ ու մարդկան առջեւ :

( դ . ) Բերանդ մաքուր պահել . ոչքիւֆիւր , ոչ առասպել խօսք , և ոչ անշնորհք շախայ : Ինչու մաքուր հայլին մէկ շնչով մը առւնուխանմիշ կըլլայ , որ մէջը բան չերենար , ետ երեսը աղտոտ կըցյնէ . ասանկ ալ մէկ անմաքուր խօսքով մը՝ սրտի սրբութիւր կաւրըմի՝ խօսողին ալ՝ լսողին ալ : « Այն օրինակով ջանա մաքուր պահել աչքդ ալ . պէտք չեղած բանը չի տեսնաս . չէ նէ՝ կըդէհիրոտիս կըմեռնիս . « Ել մահ ըստ պատուհանս ձեր . և եմուտ յերկիր ձեր » . Երէմ . թ . 21 : Յոր երանելին իր կտրձութէ պէրի առ կա-

նոնս նիէթով կը պահէր . ուստի կըսէ .

« Ուստ եղի ընդ աչս իմ , և ոչ հայեցաւ 'ի կոյս » . յոբ . լա . 4 : Էս առաւել անպարկեշտ անձանց վրայ մի նայիր :

( դ . ) Դատարկ չի կենալ . սատանան որ քեզ պարապ զտնայ նէ , առջի զործքը կըլլայ քեզ ձգել 'ի փորձութիւն մարմնոյ : Բանիդ զործիդ , զէնահաթիդ՝ քեարիդ , կարդալուդ՝ աղօթքիդ , խզմէթիդ էտևէ ըլլաս նէ , ոչ դուն ատեն կունենաս մեղք մը միտքդ բերելու , և ոչ սատանան կըրնայ քովդ մօտենալու : Խնչպէս մէկ մարդ մը զբաղմունքի մէջ ըլլայ՝ ուրիշներուն հետ մասլահաթ մը տեսնալով , դուն անասեն անոր քովը չես ուզեր ու չես ալ կընար մօտենալ , բան ունի տէյի . հապա պարապ ատենը կըփնտուս՝ որ ուզածիդ պէս հետը կեօրիւշմիշ ըլլաս , սատանան ալքեզի ասանկ կընէ . պարապ տաենըդ՝ քովդ կուզայ . զբաղմունքիդ ատենը մէկ դի կըկենայ :

Ժը . Անայ որ Ճահիլ ու քեամիլ խելահաս աղջիկներուն ալ մէկ քանի կանան պէտք է՝ վերի ըսածներէս 'ի զատրայց ապէկ կըլլայ որ անոնց ըսելիքս՝

իրենց մօրը զուրցեմ։ Յօնդ աչուրնին  
բանան մարերը՝ որ իրենց զաւկըներուն  
աչքը չիրացուի. չէ նէ՝ ետքը շատ փիւշ-  
ւան կըլլան, ու շատ մենծ համար պիտի  
տան այ։ Վ այ զէշ մօրը, որ իր զա-  
ւակը իրեն կընմանցընէ. վայ կուզայ  
աղէկ մօրը զլուխն ալ՝ որ իրեն զա-  
ւակը իրեն չինմանցնէր, երբոր կըր-  
նար նմանցնել. առջինը կըդատա-  
պարառուի իրեն կրկին շարութենովը՝  
որ ուրիշի ալ պատճառ եղաւ չար ըլ-  
լալու. երկրորդն ալ կըդատափետուի  
իրեն անհոգութել. հիմա մեր խօսքը  
ասանկ աղէկ մօր վրայ է՝ թէ բնչպէս  
հոգ պիտի տանի իր աղջիկ զաւակը  
մեծցնելու ատեն։

Պըդտըկուց պարկեշտ պահելու է.  
կամքը կոտրելու է. աղօթքի, կարդա-  
լու, բան բանելու, թէրպիէով շարժե-  
լու, խզմէթ ընելու սովորեցընելու է.  
պէտքը չէ թողուլ՝ որ ոչ իր առջեր  
և ոչ ուրիշի առջեւ համարձակ կեր-  
պով խօրաթէ, կամ շատխօսութիւն  
ընէ. անպարկեշտ կամ անվայել կերպ  
մը շունենայ՝ նստելու ելլալու պառ-  
կելու ատեն. վրայ զլուխը կոկ ըլ-  
լայ, ոչ փաշատած և ոչ խեղեփցած.

երեսէն ալ ամօթխածութիւն կա-  
թէ , հիճասլը ու խաղնիլը սիրէ պար-  
կեշտ աղջիկներուն պէս : Ենչպէս ա-  
րիստոաէլին իմաստուն աղջիկը՝ երրոր  
լսեց խելացի հօրմէն աս վարպետ  
հարցմունքս , թէ ասչափ զուներուն  
մէջ որ ըսէնկը կըսիրես , աս խելացի  
ու վարպետ պատասխանը տուաւ . ան  
ըսէնկը կըսիրեմ կըսէ , որ խաղնկոտ  
աղջրկան երեսը կըտեսնուի :

Դարձեալ պիտի նայի մարր՝ որ  
զաւկին խելքը բացուելէն էտե՝ օյուն-  
ձախ բաններու ետեէ չիրնայ , նոր իճատ-  
ներ չիճարտարէ , հայլիի առջև շատ  
չի կենայ , մանչիկներու հետ չի խա-  
ղայ . մինաւորիկ չի կենայ մէկ տեղ  
մը ոչ մանչու հետ , և ոչ աղջկան մը  
հետ . չէ նէ՝ սատանան անոնց մէջ  
կըմտնայ՝ միանձի կը լսայ՝ մանտր մնւն-  
տըր առուտուր ընելու : Վիշմը մնձ-  
նալէն էտե՝ օտար մարդու չերենայ ,  
չիտեսնայ . գուսը չիկայնի , դոնէն  
գուրս հիշ չելլայ առանց մօրը . պա-  
տուհանը շատ չի նստի . խալապալըն  
տեղը հիշ չնստի . չէ նէ՝ ամմէնէն  
մէյմէկ հիսսէ կառնէ չարութեան .  
ինչու որ՝ աղջիկներու բնութիր հէմ

Հետաքրքիր է , հէմզափու ընօղ ամմէն  
տեսած ու լսած բանը :

Հապա ի՞նչ ըսեմ ան մարերուն , որ  
իրենց անմեղ զաւկըներուն արունը  
կըմանան . անոնց առջեւ ամմէն բանը  
բաց կըխօրաթեն . սկզբ չեղած բաները  
կելլեն անոնց կըհարցընեն՝ որ աշուր-  
նին բացուի , կըսորվեցնեն ու կըցցը-  
նեն չդիտցած բաներնին . աշըխ սէյիր-  
ներու տեղուանիք կըտանին . առաս-  
պել խաղեր կանչել կուտան , կամ թող  
կուտան . և այն . զէշ մայր չե՞ն մի  
ըսուիր ասոնք՝ վայի ու անէծքի ար-  
ժանի : Երանի այն ծնողաց՝ որ ածսլաշ-  
տութք և երկիւղածութք կըմեծցընեն  
իրենց զաւկըները . որով հէմայ՝ հէմ  
մարգիանց առջեւ զովելի կըլլան իրենք  
ու իրենց զաւակներն ալ :

Հապա թէ ծնողքը աշխատին իրենց  
զաւկըներուն աղէկ ըլլալուն՝ հոգեոր  
և մարմնաւոր կողմանէ , ու զաւկըները  
աղէկ չելլաննէ , ծնողք իրենց վարձքը  
չեն կորսնցներ , էւելօք կառնեն . զաւ-  
կըներն ալ իրենց պատիժը չեն անցու-  
ներ , չէ թէ միայն անզին ( որ է սոս-  
կալի , ) հապա աս աշխարքիս մէջն ալ  
( որ վախնալու բան է ) . ինչպէս որ

շատը աչքով տեսանք , ու կրտեսնանք  
կոր : Խելք ունին նէ ուրիշ զաւակները ,  
ասանկներուն օրինակէն՝ աւելի խելք  
կըրնան սորպիլ . անանկ որ՝ ինչողս  
աղէկներէն աղէկ օրինակ կայ առնելու ,  
զէշերէն ալ սախընմիշըլլալով հեռա-  
նան պիտոր և ուրիշին պակսութենավ  
ու պատիժով իրենք խրատուին պիտոր .  
չէ նէ՝ ետքը իրենք ալ այ բարկու-  
թեանը կըհանգիպին . և ան ատեն այ  
ձառքէն չեն կընար զիրենք խալըսել  
իրենց սր ծնօղքն ալ . ամմէն մարդ իր  
զլիսուն ձարը պիտի տեսնայ . որ չըլայ  
թէ իր ծնօղքը վեր ինքը վար ըլլայ .  
կամ իր զաւակը վեր՝ ինքը վար ինկնայ ,  
ինչպէս որ շատին կըհանգիպի երկու  
կերպն ալ :

Գ. Լ. Ժ.Ա :

Հասարակաց իամ բազմուն նէրգործական ցաւու-  
թու առելի ու եղայ իարօդին ընուհացն այ :

Օ արմանք մը եկաւ ինձի ինքիրմէս՝  
աս բաներս զըելու ատեն . ատ ինչ  
է ըսի , ես գեղ կենաց կուզէի շարա-  
զրել ամ ընդղէմ ամենան հողեոր

ցաւոց և մահաբեր հիւանդութեանց՝  
իբրև հողեօր բժշկաբան մը . Հիմա  
ի՞նչ եղաւ . օխտը մահուչափ ցաւերը  
ձառք առեր կերթամկոր . ուրիշ ցաւ  
չիկա՞յ մի՝ գեղի կարօտ . ( կարծեմ թէ  
կարգացողներուն մոքէն ալ պիտի ան-  
ցնի աս բանս : ) Մէջմալ նայիմ որ՝  
բիւր և անհամար ախտեր կան , որ ոչ  
ախտէրի խանութ և ոչ էզաճիի՝ կրնայ  
ասոնց գեղ հասցընել : Ճէլէ սկսիմ  
ըսի՝ մէկքանիին էզան զրել . տեսնամ՝  
որ՝ նոյն գեղերը ալէտք կըլլան կոր  
ամմէն ցաւու , ինչ գեղ որ կայ տրուած  
աստուծմէ օխտը մահուչափին դէմ .  
մէյէր ( աղէկ մը նայիմ որ ) ցաւերն  
ալ ա՞ն օխտէն զուրս չեն . յու ինչպս  
ամենայն մեղք ծնունդ են եօթնազլուխ  
վիշապին , այսպէս ալ անոնց հակա-  
ռակ եղած առաքինութիները՝ ամմէն  
կերպ մեղքին հախէն կուզան :

Ուստի ամենեին էւելորդ երեցաւ  
ինծի՝ ալ ուրիշ մեղքեր մէջքերել , և  
մէկիկ մէկիկ գեղ զրել . չէ նէ՝ կրկ-  
նաբանութի կըլլար , ինծի ալ կարգա-  
ցողին ալ զլիսացաւութիւն կըբերէր :  
Միայն թէ որովհետեւ փորձը կըցընէ  
որ պազի պազի անիմանալի ցաւեր

կան բազմութե մէջ , որ ամմէնքը  
ֆարղին չեն երթար՝ թէ ծանար բա-  
ներ են , ևս տուաւել՝ թէ որ մեղքին  
ծնողքն են կամ ձագերն են , և կամ  
սոսկ մարդկային պակասութիւն մը  
կըսեալեն՝ իրու տկարուին ներելի , ամ-  
մա իրենց վրայ ներելի , ուրիշի վրայ  
աններելի , ասանկ ցաւերուն մէկ քա-  
նին հարկաւոր կերենայ հոս յիշել ,  
որ անսնցմով անսնց նմաններն ալ  
հասկըցուին :

ա . Առաջին՝ երեելի և աներեսոյթ  
ցաւ մը նէ հասարակաց՝ Անդածութի ,  
կմանագութի հենաց հոգուն : Չեմզիտեր՝  
ինչպսկըլայ որ մարմնաւոր կենաց կող-  
մանէ ամմէն բանի խելք կըթափենք . իսկ  
հոգեւորին ապուշ կըմնանք . կմհայվա-  
նի պէս թէվէքէլի կեանք մը կանցը-  
նենք , կամը ըոլոր բանականուինիս միշտ  
քքի բաներուն կըծախենք , որ ատեն  
պիլէ չիմնար՝ թող թէ զլուխ՝ չարն ու-  
րարին հոգւոյն մտածելու : Հետն ալ  
անհոգութի մը տիրած , որ ամմէն  
մարդ անփոյթ կերենայ կոր իր կատա-  
րածին վր . կեանքերնին անցնել կը-  
նային՝ սանկ նանկ . բայց կեանքը  
անցնելէն էաւ կեանք մը կուղայ , թէ

մահ, անի հողալ չիկայ՝ զերէ մամը տալ չիկայ : Արդ յայտ է՝ թէ այս ախտս է բուն իսկ ծուլութիւն ըսածնիս, ուստի անոր գեղերը նայէ . ետքը զանցառութեան մեղքի վրայ ըսելիքս ալ կըտեսնաս :

Հիմակուց հիմա ես ասոր կըցաւիմ որ՝ անմտածութիւնը , որ է կամ անբանութիւն կամ խելազարութիւն կամ քնածութիւն, անանկ թագաւորեր է շատին զլիսուն վր որ մտածօղը խենդ կըսեալեն . հոգւոյն հող ընօղը խղճահար կըհամարին . հոգեոր խրատ խօսողը՝ տղի խելքէն վեր չեն դներ . հոգեոր բանը՝ պօշ ատեն ունեցողի պարտք կըկարծեն . կմ բան չունեցող մարդու գործ է կըսեն : Ան իսէ՝ աս է ասըլ մարդու բան ու գործքը , և առջի և վերջի հարկաւոր զործքը . « վախճան բանիս՝ զամ ինչ լուր . յայ երկիր և զպատուիրանս նորա պահեա . վս զի այս է ամենայն մարդ . ( կամ, զի այս է մարդն ամենեին : ) Օի զամ արարածս ածցէ ած ՚ի դատաստան . յամի անտես արարելոցն՝ եթէ բարի և եթէ չար » . Ճաշակ . Ժբ . 13 : Ուրեմն իրենց՝ յր հասիրաց ըրածը բոլոր դարտակ և

անսպիտան բան է . վեաս ալ մենծ , որ  
քքի մէջ բոլորովին ընկղմելով աւելորդ  
հոգօք աշխարհականօք ու գիշեր ցորեկ  
մտմբառւքով հոգւով և մարմնով կըր-  
նան կորսըւիլ . ինչպէս որ շատն ալ կը-  
կորսըւի : Մի այսպէս սիրելիք՝ մի . հա-  
պա « զվերինն խորհեցարուք . մի զայս՝  
որ յերկրի աստ է » . ի՞ւլու . դ . 2 :

Կապելու խենդեր ալ կան միջերնիս .  
Էն առաջ լեզունին պէտք է կապել ,  
որ անհոգութիւննին առաջ տանելու  
համար՝ կամ խօսքով կամ զործքով  
կըսեն . մենք հիմակուց հիմա մեր աս  
աշխարքը նայինք , քէֆէրնիս զէֆքեր-  
նիս նայինք , ետքը ինչկուզէ նէ՝ ըլլայ .  
ինչ պէտք է ըլլալիքը մտմտալ , ինչ  
որ պիտի ըլլայ՝ պիտոր ըլլայ : Ատանկ  
է մի , ետ ով անխելք՝ ատ խելքը ուս-  
կից սորվեցար որ մարմնաւորին եաքը  
միշտ առաջուց կըմնտմտաս . ինչու ամըո-  
վընէ ձմերվան զահրէ կըտեսնաս . ինչու  
իրիկուան ուտելիքդ՝ առտրվանց կամ  
կէս օր կըպատրաստես . ինչու այսօր  
կըվաստըկիս նաև վաղուան համար .  
բան մի զներ՝ բան մի եփեր , ու չունե-  
ցածդ կեր . աս չըլլար նէ , զոնէ աս-  
օրուան վաստակդ հատցուր , վաղը

ինչ կուզէ նէ՝ ըլլայ։ Աս անհոգութիս  
ընէիր նէ, զուցէ կը բնայիր վաղուան  
ապրուստն ալ վաղը վաստըկիլ ու  
ապրիլ։ բայց աս կենացս մէջն որ  
հողւոյդ վաստակը ընես նէ, անզիի  
կեանքը վաստակ չիկայ . ձեռքդ լեցուն  
մեռնիս նէ բարի զործքով, յաւիտեան  
հարուստ կը լլաս . ձեռքդ ալարապ եր-  
թաս նէ, յաւիտեան զիւյիւրտ կը լլաս,  
ասոր ճարը հիմակուրնէ տեսնելու  
չէ՞մի . ասանկ մենծ բանի անհոգութի  
ուր տեղ կը սրդմի . զուն որ քեզ չի  
հոգաս նէ, ուրիշ մը քու տեղդ հոգա-  
ցող կայ մի . չիկայ . հապա ինչ խեն-  
դութի է ինչ թմրածութի է, որ աս  
անցաւոր Շքիս համար ամմէն հոդ  
ու մամտուք կը նես էւելօք, իսկ անանց  
և յաւիտենական Շքին համար՝ կամ  
բնաւ չես հոգար . կամ խիստ քիչ կը  
հոգաս :

Ի . Երկրորդ ցաւը՝ որ առջինին հետ  
ցաւելու բան է, Տառանաւ պմահ, Սեռունելու-  
ուն առւել։ Ասկից է մարդկանց ամմէն  
կերպ անկարդութիւր, և այս է սատա-  
նային հնաբքը՝ որ ինչպս եւայի առջե-  
ղած սուտ հանել ուզեց, ու անոր ըս-  
պառնալիքը՝ յու մահը յիշելը հեռացուց.

որ աստուծմէ հեռացընէ զանի , « ոչ  
եթէ մահու մեռանիցիք » ըսելով .  
ասանկ ալ մեզ կըխարէ Ճարտար կեր-  
պով . մեռնիլ կայ ամմա կըսէ , ոչ թէ  
այսօր կամ վաղը մեռանիցիս . աս մօտ  
տարիներս մահը քեզնէ հեռու է .  
տարիքդ շատնայ , ատենդ լրմնայ ,  
բանդ գործդ կատարուի . ետքը ետքը՝  
մեռեր ես չես մեռեր հոգ մըներ . հիմա  
հանդիստգնայէ , մարմնոյ կեանքըներ-  
կայ է՝ ատօր նայէ , հոգոյդ ալ ատեն  
կուզայ որ կընայիս : Ասանկ խաբուեր  
են ՚ի սատանայէ շատ մարդիկ . ետքը  
անդին աչուընին բացուեր է՝ Ճանաչել  
զրարի և զչար՝ խելքէ դուրս . ուրեմն  
գուն հիմա բարին Ճանչցիր՝ մահդ  
մամտալով , որ ետքի չարը չտեսնաս :  
Չերկնցնեմ . այլ միայն մէկ նոր բան  
մը կարդացողներուն միտքը ձգեմ , որ  
կարծեմ թէ քիչ մը արթընցընէ զի-  
րենք , որով և ամմէն օր պատրաստ  
ըլլան մեռնելու , չէ՞ նէ՝ անպատրաստ  
զացողին բանը զէշ է :

Ասելիքս է՝ կարճութիւն մարդկային  
կենաց՝ մարդկանց սովորական կարծի-  
քէն շատ կարճ : Ասոր փորձը ամմէն  
մարդ չի կընար հասկընալ , երբոր

տեղեկութիւն չունի Հքէս՝ թէ որ քաղաք, որ գեղ, օրը քանի մարդ կըմեռնի. և մեռնօղները քանի տարուան են. իրարու վր. կէ՞նձ շատ կըմեռնի՝ թէ ծեր. կէնձին մէջ աւելի կէ՞նձ, թէ աւելի տարեց : Ատոյզը այս է՝ անհամար փորձերով հաստատուած, որ միշտ՝ պղտիկ հասակով մեռնօղը շատ է ու խիստ շատ՝ քան զմեծահասակը : Անանկ որ հետաքրքիր հեղինակին մէկը ասանկ տէ ֆակէր մը կուտայ ընդհանրապէս :

Աշխրքիս մէջ եղած բոլոր մարդկանց չորրորդ փայը, այսինքն չէյրէկը, մէկ տարուան չեղած կըմեռնի կոր. անոնց մէջն ալ տասը ամսական մեռնողէն շատ է հինգ ամսըվան մեռնօղը. ասկից շատ է երկու իրեք ամսըւան, կամ նորածին եղածը :

Բոլոր մարդկանց՝ իրեք փային մէկը կըմեռնի կոր քսան կամ քսանւիրեք տարին հասած չի հասած :

Բոլոր մարդկանց կէսէն շատ էւելը՝ չի երկու անդամ երրորդ փայը (ինչ-

պէս վեցը՝ ըննին քովը ,) կըմեռի կոր  
երսունըւինը տարին չիլըմնցուցած :

Բոլոր մարդկանց՝ իրեք անգամ  
չորրորդ փայը ( ինչպէս վեցը՝ ութին  
քովը , ) կըմեռի կոր խասուն կմշյիսուն  
ու մէկ տարին չհասած : ( Օխտանա-  
սուն կամեօթանասուն տարւան մարդ-  
քանի կայ աշխարքս նէ , ասկից իմացիր  
որ՝ տասը տղոց միջէն որ մէկ օրը ծներ  
են զանազան տեղ՝ մէկ հատը միայն առ  
տարիքը հասնի նէ , շատ բան է : Ուժ-  
սունտարեկան եղօղը՝ երսուն մարդկան  
մէջ մէկ հատը չըլլար . ըննսուն տարին  
հասնօղ՝ իրեք հարուր մարդկան մէջ  
մէկ մարդ մը կըլլայ չըլլար . իսկ հա-  
րուր տարեկան ապրօղ ( կըսէ՝ ասոնք  
զրօղը , ) տասուերկու հազար մարդու  
մէջ մէկը միայն կըզըտնուի : Բայց ես  
տասը չեմ զարմանար . հապա շաշմիշ  
ըլլալու բան է՝ որ մենք զմեղ առ մէկ  
հատիկ ապրօղէն էւել կըբոնենք . ու  
ասանկ կը խաբուինք չարաչար :

Աս մէկ հիսապ մը նէ ըսել ու ան-  
ցնիլ չըլլայ . գուն ալ զիացածիդ կեօրէ  
հիսապի նստէ , կըտեսնաս որ՝ կենէ  
խելքէդ վեր է եղեր մահուան տէֆ-  
տէրը . բայց ալ աւելի աղէկ կըլլայ

որ աւետարանական հիսապը բռնես  
քու վրադ . « արթուն կացէք , զի յո-  
րում ժամու ոչ կարծիցէք՝ զայ որդի  
մարդոյ » : Աս բանս չի մամբտալէն  
է՝ որ մարդիկ անմահաբար և ածաբար  
կուզեն վարուիլ . ամմէնէն վեր ըլլալ ,  
ամմէնէն հարուստ . համարձակ կը-  
զործեն զշարը . հող չեն տանիր բա-  
րեղործուեն , և աղէկ սկատրաստութեն  
աս աշխարքէս անդին երթալու :

Չըսես թէ մահը չիշելը մեղք չէ ,  
մէկ անհոգութի մը նէ . ատ ալ ինչու  
հոգւոյն ցաւերուն մէջ դրիր :

Անանկ ցաւ մը նէ՝ որ ես ալ չեմ  
դիտեր , թէ ուր տեղաւորեմ . դուն մըտ-  
քիգ մէջ տեղաւորէ , ես խայիլ եմ :  
Անեղք չէ կըսես . հապա ինչու չես  
ըսեր՝ թէ կամ նշան է , և կամ սկատ-  
ճառ է մեղաց . ինչպէս ոսք չելլալը  
զիշեր ցորեկ նստիլը կամ պառկիլը  
անշարժ , հիւանդութի չէ նէ , սախ-  
տուեն նշան է՝ անդամալուծութեն կամ  
ետքի ծերուեն , որ մահուան դուռը  
մօտեցեր է : Խշտահ չունենալ կերա-  
կրոյ , կամ մէտէ չունենալ ուտելու ,  
միաէի աւերութէ կուզայ . հիշ չուտես  
նէ , մահը քեզ կուտէ :

կ. Երբորդ ցաւը՝ անունով մօտ  
առջի ցաւին, գործքով այլանդակ՝ է  
Դաւազութի (իր էհմալութի կամ եսք  
ձգելը անհոգաբար) այն բանը՝ որ  
մեզ պարտական ըրեր ենք կատարելու.  
որ սոսկ ծուլութի չէ, հապա անիրա-  
ւութիւն և անզգամութիւն։ Ըատ  
ճուղ ունի աս քեօքը շորնալու ծառը,  
որ շատին սիրտը տնկուած է. ես մէկ  
քանի տալը ձառքով շօշափել տամ  
քեզի։ Փորձով կըտեսնաս գրեթէ ամ-  
մէն օր ասոր անոր վրայ, (երանի թէ  
քու վրադ ալ չիտեսնայիր,) որ շատը  
իրենց ծառաներուն, մշակներուն,  
բանուորներուն, սըւոր նըւոր տաղիք  
ստակը՝ որ արդար առնելիքնին է, որ  
շափ կուշացընեն. ինչուան անոնց  
հոգին չիհանեն նէ, չեն տար։ Ըատն  
ալ կայ՝ որ ըստկի պարագ ընելու չեն  
վախնար. փոխ կառնեն (տուօղ ըլայ  
նէ,) շահով ալ ստակ առնելու խայիլ  
կըլլան, բանի մը մէջ կըխօթուին՝ որ  
ուրիշի ըստկով միայն կրնան գլուխ  
հանել. ասանկ բանին որչափ որ  
սրտանց էտե. էկինկնան ու աղաչանքով  
պաղատանքով, մանաւանդ թէ հնար-  
քով մը ստակը վրանին կանցնեն,

այնչափ ալ ետքը անփոյթ կը լլան ոլարտ  
քերնին տալու , վճարելու պէս չեն .  
ատենն է եկեր . վատէն է հասեր ,  
տուօղն ալ աւելի կարօտ է ըստկիքան  
թէ առնօղը . բայց ոչ ստակ կայ , և  
ոչ անշահ շահը : Դնենք թէ ըստկի  
շահ ուղղողին մուստահախ է աս պա-  
տիժը . եա խօսք տուօղին ու չիվճա-  
րողին ի՞նչ պատիժ պէտք է . երբոր  
նեղը կինկնայ նէ՝ տուած շահը դըլ-  
խուն հետ մէկ կըսեպէ զլիսէն կը-  
կարէ . շահ առնելու խղճմտանքը՝  
որ զիմացինին կինկնար , ինք կըսկըսի  
յիշել անխղճմտանքը . որ առաջուց  
յիշէր նէ , բանը ասանկ չէր ըլլար :  
Ասով խեղճ որբեվարիներ , աիւշկիւն  
մեծատուններ , աղքատներ՝ ունեցած-  
նին չունեցածնին կորսնցնելով ուրիշի  
վրայ , ախուվախով հազար անէծքով  
ու բամբասանքով իրենց հոգւոյն ու  
մարմնոյն որ քէտէր կուտան նէ , ի՞նչ  
կարծես՝ ի՞նչ սկատիժ պահած կայ բուն  
մեղին տիրոջը , որ է հատուցմաւնք  
շնողը : Հապա որ իրենք ալ ըրածնին  
կըսանան կոր , իրենք ալ ուրիշմէն չեն  
կըսնար կոր ստակնին փրցընել , չեն  
ըսեր՝ թէ մեղի ալ մուստահախ է

քաշածնիս . հապա հախ կըսեպեն չի .  
տալը իրենց տալիքն ալ՝ որշափ որ  
կըրնային տալ շատէ քչէ , անխղճ  
մրտանք կուտեն կըսմեն , կըհագուին  
կըսրզուին . սէյիրի՝ սէֆայի՝ իւրվա  
նի ետեէ կըլան . ու չեն բսեր՝ թէ  
մէկ մէկ կտօր մեզնէ կտրենք , ու հալ  
խին հախը տանք : Ես չեմ բսեր , դուն  
քեզնէ տես թէ մէկ մեղքէնքանի մեղք  
կելլայ . հսկայ ծնողքէն հսկայ զաւակ  
ներ կըլան՝ ահոելի և զարշելի :

Ուր թողունք սիրոյ գէմ եղած  
դանդաղութիւնները (վերինէն զատ՝  
որ սիրոյ տեղը ատելութիւր կըտնկէ .)  
քիչ մարդ կայ որ կարենաս խզմէթ մը  
յանձնել , աղաչել որ սա բանս ընէ  
կամ բսէ՝ առանց ստկէ ելլալու (զերէ  
անոր գպչիլ չըլլար , ) առանց մնաս  
մը քաշելու . միայն բերնով կամ ոտքով  
սիտօր աշխատի եղբօրը սիրուն հա  
մար . հարուրին մէկը չես տեսներ  
դործունեայ եղբայրասէր : Իրաւ խել  
մը կան՝ որ խօսքով պօլ պօլ կըխոստա  
նան , զըլխուս վրայ կըսեն . զործքով  
ընելիք շունին . « երթամ տէր , և ոչ  
չոքաւ » : Ըատ աղէկ էր որ խօսք չի  
տային . մէյմը որ խօսք տալը՝ պար-

տականուի մէջ կըքերէ , ուստի խոստ-  
մունքը չկատարելը՝ անիրաւութեա տէֆ-  
տէրը գրած է . մէյմալ որ՝ դիմացինը  
խօսք չիտար նէ , աղաչօղը կամյանձնո-  
ղը անկից յոյսը կը կտրէր , ուրիշի  
կերթար , կամ անձամբ իր զլխուն ճա-  
րը կըտեսնար . չեղաւ նէ , իրեն զըր-  
կանիք եղաւ :

Հասպա հոգեսոր դանդաղութիւն  
ըլլայ նէ՝ հարկաւոր ատեն հոգի խա-  
լըսելու բանին մէջ . ինչպէս քահանայ  
մը որ խոստովանանքի և այլ խորհու-  
ները մատակարարելու չի հասնելով  
դանդաղանօք՝ զուրիշի հոգին ալ կըդա-  
տապարաէ , զիրենն ալ . ամմա պատ-  
ճառ ունի եղեր . ես ալ կը հասկընամ  
պատճառը ի՞նչ է , պատճառանքը ի՞նչ  
է : Աշխարհականն ալ՝ որ աեղին կեօրէ  
կըրնար մէկ օդնութիւն մը ճար մը  
ընել եղբօրը հոգւոյն , մանաւանդ իր  
ընտանեացը , ու ան հոգութենով զանց  
կառնէ , աստուծոյ պատասխան պի-  
տոր տայ :

Ի . Չորրորդ ցաւն է աներա-ս-նե-ն  
ի-ս-ր-ս-ն-է . զորն որ կուզէի անդամա-  
զնութեամբ աղէկ մը պըպտել , ամմա  
վարպետորդիքը չարշըին ճամբան փո-

խեցին դռները գարձուցին՝ որ քահանայ մարդ չիմտնայ չտեսնայ ներսը ինչ կըլլայ ինչ չըլլար . կուզէի ամմէն էսնաֆէն ամմէն զէնահաթէն էն վարպետը դանալ , առաջ գովելի վարպետութիւննին հասկընալ՝ որ խելքի մարիֆէթի բան է , որ անոր կեօրէ ռքի պէտք եղած զիրք մը հանեմ՝ ուրիշ տեղաց ալ վրան աղէկ բաներէւելցընելով . ետքը իրենց անիրաւ վարպետուին ալ հասկընալ՝ որ սատանային խելքէն փոխ առած է , ու անոր կեօրէ ռքիս աւելի պետք եղած բարոյական մը զրել՝ որ հիշ մէկ բարոյական մը ան քեօշէները չէ քալեր : Երբոր ասչեղաւնէ , ես կաղաչեմ որ իրենք չարշրջիք մէկ բարոյական մը շինեն՝ որ մենք ալ բան սորվինք . ինչպէս որ պազին կէս իրաւ կէս սուտ՝ կըսէ՝ թէ թող վարդապետները մեզի աշկերաըլլան առուտրի կողմանէ : Աստուած . պահէ որ եկեղեցականը աշխարհականութիւն չիսորվի . բայց աստուած տայ որ աշխարհականը եկեղեցնայ ու աստուծոյ պատուիրանքը չիմոռնայ . ինչպէս որ շատը մոռցածի պէս կըվարաւի կոր . բայց ատանկ խարդախութիւն

ընելով առաջ իր հոգւոյն անիրաւութիւնէ, ետքը ուրիշին մարմնոյն կմը ըստ կին : Չերկնցնեմ յայտնի բանը . երկու խօսքին մէջ խելացին ամմէն ուղածը կըդտնայ : Անիրաւութիւն անպակաս կըլայ կոր աշխարհքիս վրա ամմէն կողմը ամմէն կողմանէ . ուստի իրաւամբք ալ աստուած ծանտր ծանտր պատիժները պակաս չըներ . բայց բուն իրաւունքը պիտի ցըցընէ բոլոր աշխարհքիս առջելը դասաստանին օրը . ( չորս վերջինքը քիչ մը քաղէ մէկը նէ՝ աղէկ կընէ : )

Անաց որ սովորական անիրաւութիւն կմզգրկանք կամ նէ հախ բանը՝ հէմ զիտնալով հէմ չզիտնալով կընեն կոր մարդիկ : Դիտնալով կընեն կոր շատը շարշը բազարին մէջ . չափէն էւել զին գնելով, սուտ չափով ու սուտ կշառքով աչք խաբելով, գէշը աղէկի տեղ խարարումիշ ընելով, ուրիշին աղէկ բանը վար զարնելով, կամ անոր առուտառուրը կտրելով, և այլ անհամար կերպով խարդախելով, խամին ընելով, զողնալով, հարամ հէլալ չինայելով, սուտ խօսելով, սուտ երդուըննալով, աղքը ներուն սիրտը էրելով, մնածի պղտը կի

տունը քանդելով մենծ կամ պղտիկ  
բանով մը , և զայս ամենայն հախ սե-  
պելով . զէրէ ուրիշ կերպ չի դառնար՝  
կըսենըսօղները՝ հիմակուանառուտու-  
րը . ասանկ չընենք նէ՝ չենք ապրիր .  
ուրիշը ընէ՝ դուն չընես նէ , բացը  
կըմնաս :

Եա հէյ անիրաւներ , ասանկ անի-  
րաւ ճամբով ուրիշը դժոխք երթայ նէ՝  
դուք ալ խայիլ էք երթալու . առ թո-  
ղունք հիմա . ( հէմէն ամմէնքը դժոխք  
պիտի երթան կըսեն . ասով կըկարծեն  
թէ՝ իրենք կըփրկուին : ) Ասանկ անի-  
րաւ ճամբով արդեօք աղէկ կապրիք  
կոր . աղէկ ճամբայ դաեր էք ձեր բանը  
դարձրնելու նէ , ինչու առաջ չէք  
երթար , ինչու կըգանկըտիք՝ թէ ամմէն  
բան ախսի կերթայ կոր աէյի . ինչու  
առջի ատեններուն կընախանձիք՝ ախ  
կընէք : Ուրեմն իրաւունք քանի կար  
նէ , առուտութիւն ալ աղէկ է եղեր .  
անիրաւութիւն քանի մտաւ նէ՝ զէշ  
եղաւ . ասկից է որ ( ինչպէս դուք ալ  
բերնով կըվկայէք ) պէթ պէրէքէթ  
չիմնաց առուտրի և ամմէն բանի . նեղը  
մնացեր են ամմէնքն ալ տօլապներով  
տիւտարէներով կըկարծեն թէ աս ծա-

կըս զոցեն պիտոր . ան իսէ աւելի  
մնած ծակեր կըբացուի որ կարկըտանք  
չիբռներ : Ուրեմն աս Ճամբան չելլար .  
մէյմալ արդարութե Ճամբան մտմտա-  
ցէք : « Աիրտ առն խորհեսցի զիրա-  
ւունս , զի յաստուծոյ ուղղեսցին  
դնացք նորա » : ( առակ . ժե . 29:  
և ժկ . 9 : )

Չղիտնալով անիրաւութիւն կընեն  
կոր ամմէն մարդ , որ իրենց տէրտը  
կընային , իրենց մէրամը առաջ տանիլ  
կուզեն . ուրիշին տէրտը նայիլ չիկայ ,  
ուրիշին հալէն հասկընալ չիկայ . զերէ  
եղսայրսիրութե առօւտուր չիկայ , « Աի-  
րեսցես զընկեր քո իբրև զանձն քո » .  
բոլոր աշխարհքս անձնասիրութիւն է  
կարեր . ուստի առանց խղճմտանքի  
իրենց օգուտը կընային՝ ուրիշի մնասովն  
ալ . ուրիշի նեղութիւն կուտան՝ իրենց  
հանգստեանը համար . հատկսկիծ ըլլալ  
չեն զիտեր , ես կըբաշեմ կոր՝ թող ան  
ալ քաշէ ըսելով առաջ կըբաշեն իրենց  
բանը , ուրիշինը ետ կըձգեն . կուզեն  
որ իրենց ամմէն բանը լսման ըլլայ ,  
պակաս բան մը չըլլայ . ամմատ ասանկ  
ըլլալու պատճառով ուրիշի ինչ կըլ-  
լայ ինչ չըլլար՝ հողերնին պիլէ չէ :

Ասոնց ի՞նչ ըսելու է . Եղբայրսիրութիւն կըսեն՝ մէկ բան մը կայ . մէյ մը համտես ըրէք , այդ ամենայն անհամ ցաւերը կըփարատին :

Է . Հինդերորդ ցաւն է Տժգուհան + ճշգուհան + ամմէն մարդու իր վիճակէն , իր քաշածէն . զոր փորձիւ կըտեսնաս բու վրադ ալ . հիւանդ ես նէ՝ մէկ թիւոլիւ , առողջ ես նէ՝ հազար թիւոլիւ . աղքատ ես կամ ծառայ ես նէ՝ թարզ մը , հարուստ ես կամ տղայ ես նէ՝ ուրիշ կերպ . տունը ասանկ , դուրսը անանկ : Օ արմանալին աս է՝ որ ամմէն մարդ կըկարծէ թէ իր տէրտը ամմէնէն էւել է . սանքի մարտիրոսներուն մօտեցեր է , Ճզնաւորները լմնցուցեր է . խրատ տալ ուղենաս համբերութեան նէ , անոնք քեզ կըխրատեն . եկուր մէյ մը քաշէ քաշածնիս տէ , ան ատեն տեսնամ ի՞նչ կըզուրցես . չես զիտեր չես հասկընար , ընտոր հասկըցընեմ : Ատանկ չէ , կըսխալիս սիրելի . զերէ դուն քուտէրտ միայն զիտես , ես շատին տէրտը զիտնալու ու մխիթարելու պարտական եմ . որովհետեւ հողեոր բժիշկ դրեր է իս տէրը : Ոսածներուդ սըսու-

թիւնը մէյ մը անկից հասկըցիր սր քեզիպէսները միաբերան քեզի պէս կըխօսին , թէ մեր քաշածին նմանը չիկայ . անանկ է նէ ամմէնքդ սուտ կըխօսիք , որովհետեւ ամմէնքնալ զիրենք միայնխեղջ կըկարծեն . ան խէտ ամմէնքն ալ անանկ են՝ մէկ մէկէ էւել պակաս :

Ո՞էկ խսպաթ մը նալկայ որ՝ հասկըցօղը կըհասկընայ հողեոր կառավարութմէջ . այսինքն անոնք որ ճշմարիտ խեղջ են աշխարհօրէն , ու ծանը խաչ ունին նէ , մանաւանդ անպարտական խաչ այսինքն առանց իրենց խապահաթի . և ծածուկ խաչ՝ որ աստուծոյ յայտնի է անոր ծանրութիւնը , ասանկները շատ չեն ճշգոհար . աստուծոյ կամքը աս է կըսեն , աստուած մեզ կըսիրէ եղեր կըսեն : Եւ իրաւցընէ անանկ է . « զի զոր սիրէ տէր՝ խրատէ , տանջէ զտմենայն որդի՝ զոր ընդունի » . ասոր վրայ համբերութեան ճառին մէջ աւելի ըսելիքներ ունիմ :

Հիմա այն պատմեմոր , պազի մարդկանց՝ որ դժար խօսք կըհասկընան՝ փորձելու համար ըսած ունիմ . տըժզոհանքէդ շահ մը տեսած ունիս . նեղանալով դժարելով՝ զէշ խօսք հա-

նելով բերնէդ , տէրախիդ տէրման եղեր  
է . աղքատութիւնդ անցեր է մի . զէն  
կինցեր ես . հիւանդութիւնդ անցեր  
է , առողջացեր ես մի . բանիդ զործիդ  
ձախորդութիւնը յաջողութեան դար-  
ձեր է մի : Հիշ մէկէն չեմ լսեր՝ թէ  
պէլի՝ այս . հապա ամմէնէն ալ ներ-  
հակը լսեր եմ . չէ չէ կըսեն , տահա  
պէթէր է եղեր : Անանկ է նէ , համ-  
բերենք որ՝ համ մը բերենք լեղի  
խաչին . չէ նէ՝ ատ անհամբերութիւնը  
աւելի կրդառնացընէ . աջակողմեան ու  
ձախակողմեան աւագակին օրինակը  
մի մոռնար :

Հապա հիշ խօսք չըհասկըցողին  
ինչ կըմնայ ըսել . տէ զնա աւելի տրժ-  
գոհա , աւելի զանկատ ըրէ , որ էւելօք  
ծանտրնայ կամ շատնայ խաչդ : Արջը  
որչափ աւելի վեր կընետէ տուզախին  
թօխմախը նէ ( կըսեն , ) այնչափ աւելի  
ուժով կինջնայ թօխմախը իր զլխուն .  
ինչուան որ սէրսէմլէնմիշ կըլայ ,  
կինկնայ կըփըռվի . ու կըբոնուի . ա-  
սանկ է ասանկներուն ըլլալիքն ալ :

Աղքատներուն բանը իրաւ որ դժար  
է . մանաւանդ տիւշկիւն աղքատ է նէ ,  
կամ աղքատ ու հիւանդ , և այլ շատ

կերպ տալը պուտախլը խաչեր ալ  
հետը : Կըցաւիմ ու կըցաւակցիմ  
իրենց մարմնաւոր խեղճութեան վրայ .  
բայց աւելի կըցաւիմոր իրենց խըսմէթը  
չեն զիտեր , որ աստուծոյ մօտիկ են ,  
արքայութեան ժառանգ են , երանելի  
են , թէ որ սիրով տանին նէ . երանի  
աղքատաց կըսէ աւետարանը ( ամմա  
հոգւով ) . երանի մեծատանց չըսէր ,  
ինչպէս որ տժդոչ աղքատները կը-  
զուրցեն . հապա վայ կուտայ . ուրեմն  
աւելի խղճալի են հարուստները՝ քան  
աղքատները . և երանելի են ամենայն  
նեղութիւն քաշօղները՝ քան փախչօղ-  
ները :

Պ . Ա Եցերորդ ցաւն Է՝ Աստծո  
երապէ և պատիծ Հրանիս լառնել , զիտցա-  
ծնէս վազ չի դալ , աւելի վատթարա-  
նալ : Ո՞ր մարդը տեսերենք որ՝ իր  
զլխուն եկած պատիժը հասկընայ ու  
զգաստանայ . բերնով ամմէնքս օրթայ-  
էն կըզուրցենք հիմակուան ատենին  
համար , մեղքերնիս է , պատիժնիս  
կըդտնանք կոր , կան որ իրենց անձին  
վրայ ալ կըխոսառվանին՝ կենէ բերնով ,  
աս բանս իմ մեղքիս համար է . բայց  
հասարակօրէն խօսքին մէջը կամ հպար-

տութիւն մը կայ , որ իր վրայ խօսելով  
գիմացինին վրայ կիմանայ , ուրիշի  
վրան ալ կուզէ իմացընել , զինքը մէջ  
խօթելով բան զիտցօղ կուզէ երեցնել .  
և կամ կեղծաւորութիւն մը կայ ,  
կուզէ որ գիմացինը ըսէ՛ թէ ատանկ  
չէ . դուն ինչ մեղք ունիս ատ բանիդ  
մէջ : Խսպաթը ան է՝ որ ասանկներուն  
կրնաս նէ ըսէ . իրաւ հրամանքդ ալ  
յանցաւոր ես , մեղքիդ համար աս բանը  
զլիսուդ եկաւ , աս բանս աստուած  
քեզի խրատ ու գեղ տէյի տուաւ :  
Ասոր ներհակ՝ ամմէնքս ուրիշի ինկնա-  
լը կամ ձախորդութիւնը լսենք նէ ,  
մէկէն՝ ի մէկ վճիռ կըկտրենք նախ  
մեր մաացը մէջ , ետքը բերնէ ալ պա-  
զի հեղ կըթոցընենք , թէ պատիճը  
դտաւ . աստուած արդար է :

« Որդիք մարդկան մինչև յերբ էք  
խստասիրտք . ընդէ՞ր սիրէք զնանրու-  
թիւն , և խնդրէք զստաւթիւն » : Խըս-  
տասրտութիւնը չէ՞ մի՝ որ քանի պա-  
տիճ շատցաւ աշխարհքիս վրայ նէ ,  
ապաշխարելու տեղը՝ ամմէն մարդ՝ ի  
չարէ՝ ի չարադոյն կերթայ կոր . նան-  
րասիրութիւնը չէ՞ մի՝ որ աստուծոյ  
խրատը պօշը կանցնեն , ընդունայն

և մարմնաւոր բաներու էտեկ ինկնաւ լով լեցուն բանը չեն հոգար, այսինքն զհոգին. և ստախնդրութիւն չէ՞ մի՛ որ իրենց վըրայ չեն առներ աստուծոյ խրատը, ուրիշի վրայ կրծզեն. « Ես ասացի 'ի զարմանալ իմում, թէ ամենայն մարդ սուտ է » . զերէ ամմէնքս մեղաւոր ենք, ու ամմէն մարդ զինքը անմեղադիր կընէ՝ դո՞նէ ինքնիրեն :

Է . Եօթներորդ ցաւն է՝ Մարտի հը Երաստը հոին ւընէւ, չուզել ալ լսել խրատ եղբօրմէն, իսկ եղբայրական յանդիմանութիւնը կամ ազդարարութիւնը՝ թշնամութիւն սեպել : Աստուծոյ խրատը մտիկ չընօղը մարդու խրատին մի անկաճ պիտոր դնէ . ( ան իսէ վախնար պիտոր՝ որ եղբօրը խրատը մերժելով աստուծմէ չի մերժուի : ) Քահանային խրատը շիտակ չի հասկըցողը, կամ խօսքը չի բռնօղը հազար վէսիլէ զտնաւով . եղբօր խրատը ինչպէս ընդունի : Ամմէնքս սողոմոն իմաստուն ենք եղեր, ամմէնքս վարդապետ՝ այսինքն վարպետ, աշկերտ չիկայ . ամմէնքս արդար, մեղաւոր չիկայ . մեղք կայ, մեղաւոր ովկայ : Ուստի ես ալ ըսեր եմ շատ անդամ՝ բան հասկըցողներուն, ես

մեղաւոր կըփնտռեմ՝ չեմ զտնար , որ  
տեառն իմոյ խօսքը կատարեմ . « Ոչ  
եկի կոչել դարդարս , այլ՝ զմեղաւորս .  
զի ոչ է պիտոյ բժիշկ կարողաց , այլ  
հիւանդաց » . հիւանդ չիկայ նէ՝ դեղը  
ի՞նչ բանի ովետք է . զի՞նքը մեղաւոր  
ճանչցող չիկայ նէ , ես ի՞նչ երեսով  
վարդապետ ապաշխարութեան ըլլամ .  
ուրեմն Քովհանէս մկրտչին ալ չեմ  
կրնար հետեկիլ՝ որ մեղաւորներուն  
կըքարողէր . նոր մկրտիչ մը ըլլամ  
արդարներու քարողիչ : Ուր արդար .  
ոչ ոք է արդար . այլ ամենայն ոք ար-  
դարացուցիչ անձին . ամմէն մարդ զի՞ն-  
քը անմեղագիր կընէ կոր՝ ի՞նչ խրատ  
որ տաս . անոր համար խոստովանանք  
ու ապաշխարանք ընելու ատեն ալ  
ճշմարիտ զղջումը կըպակսի , ճշմարիտ  
ցաւ մեղաց վրայ չերենար , որով ճըշ-  
մարիտ դարձ ալ չըլլար : Ինքն ած ո-  
զորմի իր աշխարհին , ու ամմէնուս  
ճշմարիտ դարձ տայ :

Ե . Ութերորդ ցաւն է , Աւագհակէւ  
է եւէր ըսէւսէ ինչը ըսօրչ աւէկ ւըլլաւ . չա-  
րէն բարի հանելու տեղը՝ որ աստուծոյ  
նմանութիւն է , բարիէն ալ չար հա-  
նել՝ որ է սատանայի նմանութիւն :

Խելացին ու անխելքը, քեամիլը ու  
Ճահիլը, ծերն ու տղան, աշխարքս  
աւրեր է կըսեն. չեն ըսեր՝ թէ մենք  
ենք աւրեր, կամ՞նայինք որ մենք չաւ-  
րենք ու չաւրըվինք : Ո՛վ խելացի,  
նո՞ր հասկըցար՝ թէ աշխարհքս դէշ  
է եղեր. հազար ութ հարիւր տարի  
առաջ առաքեալը ըսած էր. « Աշխարհ  
՚ի չարի կայ » . անկից հազար տարի  
առաջ ալ անանկ կըսօսէր Առղոմոն  
իմաստունը : Ե՞յ ի՞նչ ընենք . աշխրքէս  
դուրս փախչինք . հապա ի՞նչ փակեր  
ենք աշխարհքիս փէշը : « Եորանց մը  
ստեղծէ աստուած աս աշխարհքս .  
աստուծոյ շինած աշխարհքը չէ աւրը-  
ված , ու չաւրըվիր . պատուական էր  
ու պատուական է ամենայն բարիքովը .  
մարդուս շինած աշխարհքը՝ աւրելու  
աշխարհք է , ինչպէս որ աւրըվեր է՝ ու  
տահա աւրըվի սլիտոր , ինչուան որ  
աստուած նորոգէ ետքի օրը . աղէկնե-  
րը վեր առնու երկինքը, անպիտանները  
աւլէ երկրիս ծոցը դնէ ու դոցէ : Ա-  
սանկ էնէ բարոյական քքն է զէշ եղեր.  
զէրէ բարոյականը աղէկ չերթար կոր:  
Ասոր աղէկութիւնը զէշութիւնն ալ  
հավան չէ կեցեր , իծմէն քեզմէն և

այլ ամենայն անհատ մարդիկներէն կը կախուի . ես աղէկ ըլլամ նէ , ասկից աղէկ աշխարք չըլլար ինծի համար . դուն աղէկ ըլլաս , ես զէշ ըլլամ նէ , աշխարք քեզի աղէկ է , ինծի կըլլայ ի՞նչ որ կըլլայ նէ : Կարճ խօսքով . բոլոր բան մը իրեն մասերովն է բոլոր . մասունքը աղէկ են նէ՝ աղէկ բոլոր է . զէշ են նէ , զէշ բոլոր է . իսկ քու աշխարք ըսածդ անանկ բոլոր մը նէ՝ որ աղէկ մաս ալ ունի , զէշ ալ . դուն աղէկին աղէկը եղեր :

Չըսես թէ՝ աղէկ մարդ ալ կայ մի աշխարքս . կայ ու կայ . չըլլար նէ՝ աշխարքս կըկործանէր . ինչպէս կործանեց աստուած սոգոմզոմորը՝ երբոր տասը արդար չի գտնուեցաւ հոն նէ : Ամմաքիչ կայ եղեր արդար կամաղէկ քրիստոնէ մարդ . չես զիտեր՝ որ « բազումք են կոչեցեալք . և սակաւք են ընարեալք » : Գիտես որ աղէկ բանը քիչ կըդանուի . սօխախը ու լեռները քարեր շատ , որ ոսքի տակ տեղ ունին . ամմա պատուական քար կամ ձէվահիր խիստ քիչ , որ զլխու վրայ ու ձեռքի վրայ տեղ ունի . դուն նայէ որ աս քչիկներուն մէկը ըլլաս , ու

սլինատ պատուականը ըլլաս։ Աս ալ կայ  
որ աղէկ ճէվահիրՃի ալ քիչ աշխրքիս  
վրայ, այսինքն վարպետ քար Ճանչցօղ.  
շատը զէշին աղէկ է տէյի կրխարուին,  
պազին ալ սօյ քարը չեն Ճանչնար, տե-  
սածնուն ալէս վար կրգարնեն . կուզեմ  
ըսել՝ թէ աշխարքիս մէջն ալ սօյ սօյ  
մարդիկ կան, որ աղէկ Ճանչցօղը ա-  
ղէկն ալ կրհասկլնայ, ան ալ մարդ-  
կօրէն. էն աղէկը աստուած զիտէ,  
դուն քեզի բարի օրինակ տուօղ կայ  
նէ, ան նայէ, ինչպէս որ կայ . չար  
օրինակին մի նայիր, հապա նայէ՝ որ  
բարի օրինակ տաս՝ ինչպէս որ պար-  
տական ես : « Այնպէս լուսաւորեսցէ  
լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի  
տեսցեն զզործս ձեր բարիս . և փա-  
ռաւորեսցեն զհայր ձեր՝ որ յերկինս  
է » :

թ . Իններորդ ցաւն է՝ սբ հաւատին  
անուննելը գործէն պակախիւ : Աս բանս շատ  
ջուր կրվերցընէ՝ ըսելու տեղն եկաւ.  
այսինքն շատ արցունիք թափելու, որ  
աս ցաւին դեղ ըլլայ : Ասաուած իր  
անհուն ողորմութեամբը զիս սուրբ  
հաւատք կոշեր է, ուղղափառ հա-  
ւատք, Ճշմարիտ և ուղիղ հաւատք՝ զոր

ինքն աստուած յայտներ է հին և նոր  
կտակարանօք մի միայն սուրբ կաթու-  
ղիկէ և առաքելական եկեղեցւոյ . ալ  
ինչ կըմնայ , արքայութեան որդի եմ .  
Ժառանգ աստուծոյ և ժառանգակից  
քրիստոսի . վասն զի քրիստոնէ կը-  
սուիմ ու եմ Ճշմարտապէս : Կեցիր  
հելէ , կամաց եկուր . Ճշմարիտ քրիս-  
տոնէ ես նէ , կատարեալ քրիստոնէու  
թեան շնորհք ալ կայ վրադ՝ թէ չէ .  
ատ մտմտալու բան է . «Ո՞չ ամ որ ասէ  
ցիս տէր տէր , մտցէ յարքայուի երկ-  
նից , այլ որ արասցէ զկամն հօր ի-  
մոյ . եթէ կամիս մտանել՝ իկեանս , պա-  
հեա զպատուիրանս : Հաւատք առանց  
զործոց մեռեալ են : դու հաւատս ու-  
նիս , և դեք հաւատան և սարսեն » :  
Են հաւատն ալ իր խելքովը հաւատք  
մը նէ դտեր , անոր կէօրէ յոյս մը  
նալ կուտայ իրեն . բայց զիտենք որ  
հաւատքը փուճ ըլլալէն էտե՝ յոյսն  
ալ փճացած է . իմ հաւատքս որ փուճ  
չէ , հապա ես փճացնեմնէ զործքով ,  
յոյսս ուր կըմնայ : Ահսէլա չաթալ-  
լանար . քրիստոնեայ եմ կըսես կոր ,  
հասկըցանք . ատիկակ քրիստոնէական  
վարդապետութեան առջի համարն է .

Հղիտնայիր նէ՝ տղոց առջեւ ամօթ կըլ-  
լայիր . հիմա նայինք որ աստուծոյ  
առջեւ ամաչես պիտոր : Քրիստոնէ եմ  
կըսես Ճշմարտապէս . խօսքդ մի նայ-  
իմ, գործքդ մի նայիմ, հաւատքդ կեն-  
դանի ըլլար նէ , բարի գործքով կը-  
շարժէիր . աս որ չի կայ նէ՝ կամ պա-  
կաս է նէ , հաւատքդ ալ՝ հոգիդ ալ՝  
կամ մեռած է կամ հիւանդ : Այտա-  
նան քեզնէ շատ աղէկ զիտէ ամմէն  
հաւատքի մասունքները . բայց ինքն  
է զլուխ ամենայն անհաւատից և հե-  
րետիկոսաց . զի զիտէ և ոչ առնէ .  
շիտակը կըտեսնայ պայծառ , դէպ ՚ի  
ծուռը կերթայ ընդ խաւար . մտքով  
կըհաւտայ . և ոչ սրտով . խօսքով  
իքրար կընէ , գործքով ինքեար կընէ .  
շոլլայ թէ ասոր նման ըլլայ քու հա-  
ւատքդ ալ՝ քրիստոնէութիւնդ ալ :

Չըլլայ թէ շըսուելու բանն ալլաս .  
« լաւ էր նոցա , թէ չէր բնաւ խկ  
ծանուցեալ զարդարութեան ճանա-  
պարհն . քան թէ ծանեան և յետս կա-  
ցին ՚ի սուրբ պատուիրանէն . կամ թէ՝  
լաւ էր նմա թէ չէր բնաւ ծնեալ մար-  
դըն այն » , թող թէ վերածնեալ մկըր-  
տութեամբ սուրբ աւագանին : Վ ասն

զի էւելօք սոսկալի դատապարտութեան տակը կինկնայ. այնչափ ֆարդունի քրիստոնէին տանջանքը անհաւատէն՝ ինչպէս տասը մէկէն էւելէ, հարուրը տասէն, հազարը հարուրէն. սանքի ուրիշ նոր դժոխք մը ըլլար՝ դժոխքէն չարաչար, ուրիշ մալանկից աւելի չարազոյն, ըստ չափուչարութեան դատապարտած անձին :

**Կ**ատքրիստոնէ կայ հիմա անունով զործքը անհաւատէն սլէթէր. հիմա ասոր ի՞նչ ըսենք, քրիստոսի աշակերտ, քաւ լիցի, հապա՝ սուտ քրիստոսի այսինքն նեռին կամ սատանայի. քրիստոսի աշակերտը աւետարանը կրքարոգէ զործքով, նախ առնէ և ապա ուստիցանէ, իսկ զործքով կամ խօսքով անհաւատուի սերմանօղը՝ որոմնացան դն է յայտնի : Յմէ որ վարպետ պատկերահան մը կարողանար քաշել մէկ կատարեալ քրիստոնէի պատկերք մը, ու անոր դիմաց հանէր անարժան քրիստոնէին պատկերքը, ան ատեն կիմանայինք որ՝ աւելի մօտ է մարդու կապիկը, քան թէ անունով քրիստոնէն՝ զործքով քրիստոնէի :

**Ճ**շմարիտ և կատարեալ քրիստո-

նեայ ես՝ թէ չէ, քրիստոսի վրայ նայէ, քու վրադ նայէ. նայէ կըսեմ՝ վարքդ կեանքդ ի՞նչ նմանութիւն ունի անոր հետ : Քրիստոս տէրն մեր՝ որդին աստուծոյ՝ կըսուի պատկեր հօր իւրոյ երկնաւորի, այսինքն բուն և իսկական նմանութիւն նորա իրեւ հարազատ որդի . դուն ալ քրիստոսի պատկեր և նմանութիւն պիտի ըլլաս, ինչպէս որ անուն առեր ես վրադ՝ աստուծոյ որդիութեան և եղբայրակցութեան քրիստոսի, չէ նէ՝ չունիս մասն ընդ քրիստոսի, և ոչ բաժին ժառանգութեան հօրն երկնաւորի .

Ժ. Տասներորդ ցաւը (որ առջինին եղբայրն է, բայց թապիէթը տարբեր,) յանդադն ձևահանելին, կամ առարկան կամ առանձին գործառնան : Կան որ իրենց կենացը աջը աշեակը չեն նայիր. ոչ արքայութեան թարօր լեռը ելլալը կըմամտան, ոչ դժոխին խորխորաան որ աչքի առջեն է՝ կընային. ուլութայ կերթան ափեղցփեղ կամ անկարդ և կամ թոյլ վարքով. ըսես թէ մէյմը չորս դիգ նայէ, քեզ ժողվրտէ. աստուած ողորմած է կըսեն. մեղաւոր ենք ալ նէ, աստուած ապաշխարու-

թիւն է դըրեր . բայց այս ըստով՝ ապաշխարութիւն ընօղ չէ . խօսք մը նէ՝ կըսէ . գործք չիկայ . յայտնի է որ ասանկին խեր չիկայ , կորուստը աչքը առածի պէս է . յանդուզը՝ յուսահատ մարդու հետ տէնկ կուզայ :

Գանքը որ ասըլ բարեպաշտներուն մէջ աս ցաւը կիղլի սըթմայի պէս ափրած է , չեմըսեր մահացու հիւանդութեան պէս մեոցընօղ , բայց կատարեալ առողջութեան մենծ արդելք . աս է սուտ ապահովութիւն մը իր վրայ՝ թէ ինքը՝ ի հարկէ որդի փրկութեան է . խօսքին տեղը զայ նէ , ամմէնքս աստուածաբան կըլլանք , վիայութիւններով կըհաստատենք՝ թէ ոչ ոք կընայ իր վրայ ապահովանալ . « ոչ զիտէք որոյ հօգւոյ էք » , ըսաց տէրն մեր , և առաքեալն՝ « ահիւ և դողութեամբ զանձանց փրկութիւն գործեցէք » . մանաւանդ որ իրեն համար ալ վախնալով կըխօսէր սուրբն պօղոս . « զուցէ որ այլոցն քարոզեցի , ես ինքն անպիտան զտանիցիմ » . և այլն : Ասոնք աղէկ զիտենք . բայց գործքով անանկ վարք մը անանկ կերպ մը կըցըցնենք որ՝ սանքի մենք սէնէթլի

կամ ֆերմանը և կամ պերաթլը սօյէն  
ենք . թաղաւորական անձինք ենք ,  
արքայութիւնը մեզի համար է ձառքով  
դրածի պէս :

Թէ որ սուրբ հաւատքիս կեօրէ  
բարի գործք ունենայի նէ , ան ա-  
տեն զուցէ ես ալ ատ խելքին վրայ  
կըլլայի . և իրաւ որ պէտք էր մեզի  
մենծ յոյս ունենալ հաւատքին ուժովը .  
ու միշտ պիտի ունենանք յոյս՝ բայց  
չէ թէ մեր վրայ , հապա աստուծոյ  
շնորհացը և ողորմութեանը վրայ .  
այսինքն թէ աստուած որ ինծի յա-  
ւիտենական արքայութիւն տալու խօսք  
տուաւ , չի խարեր իս , հաւատարիմէ  
տէր . ասոր ով կըտարակուսի : Բայց  
իմ տարակոյսս աս է՝ իմ վրաս ալ , քու  
վրագ ալ՝ ով սիրելի ընթերցօղ , ար-  
դեօք մենք ալ հաւատարիմ ենք առ  
աստուած . զաստուած չենք կընար  
խարել , աս զիտեմ , բայց չըլլայ թէ  
մենք զմեզ խարենք սուտ ապահովու-  
թեամբ մեր փրկութեան վրայ . չըլլայ  
թէ մեր մէկ քանի մանտր մունտր բա-  
րեգործութեան վրայ կիւվէնմիշ ըլ-  
լալով , մէկ քանի յայտնի չարագործնե-  
րէն աղէկ մեղ տեսնալով , մէկ քանի

թէվէքէլի խօսօղներուն բերնէն մեր  
վրայ զովասանք լսելով, և այլ ասոր  
նման հազար կերպ ինքնասիրութեան  
հովերով ելքէննիս բանանք երթանք,  
ու ետքը խայրխը սկաթըրմիշ ընենք:  
Բայց ես կը զնեմ, թէ դուն հիմա  
կատարեալ սուրբ ես. կը ընած վաղ  
ուան համար խօսք տալ ինձի՝ թէ  
սուրբ սկիտի մնաս. Ճշմարիտ սուրբերը  
կը վկայեն՝ որ ատ ըլլալու բան չէ.  
«որ համարիցի հաստատուն կալ, զգոյշ  
լիցի՝ զուցէ անկանիցի » . ըսաց ա-  
ռաքեալը . քիչ մը նարեկ քաղես նէ,  
շատ բան կը հասկընաս աս մեր ցաւալի  
և զգուշալի վիճակին վրայ . տես որ  
ըլլաս՝ « այսօր մաքուր հոգեկիր,  
վաղիւ մոլի խելագար » . հաղա աղէկ  
քննէ քեզ, ու անոր կեօրէ ընելիքդ  
դիտցիր՝ հաւատով, յուսով, սիրով,  
և ամմէն կերպ բարի զործքով :

Ժա. Անտասաներորդ ցաւն է, Ընծ  
բանը պատի բանի աէւ տնեւ, ուսի բանը մէնծ  
բանի աէւ տնեւ: Աս մէկ ծով մը նէ՝ որ  
աշխարքիս ամմէն անկարդութեան դիր-  
տը մէջը կը մտնայ, ու աչքի բան չերե-  
նար : Աէկ քանի օրինակ բերենք:  
Աստուծմէ մենծ կայ մի . չիկայ . անկից

չենք վախնար , մարդէ կըվախնանք .  
հայվանէ , ծովէ , հովէ , փայլակէ ,  
կայծակէ : Ատեղծուածոց մէջ՝ սոսկ  
մարմին անհոգի էն վարի բանն է ,  
էն պղտի բանն է . զերէ սոսկ մար-  
միոցմէ վեր է զգայունը , շնչաւորը .  
ասոնցմէ վեր է բանաւոր հողին , և  
անկից վեր է պարզ իմանալի հոգե-  
ղէնը , այսինքն հրեշտակը՝ ըստ որում  
աւելի աստուածանման . արդ մարդս  
իր հոգւոյն խըրմէթը բնաւ չիպիանալով  
սոսկ մարմինը և մարմնաւոր բանը բա-  
նի տեղ կըդնէ կոր : Անցաւոր փուծ  
բանը ափ ձգելու համար՝ անանց կե-  
նաց անհուն դանձը կորսընցընէ կոր ,  
մէկ ըստիլի կըծախէ հողին ալ արքայ-  
ութիւնն ալ :

Գանք ուրիշ բանի վրայ . քանի  
մարդ կայ որ Ճանչնայ իմաստնոյն  
կեօրէ , թէ « լաւ է անուն բարի քան  
զմեծութիւն բազում , և քան զարծաթ  
և զոսկի շնորհք բարիք » առաջ .  
ԷՌ . 1 . և ըստ իմաստուն վարդա-  
սկետաց՝ թէ « լաւ է կոյր աչօք՝ քան  
կոյր մտօք » : Ո՞վ կըհասկընայ , թէ  
օրէնքն աստուծոյ « պատուական է  
քան զոսկի և քան դականս պատուա-

կանս « . թէ « լաւ է այր իմաստուն  
քան զհզօր » . իմաստութիւնը քան  
զձարտարութիւն ձառքի և ոտքի .  
զիտնականութիւնը վեր է քան զամ-  
մէն արհեստ . դպրոց մը կանգնելը  
մենծ է՝ քան զհազար տուն շինելը .  
տուն աստուծոյ կանգնելը աւելի մեծա-  
զործութիւն է՝ քան զամմէն աշխարհ-  
քի վրայ եղած մենծ մենծ բաները .  
ասոր նման տրամաբանէ զանազան  
բաներու վրայ , որ հասկընաս թէ շատ  
բան կընեն մարդիկ որ՝ տղայական  
խաղալիկ է . և քիչ բան կընեն՝ որ  
մարդու վայել բան ըլլայ . վասն զի  
տղի պէս կըդատեն սովորաբար՝ որ իր  
օյունձախները աշխարհքի հետ չի  
փոխեր :

Պկտիկ բանի մը վրայ ո՞րչափ նիզայ  
կըլլայ , ո՞րչափ մեղք , ներսը դուրսը ,  
մէջ տեղը որչափ մենծ ու հարկաւոր  
բաներ չեն նայուիր , հօգի պիլէ զայ  
կըլլայ . իսկ սէրը արդէն զայ եղած է ,  
որ ասանկ բաներ իճատ եղեր են :  
Վանտր մունտր շատ օրինակ միտքդ  
կինկնայ ասով . բայց չըլլայ թէ կենէ  
մենծ բաները մոռնաս :

Դարձեալ՝ մենծ բան չէ մի մարդու

անունը աւրել, ևս առաւել մարդ  
սպաննել. մնձ անկարգութիւն չէ՞ մի  
քիւֆիւրպազ ըլլալ, ևս առաւել  
հայ հոյիչ անուանն աստուծոյ. ասոր  
նման հասկըցիր խոշոր խոշոր մեղ  
քերը . արդ չե՞ս զիտեր՝ որչափ մար-  
դիկ կան որ ասոնցմէ չե՞ն զգուշա-  
նար . կերթան չոր սլաք բռնելը՝ ծոմ  
բռնելը կըփնտուեն . ասոնք պակաս  
տեսնան մէկին վրայ նէ՝ զայթակղին .  
իրենք իրենց ըրածէն չե՞ն զայթակղիր.  
զմժղուկս քամեն , և զուղտս կլանեն :  
Ամմա ասոնք խապա մարդիկ կընեն  
եղեր . չէ սուլթանըմ, էն բարակներն  
ալ աւելի խապայութիւն ունին աս-  
տուծոյ առջեւ :

Կան որ անմեղ սուրբ կըկարծեն  
զիրենք , մանտր մունտր խղճմտանքին  
քեօշէները կըփնտուեն , ու շատ ան-  
դամ սլօշ տեղ խոստովանահարներուն  
զլուխը կըցաւցընեն . զերէ չե՞ն կրնար  
որոշել , թէ ուրիշ բան է ամենայն  
ողւով զգուշանալ նաև 'ի սլզիկ  
մեղքերէն՝ որ պարաբերնիս է . ( ասլա  
թէ ոչ՝ « որ արհամարհէ զփոքըն ,  
փոքը փոքը կործանեսցի » . ) և ուրիշ  
բան է՝ չնչին բանը , անտարբեր բանը՝

խոլջահարութեամբ մեղքի սրբան անց  
ցընել . աս երկրորդիս էտեէ ինկնաւ-  
լով՝ չէ թէ միայն առջինին մէջ կինկ-  
նան , հապա ան չեն նայիր՝ որ ու-  
րիշ անտանելի պակսութիւններ ու-  
նին . զոր օրինակ կամակորութիւն մի-  
ըսես , ոխակալութիւն մի ըսես , նա-  
խանձին էն էլան մի կուզես , դատու-  
ղութեան ու բամբասանքին էն սուն-  
թուոլուն մի կուզես . և այլն . ասոնք  
պէտք է աղէկ փնտոտել ու վոնտել :  
Հէլէ սովորական է եղեր ամմէնուս՝  
ուրիշին մենծ աշխատանքը , մենծ  
վարպետութիւնը , մենծ զիտութիւնը,  
մենծ բարեգործութիւնը , պղտիկ բա-  
նի տեղ դնել անցնիլ . իսկ մեր անձին  
ամմէն մէկ ըրած աշխատանքը կամ  
աղէկութիւնը՝ որչափ պղտիկ ըլլայ ,  
մենծ բանի տեղ դնել ու առնել անց-  
նիլ . ուրիշին զովեստը գժարաւ կամ  
ձանձրալի կերպով լսել , անձին զո-  
վութիւնը անձամբ ալ երկնցնել . զոր  
պէտք էր կարծել . այսինքն օրթայէն  
կտրել :

ՃՌ . Եցրկոտասաներորդ ցաւն է՝  
ՃՆԴՆԴՆԴՆԴՆ Բարին աշէի Գիտուլէն ՚ի մասնա-  
ուրն ըարաւոր սիսլիլ . այսինքն չէ թէ

բարին զիտնալով՝ զչարն գործել (որ  
ուրիշ տէրտ է, ) կամ թէ ընդհան-  
րապէս ճանչնալ զբարին, բայց 'ի  
գործադրութեան՝ որ է միշտ մաս-  
նաւոր՝ աղէկը չի կարենալ ընել, (որ  
աս ալ ուրիշ զլխու ցաւ մը նէ, մա-  
նաւանդ 'ի պակասութենէ խոհեմու-  
թեան . ) Հապա որովհետեւ ամմէնքս  
կըձանաչենք ընդհանրապէս՝ թէ բա-  
րին պէտք է ընել. չարը պէտքը չէ  
ընել, աս պայծառ ճանաչումը մեզի  
սէրմայէ մը եղեր է՝ որ անով կըկուր-  
նանք՝ մըտուընիս կըդնենք թէ 'ի  
հարկէ կեանքերնիս ալ մտքերնուս  
կեօրէ է. ով կուզէ զէշ ըլլալ, ուրեմն  
ամմէնքս աղէկ ենք՝ ըսելու պէս բան  
մը նէ. Հիւանդ ըլլալը աղէկ բան չէ,  
և սակայն շատ մարդ կայ հիւանդ :  
Աս մարազը պազի մարդու վրայ շատ  
կերենայ, մանաւանդ անոր վրայ՝ որ  
շատ վարդապետելը կըսիրէ, ամմէնուն  
պակսութիւնը կրոնէ . և անով ատեն  
շիզտնար իր պակասութիւնը շակելու,  
Շատ վարպետ կըզտնուի որ աղէկ  
վարդապետել զիտէ իր արհեստին  
վրայ. ըսես թէ մէկ բան մը ըսա-  
ծիդ կեօրէ չի շինես. չի կրնար. ըսելը

սորվեր է՝ ընելը չէ սորվեր։ Եւս  
առաւել բարոյական արհեստի մէջ  
շատ մեղադրելու բան է աս սխալ-  
մունքս . ետքը մարդուն՝ « բժիշկ  
բժշկեա զանձն քո » , կըսեն . աս-  
տուած տայ որ մենք անանկ ամօթ չի-  
կըենք :

ԺՇ . Երեքտասաներորդ ցաւն է՝  
Խօս + Ա Հասկընաւ, այսինքն չուզել հասկը-  
նալ՝ կամ 'ի կամակորութենէ և կամ  
'ի կոպտութենէ . աս հերիք չէ . դիւ-  
մացինին խօսքը փոխել , անոր բանին  
ծուծը փճացնել . շինայիլ ինչ աղուոր  
կամ հարկաւորքեօշէ կայ լսած խօսքին  
մէջ , այլ՝ ինքը ուրիշ ճօթէ մը բռնել,  
թէ անմտածութեամբ և թէ հպար-  
տութեամբ , վեր 'ի վերոյ հասկընալուն  
պէս՝ պատասխան տալու արտորալ .  
( զո՞նէ քիչ մը քաղաքավարութեան  
դիրք կարդար . ) մէկին տասը խօսիլ .  
չուզենալ սորվելու կարօտ երևնալ ,  
հապա ուզենալ զինքը աւելի զիտցօղ  
ցցնել , իբրև կատարեալ ծախել զինքը ,  
անկատարութիւնմը վրան խօնտուրմիշ  
չընել , ըրած պակսութիւնը պարտըկել  
չատագովել . ևն :

Աս խօսք չի հասկընալէն կելայ

ինչ որ կելլայ նէ . մանաւանդ ինքնաւ զլիսութիւն մը , որ ամմէն մարդ իր խելքովը ուզենայ երթալ . և որով հետեւ մարդս սխալական է՝ իր խելքով միայն զացօղը պէտք է որ աւելի սխալի . բայց ուրիշներուն տանըշմիշ ըլլայ ու անկաճ դնէ նէ , մէկ կողմանէ շատին խելքը աւելի կըլլայ քան զմէկինը . « լաւ ևս տեսանեն աչք՝ քան ակն » . մէկալ կողմանէ ալ աստուած կըյաջողէ անոնց բանը՝ որ իրենց խելքը վար կըդնեն , ու ուրիշին խելքին կըհնազանդին . ուստի վտանգաւոր է այն վար պետ խօսքը՝ թէ ամմէն մարդու խելքը ծախու է դրուեր չարշըն նէ , ամմէն մարդ իր խելքն է դներ : Ասկից է որ մեր ատենի դարը՝ ամմէն կողմանէ ինքնազլիսութիւն կըպաշտէ կոր . ոչ պզափիկը մենծին խօսքը կըմնէ , ոչ մենծը պզտըկին խօսքը կուզէ հասկընալ : Աս սուրբ Խփրեմին ըսածը անցուց . « թէ 'ի զառամաց ոք իցէ , հանդերձ դոռոզութեամբ հրամայէ . իսկ եթէ մանուկ , ընդդէմկայ » . Հիմա պզտիկը մենծէն էւել դոռոզ , զէրէ անսոր վրայ խոռոզլանմիշ կըլլայ . մենծը պզտըկէն էւել դէմ կայնօղ , չէ

կըսէ , կըկենայ : Պղտիկը կըսէ , թէ  
հիմա աշխարհքս բարկըցաւ ( ան իսէ՝  
փրթիլը մօտ է ) . առջինները ախմախ  
էին՝ հիմակուան ձամքաներէն պէխա-  
պար . ( քիչը իրաւ , շատը անիրաւ՝ աս  
խօսքին ալ ) : ԱԵՆԾՆ ալ իր տարիքը  
կընայի , խոհեմութիլը կըշափէ ( կամ  
խոհեմաբար , կամ անխոհեմաբար ) .  
Ես այսշափ տարուան մարդ ըլլամ ,  
ամմէն բանի փորձ ըլլամ , ու հիմա  
էրեկուան տղոց խելքին մի հաւնիմ ,  
խօսքին մի նայիմ :

Ասոր մէջը պէտք է զտնալ : Կարգ  
և կանոն մարդկութեան և աստուած-  
սկաշտութեան ան է , որ հասարա-  
կօրէն պղտիկը մենծին խօսքը մուէ ,  
կնիկը երկանը . զաւակը ծնողացը ,  
աշկերտը վարպետին . բայց տեղը կու-  
դայ՝ որ ներհակին ալ պէտք կըլլայ .  
ինչպէս ատեն եղաւ որ աստուած հրա-  
մայեց աբրահամու որ սառային իր  
խաթունին խօսքը մուէ , մովսէս մար-  
դարէն՝ որ աստուծոյ կողմանէ բոլոր  
ազգին իսրայէլի կառավար էր , իր  
աներոջը յոթորին իրաւաը մաիկը ըրաւ ,  
ու կառավարութեան կերպը քիչ մը  
փոխեց կամ զարդարեց : Յիսուս

ստեղծող ամենայնի և իմաստութիւն  
յաւիտենական՝ հնազանդ եղաւ իր  
ստեղծուածոց . և իրեն համար ըսաց,  
« որդի մարդոյ ոչ եկն պաշտօն առ  
նուլ, այլ՝ պաշտել . և՝ ես եմ'ի մի  
ջի ձերումիբեւ սպասաւոր » . ու մեզ  
ալ ասանկ խրատ տուաւ . « մեծն 'ի  
ձէնց եղիցի ձեր ծառայ » :

ԺՂ . Չորեքտասասաներորդ՝ ( աս ալ  
ըսեմ, ու լըմնցնեմ . ) ցաւ մը նալ կայ  
որ զբողին կըդպչի , փոյթ չէ . ես ինձի  
ընկածը զուրցեմ . կարդացողն ալ իրեն  
ընկածը նայի : ( չէ նէ՝ հինգետասաս  
ներորդ մը նալ պէտք էր էւելցընել .  
թէ ինչպէս զէշ ցաւ է՝ իր պարագը չի  
մըտմըտալ, ուրիշին պարագը մտմը-  
տալ : ) Ինձի կըդպչի կըսեմ, ըստ որում  
քահանայ կամ վարդապետ , որ է  
հոգեսր հովիւ , հոգեոր բժիշկ , հո-  
գեոր դատաւոր . և մանաւանդ՝ հայր  
հոգեոր : Անանկ է նէ՝ դժար բան է  
քահանայ ըլլալը . ըլլօղը զիտէ , ու  
պէտք է որ զիտանայ . իմ բանս ատոր  
վրայ չէ , հապա ժողովրդեան տէրտին  
վրայ՝ որ քահանային ամմէն իքրամբ  
ընելկուղեն, բայց էն զլիսաւոր իքրամբ  
շատ անգամ կըպակսի . « պատուեաւ

զհայրքո և զմայր » ըսելը՝ հասկընալու շէ, թէ աղէկ կերցուր խրմցուր, հապա քեզի զլուխ ճանչցիր, անոր կեօրէ պատկառանք և հնազանդութիւն ցըցուր . ևս առաւել քահանայի՝ որ քրիստոսի տեղն է . « որ ձեզ լսէ, ինձ լսէ » :

Հաւատացէք ինծ ով աստուածաւէր հաւատացեալքդ՝ ի քրիստոս, որ առջի և վերջի անկարգութիւնը մեր ատենին ասկից է՝ որ քահանայք աստուծոյ և առաջնորդք ժողովրդեան՝ ժողովուրդին առջեւ իրենց առջի պատիւը չունին . իրենք մի կորսնցուցին՝ թէ ուրիշները կորսնցնել տուին, հիմա ան մի նայիր, հապա բուն տէրտը նայէ՝ որ ցաւալի բան է մեզի ալ ձեզի ալ : Առաջ աստուծոյ վեքիլ է տէյի կըպատուէին զքահանան՝ թէ իմաստունը թէ տպէտը . հիմա կամ խելացի կարգացող, կամ բանի եկող մարդ է տէյի կուզեն պատուել . իրենց կամքին կեօրէ շարժօղը կըղովեն . իրենց խելքին դէմ եկածը մարգու տեղ ալ չեն դներ . հեղուկ ու միամիտ է նէ, ուզածնուն պէս խուլլանմիշ կըլլան, ան ալ ետքը կելլան վար կըզարնեն՝

թէ կակուղ է , քարեմիտ է . քահանային քիչ մը աչքաբացութիւն ու քէսկինութիւն ալ պէտք է՝ կըսեն , որ եարամազները ճանչնայ՝ հախէն դայ . ( միայն թէ իրենց չիդպշի . ) թէ որ կտրուկ է նէ , քովը չեն մօտենար , քովերնին ալ չեն հանդիսացըներ . քիչ մը անաշառ խստութիւն ընելու ըլլայ , վայն՝ ի վրան կըբերեն քամբասելով . միջակ ալ ըլլայ քնութիւնը և վարմունքը՝ որ զիտնայ տեղոյն կեօրէ անուշութիւն , տեղին . կեօրէ ահաւորութիւն ցցնել , ի հարկէ ամմէն մարդու եարամիշըլլար . որուն որ դպչելու ըլլայնէ՝ քարկոծուի պիտոր : Վեհաճերուն հողին վաստկելու ըլլայ նէ , կըբամբասուի՝ թէ աղքաններուն չերթար . ամմէնուն հասնիլ ուզենայ նէ , աս ինչ շատ կելլայ կըմանայ կըսեն . ինչ որ ընէ մարդկօրէն կըչափեն , աստուծոյ նիէթին չեն տանիր :

Ամմէն բանէն էւել ( որ մէկ բանը ըսեմ . ) քահանան շատը կըփնտուեն կուզեն կըսիրեն կըպատուեն ոչ այնշափ իրենց հոգւոյն շահուն համար , որշափ աշխարհային օգտի համար ,

որ իրենց բանը լըմմցնէ , իրենց հիւանդը նայի , զիրենք մխիթարէ , իրենց տէրտը անոր զլխուն փաթթեն , իրենց կարօտութեանը հասնի , իրենց խօսք չի հասկըցուցածներուն խօսք հասկըցընէ , իրենց կողմը ըլլայ՝ ու անանկ միաբանէ կուօղները . տավան իրենց կողմը կտրէ . նաև իրենց ստակը փրցընէ . իրենց ստակ գտնայ . տահա ի՞նչ մնաց , իրենց տղին աղջիկ գտնայ , իրենց աղջկան փեսայ գտնայ :

Յայտնի է որ խոհեմ քահանայք ասանկ բաներէն հեռու կըկենան . բայց պազին կըլլայ որ կըխաբուի , Է՞ն խելացին ալ պազի հեղկըսըխալի . չի կարենալով չէ ըսել շատ աղաջանքին ու թախանձանքին , ձեռաց տակէն կամ խորհուրդութիւն մը կընէ , խօսք առնելով որ ամենեին սըռ մնայ . բայց եաքը սըռը կըթափի . զերէ բանը անոնց ուղածին պէս չեղածին ողէս , աստուած պահէ չար լեզուներէն . ի՞նչ բաներ չեն ըսեր այն քահանային էտեէն ու երեսէն . իրենք պատճառ կըլլան՝ ու իրենք կըզանկըտին :

Հապա ի՞նչ ըսեմ տավայ նիզա

կարելու կողմանէ . Հողին կըքաղեն քահանային՝ աղաչելով , թէ վասն աստուծոյ սա տավանիս կարէ . ի՞նչ որ կարես՝ խայիլ ենք կըսեն , երդում սղատառ խօսք տալով . և որովհեան դատաստանը մէկ կողմը կըտրէ՝ որն որ ըստ ինքեան իրաւ կըդատուի (առանց նայելու մենծ ու սղտիկ . ) ՚ի հարկէ մէկ կողմը կըքաստըկի , մէկալ կողմը կըկորսնցնէ կամ զբոլորը կամ զմասը տավային . կրնայ ըլլալ որ երկուքնալ կորսնցնեն՝ իրենց զանազան անիրաւութեանը համար , բայց չըլլար որ երկուքն ալ վաստըկին . ( զի ներհականք միանդամայն կարեն ստիլ , բայց ոչ կարեն ճշմարտիլ . ) ասկից կըհետեի որ կորսնցնօղ կողմը կըլլայ տժդոհ դատաստանէն , և ծայրագոյն թշնամի կըդառնայ իր հոգեոր դատաւորին . ալ . կըսկըսի անկից էտե չար խօսիլ անոր վրայ , ու ասդին անդին անունը քաշքըշել . կան որ աս պատճառով ամմէն քահանաները ափ կառնեն . կարդաւորներն ալ անկարդ եղան կըսեն , անոնց քովին ալ խղճմըտանք իրաւունք չիմնաց , աստուծոյ համար բան չեն տեսնար . ևն . ան

իսէ՝ իր կողմը վաստըկած ըլլար նէ ,  
արգար և սուրբ տէյի կըպաշտէր  
զայն քահանան . բայց չեմ զիաեր՝  
ուրիշներու ի՞նչ կըսէր :

Դիպուած մը պատմեմ , որ աչքովս  
տեսայ՝ անկըճովս լսեցի . ու շատ  
հիսսէ առի : Խեղճ մարդ մը եկաւ  
քահանայի մը աղաչեց՝ որ իր դատաս-  
տանը կտրէ . ամմա կըսէ՝ աստուծոյ  
համար կտրես , կաղաչեմ : Ե հար-  
կէ՝ ըսաց քահանան , իմ պարագս ալ  
ա՞ն է : Խեղճ մարդը նորանց ըսաւ .  
ամմա արդարը կտրես : Քահանան  
խընտաց՝ սրդովելու տեղ . աղէկ կըսէ ,  
տեսնանք ի՞նչ բան է : Դարձաւ ան  
մարդը վրայ բերաւ . ամմա ուղածիս  
պէս կտրես : Ան ատեն չեխը կերաւ ,  
զլուխը կախեց զնաց : Աս խեղճը  
խելքի կողմանէ խեղճ կերենար ըսենք  
նէ , հաղա ի՞նչ ըսենք ուրիշներուն՝  
որ առ հասարակ աս մտքով աս խելքով  
կուղան ու կերթան . բայց մըտուընին  
ասանկ միամտաբար չեն յայտներ .  
հաղա զործքով յայտնի կընեն՝ (երբոր  
ուղածնին չըլլար նէ , ) թէ իրենց  
ուղածին կեօրէ պիտի ըլլայ եղեր դա-  
տաստանը :

Ասոնցմով չեմ ուզեր ըսել՝ թէ  
քահանաները հետ պակասութիւն չու-  
նին, կամ բնաւ չեն սխալիր. հապա-  
կուզեմ ըսել՝ թէ քահանային աղէկ  
ըրածին ալ չհաւնիլը քու խելքիդ գէմ  
ըլլալուն համար՝ մենծ անիրաւութիւն  
է, և անարդանք եկեղեցւոյ և աստու-  
ծոյ : Քահանան պակսութիւն ալ  
ունենայ նէ, աշխարհականը իրքե-  
քարի զաւակ պիտօր զոցէ պարտըկէ .  
ինչպէս սեմ և յաբէթ պարտըկեցին  
իրենց հօրը նոյայ խայտառակութիւնը,  
ու մենծ մենծ օր հնեքներ առին ու  
վայլեցին ալ, չէ նէ՝ քամայ կամ քա-  
նանու պէս իր հայրը խախք ընօղ չար  
զաւակը՝ ի հարկէ անոր անէծքը կառ-  
նէ ու կըժառանդէ չարաշար :

Կտրուկ բանմալ լսեցի քահանայի  
մը բերնէն, բայց չեմ զիտեր՝ դիմա-  
ցինը աղէկ հասկըցաւ, թէ չէ : Դի-  
մացինը զանկատ ըրաւ առաջ խել-  
մը քահանայիցմէ, թէ մէջերնին ան-  
կարդը պակաս չէ . սանկ են ու  
նանիկ են : Քահանան տեսաւ՝ որ  
սուտը իրաւը մէկ տեղ խառնելով  
կըխօսի կոր ան մարդը, ու միտքը  
դրեր է՝ թէ բոլոր ըսածը իրաւ է,

դարձաւ ասոր աս սաստիկ պատաս-  
խանը տուաւ . դընենք թէ կըսէ պա-  
րոն՝ հիմակուանքահանաներուն շատը  
անկարդ են եղեր . պատճառը զիաե՞ս  
ի՞նչ է կըսէ . զերէ հիմակուան եկե-  
զեցականները հիմակուան աշխարհա-  
կաններէն ծընած են . առջի բարե-  
պաշտ քրիստոնէներէն չեն ծնած :  
Հասկըցողը խորունկ բան կիմանայ  
ասկից . բայց ես ատանկ խորունկու-  
թենէն վագ եկայ . պտուղ ելալու  
խօսքը նայինք . պօղոս առաքելոյն խօս-  
քը բռնէ ու զնա , չես սխալիք .  
« Աւնկնդիք լերուք առաջնորդաց ձե-  
րոց , և հպատակ կացէք նոցա . զի  
նոքա տքնին վասն ողւոց ձերոց . որ-  
պէս թէ համարս տալոց իցեն ընդ  
ձեր . զի խնդութեամբ արասցեն զայն ,  
և մի յոգւոց հանելով . զի այն ոչ յօ-  
դուտ ձեր է » . աղէկ մը չես հասկը-  
նար նէ , ատենով մեկնութիւն թղթո-  
ցը կարդա , որ աղէկ հասկընաս . բայց  
կարծեմթէ աս բանիս մէջ խրթին բան  
չիկայ , միայն թէ հասկընալ ուզէ մէկը:  
Ճե . Խնչուան հիմա ըսածներէս աս  
զիսուս մէջ՝ կը հասկընայ կարդացօղը ,  
թէ բազմութեան մէջ եղած ցաւերը՝

կան որ հպարտութեան , նախանձի ,  
ծուլութեան , և այլ զլիսաւոր մեղաց  
արմատ կամ ծնունդ ըլլալով , նոյն  
սովորական հիւանդութենէ դուրս չեն,  
ու դեղերն ալ անոնց կեօրէ կըլլան :  
Բայց կան որ ուրիշ գեղ հիւանդու-  
թիւն կերենան , որ բժիշկները պիլէ  
կըտարակուսին՝ թէ որ ցաւին տակը  
պէտք է դնել , ու դեղ պատրաստել .  
և կամ մեր բանը չէ կըսեն , ետ կը-  
քաշուին . Ճէրահի բան է , ըսող կայ .  
դեղ չըլլար՝ բնութեան պակսութիւն  
է , ըսող ալ կայ : Կուզեմ ըսել , թէ  
ասցեղ ցաւերը հոգեորապէս՝ կաղու-  
թիւն , կուրութիւն , և այլ ասոնց  
նման բաներ կըլմանին . արդ որ բժիշկ  
կայ՝ որ կաղի , կուրի , ձեռնատի , և  
այլ ուրիշ սախատի դեղ տայ . մէյէր  
հրաշազործ բժիշկ ըլլայ կոզմայի դա-  
միանոսի պէս . կամ պետրոս առաքե-  
լուն պէս ըսէ տաճարի դրան քովնըս-  
տող մուրացկան 'ի ծնէ կաղին , ( որ  
ողորմութիւն կուզէր իրմէն . ) « Ար-  
ծաթ և ոսկի ոչ ունիմ , բայց զոր  
ունիմս ( զշնորհս սքանչելեաց՝ ) զայս  
տաց քեզ . յանուն յիսուսի քրիստոսի  
արի և դնա՛ « . ինչպէս որ նոյն ատեն՝

ստք ելաւ, վազել սկսաւ: ԱՌԵԼ ըսէ՝  
թէ ուրեմն մեր բանը հրաշքի մնաց .  
մի ատանկ մեզ յուսահատցընէր. ցա-  
ւերնիս ըսիր, խօսք չունինք. բանը  
դեղը գտնալի է. տուած դեղերդ  
աղէկ ամմա, մենք ուրիշ զօրաւոր բան  
մը կուզենք. մանաւանդ որ մենք տահա-  
շատ տէրտ ունինք՝ որ հրամանքդ ալ  
չուզեցիր երեսնիս զարնել, կամ  
աշխարհքին առջև չար օրինակ չերե-  
ցնել. ասոնց ամմէնուն մէկ ընդ-  
հանուր և շահաւոր դեղ մը ունիս  
նէ, ան սորվեցուր մեզի:

Աստիճած չնորհուայ՝ ըսեմնէ, տեղն  
է. զերէ չեմ ըսէր իբրեւ պարապ խօսք  
մը, կամնեղանալով (ինչպէս սովորու-  
թիւն եղեր է ռամկօրէն ըսել,) այլ  
իբրեւ օրհնութիւն և մաղթանք . աս  
աստուծոյ շնորհը և ողորմութիւնը  
ինդրելու է մուրացկանի պէս ամմէն  
մարդ՝ իբրեւ մէկ հատիկ դեղ ընդդէմ  
ամենայն երեելի և աներեռյթ ցաւոց  
հոգւոյն, և ամենայն ընդհանուր և  
մասնաւոր հիւանդութեանց հոգւոյն:  
Ի՞այց խնդրենք սրտանց աղաչելով,  
ինդրենք հաւատքով, որ կարենանք  
առնել:

Ծառաց լինչ է նէ՞ հասկընալը քեզի  
դժար է, թէ որ շունիս նէ՞ ունիս  
նէ ալ՞ զործքով աւելի կը հասկընաս  
քան մաքով: Ըստյ մենք դժար հասկը-  
նալիքը աստուածաբաններուն թող-  
լով աս աեղս պէտք եղածին չափ  
հասկընալիք: Ծնորհքն է պարզե  
աստուածոյ ձրի տուած մեզի մեր ընա-  
կան կարողութենէ՞ի վեր, որպէս զի  
կարենամնք զերբնական միջոցով զեր-  
բնական վախճաննիս համնիլ, այս-  
ինքն շնորհքով ՚ի վառս արքայու-  
թեան: Ուրեմն աստուած որ քեզ  
ստեղծեց ու կըսահէ, իրաւ մենծ  
պարզե է, բայց որ քրիստոնեայ ըրաւ  
ու սուրբ խորհրդոց արժանի ըրաւ  
տս աւելի մենծ է, զերէ շնորհք է. մե-  
ծագոյն շնորհք է՝ որ ուրիշ շնորհքներ  
ալ չիսկականեցնէ, և ամենամեծ շնորհք  
որ շնորհաց մէջ պահէ, ու իր արքայ-  
ութիւնը հասցընէ:

Տեսանը որ՝ շնորհք կայ, շնորհք ալ  
կայ, զուն չէմէն խնզրէ աստուծմէ-  
քեզի պէտք եղած շնորհքները. և  
կուտայ առատապէս, և ոչ նախատէ.  
միայն թէ քու կողմանէզ արդելք չի  
զնես շնորհաց, տուած շնորհքը քու

անշնորհք վարքովդ չի կորսնցնես ,  
դրսի շնորհքներու հավելու շընես ,  
ինչպէս հրաշք տեսնալու կամ ընելու ,  
մարդարէ և առաքեալ կամ վարդա-  
պետ ըլլալու , հապա ներսի սրբարար  
և հաճոյարար և փրկարար ըսուած  
շնորհքները խնդրես . ինչպէս են եօթ-  
նարփեան շնորհք սուրբ հոգւոյն . և  
ամենայն քրիստոնէական առաքինու-  
թիւնք . որք կըմաքրեն զհողին յարա-  
սոյ մեղաց , կամ որ նոյն է կառող  
ջացուցանեն հոգւոյն հիւանդութիւն-  
ները . և կըլուսաւորեն զհողին պայ-  
ծառութեամբ աստուածային լուսոյն ,  
կամ որ նոյն է՝ կըհաստատեն յա-  
ռողջութեան հոգեսորապէս . և կը-  
միաւորեն ընդ աստուծոյ , կամ որ  
նոյն է՝ անմահական կենաց ճաշակը  
կուտան աս տեղս , ու կըհասցընեն 'ի  
կեանսն յաւիտենից : Ըստնք աւելի  
աղէկ կըհասկընաս էտեի զլուխներուն  
մէջ :

ԳԼ. ԺԲ.

Փորձաւթիւն+ առ հաստրակ և յանաւոր .

և գլխաւոր դեղնաց :

Խնչուան հիմա խօսեցանք մեր երեւելի հոգեոր ցաւերուն ու վէրքերուն վրայ, թէ ի՞նչ է դեղը աս ու ան հիւանդութեանը. հիմա պէտք է խօսիլ նաև աներեւոյթ սէպէպներուն վրայ՝ որ փորձութիւն կըսուին. որոնք որ կրնան զմեղ հիւանդացնել կամ վիրաւորել. ինչպէս որ բժշկականութիւնը պէտք է որ խօսի նաև այն փորձանքաւոր բաներու վրայ՝ որ առաջուց կեօզէթլէմիշ ընել պէտք է, չոլայ թէ մարդուս առողջութեանը և կենացը քէտէր մը բերեն. զորօրինակ է վասակար օդը, խոտը, ջուրը, կերակուրը, շատ յոդնիլը, քրտնիլը, պաղիլը. անհոգ շարժիլը, ցաթկելը, վտանգաւոր խաղը. որովք կըլլայ սախտութիւն : Խակ պատերազմականը՝ որ իր կենաց խըմէթը զիտէ, աւելի պէտք է զզուշանալ վտանգներէն ու փոր-

ձանքներէն ճէնկի մէջ , ուր աչքին  
առջևն է կորուստ կենաց :

Կյառւ նմանութեամբ կըսուի՞ ՚ի  
զիրս յորայ . « փորձութիւն է , կամ  
պատերազմ է կեանք մարդոյ ՚ի վերայ  
երկրի » . ան ալ մէկ թիւոլիւ փորձու-  
թիւն չէ , մէկ պատերազմ մը չէ .  
անդադար և անհամար փորձութիւն .  
ներքին և արտաքին պատերազմ . բայց  
« երանի՞ որ համբերիցէ փորձանաց ,  
զի եթէ ընտիր ևս գտանիցի , առցէ  
զալսակն կենաց : Եւ ոչ ոք պսակի ,  
եթէ ոչ ըստ օրինին մարտիցէ . նոքա՝  
զի զեղծանելի պսակն առնուցուն , և  
մեք զանեղծութեան » : « Այէ՞ որ  
յաղթես , շիյաղթուիս , յաղթօղը՝  
վարձք ունի , յաղթուօղը՝ կըպատժուի  
ալ : Օօրացիր և քաջ լեռ կըսէ քեզի  
սուրբ գիրքը . մի վախեր ՚ի փորձու-  
թեանց , մի փախչիր ՚ի պատերազմէ .  
նայէ՞ ՚ի զօրազլուին մեր յիսուս՝ որ  
յաղթեաց մերով բընութեամբ մեր  
փորձողին սատանայի . և զօրացոյց  
զմեզ՝ յաղթել ամենայն սատանայա-  
կան պատերազմաց . ետ և զգէնս և  
զսպառազինութիւն անվանելի՝ վանել  
զամենայն զօրութիւնս թշնամոյն :

Ուրեմն փորձութիւն ըսելով կի-  
մանանք հոս տեղս այն բանը, որ մեզ  
կըդրդուէ կամ տավէթ կընէ մեզք  
մտնալու . տեղիք տուինք նէ փորձու-  
թեան, յաղթուեցանք. տեղիք չտուինք  
նէ, յաղթեցինք վաստըկեցանք : Բա-  
նը ան է՝ որ թշնամինիս աղէկ ճանչ-  
նանք, որ մէկ չէ, իրեք է . աշ-  
խարհք, մարմին, և սատանայ : Առ-  
վորաբար ամմէնուն ըրածին ալ՝ սա-  
տանայի փորձութիւն կըսենք, զերէ  
ինչպէս սատուած է առաջին պատճառ  
ամենայն բարեաց՝ ուր որ երկրորդ  
պատճառներու ձեռքով ալ մեզի աղէ-  
կութիւն կընէ, սասոր ներհակ սատա-  
նան՝ որ թարգմանի հակառակ, պատ-  
ճառ կըսեպուի ամենայն չարեաց՝  
որ մեզի կըհանդիպի, միայն թէ աշ-  
խարհքն ալ՝ այսինքն մարդիկը, ու  
մեր մարմինը՝ սատանայի գործիք կըլ-  
լան :

Փորձութեանց սօյը կամ համրան-  
քը ըռլար մէջ բերել, հապա որչափ  
մեզք կըրնայ ըլլալ նէ, այնչափ ալ  
փորձութիւն կայ . և ամմէն մէկ մեզ-  
քին շատ թիւովիւ փորձութիւնը կըր-  
նայ ըլլալ, և իւրաքանչիւր փորձու-

թեան ալ՝ հէմ մասնաւոր դեղը կայ ,  
հէմ ընդհանուր :

Այն դեղերն որ՝ ամմէն մէկ զլիսաւոր մեղաց դէմ զրեցինք նէ , փորձութեանցն ալ դեղն են : Անաց որ հիմա մէկ քանի դեղեր կան աւելի փորձութեանց դէմ պատրաստած երկնաւոր բժշկէն . անոնք որ բանեցնես նէ , փորձութենէ խալըսելով մեղքէն ալ խալըսած կըլլաս . զորօրինակ , “ Արթուրն կացէք , և յաղօթս կացէք , զի մի մտանիցէք ’ի փորձութիւն : Որ համբերեսցէ իսպառ , նա կեցցէ : Քաջալերեցարոնք , ես եմ , մի երկնչիք ” : Ասով իմացիր որ փորձութեանց զլիսաւոր դեղերն են աս չորս բանս . Արթնութիւն . Ազօթք . Համբերութիւն . Ապաւինութիւն առ աստուած . հիմա ասոնց բանեցնելը սորմինք :

## Ա Ռ Ա Զ Ի Ն Դ Ե Ղ :

Արթնութիւն :

Ա . Արթնութիւնն է այրիս ըլլալքուն կոխելու ատենը , խելքը զլուխը

կենալ, կամ շուտով խելաբերիլ, մանաւանդ սըխլէթ ատեն՝ ու Ճէնկի մէջ. ընելիքը ըսելիքը զիանալ. բարեկամը՝ թշնամին ճանչնալ. մէկ բանէն չի շփոթիլ տակն ու վրայ շռլալ, ճարը դեղը փնտոել, դժնալ, ու բանեցնել:

Հապա արթուն եղիր նախ և առաջ՝ որ էն առջի փորձութեանը հպարտութեան հախէն գաս : Հպարտութեան փորձութիւն կըբնայ գալ մեզի զրսըւանց, երբոք մարդիկ մեզ կըզովեն երեսներնուս կամ էտենուս. մեզ կըպատուեն, մարդու տեղ կըդնեն, ըրածնուս՝ ըսածնուս կըհաւնին, աֆէրիմ կըսեն: Յժէ որ մենք արթուն չի կենանք, հապա թմրինք ու խօշանմիշ ըլլանք աս բաներէս, այնչափ որ մենք ալ մեր պակսութիւնը մոռնանք, սլզաիկ աղէկութիւննիս՝ մենծ բան մը սեպենք, ուռենանք, ուրիշներուն վրայ պէօպիւոլէնմիշ ըլլանք, ուրիշները վար զարնենք մտքով կամ խօսքով, ընկանք՝ ի փորձութիւն մեծ՝ հպարտութեան տուղախը, վէրք առինք սատանային Ճէնկին մէջ :

Հապա թէ արթուն կենանք, կամ շուտ մը արթնանք. խելուընիս դլուխ-

նիս ժողվենք, որ այն զովեստով չեւաբուինք, մենք մեր չափը ճանչնանք, մեր թափուրը չփոխենք, մեր առջե խոնարհ կացքը բռնենք, ու միայն ուրախանանք աստուծոյ փառացը վը բայ՝ թէ որ մեր ձեռքովն ալ աղէկ բան մը ըրեր է նէ, ըսելով սրտանց « մի մեղ տէր, մի մեղ, այլ անուան քում տուր զփառս » , ան ատեն մենք փորձութեան ալյաղթեցինք, սատանային ալ հախէն եկանք, ու իր ամբարատան զլուխը ջախջախեցինք աստուծով :

« Ամանապէս փորձութիւն կընայ ըլլալ մեզի ներսըւանց ու դրսըւանց՝ բաներնուս յաջողութիւնը . ըստկի շատութիւնը, աղուորութիւնը, աղէկ ձայնը, ձեռքի ոտքի յարմարութիւնը, մանաւանդ խելացութիւնը, կարդացողութիւնը, հոգեորութիւնը, ջերմեռանդ աղօթքը արցունքով, ճգնուիր սլահքը . և ամենայն հոգեոր և մարմնաւոր բարեգործութիւն . զերէ հըսլարտութեան փորձութիւնը միշտ աղէկ թարլայի մէջ կըքումնի, աղէկ ձաղիկը՝ աղէկ սլարդը կուզէ փճացնել : Բայց խանարհ սիրտը՝ որ միշտ ար-

թուն է ինքնաձանաչութեամբ , աս  
քաներէս չառնէր . զաստուծոյն աս-  
տուծոյ կուտայ . և զկայսերն կայսեր .  
ամմէն աղէկ բանին տէրը զաստուած  
կըճանչնայ , ամմէն պակսութիւնը իր  
անձին կուտայ , որով սատանային  
սիրտը խոցերով կըլոցուի :

Է . Վսոր նման յայտնի է՝ որ ուրի-  
շի աղէկութիւնն ալ մեղի փորձութիւն  
կըրնայ ըլլալ նախանձելու . բայց եղ-  
բայրսիրութիւն ունենանք նէ , արթ-  
նութիւնը մեղի եարտըմ կընէ , բնաւ  
չենք յաղթուիր ատ չնչին փորձութե-  
նէ , այլ միշտ կըյաղթենք : Ուրիշի  
առաջ երթալը մեղի զեն չունի , շահ  
կըրնայ ըլլալ . անանկ է նէ , խարէզ մը  
կամ ատելութիւն մը կայ սրտերնիս՝  
որ մեր եղբօրը բարւոյն կըդժարինք  
կոր . սէր որ ունենայինք , կուրախա-  
նայինք՝ սանքի մեղի է եղած այն բա-  
րիքը . և այսպէս արթուն մնաքով սէրն  
որ դէմ հանենք նախանձուն , մենք  
նախանձելի կըլլանք սատանային . որ  
չի կըրնար մեր աղէկութիւնը ուզել .  
հասլա միշտ մեր դէշութիւնը կուզէ :

Պ . Վարկութիւն ինկնալու փորձու-  
թիւնն ալ՝ մեր հաղ ըրբած բաներն

են, ինչ բան կուզէ ըլլայ, հովը սաստիկ է նէ, հազ չենք ըներ. շատ տաքը՝ պաղը, շամաթան. չըթ փրթը պիլէ. մարդկանց շարժմունքը, խօսքը, դործքը. որ խալէմի շիդար. ևս առաւել՝ ցաւը, հիւանդութիւնը. քնչատութիւնը, անօթութիւնը, ծարաւը, աղքատութիւնը, քէսատութիւնը, և ամմէն բան՝ որ մեզի քէտէր կուտայ, կամ մեր խելքին և մէրաքին դէմկուզայ: Ե՞յ ասոնց որ մէկին սրգողելու է, ինչպէս կը սրգողին անխելք ու անկիրթ մարդիկ. անոր աղէկը՝ խելք բանեցուր արթուն մտօք, ան բանն որ քու ձառքդ չէ, կամ աստուծմէ կամ ուրիշներէն կուզայ, քու սրգողելուդ չի սրգողելուն չինայիր. աշխարհք քու խելքովդ չի կառավարուիր, զիտես, անանկ է նէ՝ սովորութիւն ըրէ՝ ամմէն բանին լան սրառվնայիլ. աշխարհքիս կառավարը կայ՝ ըսէ. ինքն որ կը համբերէ կոր՝ չի սըրգողիր, ես ինչու տակնուվրայ ըլլամ՝ որ ափէս բան չիգար. աս միտքը որ ունենաս, միշտ արթուն կըկենաս, հիշմէկ բանի չես սրգողիր, կամ կըխընտաս, կամ կը համբերես. միշտ կըլազ-

թես բնութեանդ, մազլըմ թապիէթ  
կունենաս. ան ատեն սատանային տու-  
զախը կըկոտրի, ինքն ալ բարկութե-  
նէն կըճաթի, դուն վաստըկով կելլաս:

Դ. Ծուլութեան փորձուիր կամ  
ներսէն է մեր թոյլ բնութենէն՝ որ  
արթնութիւն չունի, կամդրսէն է՝ չար  
օրինակներէն՝ որ մեր արթնութիւնը  
կըթուլցընեն. ուրեմն դուն զարթիր  
քու թմրութենէդ՝ միշտ քու վրայ ար-  
թուն եղիր. ուրիշներուն մի նայիր՝  
որոնց թէմպէլութեանը դուն ալ չես  
հաւնիր. դուն քեզ խայրէթ տաս նէ  
քիչ մը, նոյն ատեն ած ալ ուժ կու-  
տայ, առաջ կըտանիս հոգեոր և մար-  
մնաւոր զործքդ. անով սատանան  
խախք կըլլայ: Դուն որ ծուլութեամբ  
հանգչիլ ուզես նէ, սատանան կը-  
հանգչեցնես. դուն որ աշխատիս նէ,  
սատանային մենծ զահմէթ կուտաս.  
աշխատցուր անիրաւը՝ որ քեզ չաշ-  
խատցընէ:

Ե. Աղահութեան փորձութիւնը  
կընայ դալ՝ աշխարհքիս մալը տեսնա-  
լէն, ուրիշներուն մենծութիւնը նայե-  
լէն, և աչքի եկած բանը ուզելէն.  
արթնցիր, հոգւոյդ աչքը բաց որ քեզ

մարմնոյ աչքդ գոցել կուտայ աշխար-  
քիս անցաւոր բաներուն. զերէ մէյ մը  
երկինք նայիս նէ, հոն է աչք տնկե-  
լու հարստութիւնը՝ անհուն և անանց.  
իսկ երկրիս նայիս նէ, հողէ ելած  
աչք խաբօղ բաներ են՝ չափաւոր և  
անցաւոր : Անանկ է նէ, դուն քեզի  
ըսէ՛, ասոնք բոլոր վաստըկիմ ալ, ետ-  
քը պիտոր թողում. հապա ի՞նչ աշ-  
խատիմ պարապ տեղը համալութիւն  
ընելու այն բանին՝ որ ես տէրը պի-  
տի չռլամ. քիչ մը ատեն էյրէթի բա-  
նեցնելու բան ունենամ, հերիք է .  
նայիմ որ անդին խաղնայ դիզեմ, ու  
անտեղը յաւիտեան վայլեմ : Աս որ  
կըլսէ նէ սատանան, ձառքը զլխուն  
կըզարնէ, քովէդ կըփախչի, ինչու որ՝  
աւրեցիր իրեն մենծ տօլապը, այսինքն  
արծաթսիրութիւնը, որով շատ առու-  
տուր կընէր, անհամար հողիներ կը-  
վաստըկէր, շատ մեղքեր անկից կըհա-  
նէր. քեզ չիկրցաւ վաստըկիլ, մենծ  
բան կորսնցուցած կըսեպէ . ան՝ որ  
կորսնցնէ նէ, դուն գիտցիր որ մենծ  
վաստակ ըրած ես :

Պ. Որկրամոլութեան և արբեցու-  
թեան փորձութիւնը՝ որ ներսէն դայ

նէ, արթուն եղիր ու հասկըցիր, որ  
փափկութեան և քէֆի դեն է դրդո-  
ղը. դրսէն ըլլայ նէ՝ իմացիր որ հին  
օձն է փորձիչը, որ եւայի անուշ և  
աղուոր ցըցուց արգելած ծառը. և  
նոյն սադայէն է՝ որ գքն փորձելու  
եկաւ նէ, էն առաջ հացէն սկսաւ  
խօսք բանալ: Խսկ եթէ կերուխում  
սիրօղ այախտաշները ըլլան նէ, զա-  
նոնք մէյ մէկ սատանայ դիտցիր, որ  
քեզ կուզեն դլիսէ հանել. ու պատաս-  
խան տուր ամմէնուն քնի հետ, թէ  
« ոչ հացիւ կեցցէ մարդ, այլ ամենայն  
բանիւ որ ելանէ ՚ի բերանոյ այ. ես  
կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ  
դիտէք »: Աւյիշէ քնի խոստացածը.  
« զի ուտիցէք և ըմպիցէք ընդ իս ՚ի  
սեղանոյ հօրն իմոյ յարքայութեանն  
այ »: և առաքելոյն ըսածը. « ոչ է  
արքայութիւնն այ կերակուր և ըմ-  
պելի. այլ խաղաղութիւն և խնդուի  
՚ի հոգին սուրբ »: Այն է մէջիս մը՝  
ուր ամմէն բարիք առջենիս կըդրուի,  
և յաւիտեան չի պակսիր. հոն տեղն  
է յաւիտենական ցնծում և ուրախու-  
թիւն անսկատմելի. հոն է յագենալ  
յերեիլ փառացն այ, և ըմպել զուղիս

փափիութեան : Աս խե՞նդ եմ՝ որ  
անանկ մէջիսէն զրկուիմ՝ աս տեղը  
էւելորդ կերակուրներու էտեւ է ընկնա-  
լով, ու հարբեցութեան եսիր ըլլալով.  
«քանզի արբեցօղք զարքայութիւնն  
այ ոչ ժառանգեն » : Իմ տէրս չըսաւ  
մի, «զգոյշ լերուք, դուցէ ծանրանայ-  
ցեն սիրտք ձեր շւայտութեամբ և  
արբեցութեամբ և հոգովք հականօք,  
և յանկարծակի հասանիցէ՝ ի վերայ  
ձեր օրն այն . այսուհետեւ արթուն  
կացէք և աղօթս արարէք, զի արժանի  
լինիջիք զերծանիլ յայնմ ամէ, և կալ  
առաջի որդւոյ մարդոյ » : Ասանկ զօ-  
րաւոր սիլահ փուսատով սատանսյին  
զլուխը կըկտրես, և բոլոր դիւանց  
ուստուն տաղըթմիշ կընես, ու կառնես  
զպսակն կենաց :

Է. «Ամանապէս բղջախոհութեան  
փորձութիւնը՝ կամ ներսէն կուզայ՝ ի  
թուլամորթ բնութենէ,՝ ի պարապոր-  
դութենէ,՝ ի հեշտասիրութենէ, ա-  
րեան եռացմանէն, և զդայարանաց  
անզուսպութենէն . և կամ զրսէն, ցո-  
րոսըզներուն առսըզութենէն, որ եր-  
բեմն չար օրինակ, և երբեմն չար խը-  
րատ կուտան քեզի : «Աերսէն է նէ

[թշնամին՝ յր մարմինդ, զիտցիր որ անոր խօսքը մէկ է սատանային հետ. ուստի արթուրն եղիր՝ որ բեզ չի խամզէ սատանային ձեռքը, որ գայ գողատուկ քու Ճէվահիր պարկեշտութիւնդ գողնայ. հապա դուն աճապարէ՛ բռնէտնէ եղած զողը, ու հախէն եկուր. յր Ճնշէ՛ զմարմինդ, աշխատցուր, անօթի ծարաւ պահէ, որ մէյմալ էւէլորդ փափկութեան և հեշտութեան էտեէ շինկնայ. որով սատանան ալ ծակէ՛ ի ծակ կըփախչի մկան պէս։ Ապա թէ դրսէն է, զիտցիր որ ան ալ սատանային արբանեակն է, որ ելեր է որսալու քու հոգիդ հրեղէն նետերով թեաւորէ՛ թոշնոյ պէս՝ թեօք աղօթից, ու փախիր, ինչպէս փախաւ զովտ'ի սոդոմայ և 'ի զոմորայ հրեշտակաց ձեռքովը. ան ատեն պօշը կելլայ սատանային ամենայն հնարքը. անիկայ խախք կըլլայ Աստուծոյ և հրեշտակաց առջե, և դուն կըփառաւորւիս. անի կերթայ գերզեսացւոց խոզերը կըմտնայ, այսինքն աղմասէր և գարշելի մարդկանց սիրտը, և անոնցմով կընկղմի 'ի խորս անդնդոցիսկ դու հրեշտակակերպ կըվերանաս

յերկինս, և կըլլաս դասակից հրեշտակաց:

Տեսա՞ր, արթնութիւն ի՞նչպէս մենծքան է, որ զփորձութիւնը՝ ի բարձրութիւն մեր կըդարձընէ. փորձը ընելով մեզ ամմէն բանի՝ բարին ընտրել կուտայ, չարը մերժել. մանաւանդիթէ չարէն բարի կըհանէ. և մեզի կըրթութիւն և թալիմ կըսորվեցնէ հողեոր պատերազմին մէջ. յաղթել կուտայ ամմէն մեղաց, և հասնիլ անանց պսակաց:

Աղէկ աղէկ ամմա, կըսես, վարպետութիւնը ամմէն սահաթ արթուն կենալն է. մենք տկար ենք. հողեղէն ենք, չենք դիմանար, կըթունանք. ի՞նչ ընենք, ի՞նչպէս ընենք: Աս իրաւէ, ես ալ դիտեմ. աստուած մեզնէ աղէկը դիտէ. ուստի պիտի հասկընաս՝ որ մինաւորիկ մեր արթնութիւնը հերիք չէ. հետը օգնական պէտք է աղօթքը՝ որ աստուծոյ օգնութիւնը մեզի հասնի. ըստ այնմ, « Համբարձի զաշս իմ՝ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութի: Օղնութիւն ինձ՝ ի տեառնէ եկեսցէ, որ արար զերկինս և զերկիր »: Ուրեմն դանք հիմա աղօթքի,

## ԵՐԿՐՈՒԴԻ ԴԵՂ

Աշօթ+ :

ա . Աղօթքն է աղաչանք առ աստուած : Աւստի նախ պիտի դիտնաս, թէ որու կաղաչես կոր , յր Աստուծոյ. ասոր համար կըսուի աղօթքն՝ « վերացումն մտաց առ աստուած » : Եւ երկրորդ՝ ինչ պիտի աղաչես . յր անանկ բան՝ որ քեզի հարկաւոր է , և աստուծոյ պատշաճ է՝ որ քեզի տայ . ասոր համար կըսուի աղօթքը , « հայցուած պատշաճաւորաց յայ » : Ապա թէ՝ խելքդ վրադ չըլլայ , որ խապար չըլլաս՝ թէ ինչ կրիստիս , ինչ խընդիրք կընես . կամ թէ հարկաւոր եղած բանը թողուս , ու փուճումուճ բաներ խնդրես նէ , աղօթքդ աղօթք չեղաւ . ուստի Աստուած չի լսեր :

Առջինին համար կըսէ առաքեալն . « կացից յաղօթս հոգւով , կացից յաղօթս և մտօք » : Եւ երկրորդին համար ըսաց տէրն մեր . « խընդրեցէք նախ զարքայութիւնն աստուծոյ և դարդարութիւն նորա . և այն ամե-

նայն յաւելցի ձեզ » : Ասոնք որ աղեկ հասկընաս . ու անոր կեօրէ աղօթք ընել սորվիս նէ , փորձութեան ատենը աւելի կիմանաս աղօթքին հէմ հարկաւորութիւնը , հէմ օգտակարութիւնը :

Ի . Սուրբ հարք՝ սուրբ յակոբ մըծքնայ հայրապետին հետ՝ աղօթքը կընմանցնեն զէնքի , յո սիլահ փուսատի : Օ երէ ինչպէս որ պատերազմ մտնօղը զըրխը ըլլայ , սիլահ փուսատն ալ տեղը նէ , համարձակ կըրնայ դէմ կենալ թշնամիին , անոր աչքը կրվախցընէ , հախէն ալ կուգայ . ասանկ ալ մենք զմեզ աղօթքով զինենք , ու սուրբ խաչը պայրախի պէս՝ կամքէսկին թրի պէս ձեռւընիս առնենք , սատանային աչքը կրվախցընենք ու հախէն կուգանք :

Ճէնկի մէջ եղօղ մարդը սիլահ փուսատէն 'ի զատ՝ սիրտ ալ պիտի ունենայ , աս ալ հերիք չէ՝ իրեն սիրտ տուօղ ալ պիտի ըլլայ : Խնքը սիրտ պիտի ունենայ , յո սրտոտ պիտի ըլլայ , որ թօփի թիւֆէնկի ձայնէն չառնէ , թշնամիներուն բազմութէն կամքօրֆէն իւրգմիշ չըլլայ : Իրեն սիրտ

տուօղ ալ պիտի ըլլայ երկու կերպով .  
մէյմը՝ [թէ մի վախնար , ես քովդ կե-  
ցեր եմ՝ որ քու սէրասկէրդ եմ , կամ  
քու կտրիճ եօլտաշդ եմ . ինչուան ես  
չի մեռնիմ , դուն չես մեռնիր . նայէ  
մեր կողմին ասկէրը թշնամիներէն շատ-  
որ է ու զօրաւոր , անանկ որ մէկը  
տասին դէմ կըդնէ . հարուրը հազա-  
րին հախէն կուգայ , մէյմալ , [թէ քեզ  
տեսնամ , կտրիճ եղիր , մէկ երկու սա-  
հաթ է աշխատանքդ , ետեէն յաղ-  
թութիւնը մեր ձեռքը կիյնայ . թշնա-  
միները կըջարդենք , անոնց մալը մերն  
է . ասկից 'ի զատ՝ թագաւորէն ալ  
փէշկէշ պիտոր ելլայ , չէ [թէ սալթ  
մէկ չէլէնկ մը , սօրվուճ մը , մէկ քա-  
նի դուռուշ մը , հապա շատ քէսէ  
ստակ , ու մենծ մենծ մանսուպներ .  
և այլն :

Ասոր նման հոգեւոր պատերազմին  
մէջն ալ , աղօթքը սալթ սիլահ փու-  
սատութիւն չըներ մեզի , հապա մեզ  
սրտոտ կընէ , ու խաթ խաթ սիրտ  
կուտայ : Արտոտ կընէ անով , որ փոր-  
ձութեան ատեն՝ աղօթքի խայրէթ ը-  
ներնուս պէս՝ սրտերնիս ուժ մը կառնէ ,  
թէ սատանան մեր վրայ չի կընար զօրա-

նալ. սատանային ծածուկ հնարքները  
ու տուղախները՝ որ առաջ մեր աշքը  
կըվախցընէին, աղօթքով յայտնի կերեւ  
նան մեզ՝ թէ փուճումուճ բաներ են.  
մենք չուղենանք նէ, մեզ չի կրնար ոչ  
պարտել, այսինքն ոչ խաբել կրնայ, և  
ոչ յաղթել:

Աիրտ ալ կուտայ մեզի աղօթքը.  
մէ յմը՝ աչուընիս բանալով, ու հաս  
կըցընելով թէ մենք մինաւորիկ չենք  
ձէնկի մէջ, հապա « բանակք հրեշ-  
տակաց տեսառն շուրջ են զերկիւղա-  
ծովք նորա » . ինչպէս որ զգալի աչ-  
քով ալ տեսաւ եղիսէ մարդարէին  
աշկերտը. հէմ զօրապետնիս ալ ինքն  
քս է առիւծ 'ի տանէ դաւթի, թա-  
դաւոր փառապ՝ տէր երկնի և երկրի,  
որ անկարելի է թէ յաղթուի . պէտք  
է որ միշտ յաղթէ . ուստի կըսէ պօ-  
զոս. « հայեցարուք 'ի զօրապլուխն  
հաւատոց, և 'ի կատարիչն յիսուս ».  
և այլն : Վէյմալ առջենիս դնելով  
յաղթութեան վարձքը . որ փորձու-  
թեան յաղթենք նէ, երկնային պասկ  
պիտի առնենք . որ անզին ձէվահիր-  
ներով ու մարդըրիտներով է շինած,  
զոր պիտի դնէ մեր զըլուխը երկնա-

ւոր թագաւորն . որ մէկ դիէն սէյիր կընէ մեր ձէնկը , մէկ դիէն ալ սիրտ կուտայ մեզի , չէ՞ թէ սոսկ դրսէն յոր դորելով . ու ըսելով , « զօրացիր և քաջ լեր , որ յաղթէ՝ տաց նմա զպը սակն կենաց » , հապա ներսէն մեր սիրտը զօրացնելով . և կամքերնիս ու ժովցնելով ու հաստատելով՝ 'ի բարին . ինչպէս որ ըրաւ ամենայն մարտիռոսաց , ձգնաւորաց . և ամենայն առաքինեաց :

— Պ . Վարտիրոսաց բանը յայտնի է . ուստի կըսէ շարականը . « 'Ի վերնական զօրութենէ քումմէ պատերազմելք յաղթեցին թշնամոյն : Որ ետուր զօրութիւն մարդասէր քոց ձըդնաւորացն յաղթել չարին ընդդիմամարտութե : Յնծութիւն է այսօր հրեշտակաց և մարդկան , դի զիսրոխտացեալ զթշնամին վանեալ խորտակեցին սուրբ վկայքն , և եղեն յաղթօղք 'ի պատերազմի : Վարմնով և արեամբ մարտեան ընդդէմ զինու . վիրաւորեալք 'ի մարմնի՝ վիրաւորեցին 'ի մահզըելիար , և ստացան պարծանս յաւիտենական : Երանաւէտեալք 'ի հոգելէն զուարթնոցն , և բարեբանեալք

՚ի գասուց մարմնաւորաց սուրբ վկայ-  
քըն, անեղին աջովի պսակեալք եղեն »:  
Ճգնաւորներուն բանն ալ յայտնի է.  
ուստի կըսէ շարականը՝ մեր սուրբ  
հայր անտոն աբբային համար . « Եւ-  
խասկիզբն միանձանց երանելի սուրբ  
հայր անտոնիոս՝ վերնական յուսոյն  
ակն ունելով զերկրաւորս արհամար-  
հեաց , և զինուորեցաւ քեզ քս աս-  
տուած հարցն մերոց : ԱԵՆԱՄԱՐՏԵԱԼ  
ԸՆԳԴԵՄ շարին բազմահնար վիշապին՝  
ժուժկալեալ համբերեաց աղզի աղզի  
վշտաց՝ քարավէժ կոշկոճման : Յանա-  
պատի բնակելով աղօթանուէր թեօքն  
հալածեաց զբազմութիւն լէգէոն զօ-  
րացն . և քաջալերեալ յորդորեաց  
զմիանձունսն ամենայն » . և այլն :  
Վ արքն որ կարդաս՝ աս բաներս ա-  
ղէկ կըհասկընաս , թէ ինչպէս քս  
երեցաւ սուրբ անտոնի հոգեւոր Ճէն-  
կին ատեն , ուժ տուաւ , գովեց , և  
իրեն փառք սեպեց անոր յաղթու-  
թիւնը :

Եւ մեծին թէոդոսի թագաւորին  
համար կըսէ շարականը . « Որ քոյին  
սուրբ աղօթիւքդ վանեցեր զթշնամին.  
կոխելով զսատանայ՝ ընդ երկնայինսն

դասեցար » : Աս ալ աղէկ կըհաս-  
կընաս՝ երբոր լիակատար վարք սրցը  
կարդասնէ, որ ավ մօտերս պիտի հա-  
նենք :

Դ . Դաւիթ մարդարէն օրինակ ըլ-  
լայ ամմէն պապէթ սըրբոց տեղը :  
Ի՞նչ կարծես, Դաւիթն որ պզտըկուց  
պէրի բնութեամբ ուժով էր . այնչափ  
որ առիւծները արջերը կըպատոէր,  
անատեն որ գոլիաթի դէմ ելաւ նէ՝  
սալթ ի՞ր ուժովը բան տեսաւ կըսես,  
քաւ լիցի . տեսաւ որ՝ թշնամին հսկայ  
մը նէ, իր պօյին պօսին՝ ուժին բազ-  
կին՝ զըրխին սիլահին է կիւվէնմիշ ե-  
ղեր . ինքը աստուծոյ վրայ յոյսը դրաւ  
սրտանց աղօթքով, ու հաւատքով դէմ  
ելաւ առանց զըրխի ու սիլահի . ինչ  
պէս որ ըսաց ալ գոլիաթին . « դու  
զաս 'ի վերայ իմ սրով և գեղարդեամբ.  
և ես զամ 'ի վերայ քո անուամբ  
տեառն զօրութեանց » : Այս կտրիճ  
խօսք՝ կտրիճ մարդոյ, որ աստուծոյ  
անունով ձէնկ կըմտնայ . 'ի հարկէ  
պէտք է որ յաղթէ . ինչպէս որ յաղ-  
թեց . մէկ սափանով մը լեռան պէս  
մարդը պառկըցուց, ու անոր թրովը  
անոր զլուխը կտրեց . և անանկ բան

ըրաւ՝ որ բոլոր իԷլացոց օռտուն չէր  
կրցեր ու չէր կրնար ընել:

Հապա որ անմարմին գողիաթին՝  
յի սատանային դէմ ամմէն իժիր Ճէնկ  
կրնէր նէ Դաւիթ մարդարէ, նի՞նչ սի-  
լահ կրբանեցնէր . աղօթք . զըրխն ալ  
աղօթք, թուրն ալ աղօթք, խալխանն  
ալ աղօթք, սափանն ալ աղօթք . հո-  
գեոր զըրխեր կրխնդրէր յաստուծոյ ա-  
ղօթքով, հոգեոր սիլահներ կրխնդրէր  
աղօթքով, և անանկ կրյաղթէր: ԱՇԿ  
անգամ թուլցաւ աղօթքէն, փորձու-  
թեան ատեն առ աստուած չի դիմեց,  
անով չարաշար ընկաւ հէմ 'ի շնու-  
թիւն հէմ 'ի մարդասպանութիւն.  
ետքն ալ կենէ աղօթքով կանգնեցաւ,  
զօրացաւ, յաղթեց սատանայի, և  
արժանի եղաւ երկնաւոր պսակաց :

Ասոնք ամմէնքը տեղն 'ի տեղզրած  
կրգտնաս իր աղօթաղրքին մէջ. որ է  
սաղմոսը, պէսպս խորհրդաւոր խօս-  
քերով, և նոյն սաղմոսն է ամմէն ա-  
ղօթագրքէն էւել զօրաւոր սիլահ ընդ-  
դէմ ամենայն փորձութեանց: Անկից  
մէկ քանի բան մը միավոր ձգեմ, որ  
ինչպէս կանոնագլուխներուն մէջ կեր-  
զենք՝ իբրև զլխաւոր պէյիտ միշտ բա-

նեցնես փորձութե ատենները . « Պա-  
տեա աէր զայնոսիկ՝ ոյք գատեն զիս  
( այսինքն փորձութիք , կամ աշխարհ  
մարմին , ու սատանայ ) . մարտիր ընդ  
այնոսիկ՝ որք մարտնչին ընդ իս : Առ  
զգէն և զասպար քո և արի յօդնել  
ինձ . հան զսուր քո ընդդէմ հալած-  
չաց իմոց . արդել զնոսա . և ասա դու  
ցանձն իմ , թէ փրկութիւն քո ես եմ :  
Ամաչեսցեն և յամօթ լիցին՝ ոյք խնդ-  
րեն զանձն իմ . դարձցին յետս և ա-  
մաչեսցեն՝ ոյք խորհէին ինձ չար : Ե-  
ղիցին նոքա որպէս փոշի առաջի հող-  
մոյ , և հրեշտակ տն նեղեսցէ զնոսա:  
Եղիցին ճանապարհք նոցա 'ի խաւար ,  
և 'ի զայթակղութիւն . և հրեշտակ  
աստուծոյ հալածեսցէ զնոսա : Ի նա-  
նիր թաքուցին ինձ որոգայթ յապա-  
կանութեան իւրեանց . և 'ի նանիր  
նախատեցին զանձն իմ » :

Պարձեալ , « 'ի քեզ տէր յուսա-  
ցայ , մի ամաչեցից յաւիտեան . յար-  
դարութեան քում փրկեա , և ապրե-  
ցն զիս : Խոնարհեցո՛ առ իս զունին  
քո . և կեցո՛ զիս : Ենր իմ աստուած  
ապաւէն , և տեղի ամուր կեցուցանել  
զիս . զի հաստատութիւն իմ , և ա-  
պաւէն իմ դու ես » . և այլն :

Դարձեալ, « Աիրեցից զքիզ տէր  
զօրութիւն իմ, տէր հաստատիչ իմ,  
ապաւէն իմ և փրկիչ իմ։ Ած օգնա-  
կան իմ, և ես յուսամ'ի նա . ապա-  
ւէն իմ, եղջիւր փրկութեան իմոյ՝  
ընդունելի իմ է։ Օրհնելով կարդա-  
ցից առ տէր, և 'ի թշնամեաց իմոց  
ապրեցայց » . ևն։ Դարձեալ . « Օզե-  
ցուցեր ինձ զօրութիւն 'ի պատերազ-  
մի, զյարուցեալսն 'ի վերայ իմ՝ ներ-  
քոյ իմ արարեր » , ևն :

Ե . Փորձութիւնները Ճէնկի նման-  
ցուցինք նէ , տեսանք որ աղօթքն ալ  
սիլահի և իմտատի նման է եղեր։ Ապա  
թէ աշխարհքիս փորձութիւնները՝ ծո-  
վու տալղային նմանցընենք նէ , աղօթ-  
քըն ալ անոր կեօրէ՝ խալըսելու և ի-  
լիման հասնելու մէկ հատիկ սէպէսպ  
զիտնաս պիտոր . անանկ որ՝ դուն ալ  
թէ որ առաքելոց պէս ձայն տաս քնի  
աղաղակելով սրտանց՝ նեղութեանդ  
ու փորձութեղ ատենը, « Տէր փըր-  
կեա զմեզ, զի կորնչիմք » , քն ալ իս-  
կոյն կելլայ նոյն հրաշքը կըկատարէ,  
ինչ որ Տիբերեայ ծովուն վրայ ըրաւ.  
որ « Յարուցեալ սաստեաց հողմոյն և  
ծովուն , դադարեա կարկեաց , և եղե-

խաղաղութիւն մեծ » : Կամ երբոր  
կրտեսնաս քեզ Պետրոս առաքելոյն  
պէս, որ աւելի համարձակութեամբ  
քեզ մէկ փորձութեան մէջ ձգեր ես,  
կամ թէ կամօքն Աստուծոյ մէկ նեղու-  
թե մը մէջ ընկնալէդ ետե՝ դուն քեզ  
կարձմատութեամբ և նեղսրտութեամբ  
տարակուսանքի ու յուսահատութեան  
մէջ ընկած կրգիտնաս կոր, աղաղա-  
կէ առ յս . « Տէր փրկեա զիս » : Ան  
ալ նոյն սահաթը ձառքը կերկնցնէ,  
կրբոնէ, ու կրխալսէ քեզ՝ ըսելով.  
« Թա՞րահաւատ ընէր երկմտեցեր » :  
Այսու նմանութեամբ սըխ սըխ բա-  
նեցուր փորձութեան ատենը այն խօս-  
քերը շարականին . « Ծով մեղաց ի-  
մոց զիս ալեկոծէ . որ ես նաւապետ  
բարի, շնորհեա ինձ նաւահանդիստ՝  
հայր ամենակալ : Խորք պատրանաց  
զիս կորուսանեն . այլ դու նաւապետ  
բարի շնորհեա ինձ նաւահանդիստ  
հայր տմենակալ : ՎԵՐՃ ԵՄ ՅՇՆԿՂՄԻՆ  
օգնեա ինձ նաւապետ բարի, քանզի  
ծանրացան ՚ի վերայ իմ բեռինք մե-  
ղաց : ԱՃ յօգնել ինձ փութա, քան-  
զի խորք չարեաց ընկղմեն զիս յան-  
դունդս . այլ դու նաւապետ լեր և

ինձ ձեռնտու : Փրկեա 'ի վտանդէ  
զնաւաբեկս 'ի յալեաց ծովուս . քան-  
զի կորնչիմ 'ի մեղաց անօրէնութեան  
իմոյ : Օիս՝ որ 'ի նաւի աշխարհի ա-  
լեկոծեն մեղք իմ, նաւահանդիստ ա-  
պաշխարութեան շնորհեա ինձ բա-  
զումողորմ, և կեցո : Կեցո զիս ած,  
զի հասին ջուրք յանձն իմ. ընկլայ ես  
'ի խորս անդնդոց, ուր ոչ զոյ ինձ  
հանդիստ . նաւահանդիստ ապաշխա-  
րութեան շնորհեա ինձ բազումողորմ,  
և կեցո : « Եաւապետ բարեգութ՝ առ  
քեզ ապաւինիմ, տուր ինձ ձեռն՝ որ-  
պէս երբեմն պետրոսի 'ի վերայ ալ-  
եացն, որ ծփիմն ալեկոծեալ յանցա-  
նօք մեղաց, և կեցո » : Եւ առ սուրբ  
ածածինն ըստաղասացին. « Աշխարհո-  
է ծով, և ես ծփիմ. ալեկոծեալ ես  
ընկլմիմ. ինձ ձեռըն տուր՝ հան 'ի  
ծովէս, զի մի անյօյս կորնչիմ կոյս » :  
կ. Փորձութիւնները նման են նաև  
զիշերուան մըթուն, որ ատեն որսի  
կելլան զազանները՝ յու մարմինը ու  
սատանան . ուստի դուն ալ պէտք է  
որ լոյս խնդրես յայ աղօթքով. զերէ  
ինչպէս զազանը լուսէն կըվախնայ,  
ասանկ ալ խաւարասէր թշնամին 'ի

լուսոյ աղօթից . մի վախնար , լոյս  
խնդրէ , խաւարը կրփախչի . « Լոյս  
տուր տէր (ըսէ) աչաց իմոց , զի մի  
երբէք ննջեցից 'ի մահ . մի ասասցէ  
թշնամին , թէ յաղթեցի նմա . կամ  
նեղիչք իմ ցնծասցեն՝ թէ ես սասա-  
նեցայց . ես յողորմութիւնս քո տէր  
յուսացայ , և ցնծացաւ սիրտ իմ 'ի  
փրկութեն քում . օրհնեցից զտր զբա-  
րերարդ իմ : 'Ի քէն է տէր աղբիւր  
կենաց , և լուսով երեսաց քոց տեսա-  
նեմք զլոյս . ծագեա՛ զողորմութիւնս  
քո՝ ոյք ճանաչեն զքեղ տէր . զարդա-  
րութիւնս քո՝ ոյք ուղիղ են սրտիւք » :

Կըլլայ որ՝ աշխարհք , մարմին , ու  
սատանայ՝ միտքդ կը խաւարցընեն ,  
կամքդ կը կուրցընեն , որ իրենց փորած  
զուբը ինկնաս . կամ՝ Աստուծոյ շիտակ  
ճամբան թողուս , ու գժոխային մո-  
լար ճամբան երթաս . ուստի երբոր  
կը տեսնաս քեզ պղտորած ու շփոթած  
հոգւոյն աչօք , հէմէն աղաղակէ՛ աւե-  
տարանին կուրին պէս . « Որդի Դաւ-  
թի ողորմեա՛ ինձ . բարբունի , զի բա-  
ցայց » :

Տահա ի՞նչ ըսեմ . շատ բանի կը-  
մանին փորձութիւնները . անոր կեօրէ

դուն ալ յարմար աղօթքներ ձեռք առ՝  
սաղմոսէն, շարականէն, ժամաղրքէն,  
նարեկէն. և այն։ Իսկ մեղքն որ՝  
փորձութենէն կըրնայ ըլլալ, կամ  
մահ է հողւոյդ, և կամ հիւանդու-  
թիւն, անոր կեօրէ ալ գեղ կենաց կու-  
զէ. ուստի մեղք մը ընկածիդ պէս՝  
շուտով առողջարար գեղ խնդրէ երկ-  
նաւոր բժշկէն հաւատքով՝ Եղեկիայ  
թղրին պէս. մանաւանդ թէ տահա  
շընկած՝ քանի որ փորձութիւնը քեղ  
մեղք կուզէ ձղել, նախապահող գեղ  
խնդրէ այսպիսի աղօթքներով։ « Յոյս  
և յարութիւն աղղի մարդկան քս ած՝  
զհիւանդութիւն հողւոյ իմոյ կենդա-  
նացն. որպէս երբեմն զեղեկիայն։  
Օչարչարանս և ղմահ յանձն առեր  
կենդանատու ամենեցուն. զհիւան-  
դութիւն հողւոյ իմոյ առողջացն. որ-  
պէս երբեմն զեղեկիայն ». ևն։

Է. Գանք որ՝ եթէ կուզես որ ած  
աղօթքդ լսէ փորձութեան ատենը,  
պէտք է որ ուրիշ ատեն ալ աղօթքիդ  
մուխայէթ ըլլաս. զերէ ինչպէս որ մէկ  
բարեկամի մը հետ շատ տեսնուած  
ես, նեղութեանդ ատենը անոր կըր-  
նաս համաձակ սիրտդ բանալ, ու

տէրտիդ տէրման խնդրել . ամմա ուրիշ ատեն որ հետը տեսնուիլ չես ուղեր , Ճորով բարե կուտաս կանցնիս , ոչ դուն երես կունենաս նեղութեանդ ատեն զանի աղաջելու , և ոչ անիկակ պարտըկան կըլլայ երեսդ նայելու . Հապա կըրնայ ըսել , թէ ուրիշ ատեն ուր էիր , չէիր երենար , հիշ խաթրը չէիր հարցըներ՝ տէ , հիմա՞ կուգաս . զնա՛ , որոնց հետն որ սըխ սըխ կըտեսնուէիր նէ , անոնց փէշը փակիր : Ասոր կեօրէ չափէ այ հետ ըրած բարեկամութիդ ու տեսնուիլդ աղօթքի ատեն , և ասկից էտե՝ ջերմեանդ եղիր ու աղօթասէր :

Խրաւ որ Աստուծոյ ողորմուեր չափ չիկայ , անյիշաշար և անոխակալ տէր է , որ ատեն դառնանք աղաշենք նէ՝ երես չի դարձըներ . Հապա կըսէ , “ դարձարուք առ իս , և ես դառնամ առ ձեզ » : Վիայն թէ ան ալ իրաւ է՝ որ հէմ ամօթ մեծ է , հէմ վախնալու բան է , որ մէկը ուրիշ ատեն անփոյթ ըլլայ զած յիշել ու աղօթքով զինքը պատուել . ետքը դայ՝ սալթ նեղ ատենը առ ած աղաղակէ , որ շատ անզամ բերնով կըլլայ , և ոչ սրաով . վասն

զի սրտանց աղօթք ընելու ալ շնորհք  
պէտք է . իսկ անփոյթ եղօղը՝ դժար է  
թէ առ շնորհքը դտնայ : Աս անհո-  
գութիւնը՝ որ բան մը չեն սեպեր ճա-  
հիները , ու պաղկը կենան աստուծմէ ,  
շատի կընստի իրենց՝ աս աշխարհքս  
ալ՝ անդիի աշխարհքն ալ . ասոր ներ-  
հակ՝ որոնք որ հոգեորի և աղօթքի  
կըհետեին , հէմ ասդին կառնեն ար-  
քայութեան համը իրենց սրտին մէջ ,  
հէմ անդին պիտոր վայլեն յաւիտեան  
այ թագաւորութիւնը : Ո՞ւր թողունք  
որ՝ ինչպէս մէկը որ թագաւորի հետ  
հիշ տեսնուած ու խօսած չէ , առջեր  
ելլալու ըլլայ նէ , շաշըրմիշ կընէ վա-  
խէն , ու չի կընար համը առնել այն  
ուրախութեան՝ որ կառնեն թագաւո-  
րին քովինները . ասանկ ալ ով որ հի-  
մակուրնէ այ հետ տեսնուելու սոր-  
ված չէ . ի՞նչ սրտով և ի՞նչ երեսով  
անդին այ առջեւ պիտի ելլայ . իսկ ար-  
քայութիւնը մտնալքնաւ յոյս չունե-  
նար . զերէ զիտէ որ ինքը երկնաւոր  
թագաւորին հետը նստելու ելլելու  
մարդ չէ : Հապաւ ով սիրելի՝ հիմակուց  
սորվէ այ հետ խօսել աղօթքով , որ  
յաւիտեան այ խօսակից ըլլաս երկին-

քը բերան ՚ի բերան . Հիմակուց առ  
տուծոյ առջև հանէ՛ անուշ անուշ կե-  
րակուրներ՝ այսինքն աղօթքներ , որ  
ինքն ալքեզիր սեղանոր նստեցնէ , և  
յաւիտեան ուրախացընէ :

Գիտեմ որ պաղ մարդիկը պէսպէս  
պատճառներ կըգտնան աղօթքէն ետ  
կենալու . ատեն չունինք կըսեն . սըխ-  
լէթ բան գործ ունինք . աշխըրքի  
տաղտաղան կայ վրանիս . ասոնց պա-  
տասխան տալ պէտքը չէ , իրենց հո-  
ղին իրենց պէտք է նէ՝ պէտք է որ  
ամմէն բանէն առաջ հոգեոր հոգեր-  
նին հոգան . հերիք ըլլայ իրենց՝ ինչ  
որ ծուլութեան դէմ դեղ զրեցինք .  
թող երթան կատարեն , ձամբայ կու-  
զան :

Է . Բարեպաշտներն ալ որ աղօ-  
թասէր կուզեն ըլլալ , մէկ քանի պատ-  
ճառներ կամ դանկատներ ունին . ա-  
նոնց պատասխան տալու տեղն է  
հոս տեղս : Առվորաբար կըսեն :

( ա ) . Ի՞նչ ընենք , աղօթք կու-  
զենք ընել սըրտանց՝ ամմա , չար սա-  
տանան մեղ հանզիստ չի թողուր .  
մտւընիս հազար տեղ կերթայ . ան-  
շահ բաներ ալ որ ուրիշ ատեն մըտ-

քերնիս չէր իդար, աղօթքի ատեն  
զլուխնիս կըթափին :

( թ ). Մտքերնիս ժողվոտենք ալ,  
փորձութիւնմալ չունենանք նէ, կեաչ  
քուն կուգայ, կեաչ մէկ ծանրու-  
թիւն մը՝ որ բերաննիս չի բացուիր.  
Հիշ որ չէ նէ, կամ տղոց ձան կըլլայ,  
կամ ոտից ձան մը կուգայ, մէկը  
սանկ, մէկը նանկ սկատճառ կըլլայ՝  
որ ուզածնուսպէս աղօթք չենք կըր-  
նար ընել :

( դ ). Հիշ մէկ մահանայ ալ չըլլայ,  
պազի տարպայ մարդուն սիրտը կար-  
ծես թէ կըքարանայ, հիշ համ չառ-  
ներ աղօթքէն . անոր համար տահա  
աղէկ կերևնայ աղօթք չընելը՝ քան  
թէ անանկ աղօթքի նստիլը :

Ե . Պատասխանի առջինին : Իրաւ  
է, սատանան այնչափ հակառակ է  
մեր աղօթքին, որ ձառքէն դար նէ՝  
ընաւ չէր թողուր մեզ հայր մը  
ըսելու, տէր աստուած, կամ յս մա-  
րիամ մը ըսելու . ատ ըսել տուօղը  
հոգին սուրբ է . « Ոչ ոք կարէ տէր  
ասել զյս, եթէ ոչ հոգւովն սբվ » :  
Ուստի ժամն որ կերթաս նէ, գիտցիր  
որ սատանան քեզնէ առաջ դրան քով

կըսպասէ, որ հետդ մտնայ ժաման  
մէջն ալ, ու քեզ փորձէ, ճար ընէ՝  
որ աղօթքդ պօշ ելլայ. ինչու որ՝ ա-  
ղօթքդ ընդունելի ըլլայ նէ, իր բանը  
չամուռ է. աղէկ աղօթք ընօղը՝ շը-  
նորհք կառնէ, անոր կեօրէ զործքն ալ  
բարի կըլլայ. սատանային բան չի-  
մնար: Ասանկ է նէ, դուն ալ աղօթ-  
քին խըմէթը զիտցիր, աղէկ աղօթք  
ընելու ճարը փնտոէ: Առջի ճարը ան-  
է՝ որ ժամ զացածիդ պէս, կամ ա-  
ղօթքի նստածիդ պէս, պինտ առաջ  
խնդրէ աստուծմէ՝ որ քեզ աղօթքի  
շնորհք տայ. որ իրեն հաճոյական  
պաշտօն մատուցանես. անկից էտե-  
միտքդ քեզ ժողվէ, ու մտքովդ դուն  
քեզի ըսէ. Ո՞րու առջեւ եմ եկեր, ո-  
րու դիմացը կայներ եմ, կամ նըս-  
տեր եմ, ում հետ պիտի խօսիմ. այ  
հետ, որ է թագաւոր թաղաւորաց  
և տէր տերանց՝ բնակեալ՝ ի լոյս ան-  
մատոյց, միանդամայն իմ մէկ հատիկ  
ստեղծօղս ու սիրական հայրս. և ա-  
նոր կեօրէ խօնարհութենով ու պատ-  
կառանքով սկսէ՝ աղօթքդ ընել:

Ամմա սկսեր է սատանան բան խառ-  
նել, միտքըդ ասդին անդին տարտըղնել

նայէ որ քեզնէ սէպէտ մը շըլլայ՝ չորս  
դին նայելովդ, կամ մէկ բանի մը սիր-  
տրդ վերցուցած ըլլալով, կամ գրսի  
բաներու տալմիշ ըլլալովդ. ասանկ  
բաները մէկ զի ձգէ, հիմա ուրիշ  
բան ունիմ՝ ըսէ. որ անկից մենձ՝ ու  
անկից հարկաւոր բան չի կրնար ըլ-  
լալ. ասանկ աղօթքդ առաջ տար :  
Տժողանկից էտե սատանան ի՞նչ կուզէ  
նէ՝ միտքդ բերէ. կուզէ նէ՝ դժոխքին  
ամմէն զարշելի բաները առջեղ թափէ.  
բնաւ հոգդ շըլլայ : Խօսքս հեռու շը-  
սեմ, ինչպէս սօխախին շները հաշեն  
նէ՝ քու հարկաւոր բանիդ արալքիր,  
իրաւ որ զլխացաւութիւն կուտան՝ ամ-  
մա անոր համար զուն քու բանդ զոր-  
ծըդ շես թողուր, ասանկ ալ սատանան  
շանպէս կը հաչէ եղեր, քեզիինչ, զուն  
համբերէ, աղօթքդ նայէ . պէտքը չէ  
որ հետը ինկնաս՝ մեղաներ ըսելով.  
խապուլ շեմ ըներ ըսելով, զլուխդ  
շարժելով. հապա հիշ բանի մը տեղ  
մի սեպեր . ասանկ համբերութենով  
ճէնկլի աղօթքդ լմնցնես նէ, շատ  
ֆայտալը կելլաս : Վ ասն զի սուրբ  
վարդապետաց ըսածին պէս՝ աղօթքը  
ճգնութիւն է, և պատերազմ սատա-

նայի հետ . համբերեցիր նէ , յաղթեցիր , ձանձրացար նէ , յաղթուեցար . մի վախնար՝ թող սատանան միտքդ ցրուէ , միայն թէ դուն ժողվրտելու անհոգ մի ըլլար . թող ան աւրէ մէկ դիաց , դուն շինելը նայէ մէկալ դիաց , ասանկ կատարենք բոլոր աղօթքը նէ , կտրիչ ճէնկճի կըլլանք , ինքը կըսաղթուի , մենք կըսաղթենք . անիկակ կըկորսընցընէ , մենք կըվաստըկինք . Հապա որ աստուած կըտեսնայ մեր աշխատանքը նէ , մասնաւոր օդնութիւն կըհասցընէ . ատեն ալ կըլլայ որ՝ կատարեալ աղօթքի շնորհք կուտայ : Ասով կըհասկընաս որ՝ աղօթքին հետ համբերութիւն ալ պէտք է , և համբերութիւն է զործ կատարեալ ունեցողը . որու վրայ վարը կըխօսինք :

Ճ . Պատասխանի երկրորդին : Առաջ իրաւ է , որ մենք մարմին տկարըլլալով հոգեառ գործքի ատեն կըթուլանանք . և սակայն կայ տկարութի բնական , և կայ ծուլական : Բնական տկարութի բնական դեղեր պիտի ընենք . զորօրինակ աղօթքնիս հոգնած դադրած ատենի չի ձգենք , որ չենք կընար առաջ տանիլ . կերած խմած՝

քունը դլուխնիս աղօթքի չի նըստինք .  
Հապա՝ արթուն ատեննիս , էն աղէկ  
ատեննիս . ամօթ չէ մի որ աղէկ սա .  
Հաթնիս փուժ մուժ բաներու ու լաֆի  
ծախենք տէ , անպիտան ատեննիս ա-  
ղօթքի պահենք :

Իսկ ծուլական տկարութեան դեղը՝  
ծեծ ու փէտն է , շեխն է՝ ըսլըն է ,  
խաթըր չըսեպել մարմնոյդ . Հապա  
ըսել . պրէ անզզամ մարմին՝ քու  
զէֆքդ սէֆադ զիտցար ընել , կերար  
խմեցիր , պառկեցար ելար . սա ըրիր՝  
նա ըրիր , ու չի յոգնեցար . Հիմա այ  
հետ տեսնուելու իւշէնմիշ կըլլաս կոր .  
ելիր , աղօթքդ սկսէ . չէ նէ՝ քեզի ոչ  
կերակուր կայ , և ոչքուն , ոչ աս , ոչ  
ան . քու կամքդ օրն 'ի բուն կըլլայ կոր ,  
հողիին կամքը՝ որ է Աստուծոյ կամքը՝  
ետ պիտի մնայ : Աս կերպովս դունքեզ  
շեխես ու վախցընես նէ . ոչքուն կը-  
մնայ , ոչ ծանրութիւն :

Իսկ ուրիշ մահանաները՝ որ գրսէն  
են , քեզի վնաս մը չեն կրնար տալ .  
սատանային փորձութիւններէն մնած  
չեն եա . շատ շատ՝ ասանկ բաներն  
ալ մէյ մէկ սատանայի փորձութիւն  
սեպէ , ու մըտիկ մըներ . ձառքէդ

եկածին չափ լոռւթեամբ և համբերութեամբ աղօթքդ ըրէ . մի վախնար , վարձքդ աւելի կըլլայ :

Ամմա պէտք եղաւ տէ , մէկը քեզ աղօթքէդ վեր հանեց , կամկարէկցուկ ընել տուաւ , մի վախնար . սիրոյ գործք սէպէ , սիրով կատարէ , ու ետքը նորէն աղօթքդ առաջ տար . գուն քեզնէ մի կարեր փուճ բանի համար . ուրիշի համար կըլլայ նէ , մի տրտմիր , մի տըժգոհար , քեզի մեղք չիկայ , վարձք կայ . հիշ որ չէ նէ , համբերութիւն կըշահիս , որ աղօթքէն վար չէ :

Դրսի մահանաներուն համար՝ աղօթքին թոյլ եղօղը , պօշ բանի համար աղօթքի ատեն տակն ու վրայ եղօղը , և ամմէն ծոյլ աղօթքի նստօղը՝ թող մտմտայ , ու խանի , թէ այլազգիները ի՞նչ կերպով կընեն իրենց սովորական աղօթքը . ախ թէ անոնք ի՞նչպէս կընեն նէ գրսըւանց , անանկ ըլլար մեր աղօթքը ներսըւանց . ասով շատ բան կըհասկընաս , ու կըխաղնիս քութէմպէլութենէդ , ու անհոգ անպատիւ աղօթք ընելէդ : Բայց ի՞նչ պէտք է քեզի գրսի օրինակներ . ներսի , օրինակ շատ , բարեպաշտ աղօթասէր

ուզենաս տեսնալ նէ՝ պակաս չէ .  
բայց աւելի դուն քու տէրդ և թագաւորդ՝ քու երկնաւոր վարդապետդ նայէ , անոր ըրածը միտքդ բեր . որ բոլոր ցորեկը յողնելէն էտե՛ բոլոր զիշերները աղօթքով կանցընէր քեզի համար : Խսկ ետքի սըխլէթին՝ զեթսեմանի պարտէզը մէկ դիէն արուն քրտնելով հողեվարութիւն կըքաշէր , ու մէկալ դիէն յօժար սրտով աղօթք կընէր . (աս է ըսելը աւետարանին .) « և էր 'ի տագնապի , և մտադիւրութեամբ ևս կայր յաղօթս » : Ամմէն աղօթքիդ ատենը աս բանս յիշէ , ու խպնելէդ երեսդ վար առ . ան ատեն խոնարհութենով վրայ կելլաս ամենայն փորձութեանց :

Ժամանակին երրորդին : Եա՛ինչ կուզէիր . վարպետութիւնը ատանկ ատեն աղօթք ընելն է , որ չէթէ դուն ռահաթնաս , հապա աստուած . աղօթքէդ համ առնելը քուձեռքդ չէ , աստօւծոյ մասնաւոր պարզեն է . դուն ատանկ պարզեի արժանի՞ ես մի , որ սուրբերը հազիւարժանի են եղեր . ո՞ր զործքիդ նայելով ասանկ փէշկէշի բեզլայեխ կը-

տեսնաս, թէ որ քեզ մեղաւոր կը-  
ճանչնաս. կամ թէ իրաւցընէ արդար  
պիլէ ըլլաս՝ ամմա խոնարհութիւն  
ունիսնէ, սրտիդքարանալու մի զար-  
մանար. հապա ըսէ. ինձի մուստա-  
հախ է ասկից աւելին, որ աստուած  
բնաւ երեսս չինայի, զերէ ես ալ ա-  
տենով իր երեսը չինայեցայ, իրմէն  
երես դարձուցի. ինձի հերիք է որ  
մաքսաւոր եղբօրս պէս սրբախ կուր-  
ծքը զարնեմ, ու աստուծոյ առջե-  
պլուխս ծռած կայնիմ, իր ողորմու-  
թեան դուռը չալեմ. ինձի մենծ փառք  
է որ իմ ստեղծողիս առջեւ մէկ երկու  
խօսք մը խօսիմ, ու խեղձութեամբ  
իմ խեղձ հալս առջեր գնեմ, տէրտս  
բանամ, ոտքը ինկնամ, աղաշեմ. թող  
չի լսէ իմ աղօթքիս, հերիք է որ ա-  
զօթքս կըլսէ :

Ասանկ խոնարհ մտքով ու սրտով  
քու պարտըկանութիւնդ ըրէ՛, ինչ ա-  
զօթք դիտես՝ ըրէ՛, ան ատեն ած հէմ  
աղօթքդ կըլսէ՛, հէմ աղօթքիդ կըլսէ՛.  
և երբոր կուզէ՛ կուտայ քեզի կատա-  
րեալ աղօթքին շնորհըը, որ ոչ լեզու-  
ով կըպատմուի, և ոչ զբշով կըզրուի,  
հապա Աստուծոյ ձեռքովը մարդուն

սրտին մէջ կըզըռուի։ Ե՞նչալես հաս կըթընեմ քեզի, չեմ զիտեր։ Խնդրէ յայ, և ոչ՝ի մարդոյ։ « որ խընդրէ, առնու » :

Կատարեալ աղօթք կըսեմնէ, ար ցունք թափելը մի հասկընար։ ան ալ աղէկ է, բայց մենծ բան մը մի սեպեր, մանաւանդ երբոր հպարտութիւն ալ կիմսաս հետը։ կակուղ սիրտ մարդիկ դիւրաւ կուլան։ կտրիճ թապիէթները թէվէքէլի չեն լար, թէ աղօթքին մէջ, թէ աղօթքէ դուրս։ Կատարեալ աղօթք ըսածս՝ խորին խոնարհութենէն կըսկըսի, որով պէտք է մեզ բոլորովին ոշինչ ու ողորմելի ճանչնալ, և Աստուծոյ բարձրութիւր ու մեծվայելցութիւնը խորունկ կերպով ըմբոնել. ուսկից խորին պատկառանք կուզայ, անկից ծայրագոյն կարօտ և սէր առ ած կեւելնայ. ան ատեն մարդը աղօթքէն չիկշտանար. քանի կերթայ՝ մէկ անպատմելի համմը կառնէ, որ արքայութեան համտեսի պէս բան մը նէ. զաշխարհք կըմոռնայ, զի՞նքն ալ կըմոռնայ, ամմէն բան իր աչքին ոշինչ կերենայ, միայն ապ կզմայլի՝ կըմիթարուի, անկից

չի կրնար զատուիլ . ինչ զործք ընէ  
նէ , այ համը բերանը կըմնայ , երբ  
կըլլայ որ աղօթքս ընեմ կըսէ . և այն  
աստիճան կըլլայ պազի սուրբերուն ,  
որ բոլոր հոգւով առ ած վերանալով  
մարմնով պիլէ ոտուընին գետնէն կը-  
կըտրի . ասոր կըսենք յափշտակութի ,  
որ առանց հրաշքի շըլլար :

Ասանկ աղօթքի ճամբայ կըրանայ  
մտածականը . ուստի դուն ալ ամմէն  
օր մէյմէկ կտոր մտածական ըրէ . ու-  
րով կամաց կամաց առաջ կուղաս , և  
'ի մարդկանէ հրեշտակ կըլլաս . վասն  
զի բուն աղօթքնալ հրեշտակային  
զործք է :

### Ե Բ Բ Ո Բ Դ Դ Ե Ղ :

Համբէրութիւն :

ա . Փորձութեան հետ որչափ հար-  
կաւոր կապ ունի համբերութիւնը նէ ,  
մաիկ ըրէ յակոբոս առաքելոյն ըսա-  
ծին . « Ամենայն ուրախութեան ար-  
ժանի համարիջիք Եղբարք , յորժամ'ի  
պէսպէս փորձութեանց 'ի մէջ անկա-  
նիցիք , զիտասջիք , զի հանդէս ձերոյ

Հաւասարցն յօրինեալ գործէ զՀամբե-  
րութիւն . իսկ Համբերութիւն գործ  
կատարեալ ունիցի . զի իցէք ողջան-  
դամք և կատարեալք , և ոչ իւիք նուա-  
զեալք : Երանեալ է այր՝ որ Համ-  
բերիցէ փորձանաց . զի եթէ ընտիր  
ևս զտանիցի , առցէ զպսակն կենաց՝  
զոր խոստացաւ սիրելեաց իւրոց » :

Ուրիշ տեղալ որ սուրբ զիրքը Համ-  
բերութեան վրայ այնչափ մեծամեծ  
զովեստներ կրխոսի նէ , իմացիր որ  
փորձութեան ատենը կիմացուի . զե-  
րէ փորձութիւն մը չունենանք նէ  
ներսէն կամ դրսէն , ինչ բանի պիտի  
Համբերենք , և Համբերութիւննիս ինչ  
վարձք պիտի ունենայ : Ուրեմն յակո-  
բոսին մտքովը Համկըցիր պօղոսին ը-  
սածն ալ . « Պիտոյ է ձեզ Համբերու-  
թիւն , զի զկամն այ արարեալ՝ Հաս-  
ջիք աւետեացն » : Աս չէ՞ մի քնի ը-  
սածն ալ . « Համբերութեամբ ձերով  
ստասջիք զողիս ձեր : Որ Համբերես-  
ցէ իսպառ , նա կեցցէ » :

Ուրեմն աղէկ է արթնութիւնը ,  
Հարկաւոր է աղօթքը . ամմա Համ-  
բերութիւն ալ պիտուաւոր է , անանկ  
որ՝ առանց անոր չենք կընար կատա-

բեալ ըլլալ, չենք կրնար հոգինիս շա-  
հիլ, չենք կրնար մեզ ապրեցնել: Այստ  
պէտք է համբերութիւնը՝ որ կարե-  
նանք այ կամբը կատարել. բայց աւե-  
լի պէտք է փորձութեան ատենը. սի-  
լահը միշտ պէտք է զինուորին. ամ-  
մա աւելի պէտք է ճէնկին ատենը:

Ք. Այտանային մենծ հնարքը ան  
է՝ որ համբերութեան ճէնկին մէջ մեզ  
աւելի պղտիկ բանով վար կը ձգէ,  
մենծ բաներու համբերելու թող կու-  
տայ. կուզեմ ըսել թէ շատ անդամ  
կը համբերենք ծանտր հիւանդութե՛,  
մենծ քէտէրի մը, հալածանքի, ևն.  
տեղն ալ կուզայոր պղտիկ փորձուե՛ մը,  
թեթև խօսքի մը, մէկ ծուռ նայուած-  
քի մը՝ չենք կրնար համբերել, կը նե-  
ղանանք, կը հինանանք: Ինչէ՞ն է:  
Պատճառը աս է՝ որ մէկ կողմանէ սա-  
տանան վաստակ ընելու ճամբան ասով  
է դտեր, որ ամմէն օրուան ամմէն  
սահաթուան գործքերնուս մէջ ան-  
համբեր ըլլանք. մեզի բան չերեցած  
մատտէներէն ինքը էփէյի քեար կընէ.  
քչի խանահաթ կընէ, միայն թէ սըլս  
սըլս ըլլայ. (Հրէաներուն առուտրին  
պէս, որ մանտր մունտր բաներով

կրհարստանան : ) Այէկալ կողմանէ  
այ՝ մենծ բաները ինքիրմէ կըսորդո-  
րեն մեզ՝ որ համբերելով վարձք առ-  
նենք , կամ խղճմտանքի կըձգեն մեզ  
այ վախովը , դժոխքին վախով . մարդ-  
կանց առջե խախք չըլլալու խայրէթն  
ալ կըմտնայ , մեր օգուտն ալ մտմը-  
տալը վրայ կուզայ . ասոնցմով ձայ-  
ներնիս կըքաշենք , ակոայ ակոայի  
վրայ կըդնենք կըհամբերենք . իսկ  
պզտիկ բաներուն հաճաթսըզ կըլլանք՝  
կեյնանք , կամ մեր քիպիրութեանը  
չենք կրնար կերցնել՝ անանկ պզտի  
բանի մը հախէն չիդալ , ծածուկ հը-  
պարտութենով քինախնդիր կըլլանք ,  
զերէ մենծ հպարտութիւնը աւելի  
պզտի բանին մէջ յայտնի կըլլայ , և  
անհամբերութիւնը աւելի սղզտի բա-  
նի մէջ զինքը կըյայտնէ . ասոր ներ-  
հակ՝ պզտի բաներու համբերենք նէ ,  
մենծ համբերութիւն և մենծ խոնար-  
հութիւն կըցցնենք , ու կըսորվինք ալ :  
Տղան վարպետի տուն կամ խանութը  
նստիլ չի սորվի նէ , (որ իրեն համար  
մենծ բան է առջի բերանը . ) ետքը  
չի կրնար առարւանց ինչուկ իրիկուն  
ան տեղը արտիկ ընել , բան սորվիլ ,

մարդ ըլլալ. թէ որ այբուբեն սորվե-  
լու զլուխ չիղնէ նէ, ոչքերականու-  
թիւն և ոչ ուրիշ ուսմունք կըրնայ  
սորվիլ. թէ որ ձեռքը դիւրին բանե-  
րու ալըշտըրմիշ չընէ նէ, չի կըրնար  
ետքը արհեստի տէր ըլլալ։ Հապա  
դուն ի՞նչպէս կուզես որ համբերող  
ըլլաս մենծ մենծ փորձանկքներու, եր-  
բոր մանտր մունտր բաներու չես ու-  
զեր համբերել։

Կ. Ասեր եմ պազի խելացիներէն  
(եանի կարճ խելքով մարդիքներէն,) թէ համբերութիւն ալ առաքինութիւն  
է մի. մարդը նեղ ինկնայ նէ, ուզէ  
չուզէ պիտի համբերէ. իր ափը չէ.  
ատ ի՞նչ վարձք պիտոր ունենայ։ Ա-  
նանկ է եա (կըսեն լսօղներն ալ։)  
Հապա ի՞նչ ընենք մէկալ խօսքն ալ  
որ բոլոր աշխարհիս բերանը կըպը-  
տըտի. « համբերութիւնը կեանք է »։  
որ քնի խօսքէն առած է. « որ համ-  
բերեսցէ իսպառ, նա կեցցէ »։ Աս  
բանիս թէմէլէն Ճուղապ կուզես նէ,  
զիտցիր որ համբերութիւնը մեր ու-  
ղած բանին վրայ չէ, մեր չուզած բա-  
նին վրայ է։ Աներ չուզած բանն ալ  
կամ մեր ձառքն է՝ որ կընանք դիմա-

որել, կամ մեր ձառքը չէ . զորօրինակ՝ Քրիստոնեայ մը ինծի շամար զարնէ նէ , կը ընամ ես ալ անոր բան մը ընել կամ ըսել . այլազգի մը զարնէ նէ , վախէս ձան չեմ կը նար հանել : Ճիմա որուն համբերելը աւելի վարձք ունի :

Իրաւ որ՝ առջինին համբերելը տահա մենծ է՝ քան թէ ետքինին . վէ լաքին ետքինն ալ աւելի մարդուն սիրա լերէ քան զառջինը . ինչու որ՝ առջինին կը ընամ համբերել , կը նամ չի համբերել . ձեռքս ազատութիւն մը կայ . համբերեմ նէ , լան սրտով կը համբերեմ , այ սիրոյն համար կը ներեմ , որ անոխակալ և անյիշաշար ըլլամ , որ է ածանման ըլլալ . իսկ երկրորդին համբերելը մարդուն կիւճը կուզայ . զերէ հէլհէլպէթ համբերելու է , ազատութիւն չիկայ ձառքս . ուստի հետը նեղսրտութիւն մը կայ : Ո՞էկ խօսքով ըսեմ . առջի համբերութիւնը համով է , զերէ կամաւոր է . երկրորդը լեղի է , զերէ ակամայ է . ես որ ակաման կամաւոր դարձնեմ նէ՝ սուրբ հարց խրատին կեօրէ , վարձքս կը կին և կը կին կը լայ . մէկ

կողմանէ մը առջինէն էւել կըլլայ.  
զերէ ասըլ համբերութիւնը ասանկ  
բանի վրայ է, որ զուտ համբերու-  
թինով քաշենք անմիտիթար . սանքի  
սալթ լեղին (ց էօտը) ու քացախը  
խմենք քսի հետ խաչի վրայ . ուրիշ  
համշառնենք :

Գիտես, երբ կըկորսուի վարձքեր-  
նիս . երբոր ներսէն խըրսլանմիշ ըլ-  
լանք, սրաանց քֆրել ուղենք, ֆրո-  
սանտ մը փնտուենք՝ որ գիմացինին հա-  
խէն զանք, ատիկա համբերութիւն  
չեղաւ, հապա սրամտութիւն՝ բար-  
կութիւն և ոխակալութիւն : Հապա  
թէ ըսենք մտքով . տէր քո սիրուդ  
համար՝ և քեզի նմանելու համար՝ կը-  
ներեմ իմ թշնամիիս . դրսէն որ չեմ  
կրնար հախէն զալ, սրտովս ալ չեմ  
ուղեր հախէն զալ . « հայր թող դո-  
ցա, զի ոչ զիտեն՝ զինչ զործեն » .  
ահա եղաւ կատարեալ համբերուի  
կատարեալ վարձուց արժանի :

Դ . Ասոր նման չափէ ամմէն կերպ  
փորձութեանց ու նեղութեանց վրայ .  
ինչպէս է՝ հիւանդութիւն, ցաւ, աղ-  
քատութիւն, կարօտութիւն, հալա-  
ծանք, բամբասանք, և ինչ և իցէ

փորձանք : Ապա թէ ոչ ասոնք որ  
համբերութեան նիւթ չի սեպենք նէ ,  
ալ ի՞նչ կըմնայ մեղի համբերելու . և  
այս խոկ է մենծ խարէութիւն անհամ-  
բեր մարդկան , որ իրենց քէֆին կեօ-  
րէ բան կուզեն , որ կարենան համբե-  
րել . և մահանա դնելով ամմէն բանի՝  
հիշ մէկ բանի չեն համբերեր :

Գլուխնին ցաւի նէ , աս ի՞նչ բան  
է՝ մարդ չի կրնար համբերել կըսեն .  
ուրիշ տեղս ցաւէր նէ՝ սիրով կըհամ-  
բերէի . անիսէ՝ աշուընին ցաւի նէ ,  
կենէ անանկ կըսեն , անկաճնին ցաւի ,  
անանկ . ակռանին ցաւի , նմանակ .  
փորու ցաւ քաշեն , ոտքի ցաւ քաշեն ,  
տահա ի՞նչ որ զլուխնին դայ , աս քա-  
շելու բան չէ , ուրիշ տէրտ ըլլայ՝ քա-  
շէինք կըսեն : Հիւանդը իր հիւան-  
դութենէն կըդանկըտի . աղքատը իր  
աղքըտութենէն . առողջը՝ իր կամ-  
քին դէմեկած բաներէն , կամ իր ըն-  
տանեաց մեռնելէն . հարուստը իր  
կամքը չիկատարուելէն , կամ իր բա-  
նին ձախորդութիւն մը ըլլալէն . մէ-  
կը կըսէ՝ թէ ուրիշին խօսքին կըհամ-  
բերէի՝ ամմա աս մարդուս խօսքին  
չեմ զիմանար . մէկալը կըսէ՝ թէ քեօ-

թէկ ուտէի տահա աղէկ էր , քան  
թէ ասանկ խօսք լսէի . և ն :

Ասոնց հիշ մէկը համբերութեան  
խը յմէթը չեն դիտեր . ասոնք մալ առ  
նօղ պաղիրկեան չեն , մեղք է մալին՝  
որ ասանկներուն առջեւ հանես . առու  
տուր ընելու կամք չունին , փուճ տե-  
ղը պապէթ պապէթ բաները վար առ  
նել կուտան : Աստուծոյ խանութը՝  
մալին աղէկը գէշը չի հարցուիր . զե-  
րէ գէշը չիկայ . ամմէնն ալ աղէկ են ,  
մէկղմէկէ աղէկ . աս է բանը որ դուն  
աղէկը գէշը չես ճանչնար . « զբարին  
չար՝ կըսես , և զշարն՝ բարի » : Իսկ  
ած ամենաբարին կընտրէ ու կուտայ  
քեղի՝ որն որ քեղի համար տահա ա-  
ղէկ է . ուրիշին ալ կուտայ՝ որն որ  
անոր աւելի աղէկ է . թող ամմէն  
մարդ սիրով ու խոնարհութենով առ  
նէ . ան ատեն աղէկութիւնն ալ կը-  
հասկընայ :

Ե . Ուրեմն բովանդակ վարպետու-  
թիւն համբերութեան աս է՝ որ զլիսը  
նիս եկած բանը՝ աստուծմէ եկած  
դիտնանք . ոչ մարդու , ոչ աշխարհի ,  
և ոչ սատանայի բան է ըսենք . ամմա  
անոնց ձառքով կըլլայ եղեր . անոնք

սոսկ գործիք մընեն, իսկ դործօղը՝ յը վարպետ բան բանօղը ած է, չըպու-  
խը չէ քեզ զարնօղը, հապա չըպու-  
խը վերցընօղը. քարը քեզ չէր հաս-  
նէր, թէ որ քար նետօղ չըլլար նէ.  
դուն ինչո՞ւ քարին կըսըրդողիս. ( ինչ-  
պէս շները զքարը կըխածնեն . ) նե-  
տողին կընաս նէ՝ սրդողէ, բայց զի-  
տես որ՝ այ չըլլար սրդողիլ. զերէ  
հախ ունի՝ ինչ որ ընէ նէ. քարը տե-  
ղը զնելը աղէկ զիտէ՝ մխայիճիներէն  
շատ վարպետ։ Տեղ կայ որ՝ բան կայ  
որ, յօժար կամքով ած անանկ կուզէ՝  
ու ընել կուտայ. տեղ կայ՝ բան ալ  
կայ որ՝ թոյլտուական կամօք ան բանը  
թող կութեան համար, որ կամ մեղքէն  
հեռանանք, կամ առաքինութե՛ ձամ-  
բուն մէջ առաջ երթանք։ Խենդ է  
ան հիւանդն՝ որ գեղի վրայ կըսրդո-  
ղի, գործիքներուն կըսարկանայ, հէ-  
քիմին՝ ձէրահին պիտի սրդողէր. ամ-  
մա ան ալ յետին խելադարութիւն է՝  
իրեն աղէկութիւն ընօղներուն չարա-  
նալ։

Յօր երանելին չըսաց ( ինչպէս զե-  
ղեցիկ կըմտածեն սբ վարդասլետք, )

թէ տէր ետ, և սատանայ էառ, հապա՝ « տէր ետ, և տէր էառ » : Դաւիթի իր հալածման ատենը՝ սեմէի անզգամ մարդուն թուքումուրը ու քարնետելը տեսաւնէ, ինչըսաւ . « թողանիծանէ այնպէս . զի տէր ասաց նմա անիծանել զգաւիթ » : Արդու համբերեցի՝ շըսէր, հապա՝ « համբերելով համբերի տեառն » : Աեզի ալ անանկ խրատ կուտայ, « քաջալերեաց, զօրացի սիրտ քո, և համբեր տեառն » : Ուր թողունք որ՝ ղանօրէնութիւն մեր՝ մեղմեղէն զիաեմք . ուստի պէտք է որ համբերենք . ինչպէս որ մեր բերնէն զրած է . « բարկութե տեառն համբերից, զի մեղայ նմա » :

զ. Սաածներէս պիտի հասկընաս՝ հետեւեալ մէկ քանի հարկաւոր զիտելիքը : Առջինն է . այ անբաւ իմաստութիւնը ու մենծ ողորմութիւնն է, որ չարէն բարի կը հանէ, այն բանն որ մեզի զէն պիտի տար, անկից ֆայտակը հանէ, թէ որ համբերենք նէ . լեզի բաները մեզի կանուցընէ համբերուեառաքինութենովը . մեր մեղացը համար քաշելիքնիս՝ մեզի վարձքի պատճառ կընէ համբերութենով . ասանկ

սլիտուական բան է համբերութիւնը :  
Երկրորդն է . Ամմէն քաշածնիս՝  
մեղաց պատիժ է , ըսենք նէ , կըսխա-  
լինք . հասլա շատ բանն ալ մեզի խրատ  
է . տահա շատն ալ մեզի վարձք ու  
պսակ ըլլայ տէյի կուտայ ած . և այն  
նիէթով քաշենք նէ , հէմ սիրով կը-  
տանինք , հէմ վարձքերնիս աւելի կը-  
լայ : Առաքեալներուն , մարդարէնե-  
րուն , մարտիրոսներուն , ճղնաւորնե-  
րուն . հայրապեաններուն , և ամմէն  
սուրբերուն քաշածը նայէ . անով ա-  
զէկ կըհասկընաս՝ որ ած իր սիրելեա-  
ցը աւելի համբերութեան նիւթ կու-  
տայ՝ որ վարձքերնին շատ ըլլայ . “ զի  
զոր սիրէ տէր , խրատէ . տանջէ զա-  
մնայն որդի՝ զոր ընդունի . ’ի խրա-  
տու համբերութեան կայք , իբրև յոր-  
դիս մատուցեալ է ’ի ձեզ ած . որ որ-  
դի է , զոր ոչ խրատիցէ հայր » :

Երրորդն է . Համբերութեան նիւ-  
թը՝ այսինքն համբերելու բանը , կու-  
զէ կամաւոր ըլլայ՝ կուզէ ակամայ  
ըլլայ , համբերութիւնը պէտք է որ  
կամաւոր ըլլայ . չէ նէ՝ առաքինութիւն  
ըլլար : Համբերութիւնը համ պիտի  
բերէ անհամ բանի : Կամաւոր ըսելը՝

յօժարութիւն և սէր պիտի ցըցնէ .  
ինչպէս մեր փրկիչը մեզի համար կա-  
մաւորապէս յանձն էառ զամենայն  
նեղութիւն , զշարչարանս . և զմահ  
խաչի . ու իրեն փառք կոչեց զլաչը :  
Ինքն որ Ճոխաբար յօժարութեամբ  
քաշեց՝ ինչ որ քաշեց մեզի համար ,  
մեզ սիրելէն՝ սիրով քաշեց նէ , պէտք  
է որ մենք ալ սիրով քաշենք իր սիրուն  
համար . ու ըսենք պօղոսի հետ . « այլ  
ինձ քաւ լիցի պարծել , բայց միայն  
՚ի խաչն տեառն մերոյ յիսուսի քրիս-  
տոսի , որով ինձ աշխարհ ՚ի խաչ  
ելեալ է . և ես աշխարհի » :

Ուստի փուռ է և սուտ է անոնց  
համբերութիւնը , որ բան մը քաշելու  
ըլլան նէ՝ նեղսրտութենէն ու խըրսէն  
իրենց քերնէն կըհանեն աս խօսքս . «  
Համբերութիւն » . անանկ որ՝ զլուխ  
շարժելով քովիններուն ալ կըհասկը-  
ցընեն , թէ համբերութիւն կըսենք  
կոր՝ համբերել չկարենալնուս , համբե-  
րութիւն ըսելով՝ սրտերնուս անհամ-  
բերութիւնը կուղենք իմացնել . զերէ  
սրտերնիս անուշ չէ , դառնացած է :  
Համբերութիւն ընօղը՝ համբերութի-  
ւըսեր . հիշ ձան չի հաներ . հասկա-

ներսէն փառք կուտայ այ , որ մարդ  
չիմանար . և « Հայրն երկնաւոր՝ որ տե-  
սանէ ՚ի ծածուկ , հատուցանէ նմա-  
յայանապէս » : Ասով կիմանաս որ համ-  
բերութեան եղայրն է լոռութի , համ-  
բերօղը լուռ կըլլայ , լոռութիւն սիրօղն  
ալ համբերօղ կըլլայ . ասոր ներհակ՝  
անհամբերը լեզուն չի կրնար բռնել ,  
լեզուն չի բռնօղն ալ անհամբերութի  
կընէ . և ամենայն չարեաց պատճառ  
կըլլայ :

« Որրորդն է . Համբերութիը ան-  
կատար եղածին պէս՝ բանի չի դար .  
ինչպէս մէկը ճամբայ ելլայ , ու ետ  
դառնայ , ուզած տեղը չի հասնիր .  
առուտրի մանօղը՝ ուզլաշմիշ չըլլայ ,  
բան չի վաստըկիր : Անկատար համ-  
բերութիւն կըսուի , երբոր մէկը ըսէ  
նէ , աս քանի՛ մէկ համբերեմ քեզի .  
կամ աս նեղութեանս . ինչպէս որ ը-  
րաւ յոբայ կընիկը , ու կուզէր իր եր-  
կանն ալ ընել տալ : Խակ կատարեալ  
համբերութիւնը ան է , որ սկզբնէ  
ինչուան կատարածը մէկ բանը սիրով  
կըքաշէ , ձան չի հաներ . աս է ըսելը ,  
« որ համբերեսցէ իսպառ » : Ըեմ ըսեր՝  
թէ հիշ սրտին նեղութիւն չիզայ , հա-

պա նոյն սրտին նեղութիւնը՝ ի փառս  
այ փէշկէշ ընէ . որ է բուն համբե-  
րութիւն ըսածնիս : Կատարեալ համ-  
բերութեան երկայնմտութիւն կըսենք .  
երկայնմտութիւնն է կատարելութիւն  
համբերութեան , ինչպէս ան համբե-  
րութե կամանկատար համբերութեան  
կարձմտութիւն կըսենք : Ամմէն բա-  
նին մէջ պէտք է երկայնմտութիւն .  
բայց ևս առաւել փորձութեան ատենը  
քիչ մը պակաս համբերելով՝ կըսաղ-  
թուինք միշտ . քիչ մալ աւելի համբե-  
րէինք նէ , կըյաղթէինք միշտ . փորձէ  
աս բանս քու վրադ ամմէն փորձու-  
թեան մէջ , ան ատեն աղէկ կըհաս-  
կընաս ըսածս , և յաղթութեան պսա-  
կը կառնես : Ո՞էկ եղբայր մը մէկ  
զիշերուան մէջ օխտը պսակ վաստը-  
կեցաւ , քիչ մալ քիչ մալ համբերեմ  
ըսելով՝ ինչուան ծերս քնէն արթննայ՝  
ու օրհնենքը առնեմ , անանկ երթամ  
քնանամ : Դուն ասոր ներհակ՝ չէ  
թէ միայն արդարոց պէս ներելի մե-  
ղաց մէջ կինկնաս օրը օխտն անդամ ,  
հապա եօթը մահացու մեղքն ալկի-  
նաս՝ քիչ մալ աւելի չհամբերելովդ :  
Հինդերորդն է . Կատարեալ համբե-

բութեան կամ երկայնմտութեան մէկ  
հատիկ վարպետ սորվեցնօղն է՝ յիշել  
աստուծոյ խոստմունքը և յաւիտենա-  
կան վարձքը : Յակոբոս առաքեալը  
օրինակ կըքերէ մշակը , որ բան մը  
կըցանէ նէ՝ ան սահաթը ան օրը  
բուսնի պտուղը չըսեր , հապա կըհամ-  
բերէ երկար ատեն , ինչուան որ բուս-  
նելիքը բուսնի՝ որը կանուխ , որը ուշ-  
ասանկ ալ երկայնամիտ եղիք կըսէ՝ որ  
ատենով ձեր աշխատանքին վարձքը  
առնէք աստուծմէ , մէկին տեղը հա-  
րիւրապատիկ և հաղարապատիկ . ան  
ատեն կըհասկընաս՝ թէ համբերու-  
թիը ինչուէս կատարեալ դործք ունի :

## Չ Ո Բ Բ Ո Բ Դ Դ Ե Ղ :

Աղա-ինունիւն առ Աստուծ :

ա . թէ համբերես՝ թէ երկայնա-  
միտ ըլաս , սատանան քեզ կըրնայ  
թուլցնել անձրկելով , թէ չես կընար  
դիմանալ ինչուան՝ ետքը . քեզ անանկ  
փորձութիւններու մէջ կըձգեմ որ՝ մա-  
տի վըրայ կըխաղցընեմ , ու կըյուսա-  
հատցընեմ ( կըսէ ) . ամմէն իժիր

աշքիդ առջեր կըբերէ մարմնոյդ տկա-  
ըութիւնն ալ, կամքիդ անհաստատու-  
թիւնը, ուրիշ ատեն նիէթիդ վրայ  
չի կենալդ . Աստուծոյ խոսամունքն  
ալերբ պիտի ըլլայ կըսէ . տահա դուն  
շատ պիտի ապրիս, ատեն ունիս քէ-  
ֆիդ կեօրէ կենալու, ճահիլ ես՝ հէլ-  
պէթ քիչ մը ճահիլութիւն պիտի ը-  
նես, ետքը կասղաշխարես . դուն ճղնա-  
ւոր չես, ոքս ալ պիտի վայլես . չէնէ  
շատ ալ քեզ սըխմես նէ, կըհիւան-  
դանաս . խղճահար ալ կըլլաս, պարտ-  
քըդ պատարագ մը տեսնել է կիրակի  
օր, ի՞նչ երկան ժամը նստիս . քարոզը  
քու ծոցդ է, քարոզիչը քու դիտցածէդ  
էւել բան սլիտի չիզուրցէ . շատ աղօթ-  
քը ի՞նչ պէտք է, Աստուած մարդուն  
սիրտը կընայի . ուրիշ ասոր նման  
մոլար մոքերով քեզ կամ'ի յուսա-  
հատութիւն, կամ'ի յանդընութիւն  
կուզէ ձգել :

Ասոր մէկ հատիկ դեղը՝ առ Աս-  
տուած ապաւինութիւն է . որ կըբերէ  
սրտի արիուի մը, կտրճուի մը, հաստա-  
տուն յոյս մը . ու մէկդի կընէ ամմէն  
վախկոտուիր և անճրկածուիր : Ուստի  
երբոր սատանան վերի ըսած բաներն

որ միտքդ բերելու ըլլայ նէ, դուն մի  
վախնուր, մի շփոթիր, համարձակ  
ճուղապ տուր: Չեմմի դիմանար ըսէ.  
իրաւ է՝ առանց այ հիչ բան չեմ կր-  
նար ընել, բայց ավ ամմէն բան կըր-  
նամ ընել. սատանային զլուխն ալ  
կըկոխեմ, մարմնոյս ալ կըյաղթեմ,  
«քին ալ ոտից տակ կառնեմ: Իմ տէրս  
ըսաց, « առանց իմ ոչինչ կարեք առ-  
նել»: և ինքն դարձեալ ըսաց « ետու  
ձեզ իշխանութիւն՝ կոխել զօձս և զկա-  
րիձս և զամենայն զօրուիս թշնամոյն»:  
դարձեալ, « քաջալերեցարուք, զի ես  
յաղթեցի «քի»: Եւ պօղոս կըսէ.  
« Ո՞չ եթէ անձամբ բաւական եմք  
խորհել ինչ իբրև ՚ի մէնջ, այլ բաւա-  
կանութիւն մեր յայ է»: և դարձեալ  
կըսէ. « յամի կարօղ եմ՝ այնու, որ  
զօրացոյցն զիս»: Եւ դաւիթ. « ավ  
իմով անցից ըստարիսպս: Տէր լոյս իմ  
և կեանք իմ, ես յումմէ՛ երկեայց . տր  
ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՛ դո-  
ղացայց . թէ պատրաստեսցի ՚ի վերայ  
իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ.  
թէ յարիցէ ՚ի վերայ իմ ճակատա-  
մարտ, սակայն և այսուիկ ՚ի քեզ ար  
յուսացայ: Ար յուսայ ՚ի տր, որպէս

լեառն սիովի՝ նա մի սասանեսցի յա-  
ւիտեան » ևն : Ասոր նման ամմէն  
փորձութեան դէմ օր զրոց բանը  
հանէ իրրե սուր և վահան . որով  
զամնայն նետո մօւխս չարին շիջու-  
ցանես :

Ի . Վատանան աղէկ դիտէ թէ մեր  
ուժը ոչինչ է . թէ որ ած թող տար  
նէ , բոլոր քքը մէկէնիմէկ դըժոխք  
կըտանէր . բայց ան ալ աղէկ դիտէ՝  
թէ ած մարդասէր է , մարդուս կըո-  
նակ կըկենայ , էն տկարին անանկ ուժ  
մը կուտայ որ՝ բոլոր գժոխքին հախէն  
կուղայ . ինչպէս սուրբ Անտոն Ճզնա-  
ւորին անանկ զօրութիւն տուաւ որ բո-  
վանդակ դժոխքին սատանաները առ-  
ջեր կըդողային : Ասոր համար կըջա-  
նայ սատանան որ մենք մեր յոյսը այ  
չի դնենք , Աստուծմէ ուժ չի ինդրենք ,  
մենք մեր հալին մնանք , մեր խելքովը  
մեղ կառավարենք , ան ատեն մեր հա-  
խէն կուղայ . ապա թէ տեսնայ որ  
մենք առ ած ապաւիներենք , ու ավ  
կըշարժինք ամմէն բանին մէջ , չի կըր-  
նար քովերնիս դալ մօտենալ : Ասանկ  
է նէ , դուն ո՞ր խելքի կըծառայես որ՝  
Աստուծմէ հեռու կըկենաս . ինչո՞ւ ամ-

մէն նեղութեանդ ատեն առ ած չես  
աղաղակեր . ինչու փորձութեան ատեն  
շաշրմիշ կընես՝ ու յուսահատ կեր .  
պով կըթուլնաս . ըսէ՛ մարդարէին  
հետ . « Արդ ընդէ՞ր տրտում ես անձն  
իմ , կամ ընդէ՞ր զիս խոռվես . յուսա  
առ ած , խոստովանեա նմա . փրկիչ  
երեսաց իմոց ած է » :

Մեղաւոր եմ նէ , ած ինծի պէս  
մեղաւորները կըփնտոէ . տկար եմ  
նէ , ինծի պէս տկարներուն կըհամնի .  
հիւանդ եմ նէ , մէկ հատիկ ճարտար  
բժիշկ է , և մէկ հատիկ գեղ կենաց .  
աղքատ եմ նէ . ասանկ հարուստ թա-  
դաւոր ունիմ . ինչ թիւրլիւ տէրտ ու  
խամ խասէվէթ ունենամ նէ , ասանկ  
սիրական հայր ունիմ . անիկակ ինծի  
կոնակ ըլլալէն էտե՛ ալ ինչ կուղեմ .  
միայն ես անկից չի հեռանամ : ան ինծ  
մէն չի կընար հեռանալ . « զի ած ընդ  
մեզ է » :

Կ . Համպա քեզ տեսնամ , արի եղիր՝  
կտրիճ եղիր . որով չէ թէ միայն մեղք  
չես ինկնար , այլև արդարութե ճամ-  
բուն մէջ առաջ կերթաս : Արիութին  
է՝ որ կըրաղթէ ամմէն պատերազմի  
մէջ . և առ ած ապաւինիլն է՝ որ կու-

տայ մեզ զկատարեալ արիութիւն։ Ա-  
սոր վրայ շատ բան կար խօսելու, բայց  
ես ամմէն բանը աս երկու խօսքիս մէջ  
բովանդակ կիմացուի կըսեմ։ « Աչաւա-  
սիկ ես ընդ ձեզ եմ (ըսաց տէրն մեր)  
դամենայն աւուրս մինչեւ ’ի կատարած  
աշխարհի»։ Եւ առաքեալը կըսէ. « Եթէ  
աստուած ’ի մեր կոյս է, ով իցէ մեզ  
հակառակ »։

ԳԼ. ԺԳ :

Երեւ Նախապահութեղի ։ Սուրբ Հաղորդութ-  
կամաւոր առաջնորդութիւն ։ և Զգուշութիւններ։

Խնչ որ ինչուան հիմա խօսեցանք  
նէ, մենձ մասը առողջարար դեղ էր  
մեր հողւոյն հիւանդութեանը . ինչ-  
պէս բժիշկ մը հիւանդի քով կերթայ  
նէ, անոր ցաւին պէտք եղած դեղը  
կըդրէ, որ առնէ տէ առողջանայ։  
Բայց շատ անդամ ալ բժիշկը խրատ  
կուտայ առողջացած հիւանդին, կամ  
առողջ մարդուն ալ՝ որ պազի պազի  
նախասկահօղ դեղեր առնէ, որ հիւան-  
դութիւնը նորէն վրայ չիդայ, կամ  
բնութիւնը օր ըստ օրէ տկարանալով

նոր հիւանդութիւն մը փեյտահ չընէ։  
Իրաւ որ մեր տուած դեղերուն մէջն  
ալ երկու կերպ ալ դեղ կըդանուէր,  
հէմ առօղջարար՝ հէմ նախապահօղ.  
բայց աս երկրորդ սօյ դեղերէն մէկ  
քանին խիստ հարկաւոր կայ, որ աս  
տեղս որոշ պիտի զրեմ։

ա . Առաջին նախապահօղ դեղն է  
մեր հոգւոյն՝ մէկ հատիկ դեղ կենաց,  
անմահարար կերակուրն՝ երկնատեւ  
դաց մանանայն՝ հրաշափառ խորհուրդ  
սուրբ հաղորդութեան։ Քանի որ հաւ  
ատքով ճաշակես աս կենաց ծառոյն  
պտուղը. կըզօրանաս հոգւով, հոգեոր  
ցաւ և հիւանդութիւն չես տեսներ.  
իսկ մահուան հոտը պիլէ չես առներ.  
այսինքն հէմմահուչափ մեղք չես ինկւ  
նար, հէմ կամաւոր ներելիներէն ալ  
հեռու կըկենաս։

Չեմ դիտեր, թէ անոնք որ տարին  
անդամ մը հազիւ կըճաշակեն աս  
դատկական սուրբ դառը, համը կառ  
նեն մի. խըյմթը դիտեն մի. տարին  
հինգ վեց անդամ ճաշակողներուն վը  
կըտարակուսիմ. տարին մէկ անդամ  
միայն հրեաբար ճաշակողին ինչ ըսեմ։  
Աս յայտնի է՝ որ ինչ բանի չէ սոր-

ված մէկը նէ , անոր համը դժար կառ  
նէ . բերնին անհամ կուղայ . հասա  
րակ բանի մը սովորութիւն է ըրեր ու  
տելու նէ , անկից շատ համ կառնէ .  
ասանկ է սովորական հացը ամմէն  
տեղ . բայց գեղացիներ կան եւրոպայու  
մէջ , որ մըսըր պուղտայի ուտել սոր  
վերեն ամմէն օր . ուստի հացէն այն  
չափ համ չեն առներ , աման փոլէնդա  
կըսեն այսինքն մըսըր պուղտայինէ հա  
ցը . Ապուրի կամ խաշած մսի , փի  
լաւի , կամ ուրիշ սովորական բանի մը  
սորված մարդը՝ առանց անոր չըլլար ,  
որ ուրիշին հողը չէ . ասոր նման հաս  
կըցիր ամմէն կերակրու , պտղու , ու  
տելիքի ու խմելիքի վրայ : Ասոր նման՝  
հեռու օրինակաւ , սուրբ խորհութէն  
հեռու կեցողը՝ անոր համը չի դիտեր ,  
աշխարհքի ու մարմնոյ բաները իրեն  
անուշ կուղան . մեղքը պիլէ իրեն կա  
նուշնայ . ինչպէս խողերուն անուշ  
կուղայ չէ թէ միայն քէչի պույնու  
զին , հապա ամմէն բան՝ որ աղտեղու  
թեան մէջ թաթղած է : Եւ ներհա  
կաբար՝ սուրբ հաղորդութիւնը սըխ  
սըխ ճաշակողին՝ անհամ կուղայ աշ  
խարհքիս բաները . զերէ սուրբ խոր

հըրդէն անանկ համ է առեր անձաւ  
ոելի և անպատմելի , որ անոր նմանը  
չիկայ . ուր տարին անգամ Ճաշակօղը  
աս համն չի կրնար առնել : Առներ  
նէ , 'ի հարիէ սըխ սըխ առնելու ալ  
էտեր կինկնար . զերէ մարդուն սիրտն  
որ մէկ բանէն հազ կրնէ նէ , ամմէն  
իժիր անոր հասրէթ կըքաշէ . և ա  
փէն դայ նէ , ամմէն օր անկից ուտել  
կուղէ . աս բանս կըսիրեմ կախորժիմ  
կըսէ . աս ըլլայ աէ՝ ուրիշ բան չըլլայ:  
Հիմա ինչ կըսես՝ օր ած մեզի ամմէն  
օր պատրաստ ըրեր է աս սուրբ սե  
ղանը , աս ամենահամ մանահաս . աս  
թագաւորական կերակուրս . ու մենք  
այսչափ հեռու կըկայնինք . իսրայէ  
լացւոց պէս եղիսլտոսին սոխը սխտո  
րը կուղենք . աս որսիսի զեղացութի ,  
և որտիսի ապերախտութիւն է :

Հայր մերին մէջն օր կըսես, « Պհաց  
մեր հանապազորդ տուր մեզ այսօր » ,  
միայն մարմնաւոր հացին համար մի  
մանար , հապա նաև հողեռոր հացին՝  
որ է կրկին , այսինքն այ բանը , և որ  
հաղորդութիւն : Հանասլազարդեան  
հոգիի հացը աս է . ամմէն օր պիտի  
փափաքիս Ճաշակելու՝ գոնէ ըղձական-

Հաղորդութեամբ . որով կըզօրանայ և  
կըդիրանայ հողիդ շնորհօք . չէ նէ ,  
քանի կերթաս՝ կըտկարանաս , կըհի-  
ւանդանաս , ու կըմեռնիս :

Արժանի չես նէ ամմէն օր մօտե-  
նալու առջի քրիստոնէից պէս , զոնէ  
շաբաթն անգամ կիրակուց կիրակի մօ-  
տեցիր ետքի քրիստոնեներուն պէս .  
ան ալ շըլլայ նէ , պարէ երկու շա-  
բաթն անդամ , շատ շատ՝ ամիսն ան-  
գամ՝ մեր ատենին ջերմեռանդ ըսուած  
քրիստոնէ մարդիքոց պէս : Ասոր որ  
պատրաստութիւն չունիս , արժանա-  
ւորութիւն չունիմ կըսես նէ , երկու  
ամսըւանը տահա աւելի անպատրաստ  
և անարժան կըլլաս , վեց ամսըւանը  
տահա պաղ կըլլաս . իսկ տարեկանին  
պուղ կըկըտրիս . անկից անդինը՝ եկե-  
ղեցիէն ալ դուրս կիյնաս , ան ատեն  
հիւանդ չես , մեռած ես :

Իսկ թէ ի՞նչ պատրաստութի պէտք  
է սուրբ խորհուրդը առնելու , և թէ  
որչափ մեծամեծ շնորհքներ կըբերէ .  
պէտքը չէ հոս երկան բան խօսիլ . ու-  
զողը ուրիշ զբքերու մէջ տեղն 'ի տեղ  
զրած կըգտնայ . դուն հավես ըրէ սըլլ-  
սըխ մօտենալու՝ հողեոր հօրդ խրատո-

վը, ան ատեն ինքիրմէ կը հասկընաս աս  
բաները . իմ հարկաւոր խրատս աս  
ըլլայ ամմէնուն . « Այտիք առ տէր, և  
առէք զլոյս . . . ճաշակեցէք և տեսէք .  
զի քաղցը է տէր » . առաջ, 6. և 9 :  
Եմմէնքս ալ սուրբ Գրիգոր նարեկա-  
ցիին հետ (՚ի բանն . ծդ.) պաղատինք  
առ տէր . « Երդ տուր խոցելոյս ՚ի սիրտ  
« և յոզի՝ աղաչեմ զթած, զառ ՚ի  
» յերկնուստ ընծայեալ զդեղդ կե-  
» նաց . մատիր քաղցրութեալ առ ախ-  
» տացեալս մեղօք . քաւեա՛ ՚ի պար-  
» տեաց ամենակատար բաւականու-  
» թիւն » : Եւ դարձեալ նոյն նարե-  
կացիին հետ (՚ի բանն . լդ.) ասանկ  
աղաչենք առ հոզին սուրբ . որ իր շը-  
նորհքովը աս կենաց դեղը մեղի ան-  
մահարար ըլլայ . « Եւ քանզի մինդ  
» յերրորդութենէդ (որդին միածին)  
» պատարազի, և միւսդ ըունի (հայրն  
» երկնաւոր՝) հաճեալ ընդ մեզ հաշ-  
» տարար արեամբ անդրանկի իւրոյ .  
» իսկ դու ընկալցիս զմեր պաղատանս,  
» և յարդարեսցես զմեղ օթեանս պա-  
» տուականս ամենայն պատրաստու-  
» թեամբ ՚ի վայելումն ճաշակման երկ-  
» նաւոր զառինդ, առանց պատժոց

» դատապարտութեան ընդունել զայս  
» անմահացուցիչ մանանայս կենաց  
» նորոյ փրկութե : Աս բանիս վրայ  
ասանկ կըզըէ սուրբ Աերսէս լամբրո-  
նացին 'ի մեկն . պատարագի . « Օի  
» մեծ երկիւղ է 'ի նա անմաքրապէս  
» մերձենալ, ըստ որում դրեաց առա-  
» քեալ . որ անարժանութեամբ ուտէ՝  
» դատաստան անձին իւրոյ ճաշակէ ,  
» վասն այսր յետ զսրբութիւն խնդրե-  
» լս 'ի հոգւոյն և զայս թախանձէ .  
» զի մի ասէ կենաց դեղս վասն ան-  
» պատրաստութեան ինձ պատժոց լի-  
» նիցի առիթ . այլ զի յանմահէս ան-  
» մահացայց . և անմահանալն անկար  
» է , եթէ ոչ նախ առաջին դու զմա-  
» հու խայթոցս յինէն սրբեսցես » :

Գեղեցիկ կըմիաբանի դեղ կենաց  
ըլլալը մեզի՝ հեմ սր հաղորդութեան,  
հեմ սր աստուածածնայ , թէ որ  
հասկընաս նէ հին դանձարանին ըսա-  
ծը առ սր կոյսն . « Աեղան խորհրդոյ  
անմահարար կերակըոյ , և դեղ կենաց  
մեռեալ բնութեանս » . ասիկակ ետքը  
կըպահեմ 'ի վերջին զլուխ դործոյս .  
տիրամօր խըմէթը հոն կըտեսնաս ,  
հիմա ըսելիքս նայէ :

ք . Երկրորդ նախապահօղ դեղը՝  
կամաւոր ապաշխարանքն է , որ կը-  
սուի Ճնշումն մարմնոյ՝ կամ Ճգնու-  
թիւն : Ար Յավհաննէս մկրտիչ երսուն  
տարի անապատը Ճգնեցաւ նէ , մեղք  
մի ունէր՝ որ ապաշխարէր . քաւ լիցի ,  
հրեշտակ էր 'ի մարմնի : Իայց սր-  
վարդապետաց ըսածին պէս , ինչպէս  
թաղէ միսը քանի մը օր պահել կու-  
ղես նէ , պէտք է աղցանել առաջուց՝  
որ չի հոտի , ասանկ ալ սուրբ մկրտիչը  
նախապահօղ դեղը ըրաւ իրեն այն ճըզ-  
նութենով որ միշտ անմեղ մնայ . ասոր  
նման հասկրցիր ուրիշ սուրբերուն ալ  
ըրած կամաւոր ապաշխարութիւները :

Խոստովանահարք որ մեղի ապաշ-  
խարանք կըդնեն խոստովանքէն  
էտե , երկու նիէթ ունին՝ որ դուն ալ  
պիտի դիտնաս . մէյ մը որ դործած  
մեղքերնուս դէմվճարողական պատիժ  
ըլլայ՝ իբրև առողջարար դեղ հիւանդի .  
մէյմալ որ խրատական զգուշութիւն  
ըլլայ , իբրև նախապահօղ դեղ . որ  
անկից էտե չի հիւանդանանք մեղօք .  
Ե՞յ , խելքդ ի՞նչ կըկտրէ , մէկ քանի  
կարծ ապաշխարանք որ քեզի կըդնէ  
խոստովանահայրդ նէ , մեղքդ մի վճա-

բես անով, թէ մեղքէն քեզ պահես :  
Առջի ատենները՝ մէկ մահուչափ  
մեղաց տարիով ապաշխարանք կըլլար  
դնել . հիմա ի՞նչ ընեն խոստովանա  
հարերը, հին կանոնով երթային նէ,  
պաղիին տասը տարի, պաղիին քսան,  
երսուն, պաղիին ալ իտսուն կամ հա  
րուր տարի սլիտի դնէին . որ ոչ կեանք  
կըսաւէ, և ոչ ճար կայ կատարելու .  
ուստի կարելութեան և կարողութեան  
կեօրէ ալ չէ, հապա՝ քու տկարու .  
թեանդ կեօրէ կըդնեն ապաշխարանքը:  
Ուրեմն կըմնայ որ դուն քեզնէ մաս  
նաւոր փոյթ ցցնես աւելի ապաշխա  
րանք ընելու, կամաւոր ճգնութեան  
էտեէ ինկնաս . և աս սրտովս կըյու .  
սամոր իրաւցընէ արժանի կըլլաս թո  
ղութեան, քաւութեան, և ներողու  
թեան . չէ նէ, անհոգ մնաս նէ, նե  
րողութիւն չէ եա, թողութիւն պիլէ  
առնելուդ սիրաս չիվկայեր :

Հապա ի՞նչ ընեմ կըսես . ճգնաւոր  
մի ըլլալու է . լեռները ճգնելու է մի .  
ապաշխարողի կեանք անցնելու է մի .  
ես հական մարդ եմ, տուն տեղ պի-  
տի պահեմ . ևն : Ճգնութիւն և ա  
պաշխարութիւն կըսենք նէ, ոքի մէջ

աւ կըլլայ , ու աղէկը կըրնայ ըլլալ  
և պէտք է որ ըլլայ՝ ամմէն մարդու իր  
վիճակին , աստիճանին , հասակին և  
ատենին կեօրէ . զերէքրիստոնէական  
պարտք է առաքելոյն ըսածը , որ վե-  
րը յիշեցինք ու մեկնեցինք . « Իսկ  
որք քնեանքն են , զմարմինս իւրեանց  
՚ի խաչ հանին կարեօքն և ցանկու-  
թեամբք հանդերձ » : Եւ ինքն պօղոս  
իրեն համար կըսէ . « Ճնշեմ ըզմար-  
մին իմ , և հնապանդեցուցանեմ . զի  
գուցէ որ այլոցն քարոզեցի՝ ես ինքն  
անպիտան գտանիցիմ » : Եւ Պատիթ  
կըսէ ամմէնուս համար . « Վասն քո  
մեռանիմք զօրհանապազ » . և իրեն  
համար . « Վաստակեցայ ես ՚ի հեծու-  
թեան իմում , լուացի զամդիշեր զմա-  
հիճս իմ , և արտասուօք իմովք զան-  
կողինս իմ թացի . զմնխիր որպէս հաց  
կերայ , և զըմպելին իմ արտասուօք  
խառնեցի » . ևն :

Մենք Պատիթ չենք , մենք Պօղոս  
չենք՝ չըսուիր . անոնցմէ էւել մեղաւոր  
ենք , անոնցմէ էւել պիտի ապաշխա-  
րենք , անոնց չափ տաղտաղայ չունինք ,  
անոնցմէ աւելի ատեն ու յարմարու-  
թիւն ունինք ճպնութիւն ընելու . ամ-

մա անոնց ըրած բանը չես կրնար հ-  
ղեր ընել, մանի չէ, անոնց սիրտը  
ունեցիր տէ, դուն ալքու հալիդ կեօ-  
րէ հազար կերպով կրնաս քեզի կա-  
մաւոր ապաշխարանք և ճղնութիւն  
դնել:

Մէկ քանի յայտնի բաներ առջեդ  
դնեմ: Վեզ կրնաս մահացընել կամքդ  
կոտրելով ու մեռցընելով ամմէն օր  
շատ բանին մէջ. որ ասկից աղէկ և  
աստուածահաճոյ ապաշխարանք չըլ-  
լար: Կրնաս լեզուդ բոնել, լոււթիւն  
պահել. անկաձղրութի չընել՝ հետա-  
քրքրութի չընել. աչքդ շատ բանէ ետ  
դարձընել. սէյիր ընելու բանէ մը վազ-  
դալ. ախորժած բանդ չի հոտուըտալ.  
անուշ սազ մը կամ ձայն մը՝ որ սիրտդ  
խիստ կուզէ, մախսուս մտիկ չընել.  
սիրած բանդ չուտել, կամքիչ ուտել.  
կամաւորապս հրաժարիլ պազի սրտիդ  
սիրած պտուղներէն, հագուստէն, զար-  
դարանքէն. մէկ տեղդ եռք իմնասնէ,  
համբերել՝ չիքերուիլ. ծարւեր ես նէ,  
քիչ մը ատեն ալ համբերել՝ ջուր չի  
խմել. խահվէ, զինի, ուախի, և այլ  
ուրիշ քէֆի բաներ՝ երբոր դեղի հա-  
մար հարկաւոր չէ նէ. մախսուս կամ-

քրդ կոտրելու համար՝ համբերել չի խմել, որ կըլլայ հոգւոյդ հարկաւոր նախապահօղ դեղ. տահա ինչ ըսեմ, ինչ որ նիկ թով բռնես նէ, կամ ժուժ կալես, կամ հրաժարիս, զգայարանքդ ճնշելու՝ և կամքդ մեղքընելու համար, ապաշխարանք է, ճղնութիւն է:

Դիտնամ որ խոհեմութեամբ կը շարժիս նէ, ուրիշ երևելի ճղնութիւններ ալ սալըխ կուտայի քեզի. ինչպէս՝ ներսէն ծածուկ խարար հազնիլ, որ կըսուի խարազնազգեցութիւն. երկթէ դօտի կապել. խամշիով դուն քեզ ծեծել. բազկատարած աղօթք ընել. ծունկ չոքած երկար ատեն կենալ, շատ ծունք կըկնել՝ որ կըսուի ծնրադրութիւն, և հոռմերէն մէղալի մէժանիա՝ յու մեծ ապաշխարութիւն, որ ճղնաւորները շատ կընէին. իսկ կէս մէջքով ծոիլ՝ որ հիմա հոռմները կընեն՝ միքրա մէժանիա կըսուէր, յու փոքր ապաշխարութիւն. դարձեալ՝ ոտնակացուի, յու ոտքի վր կանգուն և անշարժ կենալ մտածականով երկար ատեն. տքնութիւն, յու զիշերը խելմը արթուն կենալ աղօթքի հետ ըլլով. զետնախշութիւն՝ յու տէօշէկի

վրայ չի պառկիլ , հապա զետնի վրայ՝  
կամ կոշտ բանի վրայ . կամաւոր պահք  
և ծոմապահք՝ եկեղեցնայ դրածէն 'ի  
զատ . և :

Դարձեայ՝ եղբայրսիրութեն գործքեր՝  
որ զահմեթով կամ բարայով կը լլան  
( ամմէն մարդուն իր կարողութեանը  
կեօրէ ) . ինչպէս են ամենայն գործք  
հողեոր և մարմնաւոր ողորմութեան .  
որոնց մէջ ո՞րն որ աւելի քու բնու-  
թեանդ զըթ կուզայ նէ , այնչափ  
աւելի կամաւոր և արդիւնաւոր ապաշ-  
խարանք կը սեպուի : Այսրդ կայ որ  
հիւանդի քով երթալ չի կրնար , սիրաս  
չի քաշեր կը սէ . երթայ մախսուս ծա-  
ռայէ , կամ իր տունը պահէ նէ , մենծ  
բան կրնէ . բանտը երթալ միսիթարելը  
մենծ է , իսկ բանտէն հանելը աւելի  
մենծ . ողորմութիւն տալը աղէկ է ,  
ամմա ողորմելիութիւնը կրնաս նէ  
Ճամբով մը թեթեցընես կամ վերցը-  
նես , տահա մենծ խէր է . մերկ մար-  
դը հազցընելը՝ մենծ ողորմութիւն է ,  
բայց մեղքէն դարձընելով հողիին  
շնորհք հազցընելէն մենծ ողորմու-  
թիւն չըլլար : Ուրիշը խրատելը խեր  
է . ամմա դուն քեզ խրատես նէ , ան-  
կից աւելի խեր չես կրնար ընել :

Աս ըսածներս՝ մանաւանդ քեզի  
ծանտր երեցած ապաշխարանքները՝  
սալթ ճգնաւորները չեն ըրած. Հա-  
կան մարդիկ ալ՝ մենծ ու պղտիկը,  
թագաւորները պիլէ ըրեր են. սալթ  
էրիկ մարդիկ չէ, կնիկներ, աղջիկ-  
ներ ալ՝ իրենց տկար բնութենէն էւել  
բաներ ըրած են: Վ ախեմ թէ դուն  
ասոնք լսելով, կամ սրերուն վարքը  
կարդալով, չափէ 'ի դուրս բաներու  
հայլէս ընես. ուստի ետքի ապաշխա-  
րանք քեզի աս ըլլայ՝ որ ինչ որ կընես  
նէ՝ խոստովանահօրդ տանըշմիշըլլաս,  
անոր խօսքէն դուրս չելլաս: Քեզ  
արդիլէ պիլէ պազի կըթութիւններէն,  
հոգեոր բաներէն, կամ ուշացընէ  
հոգեոր ընելէն, հող մըներ, միամիտ  
հնազանդ եղիր. հնազանդութենէն  
վեր ճգնութիւն չի կընար ըլլալ:

Կ. Երրորդ նախապահօղ գեղն է՝  
զգուշութիւն յառթից, յու հեռու կե-  
նալ մեղքին սէպէաներէն, ու փախչիլ  
'ի կամաւոր փորձութիւններէն. « զի  
որ գնէ զանձն 'ի վաանդ, անկցի »,  
կըսէ զիրն: Գիտնալով փատած տախ-  
տըկի վրայ կոխես նէ, կամ ուչուրում  
տեղը կենաս նէ՝ խաղալու համար,

ինկնալուդ ու սախտելուդ վր մի զար-  
մանար , մի սրգողիր . փտտած նաւ  
մտնաս նէ , խղգըւիլը փորձանք չէ ,  
յանցանք է . զիտէս որ զաֆրալը ես ,  
ինչ բան ունիս բարձր տեղուանք ել-  
լալու , ու վերէն վար նայելու . հէլ-  
պէթտէն վար պիտոր ինկնաս . զիտէս  
որ տկար ես՝ վատուժ ես , ինչու ծան-  
տըր բանի ձեռք կըզարնես . որ կամ  
թեգ կըցաւցընես , կամ մէջքդ կըկո-  
տրես , կամ աղիքդ վար կըբերես :  
Երկու հոգւով եղածը՝ թէ որ զինքը  
թէ հլիքէի մէջ դնէ անհոգութենով ,  
ու հոգի զայ ընէ նէ , մարդասպան է .  
բարկասիրա մարդու հետ թէվլիքէլի  
խօսողը , կամ զըթ բան ընօղը , անոր  
քիւֆիւրին ու զէշ խօսքերուն իլհախ  
է . համարձակ առասպել բաներ խօ-  
սողը , կամ առասպել խըսաֆէթով  
երեցօղը , դիմացիններուն մեղք մըտ-  
նալու սէպէալ ըլլալով խաթ վէ խաթ  
ծանը կըմեղանչէ . հովարտա , եօսմա ,  
անշնորհք մարդու հետ աեսնուօղը ,  
անանկներուն մէջիսէն չի փախչօղը՝  
չի փախչելովը կըմեղանչէ , հիշուրիշ  
մեղք ալ չի զործէ սլիլէ . թող որ բա-  
րոյապէս անկարելի է՝ թէ ուրիշ մե-

ղաց մէջ ալ չի սպառարկի . զի « որ  
մերձենայ ’ի ձիւթ , սլղծեսցի » . ով  
որ կրակին մը մօտենայ , չէրի նէ ալ ,  
կրտաքնայ :

Հապա ի՞նչ սկիտի ըսենք անոր՝ որ  
ի՞նքիր զինքը կրակի մէջ կըխօթէ , Առ  
զոմոնին ըսածին պէս , « ո՞ ոք ծրա-  
րիցէ հուր ’ի ծոց իւր , և ոչ այրես-  
ցի » : Առզոմոնի պէս իմաստուն չես ,  
որ փորձութեան մէջ խօթելով զինքը՝  
իր կոապաշտ մարդու աղջիկ առնե-  
լով , կոապաշտութեան մէջ ընկաւ :  
Դաւիթ մարդարէն սուրբ չես , որ  
մէկ նայուածքով մը զլորեցաւ . հապա  
դուն ի՞նչպէս կըհամարձակիս շատ  
անգամ նայելու պէտք չեղած տեղը՝  
չէ թէ միայն անհոգութեամբ հապա  
հետաքրքրութեամբ . « Եմուտ մահ  
ընդ պատուհանս ձեր » , կըսէ մար-  
դարէն . քանի՞ քանի՞ կտրիճներ թու-  
նաւորեցան աչքով , ու մահացու մեղ-  
քով մեռան . զժոխքը բացուեր նէ ,  
ասանկնորուն համրանքը չէիր կընար  
զապտ ընել . չեմ յիշեր զանոնք որ  
մախսուս էտեէ կինկնան մեղաց ա-  
ռիթներուն . զերէ ան ատեն փորձու-  
թիւն մանալ շըսուիր , հապա ընկղմիւ

և յաղթիլ՝ի փորձութենէ :

‘Օանը փորձութիւն է մերձաւոր  
առիթ ունենալը . ուստի պէտք է  
փախչելու ճարը տեսնալ . ինչպէս մէ-  
խանա երթալը անոր՝ որ զիտէ իր  
բնութիւնը , թէ չափէն էւել պիտի  
խմէ . անանկ խահվէ կամ պէոսէոի  
խանութ էյլէնմիշըլալ՝ որ մեղքը պա-  
կաս չէ . քօմէտիա երթալ՝ ուր որ ա-  
ռասպել խաղ կայ . մանաւանդ որ  
մէկը ալըշմիշ եղած չէ անանկ սէյիր-  
ներու , ու նոր բան մը տեսնալով  
կամ լսելով իրեն յայտնի զէհիր պի-  
տի ըլլայ . ասոր նման է մէտտահ  
մտիկ ընելը . եարան եօլտաշի հետ  
սէյիրի տեղուանք երթալը . թուղթ  
խաղալը՝ թափու խաղալը բարայով ,  
մանաւանդ անանկ մարդիկներու հետ՝  
որ շատ ստկով կըխաղան , կամ քչէ  
ալ սկսին նէ՝ քանի կերթան կըտաք-  
նան՝ տավ կըսեն , մէկմէկու տունը  
կըքանգեն , շատ մեղք ալ կըմտնեն :  
Անանկ տուն երթալ որ զիտէ զա-  
ցողը , թէ ան տեղը մարդ կայ իրեն  
դայթակղութիւն տուօղ , կամ իրմէն  
դայթակղութիւն առնօղ . անանկ մարդ  
պահել իր տունը , կամ անանկ միւ-

սաֆիր բերել, որ անկից իրեն կտմ՝  
ընտանեացը վտանգ կայ մեղքի, ա-  
նանկ զէնահաթի կամ մասլահաթի  
մէջ մտնալ, որ յայտնի անարժան  
գործք կամ անիրաւութիւն կամ խար-  
դախութիւն պիտի ընէ, կամ ուրիշի  
վեաս պիտի տայ, կամ ուրիշի անու-  
նը կամ տունը պիտի աւրէ. անանկ  
մէջիսի մէջ նստիլ՝ որ մէկին իփտի-  
րայ կընեն կոր, կամ բամբասանք,  
կամ հաւատքի՝ եկեղեցնայ և այ գէմ  
խօսքեր ու գործքեր կըլլան կոր. ա-  
նանկ մարդու հետ օրթախութիւն ը-  
նել՝ որ գիտես թէ անիրաւ և անխըդա-  
մրտանք ճամբաներ պիտի բռնէ. ա-  
նանկ մարդու սըռ բանալ՝ որ գիտես  
թէ չի կընար խօսք պահել, անկից  
խօսք խօրաթայ ու մեղք պիտի ծնանի.  
անանկ քահանայ ընտրել խոստովա-  
նահայր՝ որ սիրտդ կըվկայէ, թէ իր  
պարտքը չի կընար կատարել՝ իր տղի-  
տութեանը կամ թուլութեանը կամ  
վախկոտութեանը համար: Խելահաս  
զաւակդ որ հաք մտնալու հավէս ու-  
նի՝ թէ մանչ թէ աղջիկ, ուշացընել  
կամ հաճաթսրդ ըլլալ, կամ զօռ ը-  
նել՝ որ կըօնաւոր կամ մարտապետ ըլ-

լայ. ասոր ներհակ՝ ան որ կրօնաւուրութեան կամ մարտապետութեան հավես ունի, շնորհք ունի, զօռով հք խօթել։ Տահա ինչ ըսեմ, անհամար մեղաց առիթներ կան, որ պէտք է առաջուց զգուշ կենալ ամենայն կերպով. անթիւ փորձութիւններ կըպատահին միշտ, որ առջի բերան պէտք է գէմ գնել. չէ նէ, դուն ալ մեղք կինկնաս, զուրիշն ալ կըխօթես։

Միայն հեռաւոր առիթներէն զգուշանալը մեր ափը չէ. յի անանկ բաներէն՝ որ յա ինքեան ճամբով բաներ են կամ անվեաս, բայց յանկարծ տեկէն մեղք մը կելլայ. չկարծած տեղաց մը փորձութիւն դուրս կելլայ որ առաջուց չէինք կընար կրահել ու փախչիլ. ալ կըմնայ որ՝ զիանալէն էտե ճարը դտնանք մեղքէն փախչելու. և անդադար աղաչենք զլո՞ծ, մանաւանդ փորձութեան նշանները տեսնալնուս պէս, « մի տանիր զմեղ ’ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեղ ’ի չարէ »։ կամ թէ, « փրկի՛ բոլորից՝ փութա՛ զիս փրկե՛ փորձութեանց մեղաց »։

Իսկ այն բանն որ՝ յայտնի կըտես.

նանք , թէ տակէն չարիք մը պիտոր  
ելլայ , պէտք է որ առաջուց այն բա-  
նին մէջ չմտնանք , փախչինք , հեռա-  
նանք . ինչպէս որ պարտըկան ենք  
փախչիլ 'ի մեղաց՝ իբրև յիժից և 'ի  
քարբից . չէ նէ , փորձութիւնը ուզե-  
լը՝ մեղքը ուզել է . սէպէպներէն չի  
հեռանալը՝ մեղքի մօտենալ է : Ասանկ-  
ներուն համար է սուրբ զրքին ըսա-  
ծը . « զի ած անփորձ է չարաց .  
փորձէ նա և ոչ զոք . այլ իւրաքան-  
չիւր ոք փորձի յիւրոց ցանկութեանցն  
ձգեալ և պատրեալ » : Երանի բարի  
և արդար մարդկանց , որոնց համար  
զրած է՝ թէ « ած փորձեաց զնոսա ,  
և իբրև ոսկի 'ի բովս քննեաց զնո-  
սա » :

### ԳԼ. ԺԴ :

Ունակութի , որ է լոր կամ բարի սովորութի :

ա . Ա այ անոր որ՝ մարազի մը տէր  
է եղեր , հիւանդութիւնը վրան հնցեր  
է , խալըսելիք չունի , վերջապէս ա-  
նով պիտի երթայ . երնէկ անոր՝ որ

առողջ բնութիւն ունի, տէյմէ բանով շաւրըվեր. Հիւանդութիւն՝ տէօշէկ ի՞նչ ըսել է՝ չի զիտեր. առողջութենէն մենծ բան չիկայ հքիս վրայ՝ կըսէ բոլոր հք. աս օրինակով ձեւ ու շափէ հոգւոյդ վրայ ալ. ես ուրիշ ողջաձեւ պիտի ընեմ:

Վայ անոր որ՝ շար բանի մը սորվեր է. երանի անոր՝ որ բարի բանի սորված է. ասանկ կերպով կըսեխէ ած մեղաւորներուն, « ուսեալքդ (կըսէ) զչարիս, և ոչ զբարիս » : Աորվիլը (որ դրոց լեզուով ուսանիլ կըսուի,) ու սովորիլը (որ նոյն է հաբառ և զրաբառ,) իրարու այնչափ նման են՝ որ շատ անդամ սովորիլ ըսելու տեղը սորվիլ կամ սովորիլ կըսենք : Ինչու որ ինչպէս մէկը պղտըկուց կարդալ սորվինէ, իրեն սովորութիւն կըլլայ կարդալը կամ սորված բանը. իսկ ան որ կարդալ չէ սորվեր պղտըկուց, շատ դժար է թէ մեծուստ սորվի . կարդալ դիտցօղն ալ՝ ի՞նչ որ սորվեր է նէ, ան զիտէ, անկից դուրս բան հարցընեսնէ՝ չի զիտնար : Ասոր պէս ալ՝ սովորութիւնը աղէկի ալ զէշի ալ պղտըկուց կըսնկուի մարդուս բնու-

թեան մէջ, ու թապիէթ կը լլայ . ուստի կըսէ շնորհալին՝ իմաստասիրաց չետ, «սովորութիւնն է երկրորդ բնութիւն» : Ասկից է՝ որ ինչպէս մէկին բնութիւնը՝ յու ստեղծուածը՝ փոխել անկարելի է բնապէս ( զոր ստեղծօղը միայն կրնայ ընել ) . նմանապէս բնութիւն եղած սովորութիւնը փոխել անկարելի է բարոյապէս . միայն ած ամենակարօղը կրնայ ընել տալ . ասոր համար կըսէ մարգարէն վերի խօսքին քովը . « եթէ փոխիցէ ինձն զխայտուց իւր, կամ հնդիկն զգոյն մարմնոյ իւրոյ . և դուք ուսանիցիք դործել զբարիս՝ ուսեալքդ ’ի չարիս » :

Ե . Ոսվորութիւն եղած բանին նշանը ան է, որ այն բանը խօլայութենով ու ուրախութենով կընենք . ինչպէս որ բնական դործողութիւնները դիւրին կերպով կըկատարենք, չենք պիլէ իմնար ընելնիս . իմնալու բան է նէ՝ սէֆայով կըզործենք : Ոսվորական եղած մեղքին նշանն ալնոյն է . յու հէմ խօլայ խօլայ՝ սըխ սըխ կիյնայ մէկը, հէմ աներես լրբութեամբ ու խնտալով կընէ զմեղքը . ըստ այնմ, « անզգամն ծիծաղելով դործէ զչա-

բիս ։ անոր կեօրէ ծանրութիւն ալ  
սովորական մեղքին շատ ծանտր է,  
պատիմն ալ լման : « Ամանապէս սո-  
վորական եղած բարեգործութիւնը  
հէմ խօլայ կըդործուի , հէմ ուրախ  
սրտով . անոր կեօրէ ալ այ առջև հա-  
ճոյական կըլլայ , ու մենծ վարձք կու-  
նենայ :

Վիայն բան մը կայ , որ աս սովո-  
րական գործքը՝ որ ունակութիւն կը-  
կոչեն փիլիսոփայք և ածաբանք , եր-  
բոր առանց իմնալու կըլլայ նէ , կենէ  
աղէկը վարձատրելի՝ շարը պատժելի  
է , բայց վարձքն ալ պատիմն ալ ա-  
նանկ չէ՝ ինչպէս է ան ատեն , որ  
զիտնալով և իմնալով կըլլայ : Օրի-  
նակ . մէկին բերանը անէծքի սորված  
է նէ , անէծք տալով՝ ամմէն իժիր  
մեղք կըդործէ . բայց ան ատենն որ  
կիմնայ անէծք տալը՝ ու զիտնալով  
մախսուս կանիծէ նէ , շատ ծանը կը-  
մեղանչէ , քան թէ երբոր ըսածին ուշ  
չի դներ , սովորոյթ եղած բանի մը  
պէս բերնէն կելլայ : Վէկին բերանն  
ալ օրհնենք տալու սորված է նէ ,  
ամմէն օրհնենք բարեգործութիւն է .  
ամմա զիտնալով ու սրտանց որ օրհ-

նէ նէ, մենծ վարձք ունի . սովորոյթ  
տէյի առանց իմնալու կօրհնէ նէ,  
քիչ վարձք ունի : Ասոնցմով կըհաս-  
կընաս որ, ունակութեան՝ յր չար կամ  
բարի սովորութեան զործքը՝ երկու  
տարբերութիւն ունի ուրիշ զործքե-  
րէն, որ սովորութիւն չեն եղած :  
Վէյ մը որ՝ ունակութիւնը կըծանրը-  
ցընէ բարի դործքին խըմէթը, և չար  
դործքին անարդութիւնը : Վէյմալ որ  
երկու խաթ կըծանրցընէ՝ երբոր նոր  
ներզոծութիւն ալ ունի նէ զիտնա-  
լով . չէ նէ՝ սոսկ ունակաբար դործե-  
լով մէկ կողմանէ կըթեթևնայ : Ուս-  
աի հարկաւոր է խոստովանանքին մէջ  
հասկըցընել աս բաներս . մէյ մը՝ թէ  
սա մեղքս որ դործեցի նէ, ինծի սո-  
վորական եղած է, ինչպէս՝ ամմէն  
շաբաթն անգամ մը, իրեք չորս օրն  
անգամ, օրն անգամ մի, օրը երկու  
հեղ, շատ տարպա . ևն : Վէյմալ՝  
թէ սովորոյթ ըրած մեղքս ալ զիտ-  
նալով ըրի, չէ թէ հարբածի պէս տ-  
ուանց ուշադրութեան :

գ . Ասոր ներհակ՝ պէտք է որ խոս-  
տովանահարք և հողեոր հարք հաս-  
կըցընեն բարեպաշտ անձանց, որ ի-

բենց սովորութիւն ըրած բարեղոր-  
ծութիւնները՝ ատէթ մընէ, սովորոյթ  
է տէյի շընեն. սովորութիւն ընեն,  
բայց սովորութիւն տէյի շընեն. հա-  
պա հասկընալով թէ հարկաւոր է,   
պարտքս է, և այ հաճոյ է տէյի՝ սրր-  
տանց ընեն, և արթնութեամբ ընեն.  
զորօրինակ դուն սորվեր ես ըսենք  
առտու իրկուն այսչափ աղօթք ընել,  
և որչափ խզմէթ ունենաս, ատեն  
կէւելցնես, ու պարտք եղած աղօթքդ  
կընես. շատ սիրուն՝ շատ աղէկ բան  
է աս. սախըն ձեռքէ չի թողուս, չի  
թուլնաս. միայն նայէ որ սովորական  
դործքի մըպէս շընես, հապա ամմէն  
անդամ որ աղօթքի կը նստիս նէ,  
դուն քեզ արթնցուր, թէ դիտե՞ս ի՞նչ  
կընես կոր. այ հետ պիտի խօսիս.  
աս որչափ մենծ պատիւ է քեզի, ո՞ր-  
չափ մենծ տէվլէթ. անանկ է նէ,  
խըյմէթը զիտնամ աղօթքիս. աղքատ  
մտնամ աղօթքը, հարուստ ելլամ.  
սևերես կըմտնամ, ձերմակերես ել-  
լամ. պաղ կըմտնամ, տաք ելլամ. մե-  
ղաւոր կըմանամ, արդար ելլամ. զըդ  
ջումով սկսիմ, կատարեալ սիրով լմըն-  
ցընեմ: Աս սրտով որ աղօթք նստիս

նէ , խօսքերը սոսկ բերնէդ չեն ելլար ,  
սրտէդ կելլան . սիրտդ կըբորբոքի ,  
նոր նոր հառաջանքնէր , աղօթքներ  
քու քովէդ կըստեղծես , զոր մարդ  
չի կրնար սորվեցնել , այլ ինքն հոգին  
սբ կըսորվեցնէ :

Ասոր նման ամմէն բարի սովորու-  
թիւնդ՝ որ ունակութիւն է եղեր քե-  
զի . նոր ներգործութիւն սրտանց բա-  
նեցուր . ինչպէս պատարագ տեսնալդ,  
պահք բռնելդ , ողորմութեան զործ-  
քերդ , համբերելդ . հնազանդիլդ ,  
հեզութիւնդ , և ամբարեղործութիդ՝  
որ այ շնորհքով սորվեր ես ընել : Կարճ  
ըսեմօրինակով . ինչպէս ուտելը , խմե-  
լը , պառկիլը , սովորութիւն է եղած՝  
որ ամմէն օր կընենք , ամմա ամմէն  
անդամ որ կուտենք նէ՝ նոր իշտա-  
հով նոր հավէսով մը կուտենք , նոր  
համ կառնենք , նոր ուժ կառնենք .  
քանի որ ծարւեր ենք՝ ջուր խմածնուս  
պէս՝ ծարաւնիս կանցնի , ուահաթու-  
թիւն կիմնանք . քանի որ քուն կըլլանք  
նէ՝ մէկ նոր թեթեութիւն և հանդիսա  
մը կիմնանք . ասանկ պիտի ըլլայ մեր  
սովորական աղօթքն ալ , և ամմէն բա-  
րի սովորութիւննիս :

Ծագածներէս կիմանաս , թէ որչափ  
դէշ բան է դէշ սովորութեան մը ե-  
սիր ըլլալ , և որչափ աղէլ բան է՝  
բարի սովորութեան մը տէր ըլլալ , և  
զբարին բարեպէս կատարել . զերէ  
ինչպէս շարը միշտ շար է նէ , չի կար-  
ծես թէ բարին ալ միշտ բարի կըլլայ .  
Հապա պէտք է որ մենք խայրէթ ը-  
նենք , որ բարին բարի ըլլայ : Աս եր-  
կու բանս՝ կուզեմ որ աղէկ մտնայ  
միտքդ , որ կարենաս խոտորիլ ’ի շա-  
րէն , և առնել զբարին . ուստի թէ-  
մէլէն հասկըցիր , թէ ի՞նչպէս կրնաս  
վազ զալ շար սովորութենէ , և աղէկ  
ընել բարի սովորութիւնդ :

Դ . Չարն որ սովորութեամբ քեզ  
բնութիւն է եղեր , իրաւ որ դժար է  
մէկէն ’ի մէկ փոխել . յանկարծ ինկ-  
նայիր մէկ անսովոր մեղք մը նէ , պէլ  
քիմ խօլայ վըրայ կուզայիր , կըզա-  
նէիր , կըվախնայիր , մէյմալ շէիր ը-  
ներ . վէլաքին սովորական եղածը մէ-  
կէն ’ի մէկ կարելը շատ դժարութիւն  
ունի . ասոր համար կըսուի . « ոչ ոք  
յանկարծակի լինի լաւագոյն , կամ  
յոռեգոյն » : Եւ սակայն ան ալ իրաւ  
է , որ մառդուս ձառքէն բան չի խա-

լըսիր . և թէ «յորժամ կամին և կարեն ՚ի միասին իցեն , ոչ ինչ է դժուարին » : Ուրեմն բանը կամք ընելն է . ուզես նէ , կրնաս ընել : Ասանկ է նէ , ինչու պիտի չուզես . ուրիշ պատճառ չիկայ , բայց միայն՝ որ կամ չես ճանչնար չար սովորութեանդ չարութիւնը , չարիքը և վեասը . կամ կը վախնաս դժարութենէն՝ որ պիտի քաշես ատ խույէդ վազ զալու ատենը :

Չեմ ճանչնար ըսես նէ , խելքի պակսութիւն ունիս , աղօթք ըրէ՝ ես ալ կընեմ՝ որ ած քեզի խելք ու միտք տայ . հապա թէ խելք ունիմ կըսես նէ , ատ ի՞նչ խելք է՝ որ չես հասկընար , թէ չար սովորութիւնը քեզ այ և մարդկան առջե ոէզիլ պէթնամ ըրած է ու կընէ ամմէն իժիր . հոս դժոխին համը կառնես , անդին ալ դժոխը կըթաղւիս . զորօրինակ , քիւֆիւրի սորված ես նէ , ի՞նչ երեսի ջուր ունիս այ ու մարդկանց առջե . հարբեցութեան սորված ես նէ , նմանապէս . խումարի սորված ես նէ , նոյնալէս . գէշ ճամբու սորված ես նէ , տահա պէթէր . թէմպէլութեան սորված ես նէ , սուտ խօսելու , երդում

ընելու, մարդ խաթելու, գողութեան, բարկասրտութեան, ևն, հարցուր թէ ով կայ քեզ սիրօղ. դուն ալ դիտես՝ որ ատելի ես այ և հրեշտակաց և մարդկան առ հասարակ. դուն քեզ չես կրնար հաւնիլ, ի՞նչ յօյս պիտի ունենաս՝ որ ուրիշը քեզ հաւնի։

Ե. Ուրիշի վըրայ օրինակ բերեմ՝ որ քու խաթրըդ չիմնայ. և ուրիշի վըրայ չափելով աղէկ մը քու չափդ քեզի հասկըցընեմ։ Ի՞նչ կըսես. մէկը գողութեան սորված ըլլայ, աս դիէն ան դիէն բաներ վերցնելէն էտե՝ քու տնէդ ալ վերցընէ, հազ մը կընես ան մարդէն, կամ անոր ըրածէն. չէ. կրնամնէ՝ հախէն ալ կուդամ կըսես. ինչու, զերէ քեզի ալ դպաւ։ Աէկն որ ամմէնուն կըքըֆրէ, թող քեզ ալ քըֆրէ, նէ մանի. չէ կըսես, վրէժխնդիր կըլլաս. մէկն որ ուրիշին ըսզին է դպեր, քու ըոզիդ ալ դպչի, կրնաս մի դիմանալ. չէ. մէկն որ ամմէնուն ձառք կըվերցընէ, քեզ ալ ապտակ մը զարնէ, ինչու չես կրնար համբերել. եա ամմէն մեղք որ այ դէմէ, ած ի՞նչպէս համբերէ։

Բայց գնենք թէ գողը քեզի վնաս

չէ տուէր, ուրիշի կուտայ կոր. խելք ունիս նէ, կենէ չես սիրեր այն մարդը. հիշ գողին աղէկը կըլլայ մի կըսես՝ որ սիրեմ. ասոր նման՝ գինովին ալ աղէկը չըլլար, քիւֆիւրաղին ալ աղէկը չըլլար. հիշ մէկ գէշին աղէկը չըլլար. ուրեմն գուն ալ չար սովորութեան մը կըծառայես նէ, աղէկ մարդ չես, գէշ մարդ ես, հէմ այ հէմ մարդկան առջե. ատանկ է թէ չէ, պատասխան տուր :

Ատանկ է ըսէ՛, բայց խոնարհ սըրառվ. որ զղջումի գաս, չէ՛ թէ լրբութենով անզեղջ մնաս. չըլլայ թէ ան մարդուն աղբարը ըլլաս՝ « որ յայ ոչ երկնչէր, և 'ի մարդկանէ ոչ ամաչէր » , կըյուսամ որ դուն ատ սըրան չես մըտեր, ու չես ուզեր մտնալ. վէլաքին քանի որ ատ խույէդ ատ թապիէթէդ ետ չես կենար նէ, էն ետքը՝ ուզես չուզես՝ նոյն սըրային մէջն ես. վախցիր :

Պ. Իրաւ է՝ իրաւ է, ես ալ զիտեմ, ամմա ի՞նչ ընեմ կըսես. ձառքս չէ՛, ով կուզէ գէշ մարդ ըլլալ. ով հաղկընէ իր թապիէթէն. ամմա չեմ կըրնար կոր վազ դալ, ախ ի՞նչ ընեմ

չեմ գիտեր : Ծնելիքդ ան է՝ որ ու-  
զենաս խալըսիլ ատ չար սովորութենէ.  
ուղածիդ պէս՝ կը մինայ բանը : Կու-  
զեմ կըսես : Ուզել կայ, ուզել ալ  
կայ . « կամի , և ոչ կամի՝ ծոյլն » :  
Չէ չէ , կըսէ պազըսին , ես իրացը-  
նէ կուզեմ , ամմա չեմ կրնար , զինիի  
անանկ սորվեր եմ՝ որ մէխանային  
առջեւէն անցնելուս ատենը՝ ծնկուր-  
ներս կըդողդըլայ . ինչուան ներս չմըա-  
նամ՝ չըլլար . մէյէր ինկնամ մեռնիմ  
ան տեղը : Ո՞ւտ է . հիշ ընկած մե-  
ռած ունիս մի , չէ . հապա ուսկից  
գիտես ասանկ ըլլալիքը . ատիկա սա-  
տանային հնարքն է , պօստան խոռ-  
խուլուխի պէս սիրտդ անկեր է՝ թէ  
մէխանան չիմտնաս նէ՝ կըմեռնիս : մի  
վախնար , դուն չես մեռնիր , քու մո-  
լութիւնդ կըմեռնի , խույըդ կըմեռնի .  
սատանան կըճաթի ու կըսատկի . ան  
ատեն դուն կըկենդանանաս , որ հի-  
մա հոգւով մեռած ես : Ասոր նման  
հասկըցիր ամմէն չար սովորութեան  
վրայ :

Ուրեմն բոլոր բովանդակ վարպե-  
տութիւնն է՝ դժարութենէ չվախնա-  
լը . բանը իր ընութեանը հետ ճէնկլէ շ

միշ ըլլալն ու յաղթելն է։ Եկուր ին ահի՝ մտիկ ըրէ, աս բանիս ճամբան սորվեցնեմքեզի, որ դժար երեցածը խօլայութեամբ կատարես, և ավյաղթօղ ելլաս ըդէմ չար բնութեանդ։ միայն թէ խօսքս մըռես, որ այ կողմանէ քեզի պիտի ըսեմ։

Է. Ըստի խօսքս քեզի աս ըլլայ։ Հաւատքդ ամրցուր, միտքդ հաստատէ աս Ճշմարտութիւնս, թէ ած ամենակարօղ է, « անհնարինքն ՚ի մարդկանէ՝ հնարաւորք են այ. զի ոչ տկարասցի առ յայ ամենայն բան »։ Բժիշկներուն ձառք քաշած հիւանդը՝ ած մէկ վայրկենի մէջ աղէկի դարձուցեր է մէկ պղտիկ դեղով մը կամ վէսիլէով մը, երսուն ու ութ տարի հիւանդ պառկած անդամալուծին՝ մէկ խօսք մը ըսաց, « արի առ զմահիճսքո, և շրջեաց »։ Նոյն ատեն ոտք ելաւ կանգնեցաւ, տիփտիրի եղաւ լրմուցաւ. եօրդան տէօշէկն ալ ինքիրմէն կոնակը շալկեց՝ կտրճի պէս սկսաւ քալել։ Դուն ալ էն առաջ այ զիրյոյսդ, ոտքը ընկիր, աղաչէ, մի ամաչեր, տէրտդ բաց, հիւանդ եմ ըսէ էֆէնտիմ։ հնցած ու փատած հիւ-

ւանդութեան տէր եմ. հիշ մէկ բժիշկ  
մը իս չի կընար առողջացնել. միայն  
դու « տէր, եթէ կամիս՝ կարօղ ես  
զիս բժշկել » . չեմ ըսեր թերեհաւա-  
տութենով, « եթէ կարօղ ես » . հա-  
պա հաւատքով կըսեմ. « կամիս ո՛ղ  
մարդասէր, և կարես ո՛ղ ամենակա-  
րօղ. հաւատամ տէր, օգնեա անհա-  
ւատութեանս իմում: բժշկեազիս տէր,  
և բժշկեցայց . փրկեա զիս տէր և  
փրկեցայց . զի փրկութիւն իմ և ա-  
պաւինութիւն իմ դու ես » : Եւ ամ-  
մէն օր աս աղօթքս ըրէ . « Տէր տէր,  
տէր ամենակալ, ես եթէ կամիմ և  
եթէ ոչ դու կեցո զիս . և ես կաւ  
եմ և տիղմ, զի սիրեմ զմեղս . այլ  
դու որպէս ամենազօր խափանեա զնա,  
և լուծ զիս 'ի մոլի մեղաց իմոց : Օի  
եթէ արդարոյն ողորմիս, ոչ մեծ է .  
և եթէ զսրն կեցուցանես, ոչ են  
սքանչելիք . զի արժանի ողորմութեան  
են նոքա . այլ 'ի վերայ մեղաւորիս  
սքանչացո զդժութիւն քո, և յիս ցոյց  
զանթիւ ողորմութիւն քո աէր . քանզի  
'ի քեզ թողեալ է աղքատն, և անկե-  
լոյն դու ես օգնական » : Եւ առ սր-  
ածածինն . « Փառաւորեա զորդիդ քո

՚ի քեզ՝ ածօրէն ինձ հրաշագործել քաւութիւն և ողորմութիւն։ Իսրա ձրասցի պատիւ քո ինեւ, և ցուցցի փրկութիւն իմ քեւ»։

Ե՞ւ Երկրորդ խրատս աս ըլլայ։ Երի եղիր, կտրի՛ եղիր, դուն քու վրադ հրամէ, դուն քեզի հետ իթտա հայի մտիր։ Ես կտրի՛ պիտի ըլլամտէ (ըսէ), փտտած քէֆիս գերի՛ մի ըլլամ, չնչին խույիս հախէն չի կարենամ պիտի գալու։ Հողիս իշխան է և թագաւոր, մարմինս անոր չի կարենամ պիտի ծառայեցնել։ Հօշունտուք չար մարմին, թէ որ քու հախէդ չի դամնէ, ինծի ալ մարդ չըսեն։ Ո՞վ անզգամ թշուառական, զիտես քու կամքդ կատարել, զիտես քու ինատդ առաջ տանիլ, կըլլայ ատեն որ ոչ մենածը ոչ պղտիկը մտիկ կընես, քու խօսքը կընես։ Եա այ կամքը չես զիտեր կատարել։ Ես ալ քեզի ինատ ինչ ըսել է՝ սորվեցնեմ, ուղածդ չընեմ, խօսքդ մտիկ չընեմ։ ախսիիդ դէմախսսի ըլլամ։ ինչուան որ չար խույէդ վազ չիկաս նէ, քեզ հանդիստ չիթողում։ տեսնանք՝ ով վրայ կելլէ։ դուն սատանայով, թէ ես ավ։ Եսանկ բա-

ըի ատելութեամբ մը դուն քեզի դէմ  
կայնէ . տես ի՞նչպէս շուտ կըխալսիս  
չար սովորութենէդ . զերէ կակուղ եր-  
թաս քեզի հետ նէ , ճամբայ չես ի-  
դար . քէսկին երթաս նէ՝ կըվախցը-  
նես , ճամբայ կըքերես . « Որ սիրէ  
զանձն իւր , արձակէ զնտ . և որ ա-  
տեայ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ,  
՚ի կեանսն յաւիտենականս պահեսցէ  
զնա » :

թ . Երրորդ խրատս աս ըլլայ .  
Վահդ հեռու մի դներ , մօտ ճանչցիր  
քեզի . « Քեզ միշտ մերձ ծանիր , քուն  
մահու եկեալ , քննօղ դատաւոր » :  
Եա այսօր եա վաղը հաստատ պիտի  
մեռնիմ ըսէ . իրաւցընէ ալ ասանկ  
պիտի ըլլայ՝ որ մէկ այսօր մը կամ մէկ  
վաղ մը պիտօր մեռնիս . իտսուն տա-  
րի՝ հարուր տարի ալ ապրելու ըլլաս՝  
անանկ շուտ կանցնի , ինչպէս անցաւ  
անցած կեանքի . թող որ՝ « Հազար  
ամ յաչս տեառն իրրե օր երեկի՝ զի  
էանց » : Ասանկ է նէ ( ըսէ ) , ես ի՞նչ-  
պէս չեմ վախնար այ դատաստանէն ,  
որ ինչպէս որ կըդտնայ զիս , անանկ  
պիտի դատէ . « Երբ ոչ զիտես՝ յայն-  
ժամ կոչիս , և ըստ զործոց՝ քոց պա-

հանջիս » . ( կըսէ շնորհալին ) . ուրեմն աս չար սովորութեանս մէջ մեռնիմնէ , պիտի դատապարտէ զիս իմ տրս 'ի յաւիտենական հուրն դժոխոց . հապա ես ի՞նչ խելքի կըծառայեմ , որ ետքի վտանգի մէջն եմ իմ մեղքովս , ու չեմ վախնար . աս իրիկուն՝ կամ աս գիշեր՝ կամ վաղը առարվանց այ ատեանը պիտի ելլամ . ասանկ սեերես ելլամնէ , հալս ի՞նչ պիտի ըլլայ . պէլլի ետ . համար հէմէն աս սահաթը իս շտկեմ , որ մէկալ սահաթը իս ած կանչելու ըլլայ նէ , իր բարկութեանը շհանգիպիմ , ողորմութել արժանի ըլլամ :

Ժ . Չորրորդ խրատս ըլլայ . Դժարին դէմը դիւրինը հանէ . ամմէն դժար բանը՝ առջի բերանն է դժար . կտորմը առաջ երթալուն պէս՝ անկից դիւրին բան չըլլար . փորձէ , կըհասկընաս : Այէկէն 'ի մէկ սբ եղիր՝ չեմ ըսեր , ոտք ուաք առաջ զնա . այսօր մէկ տրամմը ֆարիս ընէ բնութեանդնէ , վաղը երկու կընէ . մէկալն օր չորս կըլլայ , մէկալն օր ութը , ասհամէկալն օր տամնըվեց . ասանկ խօլայ առաջ կերթաս . զերէ աղ կառնես

“ շնորհս փոխանակ շնորհաց ” , և  
կերթաս “ զօրութենէ ’ի զօրութի ” :  
Օրինակներն ալ առջեղ պակաս չեն .  
քանի մարդ զիտես՝ որ առաջ ճահիլ  
էր , հարբեցօղ , խումարպազ , և այլն .  
Հիմա ամենեւին վազ եկած է ան ճամ-  
բաներէն . առաջ սատանայ էր նէ ,  
Հիմա հրեշտակ է կըսես : Արերուն  
մէջն ալ հազարներով կան՝ որ առաջ  
ճամբէ դուրս էին , գուցէ քեզնէ ալ  
դէշ էին . ետքը խելքէ դուրս աղէկ  
եղան . անոնք ալ քեզի պէս մարդ չէին  
մի . ի՞նչպէս հիմա հրեշտակներու սը-  
րան անցան : Օօրացիր , քեզ տես-  
նամ , որ խախք ընես մարմինդ , սա-  
տանան , և ռքը . և երկնային պսա-  
կաց արժանի ըլլաս : “ Խոտորեա ’ի  
չարէ , և արա զըարի . դնա զհետ ար-  
դարութեան , և վայելեսցես ’ի խաղա-  
դութեան ” աստ և ’ի հանդերձելումն :  
Այս մը համը առնես իշխելու քու  
վրադ , ան ատեն կիմանաս՝ թէ որչափ  
երջանիկ կեանք է անախտ ըլլալը . իսկ  
զկատարեալ վարձքը անդին կըվայլես  
յանպատմելի թղրութեան երկնից .  
ուր ած “ թղր առնէ զամսին , որք  
աստէն թղրեցին ’ի վերայ ախախց ” :

Գանք հիմա բարի սովորութեան վը-  
րայ, զբարին բարւոք ընելու :

Ժա . Խելացի առակ մընէ . « Բայն  
ոչ սղսակէ , այլ մակբայն » : Մը սալթ  
բարին ընելը մի նայիր , ինչպէս ընե-  
լը նայէ : Ողորմութիւն ըրիր , այս  
բայն է . ինչ սրտով ըրիր , ան մակ-  
բայն է : Ազօթք կընես կոր , խօսք  
չունիմ , ինչպէս կընես կոր՝ քեզ նայ-  
իմ : Խրատ կուտաս կոր , բայց չեմ  
դիտեր՝ ինչ մտքով , մէրամդ առաջ տա-  
նելու համար , թէ եղբարդ շահելու .  
անոր սիրտը վաստըկելու , թէ ծակե-  
լու : Կըհամբերես կոր խաչիդ , ամմա  
չեմ դիտեր՝ մինչև իսպան , թէ մէկ  
քանի սահաթ մը . խաչը կըքաշես  
կոր , ամմա արդեօք աջակողմեան՝ թէ  
ձախակողմեան աւազակին նման . բե-  
րանդ լուռ կեցեր է , ամմա սիրտդ  
տըոտոայ նէ , լուռութիւն չեղաւ , հա-  
պա մենծ աղաղակ՝ անհաճոյ այ ան-  
կըճին : Ուրիշին մալը չես դողնար  
կոր , ամմա անոր հախը կըկտրես , որ  
է նոյնալէս զողութիւն : Վարդ մը  
չես սպաններ թրով , հաղարները կը-  
ջարգես լեզուովդ . կըդովես եղբարդ ,  
ամմա՝ ետեւէն ամա ըսելով շինածդ

կաւրես, տահա աղէկ էր՝ հիշ շխօսէ.  
իր, քան թէ երկսայրի լեզուովդ օձի  
նման խածատես։ Աչքդ աղէկ կըպա-  
հես մեղքին սէպէպներէն, դուն ին-  
չու չես պահուիր. կամ ինչու անկանգ  
չես պահեր, լեզուդ չես պահեր.  
նմանապ մէկալ զզայարանքդ։ Ասոր  
նման հասկըցիր ամմէն բարեկործու-  
թեան վըրայ, որ պէտք է կատարեալ  
կերսկով ընել՝ որ ստուգապէս բարի  
ըսուի. չէ նէ՝ մէկ բանը կամ մէկ պա-  
րագան պակաս եղածին պէս՝ անկա-  
տարութիւն կըսուի. և ոչ կատարե-  
լութիւն. այս է իմաստնոց ըսածը.  
« կատարելութիւնն առեալլինի յամ-  
բողջ պատճառէ. իսկ անկատարու-  
թիւնն յինչ և իցէ պակասութենէ »։  
Արդ՝ ինչպէս որ մասնաւոր բարի գործ  
մը ասանկ կատարելութիւն կամ ամ-  
բողջութիւն կուզէ, նմանապէս ընդ-  
հանուրը՝ յր ամմէն օրուան սովորա-  
կան բարեգործութիւնը՝ իրեք կատա-  
րելութի կուզէ. մտադրութի, մտա-  
դիւրութիւն, և յարատեսութիւն։

Ժբ. Վտադրութիւն ( յր ուշադրու-  
թիւն՝ հետն ալ դիտաւորութիւն 'ի  
փառս այ, ) որ բանական ճանաչմամբ

և կամօք ընես, չէ թէ բնական շարժ-  
մամբ և անբանական յօժարութեամբ .  
աս ալ հերիք չէ, բանական գործք  
ալ բնական պատճառէն չըլլայ, ա-  
սլա դերբնական վախճանի համար .  
մարդու համար չըլլայ նիէթդ, այ հա-  
մար ըլլայ . չէ թէ քաղաքական սո-  
վորութեան կամ մարդավարութեան  
համար, հապա քրիստոնէական սի-  
րով : Ոէ նէ՝ բնական գործքը՝ դեր-  
բնական վախճանին չի հասնիր, սոսկ  
մարդկային գործքը՝ ածային վարձք  
չիկրնար այել . հապա բնական բա-  
րեգործութեան ժամանակաւոր վարձք  
կըլլայ. (որ անհաւատի ալ կըտրուի.)  
« ամէն ասեմձեզ, այն իսկ են վարձք  
նոցա » : Եւ զերբնական առաքինու-  
թեան՝ յաւիտենական վարձք . « ( կայ  
մնայ ինձ արդարութեան պսակն, զոր  
հատուցէ ինձ յաւուրն յայնմիկ ար-  
դարն դատաւոր ) » : Եւ 'ի վերայ ամի  
զերբնական առաքինութին ալ սովո-  
րական բան մը եղած է տէյի՝ մըներ,  
որ վարձքը քիչ կըլլայ . հապա միշտ  
իբրև նոր փէշկէշ մը ընելով այ, ու  
զինքդ խուռական ընելով ամմէն օր՝ ամ-  
մէն սահաթ, որով վարձքդ կըշտանայ :

ԺՂ. Այտագիւրութիւն ( պատմական ժամանակ ) , որ դժար բանը՝ դժարելով չիքաշես . հապա յօժար սիրով , անուշութենով , համ բերօղ համբերութենով . ինչպէս քու տէրդ դեթսեմանիին սըխլէթին մէջ՝ « մտադիւրութեամբ ևս կայր յաղօթս » :

Ծատ զանծ կըկորսընցնենք՝ դժարելով բարեզործութեան ատենը . կը համբերենք ու կըտքզոհանք , բարիք մը կընենք ուրիշի՝ երես թթուեցնելով . կը հնազանդինք՝ տըռտոալով . շիտակ պատասխան կուտանք՝ բայց կիւձէնմիշ ըլլալով . կաշխատինք՝ ամմաերեսնիս կախ . խոնարհութիւն կընենք՝ ամմա ամմէն բարի բանին մէջ մէկ զէշութիմը կըխառնենք . և ամմէն բանը սըխլէթով կըքաշենք . որով պղտի բանը կըմեծցնենք , թեթև բեռը կըծանրացընենք . քաղցր լուծը դառն կըսեպենք . աշխատանքէն փախչիլ կուզենք՝ որ հանգչինք . անխսէ՝ այ ճամբուն մէջ ամաշխատանք հանգիստ կըբերէ համբերութենով . ամենայն ծանր կըթեթենայ յուսով , և ամ դառն կանուշ

նայ սիրով. ըստ այնմ, «Եկայք առ իս  
ամ աշխատելք և բեռնաւորք, և ես  
հանգուցից զձեղ. առէք զլուծ իմ՝ի  
ձեղ, և ուսարուք յինէն՝ զի հեղ եմ  
և խոնարհ սրտիւ, և զտջիք հանդիստ  
անձանց ձերոց. զի լուծ իմ քաղցր է  
և բեռն իմ փոքրոզի » :

Ժդ. Խոկ յարատեռւթիւնն է՝ սկը  
սած համբերութիւնը չէ թէ միայն  
առաջ տանիլ երկայնմտութեամբ, հա-  
պա ինչուան ետքը՝ յո մինչեւ 'ի մահ  
ամբողջ զլուխ հանել. ուստի և կը-  
սուի՝ իսպառ համբերել, այսինքն  
մինչեւ 'ի վախճան սապո ընել. հաս-  
տատուն կենալ 'ի բարի դիտաւորու-  
թեան, և շարունակել զսովորական  
բարեղործութիւն ինչուան ետքը, որ  
ցանածը կարենայ հնծել, ու տնկած  
ծառին պտուղը վայլել. ասոր համար  
պէտք է միշտ խնդրել յայ զշնորհ յա-  
րատեռւթեան, որ միայն է արքայու-  
թիւն հասցնող, ու պսակիչ զործոց :

ԳԼ ԺԵ :

Ն Ե Ր Հ Ա Խ Ա Ն ՝ Դ Ե Ղ Վ ՝ Ա Ե Ղ Ա Շ Ն ՝ Ա Խ Ա Խ Ա Ն ՝ Ա Ե Ղ Ա Շ Ն ՝ Ա Խ Ա Խ Ա Ն ։

Պ . Ա Ռ Ա Խ Ա Խ Ա Ն ՝ Ա Ե Ղ Ք Ը ՝ Ա ր ա ծ չ ա ր ի ք ն ի ս է . ո ր ո ն ց դ է մ է ր ի ն չ ո ւ ա ն հ ի մ ա ը ս ա ծ ն ի ս , ո ւ տ ո ւ ա ծ դ ե ղ ե ր ն ի ս : Ի ս կ զ ա ն ց ա ռ ո ւ թ ե ա ն մ ե ղ ք Ը ՝ չ ը ր ա ծ բ ա ր ի ք ն ի ս է . ո ր ո ն ց հ ա մ ա ր մ ա ս ն ա ւ ո ր խ ա յ ր է թ կ ո ւ զ ե մ տ ա լ ա ս դ լ ի ս ի ս մ է ջ :

Ի ն չ պ է ս ո ր՝ ա ռ ն ե լ ո ւ թ ե ա ն դ է մ ը զ ա ն ց ա ռ ո ւ թ ի ւ ն է , ն մ ա ն ա պ է ս զ ա ն ց ա ռ ո ւ թ ե ա ն դ է մ ը ա ռ ն ե լ ո ւ թ ի ւ ն ն է . ա յ ս ի ն ք ն ը ր ա ծ չ ա ր ի ք ն ի ս չ ը ն ե ն ք . չ ը ր ա ծ բ ա ր ի ք ն ի ս ը ն ե ն ք : Տ է յ ի ն տ ի ք ե ղ տ ե ս ն ա մ , ի ն չ ո ւ ա ն հ ի մ ա ս ո ր ի լ ե ց ա ր պ ա հ ե լ ա յ ն բ ա ն ը , թ է « խ ո տ ո ր ե ա 'ի չ ա ր է » . ա ս կ ի ց ե տ ե ս կ ս է պ ա հ ե լ ա յ ս բ ա ն ս , թ է « ա ր ա 'զ բ ա ր ի » :

Ա ռ ն ե լ ո ւ թ ե ա ն մ ե ղ ք Ը ա մ մ է ն ք Ը դ ի տ ե ն , և ս ո վ ո ր ա բ ա ր ա ն է ' ո ր կ ր խ ո ս տ ո վ ա ն ի ն . ի ս կ զ ա ն ց ա ռ ո ւ թ ե ա ն մ ե ղ ք Ը ա մ մ է ն ք Ը ը ն ե լ ո ր դ ի տ ե ն , խ ո ս տ ո ւ

վանիլը չեն դիտեր . ինչու որ՝ մեղքի  
տեղ չեն դներ . շատ շատ՝ ծուլութեան  
տակը կը հասկընան : Իրաւ է՝ որ  
ըհանրապէս անոր տակը կինկնայ ,  
բայց տահա ստոյգը կուզես նէ , ինքն  
զանցառութիւնն է զլիսաւոր արմատ  
ծուլութեան , միանգամայն և ամպա-  
տուիրանազանցութեան և անկարդու-  
թեան : Որու գեղն է՝ բաց 'ի հո-  
գեոր փութոյ կամյեռանդնէ , որ ծու-  
լութեան գէմ զրեցի , առաւելապէս՝  
սէրն այ , փափաք արքայութեան , և  
քաղց և ծարաւ արդարութեան : Ամ-  
մա առաջ աս հոտած հիւանդութիւնս  
աղէկ մը հասկըցիր որ՝ անոր կեօրէ  
գեղերուն ալ խըմէթը դիտնաս :

թ . Աստուծոյ պատուիրանքը երկու  
սօյ է . կայ որ կըսուի ստորասական ,  
կայ որ բացասական . որուն գէմ որ  
ընես նէ՝ պատուիրանազանցութիւն  
է , մեղք է . բայց բացասականին գէմ  
կընես նէ , կըլլայ մեղք առնելութեան .  
ստորասականին գէմ կընես նէ , կըլ-  
լայ մեղք զանցառութեան : Բացասա-  
կանը ասոնք են . « մի ունիցիս զայլ  
ած առաջի իմ . մի առնուցուս զանուն  
այքո 'ի վերայ մնութեաց՝ կամընդու-

նայն . մի սպանաներ . մի շնար . մի դողանար . մի երդնուցուս սուտ . մի ցանկանայցես » . ևն . ֆ այն ամբան՝ որ արդիլած է յայ , կըսուի բացասական պատուիրան , որ կըպարտաւորէ միշտ առ միշտ . այսինքն ամմէն ժմկ՝ առանց մէկ ժմկ մը դուրս հանելու : Խսկ ստորասականը ասոնք են . « յիշեաւ սրբել զոր շաբաթուն . պատուեաւ զհայր քո և զմայր . սիրեսցես զտէր ած քո յամ սրտէ քումմէ . և այն . սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո » . ևն . այսինքն այն ամբան՝ որ ած մեզի ապսպրեր է ընել՝ տեղւոյն կեօրէ , ատենին կեօրէ , բանին կեօրէ . ուստի կըսենք՝ թէ պարտաւորէ մւս , այլ ոչ ու մւս . այսինքն միշտ պարտըկան ենք ընելու , բայց միշտ ընելու պարտըկան չենք . հապա ատեն կայ որ՝ ան ատեն հէլպէթոէն պէտք է ընել , որ ինքիրմէ յայտնի է շիտակ սիրտ ունեցողին . զոր օրինակ մէկին կըսես , թէ զէշիր մի ուտեր , ըսել է , չիչ մի ուտեր բոլոր կենացդ մէջ . բայց երբոր կըսես՝ թէ հաց կեր , կիմացուի՝ թէ բուն ուտելու բանը ասէ . քանի՞ որ պէտք կըլլայ՝ ատի կեր .

ըսել չէ թէ ամմէն սահաթ ամմէն  
թաքիքէ կեր . կամ որչափ հաց կայ  
նէ բոլորը կեր . հապա այնչափ կեր  
որ ամմէն սահաթ ողջ առողջ մնաս :  
Ասոր նման ինչ որ ստորասական հը-  
րաման կայ նէ , տեղւոյն կեօրէ պիտի  
կատարենք . և անանկ կատարենք սըր-  
տանց՝ որ անոր ուժովը հոգինիս միշտ  
ողջ մնայ : Ուրեմն երբոր հոգիդ հի-  
ւանդ է նէ , իմացիր որ առ պատուի-  
րանքներէն համոես չես ըրած . ետ-  
քը անօթի ծարաւ կըմեռնիս . անանկ  
է նէ՝ նայինք որ ասկից ետեւ իշտա-  
հով ուտենք պէտք եղածին չափ .  
« Ճաշակեսցուք և մեք զպատուիրանս  
Աստուծոյ » :

Դ . Քեզի ալ հանդիպած կըլլայ ,  
բայց ուրիշներուն վրայ շատ անդամ  
տեսած կամ լըսած կըլլաս , որ պէս-  
պէս պատճառով անօթի ծարաւ մնա-  
ցեր են նէ , եաքը ինչ իշտահով սալ-  
տըրմիշ են ըրեր ուտելու խմելու : Աս  
օրինակովս աղէկ կըհասկընաս զան-  
ցառութեան մեղքին զէնն ալ դեղն  
ալ :

Կըլլայ որ մէկը հազըք սեղանի  
կըհանգիպի . հըրամէ կըսեն . ինքն ալ

Էփէյի անօթի է , ամմա կամ խըպնեւ  
լէն , կամ ուրիշ բանի էտեէ ընկնաւ  
լէն՝ չուտեր . ետքը աս զանցառու  
թեանս պատիժը կըքաշէ . ինչուան  
իրիկուն անօթութենով կըտանջուի ,  
աչուըները խարարմիշ կըլլայ . ինչու  
որ ֆըռսանտը փախցուց , ետքը չը  
դտաւ : ԱՌէկնալ առջեի դրած կերաւ  
կուրին չըհաւնելով՝ էտեէն տահա  
աղէկը կուգայ տէյի կըխաբուի , ու  
անօթի կելլայ սեղանէն : ԱՌէկնալ իր  
տանը հազըր կերակուրը կըթողու ու  
րիշ տեղ տավէթի երթամ ըսելն իւ  
քէն , մէկ դիպուած մը վրայ կուգայ՝  
որ ավարայ կըմնայ , անօթի կըչարչը  
կուի : ԱՌէկնալ ճամբայ պիտի ելլայ ,  
տնէն հազըրութիւն կըտեսնայ կերաւ  
կրոյ , կամ սէֆայի համար մէկ հեռու  
տեղ մը կուգէ հաց ուտել . երթալու  
ատենը այն հազըրութիւնը տունը  
կըմոռնայ . զացած տեղը անօթի կը  
մընայ , սէֆան Ճէֆա կըլլայ : Ասոնց  
նման շատ բան կըպատահի՝ որ մար-  
դը զէնճէֆիլ կըլլայ . ետքը չոր հացի  
կըլլոխմայ մը բանի խանահաթ կընէ :  
Աւետարանին օրինակէն մնձը  
չըլլար եա . անառակ որդին իր հօրը

տանը խըսմէթը չղիանալով՝ զլււիս քա-  
շեց՝ բաժնուեցաւ, զնաց հեռու ռք՝  
ունեցածը չունեցածը մնխեց. խոզա-  
րած եղաւ, հացի կարօտ եղաւ. այն-  
չափ որ խոզերուն կերած քէչի պույ-  
նուղիէն փորը կըշտացընել կըցանկար,  
ու իրեն տուօղ չիկար. անով խեցը  
վրան եկաւ, ու ըսաց. « քանի՞ վարձ-  
կանք Են ’ի տան հօր իմոյ հացալիցք,  
և ես աստ սովամծհ կորնչիմ. յարու-  
ցեալ դնացից առ հայր իմ, և ասացից  
ցնա, հայր մեղայ յերկինս և առաջի  
քո. » Ե՞ն : Քանքարաթաքոյց ծառայ-  
ին բանը ասկից պէթէր է, որ իր զան-  
ցառութեն կամ թէմպէլութեան մեղ-  
քին վրայ մեղայ ալ չսսաց. ու չարա-  
չար պատիթը զտաւ : Մենծ բան կոր-  
սընցուցին զանցառութեամբ այն զե-  
տացին ու քահանան՝ որ երկուքն ալ  
տեսան ան խեղճ մարդը, որ աւա-  
զակները զարկեր ու թալլեր՝ ճամբու-  
վրայ ձդեր էին կիսամծհ. վէ լաքին  
մէկը մէկալը զանց արար. սամարացի  
եասղանձի մարդը ողորմեցաւ, վերցուց  
տարաւ՝ պէտ ըրաւ նէ, քնի օրինակ  
եղաւ, և ’ի քնէ զովեցաւ : Պկափի բան  
չիկորսնցուց այն մննծ տղան (օրինակ

Հրէից , ) որ հօրը խօպին կեօրէ է .  
զին կերթամ կըբանիմ ըսաց , ու չի-  
ղնաց . և մենծ բան վաստըկեցաւ պղտի  
տղան (օրինակ հեթանոսաց , ) որ  
թէպէտ առջի բերան՝ չեմ երթար ը-  
սաւ , բայց ետքը զղջացաւ , զընաց  
էզին բանեցաւ : Ո՞րչափ փիւշման  
եղաւ յովաս թղր՝ նետը իրեք անդամ  
միայն նետելէն էտե կեցաւ նէ , եր-  
բոր լսեց Խղիսէ մարդարէէն , թէ օխ-  
տըն անդամ նետած ըլլայիր նէ , բո-  
լորովին կըջնջէիր թշնամիներգ : Աւ  
ուրիշ անհամար օրինակներ կըդտնաս  
ֆոսանատ փախցընելուն , որ ո՞րչափ  
որդ կըլլայ մարդուն սրբախն՝ թէ ի՞նչ-  
պէս աս շիքեարը փախուցի տէյի .  
մանաւանդ որ անհոգութիւնը կամա-  
ւոր եղած է նէ , ինչուան ՚ի մահ  
փիւշման կըլլայ մարդը . ամմանաֆի-  
լէ , եղածը եղած է , գացածը դա-  
ցած է . առջեւի մնացածին նայինք :

կ . (Օրինակներէն ճշմարտութիւնը  
հասկրցիր քու գանդառութեան մեղ-  
քիդ . աարիքդ օրերդ համրէ . քանի  
ատենդ որ պարաւալ անցուցիր նէ , մէյ-  
մէկ տէվլէթ կարսնցուցիր . ֆիլան  
տարի՝ ֆիլան օր՝ սանկ մնած առարի-

նութիւն մը կրնայիր ընել, չըրիր ան-  
հոգութեամբ . զանցառութեան ծանր  
մեղք դործեցիր . մեղք քեզի՝ որ մե-  
ծամեծ պսակներէն զրկուեցար : Ան-  
ցած տարի՝ սանկ օր մը՝ երեելի դործ  
մը կար ընելու վասն սիրոյն այ, կամ  
եղբօրը սիրուն համար . հողդ շեղաւ.  
զանց ըրիր . խազնա մը կորսնցուցիր՝  
որ մէյմալ զըտնալու պէս շես : Ան-  
ցած շաբթուն խզմէթ մը կար այ հա-  
մար՝ որ անկից մենծ խըսմէթ պիտոր  
ելլար հողւոյդ . եազը ի քեզի՝ որ խըզ-  
մէթէն ետ կենալով խըսմէթէդ ըն-  
կար : Եշրիկուան օրը՝ մէկ պզտի համ-  
բերութիւն մը կար ընելու . որ ընէիր  
նէ՝ ած քեզի մարտիրոսական պսակ  
էր պատրաստեր . չըրիր նէ՝ ալ շեմ  
զիտեր մէյմալ ատ պսակին արժանի  
ըլլալիքդ : Աս առառ պատարադ տես-  
նայիր նէ, ած քեզի մէկ մասնաւոր  
շնորհք մը պիտի տար, որ ասկից  
ետեւ մահուչափ մեղաց մէջ պիտոր  
շինկնայիր . դուն ծուլութենով փա-  
խուցիր ատ շիքեարը . պարէ վազը  
պատարադ տես՝ որ պէլքիմնոյն ֆըր-  
սանտը ափ ձղես . անալ աղէկ մը  
շես զիտեր նէ, ամմէն օր պատարադ

տես, որ ած նայի խայրէթդ՝ ու անոր  
կեօրէ իր ուղած շնորհքը քեզի տայ:  
Հարանց վարքը զրած պատմութիւնը  
յիշէ, որ հարմը իր զաւկըներուն  
ապսալրեց որ էդին ամմէն օր փորեն.  
զերէ տարւան մէջ օր մը կայ կըսէ,  
(որ ես մոռցեր եմզպատկեր աւուրն),  
ան օրն որ փորէք նէ՝ զանծ կը զըտ-  
նաք. անոնք ալ ամմէն օր փորելով  
հողը անանկ փափկացուցին որ իրենց  
խազնայ բերաւ շատ բարիքներով:  
Միշտ յիշէ աս բանս, թէ անցած  
սահաթը՝ անցած թաքիքէն ի՞նչ որ  
կըրնայի ընել՝ ու չորի նէ, յաւիտեան  
այն բանէն զրկուած պիտոր մնամ. ին-  
չու որ՝ անցածը մէյմալ ետ չիդառնար:  
Ե. Դրւն շատ անգամ ցաւեր ես,  
ու կըցաւիս՝ թէ եազըիս որ պզտը-  
կութեանս կարդալ զրել չեմ սորված.  
մենցայ նէ՝ ինձի մենծ ցաւ եղաւ,  
զերէ հիմա խըմէթը կըդիտնամ կոր՝  
որ սորվելու ատենս չէ: Ափսոս որ  
(կըսես) կտրըճութեանս ատենը ճա-  
հիլութենով անցուցի, օրերս պարապ  
անցաւ, մէյէր սա բանիս նա բանիս  
էտեէ ինկնալ սկառ է եղեր: Աբղք  
որ օրթալըխին ամնութեան ատենը՝

քանի որ ձառքս կըհամնէր նէ , սա  
տեղս չառի , սա տաճնս տէր չեղայ ,  
կեավուրուն աքլը սօնղրատան կէլիք՝  
կըսեն եա . ուր է՝ հիմակուան խելքս  
ըլլար նէ , սանկ կընէի , նանկ կընէի .  
ինչ ընեմ , հիմա տարիքս առի , ատե-  
նը ատեն չէ . հաղար փիւշմանութիւն  
մէկ ստակ :

Առւտ չեն , իրաւ են աս խօսքերը .  
երանի թէ Ճահիները քու օրինակովդ  
խրատէիր . քու սըխալանքովդ զիրենք  
շակէին , ու սորվէին պէտք եղած բա-  
ներու էտեւ ինկնալ , ատեննին պա-  
րագ չանցնել . որ ետքը քեզի պէտ  
փիւշման շոլային : Ճայ հայ , անանկ  
է , կըսես : Ճապա հողեորին կողմա-  
նէ ալ ասանկ չէ մի . եօխսա աւելի  
ցաւելու չէ մի . զիտես որ խելացի  
մարդը առօր վօրայ աւելի պիտի ցաւին  
Վանդ ափսոս՝ որ պղտըկուց մլրտու-  
թեան շնորհը դրեթէ ամմէնքս կոր-  
սընցուցեր ենք մէկ քանի մահուչափ  
մեղքով , որ անոնք չընէինք նէ , մէյ-  
մէկ հրեշտակ կըլլայինք . շնորհնիս  
օր օրէ կեւելնար , մեծամեծ սըց սը-  
լան կըլլայինք : Վափսոս որ տարիքնիս  
մենծնալուն կեօրէ շնորհնիս չէ մեծ-

ցեր . քնի նմանութենէն շատ հեռու  
ենք եղեր , որու համար մախսուս  
զրուած է՝ մեզի օրինակ ըլլալու հա-  
մար . « և յս զօրանայր և աճէր հա-  
սակաւ և շնորհօք » :

Դ . Ափսոս . չէ մի . որ պզտըկուց  
պէրի զանցառութեան մեղքով ենք  
շաղուեր , այսինքն անհոգ ըլլալով մե-  
զի արուած սէրմայէն , առջի շնորհը-  
ները կըսեմ , չենք բանեցուցեր , որ  
էտեէն երկրորդ , երրորդ , տասնե-  
րորդ , հարիւրերորդ , հազարերորդ ,  
և բիւրերորդ շնորհներ պիտի վաս-  
տըկէինք ավ . որ տայ « շնորհս փո-  
խանակ շնորհաց » . դուն այ տուած  
շնորհքին զլուխն ալ կերար , ոտքն ալ  
կտրեցիր . անշնորհք մնացիր : Եղաւ  
որ՝ այ ողսրմութեամբը պակսութիւնդ  
ճանչցար , խոստովանանքով և սուրբ  
հաղորդութենով նոր շնորհք առիր ,  
նոր սէրմիէ զլուխ ըրիր . ամա ինչշահ  
որ՝ մէկ քանի օրէն ետե կենէ զան-  
ցառութեան մեղքը ափ առիր , ըրած  
առաջագրուիդ չիպահեցիր , աստուծ-  
մէ տուն տուած բարի բարի նիէթ-  
ներդ զլուխ չիհանեցիր : մենծ մենծ  
ֆոսանտաներ փախուցիր . հողեսր

բանայիրներ եղան ակում օրերը , քա-  
րող , օրհնութիւն , ներողութիւն ,  
գուն սատանային տավէթներու գա-  
ցիր . թէքրար սէրմիէդ մսխեցիր՝ նոր  
վաստակ մը չընելէն իպատ . խեղճու-  
թիւն միւֆլիւզութիւն վրայ հասաւ .  
ասանկ խեղճ ողորմելի մնացիր , չը-  
սեմթէ շնորհալու և չողորմելու : Խել  
մը ատեն նոյն հովարտայութեան ,  
Ճահիլութեան , կամապաշտութեան ,  
ինքնազլսութեան հովին էտեւէն առ-  
ջեւէն դացիր . պատուական ժամանակդ  
անոլիտան բաներով անցուցիր . կեան-  
քըդ փձացուցիր : Մէկ զանցառու-  
թեան մեղքով սկսար . ամմէն սօյ առ-  
նելութեան մեղքը ընկար : Իմացար  
հիմա , թէ որչափ մնծ չար է եղեր  
զանցառութիւնը :

Տղայութիւն էր ըրածս՝ կըսես . ես  
ալ դիտեմ , ամմա չըլայ թէ քեամի-  
լութեանդ անունն ալ աւրես Ճահի-  
լութենով . ու ըսես կենէ քու վրադ ,  
« ծերութիւնն է կըկին տղայուի » :  
Չէ նէ , կտրըճութիւնդ ուր մնաց ,  
պատանեկութիւնդ և երիտասարդու-  
թիւնդ կըսեմ՝ ինչպէս անցուցիր .  
կարծեմ թէ աղակութիւնդ անկից ա-

ղեկ էր . ծերանտաս նէ՝ ի՞նչ սլիտոր ըլլաս . հիմակուընէ աղեկ կըլլամ ըսես նէ , ես չեմ հաւատար . դուն ալ մի հաւատար : Ամմա դնենք թէ դուն քեամիլ ես . առնելութեան մեղք շատ չես ըներ . զանցառութիւնդ ուր թողունք . ինչուան հիմա ըրածդ չըրածդ դուն դիտես :

Է . Հիմա՝ ի՞նչ որ եղաւ՝ եղաւ , ըսենք . դոնէ առաքելոյն խօսքը քու վրադ յարմարցութ անյարմար օրինակաւ . անիկակ իր առջի աշխատանքը չէր յիշէր , նոր աշխատանքի էտեկ կիմկնար . դուն առջի զանցառութիւնդ մոռցիր տէ , նոր առնելութեան յթ բարեղործութեան հետեւ՝ , ըսելով . « զառ 'ի յետոյսն մոռացեալ եմ , և 'ի յառաջադէմսն նկրտիմ » : Ես ալ առոր խայիլ եմ . զերէ Աստուած ալ խայիլ կըլլայ : Հիմա ի՞նչ տարիք որ հասեր ես նէ , անկից սլաշլոյէ առաջ երթալ . ասկից ետե հին զանցառութիւնդ նոր առնելութիւն ըրէ՝ կըսեմ . յթ « խոսորեա 'ի չարէ , և արա զսարի . սիրեա զիսաղաղութիւն , և երթ գհեա նորա » : Ինչպէս ճամբուն մէջ ետ մնացողը՝ պէտք է որ նոր խայբէթի

մտնայ, չափղընով առաջ քալէ, որ  
առաջ զացողներուն հասնի: Չարշով  
հիսապով ալ երթասնէ, անցած տար-  
ուան քէտէրդ աս տարի հանելու՝  
պէտք է որ նոր խայրէթի մը զաս:  
Աս խայրէթիս վրայ հերիք խօսեր եմ  
ծուլութեան դէմ, անտեղը ըսած հո-  
ղեոր եռանդը մի մոռնար. ու հետե-  
եալ մէկ քանի կարճ խրատներս ալ  
միտքդ առ:

ա . Ատորասական պատուիրանն՝  
որ ըսի՝ զանցառութեան մեղքով կը-  
կոտրենք, մի կարծեր թէ բացասա-  
կան պատուիրանէն վար է՝ որ առնե-  
լութեան մեղքով կըկոտրի, զերէ վեր  
չափես՝ վար չափես, էն ետքը ամենայն  
պատուիրան կըբովանդակի աս ստո-  
րասական հրամանիս մէջ. « պահեա  
զպատուիրանս » . որու հետ նոյն են  
և այս ստորասականք . « խոտորեա՞ի  
չարէ, և արա՞ զբարի » . որոնցմէ  
դուրս բան չըլլար. որով կըհասկընաս,  
թէ ստորասականին մէջ զօրութեամբ  
կայ բացասականն ալ, և բացասակա-  
նին մէջ կայ զօրութեամբ ստորասա-  
կանն ալ: Դուն հէմէն պատուիրանք-  
ները պահէ աէ, ստորասական բա-

յասական ըլլալուն իսելք հասցնելու  
մի նայիր :

Ի . Պատուիրանք պահելը , դուք թէ  
շարէն խոտորիլը , և թէ բարին ընելը ,  
չի կրնար ըլլալ առանց աստուծոյ սի-  
րոյն . իսկ աստուծոյ սէրը ըլլալուն  
պէս՝ ամմէն պատուիրանք կըպահուի .  
աստուծոյ սէրն ալ եղբայրսիրութիւն-  
կրնաս կատարել , առանց ասոր չես  
կրնար , զերէ իրարմէ չեն բաժնուիր ,  
և մէկ պատուիրան են՝ զլուխ ամե-  
նայնի . ըստայնմ՝ « լըրումն օրինացն  
սէր է » :

Դ . Ըստուծոյ սէրը բորբոքելու՝  
մէյ մը քրիստոսի չարչարանքէն , մէյ-  
մալ արքայութեան մտածութենէն է .  
ւել՝ զօրաւոր բան չեմ կրնար դտնալ .  
միայն գուն ջանա՛ զանալ հոգեոր  
հայր մը՝ որ քեզ աս մտածականները  
սորվեցնէ :

Ե . Ենօթի չեղողը իշտահով հաց  
շուտեր , ծարաւ չունեցողը իշտահով  
ջուր չիխմեր . ուստի փափաքէ հողեոր  
իշտահ ունենալու աստուծածսիրու-  
թեան , եղբայրսիրութեան , և ամենայն  
բարեգործութեան , որ մէկ խօսքով  
արդարութիւն կըսուի . աս որ ունե-

նաս նէ , երանի քեզ այժմ և յաւի-  
տեան . ըստայնմ , « երանի որ քաղցեալ  
և ծարաւի իցեն արդարութեան , զի  
նոքա յազեսցին » . Այս տէր , տուր  
ինձ յազենալ այսպիսի անմահական  
հայիւ . որ է աստ շնորհք , և անդ  
փառք քո , փառք քեզ .

ԳԼ. ԺԶ :

ԵՐԵԿԻ ՃՈՆՈՎՈՂԱՐԻ ԿԱՊԱՐԵԼՈՒՆԵԱՆ :

Ա . ԿԱԵԴ . կենաց կարդացիր , սոր-  
վեցար ըսենք . բանը՝ բանեցնելն է ,  
ու ճամբով բանեցնելն է . չենէ , ի՞նչ  
շահ հիւանդին զիտնալը՝ թէ ո՞ր գեղ  
իրեն աղէկ է , երբոր չառնէ չի բա-  
նեցնէ այն գեղը նէ . ի՞նչ շահ բանե-  
ցընելն ալ , երբոր ճամբէ դուրս բա-  
ներ ընէ ան միջոցին նէ . հապա որ  
իւզնիւկ ընելու ըլլայ . տահա զէշըլ-  
լար մի . ուշ մասնելու էր նէ՝ շուտով  
կըմեռնի . յանցանքը ոչ գեղին է , ոչ  
գեղ տուողին է , հիւանդին է՝ որ  
գեղը ճամբով առնելը չի զիտեր , կամ  
զեղին զէմ մնաստկար բան մը կուաէ ,

կամ մէկ կերպով մը պատճառ կուտայ՝ ինքիր զինքը կաւրէ :

Ասոր նման կըլլայ հոգեոր հիւան, դութեան և առողջութեան բանն ալ. մենք սորվեցուցինք՝ թէ աս հիւանդիս սա դեղը պէտք է, ան հիւանդին նա դեղը, որ առնէ նէ՝ կառողջանայ, և կատարեալ առողջութիւն կունենայ : Բայց ի՞նչ ընենք որ շատը կայ՝ որ դեղը դիտէ, ու չառներ . խրատը ծոցս է կըսէ, չիբանեցներ . ասանկը քանի կերթայ, դէշ պիտի ըլլայ . է՞ն ետքը նոյն ցաւը իր զլուխը պիտի ուտէ՝ պիտի մեռցնէ հոգւով :

Է . Ըատն ալ կայ որ՝ մէկ դիէն խրատը կուզէ բռնել, մէկալ դիէն ալ իր խույը վար դնել չուզեր . այնի սամարացիներուն պէս՝ որ հէմզջմարիտ ածը կըձանչնային, հէմ սուտ ածները ցը կուռքերը կըպաշտէին, աստուծմէ ալ կըվախնային կուռքերէն ալ : Աս խելքով քրիստոնեներ մեր օրեւը խիստ շատ են, որ կըկարծեն կրակը ջուրը մէկտեղ միացնել . կուզեն խոնարհ ըլլալ, ամմա հպարտութիւն ալ բանեցնել, համբերօղ կուզեն ըլլալ, ամմա ուզած բաներնին կըփըն-

տոեն՝ որ սիրով քաշեն . եղբայրասէր ենք կըսեն , ու ոխ կըպահեն . հէմ մարմինը կըփայփայեն , հէմ ալ հոզեոր մարդիկ են դրեր իրենք զիրենք : Ասանկներուն դէմ էր քսի ըսածը . « ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել » : Եղիա մարդարէնալ ըսաց իսրայէլ ազգին . « Աինչել յերբ յերկուս հետս կաղաք . եթէ որ է ած , երթայք զհետ նորա . եթէ բահաղ է ած , երթայք զհետ նը » . « Յարեկացին ալ իմաստնոյն խօսքովը վայ կուտայ ասանկներուն . « Արդարե վայ մեղաւորին , որ տարակուսեալ կայցէ 'ի վրերկուց ճանապարհաց » :

Աէկ սօյ մընալ կայ ածավախ երեցած քրիստոնեներէն , որ իրաւցընէ խայրէթի կըցըցնեն զիրենք իրենց հոգւոյն կատարեալ առողջութեան և յաւիտենական կենդանութեան , ց փրկութեան . բայց իրենքալ կըվկայեն՝ թէ կըխ կըխ բան մընեն , առաջ չեն երթար . ( թէ որ էտեսորանց շերթան նէ . ) առողջ կերենան , ու հիւանդեն . ոտք կելլան չեն ելլար , նորանց տէօշէկ կիյնան . ինչու որ՝ կատարեալ առողջ չեն եղեր . ց անկատարութեան

մէջ մնացած են , կատարելութեան  
ճամբան չեն ելեր . անոր համար վրա-  
նէն պակաս չէ ամմէն կերպ պակսու-  
թիւն :

Պ . Ասոր պատճառը ուրիշ բան չէ ,  
բայց եթէ այն՝ որ հոգեոր ճամբուն  
կանոնը չեն դիտեր , կամ չեն բռներ .  
կենաց դեղը ի՞նչ ճամբով և զգուշ  
կենալով պիտի բանեցնեն՝ չեն նայիր :  
Կայ որ՝ կտորմը իշտահը բացուածին  
պէս՝ էւելօք բան կուտէ , կաւրըվի .  
աւաշաղը կըլլայ . յա կտոր մը հոգեոր  
ճամբուն համը առնելուն պէս՝ կուզէ  
մեծամեծ սրերուն ըրած ջերմեռան-  
դութեանը ձառք զարնել . և իր հպար-  
տութը կըկործանի : Կայ որ՝ տահա-  
կիսառողջ իքէն , անէն դուրս կելլայ ,  
հավա կառնէ , կաւրըվի . յա տահա-  
նոր սկսած առաքինութիւն սորվելու՝  
կուզէ մարդկանց առջեւ առաքինի և  
սր անուն հանել , զինքը իրմէն վեր  
կըդընէ . ինքը զինքը հպարտութեամբ  
կըկործանէ :

Կայ աւ որ խիստ արտօրալով կուզէ  
ողջննալ . ուստի ամմէն կերպ դեղը  
մէկ երկու օրուան մէջ կուզէ լմնցնել .  
կարդը չինայիր , առենը չիպահիր .

անով աւելի ետ կըմնայ. յդ կուզէ մէկ  
երկու օրուան մէջ կատարեալ ապաշ-  
խարօղ ըլլալ. ամմէն բեռը վրան կառ-  
նէ, ամմէն բանը կուզէ շտկել լմնցնել,  
և մէկ սահմարվան մէջ սբ ըլլալ. անով  
աւելի կըշփոթի, բոլորովին կըցուսա-  
հատի, խառնափնդոր բաներ կընէ.  
կամ խղճահար կըլլայ. կմ կեղծաւոր.  
կամ անխոչեմ, և կամակոր, անհնա-  
ղանդ. կըրնայ խելքն ալ փախցնել:

Դ. Աս բաներուս գեղը ան է՝ որ  
աղէկ նայուի ( հողեսր հօրը առաջ-  
նորդուք, ) որ բուն ճամբով ըլլայ  
հողեսր գեղը և առողջութիւնը : Աս  
ճամբան կըսուի ճանապարհ կատա-  
րելութեան. որ իրեք խօնախ կըբաժ-  
նուի. յդ իրեք կերպ բան կայ՝ մէկ  
մէկէ ետև բռնելու, ու առաջ երթա-  
լու : Առջինը կըսուի ճոկհ մաքրու-  
թեան ( կամ մաքրողական ). երկր՝  
ճանապարհ լուսաւորութեան ( կամ  
լուսաւորչական ). և երրորդը՝ ճանա-  
պարհ միուն ( կամ միաւորչական ) :

Օ որ օրինակ, մէկ բանի նիզամ  
կուզենք տալ նէ, առաջ խապան  
կառնենք, եսքը տահա աղէկմը կըկո-  
կենք, էն եսքը կատարեալ ճիշան կու-

տանք : Տունը առաջ կաւլեն կըմաքրեն , ետքը կըսրբեն կըթէմիզընեն ամմէն կերպով , անկից ետքը կըսազեն կը զարդարեն տէօշէմէյով . որ եկօղը պատուով նստի ու հազ ընէ : Աս մտքով կըսուի հոգեորապէս . « այլ լուացարուք , այլ սրբեցարուք , այլ արդարացարուք յանուն տն մերոյ յի քի» : Դարձեալ՝ ինչպէս տղայութիւնն է անկատար խելքով . երիտասարդութիւնն է աւելի խելք սորված . իսկ հասուն հասակը՝ որ ծերութիւն կերպայ՝ եփուն կըլլայ խելքով . ու կատարեալ խելացի կըսուի . ասոր նման է առաքինութիւն նոր սկսօղը , առաջ դացօղը . և կատարելութեան համնողը : Աւելի մենծ օրինակ . հին օրէնքըն էր անկատար . նոր օրէնքն է 'ի Ճպարհի կատարելութե . իսկ արքայութիւնն է բուն կատարելութիւնը . ասոր պէս ալ մաքրութիւնը անկատարներուն Ճամբան է . լուսաւորութիւնը՝ յառաջադիմողաց կամզարդացելոց Ճամբան է . իսկ միութիւն ընայ՝ կատարելոց Ճամբայ է , որ կըհասցընէ արքայութեան դուռը : Ե . Ինչպէս որ ասոնց՝ Փարղը յայ-

տնի է, նմանապէս յայտնի է՝ որ  
վարի աստիճանը չանցած՝ կամ առջի  
ոտքը չառած, միջինը շելուիր. մի-  
ջինին ոտք չի կոխած վեր ցաթկել շրլ-  
լար. այբը չորրվողը՝ բենն ալ չիզի-  
տեր. դիմէն հիշ խապար չունենար :

Աբ հայրն Արսենիոս՝ որ ամ կարդա-  
ցողութիւն ունէր, և հիս մէջ կա-  
տարեալ առաքինի կըսեպուէր, երբոր  
եղիպտոսի անապատը գնաց նէ, միա-  
միտ պարզամիտ Ճղնաւորներէն հոգե-  
ւոր բան կը հարցընէր՝ որ կատարելուն  
ճամբան սորվի. ասոր գարձաւ ըսաւ  
մէկը, հայր արսէն՝ դու ամմէն բան  
կարդացած սորված զիտուն մարդ ես,  
ի՞նչ կերթաս կը հարցընես աս պար-  
զամիտ մարդիկներուն. ան ալ սլին  
տուաւ, հիս ամմէն իմաստութիւնը  
զիտեմ. ամմա աս սբերուն զիտցածին  
այբուբեննալ չեմ զիտեր :

Այս է զիտութիւն սբց՝ իմաստու-  
թիւն այ. զոր ով որ կուզէ սորվիլնէ,  
ասանկ խոնարհութենով այբուբեննէն  
պիտօր սկսի, ու կամաց կամաց առաջ  
երթայ. « գնացէ նա զօրութենէ 'ի  
զօրութիւն, մինչեւ երկեսցի ած հրեշ-  
տակաց 'ի սիովն » :

ՅօՏ . ՛ :

Ճանապարհ յադրութեան :

Հոգեոր ճամբռւն մէջ առաջ եր-  
թալ կուղես նէ , զիտցիր որ ոտք ոտք  
առաջ պիտի քալես : Առջի ոտքը ո՞րն  
է ըսես նէ . առ . Խնքնաճանաչութիւնն  
է : Պիտի ճանչնաս քու անմաքրու-  
թիւնդ՝ որ ուղենաս մաքրութեան  
ճամբայ մտնալ , ու քեզ մաքրելու էն  
առաջ հոգ տանիս . պիտի տեսնաս  
հոգւոյդ տանը աղտեղութիւնը՝ որ  
իքրահ ընես , ու շուտով աւելու սըր-  
բելու էտեէ ինկնաս : Ուրեմն ամմէն  
բանէն առաջ աս բանիս մէջ քեզ կըր-  
թէ . աղէկ մը քեզ քննէ , ճանչցիր  
ոչնչութիւնդ , տկարութիւնդ , տղի-  
տութիւնդ , և չարութիւնդ . զլխաւոր  
մեղքդ , սղակսութիւնդ , խույդ , թա-  
պիէթդ . աշխարհ ամենայն մոռցիր ,  
աչքդ քու վրադ դարձուր : Հայլի մը  
շինէ խղճմբատանքդ , ամմէն օր առջեգ  
դիր . մէջը նայէ , քու ինչ ըլլալդ ոտից  
ինչուան 'ի զլուխդ աղէկ կըտեսնաս .  
ան ատեն չես դիմանար քեզ անանկ

աղաստ ու փաչատած թողուլ . շուտովքեզ մաքրելու ու շտկտելու էտեէ կինկնաս : (Օգնական առ քեզի ազօթքն ալ աս մտքերու յարմար , սըրտէդ բխալով , ու զանազան զրքերէն հանելով :

Ի . Երկրորդ ատըմ առնել կուզես նէ , աղէկ խոստովանանքի մը ձար կըտեսնաս . ըհանրականի կարօտ ես նէ հոգեոր հօրդ խրատովը , անկից աղէկը չիկայ . անոր մէջ կըմանայ ամմէն հարկաւոր բան՝ որ պէտք է մէկ կատարեալ ապաշխարողի մը : Ասիկակ որ աղէկը ընես նէ ,

Կ . Երրորդ ատըմը ինքիրմէ կառնես , որ է Երկիւղն այ . բայց կուզեմ որ աս տեղս քիչ մը յագնութիւն առնես , աս բանիս մէջ աղէկի քեզկըրթես , ծանար քալես . մէկէն 'ի մէկ ածավախ եղայ մըսեր . հապա աշխատէ որ առնես այ վախուն շնորհքը . զիշեր ցորեկ աղաչելով մարդարէին հետ . « Բեեռեա ը երկիւղ քո զմարմին իմ , զի 'ի դատաստանաց քոց երկեայց յոյժ » : Մտածէ որ դատաւորի կամ թագաւորի մը առջե յանցաւոր բլայիր նէ ի՞նչ վախ կըքաշէիր . ի՞նչ-

պէս ահուդողի մէջ կըլլայիր զիշեր  
ցորեկ, որ չըլլայ թէ յանկարծ քեզ  
բռնելտայ, բանտ դնէ, կամ մեռցընէ:  
Ե՞յ, ո՞րչափ ֆարղ կայ երկրաւոր և  
երկնաւոր դատաւորին կամ թագաւո-  
րին մէջ. անհուն . և քու յանցանքդ  
այ դէմ՝ յու մեղքդ՝ ո՞րչափ է . անհուն .  
անանկ է նէ, վախդ ալ կերպով մը  
պիտի ըլլայ անհուն : Աս մտածութիւն  
հիմը դարձեալ ինքնաճանաչութիւնն  
է . շէնքին բարձրութեան չափն ալ  
այ անչափ մնածութիւնն է . իսկ շէնքը  
առաջ կերթայ՝ մըտածելով մահուան  
սահաթը՝ որ անզիտելի է , այ դա-  
տաստանը՝ որ սարսափելի է , և ան-  
փոփոխ վՃիռը՝ որ կասկածելի է ,  
պէլքիմ յայտնի ալ կերենայ՝ թէ բա-  
նըդ դէշ է , կամ աչքդ չիկտրեր՝ սիրտդ  
չիվկայեր՝ թէ աղէկ վՃիռ պիտոր ել-  
լայ քեզի . անով ինքիրմէ կըծընանի  
դժոխքին մտածութիւնը , ուսկից որ  
խալըսում չիկայ յաւիտեան , և յաւի-  
տեանս յաւիտենից :

Ասանկ ըլլալով կարծես թէ յու-  
սահատութեան մէջ մի պիտոր ինկ-  
նաս. քաւ լիցի, հապահծավախկըլլաս.  
այ ահովու վախով քեզ կըժողվես . մէյ-

մալ առջի ճամբաներդ չես բոներ .  
փիւշմանութիւնդ և առաջադրութիդ  
մէկէն կըլլայ , ու հաստատ կըլլայ ,  
և այնպէս կորստեան ճամբէն փրկու-  
թեան ճամբան կելլաս . անմաքրու-  
թիդ կըմաքրես , մաքրութեան ճամ-  
բան առաջ կերթաս :

Այէկ խօսքով , թէ որ չես ուզեր  
ետքը գժոխք երթալ նէ հոգւով և  
մարմնով , հիմակուընէ գժոխքէն մի  
ելլար մտքով . թէ որ կուզես այ դա-  
տաստանին մէջ արդարանալ նէ , հի-  
մակուընէ դուն քեզ դատէ՛ ու դատա-  
փետէ . թէ որ կըվախնաս այ բարկու-  
թեանը հանդիպիլ նէ , հիմակուընէ  
դուն քեզ բարկացիր . ան ատեն այ  
քաղցրութիւնը ու ողորմութիւնը կը-  
տեսնաս , այ երկիւղն ալ՝ որ քեզ վախ  
կուտար նէ , կըփոխուի 'ի ծառայա-  
կան երկիւղէ՝ յորդիական երկիւղ .  
ամմա ատոր համնելու տահա էփ էյի  
ճամբայ ունինք : Ուրեմն

ի՞ . Չորրորդ ատըմն է ատելու-  
թիւն անձին , անձնուրացութիւն ,  
վրէմինդրութիւն յանձնէդ՝ կամաւոր  
ապաշխարանքներով . խրատել ու չե-  
խել դուն քեզ . երես չիտալ դուն քե-

զի : Ամմա սիրտգ չիկոտրել . մէկ դիէն  
յանդիմանել , մէկ դիէն ալյորդորել  
ու քաջալերել ինքիր զինքդ . յոյսդ քեզ  
նէ կարել , այ ասլաւինիլ : Խոնար-  
հութեան զործքեր ալ զրսէն ու ներ-  
սէն անպակաս ընել , ամմէն բանին  
մէջ քեզ ցածցնել , կըրթել , թէրպիէ  
ընել՝ նոր վարպետ զացածի պէս . չար  
օրինակներէն փախչիլ , բարի օրինակ-  
ներ փնտոել : Ասոնցմով շատ առաջ  
կերթաս մաքրութեան ճամբուն մէջ .  
այնչափ որ կամաց կամաց լուսաւորու-  
թեան ճամբուն լեռներն ալ աչքիդ  
կերևնան :

Ե . Հինդերորդ ատըմն է՝ այ ոտքը  
ինկնալ իբրեւ անառակ որդի զթած  
հօր առջելը . իբրեւ զմաքսաւոր և զպո-  
նիկ՝ երկնաւոր դատաւորին առջեւ .  
իբրեւ հիւանդ՝ ամենաճարտար բժշկի  
առջեւ . իբրեւ աղքատ մուրացկան՝ մե-  
ծատան դրանը առջեւ . աղաչել՝ ոյա-  
ղատիլ , լալ ու չգագրիլ իր ողորմու-  
թեան դուռը չալել : Մի վախնար ,  
ուշացընէ ալ նէ էն ետքը քու զիտ-  
ցածէդ էւել կուտայ . « առաւելք զոր  
խընդրեմք և իմանամք » . միայն հա-  
ւատքով ու յուսով խնդրէ :

Արքեմն ալ այ ոտքին առջեղ սկսէ  
խեղճ թափել, ու բողոքներ ընել քու  
հոգիիդ թշնամիներէն՝ յս ոատանայ-  
էն, մարմնէն, ու Շքէն, ըսելով.  
«Երկնաւոր դատաւոր՝ դատ արա ինձ  
յոսոխէ իմմէ» : Տես ինչ կըքաշեմ  
կոր աս ոսոխներէս, որ մէկ դիէն սա-  
տանան, մէկ դիէն մարմինը, մէկալ  
դիէն Շք՝ իս կըչարչըկեն՝ հազար  
փորձութիւններով ու փորձանքներով.  
իմ ապականեալ բնութիւնս դործիք  
են առեր, անով իս անգադար մեղք  
կըձգեն, չարը ինձի սովորոյթ են  
ըրեր . աման էֆէնտիմ գուն իս խա-  
լսէ ասոնց ձառքէն . ևն :

Ուրիշ անգամ ալ այ առջե սիրտդ  
բաց, ու սանքի ղլուխդ ծոած՝ երեսդ  
վար առած՝ չի համարձակելով երկին-  
քը նայել՝ մեղքերուդ վր նայէ, ու  
խանէ խորին պատկառանքով . և ա-  
մօթով սանքի ղետինը անցիր . մէկ  
դիէն կըսկծի խշխշայ սիրադ՝ ըրած  
մեղքերուդ վըրայ . մէկալ դիէն զար-  
մանք քաշէ այ անոխակալութեան ու  
երկայնմասութեան վըրայ, թէ ինչ-  
պէս քեզին մեղաւորի ինչուան հիմա  
կը համբերէ կոր, ինչպէս քեզ ողջ

ողջ զետնի տակ չիկորսնցներ , կամ վերէն կրակ ու կայծակ վրադ չիջեցներ . ևն :

Ասկից յոյս առ այ ողորմութեան . և փափաքէ իրեն հետ ամ կերպով հաշտուելու , միանդամայն փափաք ցցուր քու կողմանէդ հատուցումը նելու ափէդ եկածին չափ :

Պ. Վ եցերորդ ատըմն է . « զառ ’ի յետոյսն մոռանալ , և ’ի յառաջադէմնն նկրտիլ » : Աատանան որ կրտեսնայ քեզ ասչափ խայրէթով մաքրութեան ճամբան երթալ , մէկ դիէն յուսահատութիւն կրջանայ բերել թէ ըրած մեղքդ շատ է , երբ պիտի ապաշխարես . շատ էտե մնացեր ես , երբ առաջ պիտօր երթաս . մէկալ դիէն ալյանդգնութիւն կամ հպարտութիւն , կէօյա էփ էյի առաջ ես դացեր . շուտով մը սր ըլլալու նըշաններ կայ վրադ . զերէ զղջացիր , ապաշխարեցիր . այ հետ հաշտուեցար . ևն :

Աս մտքերուս դէմ դուն ալ ըսէ մէկ դիանց . Որ ինչ եղե , չար եղե . անցածը չիդառնար . ասկից էտեինը նայինք . ած մեղաւորին չիսըրդողիր

այնչափ ինկնալու համար , որչափ ոսք  
շելլալուն համար , « չինկնալը այ է .  
ինկնալը մարդուս . ինկնալ ու շելլալ՝  
սատանային » : Ես ած շեմ , որ հիշ  
չինամ . սատանայ ալ շեմ , որ մէյմալ  
շելլամ . մարդ եմ , մարդկօրէն ընկայ .  
ավ նորէն կըկանզնիմ : Ած որ մե-  
ռեալ մարմինս հողէն պիտի յարուցա-  
նէ , հողիս հիմա կրնայ կենդանա-  
ցնել . Պազարոսի ըսածին պէս՝ « արի  
Եկ արտաքս » , մեռած ալ ըլլամ նէ՝  
իսկոյն կողջննամ այ հրամանովը . ինչ  
պէս որ ողջնցան անհամար մեղա-  
ւորք՝ որ մեղօք մեռեալ էին , Աղամ ,  
Եւայ , Դաւիթ , Պետրոս , Պիոդոս ,  
Աւազակն , Արքսաւորն , Աշաղաղե-  
նացին , Արիամ եղիպատացին , Տայ-  
աս , Կիպրիանոս , Օգոստինոս , Կոս-  
տանդիանոս , Տրդատ . ևն :

Աէկալ դիանց ալ ըսէ . աղէկ եա ,  
էփէյի առաջ կերթամ եղեր . ամմա-  
տահա անդին խել մը ճամբայ կայ .  
հինգ վեց աաըմ առնելով երկրէ եր-  
կինք չի հասնուիր . ուրիշներուն նա-  
յիմ՝ որ առաջ դացեր , լուսինը՝ արե-  
դակը՝ աստղները անցեր են պայծառ  
առաքինութիւններով . շատն ալ արքա-

յութի հասեր են. անոնք ուր, ես ուր .  
անանկ է նէ , խամշին զարնեմ իս  
առաջ տանիմ . քէրվանը գնաց , ես  
էտե մնացերեմ . նստելու ատեն չէ  
քալեմ . ուր է սբերուն ըրած բանե-  
րը , ես տահա ծրարոցին ծարն եմ .  
այբուբենը նոր կարդալ սկսայ . կար-  
դացողներուն սըրան անցնելու շատ  
փուռ հաց պէտք է : Բաղդատէ քու  
վարքդ սբերուն վարքին հետ , շատ  
բան կըսորվիս , ու խայրէթի կուպաս :

Է . Եօթներորդ ատըմն է աղօթա-  
սիրութիւն . զիշեր ցորեկ ջերմեռան-  
դուք աղօթքի ատեն էւեցնել , այ հետ  
խօսիլ . ու սբերուն միջնորդութիւնը  
ափ առնել : Օերէ ինքնաձանաչու-  
թեան խօնախէն ինչուան աս տեղս  
դաշէդ էտե՝ կըհասկընաս որ դուն  
քեզի մնալով առաջ երթալիք չունիս ,  
նոյն հողեղէն մարմին ես , որ կտոր  
մը ջուր կաթէ վրադ նէ , չամուռ կը-  
կըտրիս . նոյն հրային բնութիւն ես՝ որ  
կայծ մը ցաթկելու ըլլայ նէ՝ նորանց  
պիտի փոնկիս , ու քու տունդ պիտի  
էրես . նոյն ապականացու գործուած-  
քըն ես , որ ինքիրմէ կաղտոտիս , կը-  
հնաս , կըպատոիս , կըփատիս , հող

կրգառնաս . ուստի այ ամենակարօղ ձառքին կարօտ ես , և սբերուն օդնութեանը կարօտութիւն ունիս : Ասոր համար՝ աղօթքի սէր մը ձգէ . ջերմեռանդութիւնդ տաք պահէ . ժամ պատարազ . սըխ սըխ հողեոր ընել . մասնաւոր նիէթներ դնել ու կատարել . մասնաւոր կերպով բարեխօս բռնել պահապան հրեշտակդ , այս և այն սբը , և ամ սբերը , և մանաւանդ ամ սբց թագուհին՝ ամենասրբուհի տիրամայր ածածինը՝ զմայրն ողորմութեան . որ ամենամաքուր ըլլալովքեզ խօլայ առաջ կըտանի մաքրութեան ձամբուն մէջ , և լուսապայծառ աստղ ծովային ըլլալովքեզ լուսաւորութեամբան կըհանէ :

Յօ՛՛ . Ռ :

Ճանապարհ լուսաւորութեան :

ՎԱՔՐՈՒԹԵԱՆ ձամբուն ծայրը՝ լուսաւորութեան սկիզբն է . մանաւանդ թէ կատարեալ մաքրութիւնը՝ բաւական լուսաւորութիւն է . մաք-

ըութիւն ալ կայ՝ որ լուսաւորութենէն  
չի զատուիր : Քանզի մաքուր կըսենք  
նէ՝ երկու կերպ կիմացուի . մէյմը՝  
մաքուր բացասական , որ եղած աղ-  
տը դուրս կըձգէ , կըթէմիզնայ , կըսր-  
բուի . որ ինչուան հիմա խօսած ճամ-  
բանիս է : Այէյմալ՝ մաքուր դրական ,  
որ ըստ ինքեան աղտ բան չունի ,  
միշտ թէմիզ է բնութեամբ , անանկ  
որ՝ կամ ինքիրմէ փայլուն ու լուսա-  
ւոր է , ինչպէս պիլուոր . կամ սալթ  
կըմնայ որ առջի մաքրութեանը վըրայ  
ճիլամը տրուի՝ որ փայլի ու լուսաւոր-  
ւի . ինչպէս են մատէնները ու Ճէվա-  
հիրները : Խշտէ հողւոյն մաքրու-  
թեն ալ ինչ կերպ որ մաքուր ըլլայ նէ ,  
լուսաւորութեան ճամբան ճիլայ կու-  
տայ , կըփայլեցնէ , ու կըպայժառա-  
ցընէ՝ հետեւեալ առաքինութիւններով:  
ա. Լ ուսաւորութեան ճամբուն առ-  
ջի ոտքն է Խղճմատանքին մաքրութիւ-  
նը կամ հանդարտութին Խղճի մտաց-  
անանկ որ՝ չէ թէ միայն մահուչափ  
մեղքի մը լէքէ չունենայ , որ խոստովա-  
նանքով շուտմը պէտք է մաքրել . հա-  
պա կամաւոր ներելի մեղք մընալ չու-  
նենայ . ոչ պղտի սուտ մը խօսի . ոչ

թեթև բամբասանքի կամ դատողու-  
թեան տեղիք տայ . և այն . ըլլայ նէ  
ալ՝ շուտով զղջայ , մաքրէ , ու նիէթ  
դնէ՝ որ սահաթ մը առաջ խոնարհ  
խոստովանանքով խղճմտանքը աղէկ  
մը սրբէ . և ամմէն իժիր ամ կարելի  
հնարքով ջանայ մեղքին պատճառնե-  
րէն չեռու կենալ . որ խղճմտանքը  
միշտ պիլլօռիպէս մաքուր փայլի , ու-  
կիի արծթի ու ձէվահիրիպէս ձիլալը  
պայծառ ըլլայ : Քանի որ զինքը ան-  
հանգիստ անհանդարտ տեսնայ նէ ,  
ինքնիրեն ըսէ . ի՞նչ է տէրտդ . որ կայ  
նէ , դուն բան մը ունիս սրտիդ մէջ .  
ինչպէս հաց ուտելու ատեն՝ բերանդ  
որ կըճոտայ նէ , կիմնաս որ խիճ մը  
կայ , այսինքն մանտր քար կ խում ,  
թէզով կըհանես կըմաքրես . ասանկ  
ալ սիրտդ անհանդարտ է նէ , իմա-  
ցիր որ խիղճ մը կայ . շուտով զատէ  
մաքրէ , որ հանգիստ ուտես հողեռը  
և մարմնաւոր հացդ ալ :

Է . Երկրորդ ատըմն է « Աերկայու-  
թիւնն այ . աս բանս որ սովորութիւն  
ընես օրը շատ անդամ միտքդ բերել ,  
ինչպէս՝ կէս սահաթն անդամ , կամ  
սահաթը անդամ մը , բան մը սկսելու

կամ լմնալու ատենդ , մէկ կողմանէ  
մը միշտ մաքուր կըմնաս , մէկաւ կող-  
մանէ ալքանի կերթաս կըլուսաւորւիս  
հոգւով :

Մաքուր կըմնաս , զերէ երբոր միա-  
քըդ է ամմէն ատեն թէ ած քովս է ,  
ես այ առջևն եմ , այ աչքը իմ վրաս  
կընայի կոր , ինչ հագու ունիս մեղք  
դործելու . հասարակ մարդու առջև  
անկարգութիւն մը ընել դժար է . մենծ  
մարդու առջև աւելի դժար . իսկ թա-  
դաւորի առջև հիշ չի կըրնար ըլլալ .  
հապա աստուծոյ առջև ինչպէս կա-  
րելի է ընել : Աս մտածուիս զօրաւոր  
ըլլալու համար՝ դիր թէ ած քեզի  
երենար տեսիլքով մը , կամ քո տըն  
մեր մարմնաւորապէս ալ ինչպէս է  
երկինքը՝ նոյն փառօք քեզի երենար ,  
նմանապէս սուրբ ածածինը , կամու-  
րիշ որ սըն որ ըլլայ , ինչպէս կըկե-  
նայիր առջել . յայտնի է թէ հրեշտա-  
կիպէս կըշարժէիր . ուրեմն ներկայու-  
թիւնն այ խորունկ մը տպաւորւի  
միտքդ նէ , անանկ մաքուր և սուրբ  
կըկենաս , ինչպէս կեցեր են հրեշ-  
տակիները և սըերը երկինքը արքա-  
յութեան մէջ , վո զի ած ինչպէս որ

երկինքն է, նմանապէս երկիրս ալ է. հոն երեելի փառօք, հոս աներեւոյթ կերպով, բայց իսկապէս իր ներկայութենով՝ կարողութենով և գոյացութենով։ Կըլուսաւորւիս ալ, զերէ կենդանի հաւատքով որ զած քեզի միշտ ներկայ ձանչնաս՝ աչքով տեսածի պէս, ան ատեն հետը անոյշ անոյշ ընտանի խօսակցութիւն կընես. թախանձանօք ողորմաւթիւնը կըխընդրես, լոյս կըխնդրես, կարողութիւն կըխնդրես, շնորհք կըխնդրես, շնորհակալ կըլլաս, և այլ ամմէն բարի պատուղներ կըհանես աս մտածուէս. մանաւանդ սէրն այ կըլլայ սրտիդ մէջ անշէջ ձրադ մը, որով պէտք եղածին չափ կըլուսաւորւիս։

Պ. Երրորդ ատըմն է եղբայրսիրութիւն. զերէ ածսիրութիւնն է որ (զսնէ պատկեր սիրոյն այ) վերի ըսած կերպով սրտիդ մէջ դրուի նէ, կընայիս որ այ սիրոյն կարօտը և հավէսը ուսկի՞ց պիտի առնես, բայց եթէ սիրելով այ պատկերը՝ որ է եղբայրդ. և իրաւ որ՝ զած չես տեսնար՝ որ աղէկ մը կուշտ մը ուզածիդ պէս սիրես. եղբօրդ սէրն ալ որ ած իր սիրոյն

տեղը խապուլ կընէ կոր, տահա ի՞նչ  
կուզես. « զի որ սիրէ զեղքայր իւր,  
զած սիրէ. և եթէ ոք ասիցէ, թէ  
սիրեմ զած, և զեղքայր իւր ատիցէ,  
սուտ է » : Եղբայրսիրութեան վըրայ  
նախանձու դէմ հերիք խօսեցանք. հոս  
տեղը կուզեմ որ եղբայրսիրութեան  
կատարելութիւնը ձեռք բերելու խայ-  
րէթ ընեօ. որ կըլլայ՝ ամմէնուն հետ  
մարդա սէր՝ բարեսիրտ՝ անոյշ լեզու՝  
անոյշ սիրտ ըլլալով. հանդարտ և  
հեզ ըլլալով խիստերուն դէմ, բարե-  
րար ատելեաց, անոխակալ և անյիշա-  
չար թշնամեաց, մեծի պղտկի՝ հէմ  
աղէկ խօսելով, հէմ աղէկութիւնմը  
ընելու էտեէ ինկնալով։ Ասոր մէջ  
կըմտնայ նաև նախանձայուզութիւն  
հոգւոյ, որ մէկիմը հոգեոր զէն չը-  
լլայ, ամմէնուն հոգեոր շահ ըլլայ.  
անոր հետն է և նախանձ փառացն  
այ՝ փրկութ հոգւոց :

Դ. Չորրորդ ատըմն է՝ արիութիւն  
յառաքինութեան. կտրիճ ըլլալ ամ-  
մէն բարեզործութեան մէջ. մանա-  
ւանդ հաստատուն ըլլալ ձախորդու-  
թեանց մէջ, երկայնամիտ, համբե-  
րող, շարքաշ, և ուրախ, զուտրթ :

Վախկոտ չըլլալ գժար բաներու մէջ,  
երկմիտ չըլլալ հնազանդութեան մէջ,  
չճշդոհալ նեղութեան և աղքատուե  
մէջ. հապա յած յուսալով և ապաւի-  
նելով ամմէն բանը իրեն դիւրին սե-  
պել վասն սիրոյն այ՝ այ օգնականու-  
թեամբը. ինքիր զինքը մսիթարելամ-  
մէն բանին մէջ ավ. սիրտ տալ ինքնի-  
րեն, և յորդորել զինքը օր օրէ ՚ի բա-  
րին և ՚ի բարեգոյնն :

Ե. Հինգերորդ ատըմն է՝ փափաք  
կատարելութեան, որ չէ թէ միայն  
անկատարութիւն չունենանք, հապա  
կատարելութիւն էւելցնենք. ինչպէս  
առուտուր ընօղը չարշըն անոր հա-  
մար չերթար որ բան չի կորսնցնէ  
տէի, հապա վաստակ ընէ տէյի: Աս  
օրինակովս՝ հոգեոր աղահութիւն մը  
ունեցիր, որ շատ վաստակ ընես օրէ  
օր հոգեորապէս. որ բանէն որ ըլլայ՝  
մէկ շահ մը, մէկ մաս մը հանես հոգ-  
ւոյդ, համբերութեան աղէկը ընես,  
եղբայրսիրութեան էն աղէկը ափ  
ձգես, խոնարհութեան խորունկ մա-  
տէնը գտնաս, աղօթքին պատուական  
մարզքիտը ճիտդ անցնես, հնազան-  
դութեան անդին օղը անկածդ կա-

խես . և ամ շնորհաց ընտիր ընտիր պատուական քարերէն դլխոյդ պսակ ընես :

Պ . Վ եցերորդ ատըմն է մահացուցումն , կամ մեռելութիւն մարմնոյ կամաւոր ապաշխարանքներով . որ վերի ըսած կատարելութեան փափաքէն առաջ կուղայ . ասոր համար կըտեսնանք՝ որ ամմէն բարեպաշտ քրիստոնէ՝ որ կատարելութեան սէր ունի , կամաւոր աղօթքներ և ճգնութիւններ պակաս չըներ . ասկից է՝ որ կրօնաւորք և կուսանք , որ կատարելութեամբան երթալու ուխտ ունին , չէթէ միայն խրատ կատարելութեան գիրքը կըկարդան , հապա շատ կերպ կամաւոր ճգնութիւններ ալ կընեն , պազին կանոնով , սլազին ալ հողևոր հօր խրատով :

Է . Եօթներորդ ատըմն՝ որ լուսաւորութեան խօնախը կըհասցընէ , է ուղիղ դիտաւորութիւն՝ ամմէն բանին մէջ դիտելով միայն զիառս այ . այսինքն չէթէ միայն սոսկ նիէթ մը դնելու բերնով ըսել առտըւանց կամ օրը մէկ քանի անդամ՝ էզալէր ըրածի պէս , « Տէր ’ի փառս քո կընեմ այս-

օր ամգործքս » , հապա՝ ինչպէս նետ  
կամ թիւֆէնկ նետօղը նշան կառնէ  
ու կըդիտէ , որ ուզած տեղը զարնէ .  
ասանկ այ դիտելու է սըրտանց՝ որ  
իրաւցընէ մեր ամմէն դործքը հասնի  
շիփ շիտակ մեր վերջին վախճանին ,  
որ է ած : Ա՞ն , ուր դտնամ ասանկ  
մաքուր դիտաւորութիւն , ասանկ յըս-  
տակ ջուր՝ որ մէջը պայծառ երեցնէ  
զպատկեր վերջին վախճանին . չըլլայ  
պղտորած օտար բանով մը , ինչպէս  
է անձնասիրութիւն , փառասիրուի ,  
բարայասիրութիւն կամ շահասիրու-  
թիւն , մարդահաճութիւն կամ մարդ-  
կային նկատմունք , և սատանայական  
կեղծաւորութիւն : Այ մարդուն ծո-  
ցէն՝ կըսէ ուամկաց առակը՝ խաչ կել-  
լայ . մէյմալ հասկընաս որ՝ ջերմեռան-  
գութեան համար չէ եղեր , մէյէր  
ժամէն դողցեր է արծթէ խաչը . ա-  
սանկ ալ շատ մարդ բարեկործուի մը  
կըցրցնէ , ամմա ուրիշներն ալ խար-  
ւին նէ , իր խիղճը զինքը կըտանջէ՝  
թէ ծուռ է դիտաւորութիւնս . կամ  
ըսկիզբը , կամ մէջը՝ կամ վերջը մէկ  
մարդկային նիէթ մը խառնըւած է՝  
ին աղէկ բանին ալ : Աւստի ջանալու

է , որ դիաւաւորութիւննիս հէմ շիտակ , հէմ յիստակ և պայծառ ըլլայ . այսինքն միայն փառքն այ ըլլայ մեր մէկ հատիկ ուզածը և նպատակը , որ է մեր առաջին սկիզբն՝ և վերջին վախճան : Ասանկ որ ըլլայ նէ , շատ լուսաւորութիւն կառնենք ներսէն , և օրէ օր կըմօտենանք լուսաւորութեան ճամբուն ծայրը՝ որու հետ կընոյնանայ Ճպէ միաւորութեան ը այ :

Յ Յ Դ . Գ :

Ճանապարհ մշաւորութեան :

Պ Ի Ր թէ արքայութեան ճամբան ենք ելեր , եկանք եկանք ալ մօտեցանք . արքայութեան դուռը տեսանք . մէկ քանի ատըմ ալ առնելու ըլլանք նէ , իսկապէս ներս պիտօր մտնանք : Եւ իրաւ որ՝ ով որ իր կենացը մէջ վերի ճամբաները կըլըմնցնէ , ու միաւորութեան ճամբան ոտք կըկոլսէ նէ , ստուգապէս կըմօտենայ արքայութեան դրանը , ու կըսկըսի առնել երկնաւոր դրախտին ծաղկըներուն անուշահոսութիւնը , որ ամմէն դիաց

կըբուրէ միաւորութեան ճամբուն մէջ.  
արքայութեան չէշնին հոս իքէն կառ  
նէ , և մեռնելու ատեն տարակոյս չու  
նի՝ որ արքայութեան դուռը իրեն բաց  
պիտի զանայ : Ինչու որ՝ այ հետ ար  
դէն մէկ էր սիրաը , այ բարեկամ էր ,  
չէ թէ միայն ճանչուոր . 'ի հարկէ  
բարեկամը զայ դուռը չալէ նէ՝ անոր  
չէ ըսել չըլլար . բարեկամ տանուտէ  
րը՝ եկող բարեկամին իր դուռը կըբա  
նայ , ուրախ սրտով ալ՝ թող հրամէ  
ներս զայ , ու վեր զայ կըսէ : Ով  
փափաքելի վիճակ . ով անպատմելի  
երջանկութիւն աս ճանապարհիս՝ որ  
պիտի հասցնէ մեզ 'ի վերջին երանու  
թիւն , հապա մանանք աս ճամբան  
ու առաջ վազենք :

ա . Առջի ոտք առնելը աս ճամբուս  
մէջն է կատարեալ միաբանութիւն ը  
կամացն այ , որ համակերպութիւն  
կըսուի : Մաքրութեան և լուսաւո  
րութեան ճամբուն մէջն ալ համա  
կերպութիւն պէտք է , որ կարենայ  
մէկը համբերութ և ուրիշ առաքինու  
թիւններով շարժիլ ամմա հոս կատա  
րեալ միաբանութիւն պէտք է . անանկ  
որ ճշմարտութք կարենայ ըսել տրու-

նական աղօթքին խօսքը . « Եղիցին  
կամքքո՝ որպէս յերկինս , և յերկրի » :  
Երկինքը սբերը ուրիշ կամք չունին՝  
այ կամքէն դուրս . այ կամքը իրենցն  
է . իրենց կամքը՝ այ է . աս կերպ ըլ-  
լալուն ալ հօքիս վ' աղօթք ըրէ , ու  
խայրէթ ըրէ : Հիւանդ ես եղեր , ա-  
ռողջ ես եղեր . փարթամկամաղքատ.  
դովելի կամատելի մարդկան . անձրե-  
է եկեր՝ ձուն է եկեր , օդը բաց է  
եղեր . զոց է եղեր . աշխարհքս ալ  
ինչ հով կուզէ՝ թող փչէ . դուն ամ-  
մէն ատեն ըսէ , Աստուծոյ կամքն է  
ասիկակ . ասկից աղէկ բան չըլլար .  
ես կամք չունիմ , Աստուծոյ կամքին  
խայիլ եմ , անոր կամացը իսյանձներ  
եմ . « զի ոչ խնդրեմ զկամն իմ » ,  
այլ զկամն իմ սաեղծողիս : Աս բա-  
նիս որքեղ վարժեցնես նէ , կըգտնաս  
նաւահանգիստ մը խաղաղութեան .  
կըլլաս անշարժ և հաստատուն սիւն  
մը . կըլլաս տաճար և բնակարան  
հոգւոյն այ . « Եղե՛ի խաղաղութեան  
տեղի նորա » . կըլլաս երջանիկ բը-  
նապէս և զերբնապէս . կըլլաս կա-  
տարեալ փիլիսոփայ և ածաբան . կըլ-  
լաս մարդ այ , այր այ՝ ածամերձ : Աս

կրթութեանս մէջ քեզ երկար ատեն  
կրթես նէ , զիտցածէդ էւել սր կըւ-  
լաս . « կատարելութիւն հարցն սրց  
եղե այս , կատարեալ միաբանութիւն  
ընդ կամացն այ » :

ը . Երկրորդ ատըմն է՝ որդիական  
ընտանութիւն ը այ . ուսկից կելայ  
նաև եղբայրական համարձակութիւն  
ը քսի , և ամօթխած խօսակցութիւն  
ընդ հոգւոյն սրյ՝ իբրև նոր հարսն ը  
նոր փեսայի : Ասով կըհասկընաս որ ,  
առանց մաքրուելու ծառայական եր-  
կիւղիւ 'ի մեղաց , և առանց լուսա-  
ւորվելու որդիական երկիւղիւ սիրոյն  
այ , աս միաւրութիւնս որդիական  
ընտանութե չի կընար ըլլալ . անոնք  
ըլլան նէ , աս ալ էտեէն ինքիրմէ կու-  
դայ : Աս բանիս խօլայութիւն կը-  
դանաս՝ թէ որ զիտցածդ նորանց սոր-  
վելով՝ սրտանց ըսես այն բանը .  
« Հայր մեր՝ որ յերկինս ես » : Որու կը-  
սես կոր հայր , այ , որ է հայր որ-  
դւոյն այ . ուրեմն զած քեզ հայր կը-  
ճանչնաս , և զմիածին նրքեզ եղբայր .  
և զհողին սր փեսայ հոգւոյդ : Աս  
ինչ փառք պատիւ է քեզի . աս ինչ  
մենծ բան է , աս ինչ մենծութիւն է .

ալ ուսկից կը լախնաս , ի՞նչ քանի կը կարօտիս . ի՞նչ տէրտ ունենաս նէ , որդիական ընտանութբ այ առջեւ դիր . ալ դուն մի հողար . « զամհոգս ձեր ընկեցէք 'ի նա , զի նա է՝ որ հոգայ վս ձեր » : Այսայն դուն նայէ որ հարազատ որդիութիւն ընես . « եթէ հայր եմ , ուր է պատիւն իմ » , չըլլայ թէ խորթ որդի ըլլաս : Աս մտածութեանս մէջ տալմիշ եղիր , տես ի՞նչ խորհուրդներու խորը կը համնիս : Խակ դործքով անանկ կը շարժիս՝ որ ամմէն ստհաթ այ ներկայութեան առջեւ կունենաս յարդ և պատկառանք . սիրտդ կը փառաւորւի . ավ կը պարծենաս , թէ ասանկ հայր ունիմ . սիրտ ալ կը ճխայ , ուրախութենէդ ի՞նչ ընելդ չես դիտնար . կօրհնես , կը փառաբանես , կը մեծացուցանես , և կը ցնծաս յած . զոր ես չեմ կը նար սորվեցնել . սր ածածինը քեզ սորվեցնէ , որ իրեն սրտէն բխածը դուն ալ կարենաս բխել . « մեծացուցէ անձն իմ զար . և ցնծասցէ հողի իմ յած փրկիչ իմ » . ևն :

դ . Երրորդ ատըմն է բոլորական նուիրումն անձին . որ չէ թէ միայն

ըսես, « զքոյս 'ի քոյոցս քեզ մատուցանեմ » . կամ « զանձն իմ եղից 'ի վրքո » . հապա սրառվքան թէ բերնով անդադար վկայես, « առ ես քո եմ, քո եմ ես, և կեցո՞ զիս . ոչինչունիմ, և ոչ զանձն իմունիմ . ես կամօք իմօվք սլատարազս մատուցի զիս և մատուցից, զանձն իմ բոլոր քեզ ընծայեցի և ընծայեմ . նուիրեցի և նուիրեմ . ոչ իրրե զոհ, հապա իբրեռզակեզ, առ արա ը իս՝ զինչ և կամփս . տէր զինչ կամփս առնել ընդ իս . առ զինչ կամփս՝ զի արարից ես . սպարաստ է սիրա իմ առ քեզ ած, սպարաստ է սիրտ իմ . անձն իմ 'ի ձեռս քո է յամ ժամ » : Ասոնք խօսքով ըսելը անոյշ է՝ զիտեմ . զործքով ըսելը նայիմ :

Դ . Չորրորդ ատըմն է կերպարանակցութիւն փրկչին . խաչելեալ ըլլաս հի, և հի քեզի . չիջնաս 'ի խաչին, հապա խաչի վր մեռնիս . թղուիս յափ հետ, աշխարհք քեզ մոռնայ, գուն հըբը, յու անանկ բոլորովին թէսլիմ ըլլաս այ՝ որ բոլորովին քեզնէ դաւրս ելլաս, քեզ մոռնաս . միայն թէ դանաս քու ստեղծօղդ և փրկիչդ,

և նմանիս իրեն հէմ հոս՝ հէմ հոն .  
« զի եթէ կերպարանակից մահու  
նորա լինիցիմք , այլ և յարութեան նր  
լինիցիմք » : Ով երջանիկ խաչ . ով  
երջանիկ մահ . ով երջանիկ յարու-  
թիւն : Յով նման աղքատ , հեղ և  
խոնարհ ասլրիլ նայէ . անոր պէս  
հնագանդ ըլլալու հետեւէ , « մա-  
հուչափ և մահու խաչի » . այս է  
կատարեալ նշան՝ կատարեալ սիրոյն  
այ , որ ընդ քոփի յած կեաս և յած մե-  
ռանիս , վստահ այյոգնիս , յած հանդչիս ,  
յած հողի առնես . « նովաւ կեաս ,  
շարժիս , և ես . զի որք հոգւովն այ  
վարին , նոքա են որդիք այ » : Յիշէ<sup>1</sup>  
և աղօթէ անդադար , որ քու վրադ  
ալ կատարուի այն բանը . « զի զորս  
յառաջազոյն սիրեաց , յառաջազոյն  
և հրաւիրեաց կերպարանակից լինել  
պատկերի որդւոյն իւրոյ » :

Ե . Հինգերորդ ատըմն է՝ հողի ա-  
ղօթից և արտասուաց . չնորհք մը՝  
որ տուօղը և առօղը միայն դիտէ .  
դիշեր ցորեկ հառաչել , ախ ընել ,  
ահիզար ընել սրաանց , որ կըսուի  
հեծութիւն անմոռւնչ , թախանձանք ,  
թառանչանք . կարօտ և սէր այ , փա-

փաք տեսութեան նորա . սուդ առնել  
չէ թէ իր մեղքին համար ( որ մա-  
քրութեան ճամբուն գործն է , և ոչ  
ոքին մեղքին համար՝ որ լուսաւորու-  
թեան ճամբուն գործն է ), հապա-  
հքիս վրայ երկար ատեն խարիսու-  
թիւն քաշելուն համար . « Երբ եկից  
երեեցայց երեսացդ այ . վայ ինձ , զի  
ընդերկար եղեւ պանդխառութիւն իմ » .  
և այլն :

Կ , Վ եցերորդ ատըմն է՝ բարեկա-  
մութիւն ընդ այ . նման աբրահամու-  
հօրն հաւատոց՝ կենդանի հաւատ-  
քով , յուսով և սիրով . նման մովսէ-  
սի ծառային այ՝ որ երես առ երես  
այ հետ կըխօսակցէր հաւատարիմ և  
ընտանի բարեկամի պէս . աս աստի-  
ճանն որ հասնիս , այ հետ սանքի  
թէրլիֆսիզ կընստիս կելլաս . չէ թէ  
միայն սէրը կըվայլես , այլև կըվայել-  
ցնես . և պատրաստ կըլլաս՝ ամմէն սա-  
հաթ այ սիրոյն համար քու կեանքդ  
դնել , արիւն թափել , մեռնիլ . մար-  
տիրոս չես կընար ըլլալ նէ , ամմէն  
բանին մէջ մարտիրոսութեան սիրով  
կաշխատիս . « Վս քո մեռանիմք զօր-  
հանապազ , համարեցաք որսկէս զու

խար՝ ի վենումն » : « ՎԵծ ևս քան  
դայս սէր ոչ ոք ունի, եթէ զանձն  
իւր դիցէ՝ ի վերայ բարեկամի » :  
Է . Եօթներորդ ատըմն է՝ միանալ  
ը այ , որ է ծայր միաւորութեան .  
ոչ հանդիստ ճանչնալ , ոչ նեղութիւն ,  
ոչ դժոխք , ոչ արքայութիւն հողը ըլ-  
լալ , միայն թէ չբաժնուի իր սիրակա-  
նէն . որ է մէկ հատիկ իր սրտին կեօդ  
թաշին . սրտովը զանիկակ դժնալ , գրր-  
կել , փաթթը իլ , շրթողուլ . հալիլ  
մաշիլ անոր սիրովը . որ կըսուի զրկա-  
խառնութի , ողեխառնութիւն , նուա-  
ղումն և թալիացումն . չէ՞ թէ պատ-  
կեր արքայութեան , հապա բուն իսկ  
արքայութիւն . ասանկ բան ալ կըլլայ  
մի՞ ըսես . ինդրէ՞ որ ըլլայ , ան ատեն  
կըհասկընաս քսի ըսածը՝ ինչ ըսել է .  
« Արքայութիւնն այ ՚ի ներքս ՚ի ձեղ-  
է » . Ամէն , եղիցի եղիցի :

### ԳԼ. ԺԵ :

ԿՐԹ-Ը-ԵՒ-Ն ՏԱՄՆՅԵՆ-Ա-Ր :

ա . ԱՐԹՈՒԹԻՒՆ ՀՈՂԵօՐ՝ որ խը-  
րատ ալ կըսուի , կընշանակէ հողւոյն

թէրպիէ ըլլալը ածպաշտութեան կողմանէ , և աղէկ թալիմ սորվիլը՝ որ կարենայ հքի , մարմնոյ , ու սատանայի դէմ դնել ու յաղթել ավ , և հասնիլ երկնային պըսակին ու յաւիտենական վարձքին : Ասանկ է նէ , ասկից հարկաւոր բան չիկայ մեզի ասաշխարքիս վրայ . ասոր համար ըսաց առաքեալը . « Վարմնոյ կրթութիւն առ սակաւ ինչ օգտակար է . իսկ ածպաշտութիւն առ ամ ինչ օգտակար է » . ուստի դարձեալ կըպատուիրէ . « կրթեա զանձն քո յածպաշտուի » :

Վարմնաւոր վաստակ չի կրնար ըլլալ առանց աշխատանքի , առանց իր բանը զիտնալու , նիզամ դնելու , տէֆտէր բռնելու : Ոչ մարիֆէթ կըսորվուի , և ոչ շահաւոր բան մը կըլլայ՝ առանց թէրպիէ ըլլալու , կամ ընելիքը թալիմ չըրած : Հիշ տեսեր ես աշկերտ մը՝ որ առանց քերական և հեղերէն սորվելու՝ զիրք կարդալ զիտնայ . առանց խալէմ բռնել սորվելու՝ վարպետ զիր զըէ . ասեղ բռնել չդիտնայ , ու բարակ բան բանի , կամ աղէկ կարմը կարէ . չէքի՛ ձառքը չառած՝ խախմաճի , խույումճի , ու ճէ-

վահիրձի ըլլայ . մարդու հետ ելու-  
մուտ չըրած , բանի մէջ չմոտած , ա-  
ղեկ պազերկեանսւի ընէ . թօփ թիւ-  
ֆէնկ չիտեսած , թուր խաղցնել՝ ձի  
հեծնալ չիսորված , ձէնկ մտնայ ու  
յաղթէ՝ վարձք առնէ . ասոր նման  
ամբան՝ կրթութիւն կուզէ :

Բ . Հասկա դուն որ կուզես ար-  
քայութիւն երթալ , հիշ կրմոմոտաս՝  
թէ ատ ճամբուն բաները սորվե՞ր ես  
մի . վերի դրած իրեք ճամբուն՝ ուր  
տեղը ուրք կոխեր , ուր հասեր ես՝  
ուր չես հասեր . եօխսա՝ տահա ճամ-  
բայ ալ ելած չես , ճամբէ դուրս կր-  
քալես : Աստուծոյ հետ առուառորդ  
ինչպէս է . ինչ կրվաստըկիս կոր օրէ  
օր , եօխսա միշտ կորսնցնելու հետ ես.  
հիշ հոգւոյդ տէֆտէրը կրքննեմ , որ  
չըլլայ թէ միւհլիւզ ելլաս , մարմինդ  
թէրալիէ եղած է մի՝ հոգւոյդ հնա-  
զանդելու . հոգիդ թէրալիէ եղած է  
մի՝ այ հնազանդելու : Ուէ . հապա ո՞ր  
աւուր կրսպասես : Ատեն դտնամնէ ,  
պիտոր ընեմ ըսես նէ , « ահա ժա-  
մանակ ըոււնելի , ահա օր փրկութէ » :

Այսօր չընօղը՝ վաղն ալ չըներ . աս-  
տարի չընօղը դալ տարի ալ չըներ .

աս մեծ պարը անցընեմ տէ , զալ մեծ  
պաքին խելքս զլուխս ժողվեմ՝ ըսես  
նէ , դուն քեզ կըխաբես . մէյ մը որ՝  
ատ սիրտը ունենալէդ ետե՛ իծմէն  
զիտցիր որ հիշ ընելիք չունիս . զերէ  
այ շնորհքը ուախց տակ կառնես կոր .  
ետքը անշնորհք կըմնաս կըկորսուխս .  
մէյմալ որ՝ պէլքիմ ողջ մնալիք չունիս .  
անկիրթ մնացած՝ անդիի հք կերթաս :  
Հապա օր մի կտրեր . ասօրուանը վա-  
ղը մի ձգեր , այսօրուընէ ըսկըսէ ամ-  
մէն օր բանէ՛ քու բանդ որ՝ որ օր  
ած քեզ կանչելու ըլլայ նէ , պատ-  
րաստ գտնուիս :

Դ . Կ՞նչ է ընելիքս՝ ըսես նէ , շատ  
բան չէ . « ՞Օանիր զքեզ » , և առա-  
ծի նախնեաց . բովանդակ կրթութիւ-  
ինքիր զինքը ճանչնալն է . ( որ տե-  
սար առջի ոտքն է մաքրութեան ճամ-  
բուն . ) անկից ետե դուն քեզ կըխրա-  
տես , թէ « ՞Օանիր զած քո » . ( որ  
է սկիզբն լուսաւորութեան , և հիմն  
տասն պատուիրանաց . ) ան տակն քեզ  
կըխոնարհեցնես , զած կը բարձրացը-  
նես . և ած ալ քեզ կըբարձրացընէ  
անտարակոյս մինչեւ յերկինս յաթոռ  
իւր . ( որ է ծայր միաւորութեան ) =

Առ զիւրին բանս մարդիկ կըդժուա-  
րացնեն իրենց չարութենովը , որ  
չեն ուղեր զած պաշտել , հապա զան-  
ձինս : Ասոր համար պէտք է որ՝ երբե-  
մըն երբեմն պարէ տարին անդամքանի  
մի օր զիրենք ժողվեն , իրենք իրենց  
զան , ըրածնին չըրածնին իմանան ,  
ու իրենց հոգւոյն սէլամէթը նային .  
և աս տարեկան կրթութենէս 'ի զատ  
(կամ զո՞նէ անոր աեղը) պէսպէս օր-  
շօրական մտածութենով կրթեն զի-  
րենք . որով « ամ դժուարինքն եղիցին  
'ի դիւրինս , և առապարքն ՚ի հարթ  
ձանապարհս » :

Այսպիսի մտածութեանց զլխաւոր  
նիւթերը անոնք են՝ որ առանձին տետ-  
րակով քեզի առաջուց սորմեցուցի .  
յու են՝ բարի խորհուրդներ օր աւուր  
մէկ ամսըւան վը . անոնցմէ օրը մէկ  
բարի խորհուրդ մը կարդաս , ու ե-  
տեւ ինկնաս կարդացածդ կատարել  
նէ , կըլլաս միշտ 'ի կըրթութեան , և կը-  
դտուիս միշտ կրթեալ և պատրաստ  
հոգւով . որ համարձակ կրնաս ըսել  
ավ . « պատրաստեցայ , և ոչ խոռ-  
վեցայ » :

Դ . Բայց թէ անոնք կարճ ըլլա-

լուն՝ հերիք չեն ըլլար նէ քեզի, ու  
քու տէրտիդ կատարեալ տէրման չեն  
երենար նէ, կարդա աս դիրքս՝ որու  
անունը դրինք դեղ կենաց, օրը մէյ-  
մէկ զլուխ, կամ կիրակուց կիրակի՝  
զլուխ մը՝ քարոզի նիէթով. և այսպէս  
կըլլայ քեզի բաւական գործիք կրթու-  
թեան, բարի խօրհուրդը՝ մտածա-  
կան, դեղ կենացը՝ քարոզ. զերէ կըր-  
թութիւնը կըբաղկանայ 'ի մտածա-  
կանէ և 'ի քարոզէ՝ աղօթքի և լոռւ-  
թեան հետ :

Բայց հանդիստ մը նալ պէտք է  
կրթութեան մէջ ըսես նէ, զուարձա-  
լի և զրօսալի կրթարանը մտիր, որ  
է Դիմառնութիւն չորից վերջնոց՝  
զրաբառ կամ աշխարհաբառ. մի վախ-  
նար՝ թէ մէջը մահ, դատաստան,  
դժոխք կայ. դուն արքայութը մտիր :

Ե. Ասոնցմէ 'ի զատ՝ ո՞ր զիրքն որ  
քու սիրտդ կըշարժէ, և քեզ առաքի-  
նութեան ճամբուն մէջ առաջ կըտա-  
նի նէ, ձառքէ մի ձգեր. մանաւանդ՝  
թովմա դեմքացին՝ խրատական. և  
սբց վարք, ու հարանց վարք՝ դործ-  
նական։ Գլուխ ամի՝ սբ զիրքը, աւելի  
նոր կտակարանը։ Խոկ սաղմասը ըլլայ

քեզի՝ զլուխ աղօթազրքերուն . և ա-  
նոր հետ զանազան աղօթք և աղօ-  
թամատոյց գրեանք սուրբ վդպաց .  
որոնց մէջը՝ հայերէն նարեկ , և յա-  
աիներէն (Օգոստինոսի առանձնախօ-  
սութիւնը կրլան քեզի նիւթ վառե-  
լոյ 'ի սրտի քում զբոց սիրոյն այ : Օրի-  
նակի համար՝ կուզէի կարճառոտ քա-  
ղուած մը ընել քեզի . որ սըխ սըխ բա-  
նեցնես աղօթքիդ մէջ՝ իրեք ճամբու  
կատարելութեան յարմար : Բայց ո-  
րովհետեւ անանկ հարկաւոր աղօթա-  
զիրք մը զատ պէտք է ձեռքդ ունե-  
նալ (ինչպէս որ պատրաստեր եմ  
ավ , ) դուն աղօթք ըրէ որ ան ալ  
ատենով ափ ձգես . հիմակուց հիմա  
ձեռքդ եղածին խըմէթը զիտցիր :

### ԳԼ. ԺԲ.

ԱՆՇԱՀԻՆ , ԽԱՆԱՍԱՆԴ ԱՆ առաջին՝ կապարեալ  
ԵԿԱ ՔԵՆԱՐ՝ ԱԲ ԱՃԱՃԻՆ :

ա . ԱՃաճնայ գուոը հասայ նէ ,  
ուրախութենէս թարդ մը եղայ , ու  
մտքէ չանցնելու բան մը եկաւ միտքս :

Վարով իսկոյն ըսի՝ թէ ես ինչու տուաջ չեկայ հոս . ու պօշ տեղ այնչափ ուրիշ տեղուանք քալեցի . յու ինչուան հիմա ժուռ եկայ հին և նոր բժշկաբանները , ամմէն բժշկապետներու ու հիմակուան վարպետ բժիշկներու դուռը չալեցի , դեղածախ չիթողուցի՝ ինչ դեղ կըծախուի չի ծախուիր՝ հարցուցի իմացայ . ինչ շահ՝ որ ուզած բժիշկս ու դեղս չի կրցայ դտնալ . յու մեռել կենդանացնող բժիշկ կայ , ոչ մահը մեռցնող դեղ կայ . ոչ բժիշկները կրնան կոր մահը արդիլել , և ոչ դեղ անմահութեան մը կայ՝ որ մարդս չի մեռնի , ապրի . այնչափ որ բժիշկներն ալ յոյս կտրելով հիւանդէ մը՝ ետքի խօսք աս կըսեն կոր . մենք ալ մահկանացու մարդիկ ենք , ած չենք որ կեանքը մահը ձառութնիս ըլլայ . միայն ած կըրնայ ըսել , « ես սպանանեմ և ես կեցուցանեմ . հարկանեմ , և բժշկեմ . և ոչ ոք իցէ՝ որ հանիցէ ՚ի ձեռաց իմոց . » ( բ . օբն . լբ . 39 :

Անանկ է նէ՝ ևս տոաւել հոգեսր հիւանդութեան ու մահուան բժիշկն ալ դեղն ալ՝ միայն ած է . հապա տու

ած դիմենք Եղբարք բոլսը սրտանց .  
որ ամենակարօղ ըլլալով մեր ամմէն  
տէրտին տէրման կըրնայ ըլլալ , և  
անկարօտ ըլլալով մեզնէ ակնկալութի  
մը չունի . ուստի չի կընար ըսել աղքա-  
տը՝ թէ ստակ չունիմ որ հէքիմ կան-  
չեմ , էզա դնեմ : Եւ նոյն ինպն երկնա-  
ւոր բժիշկս՝ ըլլալով միանգամայն և ամ-  
մէնուն թաղաւոր , կամ դատաւոր  
կենդանեաց և մեռելոց , ձառքէն բան  
չի խալըսիր , մեր ամմէն բանը կըլը-  
մընցնէ 'ի կեանս և 'ի մահու՝ ինչպէս  
որ պէտք է : Այնչափ որ՝ այն բանն  
ալ որ ժողովրդեան բերանը կըպըտը-  
տի ըդէմ բժշկաց և դատաւորաց , ած  
մարդը հաքիմին ու հէքիմին ձառքը  
չիմաանէ , սլիտի աղէկ մեկնենք , ու  
ըսենք դաւիթ մարդարէին հետ . «  
բայց արդ անկայց 'ի ձեռս տն , զի  
բազում են դժութիւնք նոր յոյժ , և  
մի անկայց 'ի ձեռս մարդոյ » ( Է . Բագ .  
իդ . 44 : ) որ է ըսել , ած տայ որ՝  
այ ձեռքը ինկնամ , որ միանգամայն  
հաքիմէ և հէքիմ : Աւ ի՞նչ կուզենք  
աւելի :

թ . Բայց քանզի մեր սիրտն ալ  
հիւանդ է , այնչափ տկար որ՝ այ

հաքիմութիւնը յիշելով՝ կըվախնանք .  
ու հէքիմութենէ ալ ետ կըքաշուինք ,  
ասոր համար իմ միտքս ընկած խոր .  
հուրզը՝ քեզ ալ խրատ կուտամ ով  
սիրելի ինծիպէս տկար . ելլանք ոյ մօ .  
րը երթանք , որ է զարմանալի ու մէկ  
հատիկ թագուհիմը երկնի և երկրի , և  
իր միածինը իրեն ապսարեր է՝ որ ամ .  
մէն խեղձին խեղձութեր հասնի . ուստի  
իր ածորդւոյն հաքիմութեան պաշտօ .  
նը չիբանեցներ , միայն հէքիմութե  
զործքը կընէ ամմէն կերպ դժասիրու .  
թք . անանկ որ հէմբժիշկ է , հէմ  
դեղ . և զօրութ միածնին՝ ամենաքժիշկ  
և ամենադեղ . կուզեմ ըսել , կատա .  
րեալ դեղ կենաց :

Կուզես իմանալ՝ թէ ինչպէս սր  
ածածինն մէկ հատիկ դեղ կենաց  
տուած է մեզ Աստուծմէ , հասկըցիր  
նախ այն բանն որ կըսէ սր զրիզոր  
նարեկացին՝ երգերզոցի մեկնութեան  
յառաջաբանին . Ագամ « յետ ուտե .  
լոյն 'ի պտղոյն ( մահաբեր ծառոյն , )  
« զիտաց մարզարէութք զփրկուին  
» մեր , զոր 'ի ձեռն կնոջ էր լինելոց ,  
» յը 'ի ձեռն սր ածածնին , վն որոյ և  
» կեանս կոչեաց զկինն . աղտ թէ

» ոչ այդպէս , զիարդ կոչէր զնա  
» կեանս , որ ամ ծննդոց ագամայ  
» մահու պատճառն եղե » : Ուստի  
շարականն ալ կըսէ առ սուրբ կոյսն .  
» Ավ զերահրաշ ծաղիկ բուրեալ յե .  
» զեմայ հաք անհանութեան ծննդոցս Եշ .  
» ւայի , յորմէ սփռեցաւ մահ ընդ  
տիեզերս » :

Աէյ մալ հասկըցիր , թէ ովէ սր  
ածածինն . մայր այ չէ՞ մի . ուրեմն  
ինչպէս ած ամենակարօղ է ինքիրմէ ,  
այ մայրն ալ ամմէն բանի կարօղ է  
իր զօրաւոր միջնորդութեամբը . ուստի  
կըսէ առ նա նարեկացին 'ի բան աղօ-  
թից . իդ , « դու զօրաւոր փրկանակ  
կենաց՝ իսկուհի երկնի » : Հիշ կարե-  
լիէ որ իր խօսքը պօշ ելլայ իր միած-  
նին առջել . քաւ լիցի . բանը ան է  
որ միջնորդութիւն ընէ . առ եղածին  
պէս՝ ըսածը հէլպէթ պիտի ըլլայ :  
Գիտես , երբ կըմիջնորդէ . երբոր մենք  
ճանանանք մեր կարօտութիւնը , մեր  
հիւանդութիւնը , ու Ճմարիտ սրտանց  
իրեն ոտքը զիմենք . չէ նէ . մենք որ  
շենք ուզեր առողջանալ նէ , ինքն ալ  
չի միջնորդեր . զերէ ինչպէս ըսէ այ ,  
թէ սա հիւանդները բժշկէ՝ որ չեն  
ուզեր բժշկուիլ :

Ան ալ հասկըցիր , թէ ինչու ածածին եղաւ կոյսն մարիամ . յդ ինչու մայր այ ընտրուեցաւ ու եղաւ , ասոր համար չէ՞ մի՝ որ իրմէն ծնանի բուն կեանքն , ու կենդանացնէ մեզ՝ որ մեղքով մեռած էինք . ծնանի կըսեմ երկւ կնաւոր բժիշկը՝ որ մեր ամմէն հիւանդութիւնը բժշկէ . անանկ է նէ՞ ինքն սուրբ կոյսն ալ եղաւ գործքով , չէ՞ թէ խօսքով . մայր կենաց . ծառ կենաց . տունկ անմահութեան , մայր փրկութեան , ծնօղմէկ հատիկ բժշկի . ուստի և իր միածնին հետ՝ պատճառ մեր փրկութեան և առողջութեան : Ե՞յ , դուն որ ասանկ ճանչցեր ես զինքը նէ , ի՞նչպէս չես դիմեր առ նա անդադար . որ առողջ ալ ես նէ՝ հոգւով , միշտ առողջութեան մէջ պահէքեղ նախապահօղ դեղերով շնորհաց և առաքինութեան : Իայց ես զիտեմ որ դուն հիւանդ ես . երեսէդ կըտեսնուի՝ յդ վարմունքէդ՝ որ աղէկ չես . պէլքիմ դուն որ ներսդ տահա աղէկ կը հասկընաս , կըվախես ալ , թէ մեռած ըլլաս հոգւով ՚ի մահուչափ մեղս , ուրեմն ի՞նչպէս չես դիմեր առ սուրբ Աստուածածինն որ քեզ առող-

ջարար և կենարար գեղով զործունեայ շնորհաց կենդանացնէ ու առողջացնէ . ինչպէս որ կարող է և կամեցող . կըմնայ բանը քու կողմանէդ՝ որ ուղենաս քու աղէկութիւնդ , և ինդրես հաւատքով անանիկ զթած մօրմէն՝ որ է բոլորովին մայր դժութեան և ողորմութեան :

Ասոր համար՝ հասկըցիր էն ետքը , թէ որչափ շատ մեղաւորք՝ իսկապէս մեռեալք մեղօք , անզեղջներ ու յուսահատներ ալ , այ շնորհքով և բարեխօսութեամբ սր ածածնի՝ իրենք իրենց եկան . զղջացան ու ապաշխարեցին , և այնպէս կենդանացան հոգւով հրաշալի դեղով ջերմեռանդութեան սր Աստուածածնի . ու դժոխքին դուռը մօտեցած իրէն՝ արքայութեան արժանի եղան . կան որ մեծամեծ սր ալ եղան պահելով իրենց մասնաւոր ջերմեռանդութիւնը առ սր ածածինն : Կարդահարաց հիրքը , ուր կըտեսնաս ամմէն պապէթ մեղաւորաց գարձը ածածնայ ձառքով . ու քու վրադ գարձուր ամմէն օրինակը՝ որ կըլսես ՚ի պատմութեանց . զերէ դուն ալին ծիպէս մեղաւորին մէկն ես : Եւ իրաւ

որ՝ ամմէնքս մեղաւոր ենք, զիտենք .  
յդ կամմեռած և կամհիւանդ հոգւով,  
որ կարդէ գուրս դեղի կարօտ ենք .  
արդ երբոր ունինք ասանկ զօրաւոր  
և մէկ հատիկ դեղ կենաց սուրբ Աս-  
տուածածինը, ի՞նչ կեցեր ենք, ո՞ր  
աւուր կըսպասենք անոր ապաւինելու՝  
որ օր մը առաջ կեանքերնիս ալ առող-  
ջութիւննիս ալ դտնանք : Իսյց մեր  
հպարտութիւնն է՝ որ մեզ կըկուրցընէ .  
մեզ հիւանդի տեղ չենք ուզեր դնել .  
և մեր անհոգութիւնն է՝ որ չենք ուզեր  
մէյ մը մեր հալը նայիլ . ուրիշի պակ-  
սութիւնը կըքննենք . մեզ երեսի վրայ  
ենք ձգեր . չէ՞նէ՝ իմանալուն պէս մեր  
ողորմելութիւնը՝ մէկէնիմէկ ածածնայ  
փէշը կըփակչէինք . որ մեզի ողորմի՝  
Ճար մը ընէ . ինչպէս որ սովորութիւն  
էր սուրբերուն՝ որ խոնարհ էին, ու  
խայրէթլի իրենց հոգւոյն վր :

Կ . Տես ի՞նչպէս հրեշտակն՝ ի մար-  
մի նարեկացին, քու կողմանէդ՝ հի-  
ւանդ, ցաւագար, ջախջախած ու մա-  
հուան դուռը հասած զինքը ձեւացը-  
նելով ասանկ կաղաղակէ հաւատքով  
առ տիրամայրն . « Աղաչեմ զքեզ  
» սուրբ Աստուածածին . . . արասցես

» տօն ինձ բերկրուի զօրն իմ տաղնա .  
» պի՝ ողջացուցիչ երկանցն եւայի . . .  
» ձեռն տուր անկելոյս տաճար երկնայ .  
» ին . փառաւորեալ զորդիդ քո 'ի բեզ՝  
» ածօրէն ինձ հրաշաղործել քաւուի  
» և ողորմութիւն . բարձրասցի պա .  
» տիւ քո ինե , և ցուցցի փրկութիւն  
» իմքե . եթէ զիս դացես տիրամայր .  
» թէ ինձ ողորմեսցիս սրբուհի . . .  
» թէ զմատնեալս մահու փրկեսցես  
» կենդանի լոյս . թէ զլալեացս ձայն  
» հատցես բերկրութիւն . թէ զխոր .  
» տակեալս կազդուրեսցես դեղ կե .  
» նաց . . . Ահա կաթիլ մի կաթին  
» քումդ կուսութեան յանձն իմ անձ .  
» ըևեալ՝ կենաց ինձ զօրէ , մայրդ  
» բարձրելոյ ո՞ն Յիսուսի արարչին  
» երկնի և բնաւին երկրի . և այն » :  
( 'Ի բան . Ճ : )

Աս կերպով խօսէ՛ դուն ալ սուրբ  
ածածնայ հետ՝ նոյն աղօթքը ընելով .  
և դարձետլ աղօթելով պաղատէ՛ ամե .  
նասուրբ կուսին՝ նոյն նարեկացիին  
սուրբ բերնովը . « Այլ ըևեալ սրախւ  
» մատանց տատանմամբ՝ յոյս առեալ  
» դարձի , զգէմս 'ի յերկիր եղեալ  
» պաղատիմ մօրդ Յիսուսի . բարե-

» խօսեաւ մաղթեաւ քաւութիւն ինձ  
» մեղաւորի՝ գու զօրաւոր փրկանակ  
» կենաց իսկուհի երկնի . քեզօր հնու  
» թիւնք ձայնից , և բուրմունք խնկոց  
» 'ի յերկրի , և անուշից իւղոց մա  
» տաւցումըն յամի » . ( բան . իդ ) :

Եսոնց հետ սերտէ ու բանեցնուր  
աս բաներս ալ 'ի դանձարանէն և 'ի  
տաղարանէն . « Գանձ անապական  
» սուրբ կոյս , սրովրէ հողեղէն և  
» լոյս . կենաց ապաւէն և յոյս , մայր  
» մանուէլի սուրբ կոյս : Օտառ գու  
» կենսառիթ պտղոյն , տնկեալ 'ի  
» բնութիւն մարդոյն , կեանք մա  
» հացելոյ նախնոյն , մայր մանուէլի  
» սուրբ կոյս : Հուրն ած 'ի քեզ վա  
» սեալ , յարդանդ քո մաքուր լուր  
» վառ . հոտ անմահունք բուրեալ ,  
» մայր մանուէլի սուրբ կոյս : Եղամ  
» մեր նախնին՝ և որդիք նորին՝ քեզ  
» եմք 'ի յանձին . ցաւ նոցա սրտին՝  
» խոցմամբ բանսարկուին՝ քեւ փարա  
» տեսցին . զոչեմք լալազին՝ մեք ողոր  
» մագին՝ առ քեզ մայր բանին : Առըրբ  
» կոյս տիրամայր . . . անձն իմցա  
» ւագար , դու բուժել յարմար , լեռ  
» դեղ ծածկաբար :

» Յոյս և ապաւէն՝ Կեղելոցս յախ-  
» տէն . Շնչեա զհողմն քո Ամարիամ,  
» Ողջացո աստէն :

» Զքնաղ օրիորդ , Պսակ մաքրա-  
» զարդ . Դուր զովացուցիչ մարիամ,  
» Ուտին քաղցրածոր : Աիրամարդ  
» բարի , Վարսդ մարդարտալի . Տատ-  
» բակ տենչալի մարիամ , Բասդոն  
» դեղ վիրի :

» Աիջնորդ հաշտութեան մօր մե-  
» ղուցելոյն , զաւաղան յուսոյ հօր  
» ղըլորելոյն . կտակ անջինջ . արձան  
» օրհնութեան հօր այ առ իւր արա-  
» րածս . ահա հայցեմք 'ի քէն մայր  
» կենաց , զմերս ընծայեա աղերս  
» մաղթանաց , աղաչեմք » :

Շարականին բաներն ալ սրտանց  
» ըսէ՛ առ սուրբ ածածինն պաղատե-  
» լով , « Դու լուծիչ երկանց , բար-  
» ձօղ անիծից , դուռն երկնից , և Ճա-  
» նապարհ արքայութեան . միջնորդ  
» այ և մարդկան , բարեխօս միշտ  
» ՛կի . օգնական և շնորհ ՛կի . փըր-  
» կութեան մայր , մայր կենդանուե .  
» մայր հաստատութեան մարդկան .  
» յոյս մեր և ապաւէն . խարիսխ յու-  
» սոյ հաստատութեան . զրաւական

» կենաց մարդկան : ( վայ ) Առ քեզ  
» ապաւինիմք ամենասրբուհի , դե-  
» րազոյն և հրաշալի , և բաշխող բա-  
» րութեանց . աղբիւր ես ծարաւեաց ,  
» և հանդիստ աշխատելոց . և եղեր  
» վերընկալ ածային բանին » :  
» Կուզես նէ , քեզի հաբառ խօս-  
» քերով աղօթք մընալ զրեմ , որ սիր-  
» տըդ բանաս սուրբ ածածնայ առջե .  
» ու ամմէն հոգեոր աէրտիդ տէրման  
» դանաս :

« Ո՞վ ամենասուրբ տիրամայր կոյս  
» աստուածածին՝ մայր ողորմութեան ,  
» կաղաչեմ որդիական համարձակու-  
» թեամք , մէյմը նայէ մայրական և  
» զթած աչօքդ ինծիպէս ողորմէլի  
» ու խղճալի հիւանդի վը . որ քանի  
» կերթամ՝ մահուան դուռը կըմօ-  
» տենամ կոր մեղքով . չըլայ թէ  
» արդէն մեռած ալ ըլլամ հոգւով :  
» Պաւն աւելի զիտես իմ ցաւս , ու  
» աւելի կըցաւիս իմ վրաս , քան թէ  
» ես՝ որ ցաւին տրն եմ , ու հիւան-  
» դութեանս ծանտրութիւնը չեմ ի-  
» մանար . անոր համար իմ երկնաւոր  
» բժիշկս քու միածինդ սըրտանց չեմ  
» մինառեր . անոր համար քու ոտք

» չեմ գար՝ որ մէկ հատիկ գեղիեւ.  
» նաց կընաս ըլլալ ինծի :  
» «Եթէ կաղաչեմ իմ ինչուան հիւ  
» մա ըրած անհողուես, և գուն տուր  
» ինձ էն առաջ գեղմը իս արթնցնեւ  
» լու 'ի մահաբեր քնոյ աս հիւանդու  
» թեան : Լատեէն գուն տուր ինձ .  
» ինչ որ զիտես իմ հոգւոյս հարկա  
» ւոր, օդտակար և վայելուչ գեղ  
» առողջարար և ամմէն իմիր առողջ  
» պահօղ, ինչողէս են պէսպէս շնորհք  
» և առաքինութիւնք . որոնց ինչուան  
» հիմա չեմ ճանչցեր պիտուականու  
» թիւնը, անոր համար ետ եմկեցեր :  
» Դուն տուր ինծի քու ամէնօրհ  
» նեալ ձառքովդ՝ որով կերակրեցիր  
» 'ի մանկութեան զյու փրկիչն իմ,  
» գուն տուր կըսեմ ինծի պէտք եղած  
» գեղ կենացը, թէպէտե ինծի առջի  
» բերան անհամալ երենայ կամլեղի.  
» զերէ ես հիւանդ եմ, իմ բերնիս  
» համը կարուսեր եմ, զարարլը բաներ  
» կուզեմ ուտել . ես հիւանդ եմ,  
» գեղէն կըփախչիմ: Բայց գուն որ  
» բժիշկ ես հոգւոյս, և մէկ հատիկ  
» գեղ կենաց, վրայ տուր, ու տուր  
» ինծի՝ ինչ որ պէտք է իմ առօղջու-

» թեանս ու կենդանութեանս հա-  
» մար . կուզէ խաշըլլայ , կուզէ աշ-  
» խատանք , կուզէ մարմնաւոր չքա-  
» ւորութիւն , կուզէ մարմնաւոր հի-  
» ւանդութիւն , և ամմէն կերպ մար-  
» մնաւոր ձախորդութիւն . միայն թէ  
» հոգւոյսյաջողութիւն ըլլայ , հոգիս  
» ողջըննայ առողջանայ ու կենդանի  
» մնայ յաւիտեան : Աս հաւատքովս  
» կըյանձնեմզիսքու մայրական ձեռ-  
» քըդ . և կըհաւտամոր անտարակոյս  
» կընես՝ իմուզածէս էւել , 'ի փառս  
» միածնի որդւոյ քո և այ մերոյ ,  
» որում փառքյաւիտեանս . ամէն » :  
Ե . Առջափս հէրիք է քեզի՞որ ճանշ-  
նաս սուրբ ածածնայ խըյմէթը . կա-  
տարեալ գեղ կենացը զիտնալէն էտե՝  
անկից վազ չես իդար . միայն թէ քու  
հիւանդ ըլլալդ զիտնաս . ( բանը հոս  
է , ) քու մահուչափ ցաւդ ճանշնաս ,  
բուն ախտդ աղէկ հասկընաս , և ու-  
զենաս առողջանալ ու կենդանի մնալ  
յաւիտեանս . ապա թէ ոչ զինքը ողջ  
առողջի տեղ գնօղը՝ հիշ գեղի էտեէ  
շինկնար , ոչ բժիշկ կըփնտոէ , ոչ գեղ  
կենաց կուզէ . և այսպէս կըլլայ ան-  
բժշկելի , ու ինքը իր արունը կըմըտ-

նայ . մարդասպան է , անձնասպան է .  
որով և հոգեսպան :

Կատ բան պէտք էր հոս խօսիլ  
սուրբ ածածնայ զթութեանը վր ,  
խնամակալութեանը , և Ճշմարիտ մայ .  
ըութեանը . և այնպէս շարժել կար -  
դացողաց սիրտը 'ի ջերմեռանդուի .  
բայց ուզողը կըդտնայ զայս ամ ուրիշ  
զրոց մէջ , մանաւանդ 'ի տասներորդ  
ճառն նոր տպուած պատկերի տօնից  
սուրբ ածածնի . որ զրաբառ է՝ ամմա  
մախսուս հաբառի մօտիկ պարզ ոճով  
զրած է , որ ամմէնքը կարենան հաս -  
կընալ . իսկ այնչափն ալ չիհասկը -  
ցողին՝ վերջին ըսելիքս հիմա կըսեմ :

Վերջաբանական յորդոր առ գրագիտութիւն, ըստ որումէ գեղ առողջարար հոգոց:

Խնքն երկնաւոր բժշկապետն այսպէս կը հրամայէ՝ որոնց որ իրենց հոգին ապրեցնել կը փափաքին. «Քըննեցէք զգիրս, զի դուք համարիք նոքոք ունել զկեանսն յաւիտենականս ». յովհ. Ե. 39: Եւ իրաւ որ առանց տեղեկութեան գրոց՝ ոչ ճշմարիտ հաւատքը մէյտան կելայ, որ է արմատ ծառոյն հոգեօր կենաց. և ոչ առաքինի վարքը հասրէ կը լայ՝ որ է պըտուղ ծառոյն կենաց: Ո՛չ իսելացի մարդ կատարեալ կրտանուի՝ առանց զիտութեան որ 'ի զիրս իմաստնոց և իմաստասիրաց, և ոչ կատարեալ քրիստոնէութիւն կը բնայ գտնուիլ՝ առանց զիտութեան սուրբ գրոց և զրեանց սուրբ վարդապետաց: Մարդ կայ՝ մարդ ալ կայ, քրիստոնեայ կայ՝ քրիստոնեայ ալ կայ. նմանապէս զիրք կայ զիրք ալ կայ. ուստի քննեցէք զցիրս կը ուէ նէ տրն մեր, ամմէն բանը մէջը

կըհասկըցընէ . անանկ որ՝ վախճանը  
ըլլայ ձառք բերել զառողջարար դեղ  
հոգւոյ , և անով ստանալ աղէկ կեանք  
բարի աս աշխարհքիս վրայ , և ամե-  
նալաւ կեանք յաւիտենական անդին :

Ենանկ է նէ՝ մեր ազգին մէջն որ  
կուզենք ավ ծաղկեցնել զներքին և  
զարտաքին դիտութիւն , Էն առաջ պի-  
տոր ջանանք գրադիտութեան դուռը  
բանալ . դուռը դոց է նէ՝ ինչով կը-  
բացուի . յայտ է թէ բալլիքով . գոոց  
զիտութիան բալլիքը որն է . յայտ է  
թէ գրոց լեզուն , որ է ասել գրա-  
բառ կամ գրաբարբառ : Եսոր համար  
մեր երջանիկ նախահայրը՝ Միսիթար  
Երբայհայր հեղինակ եղաւ առջի  
բառգրքի գրաբառ լեզուի . և անոր  
պըտուղն է՝ զոր կըվայելենք մենք իր  
աշկերտները , և մեզի հետ ալ բոլոր  
ազցը : Ո՞չ ազցը ինքեար կընէ աս  
երախտիքս , և ոչ մենք ինքեար կընենք  
ազգին երախտագիտութիւնը , որ քա-  
նի զնաց նէ՝ աւելի բացուեցաւ գրա-  
դիտութեան մէջ . այնչափ որ պէտք  
էր մեզի հետզհետէ՝ աւելի խօյու-  
գրաբառ լեզուովաւելի խորին և բարձր  
բաներ դուրս հանել . և սակայն ցա-

ւալի փորձը՝ ցաւին կեօրէ դեղ տալը  
հարկաւոր տեսնալով՝ հարկաւորեց  
մեզ որ շատ բան չէ թէ միայն պարզ  
և դիւրիմաց գրաբառ ընենք, հապա  
նաև աշխարհաբառ գրքեր ալ հա-  
նենք. ինչուան աս դեղ կենացն ալ՝  
ստամպօլու լեզուով գրենք ուամկօրէն,  
այսինքն աշխարհաբառ մը տաճկերէ-  
նով խառն, զերէ նիէթս աստեղը լե-  
զու սորվեցնել չէ, բան հասկըցընել  
է. (Օգոստինոսին ըսածինալէս՝ բալ-  
լիքը դուռը բանայ տէ, կուզէ ոսկի  
բալլիք է եղեր, կուզէ երկթէ, կուզէ  
փայտէ : Բան հասկըցօղ մարդը կը-  
հասկընայ՝ որ ժողովուրդին հալը հաս-  
կընալէն կուզայ ասանկ բան ընելը.  
բայց մէյմալ ինծի հարցընելու ըլլան  
նէ, ուրիշ բան ալ կըլսեն. աղէիլ ա-  
ղէկ ամմա, ինչուան երբ ազգերնիս  
անզրագէտ մնայ, ու մեզ ասանկ բա-  
նի պարտաւորէ. և չիթողու որ աւելի  
առաջ երթայ ամ զիտութիւն և իմաս-  
տութիւն ազգին մէջ: Քիչ մալ խայ-  
րէթ ընեն՝ կաղաչեմ, զերէ մէկ կող-  
մանէ մը շատ հարկաւոր, օդտակար  
և զուարձավի բաներ կան հանելու  
զրոց լեզուաւ. բայց արդէն ելածներն

որ չեն հասկընար, ինչ ընենք . մէջ  
մալ որ՝ սուրբ վդաղաց վՃիռ է, թէ  
անուսումնութենէ առաջ կուզան ամ  
կոպտութիւնք և անկարգութիւնք .  
իսկ ընդ հակառակն յայտնի է որ ամ  
պիտուական բաներ, բարակ արհեստ  
ներ ալ, ուսման պառուղ է : Ովկըր-  
նայ ճանչնալ կամ պատմել կամ գովել  
զիտութեան և իմաստութեան ար-  
գիւնքը, և հասկընալ անիմաստութե  
մնասները, ըստ հոգւոյ և ըստ մար-  
մնոյ . բայց միայն իմաստունն :

Աէկ քանի խօսք յիշեցնեմ աս բա-  
նիս վրայ, իմաստուն վդաղաց զրքե-  
րէն . « Ուսանելն է առաջին ք զառ-  
նելն . և բազում անզամ առանց զի-  
տութեան հրահանգեալն սխալ զը-  
տաւ » . Իդնատ . մեկն . դկ . Ժ . 40 :  
« Զիք խաւար զզալի՝ որ զիտէ այն-  
պէս կուրացուցանել զմարմինն, որ-  
պէս ազիտութիւն զմիտս . և ոչ զոյ  
յոյս՝ որ այնպէս լուսաւորէ զաշս, որ-  
պէս զիտութիւն զհոգին » . Արդ .  
մեկն . յակ . Ճառ . դ : « Ամ չարիք  
մնանեն 'ի միաս մարդոյ յանուսում-  
նութենէ . կոյր զրկի 'ի ճառագայ-  
թից արեգական, և ազիտութիւն զրկի

՚ի կատարեալ կենաց » . Եղիշէ . զլ . բ :

« Բիւր չարեաց պատահեմք ՚ի զրոց տղիտութենէ . զի զոր օրինակ առանց լուսոյ ոչ ոք կարէ ուղիղ գնալ , սոյնպէս և որք ոչ հային ՚ի ճառադայթս ածային զրոց , հանապազ մեղանչեն » . Բարսեղ Ճոն . մեկն . մարկ :

« Որչափ զիտութիւնն բազմանայ ՚ի մեզ , այնչափ և շնորհն . քանզի յորժամառաւելու զիտութիւնն , հանգոյն նմին և սրբութիւնն . և որքան սրբիմք , այնչափ և զած յանձինս տանիմք » . Շնորհ . ՚ի ծաղկաքաղ մեկն . կաթուղ . բ . պետք :

« Որչափ ՚ի զիտութիւն հասանէ մարդ , հիմն լինի առաւել բարձրագոյն զիտութեան » . Կարեկ . մեկն . երգ . կ . 3 : Կառը մը զրաբառ հասկրցողը՝ աս խօսքերէս շատ բարակ բան կը հասկընայ . ու աւելի զրագէտ և իմաստուն ըլլալու սիրտը կը վառուի : Իսկ եթէ աշխարհաբառ ուղենայի թարգմանել սուրբ զրոց կամ վդակաց վկայութիւնները , ոչ նոյն բարակ միտքը մէյտան կելլէր , և ոչ նոյն անուշ համը կառնուէր :

Չեմ ուղեր երկան բացատրել յայտ-

նի բանը . ես ուրիշ բանմալ ունիմ՝  
պրադտելու՝ որ զիտնոց և տգիտաց  
միապէս հարկաւոր է զիտնալը . այս-  
ինքն ամմէն աղգի մէջ աշխարհաբառ  
լեզուն իրաւ որ զրով ալ ծաղկեալ է,  
մանաւանդ թէ աշխարհաբառ զիրք  
շըլլայ նէ՝ զրաբառ զրքերուն խըմէ-  
թը չիզիտցուիր , ու զրաւոր զիտու-  
թիւնն ալ շատ առաջ չերթար . ուստի  
ինքեար չեմըներ աշխարհաբառին պի-  
տանութիւնն ալ : Եւ սակայն՝ չէ թէ  
միայն ամմէն բան աւելի շէնքով շնորհ-  
քով կըլլայ զրաբառ , վասն զի է կա-  
նոնաւորեալ և վարպետ լեզու և բուն  
նախնեաց աւանդութիւնը . ուստի աս  
զիրքս զրաբառ շինէի , ինձի տասը  
խաթ խօլայ էր՝ ու քառսուն խաթ ալ  
անուշ կուղար , հապա նաև բուն զի-  
տութիւն և իմաստութիւն ըսածնիս՝  
մանաւանդ ածայինն՝ զրոց լեզուաւ  
կըվայլէ , զրոց լեզուաւ խորունկ կը-  
հասկըցընէ ու կըհասկըցուի , և աւե-  
լի կըմօտեցնէ միտքը այ . որու ներ-  
հակը կըրնայ ըլլայ՝ ամմէն բան որ  
աշխարհաբառ գնուի նէ :

Փորձով յայտնի եղաւ եա . արե-  
մուտքը արեելքէն լուսաւոր էր ամ-

իմաստութեամբ և դիտութեամբ՝ զրոց  
լեզուն քանի որ ծաղկեալ էր . քանի  
որ զրաբառէն ձանձրացան , ու աշ-  
խարհաբառի ընկղմեցան նէ , ամմէն  
կերպ պիտանի և անպիտան բաներ  
շատցան չափէ ՚ի գուրս . և մուտքը  
եղաւ մութ : Բայց ինչո՞ւ ես իմ տէր-  
ալս թռղեր եմ , ու ուրիշի տէրալ  
կը հողամ .

Մեր ազգին մենծ պակսութիւնը  
շատ կողմանէ՝ շատ բանին մէջ աս չէ՝  
մի , որ մէկ լեզու մէկ աղդ չէ՝ ինչպէս  
որ պէտք էր . իր լեզուն այնչափ չի  
զիտեր , որչափ օտար լեզու . ուստի  
ոչ իրարու խօսքը աղէկ կը հասկընան ,  
որ է արմատ անմիաբանութեան՝ և  
սլիզըն բաժանման . ինչո՞ւ բարելո-  
նը եղաւ , և ոչ իրենց կամ եղարցը  
տէրտը զիտեն՝ որ անոր կեօրէ դեղը  
ընեն : Աս բանիս մէջ ես ամմէն ըսե-  
լիքս լմնցուցի . թող զրոց լեզուն հաս-  
կըցօղները՝ ասկից ամմէն բանը հաս-  
կընան . « որ ունիցի ականջս լսելու՝  
լուիցէ » : Աւ չեմ երկընցըներ . զերէ  
չիրոկրատէս բժշկին խօսքն ալ իրաւ  
կերևնայ . « Ամ շատ՝ պատերազմօղ է  
բնութեան » : Եւ գարձեալ կըսէ .

« Քուն և տքնութիւն՝ երկաքանչիւրն  
աւելի քան զշափ եղեալ, չա՛ր (է) » :  
« Եմանապէս կըսէ . « Ո՛չ շատակերու-  
թիւն, ոչ սով . և ոչ այլ ինչ՝ բարի,  
եթէ առաւելքան զբնութիւնն իցէ » :  
Ահայն չիբոկրատէսէն հաղար խաթ  
խելացի բժիշկ մը զտայ . անոր բանը  
աղէկ է հոս յիշատակի տեղ դնել .  
« Եհարց ոմն ՚ի հարանցն ըլ իմաս-  
տուն բժիշկ մի, և ասէ, ամ ցաւոց  
գեղ զիտես ով իմաստուն : Ասէ բժիշ-  
կըն . յոյժ զիտեմ, թէ լսես ինձ : Ա՛ռ  
զշաքարն տպաշխարութեան, և զծա-  
ղիկ եղայրսիրութեան, զտերեն աղ-  
քատսիրութեան, և զպտուղն խոնար-  
հութեան . և լից ՚ի հաւան ողորմու-  
թեան . և աղա զինքն ծունը ածելով .  
և քամէ ՚ի դաստառակին տուայտու-  
թեան . և արտասուախառն ըմպէյամ  
մէջ զիշերի : Այս է ամ ցաւոց գեղ .  
որ ոչ միայն զներքին մարդն բժշկէ,  
այլև զարտաքինն սրբէ և նորոգէ և  
մաքրէ » . Ա արք հարանց . զԼ . ժթ . ե-  
րես 403 :

Ի վախճանի կըսիշեցնեմ և Ոսկե-  
բերանին հարկաւոր խօսքերը վերջա-  
րանութեան տեղ . Ոսկ . ամ . 22 . եր-

թես. 220). « Իւանս այս ընդ ամենեւ-  
սեան խօսի , և գեղս կենաց կայ ա-  
ռաջի հասարակաց : Որ կարօտութի-  
ունիցի իւրաքանչիւր ոքյունկնդրողաց՝  
զոր յարմարագոյն է իւրոյ ախտին . . .  
. . Ապաքէն զի և բանս դտանիցէ ըզ-  
պէտս իւր , որ սփոեալ է 'ի վերայ  
ամցն : Վ նկ և զիրք ածայինք բազմա-  
գէմ և յաղազս բիւր իրաց խօսին ը-  
մեզ . քզի ը համօրէն բնուիս մարդկան  
խօսի . և 'ի բազմութիւնս յայսքան՝  
հարկ է զախտ հոգւոցն իմանալ , և  
զգեղն 'ի բանիցս դտանել . . . . շնոր-  
հօք և մարդասիրութեամբ ան մերոյ  
յի քի . ը որում հօր և հոգւոյն սըյ  
փառք , իշխանութիւն և պատիւ այժմ  
և միշտ , և յաւիտեանս յաւիտենից .  
ամէն » :

ՎԵՐՃ



## ՅԱՆԿ ԳԼԽՈՅ

---

	<b>Յառաջաբանութիւն . . .</b>	<b>10</b>
ԳԼ. Ա.	Առաջին ողջութիւնը մարդոյն, ետքի ցաւը, և գեղը, այսինքն են երեք վիճակ՝ անմեղ բնութե, անկեալ բնութե, և նորոդեալ բնութեան . . .	11
ԳԼ. Բ.	Դեղ սկզբնական մեղաց. որ է մկրտութիւն . . .	21
ԳԼ. Գ.	Դեղ ներգործական մեղաց առ հասարակ, որ է ապաշխարութիւն . . .	35
ՅօԴ. Ա.	Բացատրութիւն տեսակաց ներգործական մեղաց .	41
ՅօԴ. Բ.	Եղանակ ճշմարիտ ապաշխարութեան . . .	54
ԳԼ. Դ.	Հարկաւորութիւն մասնաւոր դեղոց՝ ընդդեմ իւրաքանչիւր մեղաց՝ ի մասնաւորի . . .	68
ԳԼ. Ե.	Ախտ հպարտութեան . և դեղ նորա՝ խոնարհութե.	77
ԳԼ. Զ.	Ախտ նախանձու . և դեղ	

Ա	Նորան եղբայրամիքանէն . . . . .	103
Ա	Վահագութեն . . . . .	125
Ա	Նորան հնկութիւն . . . . .	168
Ա	Վահագութեն . . . . .	200
Ա	Վահագութեն . . . . .	224
Ա	Հասարակոց կամ բազմութեն Ներդոթնական ցաւք որբ աւելի գեղ նոցան բարեխանութիւն . . . . .	271
Ա	Դորժութիւնը առ Հասարակ և մամուռը . . . . .	326
Ե	Վրիժենութիւն . . . . .	329
Ե	Վզօմք . . . . .	340
Ե	Համկերութիւն . . . . .	366
Ե	Վզութիւնութիւն առ ած . . . . .	381
Ե	Երեք նախառահօղ գեղք , ուորք հազորդութիւն , կամ մասոր սպաշիարութիւն , և զգուշութիւն յառնթից . . . . .	386
Ե	Ունակութիւնը . . . . .	405
Ե	Երհական գեղքը մեղացն առելութիւն և զանցան . . . . .	409

Առաջեան . . . .	428
Գլ. Ժ2. Երբեակ Շանապարհ կա-	
տարելութեան . . . .	443
Յոդ ա. Շանապարհ մաքրութե .	450
Յօդ է. Շանապարհ լուսաւորութ .	459
Յօդ դ. Շանապարհ միաւորութ .	468
Գլ. Ժ3. Կրթութի մշտնշենաւոր .	476
Գլ. Ժ4. Ալերջին մանաւանդ թէա-	
ռաջին՝ կատարեալ դեղ	
կենաց սուրբ ածածին .	482
Ալերջաբանական յորդու	
առ դրադիտութի . ըստ	
որում է դեղ առողջա-	
րար հոգւոց . . . .	497



Եջ.	ՏԱՐ.	ՍԽԱՆ.	ՈՒՂ.ԻԴ.
24	18	լու ամ	լու այնամ
93	9	թշնամին	թշնամիին
200	17	աչքածակուլի	աչքածակուլի
225	25	զմեաց	մեղաց
287	15	կաղէ	աղէկ
376	8	համբերելով	համբերելով
393	3	Ճ՞նչումն	Ճ՞նշումն
487	6	երկինաւոր	երկինաւոր

















